



This is a digital copy of a book that was preserved for generations on library shelves before it was carefully scanned by Google as part of a project to make the world's books discoverable online.

It has survived long enough for the copyright to expire and the book to enter the public domain. A public domain book is one that was never subject to copyright or whose legal copyright term has expired. Whether a book is in the public domain may vary country to country. Public domain books are our gateways to the past, representing a wealth of history, culture and knowledge that's often difficult to discover.

Marks, notations and other marginalia present in the original volume will appear in this file - a reminder of this book's long journey from the publisher to a library and finally to you.

### Usage guidelines

Google is proud to partner with libraries to digitize public domain materials and make them widely accessible. Public domain books belong to the public and we are merely their custodians. Nevertheless, this work is expensive, so in order to keep providing this resource, we have taken steps to prevent abuse by commercial parties, including placing technical restrictions on automated querying.

We also ask that you:

- + *Make non-commercial use of the files* We designed Google Book Search for use by individuals, and we request that you use these files for personal, non-commercial purposes.
- + *Refrain from automated querying* Do not send automated queries of any sort to Google's system: If you are conducting research on machine translation, optical character recognition or other areas where access to a large amount of text is helpful, please contact us. We encourage the use of public domain materials for these purposes and may be able to help.
- + *Maintain attribution* The Google "watermark" you see on each file is essential for informing people about this project and helping them find additional materials through Google Book Search. Please do not remove it.
- + *Keep it legal* Whatever your use, remember that you are responsible for ensuring that what you are doing is legal. Do not assume that just because we believe a book is in the public domain for users in the United States, that the work is also in the public domain for users in other countries. Whether a book is still in copyright varies from country to country, and we can't offer guidance on whether any specific use of any specific book is allowed. Please do not assume that a book's appearance in Google Book Search means it can be used in any manner anywhere in the world. Copyright infringement liability can be quite severe.

### About Google Book Search

Google's mission is to organize the world's information and to make it universally accessible and useful. Google Book Search helps readers discover the world's books while helping authors and publishers reach new audiences. You can search through the full text of this book on the web at <http://books.google.com/>

ՀՐԱՄԱՆԱԳՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ ՎԱՐԱՐՈՒՅԹ

ՃԱՌԱՎՐԱՐ

## ԱՐԴ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ

U. S. NAVY





M. AND U.

本研究室所用之试剂多为市售之纯品。

三







Արդիւ Գալուստյան

48-րդ ՀՐԱՄԱԿՈՒԹԻՒՆ ՊՐԵՄԻԱԼՈՒԹԵԱՆ

# ՃԱՇԱԿ

## ՆՈՐ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ

### Ա. ՀԱՅՈՒ

معارف نظارت جليله سنك في ١٠ شباط - ١٣٩٥ نار يخلو  
٢٧٥ غرمه ل رخصة مه سيله و صمپاط داوديان معرفتيله طبع أول منشد



Ա. ԳՈԼԻՍ

ՏՄԱԳՐՈՒԹԻՒՆ Վ. ՄԻՆԱՍԵԱՆ

Առևրաբ Համամ Փողոց, Թիւ հ4

1904

UNIVERSITY OF MICHIGAN LIBRARIES

PEA

7. 8. 1.

BtG

Kuks

N.

GR F N  
85499  
750  
01  
V.

ՆՈՐ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴԻՆ ՀԱՄԱՐ

Հաւաքածուները , ծաղկաբաղները , հատընտիրները մեր մէջ ամէնէն առատ ու ճախ հրատարակութեանց տեսակներէն մէկը կը կազմեն։ Գրաբար՝ զրաբարի ուսուցման համար՝ եւ աշխարհաբար՝ աշխարհաբարի մշակման համար՝ դրական շատ մը հատորներու փունջեր հրապարակ նետուած են մինչեւ այսօր , զանազան աստիճաններու համար , զանազան հեղինակներու կողմէ Բայց ամէն քննող աշբ դիտած է անշուշտ որ , այդ հաւաքածոյներու առատութեան մէջ , մանաւանդ անոնք որոնք բարձրագոյնները ըլլալու յաւակնութիւնը ունին , միակողմանիութեան ու սահմանափակութեան տարօրինակ զրոշմ մը ունին իրենց վրայ , կարծես ճակատազրակնորդն : Մենք տարբեր բան մը կ'ենթադրենք մանաւանդ ուսումնաւարտներու կամ ուսումնաւարտ ըլլալիքներու յատկացուած հաւաքածոյ մը : Անիկա պէտք է ընդդրկէ ամէն նիւթ , կարելի եղածին չափ յստակ կերպով մը , զրակուն ու զեղեցիկ արտայայտութիւններու մերին տակ տեսակ մը վեր սրայը ըլլալու համար , իր մտքին մէջ , զանազան դասաւանդութեանց միջոցին խըռնուած , դիզուած , ամբարուած ծանօթութիւններուն : Այս ըմբռոնումով է որ ներկայ հաւաք սծոյին տուինք նոր Թան մը , անանկ փունջ մը շինեցինք զայն , որ ծաղիկներու ամէնէն ճանչցուածները եւ ամէնէն հոտեղ ու հիւթենները չէ որ միացուցինք միայն , այլ ամէն տեսակ ծաղիկներուն նմոյշները հաւասարապէս , ամէնուն ալ Թարմերը ըլլալու պայմանաւ : Զատուած կտորներու ընտրութեան միջոցին չեայեցանք միայն անունին , չեայեցանք ստորագրութեան համբաւին ինչ աստիճանի ըլլալուն . երբ նիւթը նոր , զրուածքը զեղեցիկ ու զարդարաց օգտակար եւ ուժեղ ըլլալու առաջին կենսական յատկութիւնները ունէին : Այսպէսով ունեցանք հատուածներ՝ որոնց հեղինակները մեզի իսկ անծանօթ են :

Յետոյ մեր ընտրութեան մէջ , ինչպէս պիտի տեսնեն անոնք որ ուշով քննեն դրս , լայն տեղ մը տալ ուզեցինք ուղղակի հայերէն արտազրուած կտորներու , բան Մարզմանութիւններու :

Այս հատորը եւ ասոր երկրորդը որ անմիջապէս պիտի յաջորդէ անոր , պարզ զատագիրքեր ըլլալու կոչուած չեն . անոնք փոխացութեան կամուրջներ պիտի ըլլալն , զարգացման եւ ուսումի

ճամբուն մէջ , զպրոցականէն դէպի իրականը , տղայականէն դէպի ի կատարեալը , ամբողջական ու ամփոփի շտեմարաններ պիտի ըլ-լան անոնք , մանրանկար ամփոփոյը՝ ամենէն կուռ ժանօթութիւններուն . Ու չվերաբերելով ոչ աշակերտ տղոց . ոչ զպրոցէն դուրս ապրող չափահաններու , երկուքն ալ կրնան կարդալ հաւասարապէս . զրոգն իսկ պիտի սիրէ զայն կարգալ :

Ընդհանուր նիւթերը . ինչպէս պիտի տեսնուի , բաժնած ենք զսնազան դասակարգերու , եւ անիկան՝ առանց նախասահմանուած որոշ զրութեան մը հետեւելու . եթէ զրութենական մանրամասն ու կանոնաւոր դասաւորում մը ընել հարկ ըլլար , բաժանումները շատ կ'անցնէին անշուշտ տասներերը , զործը խնողուն կ'ըլլար եւ հետեւարար նաև՝ անյարմար :

Նկարագրուրիւն . Ընկերային նիւթեր , հմաստայիրուրիւն , Բանաստեղծուրիւն , Կենսագրուրիւն . Կրօնական նիւթեր . Ագգագրուրիւն . եւայլն , եւայլն :

Կը կարծենք թէ ասոնք՝ կարեւոր շիղերը կը կազմեն ընդհանուր զարգացումի մարմինին . անոնց նկատմամբ մաքուր զաղափարներ կազմելով՝ բազմակողմանի հմտութեան հարցին մէջ քայլ մը առած կ'ըլլայ մարդու Մանաւանդ այդ զսնազան ճիշդերու մսսին համափօստ ուսումնասիրութիւններ դրինք իւրաքանչիւր համախմբումի զլուխը , ու ատոնցմով մտադրուեցանք ոչ միայն . զոր օրինակ , կարելի եղածին չափ որոշ զաղափար մը տալ իմաստասիրութեան ինչ ըլլալու մասին , աշխարհի մէջ անոր խալացած դերին ու անոր տիեզերական հերոսներուն , անոր ստեղծիչներու մասին , այլ եւ ճանչնել թէ ի՞նչ վիճակ ունեցած է եւ ունի այդ զիտութիւնը մեր մէջ : Օրինակներ տուինք . բայց չուզեցինք անուններու չափազանց երկար տողանցումով մը ժանրաբեռնել . ամէնէն զլսաւորները յիշեցինք , ու այդքանն ալ՝ խնդրին դրական երեւոյթը չզլանալու համար :

Այս զործը իր վիճակին սէջ նոր է հետեւարար՝ ամէն տեսակէտներով , ու մենք առ կ'ուզենք միայն . նորը կը դաւանինք միշտ լաւագոյնը ամէն բանի մէջ , զրականութեան մէջ ու հետեւարար . նորը ու կեանքոտը ուզեցինք դնել այս զիրքին մէջ :

Որքան որ յաղողեցանք , ան է զոհացումը եւ փառքը ամէնէն սուազ հոս ստորազրութիւն ունեցող միտքերուն եւ յետոյ մեր :


## Ա. — ԱԶԳԱԳՐՈՒԹԻՒՆ

Ազգագրութիւնը (éthnographie) ժողովուրդներու կեանքին բարոյական, հոգեկան եւ ֆիզիական երեւոյթներուն գիտութիւնն է, որ շատ կարեւոր ու հետաքրքրական կողմեր ունի:

Ազգագիր կը նննէ ժողովուրդին մարդաբանական հանգամանքը, մարմինին կազմութիւնը, շարժուածքը, անոր բնակարանը եւ պարագաները, զգեսը եւ զարդերը, կերակութեներն ու խմելիքները, կենցաղավարութիւնը եւ զբաղումները, ընտանեկան բարքն ու սովորութիւնները, հաւատալիքներն ու աւելապահութիւնները, լեզուն, գիրը, արուեստը, անգիր դպրութիւնը, հեգեարներն ու անեծները, եւայլն: Այս ծրագիրով, լեզուաբանութիւն, տեղագրութիւն, ցեղագրութիւն, ռամկագիտութիւն, վարք ու բարքի՝ ապրելակերպի ուսումնասիրութիւն, տեղագրական նամբորդութիւններ՝ ամենքն ալ մաս կը կազմեն ընդհանուր աղգագրութեան:

Հաւաքուած մանրամասն տեղեկութիւններուն վրայ հիմնուելով՝ կը կառուցուի տեսքը ցեղի մը ամբողջ ազգագրութեան որ անոր կեանքին. մարդկային ընկերութեան մեջ անոր ունեցած դիրքին ճեցրիտ պատկերը կ'ըլլայ:

Ազգագրութիւնը ինքնին շատ հին գիտութիւն մը չըլլալով հանդերձ, բաւական կանոնաւոր վիճակի մը մեջ մտնել սկսած է՝ վերջին 19րդ դարու երկորդ կեսին մեջ:



## Ն Ա Ր Ա Տ Ա Հ

# ՆՈՐ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ



## 1. ԼԵԶՈՒԱՔՆՆԱԿԱՆ

Լեզուները ստեղծողը կամաւոր արուեստը չէ ։ Երբ վօլաբիւշը յաջողի, առաջին բացառութիւնը պիտի կազմէ :

Լեզուները կ'սկսին հասարակ խօսակցութեամբ, եւ այդ վիճակին մէջ «աշխարհաբար» են, այսինքն է «խօսից բարբառ»։ Մտադրութեամբ եւ մանաւանդ գրութեամբ կը մշակուին եւ կ'ըլլան «գրաբար» այսինքն է «գրոց բարբառ»։ Այդ եղելութեանց գործիչը քաղաքակրթութիւնն է ։ Լեզուները երկու տարբեր ուղղութեանց հետեւելով կ'սկսին երկնղիլ։ Երբ մէկ կողմէն «խօսից բարբառ»ը կը փոփոխուի կենցաղական պատճառներով, զորորինակ դրացութեամբ, դաղթականութեամբ, եւայլն, միւս կողմանէ «գրոց բարբառ»նալ կը փոփոխուի կամաւորական պատճառներով, զորորինակ գիտութեամբ, գրականութեամբ, եւայլն։ Ո՞րչափ զօրաւոր են այդ առթական պատճառները, այնչափ լեզուի մը երկու ճիւղերը տարամէտ ուղղութեամբ կ'ընթանան, եւ «խօսից բարբառ»ը «գրոց բարբառ»էն կը տարբերի։

Նոր ժամանակներու սովորութիւն է «խօսից բարբառ»էն հատուածներ նոյնութեամբ գրի առ-

Նելով պահել առանձին՝ իբր թանգարանական կամ հետաքրքրական նիւթեր։ Իսկ «գրոց բարբառ»-ները գրական կեանք ունենալնուն համար, նոյնութեամբ կ'ապրին դարէ դար, մինչդեռ «խօսից բարբառ»ները շարունակ այլայլութեամբ անզգալաբար կը փոփոխուին։

Հիներուն յաջորդող նոր «խօսից բարբառ»ները իրեւ նոր լեզու եւ նոր գրականութիւն՝ կարեւորութիւն կ'ստանան, եւ այսպէս՝ անոնց համապատասխանող «գրոց բարբառ»ներ կը կազմուին։

Աշխարհի գլխաւոր եւ ծաղկեալ լեզուները այդ ընթացքը ունեցան, հայերէնն ալ այդ ընթացքէն դուրս չի կրնար ըլլալ։

Գրաբար մը հասած է մեզի, որ ստոյգ տասնեւհինգ դարերու հնութիւն կը կրէ, աւելին ալ անհաւանական չէ։ Այդ գրաբարը կամաւորապէս ստեղծագործուած լեզու մը չէ։ այլ նոյն ժամանակի «խօսից բարբառ»ին տարամէտ ծիւզն է։ Այսօր ալ հայերէնը «խօսից բարբառ»ներ ունի մէկէ աւելի, որոնք ընդհանրապէս մեր աշխարհաբարը կը կազմեն, եւ միեւնոյն ատեն այդ աշխարհաբարին հետ տարամէտ ուղղութեամբ «գրոց բարբառ» մըն ալ կայ, զոր կը գործածենք գրոց մէջ, այլ ոչ ոք կը խօսի զայն, բայց եթէ երբեմն գրական անձ մը՝ ատենաբանութեան բեմին վրայ։

Որչա՞փ էր «խօսից բարբառ»ին «գրոց բարբառ»էն տարամիտութիւնը հինգերորդ դարու սկիզբը, եւ ո՞րչափ է հիմա՝ քսաներորդ դարու սկիզբը։

Հիմակուանը փորձառութեամբ կրնանք չափել, իսկ հինգերորդ դարուն վերաբերեալ խնդրին լու-

ծումը մակաբերական գննութեանց կը մնայ , քանի որ գիրի առնուած հաստատուն նմոյշ մը չունինք ձեռուընիս , եւ կարծիքները կրնան տարբերիլ :

Միայն թէ նկատի առնելու է որ հիմա ալ «զ» նախդիրը , նախագրութեանց առաջ գրուիլը , «որ» յարաբերականը , հոլովմանց տարբերութիւնը եւայլն , որոնք հին գրաբարին յատկանիշները կը սեպուին , տակաւին կենդանի կը մնան «խօսից բարբառ»ներուն մէջ , մանաւանդ հայ լեզուին բնավայր եղող գաւառներու մէջ :

Իսկ թէ ո՞ր գաւառին «խօսից բարբառ»ը մն զ հասած «գրոց բարբառ»ին հիմ կազմեց , ճշգրիտ տեղեկութիւնները թերի են . միայն թէ կը դիտենք որ հին գրաբարի պետերուն մեծամասնութիւնը Տուրուբերանցի էր , թէ գործածութեան ասպարէզը Արարատցին տուաւ , եւ թէ երկու բարբառներու միջինն ու զօդիչն է Վասպուրականցին : Իրա՛ւ ալ այդ երեք նահանգներուն այժմեան «խօսից բարբառ»ներուն մէջ կը գտնուին հին գրաբարի յատկանիշները՝ երբեմն ամբողջութեամբ՝ երբեմն մերձաւորութեամբ :

ՄԱՂԱՔԻԱ ԵՊՍ. ՕՐՄԱՆԵԱՆ

## Զ. Ի Ի Թ Լ Ի Պ Ե Ռ Կ Լ Ե Ռ Ա Ն Վ Ր Ա Յ



Հոչակաւոր լեռ մը չէ, սակայն գեղեցիկ է .  
ահեղ ահարկու բաներ չունի, բայց ինչ որ ունի  
քաղցր է եւ սիրուն : Ցիւրիխի մօտ է, Հիւսիսա-  
յին-Արեւմտեան կողմը, կէս ժամ հեռաւորու-  
թեամբ՝ երկաթուղիով ,

Մօն Պլանի քով գաճաճ մըն է անշուշտ, բայց  
իր համեմատութեանը մէջ՝ առ ալ բան մը : Մօն  
Պլան ալեներ ծերունի մըն է՝ պռստուն, խրոխտ,  
մեծաշուք ու քիչ մը դաժան : Խւթլիպէռկ՝ գրգա-  
նոյշ մանկուհի մըն է՝ ժպտուն, անմեղ, նազելի  
ու միշտ ծիծաղկոտ :

Տակաւին կենդանի է մաքիս մէջ յիշատակը այն  
ժամերուն զորս անցուցի Խւթլիպէռկի գագաթը  
միս մինակ, հեշտօրօր երազներու եւ հոգեպարար  
յոյզերու, յուշերու հետ առանձին :

Աղմուկէն կը դառնայի . ուսանողի յոգնաչար-  
չար կեանքի մը բոլորումէն յետոյ՝ հանդարտու-  
թիւն կը փնտուէի : Ետիս ձգած էի Բարիզի շոխնդն  
ու ժխորը, խճողեալ միջավայրի յարակից ամէն  
տաղտուկ եւ իրարանցում, զւ Զուիցերիոյ գեղա-  
զուարճ դաշտին մէջ շրջան մը ընելով՝ Ցիւրիխ ե-  
կած էի, խաղաղ լճին վրայ կարճ հանգիստի մը  
խաղաղ իրականութիւնը վայելելու :

Զկային հոն այլ եւս ո՛չ ժամերու բաժանում,  
ո՛չ հասնելու անձկութիւն, ո՛չ հոգ ու պայքար .

քոլոր ժամերս իմս էին՝ բան մը չընելու միայն յատկացուած :

Իրիկունները, երբ նաւակին մէջ ընկողմանած՝ խոկերու, մտածումներու հեշտանքին անձնատուր՝ ջուրերու վրայ կը դեգերէի աննպատակ, կ'զգայի թէ կը հանգչէի, կ'զգայի թէ կեանքը կը վայելէի : Խռութիւն, ամայութիւն բաւական էին պարփակելու հոգիիս բոլոր ըղձանքը . ջուր, երկինք, դաշտ ու ծառ՝ բաւական էին լեցնելու սիրտս :

Իւթլիպէռկի վերելքը չկար իմ ծրագրիս մէջ . իրիկուն մը պանդոկին մէջ, օրիորդ մը ներշնչեց ինձի այդ գաղափարը : Դէմքը դժգոյն էր ատ օրիորդին, աչքերը իրազուն, կապոյտ : Հիւանդառապող հոգի, մը կար իր տխուր նայուածքին մէջ՝ որ յարգանք կ'ազդէր, եւ խօսքերուն կ'ընծայէր լուրջ ու համոզիչ շեշտ մը :

Հետեւեալ առաւօտ կանուխ ճամբայ ելայ ուրնմն : Պիտի կարծէք թերեւս թէ խոշոր երկաթածայր քիրեր, լեռնային կազմածներ, եւայլն, պիտի գան ի հանդէս, վերելքի մը սովորական անխուսափելի առաջնորդով, կարաւանով, եւ որ ի կարգին, Զէ', չէ', ատանկ բաներ չկան :

Օթէլին դրան առջեւէն կառք մը կը նստիմ պարզապէս, քաղքենիի հագուստով . քառորդ ժամ վերջը կայարան էի . հոն պատրաստ է կառախումբը՝ վակոններու քիչ մը տարօրինակ կազմութեամբ, եւ ետեւէն առջեւէն վայրաշարժ մեքենաներով : Տումսակ մը կ'առնէք 4 $\frac{1}{2}$  ֆրանքի, կը տեղաւորուիք թիկնաթոռին վրայ, ու վերելքը կ'սկսի :

Նախ ուղղաձիգ գնացք մը՝ անզգալաբար դառիվեր, յետոյ գարձդարձիկ խարիսափումներ, ուղղութիւնը միշտ դէպ ի վեր . այնուհետեւ անտառին մէջն էք այլ եւս, լերան քղանցքէն բռնած :

Կոնաձեւ ահագին զանգուած մըն է որ՝ գաղտնիքներով լեցուն՝ կը բարձրանայ ձեր գլխուն վրայ . երկաթուղին գրկած է այդ զանգուածը, եւ օձապտոյտ գալարումներով կը դառնայ, կը սողոսկի անոր չուրջը, կը միսրճի անոր մէջ : Իր գծած շրջանակները հետզհետէ կը նեղնան, խարիսխը հետզհետէ կը հեռանայ ու դուք կը բարձրանաք շարունակ :

Միշտ անտառին մէջ, միշտ ծառերու տակ կանաչ, հովանուտ եւ զով, կը դառնաք ու կը բարձրանաք, հինաւուրց մայրիները, եղեւնիները նախ իրենց բունը կը ցուցնեն ձեզի մութին մէջ, շուրջին մէջ . յետոյ, քիչ յետոյ, իրենց հպարտ գլուխը կուգան խոնարհեցնել ձեր ոտքերուն տակ, պայծառ օդին մէջ, արեւուն հանդէպ :

Վակոնին բաց պատուհաններէն կը նշմարէք երբեմն միմիայն ոստեր ու տերեւներ որոնք ամէն բան կը գոցեն . երբեմն այդ ոստերուն եւ տերեւներուն մէջէն կապոյտի կտոր մը որ իր վաղվաղուկ հեշտանքը սարգեւելով կ'անցնի . շատ քիչ անգամ ալ լայն անջրպետ մը որ յանկարծ կը բացուի եւ ընդուստ զուարթութեամբ մը կ'ողողէ ձեր սիրտը, ի հանդէս բերելով անհունութիւնը աղատ ու անկաշկանդ, երկինքին անհունութիւնը, ջուրին ու գեղածիծաղ դաշտերուն անհունութիւնը : Կը տեսնէք հեռուէն մերժ քաղաքը

ամբողջ տարածուած քարտէսի մը պէս, մերթ լինը անհոգ ու միապաղաղ որուն մէջ ձեր նայուածքը կ'երթայ կը սուզի անձկանօք :

Կը սուզիք դուք ալ ձեր էութեամբը՝ երազներուն մէջ, հեշտանքի ծիանքներուն յանձնուած, ու կը մոռնաք ինքզինքնիդ մինչեւ որ սուլիչին սուր ճիշը կուգայ սթափեցնել ձեզ : Հասած էք :

Բայց ո՛չ գագաթը, երկաթուղին կանգ կ'առնէ, անկէ անդին պ՛տք է գրէթէ մագլցել մինչեւ իրօղոլմ, որ է լերան կատարը :

Հոն, այն հսկայ բարձրութեան վրայ, առանձին կը կանգնի թեւատարած շէնք մը, որ հեռուէն՝ աղօթքի կեցած ճգնաւորի մը տպաւորութիւնը կ'ընէ ձեր վրայ : Դեղակերտ Վիլլա մըն է այդ շէնքը, շահագէտ ձեռնարկուի մը կողմէ հաստատուած իբր պանդոկ :

Պատշգամին վրայ սաղարթախիտ ծառերուն տակ կը տեղաւորուիք, առջեւնիդ ունենալով բընականաբար զովացուցիչ գաւաթ մը, ու անկէ վերջը՝ ընելիքնիդ ուր շ բան չէ, բայց միայն դիտել, դիտել դէպի աջ, դիտել դէպի ձախ, դիտել դէպի առաջ, դիտել դէպի ետեւ, դիտել ու սքանչանալ :

Երկիւղածութեան սուրբ զգայումով մը կը համակուի մարդ այս տեսարանին առջեւ ու մտածելէ դադրած՝ «ա՞հ» մը կը թոի կուրծքէն, պաշտումի այլայլութեանը մէջ, կը յափշտ և կուի, ու կը վերանայ ու երանւթիւնը կարծես կը շօշափէ, կը գգուէ, կը շնչէ ղայն անյագ . կ'ըմբոշինէ այդ երանութիւնը սիրատոչոր ու կարօտակէզ :

Պաշտելու կարօսը բնութեան մէջ իր լիառատ յագուրդը ստացած՝ կը մեկուսանայ, կ'ամփոփուի սիրոյ այն սրբութեանը մէջ ուր չկան կեղծիք, չկան նենդութիւն ու դառնութիւն, սիրելու պէտքը կը յագենայ անվրդով, առանց պատրանքի, առանց հիասթափութեան։ Սիրով գտած է իր սնունդը՝ բնութեան ծոցին մէջ. զուտ անապակ բնութեան սուսնդներու ամենէն անխարդախը, ամենէն անպատիրը, մաքուր անարատ բնութիւնը։

Գո՞հ էք, երջանիկ էք։

Եւ այդ հեշտունակ բերկրութեան մէջ ոտքի կ'ելլէք կայտառ ու կենսալից. պէտք ունիք պտտցնելու ձեր երջանիկութիւնը։

Անձուկ սարահարթ մըն է Խւթլիպէռկի գագաթը. Խւթօգօլմ սարահարթին մէկ մասին վրայ շինուած է պանդոկը. մեացեալը ք'չ շատ պարտէզի մը ձեւով փոքրիկ ճեմելավայր մըն է, ուր տեղ տեղ, դալարազարդ տաղաւարներ կան ծառերով ծաղիկներով դոցուած, այնքան սիրուն եւ հրապուրիչ, որ առջեւէն անցած ատեննիդ ն'րս կը քաշեն զձեզ։

Հոն, այն տաղաւարներէն մէկուն տակ թաւ խոտին վրայ սեղան մը դնել կուտաք, ու կ'ունենաք փառաւոր ճաշասրահ մը, որուն շքեզութեանը բնաւ չի հաւասարիր ներսինը, պանդոկին մէջինը, իր բոլոր ճոխութիւններովն ու զարդարանքներով։

Կերակուրները անստգիւտ են, թապլը՝օր՝ 5 ֆր։ Զնայելով այն հեռաւորութեան եւ առանձնութեան, ամէն բան թարմ ու մաքուր, զուտ ֆրան-

սական խոհանոցի արտադրութիւն . գինին պատուական , ախորժակը անշուշտ սրուած , առողջ մարդու ախորժակ . բան մը չի պակսիր՝ ընելու համար մէկը այն հաճելի ճաշերէն որոնց յիշատակը կը պահէ մարդ . մանաւանդ , աղանդերէն ետքը , սուրճի քանի մը ումպէն ալ վերջը՝ վառուած սիկառին հեշտութիւնը , հո՞ն այն դիրքին մէջ , հոգեկան այն արբշիու տրամադրութեան մէջ , սովորական հոտաւէտ մուխերը որ կ'արձակուին , կը ներշնչուին ու կ'արտաշնչուին , տարբեր զգիլիում մը կը պարգեւեն հոն . տարբեր վայելք մը , ծխելու այն հազուագիւտ վայելքներէն , որոնք ամենէն հաստատակամ ծխաթողներուն ալ կսկիծ ու փորձութիւն պիտի պատճառէին :

Կերակուրներէն յետոյ , եթէ սիկսրի սովորութիւն ունիք , քաղցր է տարածուիլ այն թաւ խոտերուն վրայ , ու ծառերուն մէջէն մաղուելով հասնող մեղմ հովին անուշ գգուանքներուն տակ մրափել : Անկէ վերջը , ժամանակ է գահավէժները տեսնելու եւ անոնց մէջ իջնելու :

Սարահարթին եղերքը կ'երթաք , անդունդը բացուած է ոտքերնուդ տակ , մութ՝ խաւարչտին անդունդ մը , որուն վրայ խիտ առ խիտ կը բարձրանան դարաւոր ծառեր , գոցելով , հովանաւորելով ամէն տեղ . հողէ սանդուխներ կան փորուած , որոնք կը տանին զձեզ մինչեւ յատակը , տեղ տեղ մէկ ծառի կոճղէն գէպ ի միւսը երկընցուած առկախ կամուրջներ , որոնք կ'առաջնորդեն ձեզ ամէն ուղղութեան՝ գահավիժուելու վտանգին սարսուոր քալեցնելով ձեր ոսկորներուն

մէջէն։ Երբ յատակը համափք, պուրակներ կան հոն, անձաւներ, ժայռեր, մութ ու նեղ անցքեր, որոնցմէ անցած ատենսիդ շուրջերնիդ կը նայիք սրտատրոփ, ու կը լարէք ականջնիդ։ ծառերու սովորական խժլտուքը, հողի կտորի մը թաւալումը, որուն ուրկէ գալը չէք կրնար տեանել, կամ միջատի մը պարզ ճոշտուքը որուն ուր ըլլալը չէք կրնար նշմարել՝ սոսկումի պէս բան մը կը պատճառեն ձեզի այդ՝ ամէն կողմէ գոց ու մռայլ անդունդին մէջ, ուր մինակ էք։ Կը շտապէք վեր ելլել սարահարթին վրայ ուր արեւ կայ, ուր հորիզոն կայ ազատ ու պայծառ։

Ցորեկ մը անցընելու համար միայն գացեր էի իւթլիպէռկ։ գիշերն ալ հոն մնացի։

Պիտի չմոռնամ այն գիշերը, Օգոստոսի տաք գիշեր մը, խնկալից, բուրումնաւէտ, աստեղազարդ երկինքին տակ, առանց լուսնի, հեռուէն պսպղուն, դողդոջուն ճրագներու ուրուագծած համայնապատկերին առջեւ՝ լուռ, անշշուկ, գիշերային համայնապատկեր մը խորհրդաւոր ու մնափառ . . . :

Չէ՛, չէ՛, ատիկա չի նկարագրուիր, կ'զգացուի՛ միայն։

Հետեւեալ առաւօտ՝ գրէթէ չուզելով կը մեկնէի իւթլիպէռկէն, կը վերադառնայի քաղաք, եւ կէս օրուան կառախումբով կ'ուղղուէի դէպի վիհէննա։



### Յ. ԱԼԳԵԲՐՆԵՐՈՒՆ ՄԷՇ

Ա.

Վայրկեաններ կան որ միշտ ներկայ կը մնան, որոնցմով մարդ կը սիրէ ապրիլ երկար ատեն։ Տեսարաններ կան որ ժամանակ մը պարզուած կը մնան նախապէս անոնցմով հմայուած աչքերու առջեւ։ Ալպեան շղթաներու մէջ ըրած ճամբորդութիւնս ու Մօն Պլանի այցս մատակարարեցին ինծի այդ հաճոյալի վայրկեանները եւ տեսարանները։ Հիմա որ ինքզինքս քաղաքի մը ժխորին ու տափակութեանը մէջ կ'զգամ, թանձր ու ճնշող մթնոլորտի մը մէջ, երազէ արթնցողի մը պէս կը սիրեմ ապրիլ այդ երէկի քաղցր անցեալովս, որ ներկայի մը ուժգնութիւնը կուտայ զգացումներուս և Ամենայն սիրով պիտի կրկնէի ճամբորդութիւնս, եթէ սիրելի ընթերցողը հաճէր ընկերանալ ինծի, վայելելու համար բնութեան այդ սքանչելիքները։ Իրաւ է որ մեր մէջ տակաւին լերան անզուսպ սէրը ծնած չէ, ու շատ ազամ կը խընդանք, այդ զգացումն մղուած՝ իրենց կեանքը երբեմն վտանգի տակ դնողներուն վրայ։ Ի՞նչ փոյթ, բաւական է ունենալ քիչ մը բարի կամեցողութիւն ու լեռի, ձիւնի, սառոյի սէրը անխուսափել։ Կերպով պիտի գրաւէ սիրտ ։ Լեռնագնացութիւնը ունի իր անթիւ բարիքներն իր

վտանգներուն հետ, ու բնութիւնը գիտէ իր գործը կատարել, դիւթել ու տիրապետել:

Պատրաստութիւններու մէջ, ամենէն կարեւորն է ունենալ սրածայր գամերով շինուած ամուր կօշիկներ, եւ հաստատ ու երկար գաւազան մը, սուր երկաթով վերջացած։ Դիտե՞ս թէ ո՞րքան կեանքեր կը պարտին իրենց շարունակութիւնը այդ գամերուն ու ցուպին։ Կը վստահացնեմ քեզ որ բնաւ վտանգը պիտի չփնտռենք ու համեմատաբար աւելի գիւրին լեռները պիտի ընտրենք, սակայն կանխազգուշութիւնը միշտ հարկաւոր է, այդ կրանիդէ ժայռերուն վրայ վտանգը փնտռելու պէտք չկայ։

Ճամբա՞յ ելլենք ուրեմն։ Շոգենա՛ւը ընտրենք, եթէ կ՛ուզե, որով արեւմտեան Երոպայի ամէնէն մնծ լիճը, դեղեցիկ ու կապոյտ Լեմանը, մօտէն տեսած կ՛ըլլաս։ Շոգենաւը արգէն նազանգով կը հեռանայ Ժընէվի ճոխ քարավիներէն։ լճին ընդարձակութեանը վրայ ենք։ Տեսարանը հիանալի է, վերը՝ ամառուան բաց կապոյտով անամպ երկինք մը, առաւտօտեան խիստ թեթեւ ու բարակ մշուշով մը սքօղուած, վարը՝ սիրուն մութ կապոյտ մը, անամպ աս ալ, որ միայն շոգենաւին հետքի ծիր կաթինովը կը գծուի, ու եզերք երուն մօտ տառանող ճերմակ կարապներութեւերուն ցոլքերովը կը փայլի։ Երկու գեղեցիկ երկինք, երկու գեղեցիկ նկարներ, որոնք տարբեր շարքի վրայ ըարձրացած գեղածիծաղ լեռներու ու բլուրներու կանաչազարդ քանդակովը կը շրջանակուին։ Լճեղերքը, սարաւանդին վրայ, ամէն կողմ, բարե-

կեցիկ փոքրիկ քաղաքներ, ուժեղ բուսաբերութեամբ մը շրջապատուած։ Տեսարանը գրէթէ միշտ նոյն խոշոր գիծերը կը պահէ եւ սակայն ի՞նչ զանազանութիւն, մանրամասնութիւններու մէջ։ Նաւին իւրաքանչիւր հեւքին՝ հորիզոնը կ'ընդլայնի, ու ափերը կը գրաւեն միշտ ուշադրութիւնդ։ Փոքր լիճն անցանք, մնեին վրայ ենք. ծովի մը անհունութիւնը կարելի չէ զգալ, հեռուն լեռները կ'ուրուագծեն, սակայն չնորհալի եղերքներու վրայ մարող մահկաձեւ կապոյտ տարածութեան եւ ծիծաղկոտ վառ կանաչ սարաւանդներու տեսքը մասնաւոր անուշութիւն մը ունի, պարզապէս հմայիչ է եւ ուրախ։ Արդէն բաւական ամարանոցներ, գիւղեր անցանք, նպատակ չունիմ այդ ամէնը մանրամասնելու, պիտի բաւտկանանամ հանդիպիլ, մեր շոգենաւին հետ, քանի մը գլխաւոր նաւահանգիստները։ Զուիցերական եղերքին վրայ ահա կը տեսնենք Գօփէն, որուն դղեակը նեքիրի, Մատամ տը Սդալի եւ ուրիշ նշանաւոր խորհողներու բնակութիւնը եղած է եւ հիմա ուխտատեղի մը։ Առաջին անգամ ըլլալով նիսն կը հանդիպինք, նոյն եղերքին վրայ։ Սա ծառերով պարսիակ բարձրաւանդակին վրայ Վոլթէո, ամբողջ տարի մը, Լեմանի գեղեցկութեան վրայ զմայլած է, Դէմը, ձախ եղերքին վրայ, մնձ մասամբ ֆրանսական, կը հանդիպինք միայն Դօնօն եւ Էվիա՛, նշանաւոր իրենց հանքային ջերմուկներովը, ուր ընդհանրապէս Բարիզցիները առողջութիւն կը փնտուեն, երբեմն ալ կուգան լուալ իրենց յանցանքներն ու մեղքերը, Մէրսիէի պէս։

Ֆրանսական եղերքը շատ աւելի հուժկու բուսականութիւն մը ունի, ոչ մէկ տեղ ընկուզենին ու շագանակենին այնքան բարձր ու տերեւաշատ աճած են որքան հոս։ Մինչդեռ Զուիցերիական եղերքներն աւելի չնորհագեղ, աւելի ծիծաղկոտ, աւելի նուրբ նկարագիր մ' ունին։ Նաւը կրկին դէպի աջ կը զարնէ, այն կողմը մնալու համար մինչեւ խորը։ Աւասիկ Ուշին, Լօզանի նաւահանգիստը, Վէվէն, իր գեղեցիկ քարափներովը, իր շոքոլայի գործարաններովը, Մոդոէօն, Զուիցերիոյ այս նիսը՝ իր մեղմ կլիմայովն ու լճին խորը ունեցած գեղեցիկ դիրքովը։ Բարձրաբերձ լեռներու խոչոր ամփիթատրոն մը լճին այս մասը կը շրջափակէ։ Թէրիթէէն երկաթուղի մը արագօրէն կը մագլցի լեռն ի վեր մինչեւ Ռոշէ տը նէյ, ուրկէ հիանալի ու ընդարձակ տեսարան մը կը վայելէ մարդ Ալպերու եւ Ժիւռայի վրայ։ Նոյն իսկ վարը, լճին վրայէն, տեսարանը գեղեցիկ է, ճիշտ դէմը կը գտնուի Ռօնի աղմուտ բերանը, որ լճին յատուկ ջուրերուն մէջ կը բացուի, հեռուն Տան տիւ Միտին, շողջողուն՝ արեւուն ճառագայթներուն տակ։ Աւասիկ Շիյյօնի նշանաւոր դղեակը։ Դղեակին դիրքը շատ սիրուն է, անոր հնօրեայ վեհ պարիսպները կը հանդչին, կը ծածանին պիտի ըսէիր, վճիտ բիւրեղին վրայ։ Քիչ մը անդին ահա վալէի Ռօնը որ իր տղմուտ հոսանքը կը թափէ լէմանի յստակութեան մէջ։ Բարեբախտաբար, գոնէ հոս, տիղմրն շրջանը սահմանափակ է ու յիսուն մէդր ընդարձակութեամբ, տղմուտ Ռօնը կը հալի, կը լուծուի կը մաքրուի, կը կապուտնայ,

վարը ժընէվի վճիռ Ռօնը կազմելու համար։ Ու վերջապէս յետին նաւահանգիստը Պուվոէ ենք արդէն ու Վալէի մէջ։ Լեռներու ու հովիտներու շարքը սկսած է, բայց չյապաղենք, շոգեկառք պէտք է նստիլ ու կէս մամու չափ եւս՝ տափակութիւններէն պիտի ազատինք։ Ռօնի հովիտը, որ Վալէի ամէնէն լայնն է, հազիւ տեղ տեղ քիլոմէթրի մը կը հասնի, Ռօնէն երկու մասի բաժնուած։ Շոգեկառքը կը սուրայ, կը հիանաս արդէն երկու եզերքին վրայ խրոխտօրէն բարձրացող ազառամբներուն վրայ, որոնք կարծես վրադ պիտի գլտորին։ Տե՛ս սա սիրուն ջրվէժը, Փիսվալ, որ բարձրէն կը թափի ուղղաձիգ, բոլորովին փոշիացած՝ ճերմակ ու վերէն վար ծիածանի ժանեակներով փաթթուած։

## Բ.

Ու վերջապէս Ֆէնհօ, հազար երկու հարիւր մէթր բարձրութեամբ փոքրիկ գիւղ մը՝ սարաւանդին վրայ բարձրացած։ Տասնէ աւելի խոշոր պանդոկներ Ալպերու հիացողները կը հիւրընկալեն։ Տեղը գեղեցիկ է, դէմդ, ետեւի շարքին վրայ, կը բարձրանայ Դոփանի ձիւնապատ լեռը, որուն կողերուն վրայ, եռանկիւնի սրածայր գլխով Դէգ նուառը, Առքիլն ու ուրիշներ։ Աջ կողմդ, հեռուն, կը բարձրանայ Էկիւրիլ Ռուժի հսկայ զանգուածը, բազմաթիւ ցցուած քներով, որ Մօն Պլանի զուգահեռական, կը կազմէ Շամոնիի հովիտը։ լերկ ու կարմիր ժայռերէ ահագին խցան մըն է ան, որ

ձորն ու տէսարանը կը փակէ , երկուքի բաժնելով զանոնք : Քիչ ասդին , հսկայ ապառաժէ ուզա մը երկու կուտկէնով , վտանգաւոր լեռներ երկուքն ալ . խոտը անգամ չէ համարձակած անոնց վրայ մինչեւ վեր բարձրանալ : Քիչեր միայն կրցած են . եղել հոն : Պէտ Ուազօի սիրուն դլուխը , որուն կողքին վրայ ենք , կը աիրէ մեր վրայ : Վարը միշտ միեւնոյն անտեսանելի հեղեղը կը փրփրայ : Գարնային վառ կանաչ մը կը ծածկէ ամէն կողմ , անտառը մինչեւ 2000 ու աւելի մէթր կը բարձրանայ , կուենին , իր բարակ կոճղովը , եղեւինին կը յաջորդէ : Ի՞նչ փոյթ թէ վարը , քաղաքներու մէջ , անտանելի տաք մը կը տիրէ , թէ շատեր կը հիւանդանան . հոս օդը զով է մսելու չափ , սառնարանը , ամէն կողմէ անթիւ ջրվէժներով գահավիժող սառ ջրով փրփրոտ առուակները կը զովացընեն օդը : Երկու քայլիդ կը հանդիպիս առուակներուն , — ճերմակ ժապաւէններ կանանչին վրայ : Գոհ ես տեսարանէն ու արդէն իսկ յոգնութիւնդ մոռցած :

Գիւղացին , հանդարտ ու պարկեշտ , խաշնարածութեամբ կ'զբաղի , խեղճը հարթ տեղի գաղափար չունի , ու խոտի ահագին խուրձեր , գլխուն վրայ առած , տուն կը բերէ , վերը կամ վարը գանուած պատառ մը տափարակին կամ զարիփայրին վրայէն քաղած : Բնակելի տեղերուն անձկութեանը պատճառաւ , ժողովուրդը ցրուած կ'ապրի շատ փոքր խումբերով , երբեմն հինգ տասը տունէ բաղկացած : Զուիցերիոյ ամէնէն աղքատ նահանդն է վալէն . կառավարական հոգա-

ծութենէ հեռու : Խնչպէս ընել նահանգի մը հետո որ ամբողջ լեռէ , անդունդէ , ձիւնէ , սառէ կազմուած է : Վարը , հովիտներուն մէջ , կան բազմամարդ ու համեմատաբար ծաղկած գիւղեր , մանաւանդ Ռօնի հովտին մէջ , երկաթուղիին եղերքը : Հինգ վեց տարիէն , Սէմբլօնի փապուղիին բացումը մեծապէս պիտի նպաստէ հովտին բարգաւաճման , դնելով զայն Արեւմտեան Եւրոպայի եւ Խտալիոյ ամենակարճ ճամբուն վրայ : Խսկ լեռներու վրայ ապրողներն սկսած են օգտուիլ օտարականներէն , որոնց թիւը տարուէ տարի կը շատնայ : Օր մը շոգեկառքը հոռ ալ պիտի մագլցի հեւալով ու յոգնած , Ռօնի հովիտէն Մօն Պլան երթալու համար . ծրագիրը պատրաստ է արդէն : Խրաւ է որ երկիրը մեծ մասամբ իր գեղեցկութիւնը պիտի կորանցնէ , սակայն բարեբազդաբար ամէն տեղ ելլելու բնաւ տրամադրութիւն ու կարողութիւն չունի ան , եւ մէկէ աւելի տեղեր ամայի ու կոյս պիտի կրնան մնալ :

Աս տեղացիք իրենց մէջ ֆրանսերէնէ , խտալերէնէ ու գերմաններէնէ խառն անհասկնալի լեզու մը կը խօսին , բայց ամէնէն փոքրին ալ քիչ շատ կոկիկ ֆրանսերէն կը խօսի օտարին հետ : Կաթոլիկ ենունին սիրուն զանգակատունով եկեղեցի մը , որուն երէցը ամէն ինչ է գիւղացիին համար : Ունին նաև փոքրիկ դպիրոց մը , 10—15 տղոց համար : Օտարներու համար անգիտական եկեղեցի մը ու աւետարանական բողոքական պաշտօն կայ : Յուղիչ է մանաւանդ տեսնել այդ բարձրութեան մէջ բաւական շնորհքով հագուած խեղճուկ գիւղացի-

ներու երկիւղածութիւնը . կիրակի օրը եկեղեցին լեցուն է , չորս կողմէն հոն կը դիմնն երէցին քարոզը լսելու համար : Կոկիկ քարոզ մը , եթէ երբեմն երբեմն քաղաքացիներու ճոխ զարդարանքով բարեպաշտուհիներու հասկնալի ըլլալու վրան շատ բաց ճիգով մը , ամէնուն ալ անհասկանալի կէտեր չունենար : Շատ դժուարահաճ չըլլանք խեղճ երէցին նկատմամբ , որ գիւղին դասատուն , բժիշկը , եւայլն է : Միթէ ամէն ինչ հոս օրհնաբանութիւն մը չէ , յաւիտենական ձիւնով ու սառոյցով ծածկուած ահագին ու հսկայ լեռը , մնծաղըզորդ հեղեղը , անվերջ անտառը , ֆշացող ջրվէմը , բաց անդունդը , շիւղը . փառաբանութիւն ու ալելու չե՞ն կարդար Գերագոյնին , Որուն անհուն զօրութիւնն ու անսահման իմաստութիւնը այս ամէնը զանգեր ու կարգադրեր է : Եկեղեցին մէջ ու եկեղեցիէն դուրս մարդն ալ ամէն վայրկեան կը փառաբանէ զԱյն , միշտ նոյն հիացման աղաղակը բարձրացնելով . ի՞նչ գեղեցիկ , ի՞նչ հըրաշալի : Ուրիշ մը կ'ըսէ «Զերշեօն» ու մի ուրիշ «Օվերիլլիի» . ամէն քայլիդ կը լսես այս հիացող ձայնը :

ԺՐԵԿԻ

Մ. ՆԱԼՊԱՆՏԵԱՆ

## 4. ԾԱՂԻԿՆԵՐ, ԿԱՐՄԻՐ ԾԱՂԻԿՆԵՐ

(ՀԵՔԵԱՑ)

Ա.

Սա ահագին բարձրութենէն վար՝ ուրկէ անցնող մարդը կրիայի մը շարժող խեցիին կը նմանի ու պարապ անդունդ մը իր լայն երախը բացած՝ կարծես կը յօրանջէ, այս հսկայ ապառաժներուն տակէն Եփրամն է որ վար կուգայ. ալիքները տափակ, մաշած քարերուն կը զարնեն խուլ շառաչումով՝ փրփուրներ, ճերմակ պղպջակներ ցատքեցնելով։ Անքնակ, խոպան բնութիւնը իր աւանդական հողով ու քարով նոյնը մնացեր է։ Ասդին անդին օձի շապիկներ թափթփած են ու սարդի երկայն թելեր կ'երեւան մեծ պարապէն դարվար։ Վարը, գետը՝ տմոյն, մառախլապատ, իր տիտան օձի հասակովը պառկած՝ կ'երթայ երկայն, գլուխ կուտայ հորիզոնին վրայ ու կը ծռի կը կորսուի. բարձրէն անցնող թաչունները փետուրներ վար կը ծդեն, որոնք դարձ դարձիկ, ոլորուն, պառյաներով վար կ'իջնեն, կամ քարի կտոր մը յանկարծ մողէզի մը վազքէն՝ փրթելով վար կը վազէ դէպի գետը, վարերը, խորունկը թնդացընելով։ Դէմը, հորիզոնին վրայ լեռներ կան խիտ անտառներով ծածկուած, որոնց թաւ կանաչը հոծ ստուերներու հետ կը խառնուի ու կիսատ մըթութիւն մը կուտայ, եւ այդ ծառերուն մէջ պահ-

ուըտած հիւղակները ճերմակ երդիքներնին կը ցուցնեն՝ ասդին անդին կիսով թաւուտի մէջ թաթխուած։ Այս պակուցիչ բարձրութենէն վար ուր մահուան անդունդը կոյր աչքով մը երկինքն ի վեր կը նայի եւ ուր արեւին լոյսը բեկրեկելով ծիրանիի բարակ շառաւիղներ կը ցանցնէ, ուր Եփրատը իր անյատակ կոնակին վրայէն ալիքներ կը ճչէ . . . այս պապամաժներու բարձրութենէն՝ մարդ մը ինքզինք վար նետած է։

## Բ.

Երեք օր էր որ կորսուեր էր։ Զաւակներն ու կինը յուսահատ վինտուտուքով ամէն տեղ, ամէնէն անսպասելի ու ամէնէն ծածուկ տեղերը վինտուեցին ու չգտան։ Դիշերը իր անկողնին մէջէն այնչափ կամացուկ, ոտքերուն ծայրը կոխելով, գացած էր որ ո՛չ զաւակները եւ ո՛չ իսկ կինը կրցած էին գիտնալ, խենթեցեր էր արդեօք։ Տարօրինակ, անհասկնալի հով մը առած տարած էր զայն։ Չգտա՞ն։

Վերջին ապաւէնի մը յոյսով, յուսահատի համակերպութեամբ ուզեցին ապառաժներուն մէջ վինտուել որոնց վրայ աղաւնիին ոտքը հազիւ կը կայնի եւ մարդը գործ չունի արդէն։ Մայրը սպասեց ու երկու պղտիկները վինտուելու ելան։ Սոսկում . . . ցից քարի մը ծայրը, ոտքերը դատարկութենէն կախ, ուռած աչքերով, մարդ մը նըստած անդունդն ի վար կը դիտէ, քստմնելի վտանգին գիտակցութիւնը զինքը չի խռովեր։ Վայրի

բադերը կը դիտէ, որոնք կը թոխն, հաղիւ երեւ-  
ցող սպիտակ գնաւակներ կ'ըլլան ու կ'աներեւու-  
թանան. գետին երկայնքը, հոս հոն կանաչ մար-  
դահասակ եղէգները կը տատանին լոխն ու ահար-  
կու հրաւէրի մը պէս. զի՞նքը կը կանչեն արդեօք.  
կը նայի, միշտ անթարթ՝ վարը կը նայի, ու կար-  
ծես չի լսեր ազերսող ձայները իր զաւկըներուն,  
որ հեռուն կեցած՝ զարհուրած դիմագծերով՝ ձեռ-  
քով զինքը կը կանչեն։ Անդունդը արդեօք իր  
թո՛վքն ունեցաւ, թէ իր գրկին մէջ քնացող ա-  
հարկու հանդարտութիւնը ցուցուց, որուն գլուխ  
դնողը յաւիտեան կը քնանայ անհունութեան քու-  
նը քաշելով, ուր ա՛լ մարդ պիտի չգայ արթնցը-  
նելու իր պառկած տեղէն եւ ուր ա՛լ աշխարհի հո-  
վերը պիտի չփչեն իր սրտին դարվար աշնան տիսուր  
կսիթներ գալարիլ տալով. գետը մեղմ օրօրներ  
պիտի լսէ իր ալեակներուն բերնովը ու կանաչ  
գորտնբուրգերը հանդարտ տատանումներով ներ-  
դաշնակութիւն մըն ալ անոնք պիտի ըլլան ու եր-  
գեր պիտի լսեն, մահուան անոււշ երդեր։ Ծա-  
ւերն ալ իր հետ մէկտեղ աչք պիտի խփեն։

## 4.

Խնչ թնդիւն է աս որ վարէն կուգայ խո՛ւլ ու  
խորունկ՝ քարայրէ մը եկող ջաղացքի ջուրերուն  
հանած աղմուկին նման, զոր ժայռերը հանդիսա-  
ւոր ու վսեմ ձայնով մը կ'եղանակաւորեն. ահա  
յայն ու տարածուն տատանում մը տեղի կ'ունե-  
նայ ջուրերուն մէջ. գետին ճողփիւնը կը թնդայ

գինովի դանդաշիւնով , ու քարերուն , ժայռերուն կը զարնուի . վայրի բաղեր արդեօք ինչու վարը ահաբեկ , արագ արագ ճախրանքով ելեւէջ կ'ընեն ու խռոված վեր կը թռին ճշելով . բայց գետը նորէն իր հանդարտ վէտվէտումներուն կծիկը կը քակէ ու դիմացի կանաչ կաղնիներուն մէջէն կը սողայ , քնանալ կ'երթայ անտառն ի վար , լեռներն ի վար : Հեռուն ծառերը նորէն լոին իրենց տեղը անշարժ կ'սպասեն ու հողէ խրճիթներն այդ ստուերներուն տակ մենաւոր , անխռով երազանքի երանութեան մէջ կը կենան՝ կը կենան , ու արեւը անոնց ճերմակ հողէ պատերն ու տանիքը կը փայլեցնէ , մինչդեռ գամբո մը՝ իրբեւ թափառական մօնակեաց՝ այդ վայրերուն մէջ կը հաջէ խռապու հաջիւնով իր ձայնը սաղարթախիտ ծառերէն ներս հնչեցնելով :

Ո՞ւր գնաց յանդուգն մարդը որ քիչ մը առաջ քարին վրայ նստած , ոտքերը անհունութենէ մը դարվար կը կախէր՝ հսկայական պարապը ծաղրելով . խենդ մըն էր արդեօք թէ քարերուն մէջ ապրող ճին մը . չէ՛ , ահա զոյգ մը որբեր՝ կաքաւի ծագերու պէս՝ որոնք մինակ են մնացեր՝ քարերուն վրայ :

Ճը՛ո , ճը՛ո , ծղրիդներն իրենց երգը կ'երգեն , օդին մէջ վայրի թռչուններն ալ սո՞ւր սո՞ւր ճիշեր կը հանեն : Հուտա երկու պզտիկներ կուլան , դառնապէս կուլան , ու անցնող բազէին , փչող թեթեւ հովին հարցումներ կ'ընեն , վար գացողը ալ չի դառնար :

— Ըսէ՛ք , ո՞վ քարնը , հայրերնիս ո՞ւր գնաց ,

հոս, քիչ մը առաջ քարին վրայ նստեր էր, զինքը կը տեսնէինք որ վար կը նայէր, ո՞վ կանչեց վարէն զինքը, դուք չտեսա՞ք, պղտի՛կ ծղօտներ, որ իրեն քովը կամաց մը կը շարժէիք, ձեզի բան մը չըսա՞ւ մեզի ըսելու, բան մը չապսպրե՞ց :

Թառող թռչունը թռելու պահուն փետուրները կը հաւքէ, գլուխը ք'չ մը առաջ կը ծռէ, թեւերը կիսատ մը վար կը կախէ ու վերջին թափով մը թեւ կուտայ ու կը սլանայ :

Կաղջնայի գօսացած ցողունները՝ շարժեցան իրենց տեղը՝ ծռելով ու շտկելով անդադար, ու պղտիկները իրենց հարցումին գաղտնի պատասխանը հասկցան գուցէ այդ թեթեւ դողդղացումները . իրարու պլլուեցան . . . վարը հայրիկը վնտրաել կ'երթային :

Արեւը այդ քարերը նորէն կը լուսաւորէ մաքուր աղուոր ճառագայթներով, իր վճիտ պայծառութիւնը նորէն կ'ողողէ առատ լոյսի հեղեղով այդ վայրերը՝ որոնք դժբախտ հօր մը ու մանուկներու կառափնատը եղան . ու վայրի թթուկիչներու, քարէ բանջարներու քով հիմայ կարմիր ծաղիկներ կը բումնին, կարմի՛ր՝ արիւնի գոյն, որոնք սիւքի մը թեթեւ շունչովը կը դողդղան եւ շուքնրու մէջ, քարերու տակ կ'աճին, վախկո՛տ, գլխիկո՛ր որբերու պէս :

Այդ վիհը հիմա մահուան անդունդն է որ սարսուռ մը կը պատցնէ ճամբորգին երակներէն ներս, ուր նոյն իսկ ուլերը կը վախնան կճղակ դնել ու արածիլ անոնց վրայ . մինսակ երկայն շարոց հարսնեւոր մրջիւններ՝ սեւ կամ կ"ըմիր գիծեր կ'եր-

կնցնեն՝ հեւքոտ ելեւէջով իջնելով ու ելլելով անդադար՝ որոնք վարը՝ ո՛վ գիտէ ո՛ւր բոյն ծակած են։ Ոչ ոք կը մօտենայ այդ տեղերուն։ Գիշերներուն լուսնկան կ'ելլէ միայնակ՝ լոին ու տխուր, կուգայ իր խուզարկու նայուածքով կ'անցնի այդ տեղերէն, լուսաւորելով հիւանդ լոյսով մը նոյն վայրի քարերը որոնք ա՛լ աւելի խռովալի կը գառնան կէս լոյս թեւատարած ստուերներու տակ։ վարէն գետը կ'անցնի խորդալով՝ մէկ քանի արծաթի շողերէ փալփլուն, օձի լեզուովը կը խածնէ իր ալիքներովը վար եկած քարերն ու ափունքը ծլած ջուրի մամուռները, եւ ականջ կուտայ գորտերուն բիւրաւոր կրկուռքներուն որ կը պոռան՝ կը պոռան մութին մէջ, գետը մոռցած թէ իր աւազները խաւ շարհցին դժբաղդ հօր ու զաւակներու դիակներուն վրայ եւ հեռուները քշեցին։ Ու անդունդը՝ Բելիար խափշիկ կնոջ մը սեւ ուրուականովը՝ անգիտակ թէ մարդիկ մոլորեցուց ու կուտուաւ, իր պչրոտ շրթունքներով կարծես կը ժպտի գեռ լուսնկային, որ վերը մաքուր կապոյտին մէջէն իրեն կը նայի։

## Յ. ԳԱԼԱՐԱՅԻՆ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ



ԽՈՒՆԿ ԵՒ ՄՈՍ

Շաբաթ իրիկուն է : Եկեղեցին զանգակներուն կամ կոչսակներուն հնչելէն առաջ , տանը հարսերը ամէն գործ , աշխատութիւն աւարտած են . տախտը աւլուած , խսիրները փռուած , ու անոնց վրայ կապերտներ կամ գորգեր , ընդունելութեան սենեակին մինտերներն ու բարձերը շարուած , կազի լամբաները մաքրուած , լեցուած՝ մէկ խօսքով ամէն բան իր տեղը , տանը կարգն ու սարքը դրուստ է : Երբ զանգակները հնչեն , հարսերէն մէկը կ'առնէ սկիհածեւ խնկամանը , որուն փոշիով շփուած դրուագազարդ արծաթը՝ կաթի գոյնով , կամ մաշած պղինձը՝ դեղինով կը փայլի . կը խառնէ օճախը , քիչ մը փոշի , քանի մը թաքուն կայծեր կը դնէ հոն , ու վրան կը շարէ օճախին մէջ սեւցած դիւրավառ ածուխներ . կը փէէ , կրակը կ'արծարծի , վրան կը լեցնէ քանի մը պտղունց խունկ , երբեմն կնդրուկ , կ'սկսի տանը բոլոր մասերուն մէջ , պատերուն երկայնովը , ամէն անկիւն պտըտիլ , բուրվածի պէս ծխել եւ քթին տակէն ազօթքներ մրմնջել : կը մօտենայ տանը մէջ գտնուող ամէն անձի , կը ծխէ անոնց երեսին՝ քսելով . «Աստուած ողորմի ձեր հին ու նոր ննջեցելոց հոգուն» : Խունկը ընդունողը կը պատասխանէ . «Աստուած ողորմի հօրդ ու մօրդ կամ ձեր մեռելներուն հոգուն» :

Խունկը անուշ եւ մեղկացնող հոտ մը ունի, կնդրուկը կծու եւ գգուռղ, երկուքն ալ հաւասարապէս միսթիքական զգացումներ կը վերարթընցնեն: Եթէ տանը կիները դեռ նոր կորսնցուցած են իրենց մէկ հիւանդը, խունկը կը բանայ անոր վէրքը որ դեռ չէ սպիացած. կ'արծարծէ հանգուցեալին յիշատակը, սիրտերը կը փղձկին ու աղի արցունքը կ'սկսի վազել: Այս տրամութիւնը հրապոյր մ'ունի հոգեկան. այս լուին կամ մեղմանոյշ հծծիւնները զարմանալի հաճոյք մը, սփոփանք մը կը հայթայթեն սրտին:

Խունկին հոտը տարածուած է ամբողջ փողոցին մէջ. տարիքոտ կիներ եկեղեցիէ կը վերադառնան, ո'րը սուգի՝ սեւ, ո'րը կէս սուգի՝ խահուէգոյն եազմայով: Անոն, քալուածքը ծանր է, ամէն մէկուն սրտին մէջ, եկեղեցիին խունկը արթընցուցած է յիշատակ մը, փողոցին եւ տան մէջ. միեւնոյն խունկը շարունակել կուտայ այդ խորհրդաւոր տպաւորութիւնը:

Մոմը նուէրի գաղափարին մարմնացումն է գաւառացի կնոջ սրտին մէջ: Երբ խնդիրք մը պիտի ընէ սուրբին. երբ ո'ր եւ է սրբալայր ուխտի գացած է, պարտաւոր կ'զգայ ինքողինքը անպատճառ նիւթական ընծայատարութեան մը: Մոմը պէտք է վառէ սուրբի պատկերին առջեւ եւ դիտէ անորդ դէմքը՝ որ շողերուն ետեւ դեղնած է ու մեղմաղձոտ: Մեր եկեղեցիներուն Աստուածածինները, զարմանալի կերպով, ընդհանրապէս անուշի՛ ու տրտում նայուածք ունին: Զղային խորհրդաւոր բաներէ շուտ ազդուող կիներ կան, որ անզգա-

լապէս Աստուածածնի դիմադծութիւնը կը նմանցընեն, միշտ միեւնոյն պատկերին երկրպագելով, միեւնոյնին առջեւ արտասուելով եւ ակներեւ առբերութիւն մը դնելով իրենց Աստուածամօր եւ ուրիշներուն միջեւ։ Մոմը որ կը վառի ու կը հատնի դժույն չողերով, աղօթողին կը պատկերացնէ կեանքը որ աստիճանաբար կը չիջանի։ Կը ներկայացնէ հանդերձեալ կեանքը՝ ուր բոցերու պիտի մատնուի մեղաւոր մարդուն հոգին . . .։ Մոմին անբաժան ընկերն է խունկը։ Ձերմուկներ, ծառեր կան բնութեան գեղածիծաղ գրկին մէջ, ուր սուզն ու թախիծը, խորհրդաւոր մտածումները ինքնին կ'անհետանան. այդ տեղե՛րը մանաւանդ հարկ է խունկը, որ դիւրացնէ մոմին լոյսին ազդեցութիւնը՝ հոգիին վրայ։ Խունկը կը մխայ մոմիկին քովիկը եւ հաւատացեալը արուեստակա։ կերպով կ'իմանայ իր ջիղերուն գրգռումը, իր կրօնական զգացումն վերափիթթումը։ Առանձնաշնորհուած մոմեր կան. կան նաեւ ռամիկ եւ քաղաքացի մոմեր։ Առանձնաշնորհուած են այն մոմերը. որ պատրաստուած են սպիտակ զուտ մեղրամոմէ, ծաղկեդուագ եւ քանդակազարդ սիւներու պէս. ասոնք համր ու անլոյս կը տնկուին կը մնան մեծ սուրբերու առջեւ, խորաններու վըրայ, իբրեւ մշտատեւ վկայ հաւատացեալներուն ջերմնուանդ պաշտումին։ Ռամիկ են այն նիհարիկ դեղնորակ մոմերը, որ ամէն քսակի մատչելի են եւ որոնք հոգիով աղքատներուն պէս անշուկ ու անփայլ ճաճանչներով կը մարմրին խեղճուկ ու սեւցած պատկերներու առջեւ։ Քաղաքացի մոմե-

րը նոր հնարուած են։ Զտուած ճարպէ պատրաստուած սպարմայերներն են անոնք։ Ասոնք նոր հնարուած են, քաղքենի դասակարգին պէս։ Հին ատեն, կրօնականներէն դուրս, որոնք նուիրապետութիւնը կը կազմէին եկեղեցին, մնացած ժողովուրդը՝ երկու դասակարգ կը ներկայացնէր, ազնուական եւ ռամիկ։ Մոմերն ալ ըստ այնմ բաժնուած էին։ Հիմա քաղքենի դասակարգը իր գոյութիւնը ամէն բանի մէջ կը յատկանչէ, հո՛ս, մոմերուն մէջ ալ։ Կան տեղեր որ ճարպէ մոմ ալ կ'ընդունին հիմա սուրբերը։ Ասիկա եկեղեցական տնտեսագիտութեան արդի գրութիւնն է, որ միտքերու առաջդիմութեան հետ ուղիղ կը համեմատի։

ՆՈՒՐՑԱՆ



## Յ. Ա Ի Ա Ն Դ Ա Վ Է Պ



Սա ժայռերը՝ որոնց վրայէն բազէները կը ճախ-  
րեն եւ օձերը կը սողան սուլելով, ուր մամուռ-  
ներ փաթթուելով անոնց կողերուն վրայ գորշ կա-  
նանչ մը կ'երանգեն, ատենօք, աւանդութիւն մը  
կ'ըսէ, այդ հսկայ ժայռերը մարդիկ էին մեզի  
պէս :

Անյիշատակ ժամանակի մը մէջ՝ այդ խոպան  
տեղէն հպատակ ամբոխ մը կ'անցնէր, հեռու եր-  
կիրներէ եկող հարսնեւորներու խուժան մը . եւ  
թմբուկին, դափին ձայնը, երգողներու, ծնծղա-  
ներու հնչիւնը, զգեստներուն շողիւնները՝ հեռուն,  
դաշտերուն մէջ կ'երկննային, ու հարսը քողին  
մէջ ծածկուած՝ իր գեղեցկութիւնը կը պահէր :  
Յանկարծ անզուսպ փափաք մը կ'ուռեցնէ հարսին  
սիրտը՝ որ դէմքը բանայ ու վայրի սիրով մը իր  
գեղեցկութիւնը անծանօթ տեղերուն ցոյց տայ .  
կը նետէ քողը ու իր աննման դէմքը արեւին կը  
ցուցնէ : Այն ատեն անոր գեղէն ու հպարտութե-  
նէն զայրացած՝ բնութիւնը անէծքով կը շանթա-  
հարէ բոլորը հո՛տ, այդ տեղը, եւ անփոխսելի  
այլակերպութեամբ, մարդիկը քար կը դառնան-  
անշարժ ու համր :

Հիմա, մշտական սպասումով՝ անոնք կ'սպա-  
սեն հոն. անոնց մէջ կը նշմարուին խանգարուած

աւրուած դիմագծեր՝ մանուկի, պառաւի եւ պարմաններու, վայրենի աչքեր կան ահոելի սեւեռունմերով՝ մոլեգին արտայատութեամբ մը բացմնացած . կծկուած, խորշոմած երեւոյթներ կ'երեւնան որ կարծես լալու կը պատրաստուին, ու չեն լար. եւ ցաւ մը կը յայտնուի, ցաւ մը որ գիրենք տանջած է . իրարու վրայ խռնուած սեղմ կամ անջատ՝ անծանօթ էակներ որոնք սակայն՝ առասպելի զրոյցէն դուրս, խուսափող նմանութեամբ գծուած իրական պատկերներ ցոյց կուտան: Առտուան արեւին տակ եւ իրիկուան մարող ցոլքերուն լոյսովը՝ անոնք յաւիտեան պիտի փայլին հոտ :

Աւանդութիւնը այդ դժբաղդներու պատմութեան՝ քարերուն եւ ապառաժներու մէջ՝ յուսատու, միսիթարող հաւատք մըն ալ դրած է, հոն ուխտատեղի մը եղած է ուր հիւանդները, ցաւածները վերջին ապաւէնի մը յոյսով, կիները մանաւանդ այդ ցուրտ քարերուն կը տանին իրենց տառապանքները, եւ միամիտի դիւրահաւանութեամբ մոմ մը կը վառեն ու ետ կը դառնան: Եւ ժայռերը միշտ յոխորտ ու խիզա՛խ՝ իրենց գլուխները կ'երկարեն երկինքին մէջ, ուր երբեմն գարնան ճերմակ ամալի կտորներ կանգ կ'առնեն անոնց վրայ եւ մանր փրփուրներով կը ժանեկազարդեն զանոնք, վայրի թուզեր եւ կանանչ թրփիկներ կը բուսնին վերերը անոնց ծերպերուն մէջ, կայծակը կը զարնուի երբեմն ու կտորներ կը փրցընէ անոնցմէ. եւ մռայլ օրերուն, անձրեւներու ատեն, ագռաւները սո՛ւր, սո՛ւր կը ճչեն, անձ-

բեւը սողալով վար կ'իջնէ ու հովերն ալ շաչելով  
անոնց վրայէն կը վազեն :

Անցորդներու նայուածքները վեր կը դառնան  
մերթ ահաբեկ՝ հակայ քարձրութենէն, եւ վրդով-  
ուած յուզումով կը հարցնեն անոնք ինքնին թէ ի-  
րա՞ւ այս քարերը մարդ եղած են ատենով, կեան-  
քը իրա՞ւ անոնց մէջէն ալ անցած է . սա քարե՛-  
րը որոնց վրայ անհամար թռչուններու հազա-  
րաւոր փետուրներ ցրուած են :

Ո. ԶԱՐԴԱՐԵԱՆ



## 7. ԷՔՍ-ԼԷ-ՊԷՆԻ ԶԵՐՄՈՒԿՆԵՐԻ



Էքս-ԼԷ-ՊԷՆը ապահովարար աշխարհի ամէնէն գեղեցիկ, ամէնէն՝ զմայլելի կէտերէն մէկն է, չքնաղ ամարանոց մը եւ անուանի ջերմուկներու քաղաք մըն է միանդամայն։ Զուիցերիոյ եւ ֆրանսայի սահմանագլուխին վրայ, լիօնէն քանի մը ժամ հեռաւորութեամբ միայն, Պուրժէի՝ աննման, խաղաղիկ, կապուտակ փոքրիկ սիրուն լճակին եղերքը կառուցուած, Սավուայի ձիւնապատ հսկայ լեռներուն շղթայով պատած, իր ճերմակ լայն մաքուր արահետներովը, ծաղկազարդ պարտէզներովը, կանաչներու տակ թաղուած հեշտալի վիլլաներովը երազային քաղաքի մը տպաւորութիւնը կ'ընէ այցելուին վրայ։ Խշաններու, ամէն կարգի ազնուականներու, նախարարներու, դրամատէրներու ճշմարիտ զբօսավայր մը, ուր մարդկային մտքի տարօրինակ անհեթեթութեամբ մը, այս տենչալի բնութեան ծոցին մէջ իսկ, փրկարար ջերմուկներու քովիկը շատեր կուգան հսկայ Քաղինօի մը խաղերուն մէջ, Բօյերի եւ Պայտայի սեղաններուն շուրջը կորսնցնել իրենց առողջութիւնը եւ դրամը։

Էքս-ԼԷ-ՊԷՆի ջերմուկներուն համբաւը երէկուընէ չ'սկսիր, բազմաթիւ յիշատակներ կը ցուցընեն թէ Հռովմէտական կայսրութեան տակ Էքս-ԼԷ-ՊԷՆի ջերմուկներուն կը դիմէին ստուար թիւով։ Պոմպէոս ինքն իսկ կը թուի գնահատած ըլլալ զանոնք. արդարեւ բաղնիքին մօտ ահագին

կամարի մը ճակատը աւրուած արձանագրութեանց մէջ կը կարդացուի Պոմպէոսի անունը թուականով մը, եւայլն :

Այժմու է-Քս-Լէ-Պէնը իր բաղնիքներու կատարելագործեալ կահաւորմամբը, իբր ծծմբութեամբ մէջ մէկ հատիկ է :

Զերմուկները երկու գլխաւոր աղբիւրներ ունին, որոնցմէ իւրաքանչիւրը կուտայ օրական չորս միլիոն լիթր 440 զերմութեամբ ջուր . այս երկու աղբիւրներէն զատ բաղնիքին մէջ բերուած է 11 աստիճան բարեխառնութեամբ սովորական աղբիւրի մը ջուրը, այնպէս որ այս երեք ջուրերու զանազան բաղադրութեամբ՝ կարելի է տալ զանազան աստիճանի բարեխառնութեամբ լոգանքներ հիւանդութեան եւ բժիշկին պատուիրանքին համեմատ : Բաղնիքը ունի երեք յարկեր . իւրաքանչիւր յարկի համեմատ ջուրի հոսանքին զօրութիւնը կը տարրերի՝ առաջին յարկի հոսանքը բնականաբար նուազ զօրաւոր է քան երկրորդինը, եւայլն :

Այս ջերմուկներու շատ մը գործածութեան կերպերէն որոնք ի գործ կը դրուին բաղնիքին մէջ, ամէնէն յիշատակելին եւ շահեկանը է-Քս-Լէ-Պէնի յատուկ մասնաւոր մէկ միջոցն է, որ կը կայանայ սովորական տուշին եւ մարձումին միացման հետ : Այս տուշերը կը գտնուին տարօրինակ մաքրութեամբ, պարզ, բայց գեղեցիկ ճաշակով շինուած ճերմակ յախճապակեայ պատերով եւ տախտակամածով փոքրիկ սենեակներու մէջ . պակեայ երկրորդական պատեր կրնան աւելցուիլ :

գոցել սենեակներու վրայի կամ քովի մասերը եւ այսպէսով աւելցնել մթնոլորտին ջերմութիւնը եւ շոդիին ճնշումը։ Ջերմուկին ջուրերը կը հասնին, որոշեալ բարեխառնութեամբ, խողովակներու միջոցաւ ալդ քառակուսի սենեակներուն մէջ։ հիւանդը կը նստի ցած եւ փոքրիկ նստարանի մը վրայ կամ կը պառկի կռնակի վրայ։ ջուրը կուդայ շարունակաբար ողողել հիւանդը։ մինչդեռ բաղնիքին սպասեակը իր ձեռքով կը մարձէ մարմինին հիւանդ մասերը։ գործողութիւնը 5—10 վայրկեան կը տեւէ որմէ վերջ հիւանդը կը սրբուի եւ կը չորցուի։ Ջերմուկներու գործածութեան ուրիշ հարիւր կերպերը կան տակաւին, մասնաւորապէս շոգիի ընդհանուր կամ մամնաւոր լոգանքներ, եւայլն։ Էքս-Լէ-Պէնի ջերմուկներուն դարմանումը մասնաւորապէս արտաքին հականեխական եւ մեքենական դարմանում մըն է։ մեքենական դարմանում մը մանաւանդ կարծրացած դընդերներու, չծռող յօդաւորութիւններու, քրօնիկ յօդացաւի դէմ։ միւս կողմէ կը նպաստէ, կը չափաւորէ մորթին զգայնութիւնը սննդական փոխանակութիւնները, եւայլն։ մանաւանդ վազած ջուրի հոսանքին զօրութեան եւ քանակութեան ճնշման եւ բարեխառնութեան տակ մորթին բնախօսական պաշաօնները տարօրինակ կերպով կը քարւոքին։ անդամներու մէջ անշարժ մնացած ախտաբանական հեղուկներ ընդհանուր շրջաբերութեան մէջ կը հալին եւ այսպէսով անդամները կը վերստանան իրենց սովորական ճկունութիւնը։ Մտաւոր չափազանց աշխատութենէ առաջ եկած

Չղային զանագան տկարութիւններ մնծապէս կ'օգ-  
տուին էքսի ջուրերէն։ Բաղնիքին յատկացուած  
են քանի մը նշանաւոր բժիշկներ։

Էքս-ԼՀ-ՊՀՆը ունի իր իշխանավայել օթելնե-  
րուն հետ նշանաւոր թատրոն մը ուր ամէն իրի-  
կուն Բարիզի եւ Լիօնի օրերային արուեստագէտ-  
ներէն կազմուած ընտրեալ խումբ մը Վակների,  
կունոյի, Մասլնէի, Մայերպէրի, Վէրտիի նման  
անման երաժիշտներու օրերաները կը ներկայացը-  
նեն։ Աքանչելի նուագախումբ մը ամենօրեայ նուա-  
գահանդէմներու շարքով մը կ'օրօրէ հիւանդին  
կամ այցելուին երեւակայութիւնը եւ այս ամէնը  
այնպիսի կլիմայի մը տակ ուր ամառուան կիզիչ  
օգերը բնաւ գոյութիւն չունին, հիանալի լճակի  
մը եզերքը, որուն վրայ կարապի նման վայելչա-  
գեղ նաւակներ եւ նաւեր ամէն վայրկեան մոդա-  
կան փոքրիկ ճամբորդութիւններու համար այցե-  
լուին տրամադրութեան տակ կը գտնուին, եւ բաց  
ի քանի մը հարիւր անգլիացիի կարճ կամ երկայն,  
ծեր կամ երիտասարդ՝ բայց միշտ տգեղ, բնական  
կամ արուեստական՝ բայց միշտ երկար, տնկուած  
ակուաներով, պղտիկ յարդէ գլխարկով, ամբար-  
տաւան կերպով վեր ցցուած կոնաձեւ մազերով,  
իրենց սովորական շապիկով եւ փողկապովը, կարճ  
շրջազգեստով անվայելուչ միսերու սովորական  
տաղտկալի առօրեայ տեսքէն, հիւանդը կը վա-  
յելէ ջերմուկներու ազդեցիկ օգտակարութեան  
հետ բնութեան եւ արուեստին ընծայած ամէնէն  
չքնաղ հրապոյրները։

## 8. ԾՈՎԱԿԻՆ ՀԱՐՍՔ



Ա.

Մովակին երկու ափերուն վրայ, դէմ առ. դէմ, երկու գեղեցիկ գիւղեր կային. մէկը մընչեւ հիմա կը մնայ դեռ, միւսը կորսուած է ջուրերուն տակ :

Այն գիւղին մէջ, որ ա'լ հիմա չ'երեւար, մանկամարդ կին մը ծովուն հարսը կը կոչուէր. ամէն առտու արեւը ծագելէն շատ առաջ երբ ծովակը հովուն համբոյրներուն տակ իր ափերը կը գգուէ ու ալիքները հեռաւոր ծփանքներ կ'ոլորեն, ծովուն հարսը, հեռուն անորոշ լողացող սեւ թըռչունի մը կը նայի որ կ'երջայ կ'անհետի ու ծովուն մէջ կը կորսուի մանրցած :

Իր երեսներէն ցածրած շառաւիզները ջուրերուն մէջ կը թափէին, ու հասակը ուռիի մը կը նմանէր գետերուն ափունքն ի վար բուսած երկայն ուռիներուն պէս, մազերը բարտիներէն վար սողացող լուսնի շողերը՝ կարծես ուսն ի վար, աչքերն ալ՝ լեռները փախչող եղնիկինը։ Ու երբ, ծովուն հարսը առտուանց ծովակէն կը հեռանար ձուկերուն մէջ մոլեգին յուղում մը կ'իյնար։ Այսպէս կը պատմէին ծերերը, որ հիմա իրենք ալ չկան :

Բ.

Ամէն գիշեր, կէս գիշերին ուշ ատեն՝ ծովակին ափունքին վրայ առկայծ լոյս մը կը դոզդըղայ ու անքթիթ՝ ծովուն նշմար կուտայ, յանկարծ ջուրերուն մէջէն փրփուրի շառաջներ կը լսուին ու ճերմակ պղպջակի մէջ փաթթուած՝ ծովէն տղայ մը կ'ելլէ, գեղեցիկ, փրփուրներէն ծնած կարծես։ Ու ամէն գիշեր՝ միայնակ, ծովի խիճերուն ու գորտերուն քով՝ ամայութեան մէջ՝ ծովին սիրահարները իրար կը սիրեն մինչեւ լոյս, մութիսաւարին մէջ լուռթիւնը կ'ընդհատուի միայն գորտերու կրկռուքներովը, որոնք կ'երկարին ու ծովուն մէջ կը մարին։

Ու երբ արուսեակը ծայր կուտայ դիմացի գիւղին վրայ՝ լերան ետեւէն, ծովակի տղան զանի նշան կը բռնէ աչքով, ու թեւերը ալիքներուն կ'երկարէ, սիրականը ետեւէն կը նայի՛ ու կը նայի՛ երբ լողացողը կը պղտիկնայ, սեւ թռչուն մը կ'ըլլայ, յետոյ կէտ մը, ու ալ չ'երեւար։

Առտուանց լուսուն դէմ երբ ծովուն հարաը քայլերը կը դարձընէ ու տուն կը դառնայ, ալիքները ափերուն կը զարնեն ու ձուկերուն մէջ տարօրինակ յուզում մը կ'իյնայ։

Գ.

Օր մը դրացի պառաւ մը եղելութիւնը կը հասկընայ, ու էրիկը իր կ'ոջը՝ ծովու հարսին՝ գաղտնիքը կ'իմանայ։

ՃՐԱԳԸ ԻՐ ՄԵՂԸ այն գիշեր նորէն անկասկած  
իր նշանը կուտար, ու երբ տղան ծովակին կէսը  
հասած է ա'լ՝ յանկարծ մութին մէջէն մոլեգնած  
ձեռք մը ճրագը գետին կը նետէ ու ծովու հար-  
սին մազերը թեւը կը պլէ. արցունք, ազերսանք  
անգութ էրկանը մալեգնութիւնը չեն կրնար իջե-  
ցընել, ու քարերուն վրայ մեռած միջոցին՝ հար-  
սը կ'ա'իծէ էրիկը, կ'անիծէ պառաւը ու գիւղը՝  
վերջին անգամ:

Միւս օրը, առտուանց, երբ արուսեակը կը  
ցաթէ հեռակայ լերան ետեւէն ուր ամէն անգամ  
ծովուն սիրահարները կը բաժնուէին, իրիկունը  
լեռը պառկող հովիւը երբ գիւղը դարձաւ՝ ոչ  
գեղ գտաւ, ոչ մարդ. ջուրը կլլած էր ամէնքն ալ:

Հիմա ջուրին մէջ ամէն գիշեր, կէս գիշերին՝  
նոյն գիւղին տեղը աղօտ ճրագ մը կը վառ: կ'ը-  
սեն ու առտուան դէմ՝ արուսեակին ցաթելու  
պահուն՝ ճրագը կը մարի, ծովը տարօրինակ յու-  
զում մը կ'ունենայ, ու երկու ճերմակ թռչուն-  
ներ՝ կարմիր կտուցով՝ յանկարծ այն տեղ կ'երե-  
ւան, մեղմիկ, հանդարտ ջուրը կ'ակօսեն պղտիկ  
ալեակներ հանելով, յետոյ նորէն կ'անհետին, ու  
երբեք ցորեկները չեն տեսնուիր:

Մովակ, անսնց անունը մարդու մի՛ ըսեր:

ՈՈՒՔԵՆ ԶԱՐԴԱՐԵԱՆ

## 9. ՅՈՊՈՊ ԹՌՉՈՒԻՆԻ (¹)

(ԱՒԱՆԴԱԿԵՊ )

Զինադ առտու մը զարնան  
Ցօղատ, կիսալոյս,  
Աղուոր աղջիկ մ'աննըման,  
Հարսնցու մի կոյս

Լոգարանին մեջ մինակ,  
Անփոյք պշրանքով,  
Կը լուացուի ու ճերմակ  
Շոււան մ'է տեսքով:

Մազերն ըսփիւռ ոսկեզօծ՝  
Կը սաներէ անի,  
Եւ կը սարսուան լանջէք հոծ  
Ու պորտն հոլանի :

Ու վարսերը կը ցրուին,  
Վիժակ սոնապամ՝  
Ծրփալով շուրջն իր մարմնին,  
— Խորան մաերութեան :

---

(¹) Այս աւանդավէպը գրուած է Թիւրակն 1900, Թիւ 21ին  
մէջ հրատարակուած ժողովրդական հէքեաթի մը հետեւղութեամբ:

Այլ բաղնիքին կիսաբաց  
 Դունեն աղջրկան  
 Եղբօր աշխն և հանդիպած՝  
 Քրոջ մերկութեան . . . :

Օհ, ինչ ամօր, Աստուած իմ,  
 Փրկէ՛, փրկէ՛ զինք.  
 «Քռչուն մ'ըլլամ ու քռչիմ  
 Երկինք երկինք . . . :»

Եւ աղուորը սարսռագին,  
 Ցանկարծ կ'առնե քեւ,  
 Մոռցած սանտըր դեռ զիխին,  
 Մազերուն վերեւ :

\* \* \*

Ցոպոա քռչունն և այսօր  
 Սիրուն աղջիկն այն.  
 Քըբուկն ալ՝ սանտըր անոր,  
 Լստ աւանդութեան :

ԱՐՏԱՇԵՍ ՑԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ



## Բ. ԲԱՆԱՍՏԵՂԱՊԻԹԻՒԾ

---

Բանաստեղծը ներշնչուած սեղծողն է։ Բանաստեղծութիւնը, հետեւաբար, ներշնչումի, սեղծումի եւ գեղեցիկ առայայտումի ամբողջութիւնն է։ Աւելի յստակօրէն սահմանել ասոնք՝ գրերէ անկարելի է։ Բանաստեղծութիւնը, — ըստ են նոյն խսկ գրագիտներէ ոմանք — մարդկային կեանքին նմանութիւնը եւ նկարչութիւնն է միայն։ բացարութիւն՝ որ միակողմանի է սակայն։ բանաստեղծութեան մէջ բնութեան ալ նմանութիւնը եւ նրկարչութիւնը կան։ Յաջող բանաստեղծութեան մը եական պայմաններն են. Ա. — Ներշնչում, Բ. — Խանդ եւ հիացում, Գ. — Զգայնութիւն կամ յուզուելու եւ յուզելու թամադրութիւն։ Բանաստեղծական համնար մը պէսէ է, անպատճառ, ունենայ այս երեք յատկութիւնները։ Բանաստեղծութիւն մը, սակայն, իր մէջ ներշնչում, խանդ եւ զգայութիւն ունենալի զատ, պէսէ է նաև ներդաշնակ լեզու մը ունենայ, որ «պարուրէ ականջն ու սիրո՞ յուզելով»։ Այս պատճառաւ է որ արգէն, մեծ մասամբ, բանաստեղծութիւնները չափուած ու որու ձեւերու մէջ կը կաղապարուինք՝ պահանջմանցը համաձայն մասնաւոր կանոններու որոնց ամբողջութիւնը կը կոչուի տաղայափուրիւն։ Հայերենի համար երկուք է տաղաչափութիւնը. նախ կայ հայկ. չափ ըստածք որ առանց յանդի է եւ նիմա

գործածութենէ ինկած, եւ, երկրորդ՝ կայ սովորական չափը որ յանձաւոր է, այսինքն իր պարունակած տողերուն վերջաւորութիւնները նոյնաձայն են։ Ասով հանդերձ բանաստեղծութիւնը երբեք ստիլուած չէ գերին բլլալ տաղաջափութեան, շատ յաջող արձակագիր-բանաստեղծներ գտնուած են ամեն ազգերու գրականութեանց մեջ, բաւական է որ բանաստեղծը միւս կարենայ ներդաօնակութիւն տալ իր լեզուին։ Ճիշտ այնպէս ալ, պէտք չէ մոռնալ որ ամեն տաղաջափուած ուսանաւոր՝ բանաստեղծութիւն յէ։

Բանաստեղծութիւնը ընդհանրապէս կը պարունակէ երեք գլխաւոր սեռեր. 1. — **Քնարերգական** (Poésie Lyrique), 2. — **Դիցազներգական** (Épique), 3. — **Թատերական** (Dramatique), եւ երկու երկրորդական սեռեր ուրոնք են. 1. **Վարդապետական** (Didactique), ու 2. — **Նկարագրական** (Descriptive): Քնարերգական բանաստեղծութիւնը մարդկային հոգիին ամենին մտերիմ զգայութիւններուն արտայայտութիւնն է: «Քնարերգական» կը կոչուի, անոր համար որ, առաջին բանաստեղծները, մանաւանդ Յունաստանի մեջ, իրենց բանաստեղծութիւնները կ'երգեին հնարի մը ընկերակցութեամբ։ 2. — **Դիցազներգական** բանաստեղծութիւնը ուսանաւորի ձեւով դիցազնական արարեներու պատմութիւնն է։ 3. — **Թատերական** բանաստեղծութիւնը կ'ընդգրկէ այն բոլոր երկերը ուրոնց նպատակն է բեմի վրայ դնել եղերական կամ եղերակատակական գործողութիւն մը (եղերերգութիւն, բաւերգութիւն կամ տոամ)։

Խսկ 1. —Վարդապետական իմաստասիրական բանաստեղծութիւնը, նպատակ ունի սորվեցնել սկզբգրունենք, ըլլան անոնք գիտութեան քէ արուեստին վերաբերեալ։ 2. —Նկարագրական բանաստեղծութիւնն ալ նկարագրական<sup>(1)</sup> մըն է, այսինքն պատկերացումը իրերուն՝ բանաստեղծութեան պահանջումներուն համաձայն գրուած։ Հիներէն՝ Պինդար (հելլեն ժերբող՝ 520—436 Ն. Ք.) եւ Որատիոս (լատին ժերբող՝ 64—7 Ն. Ք.) զոր օրինակ, զերազանց հնարերգակներ եղած են. Հոմերոս եղած է գրէրէ անհաւասարելի դիւցազներգակ մը, որուն շունչովն ու ոգիովը սնած Բագրատունի Հ. Արտենը, մեր դիւցազներգակը ունեցանք հայերս ալ։ Խսկիւս, Խասին, Քորնէյլ, Ալֆիերի, Շեխսիր քատերգակ-բանաստեղծներ են, Մրապիոն Հեքիմեան հայ քատերգակ-բանաստեղծ է. Վերգիլոս եւ Պուալօ վարդապետական բանաստեղծութիւններ արտադրած են, Տանդէ ալ՝ մասամբ։ Խսկ նկարագրական-բանաստեղծութիւններով զբաղած են Ակ դ Լամպեռ, Լամփոնդէն եւ մեր մէջ, շատեր, զորօրինակ, Դուրեան, Անկմեան, Աղ. Փանոսեան, Ա. Յարութիւնեան, Լ. Սեղբոսեան, Ա. Մատուրեան, եւայն։ Պետիքրածեան եւ Քերգեան քէ նկարագրական եւ հնարերգական բանաստեղծներ եղած են։



(1) Նկարագրականին վրայ ընդարձակորէն՝ տես իր կարգին։

# 1. ԵՐԱԾՈՒԹԻՒՆ



## Ա. ՄԱՌԵՐՈՒՆ ԵՐԱԺԵՑՈՒԹԻՒՆԸ

Գտնուածն էք Յունիսին, կէսօրէ մը յետոյ, շոճիներու անտառի մը մէջ, ու հոն ընկողմանած։ Հոն, լիառատ լոյսին տակ, թմրած դաշտերու լը-ռութեանը մէջ, լած չէք այն օդային շշուկը՝ որ կանաչ փուչերով ցցուած ճիւղերու մէջէն կը սուրայ, եւ որ հակապատկերը կը կազմէ դուրսը՝ ամառուան շլացուցիշ ճառագայթներէն սփռուած ուրախութեան։ Անիկա երգ մըն է օրօրող, ծփծը-փուն, լայն եւ մելամաղձոտ։ Թէոկրիտէս երկու հազար տարիէ աւելի է, արդէն անոր մեղկ քաղց-րութիւնը տօնած էր։ Այդ երգը գերանուրբ գըգ-ուանքի հառաջներ ունի եւ հազիւ հազ իմանալի հծծիւններ, որոնք այնչափ ծածուկ են։ Կարծես թափառիկ հոգիի մը ձայնն է, պիտի ըսէին, որ երկիրը կ'աւաղէ։

Իջէք հիմա, մինչեւ բլուրին ստորոտը՝ դէպի մարգագետինները, ուր գետակը հանդարտ կը հոսի նունուֆարներու քողի մը տակէն։ Մտիկ ը-րէք կաղամախիններուն երգը։ Բոլորովին ուրիշ խառներգ (=miscellanée) մըն է։ — գուարթ, յստակ, կայտուուն եւ զովարա՞ր։ Լսել կը կարծես ժքթանքը Ապրիլի տեղատարափի մը որ տերեւները արատներով կը պիսակէ։

Բայց ծառերուն համերգը՝ իր բովանդակ գեղեցկութեանն ու վեհութեանը մէջ այն ատեն կը

յաղթանակէ, երբ արեւմտեան հովը կը սուրայ անտառներուն մէջէն, աշնան անձրեւոտ գիշերներուն։ Նուագախումքը՝ այն ատեն կը զարնէ համակ խուլ ու գոռ երգեր, աղաղակներ՝ նման սրինդի անորոշ կերպով երկարաձդուած շեշտերուն՝ եւ տեղատարափին կուռ հոսումները՝ որոնք դողդոջուն խազերու ջրհեղեղի մը պէս կը թափին։ Մերթ մեղմացում մը։ Մինակ, քամիին սուր ողբը կը չէ ամէնէն նուրբ ճիւղերուն մէջէն եւ զանոնք կը թեթեւցնէ՝ նման տաւիղի մը լարերուն։ Այս եզական երգայարդարութիւնը կը շարունակէ ատեն մըն ալ՝ վայրկենապէս խաղաղած ճիւղերուն մէջէն։ Հեռուէն կը վերսկսի սարսուռ մը՝ նման ծովի մակընթացիկ խաղաքին նախակարապետ շշնչիւնին, եւ աղեխարշ մննաւոր սօսաւիւնը նորէն հերարձակ անտառին փոթորկայոյզ մոնչիւնին հետ կը խառնուի։

#### Բ. ԹՌՉՈՒՆՆԵՐՑԻՆ ԵՐԱԺԵՑՑՈՒԹԻՒՆԸ

Դարնան ալ սքանչանալու համար թոշուններուն երաժշտութիւնը ունիմ։ Նախ՝ ցրուած եւ հազիւ դաշնակաւորուած խազերու նախերգանք մը, սարեակներու սուրլումներ, խայտիտներու թըրթռումներ, կարմրալանջներու գեղգեղներ։ Բայց արդէն վարը՝ դաշտագետնին վրայ ուր ցորենները կը կանաչնան, հարիւրաւոր ձայներ կ'երգեն զարթօնքը. արտոյտներու առառուան խումբն է ան։ Անոնք կը բարձրանան վեր՝ մարգարիտ գոյնով երկնքին մէջ, եւ մէկ կողմէ բարձրանալով հան-

դերձ՝ կ'երգեն, յաւէտ անխոնջ։ Անոնք՝ վերը  
բոլորովին կորսուած, նոր ցաթող արեւին վար-  
դագոյն նշոյներուն մէջ հատիկ հատիկ կը թափեն  
իրենց խազերը զուարթութեան մարգարիտներու  
պէս։ Ամենուրեք, ճամբուն ցանկերէն՝ գետակին  
դալարաւէտ դարափներէն՝ անտառին տամուկ խոր-  
քերէն՝ հրաշալի ամբողջութիւն մը կը լիցնէ մի-  
ջոցը. շիկահաւերու վիպերգներ, կտաւաքաղնե-  
րու և եկքանիկներու ճռուողիւններ, տորդիկ-  
ներու եղանակաւորումներ, յոպոպի թրթուն ե-  
ղանակին. անդրադարձը, փիլորեակին սրինգը,  
մինչեւ այն խաղաղիկ ժամը՝ ուր ցորեկուան եր-  
գիչները լռած ըլլալով, սոխակը՝ այս անքաղդա-  
տելի մհներգուն՝ գիշերուան մէջ կը գեղդեղէ,  
սառափիկ ու քաղցր սիրոյ օրհներգը։

#### Գ. ԶԱՆԳԱԿՆԵՐՈՒՆ ԵՐԱԺԵՏՍՈՒԹԻՒՆԸ

Եւ զանգակները՝ որոնց զօղանչները անտեսա-  
նելի եւ աղմիալից ճամբորդող ոգիներու պէս օ-  
գը կը ճեղքեն, ինչ զօրաւոր՝ միանգամայն թո-  
վիչ երաժշտութիւն է անոնցը. ինչպէս կը փոխեն  
իրենց ձայնի ելեւէջներն ու հանգամանքը պարա-  
գային համեմատ։ —Գեղջուկ զանգակներու նուա-  
գահանդէսը՝ կիրակի առտու մը վճիտ զուարթու-  
թիւն մը ունի, ապշեցուցիչ խանդ մը։ Շուրջս  
Պիէվրի ձորին ամէն մէկ գիւղը կամ աւանը իր  
խազը կը նետէ երկչոտ կամ սուր, թաւ կամ խիստ։  
Մետաղեայ թրթուումները, մերթ արծաթեայ՝ ինչ-  
պէս լերան մէջ հօտի մը բոժոժը, մերթ բարձրա-  
հնչիւն՝ ինչպէս օդային երգիոնի մը կորափողերը

իրար կ'ընդհատեն, իրարու կը համապատասխանեն, միահազոյն կ'երգեն, յետոյ իրարմէ կ'անջառուին, իրկին իւրաքանչիւրը՝ հովին քմահաճոյքներուն համաձայն իր քաղցրանուագթովը ստանալու համար։ Հնչիւններու համագրութիւնն ու անջառումը, արեւոտ մթնոլորտին մէջէն՝ սիրաը կ'ուրախացնեն կամ երաշել կուտան անոր, բայց զուարթ կամ երազող՝ առտուան զանգակներու այս նուագահանդէսէն կազդուրիչ տպաւորութիւնն մը կը կրէ մարդ։ Զգացոզութիւնը բոլորովին կը տարբերի սակայն, երբ այս միեւնոյն զօղանջները թրթուան իրիկնամուտին. այն ատեն, արեւին մարը մտնելուն կամ վերջալուսին ժամերուն մելամաղձութենէն անմասն չ'ըլլար ան։ Որչափ ալ շողշողուն գոյնով ներկուի իրիկուան ծիրանին, ո՛րչափ ալ ներդաշնակ ըլլայ երեկոյեան երաժշտութիւնը, դարձեալ զգացում մը կը թողու, որովհետեւ ասոնք հակառակ կամքիդ խորհիլ կուտան վերջացած օրուան կորսուած ժամերուն, որոնք մութին մէջ խորասուզուած են եւ զորս այլ եւս երբեք չպիտի գտնենք։ Հոգ չէ, զուարթ կամ արտում, Մայիսի արշալոյսի մը պէս զուարթուն կամ աշնանային իրիկնամուտի մը պէս վրդովուն, զանգակներու այս համերգը աննման քաղցրութիւնն մը ունի, դիւթական թելադրիչ կարողութեամբ մը. իր անրջային թեւերուն վրայ գրգանքով կ'օրրէ ան զմեզ, եւ, այն օրը՝ ուր զանգակառունները համր ըլլան, այսինքն ազօթքը դադրի, երկրի վրայ սփանչացում մը ու մխիթարութիւնն մը պակաս պիտի ըլլան։

## Դ. ԿԵԱՆՔԻ ԵՐԱԾԵՑՈՒԹԻՒՆԸ

Հանապազօրեայ կեանքին զանազան աղմուկներն ալ ինծի կը վերապահնեն ինքնատիպ եւ շէնցնող երաժշտութիւն մը։ Այդ աղմուկները՝ իւրաքանչիւրը զատ զատ առնելով՝ մասնաւորաբար քաղցրանուագ ոչինչ ունին, բայց երբ անոնք միահաղոյն կը հնչեն եւ երբ զանոնք քիչ մը հեռուէն մտիկ կ'ընէ մարդ, կազդուրիչ եւ ուժեղ ներդաշնակութիւն մը կը կազմեն։

Սակայն աւելի գիւղին մէջ պէտք է զանոնք մտիկ ընել, ուր իրենց թափովը երեւան կուգան, պողոտաներուն վրայ սայերու ծանր ու նուագաւոր ճռճռոցը, դարբնոցին մուրճի հարուածները, ագարակներուն խորէն լսուող հաշիւնները, տրտերուն մէջ լորամարդիներուն կանչը, բերդերու միջնորմներուն վրայ սրափողերու նուագները, փողոցի կանչուրուտուքները, Սէնի բլուրներուն վրայ հովին բերած յուշկապարիկներու ձայները, եւ ա'լ աւելի հեռուն՝ ատաղձարանէն վերադարձող գործաւորին լիաբերան երգած գեղջկական երգին բրդուճները, — բոլոր ասոնք անգիտակցաբար իրարու կը խառնուին եւ սքանչելի ներդաշնակութիւն մը կը հիւսեն, նուագախումբ մը՝ զարմանալի կերպով երփներփնուած, որ կարծես ուրախութեան եւ դործունէութիւն օրհներգը կը խմբատօնէ։

Վերջապէս կայ վերջին երաժշտութիւն մըն ալ, զոր կը հասկնան եւ կը վայելեն մլայն անոնք որ ինծի պէս կեանքի ճամբուն երեք քառորդը

հասած են : Այս վերջինը համակ ներքին է, համակ իմացական, եւ միայն հոգին է որ կը թափանցէ անոր համր ներդաշնակութեան : Բայց, ինչպէս կ'ըսէ ձռն Քից բանաստեղծը, «Քաղցր են այն մեղեղիները զորս կը լսենք, աւելի քաղցր են սակայն անոնք՝ զորո ականջը չի լսեր» : Այն երաժշտութիւնը՝ որուն վրայ կը խօսիմ, յիշատակներունն է : Անոնք՝ լուռ, թեթեւ ինչպէս թաւշաթեւ ցայդաթիթեռները, մեր ներքին էութեան խորէն կը բարձրանան, վաթսունոցի վերջալուսային ժամերուն, եւ սառերային ձայները խմբով կը շշնչեն, — մանկական կամ խիստ ձայներ, սիրած դէմքերու կամ անհետացած բարեկամներու ձայներ, ծծմայրի մը երգին պէս հեռաւոր, գըգուանքներու պէս քաղցր, նաեւ դառն՝ մերթ խղճի խայթի մը պէս : Անոնք կը զարթուցանեն ընտանիք գիւղանկարներ, բաղդաւոր կամ անբաղդ ժամեր, անոնք արցունքով թրջուած են կամ դեռ եւս անխառն ուրախութեամբ մը թրթուուն : Բայց միշտ իրենց երգը սիրելի է մեզի, նախ՝ վասնզի մեր երբեմնի անձնաւորութենէն արձագանդ մը կ'անթեղեն, եւ յետոյ, վասն զի այս աննիւթական երաժշտութիւնը մեզի համար թերեւս անդէնի յառետենական երաժշտութեան խորհրդաւոր նախներդանքն է :

Թարգմ. Ա. Կենանեան

ԱՆՏՐԻ ԹԷՈՐԻԿ

## 2. ՎԵՐՋԱԼՈՅ

Այն պահուն ուր ծիրանի իրիկնալոյսը կ'սկսի՝ հոգիս ալ իսկ եւ իսկ կ'սկսի անոր անձկալ, ինչպէս լուսատարփ թիթեռնիկ մը : Ի՞նչ անօսր զգացում է այն որ անբացատրելի խռովքով կը լեցընէ զիս, վարանամիտ եւ կասկածոտ կ'ընէ : Դուրս կը նայիմ զարմաց ոծ, աշխարհ նոր կ'երեւայ հիմայ եւ ինքզինքս կորառած կը տեսնեմ այս տեղ : Նոր երկինքը որ բռորագոյն կը ծաւալի քաղաքին վրայ՝ զայն ուրիշ կերպ կը ցուցնէ : Մէկէն ի մէկ կը յիշեմ թէ ի՞նչ սարսափելի տեղ է այս արգելանոցը ուր մօտ առ մօտ խռնուած՝ զիրար կը կեղեքենք : Եւ զզուած եմ նմաններէս, ա՛խ, կ'ուզեմ փախչիլ՝ դուրս ելլել այս չորս պատէն ուր ասդին անդին կը զարնուիմ մեղուի մը նման՝ որ սխալմամբ հոս մաած ըլլայ : Կ'ուզեմ փախչիլ այս բազմամբոխ պողոտաներէն ուր մարդիկ չափազանց անմիտ կ'երեւան իրենց անհոգութեամբը՝ քիչ մը իրենց իսկութեան վրայ խորհելու, քիչ մը աշխարհաքննին նայուածք ձգելու՝ — կ'ուզեմ մէն միայնակ ըլլալ բնութեան առջեւ որպէս զի դիւրին ըլլայ ինքզինքս ալ մոռնալ հայեցութեամբ : Լուսեղէն օրհասը որ կ'սկսի՝ գուշակել կուտայ անեզր, արձակ կեանք մը երկար ատեն անձանչիր լցուած մէկ մտածութեան մը խաղաղաւէտ խոճանումով, որ վերջալուսի բռորութեան ընդհա-

նուր, գանդաղ տրտմութիւնն ունի, անոր յոգ-նածութիւնը երբ սակաւ առ սակաւ կը մարի, կը ցնդի՝ ցանկութեան կրտկոտ երազի մը պէս :

Եւ փողոցին աղմուկը որ կուգայ միտքս խանգարել, անցուդարձը որ երթալով կը շատնայ, անտանելի կը դառնայ այն ատեն :

Կանթեղալոյցը կ'արտորայ՝ ձեռքի լուսածայր ցուպը պլպլացնելով եւ կարծես նշան կուտայ ամէնուն՝ տուն դառնալու : Եւ ի՞նչ են մնծ մասամբ այս մարդիկը որ կ'աճապարեն տիմար շաղփաղ-փութեամբ զբաղելու ծխալից սենեակներու մէջ, քաղաքականութեան մնծ մարդոց վրայ խօսելու հիացմամբ, սակարանի գիները յեղյեղել ճաղատ ճակատներու լրջութեամբ : Անոնց սիրտը երբեք քան մը պիտի չզգայ, երբեք պիտի չխանդուի, երբեք պիտի չտրտմի անծանօթ պատճառներով : Քաղաքակրթեալ կեանք պիտի անցընեն չնչարգել քաղաքի մը մէջ փոխանակ աշխարհիս մեծութիւնը տեսնելու, որոնք սրահէ սրահ պիտի պալտին կեղծ ու ծիծաղելի ձեւերու միայն ուշադիր, կնոջ դիմաց ծունկի վրայ՝ առանց սիրոյ :

Եւ շոխնդը կառքերուն որոնք կը թաւալին պակիներ ցնցելով, բանւորին լպիրը երգը որ դիմացի գինետունէն կուգայ՝ ուր կը նստի բաժակը առջին քաշած՝ կերկերաճայն կոկորդն ու հազոտ կուրծքը օղիով լուալու, երգէոնիկի մը սուր երաժշտութիւնը որուն դէմ շուներուն հաջոցը կը բողոքէ, քաղաքի կեանքին հազարումէկ ճայները այս պահուս ուր ընութիւնը լուակաց կը խորհի, չեմ ուղեր լսել : Գիրք անգամ կը սահի կ'իյնայ ձեռ-

քէս ու չի կրնար միտքս ամփոփուիլ անոր տողերուն մէջ :

Ու կը յիշեմ թէ հիմայ ի՞նչչափ անդորր են դաշտերու բլուրները : Այդ աեղուանքը կ'ուզէի թափառիլ : Հոդ ներքին յուզումս կը գտնէր լայն ասպարէզ ուր խոյանար, եւ տակաւ խաղաղէր ընդարձակ խորհրդածութիւններով :

Ախ, այս, ընդարձակ հոգելից խորհրդածութիւնը պիտի գտնէի սօսիներու սարսուագին հովանիին տակ՝ երբ արեւու ճառագայթ մը կատարէ կատար կ'իյնայ . կամ թէ հին, խարխուլ կամուրջին մօտ՝ որուն ներքեւ կը փրփրի հեղեղատը արձագանգ արթնցնելով :

Կամուրջին տակ կննիւններ բուսած են որոնց ծաղկակոպերը հազիւ հազ կը կարմրին եւ ջուրը երկայն ծղօտները ծեծելով՝ կը ծածանէ զանոնք : Ոչ ոք կ'անցնի հոդկէ . դիմացը անտառն ալ խորին եւ անձայն կը կենայ ու ես հոդ մինչեւ լուսնաժամը մտքովս յառած կը մնամ Հնդկաստանի սուրբերուն պէս :

Բայց, ափսո՞ս, լայնատարած է քաղաքը, հեռու են անտառ ու դաշտ, եւ փողոցներու աղմուկը աւելի ատելի կը դառնայ : Կ'երթամ պատուհանս գոցել, բայց կը կայնիմ դիտելու երկու ծիծեռնակ որոնք անոր քարին տակ կախուած՝ բոյն կը շինեն ու արագ արագ կը թռչկոտին փողոցին մէկ ծայրէն միւսը՝ սուր ճիշերով :



### Յ. ՀԱՎԻՑԻ ԵՐԳ

— • • • —

**ԶԵք լռեր վայրկեան մը , ստուերներ որ կը փսփսաք . խօլական երգերը պուրակին , կը սոսկամ ձեր շեշտերուն վայրագութենէն , եւ ի զո՞ւր կը փորձեմ տաղել հոգիիս քերթուածը՝ որուն միամտութիւնը կը տրտմնցնէ ձեզ :**

**Մենաւոր — ա՛խ , թէ որ խոհերս ալ իս մենիկ ձգէին — առտուընէ ի վեր բնութեան խորհուրդներուն մէջ կը թափառիմ , ու լացի , որովհետեւ գեղեցկութիւնները կարծես կը հեգնեն զիս :**

**Տիւանդորէս կ'արթննամ մահաքունի պղտոր երազով մը , ուրկէ դուն արթնցնէիր իս , դուն՝ ինծի սիրահար , դուն՝ յանկարծ իմ մօտս :**

**Ու «երկի՞նք տար իս» գոչէի քեզի , քաջալերուելով վհուկ ժպիտէդ որ , սրտիս շիրմին վրայ բացուած հմայքի վարդ , բացատրէր ինծի լուռթիւնը սիրոյ յոյսին՝ դէպ ի երջանկութիւն գնացքին մէջ հարսենի :**

**Հովիտը կը սահմանափակուի ուղղաձիգ կաղամախներու մէջ , որոնք երկինքին կը մոլտան յաւերժաբար բաներ մը՝ զորս չեմ հասկնար : Սիւքը , գեղեցիկ նուագի մը արձագանգին պէս գոգցես անհուն եւ վաղանցիկ , կը սրսկուի սաղարթներուն մէջէն ու կը սնդուսէ կիզարոյր մացառները՝ որ կը թրթուան առաջին սիրոյ սարսուոին հանգոյն :**

Խոնաւուտ բոյսերուն հիւ անդագին արտաշընչումը կը փայփայէ ջիղերս՝ օրոնք կը խրտչին լոյսի շացքէն եւ մշուշներու կը նային :

Զմրան տեղատարափներէն լճաշած փոքրիկ ճահիճները իրենց մալարիայով կը խնկարկեն այս անձուկ տաճարի խորհուրդները՝ զորս կը պաշտեմ :

Ու ճճիները, անտես՝ հոգիին պէս որ կուլայ, թուփերուն մէջէն իրենց ճռինչներով աղօթել կը թուին :

Երանի՛ կուտամ անոնց :

Աղօթել գիտեն :

Ճուրը, ծերպի մը մէջէն, խոյս կուտայ եւ կը սողոսկի գայլախազներուն վրայէն : Պաղ է . կը զովացնեմ անով ճակտիս տենդը :

Եւ, միամիտ, կը նայիմ անոր ջուրին մէջ որ կը սահի տպնելով ստուերները որ վերէն կը թափին ու կը թափառին իր նիհար ալքերուն մէջ :

Նիհար՝ ոչ իսկ առուակ մը՝ կարծես լանջքը հաղիւ աղջնակի մը որ սիրոյ առաջին բնազդէն դողաց :

Կը նայիմ հոն սարսուագին, փնտռելով — կը վարանիմ խոստովանելու — պատկերդ որ սըրտիս մէջ քանդակուած է եւ որ թերեւս բիբերէս ցոլանայ անոր վճիտ ողորկութեան մէջ :

Վճիտ՝ ինչպէս կապոյտը ուր քու հոգիդ կը ճամբորդէ, այգի եւ կաթի անուրջ, հեշտասլացիկ բոյրը շուշանին՝ զոր ինքս փրցուցի :

Արեւի կաթիլներ, անթափանց արտին որ մե-

Նութենէն կը սրսփայ, կը զանակեն հովտին կանաչութիւնը:

Տերեւի եւ ոսկիի գիւթախաղ, կապոյտ սընդուսի մը կը փակչի գագաթը լերան եւ կատարը ծառերուն. կիզիչ լուութիւն մը երթեմն կեանք կուտայ գետինը փռուած գօս տերեւներուն, որոնք տիսուր շշնկոց մը կը ճըւան:

Թիթեռնիկները կը յածին վայոի ծաղիկներուն վրայ: Կը յիշեմ թէ որքան խաղացած եմ անոնց հետ:

Առաջին տրափները:

Թիթեռնիկները նոյնը կը մնան, աւաղ, անոնք կը սիրեն ծաղիկները արեւին տակ. ու մնաք որքան կը փոխուինք:

\* \* \*

Մվկ կը հասկնայ իմ հոգիս անդուն: Վարդիթերթերէ պատանքի մը մէջ փաթթեցին սիրոյ իտէալս:

Ու ինծի կը հարցնեն թէ ինչու կը սիրեմ վերջալոյսը:

Յետին պար մը կը դառնան ստուերները՝ որոնք կը մեղկանան արեւին շիջամերձ շողերուն ներքեւ: Բնութեան սուգը չ'անցնիր՝ ըլլայ գարուն թէ ամառ միշտ սիրահար սրտերու պէս:

Ու ախրութիւնը կը շեշտուի:

Ցորեկի աօնին կը յաջորդէ գիշերի լուութիւնը: Գեղին զանգակը կը հնչէ տկար գանգով մը:

Ծխախոտի մշակները ալ պիտի հանգչին, վաղը վերսկսկելու համար իրենց տաժան աշխատանքը:

Ու ես մշտաթափառ խոկս պիտի հանգչեցնեմ սիրոյդ երազէ բարձին վրայ:

ՎԱՀԱՆ ՄԱԼԵԶԵԱՆ

## 4. ԿԱՊՈՅՑՑԻՆ ՑԱԿ

Գեղէն երկու քայլ գուրս, լայնատարած գետիններն են որ կը փռուին։ Կանաչի անսահման տիպարութեան վերեւ ու արեւմտի երկայն եւ ելեւէջաւոր հորիզոնին կռնըկովը պառկած, գեղանի վերջալոյսը ոսկիի եւ ծիրանիի փոխն ի փոխ ողողումի մը մէջ, կ'երազէ ու կը նուազի։ Նրբին երանգներու յաջորդութիւն մը, իր ամագէ կապոյտ անկողնին նոնավառ։ Եղերքներուն վրայ կը գեգերի։ Տեսարանը գեղեցկութեան ու ներգաշնակութեան կրկին հանգամանքներով կը փայլի, ու բնութեան լեզուէն հասկցող մարդուն համար անկարելի է չզգալ հաղորդութեան այն լուսաւոր նրբին երիզը, որ կ'երկարի համագոյներու յարաբերութիւններուն մէջ։

Մօտիկս, մարմանդին վրայ նստած, ճերմակբամբակ գառնուկներու հօտիկ մը կ'արածի։ Բոժոժիկի անուշ թնդիւն մը մերթ անկապ երաժշտութեան քանի մը անուշ վանկեր կը թրթուացընէ, մատաղ հօտազն՝ ընկողմանած արեւախիտ կանաչ կապերտին վրայ։ սիրահար պայի մը նման, եղէզի նրբին սրինգով, տարտամ սրինգով, տարտամ ու անուշ երաժշտութիւն մը կը փորձէ։ — Խնչ մաքուր ու գրաւիչ հովուերգական։

Հարթ ու լայն ճամբուն վրայէն, որուն երկու եղերքներովը վայրի վարդերը, մորմենիներն ու վայրի սալորենիները կը ծաղկին, երկրագործներ

կը վերադառնան՝ մաճն ու գութանը ժողված ու դանգաղ եւ հուժկու եղներուն ճիտէն կախուած։ Ու եղներուն յամբ քալուածքին ու ծանր նայուածքին մէջ օրուան աշխատութեան յոդնութիւնը կը խտանայ, կարծես, եւ երկրագործներուն բահերն ու բրիչները, թիւզիս ար Շավանի հրաշակերտներէն մէկին վարիանրը կը թուին ըլլալ։

\* \* \*

Թիչ մը ասդին, շարք մը հողմաղացներ՝ իրենց վտիտ թեւերը յոդնութեան եւ սպառումի տարածումով մը պարզած՝ անվերջանալի խաչելութեան մը չարչարանքին խորհրդանշանը մտաբերել կուտան։ Ու ծառի մը տակ քանի մը զուարթ եւ երջանիկ ընտանիքներ կը սլքտան, ուր կանաչը խիտ ու զմրխտագոյն բջիւշի մը պէս կը փռուի։

Դիմացը, արեւելքի կողմը, Քուրու Տաղիի հուժկու եւ մթին բազուկները զիրար գրկելով, իրարու խառնուելով, պայքարի, ըմբշամարտութեան պատկեր մը կը ձեւացնեն։ Անոնց ստորոտը արտերու երկրաչափական մաքուր կանաչութիւններուն մէջ, զիւղանկարի տարրտամ ուրուանկարներ կը գծագրուին, ծառերու անորոշ՝ ուրուագիծ շարքերով։

Թիչ մըն ալ այգիներուն կողմը։

Բլրակներու կանաչ կողիկներուն վրայ, իրենց գոյնզգոյն աչուկները, տակաւին երկչուամիութիւններուն մէջ, զիւղանկարի տարրտամ ուրուանկարներ կը գծագրուին, ծառերու անորոշ՝ ուրուագիծ շարքերով։

Մացաներու ճնճղուկները սկսած են իրենց իրիկնամուտի մաքուր ու անմեղ սիրահարութիւն։

ները, եւ արտոյտը, այդ միակ պղտիկ թռչունը՝ մեծ բարձրութիւններու տենչանքովը արրջիու վերը, կապոյտին խորերուն մէջէն, ճռուղուն երգերու մէջ, իր հոգին ու սիրտը կը հատցնէ։ Ու հստղհետէ կը բարձրանայ անկապոյտ խորութիւններու մէջ, անտեսանելի ըլլալու չափ, մինչդեռ կը լսեմ տակաւին իր երգը՝ որ վերերէն կուգայ։ Այն ատեն կը յիշեմ Շէլին<sup>(1)</sup>, մելամաղձութեան ու տառապանքի մնծագոյն բանաստեղծներէն մէկը, որ կապոյտներու մէջ կորսուող արտոյտին ետեւէն լացած է ինծի պէս, աննշան պղտիկ բանաստեղծ՝ աշխարհի մնծութիւններուն մէջ խեղդուած։

Եւ կը փորձեմ, բլրակին վրան ու ծաղիկներուն վրան ընկողմանած՝ կոնակս հողին ու գետնին, աչքերա ու հոգիս կապոյտին ու արտոյտին, երազել վերջալոյսի այս նշուլաշար պահուն, բոլոր այն քաղցրութիւններուն վրայ, որոնք ինծի իրականութեան պատրանքը պիտի կարենային տալ, որոնք իմ պարապուած սրտիս մէջ կեանքի սէրը պիտի կարենային լեցնել։

Հիմա', կրնա'ս երթալ, աղուոր, լուսաւոր արեւ—երգէ', զեփիւռ, երգէ' դուն ալ, կանաչ տերեւ, գլխիս վերեւ, —եկուր դուն ալ, անուշ գիշեր, ես աստղերուն տակ, ես աստղերուն մէջ, կ'ուզեմ երազել մինչեւ արշալոյս։ —Մեղք որ մինակ եմ։

(1) Շէլի=Անգլիացի բանաստեղծ։

## 5. ԱՐՅՈՒՆԻ ՈՒ ԵՒՆԱՅԻ

—

Արցունքն ու Միծաղը իրարու հետ կը վիճէին այսպէս .

—Ես քեզմէ գերագոյն եմ, կ'ըսէր Միծաղը, ես եմ կեանքին հզօրագոյն տարրը . մարդը նախ զի՞ս կը ճանչնայ, մանկան առաջին բարբառը ժպի՛ան է :

—Ո՛չ, կը պատասխանէր Արցունքը, առաջին ձայնը զոր երախան կ'արձակ՛ ցաւի ճիշ մըն է, ես կը շողամիր աչքերուն մէջ երբ առաջին անգամ բացուին անոնք :

Միծաղ. —Ես եմ որ կը ճառագայթեմ մօր դէմքին վրայ, երբ կողին մէջ կ'զգայ ան՝ թաքուն կեանքն իր զաւկին, եւ ես եմ որ անոր աչքերուն մէջ կը դնեմ, երբ մանկիկը ծնի, այն նայուածքը, զոր բանաստեղծներն երկինքին հետ բաղդատեցին :

Արցունէ. —Ես եմ որ մօր թարթիչներէն կը կախուիմ, երբ երկունքի ցաւերուն մէջ կը ծնի ան՝ իր զաւակը, որովհետեւ իր մայրը դատապարտուած է տանջանքի մէջ ծնելու, եւ ես եմ որ, երբ մահը մանուկին տխեղծ կեանքին վրայ փչէ, անոր բիբերուն խորը կը դնեմ այն նայուածքը, զոր բանաստեղծները անդունդին հետ բաղդատեցին :

Միծաղ. —Բնութեան մէջ՝ ես կ'իշխեմ, արեւն

երկնքին ծիծաղն է, որ կեանք կը հեղու աշխարհի վրայ, ախթարները գիշերին ժայիտներն են, որ խաւարը կը լուսաւորեն, այդն առաւօտին ծիծաղն է, որուն առջեւ ամօթահար խոյս կուտայ աղջամուղը:

Արցունեք. —Ես ցողն եմ որ խռաներուն նուրբ վիզերը մարգարիտներով կը պճնէ, ես ամպն եմ որ կ'որոտայ եւ ծովը՝ որ կը մռնչէ, ես հեղեղն եմ որ կը գահավիժի, եւ առուակն եմ որ կը մրմնջէ, ես եմ որ բնութեան մէջ կը ախրապետեմ:

Ծիծաղ. —Ես լոյսն եմ, եւ լոյսը առաջին ստեղծուածն է Արարչին:

Արցունեք. —Բայց մութը լոյսէն առաջ կար, արարչագործութենէն առաջ քառսը կար, որուն մէջ կը ծփար ջուրը, սկզբնական ու յաւիտենական տարրը, եւ ես շիթ մըն եմ քառսէն:

Ծիծաղը չպատասխանեց:

## Յ. ՀԱՆԳԻՍ

(ԱՐՑԱԿ ՔԵՐՊՈՒԱԾ)

Հոգի Աստուծոյ օրչէր  
ի վերայ ջուրց :  
Ա. ԳԱՐՅ

«Եղիցի լոյս» : Ու հառսին արզանդեն  
Մրուրիւնը խոյս կուտար .  
Վարազոյրը բացուած էր,  
Տիեզերք Արարշին հետ դեմ առ դեմ,  
Երկիւղով մը կը դողար :  
Ասուած դիտեց ,  
Իր նայուածքը հրակեզ —  
Որմէ , եթք , փոխ պիտի տար  
Արծիւներուն ու կոյսերուն —  
Ածեց չորս դին .  
Ինք ալեւոր , ինք յոզնած էր ,  
Ու վիզը ծուռ ,  
Հանգիստի խորց մը որոնեց :  
Տիեզերքը , դեռ մանուկ ,  
Կայտառ , յորդում մ'ուներ կարծես .  
Տարերքները , նորածին ,  
Կը խայտային անհուն լոյսով ողողուն :  
Անբաւուրիւնը կը շարժէր , ու կայուն ,  
Խորց մը չի կար ուր Արարիչը հանգչէր :  
Ամեն տեղ հանգիստ գտնելէ յուսահատ՝

Խնկաւ աշխարհ, զուրեցուն վրայ Ովկիանիմ,  
Ու հոն ծփալ սկսաւ :

Լոյսէ մազերը տարածած ալեաց վրան,  
Ճակատը՝ վեր՝ լուսնակին,  
Ճակատը վեհ՝ բոցէ տարերքնեցուն դարձուց,  
Եւ հեւեավ մը մտածեց .

—«Ամէն բան կատարեալ է,  
Յաւերժական իմ կեանքէս  
Բաշխեցի տիեզերքին,  
Մեծ մեխենան լարեցի  
Անհունուրեան մը համար :

Աշխարհ ցնցուիլ սկսաւ ,  
Իր Ասուածային հիւրին ներքեւ կը դողար անձայն :  
Փորորիկը՝ վախէն հեռու կը փախչէր ,  
Կապարի պէս ծանր լուրեան մէջ  
Որու կը լսուեր Աստուծոյ սրտին ձայնը :  
Հատիկ հատիկ , սակայն լեցուն անբաւ սարսուռով :  
«Ամէն բան կատարեալ է» տարունակեց մտածելը .  
«Զնջում , վերածնում , ծնում ու զնջում ,»  
«Ամէն բան պիտի փոխուի , ու միւս»  
«Հիւկ մը պիտի չշնջուի ամենքէն ,»  
«Խո՛ր մը , հանգիստի անկիւն մը ,»  
«Խո՛ր մը տօւէք յոզնած Աստուծոյ համար :»  
Վիրխարի տարերք տարունակեցին ընթացքնին ,  
Փորորիկը հեռուները մոնչել սկսաւ ,  
Ովկիանը կը ծփար անհանդար ու փրփրալի ,  
Եւ յոզնա՛ծ արարչազործուրենէն՝  
Յօրանջեց Աստուած :

Զանձրոյթի այդ հառաջը՝ Աստուծոյ սրբեն քռած՝  
Գնաց Նգեմ, հողին խառնուեցաւ,  
Ու ըոպէ մը ես Աղամ՝ ինք ալ ձանձրոյթ համակ՝  
Հանգիս անկիւն մը կ'որոնէր:

\* \* \*

«Նորութիւն» շարունակեց մտածել Աստուծած,  
— Վեցերարդ օրը ծագած էր արգեն  
«Ահա նոր աշարած մը, դո՛ւն ալ կը ձանձրանաս... :  
«Լա՛ւ, բնուրիւնը ֆեզի կը նուիրեմ :  
«Արեւ, լուսին, ովկիան, հով, զեփիւռ, ծաղիկներ,  
«Թող փայլին, բող երգեն, բող բուրեն ֆեզ համար :  
«Ի՞նչ, զոհ չես, ա՛ռ ֆեզի ընկերունի մըն ալ,  
«Զանձրոյթի սփացա՛ծ զաւակ... :»  
Եւ Մայիսի բուրումով լեցուն,  
Աստուծած՝ Եւան կը նուիրէր Աղամին :  
«Միայն, ըստ, երբոր յոգնիմ, ինձ համար»  
«Տեղ մը պահեցէք, որ հանգչիմ ձեր սրտին մէջ... :»  
Խսկ Աղամ կը յօւանցէր անդադար,  
Դժգոհ՝ կարծես՝ բնուրիւնեն, աշխարհին,  
Ահուելի իտկալին կը յառէր :  
Եւա կը համոզէր Աղամը .  
«Ուզէ՛, Ան Աստուծած է, ամեն բան կուտայ .»  
«Գեղեցկութիւն, զիտութիւն, անմահութիւն » :  
Աստուծ տուաւ բոլո՛րն ալ,  
Անյագ նոզին չեր զոհանար ատոնցմով :  
«Ցո՛ւր, տո՛ւր, աւելի՛ն տուր,  
«Աստուծութեանդ կե՛սը տուր, »  
«Կը ձանձրանամ, ա՛խ, հանգչելու խորը մը տուր» :

\* \* \*

Ովկիանին վրայ դեռ կը ծփար Աստուած .

Մտածեց . «Համազշելու խո՛ր մը ,

«Բայց Ե՛ս չի գտայ զայն . . . : »

Ու իրիկուան դէմ , բոնած Աղամի ձեռնեն ,

«Եկո՛ւր տանիմ» ըստաւ , «Փնտուած հանգիստդ՝ հո՛ն : »

Քալեցին , քալեցին : Լուսնկան կը կարմրէր :

Աղամ պաղ մը զգաց յանկարծ .

Աստուած մեկնած էր բովեն .

Շիրմին սեւ փոսք կը փռուէր ոտին տակ .

Եւ ամպերէն՝ Աստուած որոտալով՝

«Զանձրոյթի՝ զաւակ ,

«Յալիտենական հանգիստդ՝ հո՛ն ե» ըստաւ . . . :

Ռ. ՄՐԵՐԵԱՆ



## 7. ԶԿՆՈՐԾԸ

(ՊԱԼԼԱՍ)

Զուրը եռաց, ջուրն ուռեցաւ ափը, ձկնորս  
մը նստեր, հանդարժակարթին կը նայէր, մինչեւ  
սրախն խորը զով, եւ այսպէս նստած երբ կը դի-  
տէր, ալիքը դէպ ի վեր կը ճեղքուի, յուղուած  
ջուրէն առմռոկ կին մը դուրս կը ժայթքէ:

Կինը երգեց անոր, կինը խօսեցաւ անոր, ին-  
չո՞ւ ծոցս կը խուզարկես մարդկային միջոցնե-  
րով, մարդկային փափազներով, քու սահմանէդ  
գուրա՝ մահուան վիճին մէջ: Ախ, եթէ դիտնա-  
յի՛ր՝ ինչպէս ձկնիկը երջանիկ է յատակը, հոն  
պիտի գայիր, եւ այն ատեն առողջ պիտի ըլլայիր:

Սիրուն արեւը, ինչպէս լուսինն ալ, չե՞ն լո-  
զար ծովուն մէջ. անոնց պատկերը, երբ ջուրը  
ծծէ, կրկնապատիկ աղուոր չ'անդրադառնար,  
քեզ չ'ընդդրկեր խորունկ երկինքը, խռնաւու-  
թեամբ լուսաւորուած կապոյտը: Քու դէմքդ  
իսկ չի հայելանար հոս՝ այս յաւիտենական տա-  
րածութեան մէջ:

Զուրը եռաց, ջուրն ուռեցաւ. եւ անոր մէջ  
ոտքերը փայփայեց, իր սիրտը այնչափ ըղձանքով  
առ լցուեցաւ՝ որչափ սիրելի ողջոյնէ մը: Կինը  
խօսեցաւ անոր, կինը երգեց անոր, ա'լ անոր  
դործը լմնցած էր, կէս մը կինը զայն քաշեց, կէս  
մը ան ինքզինքը ձգեց, եւ աներեւոյթ եղաւ:  
Կէօթէ

## 8. ՏՂՈՑ ՃԻՉԸ

—————

**Մատաղ գառները մարգերուն մէջ կը մայեն . —Մատաղ թռչնիկներն իրենց բոյնին մէջ կը ճըւճըւան . —Մատաղ եղնորթներն իրենց շուքին հետ կը . խաղան . . —Մատաղ ծաղիկները դէպ ի արեւմուտք կը բացուին . —Բայց մատաղ , մատաղ տղաքները , ով եղբայրներա , —Տեսէ՞ք , ահա կուլան դառնօրէն , —Կուլան , մինչդեռ կը խաղան ուրիշները , —Անկապ մարդոց աշխարհին մէջ :**

Ախ , կը պոռան տղաքը . ա'լ յոգնեցանք , —Ու չենք կրնար վազել ցատքել . —Եթէ դալար խոտերուն կարօտը կը քաշենք , անոր համար է — Որ կ'ուզենք պառկիլ հոն ու քնանալ : — Ծունկերնիս . կը դողան երբ գետինը ծռինք , — Եւ կը սայթաքինք երբ քալել ուզենք : —Մեր ծանր ու դալուկ կոպերուն վերեւ —ին կարմիր ծաղիկը ձիւնի պէս տժդոյն կ'երեւայ , — Որովհետեւ օրն ի բուն մեր ճնշող քեռը կը քաշենք — Մութ ածուխին մէջէն , հողին տակ . —Կամ ամբողջ օրը երկաթէ անիւները կը մղենք — Մեծ գործարաններուն մէջ :

Օրն ի բուն անիւները կը դռնչեն ու կը դառնան , —Իրենց հովը երեմնուանետելով , —Մինչեւ որ սիրտերնիս աւրուի , գլուխնիս պտոյտ ունենայ , —Մինչեւ որ պատերն անդամ դառնան իրենց տեղը : —Երկինքը կը դառնայ ճերմակ ու

դողդոջուն մեծ պատուհանին մէջ . — Կը դառնայ երկայն լոյսն ալ որ պատերն ի վար կը կաթի . — Կը դառնան սեւ ճանճերն ալ որոնք ձեղունին վրայ կը վխտան . — Ամէն բան կը դառնայ, ամբողջ օրը, ու մենք ալ ամէնուն հետ կը դառնանք . — Եւ օրն ի բուն, երկաթէ անիւները կը խորդան, — Ու երբեմն, փափաք կ'զգանք աղաչելու անոնց . — «Ո՛վ անիւներ, — յիմար պաղատանքով մը — «Կեցէ՞ք : Գոնէ այսօր լուռ — մնացէք :»

Այո՛ : Լո՛ւռ մնացէք : Թողէ՞ք որ իրարու շընչելն իմանան — Վայրկեան մը գէթ, բերան բերնի : — Թողէ՞ք որ իրարու ձեռք բռնեն զովացնող սեղմումով մը — Իրենց քնքուշ մարդկային երիտասարդութեանը : — Թողէ՞ք որ հասկնան թէ այս մետաղէ ցուրտ շարժումը — Ամբողջ կեանքը չէ զոր Աստուած կը շինէ կամ կը յայտնէ, — Թողէ՞ք որ իրենց հոգին զօրացնեն այն մտածման դէմ — թէ ձեր մէջ, թէ ձեր տակ միայն կ'ապրին, ո՛վ անիւներ : — Բայց նորէն, օրն ի բուն, երկաթէ անիւները յառաջ կ'ընթանան — Որպէս թէ ճակատագրին գործիքներն ըլլային, — Եւ այդ տղոց հոգիները, զոր Աստուած դէպ ի լոյսը կը կանչէ, — Մութին մէջ, կոյր, կը քաշկոտուին :

ՏԻԿԻՆ ԵԼԻԶԱՊԵԹ ՊԱՐԷԴ ՊՐԱՊՈՒՆԻՆԿ

## 9. «Ք Է Մ Ա Ն Ի» Ն



Փազար-Պաշիի, Վերին Վոստորի այդ կեանքուտ պրօսավայրին, ամէնէն վառվռուն ու կենդանի իրիկունն է այն, ամբողջ ամառնային եղանակին մէջ, որու միջոցին միայն կ'ապրի արդէն, եւ անկից վերջը, երբ բնութեան խիստ ազդակները ցոյց տան գլուխնին, երկինքէն, ծովէն, օդէն ու հողէն, ինքը կը թմրի կ'իյնայ անկեանք ու անշարժ միայնութեան մէջ, ձմեռը՝ անղղայ՝ պատի խորշերու, գետնի ծակերու մէջ անցընող անսառուններուն նման։ Օդիի չոգիին ու ինձի Սազի կարտող հառաջներուն գիրկընդխառնումէն ձուլուած խենթեցնող տաքութիւնը կը վայելէ ամէն մարդ, ցաւի ու երջանկութեան, տխուր ու անոյշ զգացմունքներու երկու իրերակից ովկիաններուն մէջտեղը առկախ, մազէ ցանցի մը մէջ բազմած օրօրուելով։

Կիներու վարդաբոյր ու կաթնաթոյր դէմքեր, վիզեր, ծոծրակներ, մեղրաթոր շրթունքներու մէջէ բացուող հեշտահոս բերաններ, ճլուրլուն անուշ խօսակցութիւններ, — անուշ՝ որովհետեւ անուշ կուգան նոյն պահուն, — կ'աւելցնեն հրայրքը զգացող ու զգայնո՞տ հոգիներուն։ Այրերու ոգեւոր զգացումները կը շատցնեն տապն ու պչրանքը կիներուն, սիրելու եւ պիրուելու պէտքը անոնց փրփրած սիրտերուն։

Աչքերը կը փայլին ամէն «ապրող»ի դէմքին վրայ՝ ոմանք մթագնած են արդէն, հանդարտութենէն ալեկոծութեան ու ալեկոծութենէն նորէն հանդարտութեան անցնող մուայլ ծովերու նման, ու կը խոկա՞ն՝ Սեռի, Երաժշտութեան ու Գեղեցիկի — բնութեան այդ երթառկ հեշտանքներովը առլցուն կեանքի մը բովանդակ վայելքը արտացլացնելով։

Նայուածքը անկայուն կ'ոստոստէ գլխարկէ գլխարկ, կուրծքէ կուրծք, մանկիկէ մանկիկ ու կը սահի կը միշրճուի այդ անմահացնող հեշտութիւններէն մէկ մեծագոյնին, Երգին ու Նուագին արտադրիչ պատճառին, ակին, ազբիւրին, արդանդին գո՛ գը մինչեւ։

Հինգ այրեր են որ կը կազմեն հեշտագրգիռ անինձն Սազը, ծերուկ մը ու երիտասարդներ՝ որոնք՝ գերի խաղերուն զորս դուրս կուտան իրենց կոկորդէն, ուտէն, յանոնէն կամ ջութակէն՝ կը պոռան, կը լռեն, կը մնջեն, կը մրմնջեն, զգալո՛վ իրենց մրմունջը, մնջիւնը, լռութիւնն ու պոռչըտուքը։

Ան, ջութակը մանաւանդ, որ կը ջախջախուի ճպոտին կրակոտ, զգայուն ելեւէջներուն տակ, թոքախտաւորի ահուելի սկըրթուքով մը կը քերէ մարդուն կոկորդնի վար, կուրծքի ամբողջ վանդակի ներսիդին ու սիրտին խորշերը, ալիքները, փրփուրներ, խռովք, հանոյք, լաց ու խինդ, արցունք ու զայրոյթ, ամէն, ամէն գգացում բըղիսելով հոն։

— Զութակ, թելերդ չփրթին, ապրիս, կը

ձայնէ յանկարծ կենսապաշտ երիտասարդ մը , որ ջութակահարին արթնցուցած ցնցող երգերուն անձնատուր՝ գարեջաւրի շիշ մը առջեւը՝ կը սարսռայ ամէն մէկ բաժակի պարպուելուն , ջութակին ամէն մէկ թելի թրթռալուն :

«Քէմանի»ն կը բորբոքի , իր արուետագէտի հոգին՝ քարիւղին , ալքոլին , փայտի տաշեղներու խառնուրդ դիւրավառ զանգուած՝ կը բռնկի լուցկիի այդ պղտիկ բոցէն ու կ'այրի , կը տաքցնէ , կը հրդեհէ ամբողջ մարմինը , ամբողջ ջիղերն ու երակները :

Սեւ մաղերէն ըմբոստ խոպոպ մը միայն իջած է սեւցած ճակտէն վար , միւսները պողպատ գամերու չափ ցցուն , շանթարգելներ են կարծես՝ որոնք կը քաշեն , կը լափեն զգացումի ամէն կայծակ , կամ ելեկտրական ասեղներ՝ որոնք իրենց սուր ծայրերէն խինդ ու յոյզ ու խռովք կը հոսին ընդունակ մարմիններուն մէջ : Նիհայ գլուխը անջատ կտորի մը չափ թոյլ , նետուած է ջութակին իրանին վրայ : Մշուշապատ աչքերը կը նային շեշտակի գետին , անորոշ կէտի մը , ուր ինչ հորիզոններ , ինչ հմայքներ կը բացուին , ինչ խոր հըրայրքներ կը ժայթքեն կէյզէրեան Աղբիւրներու ջերմ ու առատ բղխումով :

Կը ցնցուի անդադար , պղկուած են բոլոր ջիղերը : Մատները չո՞ր , կը սարսռան թելերուն վըրայ , սրոնք ճպոտէն խարազանուած՝ կը խօսին , կը գեղգեղեն , կը համոզեն , կը խոստովանցնեն , կ'աղօթեն ու կը պաշտեցընեն :

Ջութակահարը կը տառապի , տառապանքնե-

րուն ամանէն անուշներովը թերեւս. կը գալարուի, կը չարչրկուի, անոր կառչած՝ անոր ձուլուած՝ կը քայքայուի, լեռնակուտակ ալիքներու փոթորկին մէջ կապկապուղ նաւուն պէս, որուն մէջ խռովքը կը տիրէ :

— Զութա՛ կդ չկոտրի . . .

Ու արուստագէտը նորէն կը բռնկի, նետուող այդ կայծերուն ամէն մէկէն նոր վառք մը կը ստանան, իր միտքն ու սիրտը, եւ՝ Բնութեան անեղծ զաւակ՝ արեւելքի երաժշտութեան որդեգիր՝ կը սարսուայ ան անդամ մըն ալ, նորէն կը քաշքըշէ ճկուն ճպոտը, եւ կը խնկարկէ խորանը Տըրամութեան Տաճարին :

Բ. ՇԱՀՊԱԶ



## 10. Զ Մ Ե Ռ Ն Ա Մ Ա Ի Տ



### ԱՐՁԱԿ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻՒՆ

Աշնանավերջն այս պահն է ուր Բնութիւնն իր Անառիկ հանդերձները կը հանէ՝ քնանալու համար Զմեռուան քունը, ձիւներուն տարածուն վերմակին աակ :

Մեծ քայքայումն է որ կ'սկսի. ամէն բան կը տժգունի, ամէն բան կը թափի, ամէն բան կը մեռնի :

Թատերական ներկայացումէ մը յետոյ, թատրոնը մնացած էք. տեսարանին փողփողմանց ու շքեղութեանց վրայ կ'իշնէ վարագոյրը, որուն ետեւ կը քակեն, կ'անդամտհատեն, կ'անհետացնեն կեղծ այն աշխարհը. — բազմութիւնը դուրս կը խուժէ, ճոխ արդուզարդերէն, գոհարի, թաւիշի, ոսկիի ցոլքերէն եւ այտի, լանջքի, շրթունքի հըմայքէն մնրկացնելով՝ թիկնաթռու ու օթեակ, հետ տանելով՝ աղմուկը, փայլը զուարթութիւնը, կեանքը. սպասաւորը կը մարէ մէկիկ մէկիկ բոլոր լամպարներն ու ձեղունին լուսահոս ջահը. ա'լ հիմայ ստուերն ու լուսութիւնը գիրկընդխառն պիտի պառկին հոն մահու անշարժութեան մը մէջ : — Միեւնոյն բանն է որ Բնութեան մէջ տեղի կ'ունենայ, երբ ծիրանազգեաց Ամառն հրաժեշտ կուտայ իր հուրերով եւ իր երփնաճոխութիւններով : Տերեւները, դեղնած, կը թափին, գուժկան հո-

վին փչումին տակ . ու ինչ որ այդ տերեւներուն մէջ թաքած էր , թռչուններուն խնծիղը , կը սլանայ հոլաթեւ՝ դէպի ուր որ միշտ կը ժպտի երկինքը . եւ ծառերը՝ կամաց կամաց հանուելով իրենց կանաչ զգեստէն՝ հիմայ կը դողդղան , իրենց սեւ վտիտ մերկութեան մէջ :

Առաջին ցուրտերը կ'սկսին , ու Բնութիւնը՝ ամառուան հեշտաւէտ գաղջութեամբ դեռ մարմինը պարուրուած՝ մշուշներու շալը կը ձգէ ուսերուն , իր մերկ՝ մսկոտ ուսերուն որ կը սրսփան :

Մութ թանձր ամպեր կոյտ կոյտ կ'ելլեն կ'աղտոտեն երկինքը , մրոտելով անոր ջինջ լուսաւոր կապոյտը , սպաննելով անոր թափանցիկ երփնագեղ պայծառութիւնները , տարածուելով ծածկելով զայն ամբողջ , եւ ա՛լ մնաք բարով շիկնոտ կարմիր արշալոյսներ ու հրավառ մելամաղձիկ , արեւամուտներ եւ դիւթական աստեղազարդ դիշերներ . ա՛լ երկինքը՝ մութ , միօրինակ . ցած կափարիչ մըն է գերեզմանի : Գացին , խարտիշահեր արեւն՝ իր արիւնոտ երիտասարդ ճառագայթներով , եւ արծաթագիսակ լուսինը իր դողդոջուն երազացան շողերով . հիմայ ծերուկ՝ դեղնած արեւ մըն է , որ ամպերուն մուշտակին մէջ փաթթուած , ուռած , ցրտին օդապարիկի մը պէս հազիւ երբեմն կ'երեւայ , ինք իսկ մսելով՝ իր դողդոջուն ճառագայթներն ամփոփած . եւ եթէ երբեք լուսնի ծուէն մը , ցուրտէն կարմրած , կ'երեւայ սեւ երկնակամարին մէկ պատառուածքէն , պատուհանէն կիսովին դուրս ելած պառաւի դէմք մը կը թուի :

Ծովն իր երեսը խոժոռած է . իր ջուրերն այլ 48. Ճ-լու Նոր Գրահանութեան 6

եւս չունին իրենց կտապյոյտ ժամփաները , իրենց թաւ-  
շային միապաղաղ մակերեւոյթները , իրենց վճիռ  
պայծառ թափանցկութիւնները . քանդող հովն ան-  
ցած է , եւ կոհակներն , հիմայ ուռած , իրենց լորձ-  
նոտ շրթներով կ'սպառանան . նենդաւոր տարրը կը  
ցուցնէ ինքզինքը , եւ ա՛լ թաշուն մը պիտի շթա-  
ռի հոն , ա՛լ լուսնի նշոյլ մը պիտի չխաղայ հոն ,  
ա՛լ հաճոյքի նաւակ մը պիտի չսուրայ հոն , ա՛լ  
մարդկային մարմին մը պիտի շլոդանայ հոն : Մըր-  
րիկները միայն պիտի վազեն անոր վրայէն եւ ա-  
նիկա պիտի մռնչէ անոնց վայրագ ընթացքին տակ :

Իրենց ծաղիկները կը կորսնցնեն պարտէզները ,  
եւ իրենց դալարիքը՝ դաշտերն , որոնց ցրտին դա-  
տարկութեան մէջ ա՛լ պիտի չմայեն ոչխարները ,  
այծերն ա՛լ չոստոստեն պիտի :

Եւ ծաղիկներուն , դալարիքին ու այծերուն  
հետ , կեանքն ալ որ բացօթեայ , արեւին տակ  
կը խայտար՝ պիտի քաշուի , պիտի բանտուի տու-  
ներուն մէջ : Արա պ անտառներն , բարեկամներու  
զոյգերն ալ պիտի չթափառին թեւէ թեւ . պա-  
րա պ՝ ծովափներն , հիմա ծովին ճերմակ կատաղու-  
թեամբ ծածկուած , ուր ա՛լ պիտի ման չգան զբօ-  
սասէրները . պարա պ՝ հանրային պարտէզներն ուր  
նուագածու իլիւնն ա՛լ պիտի չնչեցնէ իր տարա-  
ծուն զու արթութիւնը եւ ուր գիշերը ծառերու  
մէջէն լապտերուեր պիտի չվառեն իրենց լուսացայտ  
նայուածքք : Ամէն տեղ տժզոյն միայնութիւն մը  
որ ցուրտէ : Իր սարսուայ :

Ու տակաւ . կ'սկախն անձրեւները , սգաւոր եր-  
կինքին անհուն տրամութիւնը որ կ'արտասուէ :

Ցուրտերը կը սաստկանան, հովերը մորթը կը խածնեն, վայրենի հովերը որք հիմայ իրենց կատարեալ եւ անդիմադրելի տիրապետութիւնը կ'ստանան. անոնց ամենի անցքը կը դողդղացնէ պատուհանները՝ ցուրտէն կափկափող ակռաներու պէս, կը ցնցէ ծառերը, կը պատուտէ ծովը, եւ գիշերը, մութին մէջ, ահով մտիկ կ'ընենք անոնց մեներգը որ օդին մէջ կ'ոռնայ:

Իր պերճանքէն զրկուած՝ մերկ, վտիտ, տգեղ, աղտոտ՝ թնութիւնը կը զոփայ հիւանդ ծերուկ կնկան մը պէս. քանի մը օր ալ՝ ու պիտի պառկի, ուժասպառ՝ համասփիւռ խաղաղ ձիւներուն տակ, ճերմակ բանտ անսահման՝ ուր այդ հսկայ շերամը պիտի քնանայ, մինչեւ որ քանի մը ամիսէն աւելի գեղեցիկ դուրս սլանայ թիթեռնիկ-ֆարունը :



## 11. ՀԱՎԻ ՏՐ

---

Ամեն բանէ, յոյսէն անգամ, սիրս ա'լ անյօյս,  
պարտասուն՝

Պիտի տաղտուկ չի տայ բախտին, ըղձանքներովն իր  
անհուն.

Տա՛ւր ինձ միայն, ո՞հ, տուր ինձ, դուն, ո'վ հովիտդ  
իմ մանկութեան

Օրեւան մը, օրուան մ'համար, ուր ըսպասեմ ես  
մահուան :

Կը տեսնեմ արդ թէ կեանքն ինչպէս ամպի մ'ետին  
ինձ համար,

Անցեալին թանձր ըստուերին տակ կը նըւաղի  
աննեմար,

Մէրն է միայն որ մընայ դեռ՝ զերդ պատկեր մը  
վեհաւուք :

Որ կ'ապրի լոկ զարբնումէն եսք երազէ մը վա-  
ղանցուկ,

Հանգստացի՛ր ալ, հոգեակդ իմ, կայանին մէջ  
այս յետին.

Ուղեւորի մը պէս, որ՝ սիրտն յուսով զեղուն,  
խնդագին՝

Զի փութար ներս, այլ կը նսի դուրսը, հաղքին  
դրան բով,

Եւ կը ընչէ պահ մ'անուշիկ իրիկուան օդն հեծ-  
տանքով:

Քու օրերդ ալ, նըման աւնան օւերուն, կարն,  
տրսմահար.

Կը խոնարհին ինչպէս շուքը բլրակներուն դարն ի  
վար,  
Մտերմութիւնը ժեզ կը մատնէ, գութն հայի ժեզ  
անըզզայ,  
Եւ մինաւոր կը յածիս դու սիրիմներու ճամբուն  
վրայ.  
Բայց բնութիւնն հո՞ն է՝ որ ժեզ կուղղէ սիրով  
հրաւեր,  
Խորասուզուկ' իր ծոցին մէջ որ միւս դիմացդ է  
բացուեր.  
Շուրջդ ամէն բան երբ կը փոխուի, Բնութիւնն է  
նոյնն յարատեւ,  
Եւ օրերուդ վրայ ծագէ ամէն առտու նոյն արեւ։

Թարգմ. Ե. ՎԱՐԴԱՆԵԱՆ

ԼԱՍՄՐԹԻՆ



## 12. Գ Ա Ր Ն Ա Ն Ե Ր Գ Ե Ր

### ՏՈՒԼԵԱՆԵՐԸ

Խուրձ մը քարմ ֆուլեա ձեռքեր խնամոս  
Բերեր գրեր են հոս սրնարիս մօս.  
Ծրուիմ ու ինչպէս նշխարի մը սուրբ՝  
Համբուրեմ իրենց տերեւները նուրբ.  
Հրճուանենով ծրծեմ բուրումներն անուս  
Նախանձոս վարդին պէս չունենար փուս,  
Այլ ողորկ' փափուկ է իրենց ցողուն,  
Ա՛հ, ի՛նչ, զգլխիչ հոս մը կը զեղուն,  
Ու որչափ չհնաղ է իրենց պսակ'  
Վեց բերբիկներէ յօրինուած հիւսակ։

Անոնք ծնած են ձուերու եզերք.

Երբ այզը ծագէր, երբ իրենց յանկերգ  
կը ճռուողէին նախօսուն քոշնիկներ.

Հոն կը փրքէին այս խեղն ծաղիկներ.

Ու զուրգուրալով մեղմիկ հովերն ալ

Գրգուէին իրենց կոհակներ ծալ ծալ:

Բայց վարձկան ձեռներ զանոնք փրցուցին.

Ու դեղձան հիւրերն եկան իմ խուցին

Պահ. մը խնկարկել մըթնոլորտ խոնաւ,

Իրենց հետ բոյրին հոգիս եր ծարաւ:

Ու ծաղկազարդի ծաղիկներ սփրուն

Դրախտին ծոցէն ինձ բերեն զարուն,

Բայց, ափսո՞ս իրենց կեանքն անուշահոս

Շուտով մարեցաւ, ու ափ մը չոր խոս,

Ցիրուցան եղան յիմար հովերուն,

Ու ես կը խորհիմ տրմութեամբ լեցուն

Անօւշ ծաղիկներ թէ ունին հոգեակ՝

Քերեւս ան իրենց բոյրն է անօւշակ,

Ու բոյրը հատնի ցնդի խուսափուկ...:

Արդեօֆ մեր հոգին ալ բոյր մ' է փափուկ:

Մ. ԱՃԵՄԵԱՆ



## 13. ՏԵՐԵՒԱԹԱՎ

---

Մածկած էր աւունն երկրիս երեսը  
 Տերեւարափով սոյն մեր անտառին  
 Ալ խորհրդաւոր ոչ էր պուրակը,  
 Լրուած էր անուու ձայնը առխակին։  
 Մաղիկ հասակին մահին դուռ հասած՝  
 Ցրխուր պատամիկ՝ դանդաղ բայլով մը,  
 Վերջին անգամ մ'ալ կը երջէր յոզնած՝  
 Ցանկալի անտառն իր մանկութեանը։  
 «Մընա՛ դու բարո՞վ . . . անտառդ իմ սիրուն,  
 Կ'ընկնիմ ես, սուզքդ գումկան իմ բաղդին,  
 Կը տեսնեմ մահիս ես գուշակութիւն  
 Ցամկն այն տերեւ որ գետին կ'ընկնին։»  
 Կը մեռնիմ . . . : Նըսեմ նովեր հարաւի  
 Ցուրտ ըրնչովն իրենց՝ զիս տօսափեցին։  
 Գեղեցիկ զարունս աչքէ կը փախչի  
 Իբրեւ ըստուեր մը չըբուի ու սին,  
 Ընկի՛ր դու, ընկի՛ր, վաղանցուկ թերթիկ։  
 Սա ըխուր նամբան խողարկէ աչքէ,  
 Զայն վայր ուր վաղիւ կը մտնիմ լրուիկ։  
 Մածկէ՛ իմ մօրս յուսահատ ցաւէ։  
 Բայց իմ սիրունիս երբոր հերարձակ  
 Այն լուռ ամայի ծառատունին տակ  
 Արեւին մուտքին զայ զիս արտասուել,  
 Թերեւ ըրբեփառովդ նայէ՛ վերցընել  
 Հսուերս, որ գտնեմ քիչ մը ըսփոփան։»

Ըստ ու գնաց . . . եւ ալ չը դարձաւ :  
 Վերջին տերեւն որ անտառէն ընկաւ ,  
 Կընեց բզվերջին օրն անոր կեանքին .  
 Կաղնիին ներքեւ տապանը բացին . . .  
 Սակայն սիրուհին երբեք հոն չեկաւ .  
 Մենակայ վեմին չեղաւ այցելու ,  
 Ու խաշնարածը՝ մօս հովիտներու՝  
 Միայն վրդդովեց ոտքին ձայնովը  
 Տիուր դամբանին խոր լոռւրիւնը :

Ն. ՌՈՒՍԻՆԵԱՆ

Ժ/Վ/Խ/Ո/Լ/Է/Ա



## 14. ՔՈՅՑԻ ՄԵՌԵԱԼ (\*)

«Միակ քոյրս էր, — կ'ըսէր կոյսն ողբագին — ,  
 Միակ եղբայրն զոր ինձ տռւած էր երկին .  
 Նա հինգ ամօք երիցագոյն քան զիս էր,  
 Եւ երբ մեր մայր շատ վաղ մեռաւ թռաւ յեթեր,  
 Անհայր արդէն՝ նա ինձ եղաւ հայր ու մայր .  
 Ո՞հ, իւր պեպիցն էի ոյր վրայ գուրգուրայր :  
 «Նա դեռ տղայ, ընդունելով այն պաշտօն  
 Զոր տայր իրեն մեր տխուր բախտ . լուրջ՝ զգօն  
 էր եւ խոհուն, եւ համատի ընկերներ  
 Թեթեւաքայլ երբ կուգային զայն տանել  
 Ի պար, ի պտոյտ . «Ո՞հ, կ'ըսէր նա, քոյրը հապա :»  
 Եւ կը ծըսէր կրկին զլուին ի վերայ  
 Մի գոգնոցի կամ գլխարկի զոր շինէր  
 Խնծի համար, որ խաղայի առընթեր :  
 Երբ տրտուցնէր . զիս մի աղէտ մանկային,  
 Խակոյն իւր գոգ կը վազէի լալագին :  
 Եւ իւր համբոյրք կը չնջէին իմ արցունք,  
 Եւ ժափտն անդրէն դառնայր գտնէր զիմ աշկունք :  
 Երեկոյին նա կը կցէր զիմ ձեռներ,  
 Մունըր դնէի իւր քովիկը աղօթկեր .  
 Թոթովելով բառերն իրեն աղօթքին  
 Եւ իրեն հետ նայելով հոն ուր էին,  
 կ'ըսէր, մայրիկն ու հայրիկը և ամենուն  
 Հայրը՝ Աստուած, եւ մանաւանդ որբերուն :  
 Երբ քունն աշերս առնոյր, այլ բարձ չուզէի»

(\*) Այս ոտանաւորը ուղղուած է առ Օր. Ցիրուհի Գալէնտէր,  
 որ քոյրն է Ցիկին Ղամբէուհի Դ. Աշտունիի:

Բաց իւր ծունդէն, եւ առւօտուն զարթնուի  
իւր համբուրով :

«Այսպէս անցին տարիներ :

**Մի** ամռախն (։) ընտրեց ում զիւր տուաւ սէր,  
Տըխուր իւր պէս, թէպէտ բնաւից տայր ծիծաղ .  
Եւ գրաւական իւրեանց սիրոյն մի չքնաղ,  
Դատրիկ (։) եկաւ ծաղկել յիւրեանց մթին բուն :  
Այլ չէր յոդնած ճակատագիրն ապառում .  
Մեռաւ իւր այր, եւ միայնակ մնաց ինք՝  
Հիւանդագին եւ արտահար, որբ մ'ի գիրկ .  
— Մահու համբոյր մի նմա տուած էր Հիմէն . —  
Յամառ հազ մի ոգին քաղէր իւր կրծէն :  
Հուսկ անկողին ինկաւ ուստի այլ չելաւ,  
Տառապեցաւ արտասուելով վաղազրաւ  
իւր մանկութիւն, եւ սուղ միջոցն ուր կարծեր  
էր թէ ահա բախտին ճակատ կը ժպտէր :  
Իւր առաջին ամաց վիշտը ե՞ս էի,  
Իւր հուսկ ժամուց տանջանքն եղաւ խելացի  
Անմեղ աղջիկն որ մամային կ'ըսէր, «Ե՛լ,  
«Շատ պառկեցար, շատոնց զիս գիրկդ չես առել .  
«Ի՞նչու գոցես աչուկդ, ինծի սրբողե՞ր  
«Ես, ա՛լ խելօք կը կենամ, զիս չե՞ս սիրեր .»  
Սպրդեցաւ արցունք մի գոց աչերէն,  
Մինչ իւր հոդին խուսափեր էր շրթներէն :  
Ահ, չէր ուզած մեռնիլ առանց տեսնելու  
Զիս հուսկ նուագ եւ գրկելու, — զի երկու  
Օրէ հետէ քովը չէի — եւ հոդին՝  
Մերձ ի թռանել՝ բանտարկեր էր ի ծոցին .

(\*) Գ. Հ. Ռշտունին:

(\*\*) Տիկին Վարդանուշ Յ. Ռւնենի (ծնեալ Ռշտունի):

«Ո՞հ, Պարոն, դեռ երեսնամեայ չէր իմ քոյր .  
 Արդ աշխարհն ինձ անապատ մ'է լոկ թափուր .  
 Երրորդ անգամ, ա՛խ, որբացայ, ի՞նչպէս արդ  
 Ապրիմ հապա . յայն քաղցր անուանց զորոնք մարդ  
 Կուտայ այնըց ոյց քով ծընի եւ կ'ապրի ,  
 Եւ ոյք այսպէս մասունքն են իւր սրտեկի .  
 Լոկ իոյր անունն ինձ ներուած էր երկինքէն .  
 Եւ արդ եւ զայն կը խըլէ բախտ իմ շրթնէն .  
 Մերկ ծառ մի եմ երկրի վերայ, հողմն երրոր .  
 Փշէ ուժգին, կը կքէ զիս կորակոր ,  
 Եւ չունիմ զոք առընթեր ինձ յոր յենում . . . :  
 Խակ որբն, աւա՛ղ, ձա՛գ ոյր մրրիկ աւրեց բոյն . . . :»  
 Եւ կ'արտասուէր : Կարկեալ կայի իւր խորին .  
 Սուգի առջեւ, եւ յուզեալ էր իմ հոգին .  
 Ո՞հ, ի՞նչ սփոփ կարէի տալ եղկելոյն ,  
 Ե՛ս այլ զգացած էի պարապն այն անհուն  
 Զոր մահ ի մեզ թողու, չափա՛ծ անդնդին  
 Մութ խորութիւնն որ կը կլնէ մեր սրտին  
 Հատորները, եւ յոր՝ ապուշ՝ յառեմք մեր  
 Զորցած աչեր, հարցանելով ի զուր «է՞ր» :  
 «Լա՛ց, գոչեցի . լա՛մք, այո՛, լա՛մք . մահացուք  
 Զունին այլ ոյժ բայց թէ հառաչք՝ արտասուք ,  
 Երբ անծանօթն այն զօրութիւն զոր կ'զգամք  
 Ի մեր վերայ եւ զոր սակայն չիմանամք ,  
 Կը զարնէ մեզ . ի՞մ կարող եմք, — բայց եթէ  
 Արտասուելոյ որպէս մանուկ մի առնէ ,  
 Լա՛մք եւ նըմա փառք տամք զի մեզ արցունքի  
 Գէթ չը զյացաւ շնորհն, ու ցող ետ սըրտի :»

## 15. ԱՆՎԵՐԱԴԱՐՁ

---

Գարունները միշտ հիներն են  
Վարդածիծաղ ու բոցանոյε,  
Ամպեր կապոյս, աշխեր մեղոյε  
Գինովուրիւն մը կը բուրեն:

Ալեակներ նոր են յաւիտեան,  
Վաղն արօալոյսն է նոր դարուն,  
Վիտեր սրտեն փախչին հեռուն,  
Ու խառնրւին հին մքուրեան:

Երազանքի ժաղցր են օրեր,  
Լոյսով, բոյրով շաղուած յաւես,  
Կեանքի ուղին միշտ արփաւես՝  
Մաղթիններուն մեջն է պահուեր:

Գետը պղտոր չէ՝ ալ հիմակ,  
Վճիթ ջուրով կը ծաւալի,  
Լուսլնկային զերդ հայելի,  
Լնակին պէս անդո՛ր համակ:

\* \* \*

Հոգին, սակայն, չուզեր հաւտալ,  
Ամեն բան կեղծ կուզայ կարծես,  
Մուրին մարող ասուպին պէս  
Կ'ուզէ ինքն ալ մուրի՛ն երալ:

Կը վերածնին միշտ գարութներ,  
Թռչութները կուզա՞ն նորեն,  
Տես արծիւներն ալ ամպերէն  
Կը սլանան աւելի վեր :

Կ'որոնեմ զուր ու սրաբեկ՝  
Զեզ չի տուի՛ գերեզմանին.  
Նուրջըս համայնք վերածաղկի՞ն  
Մտերմուրի՞ւն, հաւատք, ո՞ւր եք... :

Ռ. ՈՐԲԵՐԵԱՆ

## 16. ՑԱՄՓԱՆ ԱՂԲԻՒՔ



Դաւան եզերող նամբուն վրայ ծիծաղկոս,  
Քիչ մը հեռու գիւղին հանդարտ ըրտուկեն,  
Փոքր աղբիւր մը կար ատենօֆ, որուն մօս  
Հանգիս կ'առներ նամբորդն օրուան խոնջենէն :

Հեզամրմունջ ցայտումներով ներդաշնակ,  
Այդ աղբիւրէն վրճիտ ջուր մը կը հոսէր,  
Ու ջուրն անյայտ կ'ըլլար հեռուն, մարգին տակ,  
Ոռոգելով նամբուն դալարն ու բոյսեր :

Տղայուրեանս օրերուն մեջ քարմաւէս,  
Երբ սիրսն անվիշտ է դեռ, կեանքն ալ յուսատու,  
Հո՛ւ կ'երբայի, գիւղին մատլաւ տղոց հետ,  
Ճակտիս կըրակն իր ջուրին մեջ մարելու :

Տարիներ վերջ, երբոր սրտով դալկահար՝  
Կրկին անցայ այդ երբեմնի էն նամբեն,  
Աղբիւրն անցուր գտայ, զետինն անդալար,  
Թռչնոց ձայնն ալ վաղուց դադրած էր արդեն:

Եւ երեւոյքն այդ հայքայման, անըրուկ'  
Դիտեցի ես հոգիս խոցուած կարեվէր,  
Աղբիւրին մօս, ծառն ալ շիտար անոր ուրէ,  
Դալարազուրկ ծառն է սրիսուր, անբատուեր:

Արեւուն դեմ, զամբած աղբիւրն է լրուին  
Փուեպարար, ծարաւահիւծ, տիրամած.  
Շուրջը դադրած է ուրենցն անոււ զեփիւրին,  
Հո՛ն, անհունին հսկայ ձանձրոյքն է տիրած:

Ճանապարհին վրայ անւեն, ամայի,  
Աղբիւրն նիմայ կը նիրհէ խո՛ր՝ անվրդով.  
Տրտում աշխով նամբորդն անոր կը նայի,  
Ումզ մը ջուրի սին կարօսը հաշելով...:

ԳԱԲՐԻԵԼ ԽԱՆՑԵԱՆ

## 17. ՎԱՂԱՄԵՌԻԿ ՄՅԵՐՄԻՄ ԵՐՈՒԱՆԴԻ ԳԵՐԵԶՄԱՆԻՆ, ՎՐԱՅ

Թոլոր արցունեն աշուրներուս,  
Թափեցի ցուրտ ժիրմիդ հողին,  
Ուր մարեցաւ արեւըդ լոյս՝  
Երո՛ւանդ, չափիր դուն դեռ մարմին:

Ու պատռելով այն սրգաւոր,  
Քողն որ պատեց ըգբեզ ներմակ,  
Դեռ չը բացիր աշերդ աղուոր,  
Սեւ հողերով լեցուն հիմակ :

Մել մ 'արթնցի՛ր, ինձ ակա՞նջ տուր,  
Բարեկամիդ՝ ցորենկ զիւեր՝  
Ողբերուն ձայնն աղեկըսուր,  
Դամբանիդ հո՞ղն իսկ չեն շարժեր . . . :

Այս եր խոստումդ, «Ես կը մեկնիմ,  
Ողջ եմ սակայն, բայր ինձ դուն .  
Եիրմս՝ սիրոյս հաւատարիմ՝  
Զայն պիտի տամ քեզի ժպտուն »:

Քանի անգամ սոխակն անուս,  
Երզեց իր երզը սրտագրաւ,  
Գերեզմանիդ վրայ տրմայուս,  
Անկից դեռ ձայն մը չը բրուաւ . . . :

Գիտե՛մ, ալ չե՛ս դառնար դուն հոս,  
Ուր քաշեցիր այնքան ցաւեր,  
Ուր այսքան վերք արիւնահոս,  
Հանեցին սիրտդ այրեացաւեր :

Նրբ զիւերուան մութին մեջ լուռ,  
Նրկինք զահերն իր կը վառէ .  
Սիրըս բողած ծովն ու բրուր,  
Քեզ անհունին մեջ կը վնառէ :

Ուր ես, Նրուանդ, այնչափի խըռով՝  
Նրբ քօրուեցիր բեռը կեանքիդ,  
Յաւերժական իր տենչերով,  
Ուր աստղի ծոց թրոաւ հոգիդ:

Գոնէ զքտա՞ր հոն քու սրտիդ,  
Պէս աղուոր սիրս մը հարազատ,  
Ու երազներ լուսաժրպիս,  
Ու սիրելու աշխարհ մ'ազատ:

Ըսէ՛, զքտար հոն, ո՞վ Նրուանդ,  
Անհունութեան մէջ երկնքին,  
Անանկ անկիւն մ'Աստուածաւանդ  
Ուր չունենայ ցաւեր հոգին:

Գերեզմանիդ հողին վրայ չոր,  
Ուր կը քափին աշխիս արցունք,  
Կը մըխայ սիրս հիրատոչոր,  
Սիրոյ անմահ տանարին խունկ:

Բայց թէ ազատ կ'ապրիս հոն դուն՝  
Ամեն մասող ցաւերէ զերծ՝  
Անվախնան կեանքն հոգիներուն,  
Որոնց մարմնին լոյսն է անեղծ:

Ալ չը քափեմ ես արցունքներ,  
Ե՛րուանդ, խզուին մարմնիս կապանք,  
Թռչի հոգիս երկինքն ի վեր,  
Անհունին ծոց զիրար գտնանք:

## 18. ՈՒՍՈՒՅՆԱԾԻ ՉՐ

---

Ռ. Յ. ՊԵՐՊԷՐԵԱՆԻՆ

Բո՞ց է պատեր դեմքը բոլոր  
 Դուն հոգիով ես արքափու.  
 Կ'երքաս կուզաս քայլամոլոր՝  
 Խըրոխս, խիզախս, յաւես ժի՞ր:  
 Աչերդ՝ երկինք մը խանդավառ՝  
 Հրսկաներու խոկն ունին  
 Ճսկատդ՝ անհուն մի տաղաւար՝  
 Մրաւած՝ կայծերն անհունին:  
 Միտքը՝ անդունդ մը խորունկ, մուր՝  
 Խորհուրդներու անձնատուր.  
 Կը խորհիս լուռ՝ խոշեր ու խուր՝  
 Ամենն ըրած առաքուր:  
 Սիրտը ովկիան յարատատան՝  
 Անծայրածիր, անպարփակ,  
 Ու ալիքներ հո՞ն կը թնդան  
 Խեղդել բոյերդ անապակ:  
 Ինչե՞ր գրրուած կան հոն՝ ինչե՞ր,  
 Սրբիդ ալբերն ահարկու,  
 Դեմքը ու բոց այդ եռ աշեր՝  
 Մեզ կը կարդան խանդդ հուժկու:  
 Գրձուձ կիրեր, ատելուրիւն,  
 Քու մէջ հրճոց մ'են թափեր.  
 Վասն այն յուզուեր՝ կարմեր ես դուն,  
 Կը տատանիս տարուբեր:

48. Ճ-Հ-Կ-Ն-Ա-Ր-Ե-Ն

Քեզ չենք ճանշնար ու ճակտիդ՝ փո՛ւս  
Փո՛ւս կը նետենք աղտեղի,  
Կ'ըսենք — «Գինով մ' է ան ապուս,  
Ու իր ճամբեն կը ըեղի։»

Այո՛, գինով մ' ալ դուն ես, դո՛ւն,  
Արբած՝ բայց ոչ խրմուխով,  
Արբած՝ սիրով թըուառ մարդուն՝  
Դո՛ւն՝ բարիին ջատագով։

Ու կը խօսիս բաներ մ' անուս,  
Բաներ մը վեհ՝ երկնային,  
Ուրոնց մարդիկ չեն դըներ ուս,  
Ո՛չ իսկ երեսդ կը նային։

Բայց դուն՝ գործե՛, գործե՛ անդուլ,  
Անխո՛նչ խօսե՛ դուն յաւես,  
Ինչ հոգ աշխարհի թէ կը մնայ խուլ,  
Քարոզներուդ կենսաւես։

Աշխա՛րհ՝ տրղա՜յ՝ դեռ չի տեսներ,  
Խորախորհո՛ւրդ ապագան։  
Բայց առատ հունձ՝ այդ պատգամներ՝  
Պիտի տան վաղ անագան։

Օ՛ն, տիրապէ՛ս կրտէ քու խաչ,  
Վարէ՛ կեանիդիդ ասպարէզ,  
Մուրն հալածէ՛ հրզօր ու քա՛ջ՝  
Վըտանգի վարժ զինչ Արէս։

Բո՛ց բող պատէ դէմքըդ բոլոր,  
Բո՛ցն Անմահին լուսածիր,  
Ուսերդ ձրգած վարսէրդ ոլոր՝  
Քալէ՛ խըրոխս, խիզախս, ժի՛ր։

Մ. ՅՈՒՐԵԱՆ

## 19. ԳԹՈՒԹԵԱՆ ՔՈՅՑԲԸ

---

Չորս սեւապատ մոմի լոյսին տակ աղօս,  
 Գիշե՛ր մ'ամբողջ հրսկած է նա ծընրադիր  
 Նընջեցեալի մահասարսուռ մահնին մօս  
 Անոր համար աղօթելով անձանձիր,  
 Չորս սեւապատ մոմի լոյսին տակ աղօս . . . :

Գիշե՛ր մ'ամբողջ հրսկած է նա ծընրադիր՝  
 Անընլի դիակ մ'ունենալով լոկ ընկեր . . .  
 Եւ խորասոյզ խորհուրդներու մէջ անծիր  
 Ու անըզգայ՝ քէ բմշած են իր ծընկեր,  
 Գիշե՛ր մ'ամբողջ հրսկած է նա ծընրադիր . . . :

Նընջեցեալի մահասարսուռ մահնին մօս՝  
 Խընկամաներն առատ խունկով կը մըխան,  
 Տարածելով սենեակին մէջ մահահոն . . .  
 Բոյր մ'ըզգըլխիչ . . . մինչ կը հրսկէ նա անձայն՝  
 Նընջեցեալի մահասարսուռ մահնին մօս . . . :

Անոր համար աղօթելով անձանձիր,  
 Անոր՝ որուն կեանքն անծանօթ է իրեն,  
 Կարծես քէ նա ըսփոփանեով մ'երկնաձիր,  
 Ա՛լ կը մոռնայ իր եռքիւնն համօրեն . . .  
 Անոր համար աղօթելով անձանձիր . . . :

Չորս սեւապատ մոմի լոյսին տակ աղօս,  
 Լուսաբացին դիարաղներն երբ կուզան,  
 Արձանացած կը գտնեն հոն, մահնին մօս,  
 Գըրութեան բոյրն որ կ'աղօթէ դեռ անձայն  
 Չորս սեւապատ մոմի լոյսին տակ աղօս :

## 20. ԵԶԱԲՈՍԻՆ ԱՌԱԿՆԵՐԸ

(ՄՐԵԱԳՐՈՒԱԾ)

### ՇՈՒԽՆ ՈՒ ՇՈՒՔԸ

Աշեարձիս վրայ խաբուղղներ տա կտն  
Շուշին ետեւեն վազողներ բոլոր,  
Խենքեր, այնքան որ անոնց իրական  
Թիւն՝ համրդած չէ՝ դեռ, մինչեւ այսօր . . . :  
Նզովբոսի ըունին անոնք կը նմանին,  
Որ ջուրին վրայ տեսնելով ըուժն իր պատառին  
Թողուց բերնինն, ու խոյացաւ ջուրին յատակ . . .  
— Եւ մա՞զ մնաց որ խեղճն ըլլար հոն տան սատակ,  
Զեզ օրինակ առեկ ուրիշ ըուն մը նարպիկ  
Որ ակռային տակ բոնած եր տեր մը խորտիկ .

Երբ կամուրջէ մը անցած ատեն,  
Զուրին վրայ տէսաւ մօսէն  
Ուրիշ ըուն մը — բերանը միս — նըման իրեն,  
— «Նախ» սա պատառս ուտեմ, ըսաւ, խոհեմօրէն  
«Զայն կուլ տակ ետքը՝ ա'լ շեմ տրնտրնար,  
«Միւսն ալ լափելու կ'որանեմ հընար,  
«Թեւս յաջողիմ . . . » :

Իրն ուտել փուրաց,

Նւ ջուրին եզերքն եկաւ սրբնբաց,  
Ուր իր պատկերն իսկ տեսնելով կրկին,  
«Ահ, ա'հ, գռչեց, կերեր և տերսն իր խորտիկին  
•      Ա'ն ալ, նիւս ինծի պէս . . .  
«Կենար ըլլալ, ուրեմն, որ վրայ տայի ես . . .  
«Միւսն ալ ինծի պէս խորհին և ամեւլէս . . . »:  
— Եւ հեռացաւ սիրտը թերեւ ու փորը կոււս:

Թարգմ. ԱՂԻՔԱ. ՓԱՆՈՍԵԱՆ

Օ. ՇՈԼ

## Գ. ԲԱՐՈՑԱԿԱՆ ՆԻՒԹԵՐ

---

Բարոյականը գրականութեան մէջ (կամ՝ մէկը բառով՝ բարոյախօսութիւնը) ծողովրդականացումը եւ գրականուն արտայայտութիւնն է իմաստափրութեան կարեւոր ճիւղերէն մէկուն՝ բարոյագիտութեան՝ վերաբերեալ սկզբունքներուն։ Բարոյախօսները, իրենց խսկութեամբը, իմաստակեներ են որոնք կ'ուսումնասիրեն մարդկային հոգին եւ կը նկարագրեն անոր զանազան վիճակները, անոր լաւ կամ գեւ կողմերը։ Գրագիտութիւնը այսպէս կը սահմանէ զուտ բարոյախօսներուն դերը։ Բարոյագիտութիւնը ուղղակի բարոյականութիւն կը բարողէ։ աղ չէ՝ սակայն բարոյախօսութեան պատճենը։

Երգիծաբանները, զոր օրինակ, որոնք մարդոց ծաղրելի կողմերը վեր կը հանեն՝ զանոնք հարուածելու համար, անուղղակի կերպով, անոնք բարոյախօսներ են եւ ոչ՝ բարոյագիտներ։ Հրապարակագրութիւնը զերազանցապէս բարոյախօսական ճիւղ մ'է, անօւշտ երբ կարելի եզածին չափ ֆիշ շահախնդիր ոզիով մը ի զործ կը դրուի ան։ Բարոյագիտութիւնը ինքնին իմաստափրութեան մէկ մասն ըլլալով՝ գրական զանազան ձեւերու չի կարօտիր։ Բարոյագիտական գրուածք մը կը պահանջէ միայն ան յատկութիւնները որոնք անհրաժեշտ են իմաստափրական ոճին համար։ մինչդեռ, ընդհակառակը, բարոյախօսութիւնը գրական այլազան

սեռերու մէջ, իր տեղն ունի, եւ անքիւ կերպեր կան բարոյախօսութիւն ընելու։ Մոնթէյն, Բասֆալ եւ Լապոհիւյն՝ Ֆրանսական գրականութեան մէջ՝ սխանչելի բարոյախօսներ եղած են։ Մեր մէջ որ-քան ես մնացած է բարոյագիտութիւնը այնքան զարգացած կրնայ նկատուիլ բարոյախօսութիւնը, եւ ասիկա անոր համար որ, թէ՛ յաջող երգիծա-բաններ, յաջող նրապարակագիրներ, յաջող ա-ռակախօսներ կրցած ենք ունենալ եւ թէ՛, պա-րագաներու ստիպումովը, մեզի համար, այս կեր-պով բարոյական բարողելը աւելի նպատակայա-մար եղած է։ յետոյ, անոր համար նաեւ որ, Գրական-իմաստասիրական ու Կրօնական-գրական նիւղերն ալ, որոնք անմիջական խնամութիւն-ներ ունին այս Բարոյական-գրական սեռին հետ, մեր մէջ, ինչպէս յայտնի է, բաւական մեակ-ուած սեռեր են։ Քուեներեան հիմնալի բարոյա-խօս-առակախօս մըն է, Պերպէտեան իբր նրապա-րակագիր գրած յօդուածներուն մէջ բարոյախօ-սութիւն ըրած է, Կարապետ Փանոսեան, Խօնա-սարեան Օզսկն ընտիր նրապարակագիրներ են, Խո-րերուն մէջ յաջող նրապարակագիրներ պատրաս-տուելու վրայ են. եւ դիտելի է որ, այսօր, բրե-քահայերու մէջ Բարոյախօսութիւնը տակաւ առ-տակաւ կը միտի սոսկ նրապարակագրութեան մէջ սահմափակուելու։ Ռուսիոյ հայերն ալ ընտիր նրապարակագիրներ ունեցած են։

## 1. ԽՈՐՀԵՐԴԱԿԱՌՈՐ ՊԱՏՎԵՐ ՄՅ



Անդղիական նշանաւոր պատկերազարդ շաբաթաթերթ մը, Կրաքիմ, Ծնունդի թիւին հետ ունէր պատկեր մը, որ ինծի համար կը պարզէր պատերազմին ամբողջ հոգեբանութիւնը :

Պատկերը ինքնին խորհրդաւոր էր, եւ սովորական բառեր զայն պիտի նսեմացնէին յաւէտ : Նոյն էջին կուշտը դրուած Լուիս Մօրիսի վեց տուները սակայն աւելի խորհրդաւոր կ'ընէին սեւի ու ճերմակի այդ արտայայտութիւնը՝ զոր կը փորձեմ ծանօթացնել անոնց որ տեսած չեն այդ թիւը :

Պատկերը կը ներկայացնէ Հարաւ-Ավրիկէի պատերազմի դաշտին վրայ իյնող անդլիացի զինուոր մը . գլուխի վէրքը թաշկինակով մը կապած է, եւ ինք ուժասպառ ինկած է գետին՝ կոնակը տուած քարի մը, որուն օգնութեամբը միայն կըրցած է գլուխն ու մարմինը քիչ մը վերցնել եւ ձեռքերն իրար կապած՝ աղօթել անանկ նայուածքով մը զոր հոգեվարքի աչքերուն մէջ միայն կարելի է տեսնել : Քովիկը կը տեսնես իր հրացանն ու սաղաւարտը, քիչ մը հեռուն խորտակուած թնդանօթ մը : Գիշերային լոռութիւնը ամայութեան սոսկալի համայնապատկեր մը կ'ստեղծէ չորս դին :

Մահամերձ, անօգնական ու միայնակ զինուորը կը յիշէ թէ Ծնունդի գիշեր է, կը մոռնայ իր ցա-

ւերը , կը մոռնայ իր զէնքերը , կը մոռնայ իր թըշ-նամիները , կը մոռնայ իր ընկերները , կը մոռնայ վերջապէս ամէն բան , այդ իր վերջի բոպէներուն մէջ , ու կը յիշէ իր ընտանիքը : Եւ աղօթք մը կը թոփ իր բերնէն . աղօթք մը , ոչ թէ իր երկրին յաղթութեանը կամ թշնամիներուն պարտութեանը համար , բայց վերջին աղօթք մը , թախանձանքի ու աղերսի էն անկեղծը՝ որպէս զի տեսիլ մը ու-նենայ իր ընտանեկան յարկին տակ Ծնունդի այդ գիշերուան վիճակին : Խեղճ երիտասարդ զինուորը գիտէ թէ հազարաւոր մղոններ կը բաժնեն զինքը իր սիրական տունէն . ուստի աղօթքի կը դիմէ սրտին այդ փափաքը չափով մը իրականացնելու համար : Լոկ տեսիլ մը այդ Ծնունդի գիշերուան իր անգլիական տան շրջանակին . ահա վերջին եւ գերագոյն իղձը՝ Ծնունդի գիշերը Հարաւ-Ափրի-կէի մէջ մնունող քաջարի զինուորին :

Եւ իր այդ աղօթքը կը լսուի : Հրեշտակ մը կ'երեւայ պատկերին մէջ , եւ իր փափիուկ մատ-ներով մահամերձ զինուորին ճակատը կը գգուէ միւս ձեռքովն ալ մատնանշելով օդին մէջ պար-զուած տեսարանը : Այս էր մահամերձին խնդրածը :

Հոն կը տեսնէ ալեհեր մայրը , որ թուղթ մը կը կարդայ . քովը կայնող դեռատի կինը՝ մեռնող զինուորին կողակիցը՝ գլուխը անդին կ'ոլորէ լա-լով . երեսը թաշկինակին մէջ թողլով :

Եւ սենեակին մէկ ուրիշ անկիւնը դրուած Ծը-նունդի լուսաւոր ծառին շուրջը կը տեսնուին չորս պղտիկ տղաքներ , որոնք իրենց Ծնունդի խաղա-լիքներով զբաղած են :

Մահամերձ զինուորը կը նայի այդ տեսարանին վրայ, գոհ կը մնայ աղօթքին պատասխանը ստացած ըլլալուն համար, եւ ուժասպառ զինուորն օտար երկինքի տակ հոգին կը փչէ, հանդարտ ու զուարթ, քանզի վերջին նայուածքովը տեսած էր իր սիրական տունը:

Զեմ յիշեր որ տեսած ըլլամ կեանքիս մէջ գիծերու ու բառերու աւելի խորհրդաւոր արտայայտութիւն մը, քան «կրածիք»ի այդ պատկերը ։

Ա. Գ.



## 2. ՄԱՅՐԻԿԻՆ ՊԱՅՈՒԵՐԸ



Առօրեայ կեանքի պատահումներուն մէջ երբեմն աշքերնուս կը զարնեն անանկ աննշան պարագաներ որոնց մէջ խորհրդածութեան ամբողջ նիւթ մը կայ՝ եթէ միայն ուղենք պահ մը կանգ առնել ու մտածել։ Լրագրական յօդուածներով, կամ նոյն իսկ գիրքերու մէջ պարզուած աղնիւթելագրութիւններ, բարի խորհուրդներ իրականացած կը գտնենք յանկարծ ընտանիքի մը մէջ կամ անհատի մը վրայ որոնք գուցէ կարդալ իսկ չեն գիտեր։ Բայց ընկերային կարգուսարքը կ'ուզէ որ ազնիւը միշտ ազնուական կոչուածին քով փընտրուուի ու բարձրը՝ հարուստին քով։ ասոր հա-

մա՛ր է որ գրէթէ միեւնոյն շրջանակին մէջ կը դառնան մեր տեսութիւնները, եւ քիչ անգամ կը զիջանինք մօտենալ ժողովրդական խաւերուն՝ ուսումնասիրելու համար անոնց ըմբռնումներն ու ըգդացումները կեանքի պայքարի մասին — օրուան հացը ձարելու պայքարը — աւելի անողոք քան անոնցը որոնք իրենց դիրքին ու պէտքերուն համապատասխան վաստակի մը համար տենդու աշխատութեան մը հեւքին մէջ են։ Սովորաբար, մեր հետախուզած տիպարներն են՝ շրջանաւարտի վկայականը գրպանը գործ փնտռող պատանին կամ վաճառականի գրագրութեան ներկայացող ընտրելին։ Իրենց ստացած կրթութեան դրական մասին թերի ըլլա՞ն է որ ձեռնունայն ետ կը դարձնէ այդ երիտասարդները, թէ ոչ զիրենք ընդունելու եւ աշխատցնելու կարող անձերուն խստապահանջութիւնը։ Յաւիտենական նիւթը՝ յաւիտենապէս անլոյժ։

Անդին՝ դպրոցի երես չտեսնող սերունդ մը կայ, աղքատի զաւկըներ, պղտիկ հասակնուն չարքաշութեան վարժուած, որոնց ականջէն բռնելով առտու մը փողոց կը հանէ հայրերնին՝ ըսելու համար։ «Գնա՛ աւուրչէք մը վաստըկէ»։ կամ, եթէ հայր չունին, մայրիկն է որ կը կրկնէ նոյն բանը, քիչ մը աւելի փափկութեամբ ու գորովադին շեշտով մը։ «Ճղա՛ս, նայէ՛ որ իրիկունը հաց մը ճարես»։ Այս դասակարգը, ամէնէն աւելի կարեկցութեան արժանին, իրմով զբաղող մը, իր վրայ կարծիք յայտնողներ չունի կամ՝ շատ քիչ անգամ։ Անոնց ընձեռուած պաշտպանութիւն մը, անցողակի ու-

շադրութիւն մը երբեմն շատ աւելի արդիւնք կ'ունենան սակայն, քան անգիտակցաբար տրուած դըրամական նպաստներ :

Բարեկամ մը — նոյնքան սրտի՝ որքան դրչի տէր բարեկամ մը — իրիկուն մը Արեւելի խըմբագրատան մէջ, ուր այցելութեան եկած էր, վայրկենական տպաւորութեան մը տակ նամակ մը ուղղեց թերթին Ցնօրէնութեան՝ շաբաթականի յաւելում յանձնարարելով գրաշարի աշկերտի մը որ շատ չնշին բան մը կ'ստանար, իրբեւ սկսնակ, եւ մեքենական երթեւեկութիւններով ու ծառայութիւններով իը մնար ուր որ էր : Յաջորդ օրը, տըղան կերպարանափոխ եղած էր կարծես ու արհեստ սորվելու սէր մը եկաւ վրան՝ ինքնաճանաշութեան տարտամ ըմբռնումով մը : Եթէ բարեկամնիս, իր զգացած կարեկցութենէն մղուած, բարոյական պաշտպանութեան մը եեղ՝ դրամական նուէր մը ընէր այն վայրկենին, տղան թերեւս մնար միշտ նոյն ծոյլ աշկերտի վիճակին մէջ : Այսօր գրաշար մը եղած է ու համեստ շաբաթական մը կ'ստանայ գոհ սրտով :

Աւելի թարմ իրողութիւն մը — աննշան՝ բայց նշանակալից — որ կը թելադրէ զիս այս տողերը գրելու : Օր մը, Պոլսոյ բանուկ մէկ պողոտային վրայ, հանդիպեցայ իրենց բաղդին ձգուած այն տիպարներէն մէկուն, որոնք պզտիկ հասակէ կը նետուին իրենց «ասպարէզը» — արհեստ մը կամ մանր առուտուր մը — ու սքօղուած օրինակներ են ինքնօգնութեան, պարկեշտ աշխատասիրութեան : Հազիւ տապահուելով տարեկան տղայ մըն էր,

ապրիլի խոնաւ օգին բաճկոնակ մը միայն կրելով  
ու մէկ թեւին վրայ քանի մը զոյգ մուճակ ան-  
ցուցած՝ տունի մէջ պատրաստուած պարզ մու-  
ճակներ։ Դիպուածով նայուածքս իրեն հանդիպե-  
ցաւ, իր գունատ դէմքին ու աղքատիկ երեւոյթին  
ձգողականութեամբը, առիթը չփախցուց՝ ըսելու  
համար։

— Էֆէնտի՛ս, ի՞նչ կ'ըլլայ, չի՞ք մը փապում առ։

— Տղա՛ս, ես փապում ի՞նչ ընեմ փողոցին  
մէջտեղ, ո՞ւր դնեմ։

— Առտուընէ ի վեր բան մը ծախած չունիմ,  
օրը իրիկուն եղաւ, մեղք եմ։

Անանկ անկեղծ ու պաղատագին շեշտ մը կար  
իր ձայնին մէջ, որ չէի կրնար ճամբաս շարունա-  
կել, ու կարծելով գործնական բան մը ըրած ըլ-  
լալ, ըսի իրեն. «Տղա՛ս, ադ հինգ զրշ նոց փա-  
պումէն հաղիւ 40 փրյ. պիտի վաստըկիս, անանկ  
չէ. ա՛ռ սա զրուշը։»

Բայց պզտիկը, փոխանակ ափը երկնցնելու ի-  
րեն կարկառուած արծաթ դրամին, ետ քաշեց ընդ-  
հակառակը, ու թեթեւ մը կարմրելով. աւելցուց  
— «Մայրիկս պատուիրած է ինծի որ ողորմութիւն  
չառնեմ . . .»

Աւելորդ է ըսել թէ առանց բառ մը աւելցը-  
նելու, գնեցի զոյգ մը մուճակն ու փաթթելով . . .  
Ֆիկառոյի մը մէջ, դէպի տպարան ուղղուեցայ։

Այդ պզտիկ տղուն արժանապատուութեան ըգ-  
գացումն ու մայրիկին պատուէրը լեցուն դաս մը,  
խոնարհ դասակարդի կեանքէն առնուած՝ հազուա-  
դէպ՝ բայց աղուոր օրինակ մը կը պարունակեն։

«Մայրիկին պատուէրը» թող կրկնեն շատ մը աղքատ ծնողքներ ու որբերու պաշտպաններ՝ ի- լենց տղոց կամ սաներուն, և անոնց ականջին օդ ընեն :

### ՏԻԳՐԱՆ ԱՐԳԻԱՐԵԱՆ

## 3. Խ Ա Հ Ե Ր

Գիշերը երբ որ անկողին մտնենք, ճրագը կը մա- քենք ու մութին մէջ կը քնանանք, մինչդեռ երբ արթուն ենք, միշտ ճրագի պէտք ունինք, լոյսի պէտք ունինք : Երբ մեռնինք, գերեզմանին խա- ւարին մէջ կը մնանք, բայց երբ տակաւին կենդա- նի ենք, միշտ լոյսի պէտք ունինք, մտաւոր եւ քարոյական լոյսի : Որպէս զի արեւին մարը մտնե- լէն եւքը խաւարին մէջ չմնանք՝ մոմ մը կը վա- ռենք, եւ մոմը կը լուսաւորէ մնդ, դիտած էք, իր սպառումովը : Այսպէս է հասարակաց բարիքին համար ալ աշխատողներուն կեանքը, անոնց կեան- քին, անոնց բովանդակ է ութեան սպառումովն է որ ժողովուրդները կը լուսաւորուին . — Գիտնա- կանները, հեղինակները եւ այլ այս կարգի մեծ մարդիկ՝ մոմեր են որ կը վառին հոս ու հոն : Եւ անոնք իրենց սպառումովը կը լուսաւորեն ամ- բոխը : Որքան արդեօք երախտապարտ ենք անոնց :

## 4. ՆՈՐ ՏԱՐԻ

### ԱՄԱՆՈՐԻ ՄՏԱԾՈՒՄՆԵՐ

Տարի մը եւս, ժամանակի ահագին բեկոր մը, անջատուեցաւ մեր կեանքէն եւ խորասոյզ թաւալեցաւ անհունութեան մէջ : Նոր տարիին հետ անդիմադրելի մղում մը կ'զգաս յետահայեաց ակնարկ մը նհտելու : Մարդկային կեանքին մէջ տարիիները գլխաւոր հանգրուաններ են որոնք կը կէտանիշեն մեր գործերը, մեր արարքները ու մեր յիշողութեան մէջ խորունկ դրոշմներ կը թողուն, որոնք մինչեւ ծերութեան տարիիներուն մէջ իսկ անաղարտ կը մնան ու մերթ ընդ մերթ սիրալի փողփողումներով մեր հոգեկան աշուըներուն կը ներկայանան :

Տարիի մը անդարձ բաժանումէն անմասն չեն տիսրական մտածումներ, կայօտի զգայութիւններ, որոնք կը համախունեն մեր միտքին ու մեր սիրալին մէջ, ասահաման մորմոք ազդելով : Նոր տարիի մը գալուստէն մեր զգալիք հրճուանքն ու զոհունակութիւնը անհնարին է որ փոխարինուի այն մեծ վիշտով, զոր կը պատճառէ ամբողջ տարուան մը փճացումը մեր էութենէն :

Բարեբաղդաբար, Նոր Տարին անա՛նկ հրապոյրներով կը ներկայանայ միշտ, իր ժամանումը ա՛յնպիսի նորանոր հաճոյքներ կը բերէ որ կը կարծենք թէ, ընդհակառակը, մեր կեանքը յաւելում մը կրած է, շահ մը ունեցած ենք, վերջապէս՝ որշափ տարիիներն այսպէս հոլովին, անցնին կեանքի

մը վրայէ , նոյն համեմատութեամբ ամանորի սովորական հրապոյրն ալ կ'անհետանայ : Կաղանդը , կարծես մանկութեան ու պատանեկութեան համար հաստատուած հանդիսական օր մըն է ուր անոնք կը կայտուեն , կը խայտան՝ առանց զգալու աստիճանական նուազումն այդ կայտոյին ու այդ խայտանքին , որոնց կը յաշորդեն լրջութիւնն ու խոհանքը :

Հին տարին փայլուն պատրանքի մը պէս կ'անհետանայ՝ տեղի տալով նոր տարիին , ուր ամէնուն սիրտերն ակնկալութիւններով ու ըղձանքներով լեցուած կ'ըլլան : Նիւթական գաղափարներն ա'յն աստիճան առլցած են մարդկային միտքը , որ կեանքի կարճելուն գաղափարը շատ հեռուն մը մնայ : Նոր տարին նոր յաջողութիւններու ակնկալութիւն մը կը ներշնչէ : Ամէն մարդ կը յուսայ իր ընկերային պայմանին մէջ քայլ մ'եւս առաջանալու , դիրքի բարձրացում մը ունենալու , որոշելու այն ուղին ուսկից պիտի քալէ ամբողջ տարի մը . նոր տարին գաղափարներու , մտածումներու , ծրագիրներու միաւորում մը կը ցուցնէ , այդ վճռական վայրկենին է որ ինքդ քու մէջդ կ'ամփոփուիս աչքիդ առջեւ կը բերես անցեալին պարագաները մանրամասնօրէն ու անոնց փորձառութեամբը ապագային ընթանալիք շաւիղներդ կը ձեւես , կը չափես : Գիտես սակայն որ բոլոր այդ երկար հաշիւններուդ ծայրը միշտ ցցուած կեցած է այն սոսկալի ուրուականը , յուսախաբութիւնը , որ սակայն չի վհատեցներ ու կը մնայ յարատես ու յարանորոգ , տարիներու անդուլ ընթացքին պէս :

\* \* \*

## 5. ՊՏԵՐՆԵՐԻ

---

Տեսած էք անշուշտ մնեց անտառի մը խորութիւններուն մէջ, երթեւեկի ճամբաներէն քիչ հեռուն՝ այս անշուք բոյսերը, որոնք ո՛չ ծաղիկ ունին եւ ո՛չ մասնաւոր հրապոյր :

Բնական պատմութեան մէջ թերեւս հանդիպած ըլլալիդ պիտի յիշէք, այս աննշան ու ստորնակարգ բոյսերուն, որոնք շուք տեղեր կը բուսնին, ու կ'ապրին ու կը մնունին առանց բան մը արտադրելու, ոչ ծաղիկ ունին եւ ո՛չ պտուղ, այլ միակ կանաչութիւն մը որով միայն կը ճանչցուին իբրեւ բոյս :

Խեղճուկ տեսք մը ունին անոնք՝ բնութեան այդ վեհ գոգին մէջ, ուր հաստարուն ու հսկայ ծառեր իրենց ոստերովը անթափանց կուռութեան քող մը կը ձեւացնեն, բնութեան վեհութեան ու պատկառելի խորհրդաւորութեան պատկերը գծելով։ Հոդ՝ այս հականերուն քովը կը բուսնի, եւ որուն բարձրութիւնը հազիւ թիղ մըն է, եւ բունը՝ հազիւ առասանի մը լայնութիւն :

Այդ կոյս ամայութեան անվաս բոյսը, որ ո՛չ փուշ ունի եւ ո՛չ տատասկ, օր մը խլուած կը տեսնէք իր ապրած գեղատեսիլ անտառին խորէն՝ հանդարտիկ ու մենիկ վայրերէն՝ ուր հովանի ունէր երկինքի անսահմանը ընդգրկել նկրտող ծառերը,

գալ ծածկելու համար գետինը սերկիի մը , եւ հռն ոտնակոխ ըլլալու համար , անարդ ու անարժան նիւթի մը պէս :

Ահա բոլոր կեանքը այս ողորմնի տունկին , որ իր վրայ կը յատկանչէ մենական խորհրդաւորութիւնը կոյս անտառներու , որոնց մէջ կը ծնի ու կ'ապրի գէթ առանց իր բունին վրայ կարենալ կը-րելու՝ առաւօտ մը միայն՝ վաղանցիկ հմայքի մը նշանը , ծաղիկը որ իր տեսքովը մարդու հրապուրէ . եւ իր բոյրովը դիւթէր :

Կեանքիս մէջ քանի՛ անգամ որ առիթ ունենամ տեսնելու լնութեան այս զրկուած զաւակը՝ անտառի մը խորութիւններուն մէջ կամ սերկիի մը գետինը , չեմ գիտեր ի՞նչու աչքիս առջեւ կը պատկերանան կարգ մը մարդեր , որոնք ճիշդ պտերի մը պէս կ'ապրին , անծաղիկ ու անպտուղ :

Մենաւոր վայրերու առանձնութեան այս անխօս զարդերը , որոնք կանանչութիւնն մը միայն ունին իբր բոյս զիրենք յատկանշող , մտքիս մէջ կը նոցնանան կարգ մը մարդոց հետ , որոնք մարդկացին կերպարանքը ունին միայն զիրենք մարդկութեան միացնող , զուրկ լնկերական կեանքի լուրջ ըմբռնողութենէ , եւ կ'ապրին ու կը մեռնին արտադրելով ոչինչ , ոչ ծաղիկ եւ ոչ պտուղ :

Այն հակասութիւնը որով բնութեան մէկ քմահաճոյքին կը զոհուի պտերը , անծաղիկ ու անպըտուղ կեանքի մը արդահատելի վիճակով , քաջ կը յատկանշէ պորտաբոյժներու եւ աննկարագիր անհատներու այս դասակարգը , որ՝ զուրկ առանձնական գործունէութեան մը թովիչ հրապոյրնե-

րէն՝ կ'ապրի անօդուտ կեսնքով մը՝ անծաղիկ ու անպտուղ կամ առանց հմայքի ու արգիւնքի :

Պտերին պէս՝ որ իբր բոյս՝ բուսական աշխարհին հսկաներուն եւ պատկառելի մեծութեան դըրացնութիւնը կը վայելէ, թովիչ ու ամէնէն հըրապուրող գասակարգերուն քով՝ պտեր-մարդիկ կ'ապրին մարդկային ընկերութեան ամէնէն մեծ դէմքերուն քով, անոնց դրացի ու մերձաւոր, բայց առանց ուզելու նմանիլ անոնց, վայելելու համար հմայքը ու դիւթութիւնը գործունէութեան մը՝ որ անձնական կորովէն կը ծագի, այլ կ'երթան ապաստանիլ մեծութեան մը հովանիին ներքեւ, պտերին պէս որ կազնիին բունին կը կառչի ու կը մնայ :

Բայց կամքէ եւ զգացողութենէ զուրկ պտերը ակամայ պիտի՝ արդարացնենք եւ պիտի արդահատինք վրան, իբրեւ զրկուած : Կամեցողութիւն եւ զգացում ունեցող պտեր-մարդուն ի՞նչ արդարացում պիտի գտնենք արդեօք :

Վ.



## Գ. ԳԵՂԱՐՈՒԵՍՆԵՐԸ

---

Դեղարուես կը կոչուին բոլոր այն մարդկայ-ին արտադրութիւնները՝ որոնք կը խօսին մարդուն միտքին եւ հոգիին եւ, միեւնոյն ժամանակ, անոր զգայարաններուն՝ բառերու, ձայներու, գիծերու կամ գոյներու միշոցով։

Այսպէս, բանաստեղծութիւն, ճարտասանու-թիւն, երածութիւն, արձանագործութիւն եւ նկար-չութիւն ամեննն ալ հաւասարապէս զեղարուեսներ են։ Առոր հետ մեկսեղ, ասկից տարբեր, շատ մը սահ-մաններ տրուած են զեղարուեսին։ զեղեցկագէսնե-րը եւ իմաստասերները տատ անգամ իրաւու բոլորո-վին տարբեր կերպով սահմանած են զեղարուեսը։ Ու ասիկա՝ պարզապէս անոր համար որ, արուես-ը շատ բազմամատն ամբողջութիւն մը ըլլալով՝ անկարելի է զայն բացարձակ սահմանի մը հպա-տակեցնել, զայն վերածել պարզ տարագի մը։ Իրա-պատճութեան (Réalisme) եւ գաղափարապատճու-թեան (Idéalisme) խնդիրը, ինչպէս գրականու-թեան մէջ, հոս ալ գոյութիւն ունի։

Արուեսին նպատակը բնութիւնը օրինակե՞լ պէտք է ըլլայ (իրապատճութիւն), թէ միտքին զա-ղափարները ներկայացնել՝ բնութեան առարկա-ները ձեւափոխելով (զաղափարապատճութիւն)։ Դժուարալուծելի խնդիր մըն է առ, եւ, ամեննեն աւելի, կախում ունի անհատին զեղեցկագիտական

ու իմաստափրական քմբոնումեն։ Գեղարուեսի այս տարբեր նիւղերուն նամար մասնաւոր դպրոցներ կան որոնք տաղմանդաւոր գեղարուեսներ տուած են մարդկութեան, սակայն եղած են նաեւ մեծ արուեստագէտներ, ինչպէս են հին Ֆլաման դպրոցին վերաբերողները եւ Ռամպրանս, որոնք, իրենց զործերուն մէջ, իրավաւուրիւն ու գաղափարապատուրիւն կրցած են միացնել՝ աւելի կատարեալ ամբողջուրիւններ արտադրելով։ Գեղարուեսներու պատմութիւնը կ'զբաղի գեղարուեստական այն զանազան դրուրիւններով ու եղանակներով որոնք նախասիրուած են այս կամ այն ազգին կողմէ, դարերու շրջանին մէջ։ Նզիպտական, ասորսկան, բարելական, պարսկական, յունական, հռոմեական, բիզանդական, քրիստոնէական, գորական, իտալական վերածնուրեան, ֆրանսական վերածնուրեան, ֆլաման, հոլանդական, սպանիական, ոռմանդիկ եւ արդի արուեստները ամենն ալ կը տարբերին իրարմէ։ Այսօր նըկարչուրիւնը որու ուղղուրիւն մը չունի. ոռմանդիկ ձգտումներու հետ, ոչ նուազ զօրաւոր ձգտումներ ալ գոյուրիւն ունին դեպ ի բնապատուրիւն։ Արձանագործուրիւնը եւ բանդակագործուրիւնը հետզինեւ աւելի մեծ կատարելուրեան մը կը հասնին։ Այսօր բանդակագործուրիւնը աւելի բնական ու ցայտուն արուեստի մը հակումներն ունի։ Գալով նարտապետուրեան, պէտք է ըսել որ, արդի ժամանակները, գեղարուեստի այս նիւղին համար, աւելի բննադատով բան արտադրող ոգի մը ունին։ Էյֆելեան աշտարակին սինուրիւնը մէծ

դեպք մը եղաւ նարարապետութեան նամար, ո-  
րովինեւ ապացուցուած է վերջապէս հաստաօ-  
րեն քէ. երկարեայ շենք մը աւելի բերեւ կ'ըլլայ  
եւ նետեւաբար կրնայ աւելի մեծ բարձրութիւններ  
ունենալ, քան բարառեն սինուածք մը: Ապագան  
սակայն ցոյց պիտի տայ քէ երկարեայ շենքի մը տո-  
կունութիւնն ու տեւականութիւնը ի՞նչպէս են բաղ-  
դատմամբ բարառեն սինուածքի մը: Գեղարուես-  
ներու իմաստասիրութիւնը կը կոչուի զեղեցկագի-  
տութիւն որու մասին հմուտ հեղինակութիւն մըն  
է մեր մեջ Թովմաս Թէրզեան որ այս նիւթին վրայ  
ընդարձակ ուսումնասիրութիւն մը ունի Բազմա-  
վեպի մեջ:



## 1. ԳԵՂԱՐՈՒԵՍՏՆԵՐ



Հերպէրդ Սբէնսըր կը հաստատէ թէ քաղաքակրթութեան շպարը, կամ լոկ զարդական մասը, բուն իսկ քաղաքակրթենէն առաջ կը թափանցէ և կը տարածուի նախնական ժողովուրդներու մէջ։ Ապացուցանելու համար, օրինակներ կը բերէ վայրենի եւ կիսավայրենի ժողովուրդներէն։ Ասոնք երբ առաջին անգամ յարաբերութեան մտան Եւրոպացիներուն հետ, անոնցմէ առին օղեր, մատնիներ, փետուրներ, թաշկինակներ, հագուստներ, զէնքեր, գունաւոր խաղալիքներ, աչքի զարնող բաներ, որոնք առընչութիւն չունին հանգստաւէտ կենցաղավարութեան պայմաններու հետ։ Աւելի ետքե՞րն է որ քաղաքակրթութեան ոչ այնքան փալփլուն բայց աւելի օգտակար տարրերը ընդունեցին։

Ասոր հետ մէկտեղ, նոյն իսկ զարդական արուեստներու մէջ, ճաշակը ճշմարիտ քաղաքակրթութեան ծաղիկն է։ Զարգացեալ ժողովուրդներու մէջ միայն կրնայ գտնուիլ գեղեցկութեան, վայելչութեան, պատշաճութեան, հանգստաւէտութեան այն ամէն տարրերու բաղադրութիւնը զորս «Ճաշակ» անունով կը ճանչնանք։ Այն նույրը հասկացողութիւնն համեմատութեանց որոնք պէտք է գտնուին մեր գործածած առարկաներուն, մեր ըմբռնութեաններուն եւ անոնց թանձրացումներուն, մեր կեանքի արտաքին արտայայտութեանց, եւ մեր զգացումներուն

ու գաղափարներուն՝ զգալի, իմանալի կամ շօշափելի ներկայացումներու մէջ, գիտութեանց այն ամէնէն նուրբը՝ ճաշակի մշակութենէ եւ աղնուացումէ կախում ունի, եւ այս ալ առանց կրթութեան, առանց քաղաքակրթութեան չ'ըլլար։ Այսպէս որ նոյն իսկ մարմարինի կտոր մը գաղափար կուտայ մեղի այսօր թէ զայն գործածող ժողովուրդները ո՛ր աստիճան քաղաքակրթուած էին։ Հին Հելլեններու քաղաքակրթութեան վրայ ունեցած բարձր գաղափարնիս մինչեւ մէկ աստիճան կը յենու անոնց չաստուածներուն եւ դիցաբանութեան շօշափելի արուեստական ձեւերուն վրայ։ Կը տեսնենք որ Յոյնե՛րը միայն գիտցեր են ճաշակաւոր, փափուկ կամ վայելուչ ձեւեր տալ իրենց չաստուածներուն եւ ուհիներուն, մինչ տարրեր պայմաններու. մէջ ապրող ուրիշ հին ազգեր սոսկալի կոշտ ձեւեր տուած են իրենց չաստուածներուն։ Երբ դիցուհի մը ներկայացնել ուզեր են, Հելլէնները կիներու ամենէն գեղեցիկը տիպար ընտրեր են, կամ նոյն արձանին վրայ ամփոփեր են կիներու ամէն շնորհներն ու հրապոյրները։ Երբ առնական կորովը ներկայացնել ուզեր են, գիտցեր են գծել կամ կերտել այնպիսի ձեւ մը՝ որ ոյժ կը բուրէ, բայց առանց սոսկում ազդելու. զի արուեստագէտը ճշդիւ հետեւած է քնութեան, այրը թէ կինը ներկայած է ճշմարիտ գիտութեամբ մարդակազմութեան, եւ արուեստականին մէջ պահած է քնականին ճշմարիտ համեմատութիւնները։ Եթէ իրենց հին հեղինակներուն գրածները մեզ հասած ալ չըլլային, այս քա-

րի կտորուանք, հին չէնքերու այս բեկորները բաւական պիտի ըլլային համոզում գոյացնելու մեր մէջ թէ հին Յոյները շատ նրբաճաշակ ժողովուրդ մըն էին, որմէ եւս պիտի հետեւցնէինք թէ քաղաքակրթութիւնը կանուխէն տեղ ըրած էր իրենց մէջ :

Ճաշակը քանի որ քաջաքակրթութեան հետ կը զարգանայ, ժողովուրդներն ալ կրթութեան հետ կը սորվին գնահատել ճաշակաւոր գործերը, եւ մտքի արտայայտութեանց պաշտօն տանելու սկսելէն ետքն է որ գեղարուեստներուն յարգը կը ճանչնան : Հեռաւորութիւնը մնձ է գիւղի արհեստէն մինչեւ գեղարուեստ : Մեր մէջ մինչեւ հիմա կրթութեան յետնեալ վիճակը դիտելով, չէինք կրնար պահանջել որ գեղարուեստի շատ հետեւողներ ունենայինք, զի խնդրանքը չկար դեռ, եւ մատուցումն՝ եթէ երբեք ըլլար՝ անհատական զոհութութեան կամ մասնաւոր քմահաճոյքի արդիւնք պիտի ըլլար : Քանի որ կրթուինք, բնական է որ՝ օրինակի համար՝ մեր տուներն աւելի ճաշակով շտկենք, մեր բնակարաններն աւելի ակնահաճոյ ձեւով շինել տանք, մեր սրահները ճշմարիտ պատկերներով զարդարենք : Բնական է որ մեր աչքերը աւելի կը սիրեն հանգչիլ այնպիսի առարկաներու վրայ ուր մարդկային միտքն աւելի զբաղեր է, եւ մենք այն ատեն աւելի համ կ'առնենք իմացական արտայայտութիւններէն մեր կեանքի ամէնօրեայ զբաղումներուն մէջ իսկ :

## Զ. ՆԵՐԵՆՉՈՂ. ԱԳԻՆ

### Մ. ՄՆԱԿԵԱՆԻՆ

Յաճախ առիթ կ'ունենայի՝ բեմին առաջակողմը, գուշիսին ևտեւ կայսած՝ դիտելու դերասաններուն ելեւմուտքը եւ դերակատարութիւնը։ Այդերձւայթը ինծի կ'ազդէր այն ինչ որ պիտի զգայի, եթէ հացի մը մօտ գտնուէի։ Հեռուէն հանդիսատես եղողներուն նման, ես ալ կը տեսնէի բոցը խարոյկին որ բորբքելով՝ շող ու տապ կ'արձակէր։ Բայց նաեւ կ'զգայի, կը տեսնէի, կը լսէի հեւքը բոցերուն որ տենդոտ արագութեամբ մը մոխիրի կը վերածուէին։ Այդ խարոյկին յար եւ նրաման, արուեստին հուրը տածող արուեստագէտը արագ սպառումի մը զոհն է։ Իր բարձրութեան, իր զգայնիկ արտայայտութեան մէջ յաջողելու համար, կիրքի՝ խանդի այդ խարոյկը անշէջ ու արծարծուն պահելու պէտք ունի։ Եռանդը որ իրմէ կը բղխի, իր հանճարին արտայայտութիւնն է, միանգամայն իր հատնումը, իր սպառումը, իր մահը։ Բանի՝ կատարելութեան ձգտի, այնքան բուռն է իր սպառումը։ անո՞ր կը դիմէ անխուսափելի վազքով մը։ դէպ ի հոն կը մզէ զինքը՝ ներքին, մոլեգին թափ մը։ Ճշմարիտ արուեստագէտին համար, հատցնող ադ կեանքը անկասելի՝ անխուսափելի է։ Արուեստին գաղափարականն է ադ թափը, մը-տատիպարը, զոր արուեստագէտն անվրէպ կեր-

պով ունի իր վառ երեւակայօւթեան մէջ, զի՞նքը կը մտրակէ անընդհատ . ինքնաբերաբար կը զիմէ այդ մտատիպարին՝ ինչպէս մագնիսը բեւեռին, ու ատ հատնումին մէջ կը դանէ վայելքը :

Խտէալ անուցանող տաղանդին համար այդ մըտատիպարը ո՛չ կեանքի պէտքերն են, ո՛չ ալ փառասիրութիւնը՝ կամ ծափածայն դրուատիքները, որոնց մէջտեղ կ'իշնէ վարագոյրը :

Անոր արբշիու աչուըները, այդ վարագոյրին թանձրութեան ընդմէջէն կը թափանցին՝ շեղտակի ուղղուելու համար այն էակին որ իրեն ներշնչարանն է եղած : Յաճախ Գեղուհի մ'է որ իր ներշնչող աղդեցութեան տակ կը պահէ Արուեստին Ներկայացուցիչը, բայց մարմնական գեղեցկութենէն աւելի՝ մանաւանդ սիրտի ու հոգիի շնորհն ու վայելչութիւնն է որ կը յանկուցանէ արուեստագէտին միտքը : Անոր գնահատումն է որ կը մտրակէ իր հանճարը :

Կեանքն ալ այդպէս չէ միթէ :

Առանց այդ ներշնչումին, որ կայծ կուտայ հոգիին, ինչ տափակ, ինչ անշուք ու տխուր բան մը պիտի լլլար կեանք ըսուած տուայտանքը . որքան անջիղ՝ անարիւն պիտի մնար մարդկային գործունէութիւնը՝ իր ամէն սեռերուն ու ձեւերուն մէջ : Արուեստին հուրը չկրողին բաժինն է այդ անշունչ կեանքը որ անասնական բան մ'ունի իր մէջ . ո՛չ մէկ ազնիւ ձգտում չի ցնցեր, ո՛չ մէկ թրթուուն երգ չ'ոգեւորեր զայն, ո՛չ մէկ խանդ չի բորբոքեր անոր ներսիդին : Այդ անաւիւն արարածներն են կեանքի մէջ լքուած՝ անյաջողութեան

դատակնիքը կրող անհատները . — մինչ խանդը կ'արծարծի ան միւսին մէջ : Ո՛ր եւ է նկատում կամ պատրուակ չի կրնար կասեցնել այդ եւանդը՝ արուեստի , իտէալին ձգտող տաղանդը . եւ անոր հասնիլ ապրիլ է՝ ցորչափ աւիւնը բոցավառող ս՛ր-էակը կը ներշնչէ՝ հեռուէն թէ մօտէն :

Յուշարարին խուլ ձայնը զինք կը հրաւիրէ բեմին վրայ : Դուրս կուգայ կողմնակի դռնէ մը եւ կը լսես իր շեշտերը . զգացումի հեղեղ մ'է որ կը յորդի . դէմքին ամէն մէկ գիծը , շարժումին ու ձեւերուն ամէն մէկ դիրքը , ձայնին ամէն մէկ շեշտը խօսուն ու արտայայտիչ բան մ'ունին . մերթ աղապատանք ու կարեկցութիւն կ'արտայայտէ , մերթ մեղմով կ'աղերսէ , մերթ ալ կը գոռայ , կ'որոտայ , կ'ամպրոպէ , կը յուղէ եւ կը ցնցէ՝ իր մագնիսացընող շունչով մթնոլորտը լեյնելով :

Դերասանին պէս , մարդկային յոյզերուն ու արւեստներուն միւս արտայայտիչներն ալ , զերծ չեն այդ մտատիպար ներշնչարանէն : Քանդակագործը , երաժիշտը եւ քերթողը , « յդ Մտատիպար-Դիցանուշէն կ'աղդուին :

Այդ Մուսան (muses) ուրիշ բան չէ բայց եթէ ստեղծագործ ոգին , ծննդական միտքը որ մերթ աննիւթ ու իտէական , մերթ ալ հրաշակերտ էակի մը մարմինին տակ՝ աղբիւրը կ'ըլլայ գեղեցիկ թելադրութիւններու :

Առանց այդ Ոգիին , արուեստը մեռած է , եւ Արուեստագէտը անհոգի էակ մը , խրտուիլակ մը որ կը կապկէ անշամած շարժումներ ու սառած՝ անյարիր շեշտեր :

Բնութիւնը ամէն արուեստագէտի առւած է հաւասար չափով այդ օժիտը որ մեծ արուեստագէտներու քով «հանճարի հուր» կը կոչուի։ Ասոր համար է որ հազուագիւտ են կատարելութեան բարձր աստիճանի ներկայացուցիչ Միտքեր, որոնք դարերու վրայ կ'աղդեն, եւ իրենց ետեւէն լայն ու լուսեղ արահետ մը կը ձգեն՝ սերունդները բարձրացնելու, վեհողի ընելու համար։

### ՍՄԲԱՏ ԴԱՒԹԵԱՆ

## 3. ԳԵՂԱԲՈՒԽԵՍԻ ԷԶԵՐ

### ԽԵՂԸ ԶԿՆՈՐՍԸ (1)

Աւետարանին մէկ առակը կարծես՝ ԺԵ. դարու բոխմիդիթի մը աչքովը տեսնուած, բայց ուր յղացման ու գիծերուն առերեւոյթ հանդարտութեանը տակ ԺԹ. դարու խմաստասիրական ու քիչ մը ցաւագին մտածումը կ'զգացուի թաքուն, ու ինչպէս Աւետարանին բոլոր առակները, իր ձեւին մէջ պարզ ու միամիտ՝ յուղիչ ըլլալու աստիճան, եւ սակայն տարօրինապէս խորունկ՝ իր ներքին նշանակութեան մէջ։ Այդ տղու պատմութիւնը՝ մարդկային կեանքին ամէնէն ճշմարիտ եւ ամբողջական պատկերն է որ գիտեմ։

(1) Բիւզիս առ Շավանի մէկ նկարը՝ Բարիզ, Ակադեմիապուռ Մուսէսնին մէջ։

Հանդարտ ու միապաղաղ ծով մը , տժգոյն ,  
թափանցիկ գորշութեամբ մը , միաթոյր , ու ան-  
ծալ , մինչեւ հորիզոնը երկարելով , ցոլացնելով  
լոյս մը որ սառած արեւէ մը կը թուի գալ : Հե-  
ռուն , պղտիկ մութ հողի լեզու մը կ'երկնայ , ա-  
ւելի անդին , երկայն մուխի գոյն ցամաքի գիծ մը  
հորիզոնին վրայ կը պառկի : Ասդին , անկանոն եղ-  
բերով ափունք մը իր զանգուածը կ'երկնցնէ հո-  
ղին վրայ , զայն կը կտրտէ իր բեկրեկ գիծով : Բա-  
րակ ցօղուններու վրայ , մանր փափուկ ծաղիկներ ,  
դեղին ու ճերմակ՝ առատ ու սիրուն խուրձերով  
բուսած հողէն՝ անոր մերկութիւնը երազի ուրա-  
խութեամբ մը կը հագուեցնեն : Պարմանուհի մը  
ծունկի եկած , բուռ բուռ ծաղիկ կը ժողվէ գետ-  
նէն : Ծաղիկներուն մէջ պառկած , վարչ երախայ  
մը , կիսամերկ կը քնանայ , բուսական միսի անդի-  
տակից ընկողմանումով մը ուր քունին ու ման-  
կութեան կրկին միամտութիւնները կան :

Ափունքին առջեւ , ցիցի մը կապուած , մակոյկ  
մը կը կենայ , պարզ ու մերկ մակոյկ մը , շեղակի  
երկնցնելով օդին մէջ իր միակ մեծ կայմը , որուն  
ծայրէն կը կախուի՝ չուանով մը՝ քառածանկ կեռը  
ու ուռկանը ծովին մէջ կը բռնէ : Ու նկարը լեցը-  
նող լոյսին տակ որ ցուրտ է բայց ջինջ , մակոյկին  
ստուերը ծովին մէջ յստակ կը նկարուի : Մակոյ-  
կին մէջտեղը , խեղճուկ ու նախնական զգեստնե-  
րով՝ ինչպէս կ'երեւակայենք Աւետարանին ձկնորս-  
ները՝ կեցած է խեղճ ձկնորսը : Կռնակը ափուն-  
քին ու ծաղիկներուն դարձուցած է , եւ իր նայ-  
ուածքը , պիշ , կը յառի ուռկանին որ ծովին մէջ

կորառւած է : Բանձր ու բրդոտ մազերու տակ, ծիւրած դէմք մըն է, փոսացած ու տժգոյն այտերով, աչքերը կիսափակ ու վայրահակ, լոիկ վհատութեամբ մը ներկուած : Բայց մօրուքը որ դէմքը կը շրջանակէ՝ ճգնաւորի խիստ ու մաքուր արտայայտութիւն մը կուտայ անոր, եւ գլխուն հակումը, դիմագիծերուն հանդարտ ու տրատում ամփոփումը, եւ իր կեցուածքին սրտաշարժ խոնարհութիւնը աղօթքի ձեւ մը կուտան իրեն : Ու անշարժ, թեւերը կուրծքին վրայ ծալլած, աչքը ուղիանին վրայ՝ ձկնորսը կ'սպասէ :

Իրենին ու անձերը՝ իրականութենէն ունին այնշափ բան ուչափ պէտք է որպէս զի ցուրտ այլաբանութիւն մը չդառնան : Այդ ափունքը բոլոր թարմութիւնն ունի ճշմարիտ ափունքն մը, եւ այդ մարդկային դէմքերը կեանք ունին : Բայց հոս բանաստեղծին մատը այնպէս շեշտած է իր գիծերուն ու գործերուն մէջ՝ գաղափարը զոր կ'ուզէ ներկայացնել, որ սահմանափակ ու հասարակ կեանքն պատկեր մը ըլլալու տեղ, կեանքի պատկերացում մը կ'ըլլայ, իմաստասիրութեամբ ստորագծուած եւ բանաստեղծութեամբ լուսաւորուած : Անձերը էակներ են, որոնք կ'ապրին, բայց այն լնդհանուր գիծերուն մէջ ցուցուած, այն հեռաւորութենէն, տեսնուած՝ տիպարներ կը դառնան, ու տեղը, բնութեան պատառ մը մնալով հանդերձ, բարոյական լնդարձակութիւն մը կ'ստանայ :

Եւ յուզուած, խոհուն՝ կը նայինք այդ մտածման ու գեղարուեստի վսեմ էջին, ուր աղքատի՛ դատարկ մակոյկին մէջ մեզի մարդը կ'երեւայ՝ իր

յոյսին ամփոփումին եւ տրանութեան մէջ, ծովերուն պարապին վրայ կենալով ակնդէտ, մինչդեռ իր ետին, երանութեան ավունքին զրայ, երազին ծաղիկներուն մէջ, Սէրը փունջ կը կապ: Եւ Անմեղութիւնը կը նիրհէ:

## 4. ԱՐՈՒԵՍՏՔ ԿՐՈՆՔԻՆ ՄԷՋ

Գեղեցիկը, ճշմարիտը եւ բարին, իրենց առանձնական կալուածներուն մէջ կը համադրեն կեանքին բոլոր ոյժերն ու երեւոյթները: Արուեստը իբրեւ ճշմարտին փայլը եւ գեղեցկին այլազան մարմնացումը՝ իր մէջ կը ցոլացնէ մարդկային հոգիին կրօնական եւ գիտական հոսանքները, որոնք ընդհանրապէս զուգահեռաբար կ'ընթանան: Արուեստագէտը՝ զգայնիկ բոյսը, վճիտ հայելին է, ուր իր մթնոլորտէն, իր շրջավայրէն բնւը ճառագայթներ կ'իյնան, զորս հարիւրապատիկ ուժգնութեամբ կ'անդրադարձնէ:

Կրօնական զգացումը իբրեւ հոգիին մեծադոյն ոյժը միշտ արուեստ մը ծաղկեցուցած է իր շուրջը: Նկարչութեան, երաժշտութեան, քանդակագործութեան եւ ճարտարապետութեան բարձրադոյն արտայայտութիւնը հաւատքին փթթումն է: Կրօնական բուռն տենչանք մը կամ գաղափար մը մարմնաւորելու ճիղեր են Պուտտայական բազուները, Յունական մեհեանները, ճիւնափառ Պարթենոնը

որ կը պսակէ Ակրոպոլը, Բաալպէկի աւերակներուն վրայ բարձրացող հսկայ սիւները որ երեմն լուսոյ աստուածին մեհեանը կը յօրինէին. քրիստոնէական մայր տաճարները (cathédrale), բիւզանդական մայր եկեղեցիները (basilique): Նոյնքան բանաստեղծական վաեմ թռիչքներ ի յայտ կը բերեն վետայի նուագները, հնդիկ գիւցազներգութիւնները, Բարելոնի նուիրական քերթուածները, Որփիսի առածները, ուր երգիչը ոգեւորուած է անհունին զգացումովը, զոր կը ներշնչեն իրեն՝ մայրամուտ արեւին բոստը շառայները, ովկիանոսին լայնածաւալ շրջանակը, շարժուն օդը եւ երկինքի լուսազարդ կապոյտը:

Որոշ շրջանի մը արուեստը՝ իր ժամանակին տիրապետող գաղափարը, զգացումները կամ մեծ կիրքերը կ'արտայայտէ: Եբրայական Սաղմուները արուեստական գեղեցկութիւններով Աստուծոյ եւ Օրէնքին սէրը կ'երգեն. յունական արուեստը՝ գեղեցկութիւն եւ ոյժ. Հռոմէականը՝ երջանկութիւն:

Սակայն արուեստը որ իտէալին սպասարկուն է, հաւասարապէս օժտած չէ ամէն ժողովաւրդ իր ժափիկաշնորհ օծութեամբը: Սեմականներուն կը պակսէր արուեստական, գեղեցկադիտական թռիչքը: Հրեաններուն մէջ՝ աստուածութիւնը պատկերով ներկայացնելու բաղձանքին դէմ սաստիկ պայքար մը կը մղուէր այլասէր քաղաքակրթութեան ներկայացուցիչ տարրին եւ մասդարէական դպրոցին միջեւ: «Արծաթէ եւ ոսկեղէն պատկերներ պիտի չինէք» կը պատուիրէր Եհովան. «Սեղան մը կանդնած ատենդ, պէտք չէ որ կոփա-

ծոյ քարերով շինես զայն . վասն զի ո՛ւր քու գուրդ կը դպչի , կը պղծուի ան » : Սեմական եւ յունական գեղեցկագիտութեան հիմնագիծերը ներհակեն իրարու : Ը . եւ Թ . դարերուն պատկերամարտութիւնը յոյժ նշանակալից է անով որ սեմական՝ ժուժկալ , պարշասէր ոգին կը պայքարի պատկերի յարգութեան դէմ եւ անիմաստ կը գտնէ զօրութիւն փնտռել անկենդան քարին կամ փայտին մէջ :

Իսկ Յիսուսին դիրքը շատ որոշ է արուեստին հանդէպ . Նա անտարբեր է ամէն երկրաւոր գեղեցկագիտական արժէքի մասին : Բայց գարձեալ քրիստոնէութիւնն է որ՝ բարձր արուեստով մը՝ իր տպաւորութիւնները , իր յափշտակութիւնները կ'իրագործէ բոցանչոյլ գոթական (gothique flamboyant) ճարտարապետութեան մէջ , դէպի անհուն ձգտող այդ վսեմ սլաշքը , որուն փափուկ բանաստեղծութիւնը կը յատկանչէ Միջին Դարը իր արտակարգ զգացումներովը , իր խոռոշայոյզ ներշընչումովը եւ իր մելամաղձիկ խորհրդապաշտութեամբը : Եւ ասիկա իրերու բնական հետեւանքն էր : Քրիստոնէութիւնը՝ իր քարողութեան շրջանին մէջ՝ աննկար աախտակի մը (table rase) կամ անձեւ զանգուածի մը հանդէպ չպիտի գտնէր ինքղինքը , որուն կարենար անմիջապէս իր դրոշմը տալ . այլ հասունութեան շքեղ պտուղներով ակազձուն եւ միանգամայն անկումի ախտանիշեր իր վրայ ցուցընող բարձր քաղաքակրթութեան մը գետնին վըրայ կ'իյնան իր սերմերը : Ուստի , եկեղեցին՝ արւեստէն՝ իրբեւ աշխարհականացման հզօր ազդակէ

մը՝ խորշելով հանդերձ, յետոյ պիտի որդիքը բէք անոր բոլոր պերճաթիւնները, եւ մահաշուք կրօնը կեանքին շքեղութիւնը պիտի զգենուր :

Բայց արուեստին մտւտքը յոյժ յամրօրէն կատարուած է : Դ. դարու եկեղեցին պարզ է եւ անտրուեստ . ո՛չ ապակեփեղկեր, ո՛չ որմանկար կը դեղազարդեն զայն . ո՛չ վեհաշուք արարութիւններ, ո՛չ պերճ զգեստներ, ո՛չ երկնային երաժշտութեան մը ներդաշնակութիւնը, զի «Մարդկային ձայնը միակ արժանաւոր տաւիդն է Աստուծոյ խօսքին» : Բարեպաշտիկ զրոյցներու անոյշ մինոլորտ մը կը ծաւալի եւ մահարին դրան վերեւ խաղաղութեան խոստում մը կը կարդաս — Մուտք բարի, եց լաւագոյն : Կռապաշտութեան անհետացումով, հետպհետէ քանդակներ, զարդադրուագներ կը ծածկեն պատերը, անօթները եւ սպասները, ու գետնադամբաններու խորհրդապաշտութիւնը իրապաշտական ամենաշքեղ ախպարներու կը փոխուի :

Խնդիր է թէ բոլոր գեղարուեստները հաւասարապէս նպաստաւո՞ր են կրօնական զգացման դարդացումին : Նկարչութիւնը եւ քանդակագործութիւնը չեն նիւթականացներ եւ բաժներ զայն բազմաթիւ առարկաներու մէջ, մինչդեռ ձարտարապիտութիւնը, երաժշտութիւնը եւ բանաստեղծութիւնը իրենց համադրական նկարագիրովը կը նպաստեն հոգեկան պաշտումին :

Երաժշտութիւնը գերազանցապէս կրօնական արտօնութիւն մին է որ կ'աշխ հոն՝ ուր կ'աւ արտի խոռոքը, որ կը զդրէ մեր էութիւնը այն խորու-

թեամբը, ուր Փիզիքական եւ բարոյական կեանքը իրար կը խառնեն իրենց աղբիւրները, եւ ուսկից միասնաբար կը ցայտեն: Երաժշառութիւնը ամենահին ժողովուրդներու մէջ պատիւի տեղ մը կը գրաւէր: Եգիպտոս իր երգիչ քրմուհիներն ունէր: Աղեքսանդրիոյ մէջ մեծ դպրոց մը կար ուր կ'ուսանէին երգիչներն ու երաժշաները: Երգը անբաժան եւ հրապուրիչ տարրն էր կռապաշտական եւ հրէական կրօնային արարողութիւններուն, դիցաբանական պաշտօնին, հասարակաց տօներուն, ընտանեկան կեանքի հանդիսաւոր պարագաներուն, թատրոններուն եւ օրշոններուն: Քրիստոնէութիւնն ալ տեղի տուաւ այդ համաշխարհիկ հոսանքին առջեւ, եւ իր բանաստեղծ պաշտօնեաները, — Եփրեմ, Ուկեքերան՝ արեւելքի մէջ, Ամբրոսիոս, Օգոստինոս՝ արեւմուտքի մէջ սկսան նըւագներ յօրինել եւ մեղեդիներ պաշտաճեցնել քըրիստոնէական վարդապետութեան:

Արդեօք գեղեցիկին պաշտամունքը չի հակասեր քրիստոնէութեան ոգիին եւ աշխարհայեցողութեան, որ երբեմն կը շփոթուէր ճգնաւորական գրաւիչ յարացոյցին հետ: Պատշաճ է որ գեղարուեստները, որոնք հասարակաց վայրերու — թատրոն, զրօսավայր, սալօն — իրենց լիալիր պերճանքովը ի յայտ կուգան, նաեւ իրենց բովանդակ աշխարհիկ շքեղանքները ցուցադրեն սրբավայրերու մէջ: Անշուշտ անսուեղի է այդ մասին վճռական եւ անձկամիտ ըլլալ:

Արուեստը՝ սկզբունքով իր գոյութեան իրաւունքը պիտի պահէ գրութիւններու մէջ, Մար-

գիկ ինչպէս իրենց էութենէն բղխող ամէն ազ-  
նուագոյն բանը՝ արուեստին ալ բարձրագոյն հրա-  
շալիքներն ի սպաս կը դնեն Աստուծոյ փառքին :  
Ու մէկը եթէ սրբութեան ծարաւով մը եկեղեցին  
կը մտնէ, ինքնամփոփ՝ իր հոգիին խորը աստուա-  
ծային երանութեան մը քաղցրութիւնը զգալու  
աենչով, անոր համար ինքնին անկարեւոր հարց  
մըն է թէ պէտք է ծաղիկ կրել լամբակին կամ  
փեղոյրին վրայ: Կրօնական զգացումը այլամերժ  
չէ. նա կրնայ՝ զարդացած մարդուն մէջ՝ կեան-  
քին ամբողջը կազմող ոյժերուն հետ համերաշխ ըլ-  
լալ եւ իր ազնուացնող յատկութիւնը պահել :

## ՀԱՐՄԱԿ

(ՄԵՄՐԻԴ ՎԱՐԴԱՊԵՏ)



## Ե. ԸՆԿԵՐԱՎԻՆ ՆԻՒԹԵՐ

---

•••

**ՀԱԿԵՐԱՅԻՆ ԱՀԻՐԵՐՈՒ ՇԱՐԺԻՆ ՄԵԶ ԿՐ ՄՏՆԵՆ ԱՅՆ**  
**ԱՄԿԵՆ ԳՐԱԿԱՆ-ԼՐԱԳՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՂԲՆԵՐԸ ՈՐՈՇ**  
**ԿՐ ՇՈՅԱՎՈՐ ՃՈՂՈՎՐԴԻՆ ՏԻՏԵՍԱԿԱՆ, ԲԱՐՈյԱԿԱՆ,**  
**ՀԻՄԱԳՈՎՈՐ ԿԵՎԱՆՔԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ Ո՛Ր ԵՒ Է ԽՆԴԻՐ:**  
**ԸՆԿԵՐԱՎԱԲՆՈՒԹԻՆԸ, Կ'ՐԱԿ ԲԱԼԱՆԴ ԸՆԿԵՐԱՎԱԲՆԸ,**  
**ՈՒՐԻՇ ԲԱՆ ՉԿ, ԲԱՅց ԵՐԿ ԸՆԿԵՐԱՎԱՅԻՆ ՀՈԳԵԲԱՆՈՒ-**  
**ԹԻՆԸ, ԱՅՍԻՖՆԵՆ ԳԻՏՈՎՐԹԻՆԸ ՄՐ ՈՐ Կ'ՈՒՍՈՎՄՆԱՍԻՐԵ**  
**ԸՆԿԵՐԱՎԱՅԻՆ ԿԵՎԱՆՔԻՆ ՄԻՋՈցաւ ԻՐԱՐՈՒ ՏՈՎ ԵԿԱԾ**  
**ՄԻՈՒԹԻՆՆԵՐՈՒ ՄՏԱԼՈՐԱԿԱՆՈՒԹԻՆԸ (mentalité):**  
**Կ'ԵՐՆԴԳՐԵԿ ԲԱԵՒ ՊԱՐԿԵԸ ՈՒ ԲԱՆԱԼՈՐ ՊԱՂԱՓԱՐ-**  
**ԵՆԵՐ, ԵՒ ԱՆԻԱՏՆԵՐՈՒ՝ ՈՐՔԱՆ ԸՆՏԱՑԻԲՆԵՐՈՒ ԻԱՆ-**  
**ԳԻՍ ՈՒ ԻԱՆԵԼԻ ԱՎՐԵԼՈՒ ԿԵՐԱՓԻՆ ԿՐ ՃԳՏԻՇ ԻՐ**  
**ՖՆՆԱՍԻՐԱԾ ԻԱՐԳԵՐԵՈՂ. (ԱՄՈՒՏԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ,**  
**ԲԱՂԱՅԻՆ ԿԱՄ ԸՆՏԱՑԻԿԱՆ ՎԿԵՆԵՐ, ՏԵՂԱԿԱՆ ԲԱՐ-**  
**ՖԵՐՈՒ ԵՒ ՍՈՎՈՐՈյթներու ՎՐԱՅ ՈՒՍՈՎՄՆԱՍԻՐՈՒ-**  
**ԹԻՆՆԵՐ= ՎԼԵԿԻ ԿԱՄ ՊԱՏԿԵՐԻ ՃԵԼՈՎ, ԱՂԲԱՏ ԻԱ-**  
**ՐՈՒՏՍԻ ԿԵՎԱՆՔԻՆ ԴՐՈՒՍԳԵՆԵՐ, ՎԱԾԽԱՌՈՒԹԵԱՆ՝ ԵՒ**  
**ԱՆԿԵ ԾԱԳՈՒՄ ԹՈԱԾ ԳԱՆԳԱՑՆԵՐ, ԲԱՂԱԿԱՆԻ**  
**ԳԵՂԾՈՎԱՆԵՐ, ԲԱՐՈՅԱԿԱՆ ԱՆԿՈՎԱՆԵՐ, ԵՒԱՅՆ:**

Իր այս ընդարձակ եւ բազմակողմանի փուլե-  
 րուն մեջ, անիկա խմաստասիրական չոր գիտութեան  
 մը երեւոյթէն մերկանալով՝ հանելի ու դիւրամա-  
 տոյց ձեւ մը կ'սանայ, ինչպէս ամենօրեայ լրագրու-  
 թեան մեջ երեւցող շատ մը յօդուածներ անոր շուրջը  
 կը դառնան՝ նապատակ ունենալով՝ ամեն տեղ՝ մարդ-  
 կային կետնքը աւելի բարեկեցիկ ու վայելուշ, աւելի  
 ազնիւ, աւելի «մարդկային» վիճակի մեջ տեսնել:

## 1. ԱՌՑՆԻՆ ՀԱՐՑԵՐ



Դեռ բնաւ մեր մէջ չեն նշմարուիր այն ջանքերը՝ որոնք եւրոպական ժողովուրդներու մէջ միշտ ցոյց կը տրուին՝ ընտանեկան բարքերու բարեփոխութեան համար օր ըստ օրէ։ Արմատացած մօքացած թերութիւններ ի վեր հանել, ձաղկել ունակութիւններ որոնք ընտանիքի կազմակերպութեան հետ խմորուած զօդուած են սերտիւ, նոր՝ երանաբեր՝ լուսաւոր սովորոյթներու վարժեցնել, անոնցմով պատուաստել ընտանիքները. — ասիկա եղած է գլխաւոր հոգերէն ու մտազբաղումներէն մէկը այն մարդոց որոնք մտահոգութեամբ ու արդահատանքով կը դիտեն միշտ ընկերային բարքերու վնասակար յոռութիւնը, ու այլ եւ այլ միջոցներով կ'աշխատին օրէ օր թեթեւցնել զայն, մինչեւ որ բոլորովին անհետանայ։ Եւ այսօր անշուշտ քաղաքականացեալ աշխարհի ժողովուրդներու ընտանեկան կազմակերպութիւնը չէր գտնուեր այն վիճակին մէջ որով կը ներկայանար նոյն իսկ ասկից մինչեւ քսան տարի առաջ. բարեշրջումը շարունակական է, անդուլ պնդագրում, եւ բարքերու այս ազնուացումին, յոռի սովորութիւններու աստիճանական այս անհետացումին արդիւնք է որ անհատը նիւթական ու բարոյական զարգացում կ'ունենայ անզգալուպէս, հետեւաբար եւ ընտանիքը՝ որ անհատներէ կը բաղկանայ, եւ հասարակութիւնը՝

որ ընտանիքներէ կը կաղմուի, եւ ժողովուրդը՝ որ հասարակութիւններու ամբողջութիւնը կը ներկայացնէ :

Արդ մեր ընտանեկան կազմակերպութիւնը այնպէս է, —ու երկար ժամանակէ ի վեր — որ բընաւ չի համապատասխաներ այլուր տեսնուած բարեշրջութեան : Խնկաւէտ ու նուիրական աւանդութեան մը նման մեր հաւերէն նմացած է մեզի՝ ու երկիւղած հոգածութեամբ մը կը պահենք : Ժամանակներու փոփոխութիւնը բնաւ չ'ազդեր . այդ աւանդամոլ սովորոյթը բնաւ չի զգածուիր, անայլ կը մնայ, եւ զայն բարւոքելու համար եղած փորձերն այնքան թեթեւ են ու աննշան որ գրէթէ բնաւ ո՛ր եւ է բարեշրջում առաջ չէ եկած :

Եւրոպան պտղուած, ուստեալ եւ փորձ անձէ մը առաջին անգամ ըլլալով լսեցի հետեւեալ գաղափարը, զոր խորին համոզումով կը յայտնէր : Խօսքը կը դառնար աղջիկներու դաստիարակութեան եւ այն դերին վրայ զոր անոնք կը խաղան ընտանեկան շրջանակին մէջ :

— « Երկու աղջիկ ունիմ, որոնք դեռ հինգ տարեկանը չեն լրացուցած : Թերեւս շատերու զարմանք պիտի պատճառեմ, եւ բնաւ հաւանութեան չարժանանայ իմ ընթացքս, բայց հոգս չէ : Աղջիկներս այնպէս պիտի մեծցնեմ՝ ինչպէս եւրոպական միջին եւ խոնարհ դասակարգի աղջիկները կը մեծնան : Զափաւոր ուսումնական մը առնել պիտի տամանոնց . յետոյ ո՛ր եւ չ արհեստ մը պիտի սորվեցընեմ, բայց այնպիսի առհեստ մը զոր էրիկ մարդիկ ալ կը բանին, մէկ համբով առնական արհեստ մը .

իրենց ապրուստն իրենք պիտի ճարեն . աչքերնին փողոցը չպիտի ըլլայ զիրենք սնուցանող մարդ մը փնտռելու համար . յետոյ , երբ ամուսնանան օր մը , ապահով եմ թէ ամէնէն երշանիկ , ամէնէն բարեկեցիկ ու խաղաղ ընտանիքներէն մէկը պիտի կազմեն , ապրուստ ճարելու կենսական հոգը բաժնելով իրենց ամուսիններուն միջեւ :

Տաք հաւատքը որով տոգորուած էին իր խօսքերը , աչքերուն մէջ վառող թափանցիկ ցուքը այն համողումը ներշնչեցին ինձի թէ այդ կորովամիտ հայրը փուծ աւելորդաբանութիւն մը չէր ըներ . ընդհակառակը , իր աղջիկներն այդպէս կրթելու ջանքը պիտի թափէր՝ զայն գործադրելու համար : Պատիւ այս հօր :

Եւ այս հայրը իր այդ ծրագիրով կը յուզէր ամէնէն կարեւոր , ամէնէն կենսական հարցերէն մէկը , որոնց լուծումը պիտի ապահովէ վերջնական կարգաւորութիւնն ու անդորրութիւնը մեր ընտանեկան շրջանակներուն :

Էրիկ մարդու մը պարտքը գծուած լմնցած է . յաւիտենական աշխատաւորն է ան , ինք պիտի մը-տածէ իր զաւկներուն , իր ընտանիքին գոյութիւնն ապահովող միջոցները . իր ջանքերուն , իր տուայտանքներուն աստիճանէն կախում ունի իր թեւին տակ ապրող արարածներուն երջանկութիւնը կամ դժբախտութիւնը : Երբ այրը բախտին մէկ ձախողուածովը չկարենայ հայթայթել կեանքի անհրաժեշտ պարէնը , խե՛րը տես այդ մարդէն կախում ունեցող ընտանիքին : Ու միշտ այրն է որ պատասխանատու կը բռնուի այդ դժբախտութեանը .

ա՞ն է միակ յանցաւորը . չէ աշխատեր , չէ տքներ , իր առնական պարտաւորութիւնը լիովին չէ կատարեր : Բնաւ հարցնող չըլլար թէ կինը ի՞նչ բաժին ունի այս պարագային մէջ . անիկա նիւթապէս գործող տարր մը չէ , հաց ճարելէ տարբե'ր է անոր պաշտօնը :

Ահա այս սխալ ըմբռնումն է որ պատճառ եղած է ու կ'ըլլայ ընտանիքներու կազմալուծումին , թշուառութեան ծաւալելուն եւ աճելուն , ու բարոյականութեան անկումին ու վատթարացումին անզգալի կերպով :

Եթէ մինչեւ այսոր մեր ընտանիքի հայրերը դիտնային իրենց աղջիկներն այնպէս կրթել ինչպէս մտադրած է կրթել յիշեալ հայրը , մեր ընկերային դիրքը բոլորովին տարբեր պայմաններով պիտի ներկայանար այժմ : Ընտանիքին բարօրութեանը համար կնոջ գործակցութիւնը իր էրիկին , մեծագոյն եւ գլխաւոր պայմանը կրնայ նկատուիլ ակնկալուած արդիւնքը ձեռք բերելու համար և Աղջիկի մը առաջին ու վերջին իտէալն է էրիկի մը տիրանալ , տանտիկին ըլլալ ու բոլորովին ձեռքքաշել այն աշխատութիւններէն զորս իր աղջիկնութեանը թերեւս ի գործ կը դնէր՝ իր կամ իրեններուն ապրուատը ճարելու համար , ամուսնութիւնը՝ կարծես՝ պայման է աշխատութեան պարտականութիւնը վերցնելու :

Բաւական հասուկ աղջիկ մը որ ձեռքի գործ բաննելով այնքան դրամ կը շահէր որքան պէտք էր ընտանիքն ապրեցնելու համար , իրեն հետ ամուսնանալ փափաքողներուն միշտ մերժողական պա-

տասխան կուտար, երբ քննէր հասկնար թէ այդ թեկնածուներուն նիւթական վիճակը այն աստիճան գոհացուցիչ չէր որ ամուսնութենէ յետոյ ինք կարենար դաղրեցնել իր աշխատանքը. իր սեւեռեալ գաղափարն էր՝ ամուսնալէ յետոյ չ'աշխատիլ. եւ նստիլ տան կակուղ ու տաք անկիւնը ձեռքը ձեռքին, անտանելի սպառող մը ըլլալու համար էրկանը վաստակովը եկած ամէն տեսակ բարիքներուն։ Ինչո՞ւ այս աղջիկին միտքին մէջ ամուսնութեան գաղափարը իր բուն, իսկական, ճշմարիտ իմաստովը տպաւորուած չըլլար. ինչո՞ւ չուզէր իր դասակարգէն պարկեշտ երիտասարդի մը հետ կարգուիլ եւ միաբան գործակցութեամբ կազմել խաղաղ ու բարեկեցիկ ընտանիք մը, որ երթալով պիտի բարգաւաճէր, եւ իր ծոցէն ելած էակներն ալ նոյն չափդին վրայ գանուելով՝ ընաւ չպիտի շեղէին անկից։ Ահաւասիկ իտէալ ամուսնութիւնը։

Եւ մինչեւ ճարը չգտնուի ամուսնանալիք աղջիկներու միտքէն արմատաքի վանել այս սին, անօգուտ եւ վնասաբեր գաղափարը, երբեք չյուսանք թէ մեր ընտանեկան կազմաւորութիւնը պիտի ստանայ իր վերջնական, ձեւը։

## 2. ՄԱՂԻԿՆԵՐ ԵՒ ԱՂՋԻԿՆԵՐԸ



Մայիսն եկաւ անցաւ, լեռներուն փապարներ՝ հեղեղատներն անգամ շափիւղայ ցցուածքներով եւ զմրուխտ գարգմանակներով զարդարուեցան, անդունդին կողերուն վրայ՝ լոռը, հոծ անմեռուկները, ցախը, իրենց թաւշային «պուրնուզը» փաթթեցին, եւ ծառերը գանգուր ծամեր թափեցին բլուրներուն ուսերն ի վար: Բնութիւնը իր վայրենի պերճանքը խառնեց պարտէղներուն շինծու պչրանքին հետ, եւ անոնց ցանկերուն վրայ հեստ պատուտակներ վազվղել սկսան անվերջ անհատնում սողոսկումներով: Ասոնք ամէնքը սակայն կամաց կամաց կը գեղնին, կը փոշոտին, կը մարմրին՝ գլուխնին կախելով յունիսի խանձող արեւուն տակ, հասզանդելով տիեզերական օրէնքին, որ ամէն բանի մէջ եւ ամէն տեղ փոփոխականութիւնը կը սիրէ, ինք միայն անփոփոխ, անյեղլի մնալով իր յաւիտենական անսայթաք հոլովումին մէջ:

Այս բոլոր երեւոյթներուն առջեւ, ի՞նչ ըրին սակայն հայ աղջիկները: Անշուշտ ինչ որ կ'ընէին ամէն օր եւ ամէն ատեն: Անոնք ալ զիրենք վարող անփոփոխ օրէնքին՝ Բնութեան՝ մրցակիցներ գոգցես, չեն սիրեր փոխել իրենց նիստ ու կացը: Անոնց համար, գարունը որ կը փթթի, ամառը որ կը բեղմնաւորի, աշունը որ կը դալկանայ եւ ձմե-

ուր որ կը սառի, աւելի կամ պակաս մահղու կամ տաքնալու տպաւորութիւնները ունին, որովհետեւ զուրկ են ընդհանրապէս անոնց ընծայած հաճոյքներէն :

Մայիսին մասրենիները, սրափուշները, որոնք փթթեցան ու թոռմեցան, վաղանցուկ տեսարաններ՝ եղան իրենց, մինչդեռ գեղարուեստի անհուն աղբիւրներ են անոնց համար, որ գիտեն ներշընչումներ փնտռել բնութեան սքանչելիքներուն մէջ, ու հրաշալիքներ արտադրել անոնցմէ :

Ոսկեթեւ թիթեռնիկը՝ որ կ'երթայ նշենիին վը-րայ թառիլ, եւ բիլ երկինքը որ կը ժպտի անոր սաղարթներուն մէջէն, լոյսի հեղեղը որ կ'ողողէ զանոնք, ամբողջութիւն մըն են բանաստեղծութեան որ հաղար ու մէկ ձեւերու տակ կրնան արտայայտուիլ դանաղան միջոցներով :

Ծաղիկները անհատնում գանձեր են գեղարուեստի, մանաւանդ աղջիկներուն համար, զորս իրարու նմանցուցած են բոլոր բանաստեղծները աշխարհի, իրենց թարմութեամբն ու անմեղութեամբը :

Ի՞նչեր չի կրնար շինել աղջիկ մը ծաղիկներով :

Նախ կը զարդարէ անոնց փունջերով իր սենեակը, իր սեղանը եւ տանը բոլոր անկիւնները :

Ցետոյ, անոնց թերթերը փետտելով, իր նախասիրած մէկ հատորին մէջ կը չորցնէ՝ սիուն տաղի մը կամ սիրելի հատուածի մը մէջտեղը, զմայլելի փունջեր յօրինելու համար թուղթի վըրայ, որոնք թարմութեամբն աւելի աղուոր կ'ըլլան շատ անգամ երբ ճաշակով ընդելուզուին :

Նկարիչ աղջիկը իր աղպօմին մէջ, իր դիպակէ քարձին, ճենապակիէ բաժակին, բուրապահիկին, հովահարին երեսը կը զարդարէ անոնց ընդօրինակութեամբը, եւ ծաղիկները, ծիլերը, շիւղերը, նորանոր գիրկընդխառնումներով կը յերիւրէ, գըրէթէ ստեղծագործութիւն մը կատարելով գեղեցկութեան, որուն բուն իսկ գիւթութեան գաղտնիքը ընտրողութիւնն է:

Ասեղնագործ աղջիկը իր մետաքսի եթերային նուրբ թելովը այդ սարսուստ ամէն մէկ երանգին համար, անոնց ծիրաննեծիր ցոլումներուն համար, բարակ բարա՛լ թելիկներ կ'ոլորէ իրարու հետ եւ թոյրերու խաղապատումը հոն ալ կ'երկնէ բանահիւսութիւնը արտմութեան կամ զուարթութեան, ինչպէս Վէռլէնի տաղերուն մէջ:

Յետոյ ուրիշ արուեստ մըն ալ կայ որ ծաղիկները իրենց բնական ձեւին տակ կը պատկերացնէ մեղրամոմէն աւելի, գունաւոր թզթիկներէն աւելի, մնդուսներէն թաւիչներէն աւելի հաւատ որմութեամբ ձեւացնելով զանոնք: Հինաւաւրց օյան է ան, զոր Ֆրանսացիք տանքէլ արմենիկն կ'անուանեն, եւ ձեռագործներուն ամէնէն գեղեցիկը, ամէնէն ազնուապետականը, ամէնէն նրբակերտն է. եւ զոր սակայն մեր աղջիկները կ'արհամար-հեն հիմայ:

Բայց ասոնյմէ ամէնէն աւելի եւ ամէնէն առաջ պիտի յանձնարարեմ ես մեր աղջիկներուն՝ ծաղիկներու մշակութիւնը. աշխատանք մը՝ որ իր զանազանութեամբը, փափկութեամբը եւ հազար ու մէկ հրապոյրներով այնքան կը յարմարի ամէ-

նէն նրբասէրներուն եւ ամէնէն պարզասէրներուն, ամէնէն տկարներուն եւ ամենէն քաջառողջներուն։ Զբաղում մըն է ան, որուն մէջ միտքն ալ դեր ունի, ձեռքն ալ, եւ կարծեմ քիչ մը սիրան ալ, վասն զի մարդ կրնայ ծաղիկները, բոյսերը սիրել եւ փարիլ անոնց։ Անոնց բողբոջումը, փըթթումը, փողփողումը յուզումնալից երեւոյթներ են զիրենք մշակողին համար՝ ան ևեղ եւ օգտակար։ Անոնց վրայ տարուած խնամքը քիչ մը մայրական հոգածութեան կը նմանի եւ այս պատճառաւ իսկ աւելի կը պատշաճի աղջիկներուն։

Բուսաբանութիւնը՝ անկարեւոր դատուած ուսում մըն է մեր դպրոցներուն մէջ, զոր սակայն Ամերիկացիք այնքան խնամքով կը սորվեցնեն իրենց աղջիկներուն՝ ո՛չ միայն՝ տեսական այլ եւ գործնական կերպով, եւ ա՛յդ ուսումը ամբողջ կեանքին մէջ անվաս եւ միանգամայն հաճելի ժամանց մը կը դառնայ իրենց։ Վասն զի տունկերը, հեղիքները, ծաղիկները ո՛չ միայն կը զըւարթացնեն տունը, ընտանիքը իրենց գեղազուարն տեսքովը, այլեւ անխոնջ հաճոյքով կ'զբաղեցնեն ժամերը, որոնք, աւազ, գիտեմ թէ ինչ հալ ու մաշ մտածումներով, ի՞նչ անվերջանալի ձանձրոյթներով լեցուն են ընդհանրապէս մեր աղջիկներուն համար։

### Յ. ԲԱՐԻՆ ԱԼ ՓՈԽՎԱՆՑԻԿ Է



Եթէ արդէն չէինք գիտեր, այս օրերս աղքատ-ներու համար ամէն, կողմէ ցոյց տրուած սէրը պի-տի բաւէր մեզ համոշելու թէ մարդիկ իրարու կը նային, թէ՛ բարին եւ թէ չարը գործելու մէջ։ Սիրտը եւ միտքը այս օրէնքներուն կը հպատակին։ Երբ գաղափար մը ուղեղէ մը ծնելով կը մտնէ աշ-խարհի մէջ, ակնթարթի արագութեամբ ատիկա կ'որդեգրուի խել մը ուրիշ անձերէ որոնք անոր կը հաւատան, անոր կը հպատակին, անոր կը հե-տեւին աւելի եռանդով, աւելի յարատելութեամբ քան նոյն խսկ այդ գաղափարին առաջին ծնողը։ Այնքան որ այս վերջինը երբեմն իր ծնունդին մա-սին միւսներէն աւելի քիչ յափշտակուած մարդը կը մնայ։

Զգացումն ալ նմանօրինակ կերպով իր որդե-գրողները կը դանէ՝ հիւանդանոցի, աղքատի, կարօտի համար. երբ կողմէ մը արդահատանք, գութ եւ սէր կ'արտայայտուի, ստոյգ գիտցէք որ այդ զգացումը անպատճառ ուրիշ տեղ մը իր ար-ձագանգը պիտի հնչեցնէ։ Պէտք է փառք տալ բնու-թեան որ կրցեր է ստեղծել մեզ այսպիսի հանրա-յին կերպով բարիք մը ցանկալու, բարիք մը գոր-ծադրելու ընդունակ եւ հակամէտ։ Ապա թէ ոչ, ինչ սոսկալի վիճակ պիտի ըլլար շատերուն վի-ճակը, եթէ անոնց յանկարծական կամ անիրաւ ա-

ղէտէ մը բռնուած միջոցին, անոնց բայլորտիքը բարեգործութեան ոգին կարող չըլլար ծնիլ՝ սփոփիչ լոյսի մը վէտ վէտ ալիքներուն պէս որ հետզհետէ կեդրոնէ մը տարածուելով կը հասնին մինչեւ հեռաւոր տեղեր՝ իրենց շաւղին վրայ հանդիպածները ջերմութեամբ տաքցնելով։ Մտացի մարդերուն կ'իյնայ ճանչնալ այդ բնական ոյժը, արթնցնել այդ համերաշխական ոգին երբ որ հարկ է, եւ ծառայեցնել զայն՝ թշուառութիւններ թեթեւցնելու, հիւանդներ խնամելու։

Բայց ի՞նչ է արդին զգացումը, եթէ ոչ գաղափար մը որ՝ մարդուս գլխէն սիրառ փոխադրուելով՝ հոն յառաջ կը բերէ եռ մը. ուսկից պէտք է հետեւցնել որ մարդկային սրտին եռանդը բնական եւ ողջա միտ կրնայ ըլլալ այն չափով որ անոր գաղափարները բնական եւ ողջամիտ են։ Սրտին ազնուութիւնը մտքին ազնուութիւնն է։ Մենք չենք հաւատար՝ հետեւաբար՝ թէ մարդ մը որ խելացի չէ, որ մտքով բարձր ու զարգացած չէ, որ հեռատես չէ, որ նրբամիտ չէ՝ կրնայ խելացի, բարձր եւ նուրբ զգացումը տէր ըլլալ։ Կոչտ մտքին քոյլ չի կրնար ապրիլ փափուկ սիրտ մը, անկիրթ ուղեղը չի կրնար իրեն ընկեր ունենալ մշակուած սիրտ մը, եւ անհեռատես միտք մը միշտ պիտի ծնցնէ դատապարտելի զգացումներ։

Բայց, պիտի ըսնն, միթէ չկա՞ն գիւղացիներ որոնք աւելի ազնիւ են քան կարգ մը քաղքի խըլէզներ, որոնք դպրոցներ յաճախած են։ Իրաւ է թէ կան այդպիսի գեղջկականներ, որոնք լուսաւորեալ չըլլալով հանդերձ, բարի եւ ազնիւ են,

բայց ատիկա կ'ապացուցանէ սա ճշմարտութիւնը  
թէ ատոնց գլխին մէջ դեռ վատ՝ու ծուռ գաղա-  
փարներ չեն մտած՝ թէ իրենք սրտերնուն մէջ ա-  
նայլալակ եւ անաղարտ պահած են ինչ աղնուու-  
թիւն որ ի բնէ մարդս կ'ունենայ՝ աշխարհ եկած  
ատեն. թէ խեղճուկ իմաստակներթ դեռ չեն յաջո-  
զած, լուսաւորնլու պատրուակով, անոնց բնական  
ողջմտութիւնը ծումուկելու: Մարդս, կ'ըսէ Ռուսօ,  
աշխարհ եկայ ատեն բարի է, խեկ յետոյ կ'աւրուի  
հանդիպած անբնական կարգուարքին ազդեցու-  
թեան տակ: Եւ երբ որ, «Լոյս լոյս» կը պոռանք,  
ասիկա ուրիշ նպատակով չէ, բայց եթէ լոկ տես-  
նելու համար թէ ի՞նչ սխալմունքներ գործուած են  
մեզմէ առաջ, մեր օրով, եւ որոնցմէ զգուշանա-  
լու պարտաւոր ենք որպէս զի պահպանենք մեր  
մէջ աղնուութիւնը, ճշմարտութիւնը: Ճանչնալ  
թէ մեր կարօտ նմանները պէտք է որ մեր զոհո-  
ղութիւններով նպաստաւորուին, ասիկա ուղիղ  
մտքի եւ հետեւաբար ազնիւ սրտի պտուղ մըն է:



## 4. ԱՂՋԻԿՆԵՐՈՒ ՖԻԶԻՔԱԿԱՆ ԿՐԹՈՒԹԻՒՆՆԻ.



Իրաւամբ ըստուած է թէ « Փորձառութեան դըպրոցը մարդուս վրայ շատ սուղի կը նստի , բայց ի՞նչ օգուտ , մարդս ա'յնչափ անմիտ է որ ուրիշ դպրոցի մէջ չի սորվիր : » Ասիկա մասնաւորապէս ճշմարիտ է առողջութեան մասին : Դեռահամերը շատ անզ ամ անգգոյշ կ'ըլլան : Փիզիքական օրէնքներու եւ իրողութիւններու մասին , մինչեւ որ հիւանդութիւնը վրայ հասնի եւ ստիպէ զիրենք՝ որ զգոյշ ըլլան :

Առնենք դպրոցական կամ ուսեալ կոչուած աղջիկները : Դրէթէ ամէնքն ալ կրնան տեղն ի տեղը եւ անունով ըսել թէ ձեռքին կամ ոտքին մէջ ի՞նչ ոսկորներ , կան , բայց կ'անգիտանան թէ ինչպէս խնամք տանելու է անոնց . կրնան նկարագրել ըստամոքսին պաշտօնը եւ գործունէութիւնը , բայց բնաւ հոգերնին չէ թէ ի՞նչ բաներով կը խճողեն զայն , կրնան այնչափ բան պատմենլ թոքերուն դիրքին եւ կարեւոր պաշտօնին նկատմամբ որչափ կը գտնուի մարդակազմութեան դասագրքերուն մէջ , բայց տակաւին կը շարունակեն զրկել թոքերը մաքուր օդէն , սեղմել զանոնք նեղ վանդակի մը մէջ . կրնան բառ առ բառ կրկնել ինչ որ առողջաբանութեան դասագիրքը կը պարունակէ ի մասին մարմնամարդութեան եւ քունի , բայց նորէն առաջինը բոլորովին զանց կ'ընեն , երկրորդին

համար ալ պէտք եղած ժամանակը տալու մասին անհոգ են : Իրենց գիտութիւնը գործնական ի՞նչ օգուտ ունեցաւ իրենց . ոչինչ կամ գրէթէ ոչինչ :

Աղջիկները ընդհանրապէս ոչ մեղք , ոչ ալ անպատշաճ կը սեպեն իրենց մարմիններուն առողջութեան դէմ մեղանչելը : Այն աղջիկը որ պիտի շիկնէր ու ամօթէն կարմրէր եթէ խաքեբայութեան մը կամ ստախօսութեան մը մէջ բռնուէր , ամօթի ո՛ր եւ է զգացում չ'ունենար երբ առողջութիւնը կործանելու յանցանքի մը մէջ բռնուի : Է՞ն , այդ սովորութիւն է դարձեր , մեծ պզտիկ՝ ամէն մարդկ'ընէ ատ , ատ ալ յանցանք է : Այո՛ , շատ մը աղջիկներ պէտք է ամչնան այն յաճախակի պատահող ջերմին եւ անմարսողութեան համար , որ կամ իրենք զիրենք մաքուր օդէն զրկելնուն եւ կամ յորսէի մէջ անգիտաբար սեղմուելնուն համար կը յարձակի իրենց վրայ՝ ճիշդ ինչպէս որ ստախօսութեան մը կամ անիրաւ բամբասանքի մը մէշ բռնուած ատեննին կ'ամչնան :

Ընդհանրապէս տարածուած սխալ կարծիք մը կայ իրբեւ թէ մտաւորական ուսումը պատճառ կ'ըլլայ որ աղջիկները ֆիզիքապէս վատառողջ ըլլան : Բայց բնաւ հասկցող չկայ թէ աղջիկները ամէնէն առաջ ի՞նչ կ'ուտեն , ի՞նչ կը հագնին , ի՞նչ կը շնչեն , ի՞նչ մարզանքներ կ'ընեն : Աղջիկ մը՝ որ իր ֆիզիքական կազմութեան յարմար եւ բաւականաչափ մնունդ չ'առներ , որ ի սէր մօտայի , առողջապահական ըլլալէ շատ հեռու զգեստներով կը պաճուճէ ինքզինք , որ սեղմիրանի հեղձուցիչ ճանկին մէջ կը սեղմէ ու կը սեղմէ իր մէջքը , որ

բարձր կրունկով եւ շատ բարակ երեսով կօշիկներ կը հագնի, որ սենեակին ապականեալ օդը միայն ծծելու կը դատապարտէ ինքզինք, եւ եթէ դըպ-ըոցական է՝ դասարանին տասնիցս շնչուած եւ ար-տաշնչուած մթնոլորտը միայն կը շնչէ օրն ի բուն, որ իրբեւ զբուանք թղթախաղի գռեհիկ եւ գծուած սեղանին վրայ կքելը միայն գիտէ, ինչպէս կ'ու-զէք որ քաջառողջ ըլլայ, այտերուն վրայ վար-դեր փթթին, շրթունքներուն վրայ կեռասներ հա-սուննան :

Աղջիկ՝ երու մեծ մասը այսպէս են. օդէ, մար-զանքէ եւ արեգակէ զուրկ կը պահուին, մինչ-դեռ իրենց եղբայրները յաճախ ի ծնէ աւելի վա-տառողջ են քան իրենք, բացօդեայ զբուանք կամ աշխատութիւն կատարելով՝ կ'ըլլան հուժկու, մարմ-նեղ եւ զուարթ : Այս պայմաններուն մէջ ի՞նչպէս կ'ուզէք որ աղջիկները գունատ, տկարակազմ, ջղային եւ հիւանդկախ չըլլա՞ն: Թո՛ղ աղջիկներն ալ բացօդեայ պտոյտներ, մարմնամարզութիւն եւ աշխատութիւն կատարեն, առողջարար կերակուր-ներ միայն ուտեն, առանց մօսային ստրուկն ըլ-լալու, իոնց մարմինին համար հանգստաւէտ եւ բաւականաչափ հագուին, մէջքերնին յօրսէի կամ պայէննաներու խեղաթիւրումին չենթարկեն, այն ատեն պիտի տեսնուի թէ անոնք ալ կրնան ման-չերու չափ քաջառողջ ըլլալ եւ Փիզիքական ու-մտաւորական աշխատութեանց դիմանալ :

## 5. ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆԻ



**Սիրե՞նք գրականութիւնը, ո՞րն ալ ըլլայ:** Բայց  
որքան հոգ կը տանինք մեր մարմինին առողջու-  
թեան, նոյնքան ալ մօր հոգիին առողջութեան  
հոգածու ըլլանք, եւ ամէն ժամանակ սիրենք ա-  
ռողջ գրականութիւնը :

**Ան է դարձեալ մեծագոյն բարիքը. գրականու- .**  
**թիւնը :** Ան է ամէնէն տեւական վայելքը. գրակա-  
նութիւնը : Դրամը կը կորսուի, այնչափ շատ է անոր  
թշնամին : Առողջութիւնը կը քայքայուի, այնչափ  
յաճախադէպ է անոր փորձութիւնը : Յաջողու-  
թիւնը, դիրքը, փայլը կրնան ցնդիլ . այնքան յեղ-  
յեղուկ են : Բարեկամները կը հեռանան, սիրելինե-  
րը կը մեկնին կամ կը մեռնին . այնքան կեղակարծ  
է բաղդը, այնքան անկայուն է կեանքը :

**Գրականութիւնը միայն կը մնայ մեզի մեր ա-**  
**ռանձնութեան ու ցաւերուն ամոքիչ, մեր ուրա-**  
**խութիւններուն ալ ամէնէն զուարթարար ընկե-**  
**րակիցը :**

**Ան միայն կարող է վերացնել մեր հոգին, եւ**  
**մոռցնել մեզ ամճնօրեայ կեանքին խեղճութիւն-**  
**ները, պզտիկութիւնները :** Բարեկամներուն լաւա-  
գոյնն է, որովհետեւ ան կուտայ մեզի ամենէն հա-  
սուն փորձառութեան իմաստութիւնը, եւ ան  
միայն կրնայ զբօցնել մեզ առանց ձանձրացնելու,

**առանց մեղկացնելու :** **Սիրե՞նք գրականութիւնը, մերինը թէ ուրիշի-**  
**նը, վասնզի գրականութիւնը լեզուէն եւ միջա-**

վայրէն անկախարար, մարդկային է ամենէն առաջ՝ իր ամէնէն գեղեցիկ ամէնէն կատարեալ արտադրութիւններուն մէջ, ըլլան արեւմտեան թէ արեւելեան, հիւսիսային կամ հարաւային :

Մի հաւատաք անոնց, որոնք գիրքի սէրն անհաշտ կը նկատեն գործունեայ կեանքին կոչումներուն : Ճշմարտապէս գործօն անհատականութիւնները, ամէնէն մնծ, ամէնէն պատուաւոր ասպարէզներու ամէնէն կորովի ներկայացուցիչները, գըրականութեան ալ ամէնէն ջերմնուանդ սիրահարներն եղած են ամէն դարու մէջ :

ԲԻՒԶԱՆԴ ՔԷԶԵԱՆ

## 6. ԽՈՀԱՆՈՑԸ

Տարօրինակ նիւթ մըն է ասիկա՝ տափակ միտքերու արժանի, որոնք աւելի բարձր բաներով չեն կրնար զբաղիլ . միջավայր մը, ուր անուս, աղքատ, գուեհիկ, տարիքոտ ու տգեղ կիները միայն կը մտնեն, ի հարկէ՛ ստիպեալ անոնք ալ, որովհետեւ խոհանոցը տունին ամէնէն աղտոտ, ամէնէն զգուելի եւ անհաճոյ զբաղումներուն կեդրոնը նկատուած է, ու իր անունը ճենճոտ մթնոլորտի մը գաղափարը կ'արթնցնէ մնր մտքին մէջ, այնպէս որ բնազդումով կ'ուզենք հեռու կենալ անկէ :

Ուստի, արդի պայմաններուն մէջ, խոհանոցին վրայ գրելու գաղափարը երկու կերպով կրնայի մեկնել ես, նախ տնասէր երեւալու փափաքով,

ինչ որ լաւ յանձնարարութիւն մըն է ամուսնանալիք աղջիկներուն համար, յետոյ սովորականէն տարբեր բան մը ըսած ըլլալու յաւակնութեամբ, որ նոյնպէս յանձնարարութիւն մըն է անուն շինելու հետամուտ գրագէտներուն։ Երկուքէն ալ չեմ, ո՛չ ալ խոհանոցի մասնագէտ մը, եւ ո՛չ սիրող մը անոր վերաբերեալ գործերուն։ Ստացած պարզ դաստիարակութեանս եւ վարած կեանքիս հետեւանքովը՝ խոհանոցէն խուսափող մը եղած եմ ես ալ ժամանակով, քիչ մը գթալով անով զբաղողներուն վրայ, եւ կը խոստովանիմ թէ՝ քիչ մըն ալ արհամարհելով զանոնք։

Բայց, իբրեւ հիացող մը ամէն գեղեցիկ բաներու, հաճոյքով տեսած եմ խոհանոցներ, որոնք պարանքներու սրահներէն աւելի սքանչանք ազդած են ինծի, ու խորհրդածել տուած են . . . : Խորհրդածութեանս հետեւանքը եղած է դժգոհութիւն մը անձէս, հետեւանքը ապիկարութեանս գիտակցութեան, ըմբռնելով՝ համբերութեան, կանոնաւորութեան եւ մաքրութեան համար եռանդուն այն հրայրքը, որով միայն կրնայ կին մը այդիւղոտ, միսոտ ու ածխոտ տարրերու թոհուրոհին մէջ՝ ստեղծել այն կեդրոնը, ուր աչքդ սիրէ յառիլ, սեւեռիլ մնալ անբաժան։ Եւ մտածել թէ այդ կինը դաստիարակուած չէ՝ ամենեւին, մտածել թէ բոլոր այդ խնամքը, այդ խոնջէնքը ու բիշին աչքը հրապուրելու համար չէ՝ վատնուած, ինչպէս մեր սրահներուն խնամքը, այլ անձնական գոհունակութեան մը համար, որ բուն՝ ճշմարիտ արուեստագէտին սէրն է, սէր մըն ալ ասիկա

մաքրութեան ու կանոնաւորութեան գեղեցիկ իտէալին համար։ Յետոյ բաղդատելով ինքզինքդ անոր հետ, երբ կը հետեւցնս թէ այդ խոշոր կինը քեզմէ աւելի կ'արժէ իր նպատակին անկեղծութեամբը . երբ կը խորհիս այն անգիտակից անձնուիրութեան վրայ, որ երբեք գնահատուած չէ, ու միտքդ կը բերես անդին այն յոխորտանքները չնչին բաներու համար, որոնք ընկերութեան մէջ կը ծափահարուին ամէն տեղ՝ կ'ապշիս կը մնաս մարդկային անիրաւ դատողութեան վրայ։

Ասիկա սիրտ սեղմող զգացում մըն է. մեզմէ վար նկատուած անձերու քով՝ մար փոքրութեան զգացումը, ամէնէն ջլատիչը, ամէնէն նուաստացուցիչը . խորունկ զգացում մը որ հուն չունի, վասն զի ամէնէն գաղտնի է, եւ անթափանց ամէնուն։ Մեր բոլոր սնապարծութիւններուն շարքը վերիվար կը չըջէ, ո. չէնքը մեր անձնայարգութեան, որով կ'ապրինք, որուն համար կ'ապրինք, հիմնայատակ կը կործանէ։ Խնչո՞ւ, խնչո՞ւ մենք ալ չկարենանք այդ մուտք, այդ նսեմ, այդ անշուք գետնին վրայ, աննշան՝ բայց օդտակար աշխատաւոր մը ըլլալ։ Մենք՝ որ փառքին բոլոր պերճանքը կը սիրենք, մենք՝ որ աղէկ երեւալու համար հոգինիս կը հանենք։

Այս անգութ խորհրդանութեանց մէջ, սակայն, սփոփանքի կէտ մը կայ մեր վիրաւորուած անձնապատուութեանը համար . մեր դաստիարակութիւնը։ Եթէ անոնք՝ որ հոգիի նուրբ զարգացումը ունին, անոնք որ ամէն բանի լաւը կը վնտուեն, ա-

նոնք որ բան մը սիրելու եւ անոր առ յաւէտ յարելու, զոհուելու լայն զգացողութեամբ օժտուած են, եթէ տեսնէին օրինակը պզտիկ կարծուած բաները սիրելու, եւ թաքուն՝ անփառունակ աշխատութեանց հետեւելու, անոնք խոհանոցն ալ պիտի սիրէին, անոր աշխատութիւններն ալ. միայն թէ նպատակնին ըլլար օգուածը ուրիշներուն եւ ոչ թէ փառքը իրենց անձին :

Եետոյ՝ դաստիարակուած, արուեստագէտ եւ հնարիմաց կինը միջոյներ պիտի գտնէր այնպէս գործելու խոհանոցին մէջ, որ չստիպուէր ձեռքը ալյտոտ բաներու մէջ թաթխելու. նրբութիւնները նրբութիւններ պիտի ստեղծէին, ճաշակը պզտիկ հրաշքներ պիտի գործէր, եւ նորոյթներու անվըրէպ յաջորդութիւնը պիտի բերէր դնէր ծխնելոյզին եւ սաներուն մէջտեղը բոլոր հմայքը գեղեցկին, զոր այսօր կինը իր արդուզարդին մէջ կը դնէ : Այսպէս՝ տունը՝ որ կնոջ միակ անրոնաբարելի իշխանութեան տեղն է, չպիտի ունենար տեղ մը, որ անոր խելքին ու զգայումին դրոշմը չկրէր : Իսկ կերակուրը, որ մեր կեանքին պայմանն է, փոխանակ վարձկան ձեռքերով ափ յափոյ հազար ու մէկ խառնակութիւններէ անցնելու, կնոջ ու պարիկի այդ արուեստագէտ ձեռքերէն ուղղակի դուրս պիտի ելլէր, եւ պիտի հրամցուէր նոյնպէս իր հրաշակերտը եղող սեղանին վրայ, ինչպէս նեկտար մը դիցանոյշներու ձեռքով պատրաստուած, իր ընտանիքին առողջութիւնը բարգաւաճ՝ եւ կեանքը անուշ ընելու համար :

## 7. ԱՄԵՐԻԿԱՅԻ ԿԻՆԸ

Ամերիկացի կինը անհուն ազդեցութիւն մը ունի այսօր։ Իր զօրութեան ազգիւրը ցոյց տալու համար, հեղինակ մը ուսումնասիրութեանց շարքի մը մէջ գացած է մինչեւ այն ժամանակը, յորում դիւցազնական տարագրուհիները «Մէյֆլառուտ» նաւով հասած՝ օգնեցին երենց հայրերուն ու ամուսիններուն՝ շինելու նախնական հիւղակը՝ որ այժմնան հսկայ զանգուածին օրրանը պիտի ըլլար։ Այսպէսով, հաւասար մարդուն սկիզբէն ի վեր, դերազանցած են այժմ զայն իմացական մշակութեամբ եւ նրբանքով։ Մինչ այրը ինքզինք գործերու հոսանքին կը յանձնէ, անոնք կ'անձնաւորեն իրենց մօր վայելչութիւնը, հաճոյքը, շքեղութիւնը, նըրբութիւնը։ Բայց այս դեռ միակ դասակարգն է համաշխարհային կոչուած, որ իր նիւթական առանձնաշնորհութեանց միջոցաւ ինքզինք հռչակած է աշխարհի ամէն կողմը, նոյն կարգը դարձեալ զոր այցելուն կը նշմարէ առաջին նայուածքով ամերիկեան հողին վրայ։ Բոլոր նորելապանծ կիները, որոնց անզբաղ ժամանակը կ'սպառի ձմեռնային կայաններու եւ գերախորժ ծովափիներու վրայ, կը վերաբերին այս էապէս համաշխարհիկ ընկերութեան, ուր ինքնութիւնը գոյնէ զուրկ է եւ բնաւորոշ հայրենիք մը չունի։ Դերադանցապէս արհետական ու քմանաճ տիպար մըն է աս, որ իմ

շրջագծէս դուրս է . այս տարրը կը կազմէ ճոխութեան ծայրայեղութիւնը : Ասոր հակոտնեան՝ յետին թշուառութեան կուռքը , որ մանաւանդ մեծ ուսաններու մէջ իր միջավայրին մոլութեանց մէջ ընկղմած , անճանաչելի էակ մը , ընկերային մանր վէրք մը դարձած է՝ հաւասարապէս դիտմամբ կը հեռացնեմ նիւթէս : Աս երկու ծայրերէն ո՛չ մէկը յատկանշանօրէն կը պատկերէ Ամերիկացի կինը , բայց աս երկուքին մէջտեղն , աս ծայրայեղ շքեղութեան ու թշուառութեան , աս շլացուցիչ ու գերյուղիչ ցուցադրութեան մէջտեղ կը գտնուի Ամերիկացի կինը , դասակարգ մը որուն վրայ բաղդատաբար քիչ գրուած է , ստուարաթիւ կարդ մը գործօն , եռանդուն , ձեռներէց , ազնիւ , զոր իր գերազանցապէս օգտակար գոյութեան ինչ ինչ երեւոյթներուն մէջ ներկայել իմ ջերմ փափաքը պիտի ըլլայ : Այս կարգը կը համապատասխանէ Եւրոպական բարձր ու միջին քաղքենի ընկերութեան : Թերեւս մտածուի թէ դասակարգային բաժանումներ չկան կամ պէտք չէ ըլլան , բայց այս առաջին պատրանքն է զոր ցրուելու պարտաւոր եմ : Ո՛չ միայն կան՝ նախ աւելի կամ պակաս տուշարներու՝ բիրտ , անսիրտ խարութիւնները , այլ ծագումը , միջավայրը , դաստիարակութիւնը անվերջ մանրախտիրներ կ'ստեղծեն եւ նոյնքան սեռեր կ'որակեն ու կը դասաւորեն :

Ամերիկեան իգական սեռը կը վայելէ արդէն բազմաթիւ առանձնաշնորհումներ , որոնք իր Արեւելքի կամ նոյն իսկ Եւրոպայի քոյրերուն անծանօթ են : Դպրոցական , կրթական ինդիրներու մէջ

այս հաւասարութիւնը գրէթէ ամենուրեք կը վայելէ արդէն, օրուան ջանքերու նպատակն է այս իրաւունքը տարածել ամէն ճիւղերու մէջ, ինչպէս քաղաքային, վարչական, եւն . բայց ինչպէս յայտնի է, շատ փափուկ ինդիր մըն է աս, եւ այսօր նոյն իսկ կնոջաղան կարգերու մէջ այս մեծ շարժումին հակառակողներ կան : Այս խնդիրին արժանիքին մասին ճշգիւ ոչինչ ըսել կարելի է . կար ատեն մը երբ նոր աշխարհն իր սկզբունքներն հինէն կ'առնէր . հիմա դրութիւնը փոխուած է, դերերը փոխանակուած են եւ ճիշդ այս խորհրդաւոր շրջանին իրաւացի է հետազօտել ամէն շարժում, ուր բարին ու չարը, օգտակարն ու վասակարն այնքան տարօրինակապէս խառնուած են :

Նոր աշխարհի մէջ կնոջ դիրքը միշտ բաղդատաբար բարձր եղած է 25 տարիի չափ առաջ, կնոջական ակումբներու հաստատութեան հետ զուգընթացաբար : Ասոնց առաջինն եւ գլխաւորը հիմնուած է Պոսթընի մէջ, « Նիւ-ինկլէնտ-վումընսքլը » անունով : Երկրորդը հիմնուած է Նիւ-Եօրքի մէջ, եւ այնուհետեւ այս երկու մեծ վառարաններու ներշնչումին ու պաշտպանութեան ներքեւ նմանօրինակ հաստատութիւններ հիմնուած են երկրին ամէն կողմը : Այսօր ասոնց թիւը երեք հարիւրը կ'անցնի եւ իւրաքանչիւրն արագ զարգացման շաւիղին վրայ կը գտնուի : Այս ակումբներուն կրնան անդամակցիլ ամէն տարիքէ ու դաւանանքէ կիններ եւ հոն այդ ակումբներու շքեղ սրահներուն մէջ բանախօսութիւններ ու վիճաբանութիւններ տեղի կ'ունենան, որոնք մեծապէս կը

նպաստեն կիներու գաղափարային շրջանակն ընդլայնելու : Անոնցմէ մէկը կը խօսի , օրինակի համար . « Կանանց դերին վրայ անցեալին ու ներկային մէջ : » Եւ այսպէս ամէն կարեւոր նիւթի իր պատշաճ ընդլայնումը կը գտնէ : Այս գումարումները միայն կիներու յատուկ ըլլալուն , այրերը հոն մուտ չեն կրնար գտնել , բայց խառն հաւաքումներու մէջ յաճախ գերազանց հաճոյքով մտիկ ըրած եմ ամէն հասակէ կիներ , որոնք հաւասար յաջողութեամբ խօսած եւ ընդհանուր ու ներդաշնակ զարգացումի մը ախորժելի գաղափարն ընծայած են : Հեշտ է երեւակայել թէ այդ կարգի գումարումներ , որ պարբերաբար տեղի կ'ունենան , զօրաւոր տպաւորութիւն մը կը գործեն կիներաւմիտքին վրայ , իրենց խօսակցական յատկութեանց վրայ՝ վանելով իրենց ոճէն ինչ որ մնոտի ու կարի անձնական է , ու վարժեցնելով զիրենք՝ մտիկ ընել ուշադրութեամբ եւ հերքելու տրամաբանութեամբ : Բաց աստի կանխաւ նշանակուած աշխատութիւնները՝ այլազան նիւթերու վրայ՝ բարոյականի , իմաստասիրութեան , գիտութեան , պատմութեան մասին՝ երբեմն ճշմարիտ գրական տաղանդներու ծնունդ կ'ուտան :

Խնչպէս ըստ , Ամերիկայի մէջ կինը միշտ այր մարդուն հաւասարն եղած է , Եւրոպայի մէջ այսպէս չէ եղած . կինը հոն սատրնութիւնը ճանչցած եւ աստիճանաբար բարձրացած է : Սկիզբէն ի վեր հաւասարութեան սկզբունքը հաստատուած ըլլալով՝ կնոյն դիրքը , յառաջդիմութեան ընթացքին հետ շեշտուած է հոս . մանչերը՝ նախնական վար-

Ժարաններու սեմչն սկսեալ՝ կնոջ յարգանքին վարժուած՝ այդ զգացումը յետագայ տարիներու մէջ իր բարձրագոյն արտայայտութեան հասուցած են, այնպէս որ այսօր ընդհանուր ճշմարտութիւն մըն է թէ կինը Միացեալ նահանգներու մէջ առաջնակարգ դիրք մը բռնած է. չկայ երկիր մը ուր այրերը կնոջ բնական տշարութեան ու հրապոյրներուն հանդէպ այնչափ ասպետական տկարութիւններ ցոյց տուած ըլլան, որչափ հոս :



## Ց. ՎԵՐԱԴԱՐՁԻ ԲՆՈՒԹԻՒՆ



Բարիզի գլխաւոր գեղեցկութիւններէն մէկն ալ ծառերն են, բնութեան այն մեծ շնորհը, զոր արուեստը այնքան աւելի շնորհալի կը հանդիսացընէ հոն : Մառերը՝ Բարիզի պէս խճողուած կեղրոնի մը մէջ աճելու համար խիստ քիչ հող եւ օդ ունին, բայց բարիզը իներուն լուսամիտ բնապաշտութիւնը կը լրացնէ բնութեան պակասը : Բանաւոր արարածներուն պէս կը խնամուին Պուլվարներուն կամ ծառուղիներուն եւ հրապարակներուն ծառերը : Երբ շինութեան մը կամ զետեղման մը առթիւ ծառ մը կոտրել կամ կտրել հարկ ըլլայ, կամ ծառի մը աղէկ չնայուելուն համար չորնալ սկսի, թաղեցիներ, քաղաքացիներ իրար կ'անցնին թէ ինչո՞ւ թաղապետութիւնը կամ քաղաքապետութիւնն

անփոյթ՝ կը կենայ այսպիսի վանդալութեան առ-  
ջեւ։ Բարիդ քաղաքին պարտիզաններն երբեք  
տապարով չեն մօտենար ծառի մը։ Մառ մը երբ  
ծերանալ գոսանալ սկսի, տակաւին չեն կոտրեր  
զայն։ Պատշաճ թաղում մը կ'ընեն։ Արմատէն կը  
հանեն, եւ քաղաքէն դուրս Պուլոնեի կամ վէն-  
սէնի անտառին մէկ կողմն արեգդեմ տեղ մը կը  
տնկեն նորէն, որպէս զի հոն կեանք առնէ եւ յե-  
տոյ քչիկ քչիկ չորնայ։

\* \* \*

Քաղաքակրթութեան ամէնէն նրբացած ոստա-  
նին մէջ ծառերուն տարուած այս պաշտօնը ժամա-  
նակակից Քաղաքակրթութիւնը վարող մեծ օրէնքնե-  
րէն մէկը չի յիշեցներ։

Մարդիկ քանի՛ քաղաքակրթուեցան՝ այնքան  
հեռացան բնութենէն։ — Քաղաքակրթիւնը շատ  
մը մարդիկ կը բերէ կը մղէ մէկտեղ ապրելու, մէկ  
քաղքի մէջ, յարաբերութեանց եւ գործառու-  
թեանց դիւրութեան համար։ Արդ, բազմամբոխ  
քաղաքներու մէջ փայտաշէն տուները մշտակայ  
վտանգ են։ Քաղաքակրթութիւնը կը պարտաւորէ  
ուրեմն մարդիկը քարաշէններու մէջ բնակելու։ Բայց  
խիտ առ խիտ շինուած քարուկիր տուներ ո՞րքան  
վատառողջ են՝ բաղդատմամբ իրարմէ ընդարձակ  
անջրպետներով բաժնուած փայտաշէն գեղջուկ  
տուներուն։ Քաղաքակրթութիւնը, ուրեմն, իր  
մասնաւոր պահանջներն ունի։ Բայց ասոնք միշտ  
նպաստաւոր չեն մարդուս առողջութեան, բարօ-  
րութեան եւ երկարակեցութեան։

Զգեստներու մասին ալ միթէ ճիշդ չէ՝ նոյն դիտողութիւնը։ — Բնական վիճակի մէջ, մարդուն հագածները թոյլ բաներ են, որոնց մէջէն օդն յարաժամ ազատ շրջան կ'ընէ։ Քաղաքակըրթութեան մէջ, հագուստները պէտք է սեղմնն, որով աւելի վայելուչ կ'երևան, բայց կը նեղեն մարմինը, կ'արդիլեն անոր աճումը, եւ գրէթէ անհնար կ'ընեն օդի եւ արիւնի ազստ շրջանը։

Հապա ուտելիքնե՞րը։ Ի չգոյէ ազատ եւ մաքուր օդի, եւ նստուկ կեանքի բերմամբ, մարսողութիւնները դանդաղ են քաղաքներու մէջ։ Ստամոքսը գրգռել պէտք է ուրեմն։ Ասկէ՝ համեմատոր կերակուրներ՝ յատուկ պատրաստութիւններով, կա ՞ գրգռիչ ըմպելիներ՝ ախորժակ բանալու համար, մանաւանդ որ մեծ քաղաքներէն անբաժան ուրիշ չարիք մը՝ զով, մաքուր, լաւ ջուրի նուազութիւնը, արբեցութեան կը մղէ բնակիչները։ Ասով՝ ստամոքսի խանգարումներ։ Եւ ամէնէն յամառ, ամէնէն անբուժելի հիւանդութիւնները ծագում կ'առնեն ստամոքսի անկարգութիւններէն։

Հետեւապէս, մարդիկ քաղաքակրթուելով՝ հեռացան Բնութենէն, եւ երբ իրենք երես դարձուցին Բնութենէն, իր կարգին Բնութիւնն ալ իրենցմէ երես դարձուց։

Այս յոռի շրջանոր երկար չէր կրնար տեւել սակայն։ Սխալ ճամբայ մըն էր աս։ Գիտուններ, ընկերաբաններ մաւանակիչ ըրին այսպէս ըմբըռնուած Քաղաքակրթութեան մը աղէտալի ելքն՝ ինչպէս անհատին, անանկ ալ հանրութեան հա-

մար : Եւ հիմա հանդիսատեսներն ենք հակառակ շարժումի մը : Օրուան նշանաբանն է՝ վերադարձը դեպ ի Բնության :

Հիմայ բժիշկը Մի դադրիր խրատելէ . — «Կարելի եղածին չափ բաց օդի մէջ ապրեցէք : Գիշեր ցորեկ բաց թողէք պատուհանները : Հոգտարէք ծառերով շրջապատուած ըլլալու : Զեր սովորաբար նստած սենեակէն՝ կարելի եղածին չափ հեռաւոր հորիզոնի մը վրայ նային ձեր աչքերը : Ա՛լ աւելի աղէկ՝ եթէ ձեր աչքերը շարունակ հանգչին ծառերու եւ մարգագետնի կանաչութեան վրայ, որովհետեւ ծառերուն եւ խոտերուն կանանչն ու ծովուն կապոյտը, աչքին ամէնէն աւելի տիսորժած երկու գոյներն են, երկինքի կապոյտին հետ : Զեր մարմինը յարաժամ հաղորդակցութեան մէջ դրէք օդին ու ջուրին հետ : Դաշտին եւ լեռան օդը եւ ծովուն ջուրը թո՛ղ գլխաւոր սընունդն ըլլան ձեր թոքերուն, ու ձեր մարմինին ծակտիքներուն : Եւ քալեցէք, յետին գիւղացիին պէս, որ տրէխ միայն հագած է՝ հանգիստ եւ երկար քալելու համար . քալեցէք ամէն օր՝ մէկ, երկու, մինչեւ երեք ժամ քալեցէք օրը, եւ պարզ կ'ըրակուրներ միայն կերէք, քիչ՝ կամ բնաւ համեմաւոր, եւ ձեր լաւագոյն ըմպելին ձեր ճարել կրցած ամէնէն մաքուր եւ ամէնէն զով ջուրն ըլլայ : Առողջութիւնը, երկարակեցութիւնը, բարօրութիւնը, հիւանդութենէ աղատութիւնը ա'յս պայմաններով են միայն : Ուրիշ դեղ գարման աւելորդ են կամ վնասակար կամ խարուսիկ :

Այս այն խրաները զորս ժամանակին ամէնէն գիտնական եւ ամէնէն անկեղծ բժիշկներէն, առողջաբաններէն եւ ընկերաբաններէն կը լսենք հիմա : Բայց ի՞նչ է բոլոր այս պարզ եւ դիւրահասկնալի խրաներուն ամփոփումը : Մեր կը յանդին ամէնքն ալ առ հասարակ : Ամէնքն ալ դէպի բնութիւն վերադարձին չե՞ն միտիր :

Փառաւոր վերադարձ մըն է աս՝ զոր կ'ընենք դէպի Մայր-Բնութիւն :

Թո՛ղ քաղաքակրթութեան մէջ ապրի մարդորդան կ'ուզէ, բայց եթէ իր առողջութիւնը, իր կեանքը, իր բարօրութիւնը վրայ տալ աչքը չէ առեր, թո՛ղ ա՛յնքան միայն յարմարի քաղաքակրթութեան կարգուսարքին, որքան կրնայ զայն հաշտեցնել բնութեան հետ :

\* \* \*

« 'Վերադարձն ի Բնութիւն » շատ մը կերպերով կ'ըլլայ, եւ կեանքի շատ մը հանգամանքներուն մէջ պէտք է : Մառերու համար սէրը մէկն է այդ կերպերէն : Սիրեցէ՛ք ծառերը : Ատոր մէջ առողջութիւն կայ, որովհետեւ կաղդուրիչ զբաղում մը կայ : Ատոր մէջ բարոյականութիւն ալ կայ, որովհետեւ ծառերը յոռի ունակութիւններու ժամանակ պիտի չթողուն, անօգուտ կամ վեասակար զբաղումներու ժամանակ բնաւ չպիտի տան ձեղի : Եթէ ծառերը սիրէք, շատ մը բաներ կան զոր պիտի չը սիրէք, եւ շատ լաւ պիտի ընէք չսիրելով : Զեր պարապ ժամերն աւելի հաճութեամբ պիտի անցընէք՝ ձեր մեծ կամ փոքրիկ պարտէզին մէջ քան

Թուղթի սեղանին շուրջը, քան գինետունի կամ գարեջրատունի մէջ, քան թեթեւսոլիկ խաղերու թատրոնի մը մէջ, որ մնայուն բողոք մըն է թատրոնի անունին գէմ։ Մառերը սիրեցէ՛ք՝ նաեւ գեղեցիկ ժամանց մը յարդարելու համար ձեր զաւակներուն, որովհետեւ ձեր ծնողական պարտաւորութեանց շրջանակին մէջ կը մտնէ նաեւ ձեր զաւակներուն ներկայ եւ ապագայ զուարճութիւններուն հոգը։ Կարեւորութիւն չունի սիրա հատցնել որ ձեր զաւակները գէշ բաներու ժամանակ չտան։ Կարեւորն ա'յն է որ կանխահոգ մտածումով անոնց ժամանակն ուրի՛շ կերպով գրաւած ըլլաք արդէն։

Բայց «Վերադարձն ի բնութիւն» պէ՛տք է նոյն իսկ մեր ֆիզիքական առողջութեան համար։ Քաղաքակրթութեան բացարձակապէս վատառողջ մէկը բերումն է որ մեր՝ քաղաքացիներուս, մեծ քաղաքներու բնակիչներուս՝ ծառերու, կանաչներու, մարգագետիններու համար ընդածին սէրը մարեր է, եւ քիչ քիչ վարժուեր ենք ամիսներով, տարիներով անոնցմէ հեռու ապրելու։

Երբ Հայերը առաջին անգամ Փոքր Ասիայէն կ. Պոլիս եկան, թէ՛ անոնք որ աղքատ էին եւ թէ՛ անոնք որ ունեւոր էին, ծառաշատ տեղեր բընակեցան, որովհետեւ այն ատեն Պոլսոյ ամենամեծ մասը կանաչութեամբ զարդարուած էր, եւ ծառերուն ընկերակցութիւնը կը վայելէին թէ՛ անոնք որ քաղաքին մէջ պարտիզաւոր տուններ ունենալու բաղդը կը վայելէին եւ թէ՛ անոնք որ քաղաքին ծայրերը՝ պարտիզաշատ արուարձաննե-

րու մէջ բնակելու հարկին ներքեւ էին։ Մենք կ .  
 Պոլսոյ հին քարտէսը տեսած ենք՝ Ֆաթիկին կ .  
 Պոլիս մտան ժամանակ , եւ այն ատեն Պոլիսին  
 ամենամեծ մասը ծառերով ու կանաչներով պա-  
 տած էր։ Ասիացի ժողովուրդի մը նոյն ճաշակը  
 պահեցին Հայերը՝ երբ մայրաքաղաքը հետզհետէ  
 շէննալով , պարտէզներ պակսեցան , եւ Բնութիւնը  
 տեղի տուաւ Քաղաքակրթութեան առջեւ։ Հին  
 ամիրաները իրենց բնակութեան համար ո՞րքան ալ  
 ըստ երեւոյթին անշուք տուներ շինէին , պար-  
 տէզի մեծ սէր ունէին ամէնքն ալ անխտիր , եւ  
 շատ ծախք կ'ընէին ծառերու եւ ծաղիկներու հա-  
 մար։ Բայց Հայ հարուստները , ետքերը՝ Պոլսոյ ա-  
 ւելի սուղ տեղուանքը տուներ շինելով կամ նախ-  
 նիքներու ճաշակը քիչ քիչ տկարանալով իրենց մէջ ,  
 5000էն մինչեւ 20,000) ոսկի տունի մը շինութեան  
 ծախք կ'ընէին առանց պարտէզ մը ունենալու։  
 Միջակօրեար դասակարգն ալ ասոնց օրինակին կը  
 հետեւի։ Պարտէզի համար հող յատկացնել եւ դը-  
 րամ վատնել աւելորդ կըհամարուի։ Աւելի հոգ  
 կը տարուի լաւ կան կարասի ունենալու , քան  
 բարձր՝ ալատկառելի ծառերով շրջապատուած աղ-  
 ուոր սիրուն պարտէզ մը։ Շատ շիտակ դիտո-  
 ղութիւն մը ըրաւ մեզի անգամ մը՝ զիտնական Եւ-  
 րոպացի մը , երբ Վերին Վոսփոր մեծ պանդոկի մը  
 մէջ կը տեսնուէինք։ Ցոյց տալով պանդոկին շքեղ  
 սալօնին պատուհաններէն երեւցող պարտէզը , ուր  
 վաղեմի խոշոր ծառերու հազուագիւտ շարք մը  
 կայ՝ ըսաւ . — « Այս դարաւոր ծառերը շա'տ ա-  
 ւելի գեղեցիկ եւ շատ աւելի արժէքաւոր զարդ

մըն են այս պանդոկին համար, քան ամէնէն սուզ կամ կարասին՝ որ կրնայ բերուած ըլլալ Լոնտոնէն կամ Վիեննայէն, որովհետեւ կամ կարասիի մասին, չկայ բան մը զոր դրամը չկարենայ ճարել Եւրոպայի մէջ, բայց այս ծառերը պարզապէս անգին են, դիւրաւ չեն գտնուիր. ստակով ձեռք չեն բերուիր, ուղուած ատեն չեն հայթայթուիր, եւ հրամայուած տեղը չեն փոխադրուիր: » Ուշիմ զգ-քոսաշրջիկ մըն ալ, Անգղիացի, որ հոն էր, խօսքի խառնուելով, զմայլանքով պատմելէ ետքը Աւրաստրիայի հանքային ջուրի կայաններուն առողջարար եւ զուարճալի կեանքը՝ բացատրեց թէ այսպիսի ջուրեր թուրքիայի մէջ ալ պակաս չեն: Բայց թուրքիա չի կրնար մրցիլ անոնց հետ, որովհետեւ խնդիրը հանքային ջուրի վրայ չէ միայն: Այն ջուրէն խմողները պէտք է նաև քալեն. այս պառյան է որ՝ միանալով այն աղի ջուրին հետ՝ պիտի տայ փափաքուած օգուան ու դարմանը: Բայց ուր կը պտըտին. — Դարաւոր ծառերու երկար եւ կանոնաւոր գիծերու մէջտեղ, 1-2-3 ժամուան տեղ հարթ հաւասար գետնի վրայ, այն բարձր եւ հովասուն ծառերուն շուքով պատսպարուած ճեմելավայրերու մէջ: Արդ, թուրքիա ունի հանքային ջուրերը: Բայց ծառ չըլլալով, ճեմելավայր ալ չկայ, եւ ճեմելավայր չըլլալով, հանքային ջուրի կայան չի կազմուիր, զբոսաշրջիկ չի դար, դարմանի կարօտ ունեւորներ չեն գար որ դրամ ձգեն երկրին մէջ: Հունգարիա եւ Աւստրիա ամէն տարի միլիոնաւոր սակի կը քաշեն օտարազգիներէն միմիայն շնորհիւ այն կանուխէն արթնցած հոգա-

ծութեան, որով այնպիսի ծառաշատ կեդրոններ կազմեր են իրենց երկրին ամէնէն նպաստաւոր կէտերուն վրայ:

Ինչպէս կը տեսնենք, ծառերը՝ նոյն իսկ վայրի ծառերը՝ անհատին համար առողջութեան էական պայման մըն են եւ երկրին համար ալ հարբատութեան աղբիւր մը: Կ'արժէ որ ամէնքս ալ սիրենք ծառերը, եւ հոգ տանինք ծառերն ու ծառաստանները շատցնելու, իբրեւ ամէնէն հաճելի, ամէնէն զբօսալի պատուարը Քաղաքակրթութեան յոռի տարրերուն արշաւանքին դէմ:

\* \* \*

## 10. ՇԱՐՄԱՂԻՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ

\*\*\*

Անոնք որ գաւառները ճամբորդելու առիթ տւնեցած են, տեսած են անշուշտ շատ անգամ սենեակի մը պատէն վար կախուած տախտակէ շրջանակ մը, որուն վրայ լարուած է բարակ, շատ բարակ ցանցի պէս մետաքսէ կերպաս մը:

Առաջին տեսնելուդ, կարկան մը կը կարծես զայն, տան տիրուհիին ասեղնագործութեան համար պատրաստուած, եւ մենք՝ Պոլսեցիներս՝ որ ստիպ անպէտ կամ գոնէ աւելորդ բաներու ճաշակը ունինք, բնաւ չպիտի կարենայինք գուշակել անոր ինչ ըլլալը մինչեւ որ չբացատրէին մեզի:

Գէթ ինծի այնպէս պատահեցաւ, եւ մայրա-

քաղաքացիի յատուկ պարզմտութեամբ մը հարցուցի, ինչ որ դաւառացի կին մը չպիտի զիջանէր ընելու : Որովհեաեւ, անոնք ամէն բան գիտեն, ամէն բան տեսած, ամէն բան սորված են, եւ ասիկա ըսած ատենանին՝ կը ջանան խօսակցութեանցդ մէջէն գողնազ չդիտացածնին, ետքը քեզի ծախելու համար՝ կարելի ևզածին չափ աժան գինով, ասոր համար իրենց գիտացածը շատ սուզ կը ծախեն : Եւ ամիսներ անցան ու ես մոռցեր էի նրբահիւս փայտածիր բոլորակը, երբ օր մը սեղանին վրայ բերուեցաւ գեղեցիկ բախտավա մը՝ ձիւնի պէս սպիտակ եւ բեկեզի պէս թափանցիկ խաւերէ կազմուած, եւ համեզ ու թեթեւ հովի պէս, ինչպէս իրենք սովորութիւն ունին ըսելու բանաստեղծօրէն :

Ես՝ որ վարժուեր էի արդէն անոնց տունէն շինուած թարմ հացին եւ հոծ խմորեղէններուն վայրկեան մը ինքզինքս Պոլիս կարծելու պատրանքը ունեցայ, ու եռանդով հարցուցի թէ ինչ ակսակ ցարենով պատրաստեր էին ատանկ գեղեցիկ հաստեայ մը : — «Մեր հացին ցորենն է » — ըսին եւ՝ զարմանքս աեսնելով՝ ժպտեցան :

Հիմայ, դասին կարդը եկեր էր, եւ բացատրեցին ինծի թէ այն մետաքսէ կլորիկ գործիքին շնորհիւ առաջ եկեր էր այս սքանչելիքը : Ու հասկըցայ վերջապէս թէ շարմաղ մըն է եղեր, ուրիէ մաղուած ալիւրը՝ ճերմակ, բարակ եւ մաքուր կ'ըլլար : Յետոյ բերին ցոյց տուին ինծի ձարմաղ մը, ուրիէ հոսած ալիւրը հասարակ խմորեղէններու կը գործածուէր, ինչպէս նաև երրորդ խար-

բալ մըն աղ ուրկէ խախալուած ալիւրը հացի կը յատկացնէին՝ թեփերէն դաելով զայն :

Երեւակայեցէ՛ք, եռ որ նազանքի ու շնորհքի գեղագիտական նպատակ մը յատկացուցնէ էի ունոր, խոհանոցի գործիք մըն է եղեր ուրեմն՝ այդ մետաքսահիւսքենազէ պատառը, սենեակին պատճի վար կախուած, նկարիչի մը վրձինին երանդները ընդունելու պատրաստ կտաւի մը նման։ Ու աըգիտութեանս վրայ կարմրելով, խօսք մը ըստծըլլալու համար, վրայ քերի թէ կը զարմանայի որ միեւնոյն ցորենէն արտադրուած ալիւրը կրնար, միայն մաղի մը փոփոխութեամբ, այդքան նրբանալ, այդքան ազնուանալ։ Ուրեմն, ցորենին տեսակը ընտիր էր, քանի որ իր մէջը կը պարունակէր այդ գեղեցիկ տարրերը :

Անկից ի վեր տարիներ անցած են, եւ զարմանալի զուգադիպութեամբ մը յանկարծ միտքս կ'իյնայ շարմաղի պատմութիւնը, եւ այն ատենի իմ միամիտ տրամաբանութիւնս, երբ կը խօսուի ու կը գրուի մեր համայքին մէկ կամ միւս մասնաւոր դասակարգին վրայ քննադատօրէն :

Ո՞հ, շատ անողոք կերպով կը դատափետենք ինքզինքնիս, մեր եկեղեցականները, մեր ժողովականները, մեր դաստիարակները, մեր խմբագիրները, մեր բժիշկները, մեր փաստաբանները, մեր կիները։ Սակայն անոնց մէջէն չէ որ ելած են ստէպ, այնքան լուրջ ժողովականներ, այնքան կղերականներ, հմուտ ուսուցիչներ, տաղանդաւոր գրագէտներ, գիտուն բժիշկներ, օրէնսդէտ իրաւաբաններ, առաքինի կիներ։ Եւ ասոնք չե՞ն ա-

պացուցաներ թէ մեր ցեղին բնական նկարագիրը  
չէ որ վատֆար է իր տեսակին մէջ, որովհետեւ  
դժնիկին թուփին վրայ վարդ չի բռւանիր:

Ինչ որ կը պակաի՝ մաղն է միայն:

Եթէ գաւառացի անպշէն կնոջ նման, մենք ալ  
իմաստութիւն ունենայինք զանազան խարդալներ  
յատ։ ացնելու մեր հանրացին կեանքին խմորը կազ-  
մող զանազան անհատներուն համար, եւ ինչպէս  
գիտէ տանտիրուհին հացին ալիւրը շօթի չգործա-  
ծել, եթէ մենք ալ ուսուցչութիւն ցանձնէինք ա-  
նոնց որ կօշիկ կարկանդ գիտեն, եւ եկեղեցակա-  
նութեան չբարձրացնէինք զանոնք որ նպարավա-  
ճառութեան միայն կը յար Տարին, ամէն մարդ իր  
բուն տեղը պիտի գտնէր ապահովապէս, անկա-  
րողը կարողին տեղը անցնելով չպիտի ծաղրուէր ։  
կարողն ալ անկարողին գործը կատարելով՝ չպիտի  
տառապէր:

**ՄԵՂՔ ՈՐ ՀԱՐՄԱՊիՆ ԴՐՈՒԹԻՒՆՔ անծանօթ մը-  
նացած է մեր կեանքին մէջ:**

ՍԻԿԻԼ



## Զ. ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆԸ



Իմաստասիրութիւնը կամ փիլիսոփայութիւնը առանձին գիտութիւն մ'է այսօր. սակայն իր մեջ կը պարփակէ շատ մը գիտութիւններու ոգին: Նախապէս. փիլիսոփայութիւնը եղած է ամփոփոյքը բոլոր ծանօթութիւններուն, յետոյ՝ Սոկրատ Յոյն իմաստակրին օրով՝ անիկա եղած է մառդը ուսումնասիրելու գիտութիւնը, ու անկէ եթին է որ, ըբնորիւ Տեքարդի, մտած է իր այսօրուան որու սահմաններուն մեջ: Իմաստասիրութիւնը հինգ մասեր կը բովանդակէ. — Հոգեբանութիւն, Ցամաքանութիւն, Բարոյագիտութիւն, Աստուածխօսութիւն եւ Բնազանցութիւն: Յետոյ, ասոնցմէ դուրս, կայ նաև իմաստասիրութեան պատմութիւնը, որ կը բննէ, կը խուզարկէ եւ կ'ուսումնասիրէ այն զանազան փուլերը որոնցմէ անցած է այդ տարածուն ու բազմակողմանի գիտութիւնը, տարիններու ըշանին մեջ, իր ծնունդ առնելին ի վեր:

Մատենագրութեան մեջ՝ իմաստասիրելու երկու կերպեր կան միւս. նախ՝ զուտ իմաստասիրութիւնը եւ, երկրորդ, այն տեսութիւնները, այն դրութիւնները՝ որոնք իմաստասիրութեան հետ անմիջական յարաբերութիւններ ունին: Եւրապայի մեջ զուտ իմաստասիրութեամբ զբաղող տաղանդներ եղած են Սբինօզա, Տեքարդ, Օկիւսդ Քոնք, Վիքոր Քուզէն, Քանդ, Հեկել եւ բազմաթիւ ուրիշներ. իսկ երկրորդ, աւելի դիւրամաշչելի իմաստասիրութիւնը ըրած են Գլու Պեռնար, Ժօֆրուա-

Սկնդ.-իլեռ, Արակօ, Շարօպրիան, Ժ. Ժ. Ռուսօ, Եւն, Եւն.: Մեր մէջ, անուուց դժբաղգաբար, շատ հազուազիւտ տաղանդներ միայն կրցած են ինքզինքնին նուիրել ամբողջովին զուտ իմաստափրական աշխատութիւններու. ատոնց մէջ, մատի վրայ համերելով, կրնանք յիշել միայն Գալուս Կոստանդեանը, Նդիա Տէմիրնիպատեանը եւ Ռ. Պէտրովէանը: Միւս նիւղը, (սանկ ըսելու համար, գրական-իմաստափրական, նկարագրական-իմաստափրական, խորհրդածական - իմաստափրական ճիւղը) իիչ մը աւելի մշակուած է մեր մէջ: Նկատագրական-իմաստափրական են նոս դրուած կտորներուն մէջ, զոր օրինակ, Զիֆրէ Սարաֆի «Երկու շրջանակներ»ը. մեր նաօակներուն եւ մեր միտերուն համար այս նիւղը աւելի յարմար նկատուած է տակաւին: Խորհրդածական եւ գրական իմաստափրութիւնը մշակած է մեր մէջ Յ. Մրմերեան:

Իմաստափրական գրուածքի մը, մանաւանդ զուտ իմաստափրական գրուածքի մը երկու ամենակենսական յատկութիւնները պէտք է ըլլան՝ Ակրոս, այսինքն կարգ՝ բացատրութեան մէջ, եւ ոճի յստակութիւն: Այս պայմանները բացարձակապէս անբոնաբարելի են, մանաւանդ անոր համար ու իմաստափրական նիւք մը, տեսութիւն մը, ինքնին արդեն կննուու ըլլալով գրերէ միշտ, բացատրութեան կարգն ու ոճի յստակութիւնը պէտք է անպակաս ըլլան, գրուածքը անհասկնալի խառնակութեան մը չվերածելու համար:

## 1. ԳՈՐԾԻ ՊԱՏՃԱՌԻՆ ՎԿԱՑՈՒԹԻՒՆՆ Է

(ԲՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ)

Երբ Բնական Պատմութիւնը մեր տեսութեան առջեւ կ'իյնայ, մեր՝ որ առանց շահու ոչինչի կը յարինք, մեր՝ որ եթէ ոչ այլ ինչ, գոնէ հաճոյք մը զգալու եւ հրճուղութեան մէջ վայելելու շահունինք, հարցում մի կուգայ միտքերնիս :

Ի՞նչ օգուտ զայն կարդալէ :

Իբր մարդ եւ իբր հաւատացեալ մարդ, կրկնակի տեսութեան մէջ կը տարածուինք եւ կը տեսնինք թէ, մարդիկ ուղղակի յարաբերութիւն ունին կենդանական աշխարհին հետ, կենդանիքն իրենց բերքն ու շահը եւ իրենց վնասն ու վասանդը ունին . բուրդը, մորթը, կաթն ու կարագը, եղն ու եղջիւրը, դեղն ու դարմանը ընդունելնուն պէս թոյնի դեղթափին ու դիշատումին դիմադրութեանը հարկն ալ կայ : Երբ աչքի առջեւ կ'ունենանք կենդանական աշխարհի սքանչելիքը, որ միտքին հիացումը կը վառէ, եւ մանաւանդ երբ մարդն ալ կենդանիներու կարգին վերաբերելով իր գտնուած սեռին վրայ ծանօթութիւնը անհրաժեշտ կ'ըլլայ՝ ալ անկարելի կը դառնայ այս գիտութեան օգտակարութիւնը չճանչնալ :

Իսկ թէ ո՞վ է Աստուած, ո՞վ է այս վերացական գաղափարը, եթէ մօտէն գիտնալ ուղող կայ, Բնական Պատմութիւնը իր լաւագոյն առաջնորդը

պիտի ըլլայ, վասն զի՝ ինչպէս հեղինակութեան մը եւ շինութեան մը անթերի եւ հիասքանչ հիւսքը հեղինակին ու ճարտարապետին կորովն ու մածութիւնը կրնան հաստատել՝ նոյնպէս ճարտարահիւս ձեռագործ մը, որուն գործադիրը բացակայ է, անտեսանելի արարիչը ու իր անազօտ հանճարը կը փայլեցնէ, վասն զի գործը պատճառին վկայութիւնն է:

Բնական պատմութիւնը Պիւֆօնին փառքն է. անո՛վ փայլեցաւ ան. հին եւ նոր փիլիսոփաներ շատ սիրեցին զայն եւ իրենց սիրովը հաստատեցին անոր օգտաւէտութիւնն ու հաճելիութիւնը: Հումպուտ, Պիւմէնպախ, Կիւէր, Ռիշառ երբեք ձանձրոյթ չղղացին իրենց կեանքին մեծ մասը անոր ուսմանը տալով. մանաւանդ Ռիշառ շատ նշանաւոր է:

Դառն ճշմարտութիւն մ'է որ մենք այս գիտութեան բոլոր հրաշալիքը պատմելու կամ լսելու ատեն, պիտի չկրնանք անկարօտ կերպով բացարել զայն մեր լեզուով, այլ երբ բառ չգտած ժամանակնիս, բառ ալ չկրնանք շինել, օտարէն փոխառութիւն պիտի ընենք, որովհետեւ մեր նպատակը՝ հայերէն խօսելէն աւելի, գիտութիւնը կամ կենդանիներու անծայր աշխարհը նկարագրել է:

Բնական պատմութիւնը, զոր Histoire naturelle կը կոչեն Գաղղիացիները, բնութեան մէջ գունուղ մարմիններուն բունը, անոնց բնութիւնը, անոնց ներքին ու արտաքին կազմութեան գործն ու արտաքերութիւնը կ'ապացուցանէ:

Բնական պատմութիւնը գլխաւորապէս երկու մասի կը բաժնուի:

1. Անգործարանաւոր մարմիններ. — 2. Պործարանաւոր մարմիններ։ Անգործարանաւոր մարմիններն՝ ընդհանրապէս կրային կամ հանքային բերքերն են, զոր օրինակ, երկաթ, պղինձ, կապար, պաղլեղ, կիր, քար, հող, եւն. եւն։

Իսկ գործարանաւոր մարմինները կրկին երկուքի կը բաժնուին, 1. Բուսական, կամ անոնք որ մինա՛ անունի եւ սերումի գործարաններ ունին, 2. Կենդանական կամ անոնք որ անունդի եւ սերումի նաեւ շարժումի եւ զգացումի գործարաններ ալ ունին։

Կենդանիները որ բնական պատմութեան բաժնին մէկ. մասն են, մեր դասախոսելի կտորն է միայն։ Փիղն ու ուղարքը գիտնալով՝ երբ մրջիւնէն խիստ փոքր՝ աչքով անտեսանելի լսեռնիկներ ու մեկնակներ կը ճանչնանք, կ'ապշինք թէ ասոնք ալ բերան ունին, գործարան ունին, կենդանի են անոնց պէս։ Այո՛, զի հեղինակը խիստ ճարտար է։

### ԹԱՅՈՒԼ

ՄԱՆ. — Այս հատուածին հեղինակն է Մկրտիչ Թօղեան, կրտսեր եղբայր Առաքել էֆ. Թօղեանի Թաթուլ, իր յաջողակ բժշկական ուսանողի անուն ունենալէ զատ։ Իր ուսուցիչ ալ դիրք ունէր Մայրաքաղաքիս մէջ. 1873—74ին Բնական Գատմաւթիւն եւ ուրիշ զիտական ճիշերու ուսուցիչ էր Հիսար Տիպի Մէզպուրեան երկսեռ վարժարանին մէջ ուր իրեն աշակերտած է այս դիրքին հրատարակից։ Անցեալ օրերու յիշատոկ մը եւ ուրացեալ ուսուցիչին դասախոսութենէն նմոյշ մը տալու համար առաջ կը բերուի այս հատուածը։

Ս. Դ.

## 2. ԿԵԱՆՔԻ ՆՇԱՆԱԿՈՒԹԻՒՆԸ

Ի՞նչ է կեանքը, ի՞նչ է Մահը, — ո՞վ կը խորհի այդ երկու ամենակարեւոր խնդիրներուն վրայ և — Ո՞չ ոք, երբ կեանքն երջանիկ կը սահի . ամէն ոք՝ երբ մահը մօտալուտ է : — Լոկ իմաստաէրն է որ թէ՛ մէկուն եւ թէ՛ միւսին վրայ անդուլ կը նայի այնպիսի ակնարկով որուն մէջ կը կարդաւ եթէ ոչ անտարերութեան ստուերը, գէթ արդահատութեան նշոյլը : Մեր մէջ՝ Գրասէր Ատոռն է որ ո՞չ իր սրատես աչքը կը գոցէ առանց ողջոյն մը տալու հրաշալի բնութեան, եւ ո՞չ թափանցիկ գրիշը մէկդի կը թողու՝ առանց կոչում մ'ընելու մահուան : Մէկը առանց միւսին չէ կարող ըմբռնել, մէկը միւսին լրումը, պսակը կը հռչակէ : Եւ իրաւունք ունի վասն զի կեանք ու Մահ այնպիսի յարակցութեամբ կապուած են . միեւնոյն երեւոյթին այնպիսի անբաժանելի բարեշրջումն են, որ՝ տարբեր տեսակէտով՝ ինչ որ ոմանց կենդանութիւն կը թուի՝ ուրիշներուն մեռելութիւն կը թուի եւ փոխադարձաբար :

Եւ քանի՛ քանի՛ մարդկային արարածներ այս պատրանքին ենթակայ գտնուելով՝ իրարու հակառակ եղրակացութեան կը համնին, երբ վէճը կեանքի եւ Մահուան վրայ է : Երբ մէկը՝ կեանքը երկնատուր չնորհ մը, անընդհատ վերակենդանութիւն մը կը նկատէ, ուրիշ մը՝ դէպի ի անմահու-

թիւն՝ փշալից շաւիղ մը, իմաստունը խնդիրին գործնական կողմը շօշափելով կը հարցնէ. — Ե՞րբ կեանքն երջանիկ եւ Մահն ապերջա՞իկ է:

Այդ իմաստուններէն մէկն է Ս. Սմայլս, իմ սիրական հեղինակս, որուն նմանները եթէ շատնային, անտարակոյս մարդկային ազէտաներու մեծ մասը կը նուազէր անհամեմատ: Եւ ի՞նչ ուշագրաւ ոճով՝ մանաւանդ ի՞նչ ճշմարիտ մարդու սրտով կը նկագրէ ան, իր մէկ գործին մէջ, կեանք՝ եւ Մահուան բնութիւնը: Սմայլս մարդկային պարտքին կատարման մէջ կը դնէ մարդկային կեանք՝ մեծութիւնն եւ մահուան անմահութիւնը, թո՛ղ ըլլայ այդ կեանքը մինչեւ իսկ սահմանափակ: Սովորական կարծիքներու հակառակ՝ թշուառ կը նկատէ այն հասարակ անհատն որ ձախորդութիւն չէ կրած, քանի որ, բարի կամ վատ, փորձութեանց բովէն չէ զտուած: — Տեսա՞ր սա ունեւոր եւ յաջող անհատը, կը գոչե: . քանի բարեբախտ է ան: Սակայն ստիպ կեանքի մէջ նուազ յաջողը մեծագոյն բաժինն ունի կեանքի ներքին ուրախութեան մէջ: Եւ կայ մահկանացու մը որ Կէօթէէն աւելի շքեղ կեանք մը վայելած ըլլայ: Առողջութիւն, պատիւ, հանճար, փառք եւ աշխարհային հարստութիւն կը վայելէր արդարեւ եւ սակայն ինք կը խստովանի որ իր կեանքի բոլոր շրջանին մէջ, կեանք մը որ ութսունն անցած էր, հաղիւ հինգ շարաթիչ չափ լիուլի ուրախութիւն վայելած է: Եւ ուրիշ քանիներ: Եթէ մեր կեանքը միշտ արեւալի, անստուեր, անվիշտ անցնէր, բնաւ կեանք՝ գէթ մարդկային՝ չպիտի կոչուէր: Ամէնէն երջանիկ անհատին կեան-

Քը բազմակնճիռ հանգոյց մըն է՝ տրամութեան եւ ուրախութեան թելերով հիւսուած։ Մեր խնդագին օրերու պատճառաւ։ Ցաւու խիմնդ հնտղհետէ կը պաշարեն կեանքը, մահուան շուքն իսկ աւելի հրապուրենի կը գործէ զայն, մեզ աւելի սերտիւ կը կապէ ցորչափ երկրի վրայ ենք։ Երբ մահը գայ մտնէ տան մը մէջ՝ այլեւս իմաստասիրելու ժամանակ չի թողուր։ Արտասուալից աչքերն այլեւս չեն տեսներ, այլ միայն կ'զգան, թէեւ աւելի պայծառ աղիալ տեսնեն անոնք ժամանակի հողովմամբ քան այն մարդիկն որ բնաւ վիշտ չեն տեսած։ Իմաստուն մարդը քիչ քիչ կը սարվի մած բան չյուսալ կեանքէն, այլ կը նկրաի ուղիղ եւ արդար միջոցներով յաջողութեան համնիլ, միշտ ձախորդութեան պատրաստ ըլլալով։ Ինչ օգուտ ունին տըրտունջ ու ողբ՝ կենաց վաղանցութեան եւ ապերջանկութեան դէմ, կեանքը՝ որ մարդուս կազմուածքի, բնաւորութեան, մտային եւ բարոյական հանգամանքին համեմատ, երջանկութեան տարբեր գոյնով ու ձեւով կը ներկայի։ Զուարթ միտքը կեանքը խնդութեամբ կ'ընդունի, մելամաղձիկը՝ դժգոհութեամբ։ Եւ իրօք ստէպ անհատական յօժարութեանց հայելին է կեանքը։ Կարեւորն է մարդու համար կատարել իր պարտքն իր գըտնուած շրջանին մէջ՝ որքան անշուք ըլլայ ան, վասն զի պարտաւորութիւնն է միայն ճշմարիտը, որու կատարման մէջ կը գտնուի նաեւ ճշմարիտ գործունէութիւն եւ մարդասիրութիւն։ Բարձրագոյն կեանքի նշանարանն ու նպատակն է պարտա-

ւորութիւնը, որմէ կը ծագի ներքին երջանկութիւն. անոր գիտակցութիւնն ու լրումն, ինչպէս կ'ըսէ ժ. Հէրպէրդ, կ'ընծայէ երաժշտական քաղցրութիւն՝ մինչեւ իս'լ գիշերուան միջոցին։ Հետեւապէս՝ երբ այս երկրի վրայ մարդ աւարտէ՝ հարկի, պարտաւորութեան, սիրոյ պաշտօնը, շերամին նման՝ որ կը հանէ իր բոժոժն ու ապա կը մնոնի հանգիստ, այն ժամանակ կրնայ ինք եւս անցնիլ մահուան գիրկն իբրեւ քուն եւ, իր գործունէութեան անշահ կամ օգտաշատ արդիւնքին համեմատ, իր գլուխը դնել փոշիէ կամ լուսեղէն բարձի վրայ։

### Յ. Ա Ն Հ Ո Ւ Ն Ը

(ԽՈՉԱՆՔ)

Ցրտի՞ն՝ հողմակոյ գիշերն ընդմիջած է։

Սակայն մտքիս ատեանին մէջ՝ չգիտեմ ո՛ր արեւէն՝ չքնաղ տիւ մը յանկարծ կը փայլատակէ։ շօշափելով հին գաղափարներս, որ հոն կը հսկեն յանդուգն լոռութեամբ։

Անթրթիու անորակ ձայն մը՝ ելեկտրաբար ցընցելով պտուտկող այդ գաղափարներուս առանցքին՝ հոգիիս խարիսխը, «Եկո՛ւր, կը գոշէ, քեզի ցո՛յց պիտի տամ Անհունը»։

Կ'զգամ որ ազդում մըն է այն՝ սուր, նոր ու բարձր՝ որով նաեւ շատ բուռն։

Կ'հաւատամ որ խորհրդաւոր հրապարակ մը ինծի պիտի կարապետէ այն, վասն զի գիտակից եմ որ այս շրջմոլ հողեղէն հրապարակն ատելու պատճառներս չատ հզօր են, գիտակից եմ որ մարդիկ քանի՛ ինէ խորշին, Ամբաւ գութն այնքան աւելի գուրգուրանքով ասպարէզ կը բանայ ինծի :

Եւ ինք գիտէ ալ որ ես տարփաւոր մ'եմ անհունին :

Այս անդամ հզօր, չատ հզօր կը թուին ինծի՝ այն թեւերը, որ ինք կ'ընձեռէ ինծի :

Ու ձայնին ետեւէն կը սուրա թ մըրկոտն՝ արեւէն թեթեւ, ամպէն մաքուր, լոյսէն արագ :

Րոպէ մը՝ ահա գիշերին սահմանէն վեր անցած եմ, րոպէ մըն ալ՝ արդէն գլած եմ արեւը, եւ միւս պոնդ մը՝ ահա իբրեւ անդունդներու կը նայիմ աստղերուն լէգէոնին :

Հոնկէ՝ մեր գունարը չքացած է, արեւն հիւլէ մը կ'երեւի, ու ես՝ թէպէտ մտքով ահաքրտնած, նայուածքով հոսած ու հոգիով դանդաջոտ՝ կեցած տեղէս կրնամ ափացի չափել արփային պարունակը :

Երանական սօսաւիւն մը աշխարհակալած է բռվանդակ էութեանս մէջ : Յաջողած եմ մտքիս պատուհանէն դուրս թռիլ :

«Ելի՛ր, անդամ մըն ալ ելի՛ր, կ'որոտայ ձայնը, եւ սո՛ւր ելի՛ր : »

Հոգի ա՛յլ, էութիւն ա՛յլ . կ'ելլեմ գրէթէ խոնջած : Հաստծ եմ արդէն անգոյն վայրը, որ ժամանակին հետ տարրախառնուած կը բիւրեղացընէ թաքուն լուութիւն մը . ա՛լ ո՛չ աջ կայ հոն ո՛չ ձախ .

հոգիս՝ խորհուրդներս՝ բոլորն ալ շոգիացեալ խուճապներ դարձած՝ կը սուրան ետեւէս . — ա՛լ լոկ ես մը մնացած եմ, մշտնջեան բովանդակին մէջ հեւացող ես մը միայն :

« Անգամ մըն ալ զօրացի՛ր ու փորձէ վարդել, թերեւս ճանչնա» Անհունը, անգամ մըն ալ, մա՛րդնկուն : »

Յետին ճիգ մը կը բռնկցնէ զիս, ճիգ մը՝ աւելի դուրսէն քան ներսէն՝ ինէ : Հասած վայրս ո՛չ զէնիթ ունի ո՛չ նատիր . հոն ա՛լ անմուտէ ադամանդի լոյսն՝ աննյւթական եւ հսկայ ճակատէ մը բղխող, որ քանի՛ սուրամ՝ ետ կը փախչի :

Ներսի դուրսի կորովներս սպառած են ա՛լ, եւ միայն կէտ եսս կը դողդոջէ զահանդած՝ ընդհուպ չքանալու ահով :

Վերջին հագագովս կը գոչեմ.

« Ուր է ծայրն այս անարձագանդ դարպասին եւ ով՝ անոր Տանուտէրը : »

Սպիտակ շաշիւն մը՝ ահե՛ղ, հրաթե՛ւ՝ համակ նոր՝ համակ կամք հնչուն՝ կը դղորդայ անկողմ կողմերէն :

« Լսէ՛, մնկնած տեղէդ մինչեւ հոդ որչափ հանգրուան առիր՝ ծայրեր են անոնք անհունին. տեղդ՝ ուր կեցած ես՝ ծայրն է անհունին . յաւիտեան մըն ալ ընթանաս՝ դարձեալ սկզբնական ծայրը կ'ըլլաս անհունին . միւսն անծանօթ է . անոր անհունութիւնը միայն ճանչնալը ներռած է մարդուն : Լայն է վայրը, լայն ժամանակը, լայնատարը յաւիտեանը, այլ ամենալայն է անհունը, — Գոյութեան ամէնէն խրոխտ պատճառն ետեղակալ

զոր համբոյրս՝ յաւիտեանը՝ կը չափէ, եւ որուն մէջ մեղքի շիթ մըն էիր դուն, որուն ծայրն ես միշտ հոս եւ վարը՝ հոն, ուր հարկ է քեզի դառնալ։ Ես միշտ նոյնն եմ։»

Եւ կը դառնամ ուժգնագոյն անկումով։ Եւ հոս նորէն՝ վարը, անվայրափա՛լ շրջանակին մէջ ես զիս կը գտնեմ քառակուսի շփոթ մը, մասուան զարդ մը, չքոտի պուպրիկ մը, խաղալիկ՝ վայելի անձնիշխանութեանս, յոգնած օրհասին դէմ ես զիս կ'զգամ ունայն ճիգ մը՝ տիսե՛ղծ այշայլակ։ Եւ զուր կը փնտռեմ մեղքիս կոծումներէն ազատ հանգրուան մը՝ խոկալու համար անոր, որ միշտ մեծ նոյնն է։

Այո՛, խոկալու համար Անոր, որ միշտ Մեծ նոյնն է։

### ԱԿՈՒՄԻՑ

(Յ. Գ ՄՐԿԵԱՆ)

## 4. Ն Բ Զ Ա Խ Ա Կ Ն Ե Բ Բ



Ունեւորի զաւակ, երկու եղբայրներ, իրիկուան դպրոցէն արձակուած՝ եկեր են մեծ պողոտային վրայ, փայտէ շրջանակ դարձնելու։ Marin Վէսթօն, թաւիշ տաբատ, մետաքսով ծաղկաւէտուած երկայն սեւ գուլպաներ, գեղին կօշիկ։ Սիրուն, առոյգ տղաք, կը զարնեն, կը վազին, կը առւրան հովի պէս՝ իրենց նուրբ, լայնծիր, թեթեւուի շրջանակներուն քովէն՝ խնդալով, ճճուելով,

կատակելով եւ լայն ու հարթ ուղիին ամբողջ երկայնքին ու դարձքին վրայ, ահագին շրջանակ մըն ալ իրենք կազմելով այդպէս՝ կը դառնան, կը վերադառնան, կը հասնին, սաստիկ մրցումի մը մէջ խօլացած, փրփրած, հեւ ի հեւ։

Իրենց տարեկից տղայ մը, ա՞ն ալ դպրոցական, հաւանօրէն իրենց դասակից, ու թերեւս անոնցմէ ալ յաջող դասերուն մէջ, բայ, աղքատ՝ շատ աղքատ։ Վրայ գլուխ չկայ, տարատը մասով կարկըտած, մասով նորէն պատուած, կօշիկներուն ճեղքերէն երեւցով կոչտ թելերով հիւսուած գուլպաներով, հինկէկ շապիկ մը՝ բաճկոնին տակը. մագերը՝ խառն ի խուռն։ Տակառի մը վրայէն, երկաթ պղտիկ շրջանակ մը բրցուցած բերած՝ ա՞ն ալ կը զարնէ, կը վագէ, կը դառնայ՝ քրտնոտ, փրփրած, կասկարմիր։ Զեռքը հաստ փայտի կտոր մը՝ կը զարնէ ու կը զարնէ, երկաթէ ծուռումուռ շրջանակին՝ որ սաստիկ շաշիւնով մը կը դիմադրէ, ծոյլ ու դանդաղ, թապլ ի թապալ գալով, ամէն վայրկեան իյնալու հակամէտ, միշտ ցնցուելով հարուածներու տակ, ու քարերուն առջեւ, միշտ անկանոն ցատքրտուքներով ու երերումներով թաւալգոր։

Աս ալ իր շրջանը կ'ընէ, բայց պղտիկ։ Աս աւ կը մրցի իր հասկցած կերպովը ու իր սեպհական միջոցովը։

Անոնց հետ, միեւնոյն վայկեանին, ճամբայ կ'իյնայ, միեւնոյն ուրախութեան աղաղակներով։ բայց, անոնք կը սահին, կը սուրան, կը թռին, մինչ սա՝ իր մանր ու ծոյլ երկաթ շրջանակին հետ իյ-

նալով, ելլելով՝ կը բացուի, կը հեռանայ մեկնակէտէն՝ այնչափ միայն, որչափ աչքը կը կտրէ, անոնց վերադարձին հետ հասնելու համար միեւ. նոյն տեղը, միեւնոյն վայրկեանին, միեւնոյն յաղթական խօլ գոչերուն մէջտեղը:

Վաղը կեանքի մէջ ալ նոյն բանը պիտի ըլլայ: Տարեկից իրարու՝ միեւնոյն ասպարէզին մէջը պիտի իյնան թերեւս, ու ազքատ տղան՝ աւելի յաջողակ հաւանօքէն իր նախկին ընկերներէն, ու դոնք իր պետերը հիմա՝ պիտի մրցին, պիտի սուրան, պիտի թռչին, աւելի մեծ շրջանակներով, աւելի լաւ շրջաններ ընելու համար. մինչ ինք՝ միշտ կարճ, իր ծուռիկ մուռիկ, ծանր ու կախկախ երկաթէ շրջանակովը՝ իր ապրուստի անձուկ շրջանակին մէջը պրկուած, պիտի վազվոտէ անոնց քովն ի վեր, միեւնոյն աղաղակներուն մէջ, միեւնոյն վայելքին խարկանքը տալ ուղելով ինքզինքին:

Բայց ի՞նչ պիտի ընես, ա'տ է կեանքը: Ամէնքն ալ պիտի վազեն, ո՛րը քիչ, ո՛րը շատ. ամէնքն ալ պիտի վազեն ո՛րը աղէկ, ո՛րը գէշ. բայց ամէնքն ալ պիտի վազեն վերջապէս՝ անխտիր, ու համիլ անվրէպ, — իրենց վախճանին: — Ի՞նչ ընել, կեանքն է ադ:

## Ծ. ՄԻՍՑԻՔԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ ԿԵԱՆՔԻ ՄԷՋ

### ՍՈՒՐԲԵՐԸ

Ի՞նչ անբաղդատելի շարք, այս շարքը անշահաբնդիր կեանքի անհամար հերոսներու, ի՞նչ երեւոյթ բարձր բարեշնորհութեան, ի՞նչ ազնուականութիւն, ի՞նչ բանաստեղծութիւն։ Կան որ խոնարհ են ու կան որ մեծ դիտնականները կան ու պարզամիտները, աննշաններն ու նշանաւորները, բայց չեմ գիտեր մէկ հատը որ սովորական երեւոյթ ունենայ։ Ամէնքն ալ ինծի կ'երեւան ինչպէս որ կը ցուցնէ զանոնք ձիոդդօ, վեհաշուք, յանդուզն, երկրաւոր կապերէ անջատուած, եւ արդէն այլակերպուած։ Թիչ հաճելի են անոնք դրական մտքին։ բայց վերջապէս, ո՛րչափ անոնք կեանք աւելի, լաւ հասկցան, քան անոնք՝ որ զայն շահի անձուկ հաշիւ մը, փառասիրութեան եւ սընապ սրծութեան ողորմելի պայք սր մը կը նկատեն։

Ամէնքն ալ, սքանչելի բանաստեղծներ եղան։ բայց սովորաբար ծայրայեղութեան կ'երթան ու մեզ կը սարսափեցնեն իրենց հոգեկան բորբոքումով։ Ասոր համար է ո՞ո իրենց հոգին այնչափ յաճախ տիսուր ու ցաւագին է։ Անոնցմէ շատերը շատ տառապած են՝ որովհետեւ ինչ որ մեծ է եւ բարձր՝ իր մէջ իսկ ունի իր տանջանքը, եւ մարդկութեան սովորական ճամբաններէն ելլելուն համար իր մեծութեամբն իսկ կը պատժուի։ Սուրբե-

րուն յաղթանակի վայրկեանը իրենց մահուան վայրկեանն է անշուշտ։ Իրենց կեանքին չեմ բաղձար, բայց իրենց մահուան կը նախանձիմ։ Այդ փառաւոր ու հանդարտ վախճանները տեսնելով՝ հոգին կը բարձրանայ, եւ կը զօրանայ, մարդ աւելի համարում կ'ունենայ մարդկային բնութեան համար, կը համոզաւի որ այդ բնութիւնը աղնիւ է եւ թէ կարելի է անով հպարտանալ։

... Մտածում մը որուն վրայ մարդ չի կրնար կանգ առնել առանց տրամութեան, ան է որ՝ ա՛լ սուրբ չպիտի ըլլայ։ Աստուծոյ զաւակներուն ցեղը յաւիտենական է, եւ մեր դարը, մեծ բաներով այնչափ աղքատ, ուրիշ դարէ մը աւելի զուրկ չէ բարի ու գեղեցիկ հոգիներէ։ Բայց այդ հին ձեւով սուրբերը, այնչափ խրոխատ կերպով կանգուն այդ մեծ արձանները, մարդկային բնութեան տեսլական ու ասառածածային կողմին այդ բարձր ներկայացումները, ահաւասիկ ինչ որ ալ պիտի չտեսնուի։ Բանաստեղծութեան սեռ մըն է որ ա՛լ լըմբնցած է, ինչպէս այնչափ ուրիշներ։

Է. Ռ.

## Յ. ՄԻՍՏԻՔԱԿԱՆՈՒԹԻՒՆԻ

### ԱՐԴԻ ԲԱՆԱՍՑԵՂԾՈՒԹԵԱՆ ՄԷջ

ԱՌ ԱՍՏՈՒԱԾ

••••

Ո՞վ իմ Աստուածս, դուն զիս սիրով խոցեցիր,  
— Եւ դեռ խոցը կը կոտայ կոր, — Ո՞վ իմ Աստուածս, դուն զիս սիրով խոցեցիր:

Ո՞վ իմ Աստուածս, քու վախդ զիս զարկաւ, —  
Եւ այրուցքը դեռ հռո կը վառի կոր, — Ո՞վ իմ Աստուածս, քու վախդ զիս զարկաւ:

Ո՞վ իմ Աստուածս, հասկցայ որ ամէն բան անարդ է, — Եւ քու փառքդ իմ մէջս հաստատուեցաւ, — Ո՞վ իմ Աստուածս, հասկցայ որ ամէն բան անարդ է:

Խեղդէ՛ հոդիս քու Գինիիդ ալիքներուն մէջ, —  
Հալեցուր կեանքս քու սեղանիդ հացին մէջ, —  
Խեղդէ՛ հոդիս քու Գինիիդ ալիքներուն մէջ:

Ահաւասիկ արիւնս զոր չթափեցի, — Ահաւասիկ մարմինս՝ տանջանքի անարժան, — Ահաւասիկ արիւնս զոր չթափեցի:

Ահաւասիկ ճակատս որ կարմրիլ միայն գիտցաւ, — Քու պաշտելի ոտքերուդ իրբեւ պառուանդան, — Ահաւասիկ ճակատս որ կարմրիլ միայն գիտցաւ:

Ահաւասիկ ձեռքերս որոնք չաշխատեցան, —  
Կրակ ըլլալու համար չքնաղ խունկին, — Ահաւասիկ ձեռքերս որոնք չաշխատեցան:

Ահաւասիկ սիրտս որ ի զուր միայն բարախեց, —

Որպէս զի դողդղայ Գողգոթային փուշերուն վը-  
րայ, — Ահաւասիկ սիրառ որ ի զուր միայն բա-  
բախեց :

Ահաւասիկ ոտքերս՝ անոտի ուղեւորներ, — Որ-  
պէս զի վազեն քու չնորհիդ աղաղակին, — Ա-  
հաւասիկ ոտքերս՝ անոտի ուղեւորներ :

Ահաւասիկ իմ ձայնս, անհամբոյր ու ստախօս  
ազմուկ, — Ապաշխարութեան կշտամբանքներուն  
համար, — Ահաւասիկ իմ ձայնս, անհամբոյր ու  
ստախօս աղմուկ :

Ահաւասիկ աչքերս՝ սխալմունքի լուսանցքներ,  
— Որպէս զի մարին աղօթքին արցունքովը, —  
Ահաւասիկ աչքերս՝ սխալմունքի լուսանցքներ :

Ախ, դուն՝ նուիրման ու ներման Աստուած,  
— ի՞նչ է այս հորը իմ ապերախտութեանս, —  
Ախ, դուն՝ նուիրման ու ներման Աստուած :

Սարսափի՛ Աստուած, Աստուա՛ծ սրբութեան,  
— Ախ, իմ մեղքերուս այս սե՛ւ անդունդը, . . . —  
Սարսափի՛ Աստուած, Աստուա՛ծ սրբութեան :

Դուն, խաղաղութեան, ուրախութեան եւ եր-  
ջանկութեան Աստուած, — Իմ բոլոր վախերս,  
բոլոր իմ տգիտութիւններս, — Դուն, խաղա-  
ղութեան, ուրախութեան եւ երջանկութեան Աստ-  
ուած :

Դուն ասոնք ամէնքը, ասոնք ամէ՛նքը գի-  
տես, — Եւ թէ ո՛չ մէկը ինծի չափ խեղճ է, —  
Դուն ասոնք ամէ՛նքը, ասոնք ամէ՛նքը գիտես :

Բայց ինչ որ ունիմ, Աստուա՛ծ, քեզի՛ կուտամ :

## 7. ԿԵԱՆՔԻՆ «ԺԱՐԵԳԼՈՒԽ» Բ

—————♦————

Հսկայ ու ծերունի ժամացոյցը, որ սա տեղ, գէմս, կախուած, իր մշտնջենական ժամանակը կը հողովէ, տեւականօրէն ու անսայթաք, հիմա պիտի թեւակոխէ իր տարիքին դադաթնակէտին, տասերկուքի սահմանները, — անխոտոր հանդրուանը՝ իր կեանքին շրջանին մէկ հատուածին, — ուրկէ ետքը պիտի սկսի դարձեալ հեւ ի հեւ վազվզել բոլորտիքը իր շրջանակին, տեւականօրէն, միօրինակ, անխոնջ՝ համնելու համար դարձեալ, կանոնաւոր ու համբերատար հոլովումներէ ետքը, նոյն վերջակէտին, նոյն հանդրուանին, նոր կեանքի մ'ալ սկսելու համար, դարձեալ, շարունակաբար, ատանկ, յաւիտենապէս :

Ու ո՞րչափ ժամացոյցներ, Երկրագունդին ամէն կէտէրուն վրայ, ամէն մութ անկիւններու մէջը, երկնամնրձ աշտանակներէ մինչեւ ամննախոր հանքարաններու խորը, ուր անոնք, իրենց վիճակին համեմատ, — հակայական կամ տիսեզծ գոյութիւններ : — Մի՛եւնոյն գործը կը կատարեն, ժամանակին ընթացքը կը հոլովեն, համբելով կանոնաւորաբար անոր տողանցքները, միօրինակ, համաշափօրէն, անդադար՝ ճամբայ իյնալով մնկնակէտէ մը, եւ հեւ ի հեւ սուրալով դարձեալ հոն, գառնալով բոլորտիքը իրենց շրջանակին, ուր անոնցմէ ոմանք, — ճոխ սարքուածքով աղմկա-

սէր գոյութիւններ . — հանդիսաւոր կերպով տօնախմբութիւնը կը կատարեն իրենց ժամանակին աւարտումին , հնչելով համրանքը իրենց կեանքին թիւերուն :

\* \* \*

Օրացոյցները աւետեցին Երկրագունտին տարի մ'ալ ծերանալը , չափ մ'ալ առաջիսաղացումը դէպ ի իր վախճանը , եւ անոր բնակիչները , անառանման խնծիղով մը , հրճուեցան , քայլ մըն առաջացած ըլլալնուն համար , անոր հետ , իրենց վախճանին , միւմիտ ու զուարճալի պատրուակի մը տակ , որ «Նոր Տարի» մտնելու անունովը կը ներկայանայ , աշխարհի ամէն կողմերը , առհասարակ :

Ասոնք , հանդիսաւոր խրախճանութիւններով , տօնեցին չուն , անդարձ մահացումը , իրենց կեանքին մ՛ի հատուածին , դէպ ի անէութեան խորը՝ հրճուելով որ կ'սկսին հոլովումին նոր հատուածի մը , որուն մէջ արդիւնալից քայլեր ունենալու մաղթանքներ ըրին իրարու , փայլուն առաջադրութիւններով զարդարելով իրենց միտքը :

Անոնք շուտով պիտի համնին նոր տարելիցի մ'ալ , երբ ո՛չ մէկ բան փոխուած պիտի տեսնեն իրենց վրայ , անկասկած՝ ո՛չ մէկ առաջադրութիւն պսակուած իրագործումով , եւ , ո՛չ մէկ բան ձեւափոխուած դէպ ի ետ թաւալող իրենց կեանքէն :

Ու տարելիցները շարունակ պիտի յաջորդեն իրարու , անսսայթաք ու կանոնաւոր , ու մարդիկ շարունակ պիտի կատարեն տօնախմբութիւնը ի-

ըենց կեանքին հատուածներուն մահուան , բոլորովին անգիտակ , ունակութեան մը պէս , թէ ինչու ատանկ կ'ընեն :

Ժամացոյցի մեքենական հոլովումն է ասիկա , որ շրջանը կ'ընէ ժամանակին , յարտահւաբար , մէկ կէտէն միւսը , մշտնջենապէս , միօրինակ կերպով , հասնելէ ետքը հոն , դարձեալ կրկնելու համար նոյն մեքենականութիւնը , դրդուած՝ լարուած ջիղէ մը , զապանակէն , որ ժամացոյց-մեքենային մէջ , անզգայ ու անշունչ մետաղն է , իսկ մարդուն մէջ , կեանքը , կեանքին ջիղը , մարմինով ու հոգիով լարուած գործարանաւորութիւնը :

Տարեգլուխը պիտի ըլլայ , մարդոց համար , տարիքի հոլովման ճշդուած թուականը , մեկնակէտը նոր կեանքի մը մտնելու սահմանագլուխին , ինչպէս ժամացոյցին համար , տասերկուքը , օրուան հոլովումին լրութեանը համար :

Անոնք չպիտի գիտնան թէ , տեւական ու միօրինակ հոլովում մը չէ՝ նշանակութիւնը կեանքին , մեքենական ու ճշդապահ թաւալումին պէս ժամացոյցին :

Զպի ոի գիտնան թէ , երեւութական ու խարոշ թուական մըն է , կեանքին նշանականութեանը համար , Տարեգլուխը որուն այնչափ անձնատուր ըլլալ սորված են , իբր վերածնութեան՝ կեանքի նոր շրջանի մը թուականը :

Զպիտի գիտնան , թէ , ծագող ամէն նոր օր , նոր Տարեգլուխ մըն է , կեանքին համար , որ պէտք է արդիւնալից ու բեղմնաւոր արգանդի մը մէջ մշակուի ; չդառնալու համար այն մեքնական ու

անպառը գործաւնէութիւնը, որ ժամացոյցինն է, եւ որ կը կայտնայ հանգրուանէ մը հանգրուան՝ միօրինակ ու անվերընձիւղ թաւալումի մը մէջ, ինչպէս կեանքը՝ մարդոցմէ շատերուն, որոնց համար ծնող նոր օրերը իմաստ չունին, ու մի՛ միայն տարեգլուխն է որ կը ներկայանայ իրը նոր թուական մը, գործունէութեան ու վերծաղկումի, — խարէտկան թուականը սակայն :

### ԵՆՈՎՔ ԱՐՄԷՆ



## 8. ԱՐԵՒԻԱԳԱԼԻ ՎԵՐԼՈՒՄՈՒՄԸ



Եթէ բանաստեղծութիւնը բուն ներշնչումն է եւ արտայայտութիւնը այդ ներշնչումին, եւ ո՛չ թէ արուեստ մը կամ գեղարուեստ պարզապէս, Արեւադալի երգերը՝ բովանդակ ճշմարտութեամբ կ՝ արգարացնեն բանաստեղծութիւնը, կրօնական իմացումներու եւ զգացումներու ջիղեր ալ դնելով ատոր մէջ։ Ամբողջ Արեւադալը՝ ԼՈՅՑԻ նուագ մըն է։ Երգ մը լուսեղէն, որ պարզ ու խաղաղ խօսքերու, կտրուկ նախադասութիւններու մէջէն դուրս կուգայ՝ օծանուտ, գգուո՛ղ, պարարո՛ղ, հոսանքով մը։ Եւ ատոնք չե՞ն միթէ բուն յատկութիւնները բանաստեղծութեան։

Լոյս մըն է երգուածը, բայց ի՞նչ լոյս։ Խորունկ ազգեցութեան։ մը, վճիտ եւ բեղմնաւոր ներշնչումի համայնտկան աղբիւր մըն է լոյսը, որ

արեւու, լուսնի, մոլորակներու եւ դեռ բիւրաւոր լուսաւորներու մէջ, իրեն կը քաշէ, կը հրապուրէ, կը պարարէ մարդուն ալ միտքը։ Եւ միտքը գարեր առաջ աստուածացուց լոյսը ու կրօնական պաշտամունքի առարկայ ըրաւ զայն։ Արեւը, լուսինը կը պաշտուէին կրօններու հեթանոսական շրջաններուն մէջ։ Միտքը, սակայն, իր լուսաւորութեամբ, հետզհետէ աւելի լաւ պիտի հասկնար լոյսը եւ, առանց այլեւս պաշտելու զայն, աւելի գիտակցութեամբ, աւելի զգայութեամբ եւ հետեւաբար՝ աւելի գեղեցիկ բանաստեղծութեամբ պիտի երգէր «Լոյս»։ Քրիստոնէական շրջանի մէջ լոյսի իմացումն աւելի ճշգրիտ եղած է եւ հիանալի։ Իր աչքերու լոյսէն զրկուած, լուսատես Միլդընի երգը ո՛րքան սուր, ո՛րքան սուրը է «Կորսուած Դրախտին» մէջ։ Այդ քիչ մը հինցած է-ջերը քանի՛ նոր խայտանքով կ'ոգեւորին լոյսին երգովը։

Իրենց աչքերուն լոյսը վայելողներ միևնույն թափով չպիտի՞ երգէին լոյսը, որ արեւածագին հետ կը ցանուի ։ ամասփիւռ վայելչութեամբ մը։ Հայ Սրբազնն բանաստեղծը ունի այդ թափը։

Խանգարուած, կրքոտած, տուայտած ջղային դրութեան մը չի խօսիր ո՛չ լոյսը, ո՛չ ալ ներշնչող ո՛ր եւ է պատճառ։ Հանգարտ, անբիծ, կրօնականացած վայրկեաններ, օրեր եւ նոյն իսկ կեանքեր ունին մարդիկ, ուր կ'ըլլան ներքնատես, հոգետես։ Իրենց սրտին ու մտքին այն ատեն աւելի գիւր կուգան կնճռոտ կարծուած հոգեխօսական երեւոյթներ եւ իրողութիւններ։ Մարդուն բնա-

խօսապէս եւ հոգեխօսապէս ամէնէն կատարեալ , ամէնէն զարդացած վիճակն է այդ : Ներշնչումն ալ այդ կատարեալ վիճակին , լաւ եւս՝ կատարելութեան մէջ է որ կը գտնէ իր տաճարը :

Երեւակայեցէ՛ք Սրբազն բանաստեղծը իր այդ վիճակին մէջ , դիտեցէ՛ք զայն որ զուարթ է , եւ շատ վաղայարոյց՝ երբ դեռ մութը՝ գիշերը՝ խորին լուսութեան մ . մէջ՝ տիրած է տիեզերքին , երբ լուսաւորները երկնքի կամարէն կամաց կամաց կը նուազին ու կը նուազին Բուն-Լուսաւորին ծագումը աւետելու համար , երեւակայեցէ՛ք այդ բանաստեղծը՝ ազօթող ու հոգեզմայլ , ակնապիշ գէպի ծիրանի վառ հորիզոնը , կենդանի հորիզոնը ուստից Արեւը կուգայ . ԱՄԵՒԱԳԱԼ , դուք ալ պիտի զգաք բանաստեղծին զգացածը , ներշնչումը եւ մանաւանդ նոյն ինքն բանաստեղծը :

Զգալի լոյսը ամէնէն ապահով միջոցն՝ է հասկըցնելու համար իմանալի լոյսը , որ կրնայ մտածուիլ կրօնական զգացումներու խօսուն նմանութիւնը ստեղծելու եւ արտայայտելու համար : Բանաստեղծի համար բախտաւորութիւն մըն է ունենալ վերը բացատրուած կատարեալ վիճակը , վայելած ըլլալ այն տեսարանը , որ ներշնչած է իրեն , բանաստեղծելու համար Արեւագալը :

Քրիստոս լոյս մըն է արդէն իր գործերով : Անոր Սուրբ անունը տիրած է ամէն կողմ , ինչպէս կը աիրէ լոյսը իր Վեհափառ գահոյքէն : Արեւելք , Արեւմուտք , Հիւսիս , Հարաւ լեզու կտրած են այդ լոյսին ազդեցութեան տակ , օրհնութիւն , երգ կը թրթռացնեն գէպի Լոյս-Գահը :

Արդարներու, զգացողներու եկեղեցիները՝ կը փառաբաննեն՝ կը բարեբաննեն լուսացած առաւտօթին մէջ, խաղաղութեան առաւտօթ՝ Քրիստոսը, կ'որհնուի «Մագողն լուսոյ», կը բարեբանուի Ան որ տուաւ «զիմաստս լուսոյ»։ Անսահման ծաւալում մը կայ Արեւելքէն Արեւմուտք, Հիւսիսէն Հարաւ ծաւալում մը Լոյս-Քրիստոսի իմայումներուն, որոնք զիրար կը խաչատեն, զիրար կը դիմաւորեն, կը միանան, կը գրկեն ու կը համբուրեն Սըրբազան բանաստեղծի զգածուած գրչին տակ։

Քրիստոսի այդ լուսեղէն դիտողութեան ներքեւ կը խմբէ բանաստեղծը ղանոնք, որ «պանծալիք»ին, «ցանկալիք»ին, եւ «բաղձալիք»ին եւ որ՝ կաթի փոխան խմեցին զմայլեցուցիչ գինին։ Սքանչացումով չէք զգար բանաստեղծին սուր խոյանքը դէպ ի «Լոյս, արարիչ լուսոյ, առաջին լոյս», առտուան լոյսի ծագած վայրկեանին, եւ այնքան սուր է այդ խոյանքը, որ արեւէն ալ առաջ Լոյս-Քրիստոսը կը տեսնէ։ Երբ դեռ մութէ ամէն կողմ ու մարդիկ կը ննջեն գեռ իրենց աչքերը փակած, Անոր անունը «գովեալ» է արդէն։

Երկինքի գութը, կարեկցութիւնը ցաւերու մէջ տրորուած սրտի համար լոյսի հեղեղ մըն է։ Բնկճած հոդիներու համար ակնկալութեան, յոյսի նըշոյլ մը, պէտք մը, կազդուրում մըն է։ Մարդը միշտ կ'զգայ այդ պէտքը իր մէջ։ Եւ Սըրբան բանաստեղծը այնքան կարօտ է, այնքան պէտք ունի այդ կարեկցութեան, որ լոյսի արագութեան համիլը կ'ուզէ «ողորմութեան լոյս»ին։

Մարդու բարոյական կամ հոգեկան բոլոր կա-

բողութիւնները լոյս են կամ կրնան լուսաւորուիլ : Կիրքեր խաւարի պէս կուգան եւ կը մթնցնեն ինչ որ լոյս է մարդուն մէջ : Ողորմութեան լոյսն է որ կը փարատէ աղջամուղջը, ինչպէս որ առառուան արեւը կը ճեղքէ, կը վտարէ գիշերուան մթութիւնը երկրի վրայէն :

Սրբազան բանաստեղծին բոլոր երգը աղաչանք մըն է լոյսի . կ'ուզէ լուսաւոր, ցօղաթուրմ, զըւարթ, թարմ եւ բերկրանոյշ Առաւօտի պէս նորոգուիլ : Անընկճելի տիսրութիւն մը կայ աղաշանքին մէջ, որուն առջեւ կը խոնարհի լոյսը, կը ծագի, կ'ողողէ մարդիկ՝ սրբացած, կրօնականացած մարդիկը, որպէս զի ասոնք ըլլան «որդիս լուսոյ եւ որդիս տուշնջեան» :

Մարդկային կարողութիւններու նրբութիւնները, ազնուացումները, հոգեկան աշխարհի լուսապայծառ ղարդացումը՝ անվիճելի պէտք մըն են ապրելու համար մարդու կեանքը : Որչափ բաղմերանգ ըլլայ ա'յդ պէտքերէն իւրաքանչիւրին յատկութիւնը, այնչափ աւելի կը յարմարի անլոյսի յատկութիւններուն :

Հրաշալի չէ Սրբազան բանաստեղծին ներշընչումին պատճառը : Երգի մը՝ աղաչաւոր երգի մըքանի մը տուներուն մէջ կրնա՞ր մտածուիլ մեծներդաշնակութեան մը, բնական լոյսի, իմանալի լոյսի, եւ մարդկային ներքին լոյսերուն ներդաշնակութեան մը ճշմարիտ բանաստեղծութիւնը : Այո՛, դժուար կը մտածուի : Բայց եկեղեցին Մեծ Պահքի սա՛ անցնող օրերուն, ու անցեալ շատ մը Մեծ Պահքի օրերուն, մեզի այդ երգը կրկնեց ու երգեց :

## 9. ՈՒԽՏԻ ՃԱՄԲԱՆ



Երբ ձեր սիրուն աչուկներով գգուէք այս խորագիրը, պիտի հարցնէք ինքնին. ո՞րն է այդ ուխտի ճամբան, Խասզիւղի Ս. Ստեփաննոսի ճամբան է ան. Խւսկիւտարի Ս. Կարապետի ճամբան է ան. թէ Արմաշի Զարխափան Ս. Աստուածածնի ճամբան :

Ո՞րն է այդ ուխտի ճամբան. մտածեցէք ու պիտի գտնէք,

Ճամբաներ կան ընտանեկան եւ բարոյական կեանքին մէջ. ճամբաներ նեղ, ճամբաներ լայն, ճամբաներ դիւր, ճամբաներ խորտ ու բորտ, ճամբաներ սաղապաճեմ: Այդ ճամբաներուն նկարը գծուած է բարոյականի առաջին վարպետներէն, Յիսուսէն, Պղատոնէն ու Արքատոտէլէն:

Այդ ճամբաներուն համեմատ մարդոց դասակարգերն ալ կ'որոշուին:

Կեանքի անել բաւիղին մէջ ամէնէն ապահով ճամբան դերբուկ ճամբան է :

Այս ճամբան վերելք մըն է մարդուն համար, վերելք մը բարոյականի բարձունքներուն վրայ:

Այդ վերելքը կատարեցի դարձեալ, ինչպէս արդէն սովոր եմ կատարել ամիսը մէկ երկու անում. այնքան հոգեկան պէտք մը դարձած է

ինծի այդ վերելքը . եւ ինչու ուրիշներուն համար ալ նոյն բանը չըլլայ . . . :

Յաւի Տունը մտայ եւ ցաւի իրական պատկերները գիտեցի ակնապիշ : Այլազովսքիի ծովանկարները այսքան հետաքրքրութեամբ պիտի չըդիտէի :

« Խլեակներ չէին անոնք , այլ համբերող հոգիներ : Տանջանքին մէջ ստոյիկեան համակերպութիւնը խորունկ փիլիսոփայութիւն մըն է :

Նայուած քնուն մէջ բոզոք չկար , այլ աղօթք . աղօթքը լոյս կուտար վատած դէմքերու , ժպիտ՝ գունատ այտերու , ցոլք՝ փոս կոպերու մէջ թաղուած մատաղ աչքերու . երկար յառեցայ այդ նայուած քներուն , ո՛րքան պիտի չնայէի արեւուն ցոլքին , լուսինի շողին :

Հո՞ս աւելի խորհուրդ գտայ , քան հմայք :

Այն ատեն շատ երջանիկ կ'զգայի ինքզինքս հիւանդներու մնարին հսկելուս , մարած աչքերու համբոյր տալուս եւ դալուկ այտերէ ժպիտ քաղելուս համար : Հիւանդին խցիկը ինծի լայն կուգայ ընդարձակ սրահէ մը աւելի . իրաւցնէ , հոն կախուներ պատերէն կախուած ծաղկահիւս սրագութեամբ , գետինը տարածուած նախշուն գորգեր , առաջին գետեր , քանդակներ ու դրասանդներ , սակայն հոն կը կրեմ այն տեսակ հոգեկան հրճուանքներ՝ որոնց ճաշակը ուրիշ ո՛չ մէկ տեղ կրնամ առնել :

Մօտեցէ՞ք , վշտի խորշակէն չմրկած փափուկ հոգիներ , մի՛ վախնաք , դո՞ւք ալ մօտեցէ՞ք սածաղկատի հիւանդին , ձեր հոգիի եղբայրն է ան , տեսէք չար ցաւը ինչպէս կը պրկէ անոր բազուկ-

ները, կը գալարէ աղիքները, քիչ մը վերջը հանդարտ վայրկեան մը պիտի ունենայ, եւ ի՞նչ անձառ բերկրանքով պիտի համակռւի, երբ իր հանդէպ գտնէ գթոտ եղբայրներ. արդեօք անոնց ժպտուն դիմագծութիւններէն սպեղանի պիտի չի հոսի իր երակներուն մէջ, ամոքանք պիտի չընդունի: Յաճախ զգայուն եւ անուշակ հիւանդապահ քոյր մը երկինքէն իջած հրեշտակի կը նմանի, իրեն յանձնուած հիւանդը կը դարմանէ՝ միսիթարիչ խօսքեր շրթունքին վրայ միշտ պատրաստ, ու այսպէս բարերար ազդեցութիւն մը կը գործէ:

Անցէք միւս մահճակալը առանց դժգոհանքի ծամածուութիւն մը փոթելու դէմքերնուդ վրայ, վասն զի հիւանդները հոգեբաններ են, որ մարդոց ներքին տրամադրութիւններն իսկ կը գուշակեն, եւ սուր հոտառութեամբ մը կը հասկնան յայտնուած զգացումներու անկեղծ կամ սուտ ըլլալը: Տա՛ հալումաշ հայրիկը ո՞րքան կը տքայ արդեօք բաղդէ ինկած մըն է որ մեր այցին կը կ'սպասէ անշուշտ, եւ երբ ողբերգէ «Զաւակներս...» ինչո՞ւ սրտադին չպատասխանենք. «Մե՛նք ալ քու զաւակներդ ենք, անոնց պատեկը մեզի՝ տուր»: Այդ յայտարարութիւնը պիտի պահանջանքանիք իր այրող կուրծքը:

Ամէն հիւանդի վիճակ պիտի չներկայացնեմ, ատիկա գժուարին գործ է ինծի համար. միայն պիտի փափաքիմ որ սիրէք հիւանդները:

Անոնց տունը վիշտի տունն է. անոնց ճամբան ևաջի ճամբան է:

Իսկ մենք, ազնիւ մարդիկ, կը գրգանու-

շենք բառերը . վիշտի տունին կ'ըսենք . Ազգին (Ամէնուն) Տունը . Խաչի ճամբուն կ'ըսենք Ուխտի Ճամբան :

Այս ճամբուն վրայ կը տեսնենք տառապանքի զաւակներու տողանցումը , դորս մեր եղբայրներն ու բոյրերը : կը կոչենք . կը ճանչնանք ալ զանոնք , վասն զի սիրելը ճանչնալ է . կը համակրինք , կը խօսինք անոնց հետ ու կը միսիթարենք . հապա անոնք . — անոնք ալ բիբ սեւեռումով կ'աղօթեն մեզի համար :

Ուխտի ճամբէն անցած էք , քաղցրիկ հսդիներ , մենաւոր ճամբաներու բանաստեղծութիւնը չ'իշխեր հան , այլ հեւքի , հառաջի համերգը կը լսուի , ու Գութի համերգը կը դառնայ :

Ուխտի ճամբան՝ մեր ամէնէն սուրբ իղձերուն ճամբան է :

ՏԻՐԱՅՐ Վ.



## Է. ԿԵՆՍԱԳՐՈՒԹԻՒՆԸ



Կենսագրութիւնը պատմական սեռին կը վերաբերի գրականութեան մեջ։ Խնդն ալ պատմութիւն մըն է, միայն քէ՝ մասնական տնհատական պատմութիւն մը։ Հետեւաբար կենսագրական գրութիւններն ալ պէտք է ունենան այն բոլոր յատկութիւնները՝ որոնք պատմական ոնին հական պայմանները կը կազմեն (1)։ Կենսագրականի մը հեղինակն ալ նիշդ պատմագիրին պէս պէտք է ունենայ բարոյական եւ գրական կրկնակ յատկութիւններ։ Պէտք է ըլլայ հաւատարիմ եւ կատարեալ եւ՝ մանաւանդ չեզո՞ւ։ իր հերոսին կեանքը նկարագրած ատեն, պէտք չէ երբեք մոռնայ քէ անկողմնակալութեան աշխով միայն դիտելու և բոլոր անցքերը, անոր կեանքին բոլոր պատմահարները։ Յետոյ, իբր գրական յատկութիւն, կենսագիրն ալ պատմագիրին պէս, պէտք է գիտնայ դեպքերը համախմբել կանոնաւոր յաջորդութեամբ մը, յիշատակելիք դեպքերուն մեջ լաւ ընթրութիւն մը ընել, գործածել պարզ ոն մը եւ ամեն բան առաջ ուսումնասիրել։

Երկու տեսակ է կենսագրութիւնը. առաջինը՝ երբ հեղինակ մը ուրիշ անձի մը կեանքը կը պատկերացնէ. եւ, երկրորդ՝ երբ մեկը իր գրիչով կը ներկայացնէ իր իսկ կեանքը։ Այս երկրորդ պարագային, կենսագրութիւնը կը կոչուի ինքնակենսա-

(1) ՏՅԱ Պատմական Տեսութիւն՝ իր կարգին.

գրութիւն՝ կամ, նաեւ, յիշատակագիր։ Խնճակենսագրութիւնը գրագիտաւթեան շատ մը վարպետներէ կը նկատուի իբր զերազանցապէս ֆրանսական գրական սեռ մը։ Ասոր պատճառն այն է թերեւսոր, ընդհանուր ազգերու գրականութիւններու պատմութեան մէջ միծագոյն ու կարեւորագոյն խնճակենսագիրները ֆրանսացիներ եղած են, քեւ ֆրանսա շատ մեծ կենսագիրներ ալ ունեցած է։ Յիշատակութեան արժանի խնճակենսագրութիւններ բողած են և Առօտուխո, Տիկին-Լաֆայեթ, Սեն-Սիմոն, եւայլն։ Տաղանդաւոր կենսագիրներ են Պլուտարքոս, Տակիտոս՝ իր համբաւաւոր «Ագրիկոլայի կեանքը» ով, Վոլտէո եւն։ Հայերուս մէջ խնճակենսագրութիւնը գրեք բոլորովին անմշակ մնացած նիւղ մըն է, հակառակ իր այնին զեղեցկութեան ու կարեւորութեան։ Կենսագիրներ բաւական ունեցած ենք. ասոնց մէջ իբր ամենէն անուանին կը յիշատակուի Աբրահամ Այվազեան՝ որուն, սակայն, ուղղամիտ հնագաներ, կենսագիրի գրական յատկութիւններով շատ օժըրւած շրլալը յայտարարած են։ Յաշողակ եւ հաւատարիմ կենսագիր մըն է նաեւ Տօքք. Վ. Թորգոմեան, որ տարիներէ ի վեր հայ բժիշկներու կենսագրութիւնը կը հրատարակէ։ Այս նիւղը մշակել սկսած են նաեւ Արշակ Ալպօյանեան եւ ուրիշներ, որոնք հետզինետ կազմուելու վրայ են։ Յ. Պարոնեան իր Զոշերով ցոյց տուած է քեւ մեծ երգիծաբան տաղանդաւոր երգիծական կենսագիր եւ նաեւ։

## 1. ՄԱՏՔԵՌՈՍ ՄԱՄՈՒՐԵԱՆ

—————

( ԹԻՇԱՑԱԿՆԵՐԵՍ )

Տասնըշորս տարի կայ երբ առաջին անգամ տեսայ Մամուրեանը, իզմիրի վարժարանին մէջ : Նախակրթարանի առաջին տարիս էր : Աւ յիշողութեանս մէջ անցնջելի կերպով դրոշմուած կը մնայ իր պատկառելի գեղեցկութեամբ գլուխը : Առաջին տպաւորութիւնս՝ վախի, հիացումի, զմայլանքի ու գողտր ու վախկոտ սէրի խառնուրդ մը եղաւ : Որովհետեւ այդ եղական արտայայտութիւնով մարդուն առջեւ, առաջին անգամ սիրտիս մէջ արթնցաւ միամիտ ու խօլ խանդաղատանք մը : Ու ապահով եմ որ զիս աշխատութեան մղող միակ ու տիրական ոյժը, անոր հաճելի ըլլալու հրապոյրը եղաւ այն ատեն : Իր ժպիտը, իր թափանցող աչքերուն ժպիտը, տարօրինապէս հպարտացընող բան մը ունէր, բոլոր նիւթական վարձատրութիւններէն ու բարենիշի գումարներէն աւելի հպարտացնող ու աւելի խրախուսող : Տարօրինակ արտայայտութիւններու կը հասնէր իր ձախին շեշտը, մերթ հզօր ու ահազդեցիկ, մերթ անդիմադրելի կերպով գրաւիչ, մերթ ամբողջ փաղաքանք ու ևերթ ամբողջ սարսափ : Աշակերտի մը անունը միայն արտասանելով կը պատժէր կամ եռջանիկ կ'ընէր զանիկա՝ շեշտին համեմատ, որով

այդ անունը կ'արտասանուէր։ Երբեք մարդ մը զիս անոր չափ հմայած չէ։ մանկութեանս ամէնէն երջանիկ օրերը անոր կը պարտիմ, ինչպէս բոլոր հպարտութիւններս ու հպարտութեան բոլոր իրաւունքներս։ Առոր համար զինքը սիրողները անչափօրէն սիրած են, թովուած անով, անոր նայուածքովը, ժպիտովը, ձայնովը, բոլոր այն անսեթեւեթ դիւթութիւններովը, որոնց գաղտնիքը ունին միայն ազնուական հոգիները։ Ու բարձրագոյն կարգէն սկսեալ, մինչեւ նախակըրթարանի վերջին աշակերտը, ամէնքն ալ, մանուկը, ինչպէս պատանին ու երիտասարդը, ինքնայտար ակնածանքով մը միշտ կը շրջապատէին զինքը։ Երբեք Տնօրէն մը այնչափ չէ յարգուած, ու այնչափ հպարտութեամբ չէ սիրուած։

Գալով իր դասերուն, գերագոյն մէթոտը ունէր ան՝ դասաւանդութեան։ պարզ, վճիռ, լուսաւոր ու տաք ոճ մըն էր իրենը, խօսակցութեան մը պէս համալ, յանկուցիչ ու տիրական։ Տնտեսագիտութեան ու լեզուի իր դասերը, պարզապէս խնճոյքներ էին, — ու ամէն անգամուն դասարանէն դուրս կ'ելլէի գինովցած լուսաւոր աղուուրութիւնովը նոր հորիզոններուն, որոնք մտքիս առջեւ կը պարզուէին անասելի քաղցրութիւններով։ Ամէն դասէ ետք ինքզինքն աւելի հարուստ, աւելի մեծցած, աւելի երջանիկ կ'զգայի։ Ու երբ անձեռնհաս Հոգաբարձութեան մը վաղանցուկ շրջանին, Մամուրեան հեռացաւ դպրոցէն, ու դիմացս տեսայ օր մը, իբրեւ Տնօրէն՝ ողորմելի ու շնորհալի ապիկար մը, զզուանքի ու ըմբոստացումի մէկ

վայրկեանիս, գիրքերս առի ու մէյ մըն ալ չվերագարձայ այն տեղը, որ քանի մը տարի փողփողուն իմաստութեան տաճարը եղաւ:

Իբրեւ գրագէտ, Մամուրեան եղական դիրք մը կը գրաւէ 19րդ . գարու վերջին քառորդին հայ գրականութեան մէջ, ձգելով լեզուական անհուն կարեւորութիւնը իր գործունէութեան, — որովհետեւ աշխարհաբարի ամէնէն հոյակապ մըշակներէն մէկը եղած է, — ու ձգելով բոլոր այն թարդմանածոյ գործերը, զորս անրունդներ կարդացած են, իր ինքնագիր երկասիրութիւններուն մէջ Մամուրեան անվիճելի ու շատ իսկատիպ տաղանդով վարպետ մըն է:

Նոր գպրոցի զաւակ՝ չեմ կրնար հոս, — բոլոր երախտագէտ խանդաղատանքովս հանդերձ, որ ունիմ պատկառելի վարպետիս համար — արգիլել ինքզինքս պղտիկ փակագիծ մը բանալէ : Մամուրեանի միակ — օ՛, շատ աննշան, ու հազիւթէ — թերութիւնը եղած է չշահագրդուիլը գրականութեան այն գեղեցկութիւններովը, որոնք էլիեփ մը միայն մատչելի՝ անմիջական օգտակարութիւն մը չունին ամբոխին համար : Ինքը, լայն ու խորունկ համակրութիւններով սիրտ մը՝ անհատական ու ենթակայական՝ նուրբ, կնճռոտ երբեմն հիւանդագին, յաճախ պաշտելի գեղեցկութիւններու ու չնորհալի, ու մելամաղձոտ անօգուտութիւններու առջեւ կանդ չէ կրցած առնել : Ու ատիկա զդալի է նոյն իսկ իր ոճին մէջ, որ միշտ պարզ, չափաւոր, անսեթեւեթ ու տրամաբանա-

կան եղած է : Մամուրեանի մէջ մի՛ փնտոէք ոճի  
ու ձեւի անօրմալ ու հրաշալի գունագեղութիւն-  
ները, ու զգայնութեան հիւանդ նրբութիւննե-  
րուն խռովիչ ու թելադրական բանսաստեղծու-  
թիւնը, որուն կը պատահինք «նոր»երուն քով :  
Ու շատեր, գիտեմ, պիտի ժապին թերութիւն բա-  
ռին զոր վերը գործածեցի, եւ զոր իրենք խան-  
դավառօրէն պիտի փոխէին արժանիքի : Երբեք չը  
պիտի զարմանայի : Այնչափ ամէն բան կախում  
ունի անհատական խառնուածքէ ու նախասիրու-  
թենէ :

Չեմ կրնար այս համառօտ գնահատական փորձս  
վերջացնել, առանց քանի մը բառ ըսելու Մամուր-  
եանի ներքին կեանքին վրայ : — Երեւակայեցէ՛ք  
կանաչներու մէջ կորսուած՝ պատշգամաւոր կո-  
կիկ տուն մը, — գոնար մը — ներդաշնակութեան,  
շնորհի, սիրոյ ու մտածկոտ լուռութեան անկիւն մը :  
Ներս կը մտնէք, — թուղթեր, գիրքեր, հանդէս-  
ներ, օրագիրներ, մեծ մասը ֆրանսական ու անգ-  
լիական՝ ու գաւիթին տիրող, հակայ թանգարանը,  
որ ինքն ալ իր տիրոջը ալեւոր վեհութիւնը ունի :  
Վեր կ'ելլէք իր գրասենեակը . իր պարզ ու սըր-  
տաքաց ընդունելութեանը առջեւ անմիջապէս կը  
մոռնաք ձեր շուարումը : Ու իր քաղցր մտերմու-  
թեանը մէջ ժամերը կը սահին խօսակցութիւննե-  
րուն ամէնէն համեղովը, մինչեւ որ յաճախ Զի-  
լինկիրեանին ձայնը՝ չսթափեցնէ ձեզ անուշ ու մը-  
տերիմ թովչութենէն որուն անձնատուր եղած էիք :

## Զ. ՊԱՏ. ՄԻՄՈՆ ԴԱԻԻԹԵԱՆ



Հոս Պատ. Սիմէռնի կեանքին մէկ ուրուագիծը պիտի ներկայացնենք՝ գրուած այնպիսիէ մը որ անոր ոտքը նստաւ, ինչպէս Տիմոթէոս նստաւ Պողոսի ոտքը եւ ինչպէս Պողիկարպոս՝ Յովհաննէս աւետարանիշին ոտքը։

Եթէ մէկը ելլէ Մուշի դաշտէն Հաւածւորիկ գիւղը եւ տեսնէ թէ ո՛րքան պարզ է գիւղացիներուն կեանքը, եւ ապա՝ կազնիի մացառուտով ծածկուած լեռներէն անցնի Սինամերկ գիւղը, — ուր Պատ. Սիմէռն ծնաւ, եթէ սխալ չենք յիշեր, եւ ուր, թէեւ մենք չենք երբեք գտնուած, կեանքը աւելի պարզ կը կարծենք եւ աւելի հեռու արտաքին աշխարհէն, որուն հետ քիչ կապակցութիւն ունի, գործերուն ազդեցութենէն, — պիտի զարմանայ որ հոն ծնած մէկը կրցաւ իր բարի ազդեցութիւնը այսքան ընդարձակօրէն զգալի ընել։

Սիմոն պատանին արթուն միտք եւ գիտութեան ծարաւ ունեցած ըլլալու է։ Ասոր ըերմամբ իր երիտասարդ հասակին մէջ եռանդուն ընթերցող մը եղաւ, ի մասնաւորի կրօնական գրականութեան։ Կը բաւէր պահ մը նստիլ եւ խօսակցիլ անոր հետ՝ հասկնալու համար թէ ո՛րքան խորապէս հմուտ էր պատմութեանը մայր եկեղեցին, որուն մէջ ծնած էր, եւ թէ ո՛րքան կը յարգէր անոր ազնիւ պաշտօնեաններուն յիշատակն ու դըր-

ուածները։ Բայց անոր ամէնէն նշանաւոր՝ յատկանիշն էր սէր ճշմարտութեան եւ իղձ՝ իր կեանքը անոր համաձայնեցնելու։ Անոր մէջ հոգեւոր Բնութիւնն էր տիրող, եւ թէեւ անոր գաղափարներէն ոմանց վրայ խիստ քննադատութիւն լսած ենք անցեալ տարիներու մէջ, երբեք չենք լսած որ ամբաստանուած՝ ըլլայ թէ ստորին, անիրաւ կամ անձնասիրական բան մը ըրաւ։ Անոր նկարագիրին հիմնաքարն էր Քրիստոսի հաւատարմութիւն եւ եկեղեցիի սէր։ Եւ անոր համար միակ եւ բարձրագոյն հեղինակութիւնն էր Աստուծոյ ներշնչեալ խօսքը, որ կը բովանդակուի Հին եւ Նոր Կտակարաններուն մէջ։

Իր մեծադիր պատկերը կախած եմ մեր տան մէջ՝ զինքը աչքի տսկ պահելու համար միշտ։ Բըլրային ցցուն ճակատը՝ որուն վրայէն անցուդարձ ընող հոգերը նեղ ճամբայ մը չեն գծեր, անկեղծ ու մաքուր խորհրդներու տաճար մը կը ներկայացնէ։ Երկու թաւուտ կամարներուն ներքեւ վառուող ածուխ աչուըներուն մէջ սիրտը ինքզինքը կը յայտնէ։

Անհնար է որ նայիմ այդ անծփանք, խաղաղիկ դէմքին ու ներշնչում մը չընդունիմ։ Արդեօք Քրիստոս այս մարդուն երեւոյթը ունէր։ Ամէն անդամ որ Յիսուս մարմինով երեւակայեմ, Պատ. Սիմոնի կերպարանքով կը ներկայանայ Ան։ Անոր պարզութիւնը, անոր տիրապետող շարժումները, անոր անդիմադրելի նայուածքը, անոր իթքնախօսիկ արտայայտութիւնները, անոր ակնածելի շուքը, անոր բռնադատող, տիրական հմայքները՝ ո-

ըրոնցմով իմ երկիւզներուս , դեղեւկոտ վարանքներուս մէջ կը քաշէր , կը տանէր զիս իր ետեւէն ո՛ր կողմ որ ուզէր , ինք . վերջապէս Պատ . Սիմոն Դաւիթեանը միտքս կուգայ : Ինքզինքը խորունկները ծածկող , աննշան տարօրինակ մարդմը , որուն վրայ ժամանակին հնարած ձեւերն ու գոյները չկան , բայց իրեն կը քաշէ ուշադրութիւնը ամէնուն : Երբ դիմացդ կ'ելլէ , կը հասկընա . թէ գերազանց հոգի մը կայ ներսիդին : Զինքը տեսածիդ պէս Յիսուս միտքդ կուգայ : Յիսուսի հոտը կ'առնես վրայէն : Զինքը տեսնելով անպատճառ առաքելական դարը , նախնի քրիստոնեաներու օրերը կը յիշես՝ պարզ , վստահ , անկեղծ , անպաճոյն եւ անսկիթեւեթ , ամէն բանի զիջանող , ամէն բանի հաւատացող , ամէն բանի յուսացող , ամէն բանի համբերող :

Պատ . Սիմոնի կենսագրութիւնը ընելու ոչ մըտադրութիւն ունիմ , ոչ բաւական պաշար — այդ լեցուն , արդիւնաւոր կեանքին , որ ճշմարիտ մարդարէի մը ու ճշմարիտ առաքեալի մը կեանքն էր , «Աստուծոյ մարդուն » կեանքը : Հատոր մը պէտք է անոր — այդ լոիկ , հեզ ու անմռունջ , գլուխը կախած՝ խուսափուկ , հալածական ստուերի մը պէս պտըտող հովիւին , որուն ներքին աշխարհը ոչ ոք տեսաւ , ուր հրեշտակ-մարդը կը պտըտէր , փառք ու մնծութիւն հագած՝ կատարած անմահ գործերը թուելու , արձանագրելու համար : Գացէ՛ք , հարցուցէ՛ք , այն ամէն վայրերուն՝ ուր ինք պտըտեցաւ : Հարցուցէ՛ք իր ժամանակի մարդոց , որոնց դպաւ , որոնց հետ աղօթեց , որոնց հետ խօ-

աեցաւ, ու ամէնն ալ պատմութիւն մը ունին, յիշատակութիւն մը ունին, զոր արբութեան մը պէս կը պահեն իրենց ներսիդին:

**Պատ.** Սիմոն աղմուկ յարուցանող, անուն հանող մարդ չէր: Ոմանց համար սանկ պատուելի մըն էր: Աւետարերի մէջ ալ Ս. Դ. ստորագրութեամբ՝ պարզ, խեղճուկ, անզարդ ու անփայլ գրիչ մը, որ յաւանուտութիւն մը ցոյց չէր տար. կրցածին չափ կը ծածկէր ինքզինք՝ նոյն իսկ հին, հեշտին, հասարակ ոճի մը տակ: Այլ ո՛վ որ ճանչցած է Պատ. Սիմոնը — զինք, քանզի դժուար էր զինք ճանչնալ — ո՛վ որ, կ'ըսեմ, թափանցեր է անոր կեանքին, անոր ոգին, ինծի հետ պիտի միաբանի ըսել թէ՝ իր բոլոր յատկութիւններով մեր պաշտօնէութեան «հայրն» էր ան: Բարձրագոյն տեղը պէտք է տալ իրեն հոգեւորական կարգին մէջ: Ան էմբարնի նշանաւոր խօսքը մարմնացուցած էր իր վրայ — «Այնքան բարձր կը խօսի ի՞նչ որ դուն ես, որ չեմ կրնար լսել ինչ որ դուն կ'ըսես:» Այս՝, ան շատ կամաց կը խօսէր, հազիւ կը լսուէր իր ձայնը, բայց իր կեանքը բարձր կը խօսէր այնքան, որ խուլերը կրնային լսել իրեն: Տէրոջը ձայնն էր ան: Իմ տեսածներուս մէջ ամէնէն մեծ հոգիններէն մէկն էր:

**Պատ.** Սիմոն՝ հեռաւոր, աննշան գիւղի մը մէջ բուսած, հովերով ու զովերով մնած, արեւով եփած թրծուած, ծառին ու թուփին հետ մնծցած, արտին տաքուկ հողերուն վրայ՝ գիւղի կոյս կեանքով ու միայն «եղան վաստակ»ով հասակ առած, կեանքի արեւածագին մէջ իսկ հաւատաւոր տղայ

մը՝ աշխարհէն դուրս ապրելու բնազդներէն վարուած՝ պղտիկ ճգնաւորի անմեզ փորձերէն անցնելէ ետք, Երուսաղէմ երթալ եւ կրօնաւոր մը ըլլալ միտքը կը դնէ, եւ վերջապէս «չար Սիմոնիկը» իր մայրը կը լացընէ, տարիներով իր կոխած անցած ճամբռն հողը կը պազնէ ու կ երթայ Ս. Քաղաքը։ Հոն իր ուսանողական ընթացքին մէջ մէկ քանի աւետարանական ճշմարտութեանց յայտնութեամբը իր հանգիստը կը վրդովի, եւ հուսկ ապա, տիրացու Սիմոնը վանքէն կ'աներեւութանայ եւ քալելով Պոլիս կուգայ, շիտակ Պէպէքի ճամբան ձեռք կ'առնէ։ Տր. Համլին — մեծ միաբնարը — որ աչքին մէջէն մարդը կրնայ տեսնել եղեր, մեր Պարոն Սիմոնին վրայ իր ձեռքը կը դնէ։ Պարոն Սիմոն Պէպէքի «ճեմարանէն» ելածին պէս Նիկոմիդիա կ'անցնի։ — Այս երանելի քաղաքը թէ՛ անոր երախայրին վայլեց թէ՛ վերջին պտուղը՝ հուսկ յետոյ իր գերեզմաննոցին մէջ հիւրընկալելով անոր յետին մնացորդը։ — Հոն վարժապետական համառօտ՝ բայց անմոռանալի շրջան մը բոլորելէ վերջ՝ իր ետեւէն թողլով աշակերտներ, որոնք այսօր երեսնին խաչակնքելով կը յիշեն իր անունը, Նիկոմիդիացիներուն սիրելի վարժապետը ու իրենց փեսան Մարիով մը ջխթուած թռաւ գնաց իր ծլած բուսած երկիրը՝ յուսախաք ընելով իր երկրացիները, որոնք զինք վարդապետ մը տեսնելու հպարտութիւնը ունենալ կը ցանկային։ այլ ինք աւետարանիշ-վարդապետ մը, իրօք, հովի մը պէս կ'անցնի Խնուրը, Վանը, Մուշը, գիւղերն ու գաւառները վարելէն ցանելէն, ամէն

կողմ Աստուծոյ խօսքով լեցնելէն վերջ՝ կուգայ իր գութանը կը միսէ Պիթլիզի հողին մէջ։ Հոն Տէրը իր աշխատութիւնը օրհնեց ու իրմով ծնաւ մեր ամէնէն ծաղկած եկեղեցականներէն մէկը, որուն «Հրեշտակը» եղաւ ու հովուական ճոկանը կրեց արժանապէս երկար տարիներ։ Ա՛լ աս ժամանակամիջոցը ո՞վ պիտի քրքրէ, ո՞վ պիտի պրպտէ։

Նախախնամութեան ձեռքը զինք վերցուց նետեց նորէն Նիկոմիդիա, այս անգամ ծաղկած ճերմկած ու իր «Անթառամ»ը արդէն թառմած ու պառուած։ Նիկոմիդիացիները այս հեղ իրենց մէջ ունէին «Սիմէռն ծերունին», որ սակայն, իր թիթեռնիկի թեթեւընթացութիւնը, միտքի աշխոյժը, հոգիի կորուլը լիովին կը պահէր։ Հոնկէ կանոնաւորապէս կը թղթակցէր իր հօտին հետ։ Խնչ լայն սիրտ, կ'ըսէի մտքէս, այս մարդը յոգնիլ, ձանձրանալ չի գիտեր։ Կ'ամչնայի իմ երիտասարդութենէս, կը կարծէի թէ գիտէի աշխատիլ, բայց առաջին բանը՝ զոր ուսայ իրմէ՝ աշխատութիւնն էր։ Քանի՛ անգամ որ կ'երթայի, իր գիրքերուն ու թուղթերուն մէջ ընկղմած կը գտնէի զինք։ Ո՛րքան կանոնաւոր օրագրութիւն մը կը պահէր. դէզ մը գիրքեր եղած էին անոնք։ Ախ, այս գանձերը ուր մնացին արդեօք։ Երանի՛ անոնց որ այդ հատորները, որոնց վրայ, ինչ պահեմ, աչքս տնկած էի, ու քարողներու դէզ դէզ խուրձերը կը պահէն իրենց մօտ։ Հսկեցէ՛ք այդ անգին գոհարներուն, այդ նուիրական նշխարներուն վրայ, Պատ. Սիմոնի բարեյիշատակ զաւակները, նշանախեց մը չկորսուի անոնցմէ։ — Չերկարենք, սակայն, շե-

ղումնիս : — Հոս՝ Նիկոմիդիա՝ Պատ . Սիմոն իբր շրջիկ հովիւ կ'այցելէր գիւղերը , հոս հոն , ժամանակ ժամանակ թափթփող անձրեւի պէս մխիթարութիւնը ոռոգելով զանոնք : Ճշմարիտ բարիք մը , օրհնութիւն մըն էր դաշտին , մասնաւորի , քաղաքին — Նիկոմիդիոյ , ուր իր բնակութիւնը հաստատած էր : Հոն տեսայ առաջին անգամ Պատ . Սիմոնը , որ զիս գողցաւ դրաւ սրտին մէջ : Ինք էր որ գիւղի մը — Քարցիի — քարոզիչ-վարժապետը համողեց տարաւ Նիկոմիդիա : Խնչ , իմսիրական Քարցիէս բաժնուիլ . բայց ողբացեալ Միսիոնար Մր . Բիրաը ունինք : Վերջապէս տարին զիս՝ անփորձ երիտասարդ մը : Պատ . Սիմոն հետո էր , սակայն , վախ չունէի : Ա՛խ , անոր հետ ապրիլ . այնպիսի քաղցր վայելք պիտի ունենամ , կարծեմ , երբ Յիսուսի հետ ըլլամ հոն՝ վերը :

Բաժնուեցայ իրմէն , ու քիչ վերջը ինք ալ խնձմէ , ու ամէնէս բաժնուեցաւ : Անկողին ինկաւ , Նիկոմիդիացի եղբայրներուն ու քոյրերուն համակրութիւնը , ու հարուստ սրտի , հարուստ հոգիի տէր քրոջ մը խնամքը վայելեց , եւ , ո՞վ պիտի չըսէ թէ՝ Տր . Ռ . Զէմպըրսի գաղտնի ձեռընտութիւններն անոր անկողինը թեթեւցուցին : Քանի մը ամիս իր ցաւերուն մէջ ճիկ չի հանած , «վախ» մը չըսած , հեռի բոլոր իրեններէն՝ փակեց աչուղները ; եւ ուր ինք գնաց՝ սիրտս հետը տարաւ : Այն օրէն ի վեր երկինքը աւելի ցանկալի եղած է ինծի , կարծես թէ հրապոյր մը աւելցուց անոր վրայ :

Ահա ասոնք են քանի մը գիծերը կամ գլուխ-

Ները միայն իր կեանքի մեծածաւալ պատմութեան :

Պատ. Սիմոն, իբր քարոզիչ, թերեւս ամէն նշանակութենէ զուրկ նկատուի : Այլ կարծեմ թէ, շատ մը առաւելակյու հանգամանքներ ունէր ան, որոնցմէ մենք՝ այսօրուան քարոզիչներս՝ կամ դէթ շատերս զուրկ ենք : Իրաւ է, Պատ. Սիմոն հոետորական տաղանդ մը չփայլեցուց, բեմին վըրայ աղմուկ չէր հաներ, բայց անհամ, տափակ, սառերու կտորներ թափթփող, քուն բերող տեսակէն չէր, — ան ամէն տեղ նոյնն էր, նոյն հեղ, կակուղ, մնզմ մարդը թէ՛ բեմին վրայ, թէ՛ բեմէն դուրս : Անոր խօսքերն հեղասահ վտակի մը նման կուգային կը լսուէին ունկնդիրներու սիրտին մէջ . արեւին ճառագայթներուն պէս՝ որ անշշուկ, անձայն՝ կեանքը կը շինեն, որու վրայ որ կաթին, ճիգ չէր ըներ որ իրեն մտիկ ընէին, սակայն անոնք որ բաւական ապուշ չէին, կրնային մտիկ ընել եւ բան հասկնալ . կը կերակրուէին, կը կըշտանային ու կ'ազ լուէին աւելի քան որչափ պոռացող գոռացող քարոզիչէ մը պիտի շինուէին : Ա՛ս եղած է իմ անձնական փորձառութիւնս : Պատ. Սիմոն ամէն բանէ աւելի ինքնատիպ, իսկատիպ քարոզիչ էր : Եւրոպական լեզու չէր գիտեր, ուստի աղքիւր մը չունէր, գէթ թելադրուելու, լոյս մը ընդունելու իր աշխատութիւնը դիւրացնելու համար : Ո՛չ, երբե՛ք, ամէն դուռ գոց էր իրեն դէմ : Տեղէ մը չէր կրնար օգտուիլ, մինակ էր իր մտածութեան ու վերացումներուն մէջ : Բայց ան՝ մէկ աղքիւր ունէր, Ս. Գիրքն էր, մէկ Ուսուցիչ-օգնական ունէր, Ս. Հոգին էր, մինակ Ս. Հոգին,

եւ յետոյ ինք էր իր աղբիւրը։ Ինք իր մէջ կը թագուէր, կ'ամփոփուէր, եւ իր սիրտի կրօնքէն։ իր ներսի հանքերու երակներէն կը հանէր աղնիւու ճոխ գանձեր։ Անոր քարոզներուն մէջ պարապ նախադասութիւն չէիր տեսներ, ճոխ ու լեցուն էր իմաստներով, այնպէս որ ուսուցիչ մը սովոր էր ըսել «Եւը անգամ նշանակութիւն ունի անոր։» Եւ ո՛չ միայն իմաստալից, այլ անոր քարոզներուն մէջ յաճախ յայտնութիւններու պէս նոր խորհուրդներ ու զարմանալի տեսութիւններ կը պարզուէին։ Միշտ պատգամ մը ունէր ան, երբ բեմ կ'ելլէր։ Քրիստոնէական կեանք, կեանք կ'ըսէր, կեանք կը լաէր։ Քրիստոնէութիւնը «ապրիլ» է, ո՛չ սոսկ պաշտամունք, սոսկ համոզում կամ հայեացք — ահա իր քարոզութեանց ամփոփումը։

Հովիւ էր, սակայն, Պատ. Սիմոն մահաւանդ քան քարոզիչ։ Առանձին շինած է մարդիկը որ քան հրապարակաւ։ Գիտէր յանդիմանել, խրատել։ Երբ ծունկ ծունկի գար մէկուն հետ, կը խօսէր անկեղծութեամբ, խստութեամբ, մեղմով, կը խօսէր մինչեւ կուլար ու կը լացնէր զայն եւ յետոյ թող կուտար։ Իր հօտին ոչխարները գիտեն միայն թէ ինչպէ՞ս քշուած են, ինչպէ՞ս հովուուած են։

Ըսինք թէ օտար լեզու չէր գիտեր. բայց իր լեզուն գիտէր, ու իրեն պէս հայերէն գիտցող հազիւ ունեցեր ինք, նոյն իսկ մեր շատ մը գովուած պաշտօնէութեան մէջ։ Վենետիկէն, Վենեայէն լոյս տեսած ստուար հատորները մէ կիկ մէկիկ թղթատած, սերտած էր։ Կը սիրէր գրաբարը՝

Ձ ար մեղքի պէս կը ճաշակէր։ Նարեկացին իր սիրական գիրքն էր, գրէթէ գոց ըրած էր, այնքան շատ կարդացեր էր զայն։ Միայն լեզուին հմուտ չէր։ Հայերէնագէտ էր ան ու հայագէտ։ Տոհմացին եկեղեցին ու բոլոր հնութիւնները ուսումնասիրեր է։ Հին արժէքաւոր մատեաններու հաւաքածոյ մը ունէր, զոր։ իրեն հետ տեղէ տեղ կը պատցընէր, ու հիմա չեմ գիտեր ուր տարաւ, ուր ձգեց իրեն հետ՝ այդ աչքի լոյսերը իրեն։

Պատ. Սիմոն իր ձիրքերէն վեր էր։ Անոր հոգին էր մեծը՝ մանաւանդ։ Իր կեանքին հետ կը ուած մէկ երկու դէպքեր՝ նկարուած սրտաշարժ տեսարաններու պէս միտքիս մէջ կը մնան։ Մէկն է անոր արցունքը, որ Հերմոնի վրայ իջնող շաղին պէս շատ հեղ ալեհեր մօրուքէն վար կը հոսէին, վասն զի «մարդիկ Տէրոջը օրէնքը չեն պահեր»։ Անգամ մը, մասնաւորաբար, իր լալը տեսայ հրապարակաւ զինք նախատող մարդու մը հոգիին վրայ։ Ո՞հ, չեմ մոռնար երբ լալագին կ'ըսէր ինձ, «Ե՛կ, Պատ. Առաքել, աղօթհնք այդ եղած հոգիին համար, մեղք է խեղճը», ու յետոյ զիս քաշեց տարաւ հետը նոյն անձին։ Հոն տեսնել պէտք էր անոր թախանձագին պաղատանքը, անոր յորդումը աղի արտասուքին։

Ուրիշ անգամ մը, երկու Պատ. միսիոնարներ Նիկոմիդիա եկած էին Գաւառական Ժողովի մը առթիւ, ու պաշտօն ունէին, նաեւ, իմացնել իրեն՝ Պատ. Սիմոնի՝ թէ Պոռտը ստիպուած էր դադրեցնել օգնութիւնը աւետարանչական գործին համար, զոր ինք կը կատարէր։ Հարուած մըն էր

ասիկա՝ Աստուծոյ ծառային համար : Այս նոյն պարագային , ամպին տակէն դուրս եկող արծաթ լուսնին պէս երեւցաւ անոր բարձր հոգին : Ի՞նչ կուզէք որ պատասխանած ըլլայ — « բայց , » ըսած է անոնց , « այս որոշումը այնպիսի եղանակով մը գործադրեցէք , կը խնդրեմ , որ չըլլայ թէ եղբայրութիւնը իմանալով գայթակղի ձեր վրայ եւ Աւետարանին վրայ : » Դուք տեսէք խորունկութիւնը այս նկատումին : Այս չէ ամէնը , սակայն . ես սաստիկ վշաացած՝ երեսս պահած էի . ալ չէի ուզեր զինք տեսնել , որուն երեսը չտեսնել առտըւան լոյսը չտեսնել էր ինձ համար : Կուահած էր . առտու մը գաւազանը գետինը ծեծելով՝ մեզի եկաւ , վար կանչեց զիս , « Քալէ՛ շուկան երթանք քեզի հետ » ըսաւ : Դուրս ելանք , լոիկ կը քալէինք , ես դետինը կը նայէի միշտ : Յանկարծ կանդ առաւ , երկու ձեռքերը դրաւ գաւազանին վրայ , ու աչքերը տնկեց վրաս — Օ՛հ , միշտ աչքիս առջեւ է այդ տեսարանը — « Պատ . Առաքել , » ըսաւ՝ իր սովորական կոչականովը , « չե՞տ հաւատար որ Աստուած իր բարի կամքը կը յայտնէ իր ծառաներուն միջոցով , եւ Անիկա այս եղբայրները զրկեց ըսելու համար որ ա՛լ հոս աշխատելու չեմ : » Ա՛լ չեմ գիտեր ես ի՞նչ եղայ հոն :

Զանց կ'ընեմ ներկայացնել զանիկա Պոլսոյ խաներուն մէջ , ուր կ'աներեւութանար ծակերու ծուկերու մէջ կորսուած մը , դարիպ եղբայր մը փընտըռելու , քանի՛ անդամ որ հոս այցելէր : Տեսած եմ զինք շրջապատուած նոյն դասակարգի խեղճուկ ու գեղջուկ արարածներէ , որոնց ամէնուն

հետ կը խօսի անուննին տալով, առուներնին տեղերնին հարցնելով, կը խրատէ, կը յորդորէ զանոնք, եւ անոնք կը փարին իրեն՝ կը լիզեն ձեռքը «Սիմոն պատուելի» ին :

Ո՞վ պատուելի, հայր իմ հոգեւոր, աշխարհ քեզի յարմար պսակ չունէր ու չդրաւ գլխուդ։ Քեզ Աստուած պատուեց, վասն զի դուն մարդոցմէ չառիր փառք։ — «Արդարը կը կորսուի եւ ուշադրութիւն ընող մը չկայ։»

Ա. Կ. ՊԵՏԻԿԵԱՆ

### Յ. Լ. Ճ Ե Ց Ի Ն .

— — —

Վոսփորի մէկ ծայրէն մինչեւ Քեաղբահանէ եւ Մաքրի գիւղէն մինչեւ Զամլըճա՝ ուր որ կայ բեմ մը, թատրոնի պէս բան մը, հո՞ն անհրաժեշտաբար տեսնուած է իր պարթեւ հասակով, խարստի եւ թիկնեղ, ոսկրուտ, ջղուտ, կովկասեան կերպարանքով ու դիմագիծերով, աղերէկ մօրուքով, մանրիկ պլազլուն ու թափանցող աչքերով, գրէթէ միշտ մոխրագոյն վերարկուով, ծերամոյն՝ այլ մեր է՞ն աւիւնալից երիտասարդներուն անգամ նախանձը շարժելու չափ կայտառ, միշտ կայտառ՝ եւ, ինչպէս իր սկզբունքներուն, նոյնպէս ալ ծերանալու մասին յամառ՝ գրէթէ պատմական անձը որ կը յիշեցնէ առակին Հինաւուրց կաղնին։ Անո՞ր պէս անյողդողդ եւ աննկուն՝ ինքն ալ՝ իր շուրջը տեղի ունեցող թատերական յարափոփոխ դէպքե-

րուն, աւերումներուն եւ քայքայումներուն մէջ-  
տեղ կայ ու կը մնայ կանգուն եւ միշտ համբերա-  
տար ոգիով մը դէմ դնելով սաստկաշունչ հողմն-  
րուն։ Ութսուն ձմեռներու բեռը չէ կրցած կքել,   
ընկճել իր գաւառացիի կազմը։ Ճակատամարտնե-  
րու մասնակցած, վէրքերով ծածկուած, կրակէ  
խանծած, վառօդէն մրոտած, սպիներով նշան-  
ուած՝ բայց կենդանի մնացած քաջարի դինուորի-  
մը պէս որ միշտ կապուած է իր գրօշին, ան աղ  
անբաժան մնացած է թատրոնէն եւ՝ հաւատարիմ  
սիրահար՝ անդադար ընծայած է իր գորովին  
գրաւականները՝ հոմանիին՝ զոր կը պաշտէ ան-  
կեղծ, կաթոգին սիրտով, տեսակ մը աղապատան-  
քով։

\* \* \*

Քսան տարիէն աւելի է ճանչցած եմ զինքը,  
բայց ան ատենէն շատ առաջ սկսած է մասնակ-  
ցիլ թատերական գործերու։ Յաճախ կը տեսնէք  
զինքը, թատրոնին ներքին դրան սեմին վրայ,   
բռունցքին մէջ զօնդողմարի տրցակ մը։ Իր այս  
վիճակը չէ ուզած փոխել նոյն իսկ շատ լաւ եւ  
շահաւոր դիրքերու եւ պաշտօններու որոնց կոչ-  
ուած է։ Նառումի թատրոնէն կ'սկսի իր թատե-  
րական գործունէութիւնը, երբեմն իսկ երեւալով  
բեմին վրայ, իր պատկառելի կերպարանքին վա-  
յելուչ նօպղը բեռի գերերով, եւ ապա տարիքն  
առնելուն հետ, պաշտօններ փոխելով, թատերա-  
կան-վարչական գործեր անստգիւտ հաւատարմու-  
թեամբ ու խղճմտութեամբ կատարելով միշտ։  
Ի՞նքն է կենդանի պատմութիւն հայ թատրոնին,

որուն ամէն շըջաններուն մէջ գործօն դեր մը ու-  
նեցած է : Երբ հարկ ըլլայ թատրոնի պատմութիւնը  
գրի առնել , կարծեմ ոչ ոք պիտի կրնայ իրմէ ա-  
ռելի ստուգապատում մանրամասնութիւններով եւ  
ժամանակադրական ճշգութեամբ տալ կարեւոր  
տեղեկութիւններ : Նոյն իսկ դերասաններու ան-  
հատական կեանքը , վարքն ու բարքը կրնայ ձեզ  
նկարագրել ճշգրիտ երանդներով ու թուականնե-  
ցով :

Ո՞վ որ տեւական թէ ժամանակաւոր կերպով  
երեւցած է ըեմի վրայ , շատ բան կը պարտի ի-  
րեն : Ամէն ինչ կարելի եղած է անոր վստահիլ .  
իր եւ իր դերասաններուն պատիւին նախանձա-  
խընդիր եղած է միշտ . իր կարծիքը , խորհուրդը ,  
խրառը , խրախոյսը , նիւթական թէ բարոյական  
աջակցութիւնը անվրէպ ընծայած է ամէն դերա-  
սանի կամ ունիի Վարդովեան , Մնակեան եւ ուրիշ-  
ներ՝ իր խորհուրդներէն ներշնչուած ու օգտուած են  
միշտ եւ ամէնուն ալ ճշմարիտ հայր մը , բարեկամ  
մը , պաշտպան մը եղած է ան : Անյաջողութիւն-  
ներ , դերասանի աստանդական կեանքը , զրկումը  
եւայլն՝ չեն կրցած վհատեցնել զինք . ուր որ  
գտած է քանի մը դերասան , պարագլուխ կանդ-  
նած է անոնց , ի մի հաւաքած , սիրաշահած , հա-  
մոզած եւ խումբ ձեւացուցած է : Տեսակ մը հաշ-  
տարար դատաւորի պաշտօն վարած է թատերա-  
պետներու եւ դերասաններու մէջ , ամէն գժու-  
թիւն եւ անհամաձայնութիւն վերջ գտած են իր  
վճիռով . իր ուղղամիտ դատողութեամբ եւ ան-

շահախնդիր նկարագիրով վստահութիւն եւ տեսակ մը պատկառանք ներշնչած է թատրոնին ներսու թատրոնին դուրս, նոյն իսկ պաշտօնական շըրջանակներու մէջ :

Սուր միտքը, զօրեղ կամքն ու բարոյական նկարագիրն անաղարտ մնացած են այնքան ապերախտ ասպարէզի մը՝ մէջ ուր աւեր ու կործանում տեսած է՝ քան կանգնում, տառապանք ու անշահութիւն՝ քան վայելք :

Նախնի փիլիսոփայի մը խստամբերութեան հասնող ժուժկալ սովորութիւններով, ընտանեղուրկ ապրած է քառասուն տարիներ . իր տունն եղած է թատրոնը, իր ընտանիքը՝ դերասանններու թափառիկ խումբը : Ամէն չափ ու հասակէ, սեռէ, դասակարգէ մարդոց հետ չփուած ու տեսնուած՝ բառին ընդարձակագոյն իմաստով հանրային՝ միջազգային կեանք մը վարած ըլլալով հանդերձ, միշտ մնացած է անծանօթ եւ անշուք : Մինչ ամենայետին դերասանին անունը ծանօթ է հրապարակի վրայ, թատրոնի այս հինաւուրց աշխատաւորը կը մնայ մթութեան մէջ :

\* \* \*

Իրեն չափ անծանօթ, հետաւոր գիւղի մը՝ Ակնայ Լիճք գիւղի զաւակն է այդ մարդը : Ընտանեկան դժբաղդութիւնը մղած է զինքը Պոլիս, մէկ մըն ալ չդառնալ չնայելու համար այն կողմուսկից եկած է : Հայրն էր քահանայ մը (\*), համբաւեալ հմտութեամբ եւ պէս պէս ձիրքերով, եւ

(\*) Տէր Պօղոս Քահ. Շարպետեան.

արժանացած երջանկայիշատակ Ներսէս Ե. Կա-  
թուղիկոսի բարեկամութեան :

Իր հօր նման, ինքն ալ ունի հմտութիւն հայ  
լեզուի եւ ընդհանուր ու տոհմային պատմութեան :  
Ուսումնասիրած է կովկասեան կեանքը, բարքե-  
րը, եւայլն : Բերնուց գիտէ մանրամասն պարա-  
գաները ժամանակագրական, աշխարհագրական,  
ցեղագրական եւ այլ ծանօթութիւններով — բան  
մը, որով հիմակուաններս պարծելու վիճակին մէջ  
չենք :

Ունի յատկութիւններ, թափանցող, ուսումնա-  
սիրող եւ քննադատող միտք մը որ զինք հազ-  
ուագիւտ կ'ընծայէ իր հասակակիցներուն մէջ :  
Խոսակցութիւնը միշտ համեմուած է պատմական  
դէպքերու եւ մանրավէպերու յիշատակութեամբ  
եւ տոհմային կեանքին՝ հեռուէն, բայց տաք՝ վա՛ռ  
սրտով ու հետաքրքրութեամբ մասնակցած՝ ունե-  
ցած է, նոյն իսկ Ռուսինեանի հետ, լեզուի եւ  
ուղղախօսութեան խնդիրներու մէջ աշխատակ-  
ցութիւն : Գրական մարդ մը շըլլալով հանդերձ,  
իր գրիչէն ելած կտորները զուրկ չեն գրական ար-  
ժանիքէ :

Նոր գաղափարներու իր միտքն անընդունակ  
չէ . ժամանակին հետ կ'ընթանայ, թէեւ հեռուէն .  
բայց մասնաւորապէս լեզուի մասին յամառ է եւ  
անհաշտ . մաքուր ու գեղեցիկ աշխարհաբար մը  
գրելով հանդերձ, չի հաւատար թէ աշխարհաբարն  
ապագայ եւ ինքնուրոյն գոյութիւն կարենայ ու-  
նենալ : Իր արձակ թէ յանգաւոր գրուածները ո-  
րոնք մեծկակ պարութայ մը կը կազմեն՝ միշտ իր ծո-

ցէն անբաժան՝ գրաբարով շաղուած ու խմորուած են : Հատընտիր նիւթերու , ձօներու , ընծայականներու , ներբողականներու հետ խառն կը գտնէք Ուժիցի մը ձօնեալ ոտանաւոր մը , իր սիրական նարկիլին վրայ հոգեբանական կառը մը , ինչպէս եւ 25 տարի առաջուան Պոլսոյ բժիշկներուն վրայ քննադատական մը , եւայլն՝ մէկ քանին ժամանակաւ Թատրոն լրագիրին մէջ հրատարակուած : Ունի Միսիրար եւ ուրիշ ողբերգութիւններ որոնցմէ ոմանք իզմիր եւ Տփղիս ներկայացուած : — Հետ ժամուան մէջ գրած է (1862 թուականին) գիրք մը «Դուռ կորստեան եւ դուռ կենաց բացեալ» անուն որ 24 ժտմուան մէջ սպառած է :

«Տիար» մակդիրը որով կը յորջորջեն զինք , իր նուիրագործեալ անունն է եւ միակ փառքի տիտղոսը :

Բուն անունն է Դալուստ Լճեցի Տէր Պողոսեան Շարպետանց . տուն տեղ չունի . իր պէս անծանօթ եւ անորոշ է նաեւ քնակարանը , եթէ այսպէս կարելի է անուանել Պոլսոյ մէկ անկիւնը խղիկ մը ուր կը թառի գիշերէ գիշեր , հանգոյն մենակեաց ու տարագիր բուի մը :

---

ՄԱՆ . — Տիար Լճեցին իր հայրենի զիւղին մէջ մեռաւ այս տարուան սկիզբները :



## 4. ՄԱԳՍ ՄԻՒԼԵՐ

---

Շանթի մը պէս, որ անկարծական ու չլատող բան մը ունի իմ մէջ, Եւրոպական թերթերը առաջին առիթով իսկ գուժեցին մահը անոր՝ որ մեր օրերուն հանճարեղ եւ արտադրող գրագէտներէն մէկը եղաւ՝ որուն ձայնը դիւթած էր բովանդակ Եւրոպան ու վերջապէս որուն մահովը Օքսֆորտ իր է՞ն կարեւոր գոհարներէն մէկը կը կորանցընէ ու բովանդակ գրագիտական աշխարհը կ'աղքատանայ, կարծես, անհետացումովը մեծ իմացականութեան մը, որուն մէջ կը ցոլանային շատ մը ճիւղերը գիտութեան :

Անգղիայի ու ֆրանսայի գրական հանդէսները բաղմաթիւ էջերու մէջ գովասանքն ու կենսագրականը ըրին Մաքս Միւլէրի որ շատ մը նկատումներով սիրելի դարձած էր իրենց, ու միանգամայն Դերմանիային ալ որ անոր հայրենի երկիրը ըլլալու միակ սփոփանքը ունի իր մէջ :

Թոքերու հիւանդութիւնը վերջին օրերուն շատ ընկճած էր զինքը, ու կիսատ թողելու հարկադրուեցաւ այն ինքնակենսագրականը զոր Մաքս Միւլէր ուղած էր ընել։ Ու մահը վրայ հասաւ ճիշտ այն ատեն երբ լեզուարանական կամ բանասիրական հետազօտութիւններու մէջ շատ նոր երեւոյթներու ելքը կը սպասուէին իրմէ. քանի որ ինք եղած էր մեծ հայրը բաղդատական լեզուաբանութեան :

Մաքս Միւլլէր ծնաւ Dessauի մէջ 7 Դեկտ. 1823ին։ Դերման մնծ բանաստեղծ Willem Mülleitի գաւակը։ Նախկին տարիներու մէջ ունեց ւծ է անկուշտ սէր մը երաժշտութեան հանդէպ։ Սիրած վարպետներն եղած են Պէտովէն, Վակնէր ու Մոցարթ։ Տակաւին Գիմնազիօնին մէջ՝ յիշողութեան ահագին կառողութիւն կը ցուցնէր։ Անցաւ Լայրցիկ ու Պեռլին՝ համալսարանին մէջ ուսանելու համար։ Անկէ ի վեր սակայն Մաքս Միւլլէր Արեւելեան աշգերու ուսումնասիրութեան տուաւ ինքնինքը որուն շատ յաջողուած արդիւնքները երեւան ելան։

Պօփի աշակերտներէն մէկն եղաւ ինքն ալ՝ որուն քով ուսաւ Սանսկրիտ, Պարսկերէն ու կարդ մը արեւելեան լեզուներ։ Հնդիկ փիլիսոփայութեան վրայ իր ըրած ուսումնասիրութիւնները պարզապէս յուսահատեցնող են։ Տակաւին ուսանող մը՝ համալսարանին մէջ արդէն իսկ իր բանասիրական ուսումնասիրութիւններովը — որոնք այն ատեն հատակտոր բաներ մ'էին — բաւական հըշչակ հանեց։

Պեռլինէն անցաւ Բարիզ ու անկից Լոնտոն ուր սակայն պիտի կրնար կատարելագործել ինչ որ չէր կրցած Պեռլինի մէջ։ Հոն, Լոնտոնի մէջ, Մաքս Միւլլէր հանդիպեցաւ իր հայրենակցին՝ Պընսընի որուն օժանդակութիւնովը իրեն կը յանձնուէր Ռիկ-Վէտայի թարգմանութեան ահագին գործը։ որ նուիրական գիրքն է Պրահմինականութեան եւ հիմը Հնդիկ գրականութեան եւ զոր 1849—1874 հազիւ աւարտեց վեց հատորներով։

1849ին ատենները ընդունուեցաւ Օքսֆորտի մէջ իբր ուսուցիչ արդի լեզուներու եւ գրականութեան, իսկ 1868ին, փոխուեցաւ իր դիրքը համալսարանին մէջ ուր ճանչցուեցաւ իբր Բրօֆէսէօր բաղդատական լեզուաբանութեան որուն մէջ անգուգական շարադրողը եղաւ:

Ոիիկ-Վէտայի թարգմանութիւններն ընելու ատեն, Մաքս Միւլլէր պատեհութիւն ունեցած էր հին Սանսկրիտ լեզուին պատմութիւնը գրելու: Ու ա՛լ մինչեւ իր մահը Մաքս Միւլլէր անխոնջ աշխատողը եղած է լեզուաբանական այս խրթին դաշտին վրայ. ու շարունակ իրարու ետեւէ երեւան եկած են իր «Կրօնքի գիտութիւնը», «Խորհուրդի գիտութիւնը», «Հնդիկ փիլիսոփայութեան վեց դրութիւնները», «Նուիրական գիրքները Արեւելքի ազգերուն», ու տասննեակ մը ուրիշ գիրքեր որոնց ամէն մէկին մէջ Մաքս Միւլլէր արդար բաղդատողն ու քննադատողը եղած է. — իր ժամանակին ո՛չ մէկ գրողը կրցած է հաւասարիլ անոր: Ո՞ր եւ է բանի ձեռք չղարկաւ անիկա, առանց լուսաւորելու ու զարդարելու: Անգնահատելի ծառայութիւններ մատուց «Արեւելքի նուիրական գիրքերը» անուն երկերովը:

Հնդիկ փիլիսոփայութիւնը իրմով ճանչցաւ աշխարհ ու ամէնէն աւելի ինքն էր որ բաղդատութեան նման եղբեր գտաւ Պուտտայի ու Թրիտոսի միջեւ: Իր վճիռներուն մէջ շատ ցուրտ ու անողոք եղաւ: Ու հակառակ իր աշխատութիւններուն ու ձեռք բերուած համբաւին, շատ քիչ պարագաներու մէջ հակառակորդներու հանդիպած է:

ընկերական կեանքի մէջ բարեկամն էր անիկա ա-  
մէնուն : Ու , հակառակ իր գերմանական ծագու-  
մին , քանի որ իր բովանդակ գործունէութիւնը  
Անգլիայի մէջ եղած է , ու Անգլիացիներուն մօտ ,  
այսօր այդ մահը աւելի ծանր կ'ազդէ բոլոր Անգ-  
լիացիներուն սիրտին որոնք քիչ շատ հետեւած կըր-  
նան ըլլալ բանասէր-լեզուագէտին շարժումներուն :

Ու կը մտածեմ որ , երբ անիկա ձեռնարկը ու-  
նեցած է Արեւելքի բովանդակ կրօնքն ու փիլի-  
սոփայութիւնը Արեւմուտքի ներկայացնելու , եղոք  
յաջողած է այդ անհունապէս դժուարին եզրերու-  
պարզ բազդատութիւններն ընել , պիտի կրնա՞մ  
կամ կրցի՞ արդեօք գոնէ թեթեւակի պատկերել  
այն բովանդակ վիշտը զոր իր մահովը ունեցան այ-  
սօր գիտութեան ու փիլիսոփայութեան բոլոր յայտ-  
նի հետեւողներն ու ամացւները :

Իմա փորձ մըն է պարզապէս՝ այն ընթերցողնե-  
րուն որոնք առիթը ունեցած չեն Եւրոպական ան-  
ցուդարձերէն տեղեկանալու : Մաքս Միւլլէրի վրայ  
ներկուու ուսումնասիրութիւն մը ընելու համար  
հարկաւորապէս կարդալ պէտք էր անոր բոլոր  
գործերը ու միանգամայն լեզուագէտ մը , աւելի  
ճիշդը՝ բանասէր մը ըլլալ պէտք էր :

## 5. ՕՄԱԼԻ ԴՈՒՔՄԸ



Օմալի դուքսին վրայ պէտք եղած կենսագրական տեղեկութիւնները տրուեցան արդէն։ Ֆըրանսական, յետոյ իտալական, անգլիական, Պելծիքայի, Բորբուկալի եւ ուրիշ երկիրներու թերթերը շատ զբաղեցան Լուի Ֆիլիպի այս զաւակով։ Ամէնքը համաձայն են հաստատելու թէ Լուի Ֆիլիպի այս զաւակը եղական դէմք մըն է այն ֆրանսացի դասակարգին մէջ որուն կը պատկանի։ Հանոր ա՛Օրլէանը, Օմալի դուքսը, ամէն բանէ առաջ իր հօրը արժանի զաւակն է։ Լուի Ֆիլիպ այն դէմքերէն է, որ՝ հակառակ ժողովուրդին իր ընտանիքին դէմ տածած խուլ հակակրութեան՝ կը մնայ սիրելի անուն մը ֆրանսական թագաւորութեան վերջընթաց պատմութեան մէջ, բան մը ունի իր անձին ու դիմագծութեան մէջ որ համակրանք կ'ազդէ, որ իրեն առանձին տեղ մը կուտայ Պուրպոններու մէջ, եւ որ թերեւս իր սիրտի զգացումներուն ճառագայթումն է զոր ժողովուրդը կրցած է նշմարել եւ հասկնալ։

Լուի Ֆիլիպ խիստ դաստիարակութիւն մը տըւաւ իր զաւակներուն։ բնաւ ուրիշներու պէս չը մտածեց անոնց «տարիքին ու հասակին ինայել։» Պղտիկ Հանրին, Օմալի դուքսը, Հանրի Դ.ի Լիսէին մէջ այնպէս էր իր դպրոցակիցներու հետ, ինչպէս պարզ քաղքենիի մը զաւակը։ այդպէս

մնաց բանակին մէջ ալ իր պաշտօնակից զօրավար-ներուն հետ։ 17 տարեկան հասակին մէջ, մտաւ-ղինուորական ասպարէզը որ իր իտէալն էր. հոն ցուցուց կորով ու զօրապետի տաղանդ։ Իր աք-սորներուն մէջ, իր մշտատեւ ցաւը սա եղաւ որ չէր կրնար բանակին մէջ ծառայել, ու անգամ մը բողոքեց կառավարութեան՝ ըսելով թէ « ինքը ա-մէն բանէ առաջ Ֆրանսացի զինուոր մըն է, կու-զէ զինուոր մնալ և բանակին մէջ իր դերը ու-նենալ հայրենիքի պաշտպանութեան համար։ »

Մինչեւ Ակադեմիի անդամ ընտրուիլը, եթէ հե-տեւինք Օմալի դուքսին ամբողջ կեանքին, կը տեսնենք թէ ի՞նչ ազնիւ կիրքեր ու առաջդիմա-կան գաղափարներ կը բղխին իրմէ։ Իր հօր դէմ, իր ընտանիքին դէմ, իր անձին դէմ եղած այնքան զրկանքներու փոխարէն, վրէժիննդրութեան գա-ղափարի նշոյլն անգամ չ'երեւար իր հոգիին խորը։

Ամէն բանէ առաջ, ամէն բանէ վեր, իրեն հա-մար Ֆրանսան կար։ Աշխատիլ անոր վերակենդա-նութեան, անոր զօրաւորութեան, անոր բարձրաց-ման. իբրեւ Ֆրանսացի անհատ, անպատճառ իր բաժինը եւ, իբրեւ Ֆրանսացի ամենաբարձր ազ-նուականութեան անդամ, իր մեծագոյն բաժինն ունենալ երկրին առաջդիմութեան մէջ, ահա՛ ա-ռանցքը որուն չուրջը կը դառնար Օմալի դուքսին բոլոր մտածումները, զգացումներն ու կարողու-թիւնները։

Կը զարմանայ մարդ պահ մը՝ երբ կը տեսնէ թէ գրէթէ զինուոր ծնած, զինուոր մեծցած, իշխա-նական բարձր խորհուրդներու տէր այս անձը, ա-

ռանց սուրը մէջքէն քակելու, առանց իր ամենաբարձր գերդաստանի զինանշաններուն վրայ խորհրդածելու եւ ամբողջ կեանքը սպանիական երեւակայութեան մը զոհելու, գրիչը ձեռք կ'առնէ ու սիրտով, հոգիով լեցուն երկասիրութիւններ կ'արտադրէ, Գոնտէի իշխաններու պատմութիւնը գրելով։

Թագաւորի զաւակ մը՝ որ իրեն մեծ փառք կը համարի Ակադեմիին անդամ ըլլալ եւ նստիլ հո՞ն, այն աթոռներուն վրայ, ուր յաճախ ահնշան ծագումով մեծ մարդիկ կը նստին, որ իրեն մեծ պարծանք կը սեպէ իմաստասէրներու եւ գիտուններու գնահատումը։

Ու երբեք ազնուական մը Օմալի դքսին պէս գործնականօրէն չէ ապացուցած թէ ի՞նչ ուժով կը սիրէ գրականութիւնը։ Իր Շանդիյեի դղեակը զոր Ակադեմիին նուիրեց, հրաշալիքներ կը պարունակէ։ մինակ ասիկա բաւական էր ապացուցանելու իր ուժգին հակումը դէպէ ի գրականութիւնն ու գիտութիւնը։

Այո՛, Օ Տալի դուքսը իր ժամանակին մարդը եղաւ, ըմբռնեց թէ չողշողուն սուրին հետ եւ թերեւս անկէ աւելի՝ գրիչն է որ երկրին մեծ ծառայութիւն կրնայ մատուցանել։ Ինքը զինուոր մը ու գրադէտ մը եղաւ, իմաստասէր մը եւ զօրավար մը, պարզ քաղքցի մը ու իշխան մը։ Իր անձն ու գերդաստանը մէկ կողմ դրաւ ու իր բոլոր կարողութիւնները երկրին նուիրեց։ Միօրինակ կեանք մը, ինչ աստիճանի ու դիրքի վրայ գտնուէր ան, զզուելի էր Օմալի դուքսին։ Իր այ-

լազան ու բնդմնաւոր կեանքը կրնայ շատերու օրինակ ըլլալ :

Շատեր կրնան ըմբռնել թէ Դնչպէ՛ս ամենաբարձր ազնուական մը ամէն բանէ առաջ քաղաքացի է ու կը ջանայ կատարել իր մարդկային ու քաղաքացիական պարտականութիւնները :

Օմալի դուքսը արիւնի ազնուականութենէ աւելի բան մը ունէր : Սիրտի եւ միտքի ազնուականութիւնը . իր յիշատակը Ֆրանսացիները պէտք է պահեն գուրգուրանքով :

Գ. Ա.



## 6. ԹՈՎՄԱՍ ՖԱՍՈՒԼԵԱՀԵԱՆ



Թովմաս Ֆասուլեաճեանը շատոնց արգէն մեռած կը համարուէր բեմին համար, — նոյն իսկ Պոլիս անցուցած վերջին տարիներուն մէջ՝ ուր հատկառոր ներկայացումներ կը կազմակերպէր իր հաշուոյն, պատահական դերասաններու հետ : Դըրեանցը իրմէ աւելի բաղդաւոր եղաւ, բեմական փայլուն շրջանի մը միջոցին հրաժեշտ տալով կեանքին ու թատրոնին որ իր կեանքն էր արդէն :

Բանաստեղծներուն եւ արուեստագէտներուն համար համբաւի աստիճանը կայ ուրկէ անդին՝ երբ կ'զգան թէ պիտի տկարանան՝ լաւագոյն է լոել ու մեկուսանալը, — չըսելու համար մեռնիլը, ինչ որ շատ անողոք գաղափար մը պիտի

տար զայն յայտնողին վրայ։ Տարիքը նշանակութիւն չունի անոնց համար, սպիտակ մազերով քերթողներ ու խորշոմած դէմքով առղիսղներ գիտցած են իրենց բարձրութեան ու ժողովրդականութեան մէջ մնալ։ Ասոնք բացառութիւններ են առակայն. մեծ մասը, դերասաններուն մանաւանդ, նիւթական պէտքերէ մղուած՝ կը քաշկոտուին քաղքէ քաղաք, բեմէ բեմ, անճարակներու՝ սկանակներու հետ խաղալու հարկին տակ, — մնանկ սեղանաւորներու պէս որոնք Սակարանին զեկը պահ մը իրենց ձեռքը ունենալէ ետքը, սալայատակներու վրայ կը սլքտան։ Եւ մեր վաղեմի դերասանապետը, որչափ որ գիտենք, աստիճանսական անկումի մը մէջ փորձեց իր անունին ու անցեալին հմայքը պահել, մաքառումով մը որ արուեստին պայքարը ըլլալէ աւելի կեանքի պայքարն էր, — հացի կուրը։ Սին փորձ մը չէր, սակայն, իր ըրածը, ոչ ալ յաւակնոտութիւն մը. Ֆասուլեաճեանի բեմական երկար ու յիշատակելի գործունէութիւնը լիովին կուտար իրեն այդ իրաւունքը։ Աղեքսանդրիոյ մէջ պատահած է իր մահը ուր արուեստագէտի մը վայել հանդիսաւորութեամբ կատարուեր է յուղարկաւորութիւնը, — մանրամասութիւն չկայ իր հիւանդութեան կամ բեմէ քաշուած ըլլալու մասին։ Ի՞նչ հարկ արդէն, չէ մի որ տխուր պատկերներու շարք մը եղած պիտի ըլլար իր թափառացած դերասանութեան ու տառապագին հիւանդութեան նկարագրութիւնը։ Իմ մասիս, չը պիտի ծանրանամ անոր ընտանիքի հօր առաքինութիւններուն կամ թերութիւններուն, զեղիս կամ

առկաւապէտ ըլլալուն վրայ, ու պրպտելու ելլեմ թէ՝ իրա՞ւ դրամ կամ գոյք կտակած է Ազգին, իրը թէ մեծատուն մը ըլլար մեռնողը։ Ես աւելի կը հաւատամ, հեռուէն՝ թէ պարտք միայն թողած է։ այդ չեղա՞ւ ճակատագիրն ալ Աղամեանին, ամէնէն նպաստաւորը հայ դերասաններուն։



Տարիներու լայն անջրպետէ մը ետքը, երբ վերստին գրիչիս տակը կուգայ թովմաս Ֆասուլեանեանին անունը, իր մահուան առթիւ, կը սիրեմ վերյիշել ու ներկայացնել, — գէթ անոնց որոնք չտեսան զինքը իր արուեստին կատարելութիւններուն մէջ, — հին Ֆասուլեանեանը, ա՞ն որ ցնցած էր մեր պատանեկութիւնը ու հիացուցած՝ մեր երիտասարդութիւնը։ Բերա, Օրթագիւղ, Կէտիկ-Փաշա գլխաւոր կեդրոնները եղած են, իր բեմական յաջողութիւններուն։ Ֆասուլեանեան, ամէն բանէ առաջ, վարպետ մըն էր դիմագիծութեան ու միմիմի մէջ։ յետոյ, իր ձայնին ելեւէջներովը, խրոխտ կամ մեղմ, գոռացող կամ լացող, որոնք անդիմադրելի, հեւ ի հեւ ազդեցութեան մը տակ կը պահէին ամբողջ սրահը, զայրացկոտ կամ կարեկից, — կատարած դերին համեմատ։ Անձնական հեռաւոր յիշատակներէս՝ սատպաւորութիւնը կը պահեմ կենդանի՝ թէ Ֆասուլեանեանը՝ որ եւ է տռամի կամ ողբերգութեան մէջ — բեմի վրայ երեւնալուն, դող մը կ'զգայինք ու սարսուորի մը կը նախապատրաստուէինք անգիտակցաբար։ մինչ Աղամեանը, այդ թուական-

ներուն՝ դեռ երիտասարդ սիրահարի դերին մէջ, համակ սէր, քաղցրութիւն ու նազանք կը սփռէր իր չուրջը։ Բեմին վրայ՝ Ֆասուլեաճեանը ատելութիւն կը հրաւիրէր իր վրայ եւ Աղամեան համակրանք։ Դուրսը, իրական կեանքի մէջ, տարիքի թեթեւ տարբերութեամբ, երկուքն ալ երիտասարդ, հաւասար համակրանք ու հետաքրքրութիւն կ'առնելին, երկուքն ալ ընկերական, խօսուն, զուարժ։ Ու Տիկին Հրաչեան, որ — հիմակ թոռնիկներու մնծ-մայր եղած է, բեմէն քաշուած՝ իր ամէնէն թարմ երիտասարդութեանը մէջ, ճշմարիտ հովուուհին էր հովուերգութեան մէջ, լերան աղջիկ, սեւ խոշոր աչքերով, վարդ այտերով, կարմիր ժապաւէն մը ձգաւ մազերուն վրայ, ու ճշմարիտ կոմսուհին՝ տռամի մը մէջ, գունատ, շնորհալի, յանկույցի։

Կովկասէ վերադարձին . — ուր կենդանութեան շունչ մը, անծանօթ հրապոյր մը սփռած էին թատրոնի վրայ Պոլսեցի դերասաններն ու դերասանուհիները, որոնցմէ միայն Տիկին Սիրանոյշը կը յարատեւէ մինչեւ այսօր, մի՛շտ գնահատուած, մի՛շտ ծափահարուած, — Ֆասուլեաճեան իր բեմական յաջողութեան գագաթնակէտը հասած էր, նիւթական առաւելութիւններ, արուեստագէտի վայելքներ գինովցուցած, յափրացուցած էին զինքը։ Պահ մը այստեղ, իր ընկերներուն հետ ներկայացումներ տալէ ետքը, տօւրո՞ւ մը կազմակերպեց դէպի ի գաւառային քաղաքներ, իրեն վերջին կայան ընտրելով Սամսոնը ուրկէ հասած արձագանդներ կ'իմացնէին թէ իր կեանքն ալ տռամ

մը դարձած է զոր ողբերգութեան վերածեց մահը ծաղկատի ու սիրուն դերասանուհիի մը զօր ինք առաջնորդած էր դէպ ի բեմը, մարդած՝ արուեստին նրբութիւններուն ընտելացուցած։ Այս վաղահաս մահը քայքայեց իր կազմած խումբը եւ զինքն ալ քայքայեց . . . :



Վերադարձին, հին Ֆասուլեաճեանը չգտանք այլեւս մեր դէմ. աննկուն դերասանին յաջորդած էր ընկճուած մարդը. ինքն ալ, փոխադարձարար, թափուր, ամայի կ'զգար իր շուրջը. անհատական կեանքի մէջ՝ շատեր երես կը դարձէին իրեն ու բեմին վրայ՝ առջի ոգեւորութեամբ չէին ծափահարէր զինքը, ու այս ամէնուն վրայ կը ծանրանային ընտանեկան դժբաղդութիւններ, զաւկին մէկը Հիւանդանոցն էր, միւսը՝ սկսնակ դերասան՝ անողոք ախտի մը զո՞ն կ'երթար՝ օր օրի ծիւրելով. կինը՝ իր ճակատագրին թողուած՝ հազիւ կը հասնէր մայրական դերեր կատարելու, զոր ողորմութեան մը պէս կուտային իրեն։ Դերասանական ընտանիքի քայքայուն կեանքն էր, անկայուն, ցրուած, յուսահատ։ Ֆասուլեաճեան ինքն ալ մասնակի ներկայացումներ կազմակերպեց, հոսհոն, պղտիկ բեմներու վրայ, ամէնէն վերջինը թագսիմի պարտէզին մանրանկար թատրոնը «ուր Բարիզի Աղքատները» ներկայացուց, ամառ գիշեր մը, քանի մը աղքատ տղաքներով, զորս աճապարանօք մարդած էր, մէկ օրուան մէջ։ Այդ երեկոյթը վերջին խլեակն էր որուն կը փարէր հին վարպետը՝

կանգուն մնալու գերագոյն ճիգով մը . բեմին առ-  
ջեւ շարուած հարիւրի չափ աթոռներուն հազիւ  
կէսը գրաւուած էր՝ կարեկցութեան համար եկող  
հանդիսականներէն որոնց մեծ մասը ձգեցին գա-  
ցին ներկայացման աւարտումէն շատ առաջ : Ֆա-  
սուլեաճեան օրհասականի ջանքեր կ'ընէր իր վը-  
րայ կեդրոնացնելու համար բովանդակ խաղը :  
Բացօդեայ բեմը տակաւ տակաւ մութի մէջ կը  
թաղուէր ճրագներու պլազուն լոյսերուն պակսե-  
լովը , որոնք կը մարէին հովէն , եւ որոնց ազդե-  
ցութեան տակ ֆասուլեաճեանին ձայնն ալ խռապու-  
ու նուազուն կը դառնար :

Իր վերջին ներկայացումն եղաւ ատիկա , կար-  
ծեմ , Պոլսոյ մէջ : Ու օր մըն ալ ըսին թէ մեկներ  
է : Տարիներ անցան ու յանկարծ իր մահը կ'իմա-  
նանք :

Ես չեմ քննադատեր ֆասուլեաճեանը , կ'ար-  
գահատիմ իրեն : Խնչ որ ալ եղած ըլլան իր ան-  
հատական կեանքին արկածները , ճարտար դե-  
րասանապետի մը յիշատակը կը թողու անիկա մեղի  
ու իր անունը , — անբաժան կերպով կապուած Ա-  
դամեանի , Սիսակի , Դրեանցի անուններուն , —  
պիտի յիշեցընէ միշտ՝ բեմական յաջող շրջանի մը  
յաջող հեռանկարը որուն վարպետներէն մէկն ե-  
ղաւ ինքն ալ :

Տ. Ա.



## 7. ՅԱԿՈԲ ՆԱԼԵԱՆ ԶԻՄԱՌԱՑԻ



18<sup>րդ</sup> դարու կէսնը, կ. Պոլիսի այս գիտուն եւ երեւելի Պատրիարքի՝ ծնած էր Ակնայ Զիմառայ գիւղը։ Կը թուի թէ մինչեւ չորեքտասանամեան հոն անցուցած է աշխատին ու գրգուաղ կեանք մը։ Ապա՝ ուսանելու, ուխտաւորելու, քաղաք ու մանաւանդ քաղաքներու քաղաք՝ կ. Պոլիսը տեսնելու եռանդ մը թելադրած է իրեն անցնիլ Սերաստիա եւ անկէ՝ ոստայնանկի մը թեւարկութեամբ՝ կ. Պոլիս։

Նոյն ատենները (18րդ դարու առաջին քառորդին) հին Պոլսահայերը առած էին անդորր զարգացումի գնացք մը։ Աւետիք Պատրիարքի, Մխիթարի, եւ այլ ներքին վէճները դադրած էին, ու բանասիրական եւ եկեղեցասիրական խաղաղ զրադումներ սկսած էին տոհմային առաջնորդներուն միտքն ու սիրտը գրաւել։ Այսպիսի վիճակի մը մէջ՝ երիտասարդ Նալեան Պոլիս հասնելուն, թուի շատ յառաջ գացած է թեւարկութեամբ իր հայրենակիցներուն, որոնց մէջ կային ամիրաներ ալ։ Ի սկզբան, բաւական աշակերտած է՝ Պաղտասար Ա. Դավիթին հետ՝ Ֆահրապատցի Աբրահամ վարդապետին, որ բարձր ուսումներ Պոլսահայերուն մէջ մուծանողներուն առաջիններէն է։

Ապա՝ մտնելով Ամրտոլու վանքին հոչակաւոր, առաւիդ Յովհաննէս վարդապետ Կոլոտի քով՝

հետզիետէ առաջ գնաց լեզուագիտութեան, մատենագրութեան եւ պաշտօնական գործառնութեանց մէջ : Երբ Կարապետ Կաթուղիկոս Եպիսկոպոս ձեռնադրեց Կոլոտը, ինք ալ անկէ վարդապետ ձեռնադրուեցաւ :

Եինող եւ ուսանող Կոլոտ հետզիետէ կը զարգացընէր <sup>Պոլիսի</sup> եկեղեցիներն ու դպրոցները . ինք բացաւ, ուրիշներէ զատ, մասնաւոր տպարան մը իւսկիւտարի մէջ, եւ իր դպիրներուն ու Յակոբ Նալեանի միջոցով ծաղկեցուց հոն նորանոր ուսումներ եւ թարգմանել տուաւ շատ գիրք :

Մանաւանդ միշտ աշխատեցաւ՝ մերթ ընդ մերթ գրգռուող վէճերուն ատեն՝ իրաւախոն խաղաղութեամբ հանդարտ պահել իր հօտը . այս ամէնուն մէջ, իրեն աջ բազուկ ունենալով Յակոբ Նալեանն ու Սարգիս վարդապետ Սարաֆեանոը, որ ապաՀոռվմէական եղաւ :

Նալեան առանձինն պաշտօնավարել սկսաւ՝ նախ ընտրուելով առաջնորդ Գաղատիայի, եւ երբ 1740ին, Յովհ . Կոլոտ Պատրիարք հանգչիլ ուզեց իր հոգերէն, իրեն տեղակալ կարգեց զայն : 1741 Փետր . ամսուն Կոլոտ վախճանեցաւ . նոյն օրը Պատրիարք եղաւ Յակոբ Նալեան, եւ իր շուրջը ժողվեց բանիբուն՝ ուսեալ մարդիկ, որոնց մէջ էր նաև Շուէտական թարգման Ճամճուզատէ Յակոբ :

Իբրեւ իմաստուն՝ Նալեան կրցաւ միտքերը դարձնել կրթական, բարեսիրական նիւթերու : Տպագրութիւնը, որ Պոլիսի մէջ մինչեւ այն ատեն կարի աննշան կը գործէր, իր օրերն առաւ նոր բեղմնաւորութիւն . իրմէ առաջ ոչ ոք Թուրքահայ

Պատրիարքներէն՝ կը յիշուի իրեն հաւասար հմտութեամբ եւ արդիւնքով։ Սիրելին ու մտերիմն էր իրեն ժամանակակից նշանաւոր անձնաւորութեանց՝ ինչպէս Ակնցի Եաղուազ աղա մեծատունին եւ ուրիշներու։ Իբրև զգաստ եւ բանասէր-կրօնաւոր՝ իր բարձր պաշտօնին մէջ ժամանակ կը գտնէր զրելու եւ հրատարակելու մեծ գործեր, որոնց մէկ մասը տպագրուած է իր իսկ ծախքով։ Եւ հսկողութեամբ։ Թարգմանել կուտար՝ նաեւ Ղուկաս լեզուագէտ վարդապետին ձեռքով իտալերէնէ եւ լատիներենէ կարեւոր գործեր, որոնց մեծ մասը ձեռագիր կը գտնուին Ղալաթիայի մատենադարանին ու Երուսաղեմի ձեռագիրներու թանգարանին մէջ։ 1764ին, ծանր հրանդութեան մը բռնուելով՝ ինքնակամ հրաժարեցաւ Պատրիարքութենէ եւ իր իսկ ձեռքով ընտրելով իր յաջորդը՝ Գրիգոր վարդապետ Պասմանեան՝ զգեցուց անոր Պատրիարքական վերարկուն՝ մինչ Գրիգոր վարդապետ լալով կուգար Ս. Աստուածածնի եկեղեցին իր ուագն իյնալու։ Քաջալերեց զայն եւ օրհնութեամբ անոր յանձնելով պատրիարքական բոլոր գործերը՝ քաշուեցաւ իւսկիւտար եւ վախճանեցաւ հոն Յուլիս 18ին։ Կետեւեալ օրը թաղուեցաւ Պէյօղլուի գերեզմանատունը մեծ փառքով։ Յակոր կաթողիկոսի տապանին քով։

Անշուք վիճակէ եւ գեղջուկ յարկէ այսպէս Պատրիարքութեան բարձրացած՝ Յակոր Նալեանի գլխաւոր արժանիքներէն մէկը եղած էր ժամանակին բոլոր ինդիրները, բարքերն ու միտքերը աղէկ իմաստասիրած ըլլալ, որոնց վրայ է մա-

նաւանդ իր Գանձարան Մանուցմանց անուն գիրքը, ուր բարոյագիտութիւն, փիլիսոփայութիւն, հնախօսութիւն, բժշկութիւն եւ աշխարհագրութիւն անդամ հասարակաց հասկնալի կուռ ոճով մը ամփոփուած են եւ զոր ցարդ Գաւառացի եւ Պոլսեցի ծեր իմաստուններ ախորժով կը կարդան բուխուրիկներու եւ թոնիրներու քովիկն ու փռան թեղինահներու վրայ:

Թառորդ դար մը իմաստութեամբ վարեց իր գործը՝ եւ թողուց 15—20 հատորի չափ պատկառելի գործեր, որոնց գլուխը կրնանք դնել նարեկի ընդարձակ մեկնութիւնը եւ ձեռագիր մեծ Աստուածաբանութիւնը, որոնց մէջ Արիստոտելէն, Թաղեսէն մինչեւ Նեւտոն եւ Պիտագոր վկայութեան կոչուած են: Այդ գործերուն մէջ առհասարակ կը փայլի՝ ժողովուրդին հասկնալի ըլլալույորդ ճիգի մը հետ՝ աստուածաբանական ու փիլիսոփայական խոր հմտութիւն եւ պարզ եփուն գրաբար մը, որ գուն ուրեք կը գործածէ Ուկանի եւ նմաններու սովորական դարձած օտարաբանութիւնները, եւ գրէթէ բնաւ չի տարրերիր ժամանակակից Միհթարեաններու՝ մանաւանդ Զամշեանի՝ վարժ գրաբարէն:

Իբրեւ իմաստասէր մատենագիր՝ իր ժամանակակիցներուն գրէթէ միակն է Յակոբ Նալեան, որ գիտէր քաջ հայերէն, Թուրքերէն, Իտալերէն, Թերեւս նաեւ Լատիներէն ու Եբրայեցերէն: Եւ այս ամէնը թուի առած էր ժիր ինքնողնութեամբ եւ արթուն հանճարովը, որ չուրջի ամայութեան մէջ աւելի աչքի կը զարնէր: Պատրաստաբան եւ ճար-

տարախօն, որուն վկայ են իր վրայ պատմուած շատ անէդրուներ, եւ կրօնաւոր ժուժկալ, որ գլխաւոր պատճառն եղած է իր բազմավաստակ արդիւնքներուն:

Իր չնորհիւը հասած են իրեն յաջորդ քանի մը բազմահմուտ եպիսկոպոսներ ու աշխարհականներ, որոնց մէջ են Գէորգ Դպիր Յովհաննէսեան Պալաթյի եւ Թագւոր վարժապետ:

Դեռ քսան երեսուն տարի առաջ հայ աստուածաբաններ եւ ծերունի բարեպաշտներ իր անունովը կ'երդնուին եւ իր առածներովը կը մագնիսանային: Նահապետ Պատրիարքը՝ Զիմառայի, իւսկիւտարի, Կ. Պոլիսի, Բերայի եւ Երուսաղեմի մէջ ձգած է մէկէ աւելի խանդաղատելի յիշատակներ եւ հայ մատենագրութեան մէջ՝ Զամշեանի, Մըլսէյիմ օղլույի եւ Յովհաննէս Տէրոյենցի հաւասար բազմակողմանի անուն մը:

#### Յ. Գ. ՄՐՄՇԵԱՆ

### 8. ՅԱՐՈՒԹԻՒՆ ՄՐՄՐԵԱՆ

Լայն ու ընդարձակ ճակատ մը, որ կարծես, բոլոր գլուխը կը գրաւէ եւ գլուխ մը որ՝ նիհար իրանին վրայ՝ զարտուղութեան մը պէս, կը բարձրանայ յանկարծ, կը կանգնի, հուժկունաւոր գիծերով կը ցցուի:

Կապոյտ եւ մանր աչքեր, տրտում նայուած-

քով մը, որ դիմացինին չեն ուղղուիր, այլ խոյս  
կուտան անկէ, անդին, հեռուն սեւեռելու հա-  
մար : Բոլոր արտաքինը, ինքնամփոփ երեւոյթովը,  
վարժապետի տարտամ նմանութիւն մը կը բերէ  
կամ ծպառած մնալու յարատեւ ջանքը ընող մար-  
գու մը :

Գրագէտը՝ բոլորովին տարրեր չէ այս արտա-  
քին մարդէն . կեանքի վրդովանքէն խուսափուկ  
մէկը, այն բոլոր վեհերաներու դասակարգէն, ո-  
րոնք Աստուծոյ մը փեշին, Նախախնամութեան մը  
հովանիին ապաստանած կ'ապրին . հոն կոչում կ'ը-  
նեն շաբունակ, ճիշդ այն երախային նման, որ  
գպրոցին մէջ իր գասընկերներէն կերած ծեծին  
դէմ ինքզինքը կը պաշտպանէ ըսելով . — Իրի-  
կունը հայրիկիս իւսպար կուտամ :

Հայրիկը սակայն, եթէ հայրիկ մը ունի, ի-  
րիկուան առն դառնալուն, միայն դասերը սոր-  
ված ըլլալը կը հարցնէ իրմէ՝ առանց մաիկ ընելու.  
իր գանդառներուն, ինչ որ չ'արգիլեր մանուկը  
գպրոցին մէջ միեւնոյն պաշտպանութեանը ապաս-  
տանելու յաշորդ օրը :

\* \* \*

Մրմրեան նորեկ մըն է, գէթ իրբեւ աշխար-  
հաբար գրաղ, հայ հրապարագիրներու մէջ, թէեւ  
շատոնց ի վեր իր քաջ ու հմուտ գրագէտի համ-  
բաւը շինած է մեր հին լեզուի քուրմերու ան-  
ձուկ շրջանակին մէջ :

Հիւրմիւղի, Հայր Արսէնի ախոյեան մը ըլլա-  
լու չափ գրաբարագէտ՝ որ Հուկոնի Փոսկոյեայն

գրաբար թարդմանելով՝ Ս. Ղաղարու վանական-ներուն ասպարէզ կարդացած է տաենով :

Խնչ որ իր արժանիքը կը կտղմէ, սա է որ ժա-մանակին հասկցած է թէ մեր մէջ հիմայ հին լեզ-ուով մատմնադրելը՝ ո՞րքան ոերտ նմանութիւն ունի այս դարուս մէջ լատիներէն ռաանաւոր մը հրաաարակելուն հետ :

Գրաբարին, այդ պառուած ցնծուհիին սէրովը կորսուած հոգիներու մէջէն՝ տաենին դարձի ե-կող մը՝ է ինքը, որ մեր՝ հին աշխարհաբարեան-ներու՝ վերի կողմը նստելու արաօնութիւնը կը վայելէ. վա նա զի՞ իր աշխարհաբարը ստուգիւ հիա-նակի աշխարհաբաք մըն է : Կարդացէ՛ք իր Արմաշը : Միսամեանի կենագրութիւնը :

Քանդակուած պարբերութիւններ՝ որոնց ցը-ռածքը ու կարկառները նիւթը կամ գաղափարը իսկոյն կը յօրինեն, կը պատկերացնեն աչքիդ առ-ջեւ, սոկեղօծ արձակ մը՝ ոչ կեղծ ու խարդախ փայ-լով, այլ զուտ ու հարազատ ոսկիի շողիւնով : Ագամանդի յղկումներով յղկուած բառեր եւ բիւ-րեղէ ածականներ, որոնց բոլոր ցոլացող ճառա-գայթներուն մէջ, այս արձակը կը նշուլէ՝ ամառ ատեն արեւին տակ տարածուող ծովի մը ջինջ կապոյտին պէս : Իր շարադասութիւնը տարբեր է մերինէն, բայց չնորհազուրկ չէ . ուշագիր դիտո-ղին համար՝ ինքնուրոյն տարազը, զոր վերջ ի վերջոյ կը ճանչնաս բուն հայերէնի բենեզներով, մետաքսառէջ ծոպերովը պարեգօտած ոճն է զոր իրմէ առաջ եւ մինչեւ ցարդ ոչ ոք, որչափ կը դիշեմ, զգեցուցած է իր գրուածքներուն :

Հարկաւ, պղտիկ զննութեամբ մը, դեռ գրաբարագէաը կը նշմարուի հոն. բայց ո՛չ ան գրաբարագէաը որ ճամբան կորսնցուցած է հին լեզուի մը մոլորումներուն մէջ. այլ իր մեծ վարպետին, Միտքեանին պէս, օգտուող մը այդ հին լեզուէն, ճաշակաւոր ընտրութիւններ ընելով, անոր նրբարուեսա գանձերը եւ յօրինուածքը զանազանելով յուի շտղփաղփունքներէն, եւ բերելով զետեղելով իր գրուածքներուն մէջ, մօզայիներու, կամ կտրմիր, կապոյտ, կանաչ, փոքրիկ լուսամաւտ ապակիներու պէս, որմնք իր կառուցումներուն՝ հին մեհեանի մը հանդիսաւոր, լուրջ ու ազօտ շքեղութիւնը կ'ընծայեն :



Հասարակ ընթերցողին մատչելի գրողը չէ անբկա. նախնական աշխատութիւն մը պէտք է, վերլուծումի պղտիկ ջանք մը անհրաժեշտ է իր դարձուածքները ըմբռնելու ու ճաշակելու համար։ Ճիշտ ինչպէս բնութեան ծոցին մէջ գեղեցիկ տեսարան մը վայելելու համար շատ անգամ հարկաւոր է պղտիկ վերելքի մը յոդնութեան յանձնառու ըլլալ։

Ըսի արդէն որ հանապազօրեայ կեանքի ռամիկ բայց անխուսափելի պայքարներուն մէջ կը տրիմ մը չէ այս գրողը. աղմուկի ու ընդգիրմութեան մարդ չէ անիկա. քաղքէն աւելի գեղը եւ գեղէն աւելի վանքը կարծես կը հրապուրէ զինքը։ Հո՞ն, այդ անդորրութեան եւ միայնութեան ոոցը, ուր բնութիւնը իր անսեթեւեթ պչրանքո-

վը, ձայներու հեղութեամբը եւ գոյներու մեղ-  
մութիւններովը, անպատիր վայելքներու եւ ե-  
րազանքի դուռը կը բանայ, հո՞ն, այդ հովուական  
կենցաղին առջեւ՝ այնքան հեռու մարդկայինէն  
եւ այնքան մօտ աստուածայինին՝ գրագէտը ե-  
րեւան կ'ելլէ. իր նկարիչի վրձինը երանգներու  
գոյներու չաեմնուած ճոխութիւնով մը զմեզ կը  
զմայլեցնէ եւ ամէնուս սիրտին մէջ՝ գեղը երթաւ  
ապրելու, աշխարհիս ունայնութիւններէն հրաժա-  
րելու փափաքներ՝ կ'արթնցնէ:

Մըմբեան ամուրի մըն է, թէեւ քառասունին  
մօտ հիմայ՝ եթէ ոչ մատ մը աւելի. պէտք եղա-  
ծէն աւելի ամուրի մը, եթէ հաւատանք, իր վը-  
րայ եւ իր շուրջը պատմուածներուն, կնատեաց  
մարդն է ինքը եւ այդ պատճառով գուցէ ինքը  
մինակ, էապէս ոգեպաշտ (spiritualiste) եւ աստ-  
ուածապաշտ գրոն է, խորհրդամած գրող մը մեր  
մէջ՝ ուր չուկատ ու աղկազկ գրականութիւն մը  
կը տիրէ միշտ: Ո՛չ այն գրականութիւնը որ գի-  
տութեան կը յենու. որ մեր կեանքին՝ եթէ ոչ մեր  
մահուան վերլուծութեամբը կը լուսաւորուի. որ  
փիլիսոփայական դաւանութիւն մըն է վերջապէս:  
Այլ եսականութեանը համար, շահու համար, ա-  
մէն կեղծիքը, ամէն ստորնացումը ընդունող  
գրականութիւնը, ամէնէն զզուելին:

Չեմ ըսեր որ իրմէ զատ ո՛չ ոք մաքուր ու վե-  
րին գաղափարէ մը, իտէալէ մը չ'առաջնորդուիր,  
բայց կը պնդեմ որ ո՛գ ոք անոր չափ ամէն վայր-  
կեան աչքը կը սեւեռէ հոն, գլուխ գլխի կ'ապ-  
րի, կը սիրաբանէ անոր հետ, անոր լուսէն կամ

հաճոյքէն շանալու աստիճան, եթէ դուրս թողաւնք Եղիան, ափսո՞ս բոլորովին շլացած մը, Աչքէ անցուցէք անգամ մը Մրմրեանի Ալկուիան եւ ըսէ՛ք թէ կարո՛ղ էք բան մը հասկնալ այս ակնախտիղ պարբերութիւններէն :

Հաւատացողներու համար իտէալը՝ Աստուած կը կոչուի, կ'ըսէ Սթէրֆէր: Չեմ ծիծաղիր իր վըրան՝ երբ որ Մրմրեան ամէն բան վերադարձնելով տանելով այս Գերագոյն Գաղափարին, ամէն առթիւ կոչում ընելով իր գրուած քներուն մէջ, վերջի վերջոյ աղօթքի մը պէս բաներ կը թոթովէ. եղական դէմքն է ան ինծի համար, նոյն իսկ երբ ներշնչեալի մը վերացումը կը բերէ մեր գրականութեան մէջ, ուր ամէն բան այնքան տափակ եւ շատ հեղ ստորին է :

\* \* \*

Եւ սակայն առուտուրի աշխարհէն եկող մըն է ինքը հրապարակագրութեան մէջ, պասմայի եւ ամերիանի վաճառականէն ծագած է գրագէտը: Այս հակասութեան առջեւ՝ միտքս կը վարանի, կը կասի քիչ մը, եւ իր ապագան մարդարէանալը կը դժուարանայ:

Իր գեղեցիկ կրծկալ մօրուքը, զոր վերջերս այնքան մեծցուց, իր կնախոյս ու մաքուր կենցաղը՝ մօտ օրէն եկեղեցական ասպարէզը մանելուն նշան մը չեմ նկատեր ես. — հակասութեանց մարդն է միշտ անիկա: Ամէն ինչ ունէր ատենով իրեւ գրագէտ երեւան գալու համար եւ խանութպան եղաւ այդ միջոցին. հիմայ վեղարէն ու

վերարկուէն զատ բան մը չի պահսիր իրեն՝ հազ-  
ուագիւտ եպիսկոպոս մը ըլլալու, եւ ճիշտ առար  
համար կ'սպասեմ որ վաղը՝ զգալով ունայնութիւ-  
նը իր երկնանուէր կենցազին՝ ինչպէս մննք՝ մեր  
աշխարհիկ զրօսանքներուն եւ դայթակղութիւն-  
ներուն ունայնութիւնը կ'զգանք երբեմն, վե-  
րադարձ մը ընէ դէպ ի մնջի, ոստում մը վերջին  
պահուն ծերութեանը մօտ, նոր Ֆառութ՝ նոր Մար-  
կորիթով մը սկսելու համար կեանքը զոր չէ ապ-  
րած դեռ, այն վայրկեանին՝ երբ որ ամէնքը իր  
անբասիր վարքին արժանի պսակումը տեանելու  
միայն կը պատրաստուին :

Գ. ԶՈՅՐԱԿ

## Ը. ԿՐՕՆԱԿԱՆ ՆԻՒԹԵՐ

---

Կրօնական գրականութիւնը, ընդհանրապէս, գրականութեն ժողովրդականացաւմն է աստուածաբանական եւ կրօնական բարձր գաղափարներու եւ յղացումներու : Երբ նեղինակը իր կրօնական-գրական արշագրութեան մէջ տա նկարալից ոն մը ու ներգանակ լեզու մը գործածէ՝ առաջ բերած գրութիւնը կրօնական կամ հոգեւունչ բանասեղծութիւն կը կոչուի : Նարեկը, Գրիգոր Նարեկացին զլուխ գործոցը, ծայրէ ծայր կրօնական հրաւալի բանասեղծութիւն մ'կ : Կրօնական բանասեղծութիւնը կրնայ նաեւ տաղաջափուած ըլլալ : Այսպէս են ներսէս Շնորհալիի տարականները : Կրօնէր, տա մը տեսակետներով, անսպառ աղբիւր է գրական նիւթերու եւ յղացումներու, մանաւանդ, զանազան կրօններու մէջ, հայ. եկեղեցին կրօնէր՝ որ իր պարզութեանը, իր անպանոյն հանգամաննին հակառակ՝ ամենեն խորհրդաւորն է : Այս խսկ պատճառով է որ կրօնական գրականութիւնն ալ մեր մէջ զարգացած է . ա'լ ամեն հնագատ պատրաս է հաստատելու քե հայ տարականներուն նման կրօնական բանասեղծութիւններ չունի ուրիշ ո'ր եւ է եկեղեցի : Յեռոյ, մեր մէջ, կրօնական գրականութեան այս յաջդիմութեան նպատած է նաեւ այն պարագանը, հինուց ի վեր եւ մանաւանդ հին ատենը, կը-

Իրանականներն էին հայերուն մեջ ամենեն ուսեալ մարդիկը ու իրենց գրազեները : Խնդիր չէ քե ներկային մեջ այս վիճակը չէ՝ որ կը տիրէ այլեւս . կրօնականները կորուսած են իրենց գիրքը եւ բաց ի ժամի մը բացառիկ գեսմերէ , աշխարհականները գերազանցօրէն , ուստ հմուտ կերպով կը մշակեն գրականութիւնը մեր մեջ :

Ֆրանսացիններուն մեջ , իբր կրօնական գրականութեան տաղանդ , Պոսիւեն ու անոր հետ բոլոր նարտասան հարոզողները կը յիշատակուին : Ու , կրօնական գրականութեան ամենեն կարեւոր քեւն է կրօնական նարտասանութիւնը , հարոզութիւնը , բեմբասացութիւնը : Կրօնական հարոզիչն մը կը պահանջուին նարտասանէ մը սպասուած բոլոր յատկութիւնները (1) , որոնց վրայ պես է աւելցնել նաեւ , սակայն , կարգ մը բարոյական յատկութիւններ ալ , ու սրբութիւն , լրջութիւն , օծութիւն : Գրական-նարտասանական այս սեռը կը կոչուի նաեւ սրբազան բեմբախօսութիւն կամ սրբազան նարտասանութիւն : Ճարտասան նայ վարդապետներ ունեցած ենք , քէ՛ նիմներու քէ՛ նորերու մեջ :

(1) ՏԵ՛Ն ՃԱՐՏԱՍԱՆԱԿԱՆ ԲԱԺԻՆԸ.

## 1. «ՈՒԻԹ Է ՈՐ ԾՆԱԱԻ . . .»

Աւետարանի մոգերը արեւելքի երկար ճամբարդութենէ մը յոգնած՝ անհատնում ասպարէզներու փոշիներով թաթաղուն՝ հազիւ Հրէաստանի հողերուն վրայ կը դնեն իրենց ուաքերը, եւ ահա՝ կը կորսնցնեն: Երկնայիւն անծանօթ լոյսին երեսը՝ որ առաջնորդ մը եղած էր, հեռաւոր սահմաններէ բերելով զիրենք դէպի ուրիշ անծանօթ մը՝ զոր կը փնտուէն: «ՄՌւր է . . .» կը հարցնեն հիմա իրենց հանդիպողներուն. — «Խաւարի մէջ նստող ժողովուրդի մը» գիշերուան ճրագներուն կ'ուզզուէր այդ սրտառուչ հարցը:

Լոյսին վայրկենական անհետացումէն շուարած՝ պահ մը մոգերը պէտք կ'զգան անո՞ց օգնութեանը՝ որոնք հաւատք մ'ունենալ կը կարծէին Գիրցերու գիտութեան բանալին իրենց ափին մէջ շփելով. «Գրուած է կ'ըսէին, Մարդարէին ձեռքով. Բեթղեհէմի մէջ պիտի ծնի: » Սակայն Գըրքին ճշմարտութիւնը վկայելու եռանդով՝ ո՛չ մէկ քահանայապետ կամ դպիր չշարժեցաւ իր տեղէն երթալ տեսնելու համար «Խսրայէլի ժողովուրդը հովուելու սահմանուած մանուկը. » ու մոգերն էին դարձեալ որ իրենց ճամբան շարունակեցին՝ վերըստին հանդիպելով իրենց լոյսին:

Ա՛ն, որչափ աւելի կենդանի է ճառագայթի մը շինած հաւատքը քան մագաղաթի մը շինածը. ա-

ռաջինն իր առկայծումին մէջ անդամ չի մարիր, ու կրնայ Գիրին շնորհիւ նորէն գառնալ իր ուրախացար լոյսին, եր' լրորդն իր ամբարհուամ գիտութեամբ դալկացած՝ մոռթ զարանումներու մէջ կը թագուի :

Թո՛ղ մանեն ուրեմն երջանիկները՝ իրենց երկըրպագութիւնը մատուցանելու, իրենց գանձերը քանալու, ու անոնք որ ապաժաման հետեւողներն են նոյն ճամբուն՝ ու չունին իրենց գլխուն վերեւ նշուլող լոյսի մը աեւական առաջնօրդութիւնը՝ ստիպուած են հարցնելու «Մւր է նա :»

«Հո՛ս է» պիտի պատասխանէ մեզի եկեղեցին պաշտօնեան՝ որ Գիրինը կարդացած ըլլալու մեծ վսահութիւնը ունի, ու ցոյց պիտի տայ մեզի՝ լուռթենէն ու մութէն անդին՝ տեղ մը, երկինքի նմանութեամբ գեղազարդուած կամարի մը տակ, ուր լոյսեր կը պսպղան ու նուռգներ կը հնչեն. — Զէ՞ք աեսներ. այս ջահերը չեն յիշեցներ ձեզի մոգերուն առաջնորդող լոյսը. չէ՞ք լսեր, հրեշտակային ձայներ կը թրթուան «Բարձունքի փառքը» գեղգեղելու համար. չէ՞ք զգար անուշակ հոտը այրող կնդրուկներուն : — Միթէ ասոնք բաւական են մօտ տանելու զմեզ Յիսուսին, պիտի մրմնջէին հաւատքի խորութեանը մէջ յառող հոգիները. եթէ մեր ծխացող լոյսերուն մէջ դիւրին ըլլայ գանել զինքը՝ ա'լ ինչո՞ւ նայէինք երկինքի լոյսերուն. եթէ մեր կերկերացող ձայներուն մէջ դիւրին ըլլար լսել զինքը՝ ալ ինչո՞ւ ականջ դնէինք խղճին լուռթիւնը ներդաշնակող զմայլումներուն. ու եթէ մեր կնդրուկներով դիւրին ըլլար խնկել զինքը՝ ալ

Բնչու ցանկայինք երկնաւոր բուրումներու ։

«Ուր է նա» : — Բայց ահաւասիկ, հո՛ս, ձեր աչքին առջեւ կը պատկերանայ մսուրն ու խանձրուրը . չէ՞ք նշմարեր անոր մէջ հանգչող հրաշալի Մանուկը, Կոյս Մայրը . . . :

Դիրքերն ու գիրքն մարդը մինչեւ հաս կրնան առնիլ զմեղ . . . : Աւելի՛ հեռուն երթալու եւ այս անսարանէն անդին փայլատակող ճշմարտութիւնը ողջունելու համար՝ պէ՛տք ունինք Հաւատքին՝ Մոգերէն ժառանգուած նոյն լոյսին որ գիտէ՛թէ ուր վերջապէս պիտի արձակէ իր մաքուր ճանչը :

Դիւրին է մտածել թէ ո՛րքան մեծ եղաւ պատրանքը Մոգերուն՝ երբ կանգ առին աղտեղի իջեւանէ մը աւելի անշուք յարկի մը առջեւ՝ անշուշտ իրենց երեւակայածէն շա՛տ տարբեր իրողութեան մը դիմաց գանուելով : Իրենք ազնուականներ էին, ու կը մանէին տեղ մը՝ ուր ո՛չ մէկ նշան կար պերճանքի . — անպատսպար ու աղքատ ընտանիքի մը մօտն էին եւ ո՛չ թէ «փափուկ հանդերձներ հագնողներու » շրջանակի մէջ : Բայց ի՞նչ փոյթ . հո՞ն կը տանէր լոյսը զիրենք . հա՛րկ էր ուրեմն երկրպագել այդ անլոյս յատակին վրայ . ու միթէ այս չէ՞ ճշմարիտ երկրպագութիւնը՝ երբ հոգին վերէն շողացող լոյսին ու վարը սողացող մութին մէջտեղ կը շարժագրէ իր պաշտումի խորհրդաւոր վայրկեանը : Մոգերու այդ պաշտումին մէջ էմմանուէլի մերկութիւնը ամէնէն վեհաշուք ծածկոյթն ունէր իր վրայ, սրբութեան մերկութիւնն էր այն . մռայլ այն խորշը՝ որուն մէջ կը հանգչէր

ան՝ խաւարին երկունքը չունէր, վասն զի մհան  
խորհուրդին խորշ՝ էր այն. ու կարկատուն այն  
խանձարուրը՝ որուն պղլուած էին իր անդամները՝  
օրրանն էր նոր մարդկութեան մը որ պիտի վե-  
րանէր: — իսկ ի՞նչ պիտի խորհէր արգեօք Մար-  
գարէներուն հաւատարիմ թարգման հանդիսացող  
դպիրը՝ թէ իր Գիրիթերուն հետ հոն եկած ըլլար այդ-  
ամէնը դիտելու: Ապահովաբար պիտի զննէր Մա-  
նուկ Յիսուսին երկու ուսերը՝ տեանելու համար  
թէ կա՞ր անոնց վրայ երկնային իշխանութեան մը  
կնիքը. պիտի չօշափէր անոր աղածրի բազուկները՝  
Եսայիի նկարագրած զօրութեան բազուկին հետ  
համարատելու համար զանոնք, ու յետոյ ծաղրան-  
քով մը պիտի մրթմրթար « Հզօր մանուկ, հայր  
հանդերձելոյ աշխարհին: » իրեն համար Յեսսէի  
արմատէն բողբոշած այդ տժգոյն ծաղիկը չէր  
կրնար զարդն ըլլալ Դաւիթի բնակարանին: —  
Մէկդի՛, հնար չէ՛ քեզի՝ միայն Գիրինվդ իմա-  
նալ՝ թէ աստուծոյ հոգին օծած է զանի, իմաս-  
տութեան եւ զօրութեան հոգին, հանճարի եւ գի-  
տութեան հոգին (Եսայի, ԺԱ. 4): Ո՛չ մէկը՝ որ կը  
մօտենայ Յիսուսին եւ չունի իր Հաւատքին պայ-  
ծառութեանը մէջ փայլող լոյս մը, պիտի չկրնաք  
հասկնալ « այն մեծ եւ սքանելի խորհուրդը որ  
Յայս Աւուր Յայտնեցաւ: » Եւ եթէ նոյն այն  
լոյսը՝ իր բացխփիկ խաղերուն քմայքը՝ այս ան-  
գամ ալ ցոյց տայ քեզի մուտքը՝ ո՛չ թէ ջահաւոր-  
եալ տաճարի մը, այլ խարխուլ տնակի մը՝ որ գետ-  
նի չափ ցած ըլլայ, ուր ճրագը մարած ըլլայ, ուր  
մանուկը մայր չունենայ, պիտի չխռովիս երբեք,

Վաշն զի պիտի զգաս թէ ձշմարիտ երկրպագու-  
թեան մսուրէն հեռի չես , թէ մօտն ես ընծաներու  
վեհ մատուցարանին , բարձրեալն Աստուծոյ փառ-  
քին , ու ինկած մարդուն հաճութեան գրկախառ-  
նումին մէջ . ու ալ չպիտի հարցնես թէ «Մուրէնա :»

ԵՂԻԾԵ ԵՊԻՍԿ. ԴՈՒՐԵԱՆ

## 2. ՑԵԱԲՆԸՆԴԱՌԱՋ

Հոս մը կ'առներ ծերունին խօլ հետանիք ,  
Խանձարուրին տակուկ ներմակ խորշերէն ,  
Հիւրէ ցամքած մարմնին համար ուղիսորէն  
Արբում մ'եր այն զգայութեան ու կեանիք :

Պիս ակնարկի բափ մը տուաւ կրկնակի՝  
Մօս երթալու նոր նայուածին բիբերուն ,  
Լոյսէ մըրնած աշին համար ինչ սիրուն  
Բուրում մ'եր այն կայծկրլացող խըտդանիք :

Յետոյ սեղմեց պինդ խառնումով ուժգնակի  
Աստուածակիր զանգուածին կաւը բոսոր ,  
Կրակէ մարտ կուրծին համար անսովոր  
Վառում մ'եր այն բունդ նարնատուն խայտանիք :

Ու երբ ըուրբերն ալ դոզահար ու տրմոյն՝  
Համբուրեցին մակուր կայծակը՝ բերնին  
Նունչէ կրտշած ծոցին համար ինչ զերմին՝  
Կարում մ'եր այն՝ որ շարժեց լարը հոգւոյն :

Պատրանքներու՝ տընումներու ժամերաւն  
Ա'լ ցրուեցան իրմէ երազն ու տաժանք.  
Վերջին վայրկեանն որ ապրեցաւ՝ վերջին կեանք՝  
Բովին իր ոսկին կուտար, ու ցոլին եր այզուն =

\* \* \*

«Ա'լ արձակէ զիս, Տէ՛ր, այս բիրս կապերէն  
Որ ոսկորներս խաղաղին,  
Ի՞նչ որ ըլլայ Քու Զօրութիւնդ՝ մենք նորէն  
Հարկատուներն ենք հողին :  
«Տեսան աշերս փրբկութեանդ լոյսն աննըման  
Ա'լ քող փակուին դարերով,  
Ի՞նչ որ ըլլայ Քու Յայտնութիւնդ՝ մենք միայն  
Կը սիրենք մուրն անխռով :  
«Պահ մը ահա գրկեցի զինզ, ու դարձեալ  
Թափուր թեւերս կը բմրին .  
«Ի՞նչ որ ըլլայ Քու Փառքդ. ո'վ Տէ՛ր, մենք քաւազ  
Անարգութիւնն ենք տիղմին :  
«Ինչ անզգոյց ոսեր կուզան կը գլորին  
Անգրգուելիք Քարիդ նով,  
«Ինչ սփնուածներ, որոնց գու հիմն ես խորին  
Քեզ կը ծածկեն փլատակով :  
«Ինչ խորհուրդներ խոց կուտան պէս սուրերու  
Մեծ սիրեւերու հաւատքին ,  
«Ինչ մըրիկներ կը վտարեն ա'լ հեռո՛ւն,  
Յոյսերն ու Սեր նախկին »  
«Ա'լ արձակէ զիս, Տէ՛ր, եկաւ ժամանակ  
Որ ոսկորներս խաղաղին,  
Բայց մէյ մ'ալ Դուն զիս գրկեի՛ր՝ որ համակ  
Որսը չըլլամ դագաղին »

ԵՂԻՇԵ ԵՊԻՍԿ. ԴՈՒՐԵԱՆ

### Յ. Ա Ն Ա Ռ Ա Կ Ը

Անեծք'դ, Հայր, փոխեց ոսկիս մուք պղընձի,  
Բայց հանի որ շամբոււ կուռք մը պէտք էր ինձի՝  
Նս պղինձո՞վ ալ պատրանքներըս ձուլեցի:

Անեծքը, Հայր, դարձուց նատիհըս սեւ հացի,  
Բայց հանի որ սեղան մը ոռւայտ պէտք էր ինձի՝  
Նս սեւ հացովն ալ հետ պատառըս ծամեցի:

Անեծքդ, Հայր, փոխեց կընդրուկս անարգ  
գուղձի,  
Բայց հանի որ զզգըլխանք մը պէտք էր ինձի՝  
Նս այդ գուղձովն ալ երազներըս ծխեցի:

Անեծքդ, Հայր, պերն պատմունանս դարձուց  
բուրձի,

Բայց հանի որ կուտս վայելք մը պէտք էր ինձի  
Նս այդ բուրձովն ալ կուրծքիս հեւէք ծածկեցի:

Անեծքդ, Հայր, երազս դարձուց նայրու բոցի  
Բայց հանի որ հրայրէ մը տենդ պէտք էր ինձի  
Նս այդ բոցովն ալ պիտ աշքերըս վառեցի:

Անեծքդ, Հայր, զոհար հաւերս դարձուց խեցի,  
Բայց հանի որ զիրկ մը զըրգանք պէտք էր ինձի՝  
Բամաներու կուրծքն զանոնք ես կախեցի:

Անեծքդ, Հայր, ցուպս ալ դարձուց բարկ  
խայրոցի,  
Որ արիւնեց զիս խածուածքով պատիծ օձի,  
Բայց հանի որ ապրիլ մը կար, ա՞հ, վայ ինձի,  
Աղտոս խոզի երամակներ արածեցի . . . :

Օրհնուքի և նդ, Հայր, փրչած եմ կուռքս անհանճար,  
Որ զիս պատրեց չարաշար,  
Ա'լ չեմ մօսիր այն սեղանին ես երբեք,  
Որ զիս լրեց սովաբեկ:  
Օրհնուքի և նդ, Հայր, բզգըլխանենիս անդունդին  
Չափած եմ խորքը մըրքին,  
Ա'լ կը սոսկամ այն վայելքեն՝ որ կիրքի  
Ամպրոպներով կը մըրքիի:  
Օրհնուքի և նդ, Հայր, բացը մարած է հրայրեիս՝  
Որ մոխակոյց մ' քրաւ զիս,  
Ա'լ զիրկեդ զատ տեղ մը չունիմ ապահով  
Ուր բաղուիմ պինդ գորովով:  
Օրհնուքի և նդ, Հայր, խոզի լրպիր ախտերեն  
Ա'լ սրբուած է հոգիս,  
Վարձկանդ բլլամ, բզգեզ պատեմ, Դու նորեն  
Իբրեւ Աստուած օրհնե՛ զիս:

ԵՂԻԾԵ ԵՊԻՍԿ. ԴՈՒՐԵԱՆ

#### 4. ԾԱՂԿԱԶԱՐԴ

Մաղկազարդ . . .

Ի՞նչ ազուոր անուն՝ ծաղիկներու փթթումի  
պյս ամսուն յարմար, ու ի՞նչ զուարթ կիրակի՝  
Զատկուան տօնի նախակարապետ: Ո՞չ կարմիր  
վարդն է սակայն, անոր խորհրդանշանը, ո՞չ ալ  
ճերմակ շուշանը. վտիտ ոստ մը միայն ձիթենիի,  
գու, անգոյն տերեւներով, զոր խատուտիկ ու ա-

նուշաբոյր ծաղիկներէն աւելի անձկութեամբ կը փնտառենք ու կը պահենք գուրգուրանքով։ Ինչո՞ւ այս նախընտրութիւնը՝ քարուտ բլրակներու կամ խոպան հողի վրայ հասնող գլխահակ ու ցածուկ ծառաստաններու ճիւղին համար, երբ բնութեան հրաշագեղ պէսպիսութիւնները սփռուած են շուրջերնիս։ Որովհետեւ օրհնուած է ան ու կ'օրհնուի ամէն տարի այդ աօնին։ եկեղեցիէն տուն ասրաւելով, պառաւ մամիկին թոմթոկած մատներուն մէջ ու մանկամարդ տիկնոջ հոգմահարին ծալքերուն տակ պահուըտած միեւնոյն հոգածութեամբ, մինչ հայրիկը իր զաւկին ձեռքէն բռնած՝ ինքն ալ ափին մէջ կը պահէ ձիթենիին ոստը, ջերմուանդ հաւատքով։

Եւ երբ ա իրաներու ընթացքին հետ, գարնան գալար տերեւները կամաց կամաց տեղի տան աշնան թշնաւ տերեւներուն, երբ անզգալարար հասնի ջերմանոցին եղանակը, արհեստական խընամքով հազիւ կարելի ըլլալով պահպանել քանի մը գունատ, խամրած վարդեր, ձիթենին՝ միշտ անփոփոխ՝ իր տեղն է, ընտանեկան գարակին անկիւնը, Մազկազարդի յիշատակ։ իր սմբած ու չորուկ երեւայթը հակապատկերն է Ապրիլի զուարթ օրերուն զօրս կը կենդանացնէ պահ մը, — լուս հեգնութեամբ մը կարծես, — կրակարանին անկիւնը, ամպոտ երկինքին տակ ու սարսուս ցուրտին գէմ։ Մանիշակի խամրած ու լքուած փունջի մը, մոռցուած նամակներու, անպէտ ժանեակներու գէզի մը հետ խառն կամ գիրքի մը էջերուն մէջ կը հանդիպինք անոր յանկարծ, ու վայրկեանի

մը համար կ'ընդհատի մեր մտածման թելը, կը դադրի իրականութիւնը՝ երեւակայութիւնը յաջորդելով անոր : Պարանք մըն է զոր կուտանք մենք մեղի, այդ օրնուած ու մեղի հետ ապրած ուստին ի տես՝ վերադառնալով դէպի գարունը ապրուան, ու երբեմն ալ դէպի ի կեանքին գարունը որ անցած ըլլայ :

Աչքի առջեւ կը բերենք Ապրիլի առջի կիրակին, իր այլազան հրապոյրներովը, երբ այդ կանաչ ոստը առինք խորանին առջեւէն, խունկերու բոյրին ու մոմերու լոյսին մէջտեղ, եկեղեցիէն դուրս մեր թեթեւոտն գնացքը կապոյտ երկինքին. տակ . ու ընտանեկան յարկին մէջ՝ մեր աւանդական նախապատրաստութիւնները Զատկուան :

Մեծ Պահքը իր Արեւագալի շարքը ունի, հոգեցունց ու թաղծալից : Աւագ շաբաթը՝ իր տըխուր ժամերգ ութիւնները, Լացի գիշերուան շարականներովն ու Թաղումի ողբաձայն երգերովը : Մաղկազարդը օրուան մը ժապիտն է այդ կրօնային եղերերգութեանց մէջտեղ, հոգեկան զգացումներու պէսպիսութիւն մը, բերկրալի ու կաղդուրիչ, նախաշաւիլլը Զատկին պայծառութեան :

Քաղքենի միջավայրերէն մինչեւ գիւղական անկիւնները, գրէթէ միեւնոյն տպաւորութիւնն է զոր կ'ունենայ բարեպաշտ Հայը, մինչեւ իսկ անոնք որ հեռաւոր օտար տեղեր սփռուած, եկեղեցիէ ու ժամերգութենէ զուրկ՝ կը փնտռեն գանէ ոստ մը ձիթենիի, փոյթ չէ թէ օրնուած չըլլայ ան, որ պիտի պատկերացնէր իրենց՝ նուիրականութիւնն ու սէրը Մաղկազարդին : Որքա՞ն յի-

շատակներ այդ ոստին վրայ ամէն մէկուս համար՝ մանկութեան օրերու, վաղանցիկ երջանկութեանց, սրոնց վերյուշումը կուտայ վաղուան տօնը զգայնուտ հոգիներուն :

Անշուշտ մեծ անջրպետ մը կայ խորհելու եւ զգալու եղանակին մէջ անոնց՝ որոնք իրենց լամբակին վրայ մեխակի կամ մանուշակի փնջիկ մը միայն կրելու սովորութիւնը ունին եւ անոնց, որ ձիթենիին ոստը միայն կը ճանչնան ու «Մաղկագարդը եկաւ» կ'ըսեն ժողովրդային լեզուով. բայց որքան ալ աշխարհիկ ու դարավերջիկ երեւալ ուղեն առաջինները, ու որքան ալ հինաւուրց ու ուամիկ նկատուին վերջինները, խո՛րը, շա՛տ խորը ամէնուն ալ սիրտին՝ հաւատքի ու բարեպաշտութեան զզ ացումը պահուած է, թէեւ տարբեր չափով, որ կ'արթննայ ասանկ տօնական օրերու մէջ : Խնքզինքնիս խաբել է՝ զայն ծածկել ուղելը. հաւատքը, բարեպաշտութիւնը բան մը չեն պակսեցներ քաղաքակիրթ մարդուն արժանիքէն, ընդհակառակը : Եւ յետոյ, Մաղկաղարդի ու Զատկի տօներուն մէջ, չէ՞ մի որ ամբողջ բանաստեղծութիւն մը կայ, հոգեկան ու կրօնային բանաստեղծութիւն մը, զուարթ ու տխուր միանգամայն, զոր կը ներշնչեն մոգի՝ տաճարին կամարներուն տակ երգուող աղօթքները ու տարածուող խնկաբոյր ծուխերը : Այդ տպաւորութիւնը, որուն ենթակայ կ'ըլլանք գրէթէ անզգալարար, գոնէ մտովի կը հեռացնէ զմող կեանքի առօրեայ տաղառւկներէն, ընկճող աշխատանքներէն, անհրապոյր մտածումներէն :

Մաղկազարդը գարնան առաջին տօնն է որ այդ հաճոյքը կուտայ մեզի, իր ձիթենիի անհրապոյր ու վախտ ոստերովը, որոնք օրուան մը համար կը մբցին անուշաբոյր ու գիրգ վարդերուն հետ, — ինչպէս անշուք ու պարկեշտ կին մը վայրկեանի մը յաղթանակը պիտի տանէր աշխարհիկ ու փայտայուած կնոջ մը դէմ:

ՏԻԳՐԱՆ ԱՐԹԻԱՐԵԱՆ



## 5. ԾԱՂԿԱԶԱՐԴԻ ՄԱՆՈՒԿ-ՔԱՐԲ



(ԱԽԱՆԴԱՎԵՊ)

Մաղկազարդի օրը, — ո՞վ չէ լսեր մեր պապերէն ու մամերէն այս սիրուն վէպիկը, — երբ Յիսուս առօք-փառօք Երուսաղէմ կը մտնէր, կին մը տրտում-տիսուր կը հեկեկար եւ կ'արտասուէր: Հակապատկե՛ր տեսարան, զի այն օր բովանդակ ժողովուրդը ցնծութեան մէջ էր՝ չնորհաւորելով Յիսուսի այս փառահեղ ու չնորհաբեր գալուատն ու մուտքը Երուսաղէմ:

Ի՞նչու կուլար այս կինը. — վասն զի ամուլ էր, եւ օրէնքը արգիլած էր ամուլներու մասնակցութիւնը այսօրինակ հանդէմներու:

«Ահ, կը հեծեծէր այս կինը, ի՞նչու ես ալ Իսրայէլի այս կիներուն պէս մանկիկ մը չունենայի գիրկս եւ անոնց մէջ չխառնուէի, եւ այս օրուան

աստուածային օրնութեան արժանի չըլլայի : » Կ'երեւայ թէ այս կինը կը հաւատար թէ Մեսիան է Յիսուսը , խոստացուած Փրկիչը :

Տէր Յիսուս « Որ նստեալ յէշ եւ յտւանակի իշոյ մասնէր ի Քաղաքն Սուրբ », տեսաւ այս կինը եւ արգահատելով ակնարկեց Թագէի , մեր առաքեալին , որ իսկոյն այդ կնոջ քով վազելով՝ բարկացայտ դէմքով հարցուց թէ ի՞նչու կուլայ եւ օրուան ուրախութեան մէջ տրտմութիւն կը խառնէ : Կինը՝ ահարեկ եւ ամօթահար՝ հեկեկաց . « Տէ՛ր , ամուլ եմ եւ . . . » :

Թաղէոս կ'ընդհատէ անոր խօսքը . « Լալէդ չճաթեցար եա՛ , խելք չե՞ս ըներ , քար մը առնել , քուրջով պլլել եւ զայն գրկած՝ փութալ ընդ առջ » :

Կինը առանց ամչնալու ուրիշներու ծիծազներէն՝ որոնք Թաղէի այս խօսքն ու խրատը լսած էին , գրկեց իսկոյն քար մը , պլլեց ծրարեց լաթով եւ խառնուեցաւ բազմութեան մէջ :

Այլ որքան մեծ եղաւ զարմանքն անոր ու անոնց՝ որոնք այս կնկան այս մանկիկին քարէ պէսէք մը ըլլալը գիտէին , երբ տեսան որ այդ մանկիկը լեղու ելեր եւ կը ճուար անդադար . « Ովսաննա » , երբ Յիսուս իր հակառակորդներուն պատասխանած էր . « Եթէ դոքա — Խարայելացի մանկիկներդ — լուսցեն , քաղինքդ ազազակեսցեն : »

Այլ Տէրը նայեցաւ Թաղէին , որ այս քարէ պէսէքին հեղինակն ու հայրը եղած էր եւ ըստ . « Թաղէ » , այդ քարէ ծնուած յօնուիլը , քարէ պիտի մեռնի , քարկոծ պիտի ըլլայ , եւ քու ժողովուրդդ

քարէ ծնուած ժողովուրդ պիակի ըլլայ՝ քարի պէս  
հաստատուն իր հաւաաքին մէջ» :

Բոլոր հին աւանդութիւնները, որոնց մէջ են  
հին Յայսմաւուրդն ու Ժողովածուն, միաձայն են  
թէ այդ պէպէք-քարն էր Սուրբ Ստեփաննոս, «-  
րուն կնքահայրն եղաւ Թաղէ առաքեալ :

ՎԱՀԱՆ ՎՐ. ՏԵՐ-ՄԻՒԱՍԽԱՆ

Անգիր Դպրուրիւն, Հայոց Բ.

## Յ. ԱՑՆԼՈՒԱՅԻ ԱՌԹԻՒ

Ամէն անգամ որ այդ արարողութեան ներկայ  
գանուիմ, խորապէս կը յուզուիմ. այնքան վսեմ  
բան մը կայ այդ պարզ գործողութեան մէջ որ  
մարդ սարսուռ մը կ'զգայ իր մազերուն տակ ու  
մտամփոփ կը կառի, կ'արձանանայ, կը մնայ տկ-  
նապիշ :

Անեղ, խորազդեցիկ գոռ մըն է որ կը որուի  
մարդկութեան. — խօնարհութեան դասը, բարո-  
յականի ամէնէն բարձր գասը :

Երբ կը տեսնեմ այն շողշողուն, փառզարդ  
եպիսկոպոսը, ռակեհամուկ զգեստներով զարդար-  
ուած, ակնախառիզ խոյր ի գլուխ, հավիսի գտուտ-  
զան ի ձևափն, խորանին տաջեւ, իր բազանգակ  
գոռոքին մէջ, որ կը մերկանայ իր զարդերէն, կը  
ծովէ մէկդի կը գնէ իր մեծութիւնը, ու պարզ  
չաղիկով մը զենքոկը կը սփառանէ և կ'երթաւ

ժամկոչին առջեւ կը ծնրադրէ ու անոր ոտքերը կը լուայ . . . կը համակուխմ խորհուրդին վեհութեամբը եւ աշքերս արցունքով կը լեցուին :

Կարելի չէ երեւակայել խրառ մը աւելի ներգործող, դաս մը այնքան աղդու, այնքան ափող հրամայող, դաս մը վերջապէս Երկնաւոր Վարդապետի արժանի :

Մարդ հո՞ն է որ գաղափար կ'ունենայ թէ որքա՞ն քաղցր բան է խոնարհութիւնը, որքան պաշտելի է խոնարհ մարդը, մանաւանդ երբ մեծ մարդ մըն է անիկա, մեծ՝ դիրքով կամ տիտղոսով : Խոնարհութիւնը կուգայ ան ատեն ուրիշ մեծութիւն մըն ալ կը զբոշէ անոր վրայ, հոգիի մեծութիւնը որ բուն մեծութիւնն է, ու պատկառանքը ան ատեն միայն կ'ըլլայ ճշմարիտ պատկառանք :

Երբ կը տեսնեմ մեր մեծատուններուն մէջ ամբարտաւաններ, հայ ընկերական շրջանակներուն մէջ գտուող ու խրոխտ գլուխներ, որ կը փքանան, կը յոխորտան, ու պաշտօն եւ երկրպագութիւն կը պահանջեն ամէն տեղ, Երկնաւոր Վարդապետը կը յիշեմ, խեղճ ձկնորսներուն առջեւ խոնարհած, ու կը մտածեմ թէ, եթէ իրօք մեծ են այդ մարդիկ, ի՞նչ պէտք ունին ամբարտաւան ըլլալու՝ քանի որ խոնարհութիւնը այնքան սիրուն է, այնքան աղէկ կը վայլէ մեծութեան :

Իսկ երբ կը տեսնեմ թագուցներ որ՝ անոնք ալ ինքզինքնին մեծ մարդ կը նկատեն, որովհետեւ պաշտօնեայ են Ընկերութեան մը մէջ, առուն մը ունին սիւնազարդ քարաշէն, կամ՝ եթէ կ'ուզէք, սեղանաւոր են, վաճառական, կամ պարզ

արհեստաւոր կամ ոչինչ, բայց անպատճառ ուրիշներէն տարբեր խմորէ շինուած ըլլալ կը կարծեն, գիւղին «մենծ նն են, թաղին աւագը, եւ կամ մեծ մարդ են պարզապէս, որովհետեւ այսպէս կ'ըսէ տէրտէրը կամ ժամկոչը, շիտակը, բոլորովին ափի ի բերան կը մնամ, եւ քնաւ չեմ կըրնար բացատրել այդ մարդոց ամբարտաւանութիւնը»:

Պղտիկներուն քով եթէ ամբարտաւանութիւնը ծաղրելի է, մեծերուն քով անտանելի է, եւ առաջադրուած նպատակին ճիշդ հակառակին կը տանի:

Եթէ մեծերը ամբարտաւան ըլլալով կը կարծեն թէ աւելի յարգանք կը ներշնչեն, կամ աւելի բարձր մակարդակի մը վրայ տեղաւորած կ'ըլլան ինքզինքնին, թող հաւաստի ըլլան թէ չարաշար կը սխալին. Ընդհակառակը, շատ կը պղտիկնան, խոտելի միայն կը դառնան ու վերջապէս չեն սիրուիր:

Մեր հարուստներուն կամ մեծերուն մէջ ոմանք կան որոնց եթէ տունը երթալու ըլլաք, անմիջապէս կ'զգաք թէ ինչ ամբարտաւան մարդու մը հետ է գործերնիդ. Հանդիսաւորութիւնը, ծանր շուքը իրենց հաւատալիքն է. դաւանանքի մը խորարմատ համեմատութիւններուն տարտած կը տեսնէք կը նշմարէք այդ ծանր շուքը, գրան զանգակէն սկսելով մինչեւ ընդունելութեան սրանը, ու որքան ալ պատուեն մեծարեն զձեղ, չէք կրնար սիրել, չէք կրնար հաշտուիլ այդ ծանր շուքին հետոր կը ճնշէ ձեր վրայ, եւ զոր դուք բոլորովին աւելորդ կը նկատէք: Զեղի այնպէս կ'երեւայ որ

աւելի պիտի սիրէիք այդ մարդիկը եթէ շուքը, ծանր կամ թեթեւ, աղնիւ կամ ո՛չ, վերնար մեջ- տեղէն բոլորովին, ու պարզ անսեթեւեթ երես մը տեսնէք ձեր առջեւը։ Կը նեղուիք, կը զայրանաք վերջապէս ու չէք ուզեր յարաբերութիւն ունենալ այդ մարդոց հետ։

Մինչդեռ անդին ուրիշներ կան, պետական, առեւտրական եւ այլ ասպարէզներու պատականող անձնաւորութիւններ կամ անձեր, որոնց հետ ըն- տաներար կը նստիք, կ'ելլէք, կը խօսիք, ու միշտ անկեզծ գոհունակութեամբ մըն է որ կը զատուիք քովերնէն։ Կը սիրէք զիրենք ու կը կապուիք հե- տերնին։ ատոնք այն կարգէն են որ համոզուած են թէ նկարագիրը, յատկութիւնն է որ կը սիրուի մար- դուն քով՝ պարզ, անփառանակ, ու ո՛չ թէ շու- քը կամ հանդիսաւորութիւնը։ Եւ եթէ յարդուիր կը փափագին, ինչ որ ամէն մարդու իրաւունքն է, ամէն բանէ առաջ կը մտածեն արժանի ըլլալ յարգանքի։ բայց միւսները խունկ ու մոմ կ'ու- զեն, այս՝ խունկ ու մոմ՝ որ պէտք է անպատ- ճառ իրեւ բռնի հարկ մը մատուցուի իրենց։

Ամէնէն զարմանալին ո՞ր տեղ է, գիտէ՞ք. երբ այդ տեսակ մարդոց դէմ, արժանապատուու- թեան խոկուն ըմբուառութեամբ մը կռնակ կը դար- ձընէք, երես չէք աար, կարեւորութիւն չէք ըն- ծայեր, ան ատեն ալ իրենք ձեզի կ'ամբաստանեն իրեւ . . . ամբարտաւան, իրենք կ'սկսին խօնար- հութեան քարոզ կարդալ ձեր գլխուն։

Խոնարհութիւն չէ անոնց պահանջանքը այլ ըս- տորնութիւն, որ ամէն մարդու գործ չէ։

Եւ երբ իրենք « ամբարտաւան » կ'ըսեն , « հը-պարտ » ըսել կ'ուզեն :

Բայց հպարտութիւնը բոլորովին տարբեր բան է ամբարտաւանութենէն : Հպարտութիւնը առաջի-նութիւն մըն է որ նուաստութենէն կը խորշի , ըս-տորնութեան չի զիջանիր : Իսկ ամբարտաւանու-թիւնը մոլութիւն մըն է որուն ուզգակի հակա-ռակն է հեզութիւնը , համեստութիւնը : Հպարտը կը խոնարհի , բայց չի ստորնանար . իսկ ամբար-տաւանը չի սիրեր խոնարհիլ , բայց ի պահանջել հարկին գիտէ ստորնանալ :

Ո՞հ , ատելի են այդ մարդիկը , եւ անտանելի . մանաւանդ երբ կեզծ համեստութեան ձեւերն ալ առնեն երբեմն , վիզերնին կքելով , ձայներնին ցածցնելով կամ քամակնին ծռելով . — համոզմամբ ամբարտաւան հօգիներ որոնց էութիւնը միշտ կը մնայ ամբարտաւան :

Ինծի մնար՝ բոլոր այդ մարդիկը կը հաւաքէի սա Ունլուայի առթիւ , եւ . . . մէյմէկ զենջակ կը կապէի մէջքերնին ու կ'ըռէի . Լուացէ՛ք նայիմ սա ժամկոչին ոտքերը :

ՑԱԿՈՐ ՍԹԱՄՊՈՒԼԵԱՆ



## 7. ՃՐԱԳԱԼՈՅՑԻ ԳԽԵՐԸ



Եկեղեցին նոր դարձած՝ դեռ վրաս կրելով  
խունկի քաղցր բուրումը, ու հոգիիս մէջ՝ հաւատ-  
քի նորակաթ անուշահոտութիւնը՝ անցեալ Զա-  
տիկներու վրայ կ'երազեմ, թողլով միտքս թա-  
փառական՝ յիշատակներուս այս քաղցր երկնքին  
մէջ։ Այս տարիի ճրագալոյցի գիշերը կ'անցընեմ  
բոլորովին տարբեր մթնոլորտի մը տակ, սենեակիս  
մէջ կղզիացած, անձայն, եւ մենութեան ամբողջ  
ախրութեամբ, կազին նուազկոտ լոյսին մէջ, ուր  
երազներ կարծես կը հալին դողդղալով։



Ու կը յիշեմ մանկութեան Զատիկը, այն վար-  
դագոյն, ոսկեզօծ օրը, ուր առտուն կանուխ ե-  
լած, զմայլումով լի նայուածքս հաղուստիս վը-  
րայ, եւ գլուխս ալ լեցուն՝ քաղած սաղմոսներովս  
զորս չէի հասկնար, ուրախ զուարթ կ'երթայի գա-  
ւառիս ընտանի մատուռը, կարմիր հաւկիթը գըր-  
պանս։ Հոն, Տէր Պապան, աղուոր մետաքսներու  
մէջ, փողփողուն արեւու մը պէս, ոսկի ամանին  
մէջէն բնինիս մէջ կը դնէր լուսանիւթ վարդ փը-  
շուրը, որուն անհուն ճառագայթումը կը կրէիներսս  
ամբողջ օրը՝ միամբատ հրճուանքով մը լեցուած։ Ու  
այն օրը կատարեալ սուրբ մը կը կարծէի ինքզինքս,  
հաւասար ձիւնի պէս ճերմակ ու լոյսի պէս մա-

քուր հրեշտակներուն, որոնք կապոյտ անուշ երկինքէն քիչ մը վերսրբազան երաժշտութիւնը կ'օրհներդեն՝ Աստուծոյ առջեւ ծնրադիր։ Եւ սուրբ կ'ըլլար այն օրը ինչ որ կ'ինար մատներուս տակ, կամ կը դպչէր բերնիս։ Գաւաթս չէր լուացուեր։ Մայր՝ երկիւղած՝ կը թափէր ջուրիս կամ գինիիս մնացորդը, տեղ մը զոր մարդկային ոռքը չի կրնար պղծել։ Այդ օրը յանդիմանութիւնները կը դադրէին այլեւս, աւելի կը սիրէին զիս, աւելի գուրգուրանքով, ու կերպով մը յարդանքով ալ կը վարուէին հետս։ Օ՛հ, սուրբ ու անդիծ ըլլալու երանաւթիւնը, որուն գործնական վարձատրութիւնն ալ կը վայելէի։ Եւ կը մտածեմ թէ մինչեւ այսօր, այդ թարմ տպաւորութիւնը չէ որ ուռմանալով սիրտիս մէջ՝ հիւսած է առաքինութեանց միակ փունջը, թէեւ տժգոյն, զոր կը կարծեմ միշտ անթառամ պահել, եւ որ այս տարի իմ պանդուխտ եկեղեցիս մէջ քանի մը նոր ծիլ արձակեց, երբ օտար երկինքի մը տակ, քաղաքակրթութեան ամէնէն դրական, վերջնական արտայայտութեանց մէջ, լսեցի քաղցր ու խանդոտ շարականները իմ նախահայրերուս՝ կարծելով տեսնել հին քրիստոնեայ դարերու խորհրդաւոր վերզարթնումը։ Տարօրինապէս քաղցր հրապոյր մը ունի ժամերգութիւնը պանդխտութեան մէջ։ Եկեղեցին՝ պանդուխտա ինծի պէս ու իրեն եկած քառասուն ազգակիցներու պէս, շատ անշուք է եւ անզարդ։ Քանի մը ծաղկամաններ, ու ասոնց քով նշաննեւ դեղին բիերը աշտանակներուն, որոնք իրենց մելամազձուաները կը կաթեն հանդարտ ու անշարժ։ Զկայ

գմբէթ մը , բարձր ու խուսափող : Բայց այս աղքատութեան , պարզութեան ու ստուերին մէջ , քրիստոնէութեան գետնափոր եկեղեցիներուն ըզգայութիւնը կ'ունենամ , ու միեւնոյն տաք հաւատքը հոն խմբուող երկնառենչիկ հոգիներուն : Դպիրներու դասը ժողովուրդն է հոս : Զկայ մանկութեան ձայնը , որ միշտ զուարթ թրթուում մը ունի : Այլ ամբողջ բամբ ձայներու այս համերգութեան մէջ , որ կը թաւալի ծանրոլոր ու գանդաղ , աւելի պաղատագին կը բարձրանայ հաւատացեալներուն աղօթքը , անհուն հառաջանքի մը պէս որ խունկի լայն ծածանումներ ունի :

Վեցուկէսին կ'աւարտի ժամերգութիւնը , ժողովուրդի պարզ ու սրտաբուղին ժամերգութիւնը , զոր հոս անհատնում պնակները չեն վրդովեր այլ եւս : Դրամի ձայնը չկայ , Կատարեալ խզումն է աշխարհային կեանքին ու խանդոտ , տարիագին ալացքը մարդկային հոգիին դէպի ի աննիւթական իրերը : Մետաքսներ , ոսկի աշտանակներ , փողփողումներ , պայծառութիւններ ալ չկան : Մթնոլորտն իսկ տարբեր աշխարհէ մը կարծես կ'իջնէ , աղօտ ու թաղծագին , հալեցնելով իր մէջ իրերն ու շրջագիծները ու անուրջի գոյն մը տալով ամենուն , անհունապէս քաղցր ու սփոփող անուրջի մը , որ հետրզնետէ հոգին ալ կ'ողողէ : Խորանը վարագուրուած է կապոյտ , թափանցիկ կտաւով մը , զոր կը ծակծկեն դեղին կէտերը , ետին վառուած աշտանակներուն՝ գիշերուան լուսազարդ երկինքի մը տպաւորութիւնը թողլով : Իսկ խորանին վերեւ , եռանկիւնաձեւ սաւառնող ճառագայթումին վրայ

կ'իշնէ հանդարտ սպիտակ լոյս մը , մաքուր՝ որ  
երկինքին գութի ժպիտը ըլլալ կը թուի :

Երբ դուրս կ'ելլենք , կապոյտ մառախուղը որ  
տարածուած է ամէն տեղ այս յաւիտենապէս ար-  
ցունքոտ երկինքին տակ , եկեղեցիի խունկի ամպն  
է կարծես , աղօթքներով սարառուն՝ որ կը սաւառ-  
նի դէպ ի վեր : Ու կ'երթամ սենեակս , հոգիս  
լեցուած այդ խունկին անուշութեամբը , ու հա-  
ւատքին ճառագայթած քաղցր սփոփանքովը . եւ  
կը կարծեմ դեռ լսել նուագաւոր արձագանդը  
սուրբ ու միամիտ օրներգութիւններուն , որոնք  
դարերու մէջէն կուգան տաք ու բարախուն :

Ա. ԸԱԺԼԵԱՆ

## 8. ԽԹՈՒՄԻ ԻՐԻԿՈՒՆԸ ԳԻՒՂԻՆ ՄԷջ



Մեծ Պահքի խորհրդաւոր ու Աւագ շաբթուան  
տիրաբոյր օրերէն վերջը , ինչ ցնծալիր իրիկուն է  
աս՝ Զատկի մնծ վաղորդայնին զուարթաբեր եր-  
կունքովը քւուած :

Մաքուր՝ անրիծ հորիղոնին վրայէն , արեւը իր  
վերջին շաղերը կը կոխէ ու կը ցանցնէ սա դէմի  
բլրակի դալարիքին վրայ , ուր երիցուկները՝ կա-  
կաչներու հետ կը գորգեն կուշտը լերան եւ օդը  
կը բուրումնաւեաէ հոտը եղբեւանիին որ երէկ Յի-  
սուսի թաղումը պսակեց եւ հէգ յուղայենիին՝ որ  
կարմիրներուն մէջ շղարշուած է , խորհրդանշելով

գարերն ի վեր զղջումը ապերախտ աշակերտին՝ առանց յաւիտենական դատապարտութեան մը դատակնիքը կարենալ սրբելու եւ կամ դարաւսր ապաշխարանքով մը իր մնծ վարդապետին դթան սիրաը ցնցելու :

\* \* \*

Գեղջուկ հաւատացեալը , ամբողջ եօթը շաբաթ , ժամուն փակ խորաններւն առջեւ , խաչելութեան վաեմ տեսարանը պարզող պատկերին դէմ իր ապաշխարանք՝ , զղջումի աղօթքներովը մխաց՝ անոր առջեւ վառուած կանթեղին պէս : Մեղքի ռամիկ՝ այլ խորունկ գիտակցութեամբ , եւ հաւատքի տաք շունչովը խնկաւէտուած զղջումի ինքնաբեր մարմաջով մը , մաիկ ըրաւ շատ օրեր , մինչ գիւղական տէրտէրը կ'երդէր Արեւադալը , ձայնի արուեստակեալ սեթեւեթներէ ու ոլորումներէ զուրկ եղանակով մը , եւ իր համբիլին իրարու ետեւէ թափթփող հատերուն նման՝ ներքին հաւատքէ մը լարուած մեքենականութեամբ մրթմրթաց իր զղջման մաղթանքները ու «Տէր Ամենակալ»ը :

Զրկումի ու ինքնաչարչարումի մասին իրեն ներշընչուած կամ իր ունեցած ըմբռնումով ապաշխարեց , աղօթեց ու պահեց . . . : Մերժեց ուտել ինչ որ պիտի կրնար ապաշխարանքի արցունքներուն մէջէն անարատ վերածնող հոգիին փետրաւորումները մեղքի աղտով ձիւթել-կապտել : Օրը օրին , ժամին մէջ կամ իր անկողինին մօտ ծնրադիր՝ լոցաւ իր մարդկային մեղքերը : Վերջին շաբթուն , հաւատացեալի մը համակ տենդու յոյզերով ու ձրդ-

առւած հետաքրքրութեամբ հետեւեցաւ իր Տէրոյլը՝ Յիսուսի վսեմ վայրկեաններուն, Բեթանիայի արմաւենիներով ցանցնուած ճամբայէն մինչեւ Գողդոթայի բարձունքը :

Կնիկ մարդիկ իրենց գերանուրբ զգայնուառնեամբ եւ անսահման հաւատքին եւ պաշտելութեան մէջ, Լացի Գիշերը, կտակի ժամուն, Աստուածամօր ու Մագդաղինացիին հետ իրենց աչքին ամէնէն աղի արցունքը քամեցին եւ այդ շցամքած արցունքով եկան համբուրելու ծաղիկներով ու զմուռսով խնկուած թաղումը Յիսուսին՝ որ իր կեանքին մէջ անուշ համակրանք մը, սուրբ ու կղկաթ համակրանք մը ցոյց առւաւ միշտ Եւայի թուներուն :

Ապաշաւանքի խորհրդաւոր քեղով մը ծածկըւած Մեծ Պահքի, ու վսեմ՝ երկնային ողբերգութեան մը յիշատակներով անմահացած Աւագ Շաբթուան օրերէն վերջը, ինչ անուշ պահ, ինչ բերկրալիր իրիկուն մըն է աս, Զատկի մեծ վաղորդայնին զուարթաբեր երկունքովը ուռած :

Մաքուր, անարաատ հորիզոնին վրայ, արեւը իր յետին նշոյներով կ'ուկեւեաէ սա հանդիպակաց բլրակին մարմանդները, ուր մոյզ կանաչութեամբ մը, զնշուած կնձնիին վրայ թիգկովի թռչունը կ'արձակէ իր հեծեծագին աւաշները եւ ուր եղբեւանին իր վայրահակ ծաղկեփունջերով ու յուդայենին իր կարմիր շղարշներուն մէջ կը ծաղկանչեն ամբիծ Հաւատքն ու տարաժամ, դատապարտ Զըզջումը, երիցուկներուն ու կակաչներուն միջեւ, որոնց վրայ կը ճարակին գառնուկները, մերթ ար-

ձակելով մայիսն մը , մայրական կարօտով առլի : Գիւղական մանկաթին անոնց մօտ , դալարիքին վը- րայ հեշտօրէն կը փոռուին , երջանկութեան անհուն ճառագայթի մը մէջ թաթխուած , ու ահագին պոռչտուքներով յէրին , կը հանեն իրենց կարմրուկ հաւկիթները :

Իսկ գիւղին մէջ գեղջուկը իր ընտանեկան սեղանին շուրջն է , իր հոգին ալ անհուն սփո- փանքի ու անբծութեան մը մէջ ծրարուած՝ փե- տուրէ մը թեթեւ կ'զգայ զինքը , որովհետեւ հա- զորդուած է ու ազատուած՝ զինքը ճնշող մնղքի բեռէն :

Հիւծած՝ ներգեւած ստամոքսը տակաւ կ'սկսի յափրանալ՝ երբ կը իրէ աւանդական կարմիր հաւ- կիթն ու կաթնապուրը , եւ կը պատրաստուի վազ- ուան խնջոյքներուն , մոռնալու համար՝ գինիի բա- ժակներուն մօտ՝ եօթը շաբաթուան զղջումի օ- րերը , մեղքերու առատ միթերքով մը հասնելու Մեծ Պահքի առջի օրուան ու սկսելու ապաշխա- րանքի նոյն հեծեծանքն ու ծնրադրութիւնը :

#### Գ. ՇԱՀԻՆԵԱՆ



## Յ. Զ Ա Տ Ի Ւ Բ.

—•••—

Ի՞նչ արժէք պիտի ունենար ուրախութիւնը մարդուն համար, եթէ ճանչցած չըլլար արտմութիւնը. ի՞նչ աղդեցութիւն պիտի ունենար երջանկութիւնը անոր վրայ, եթէ տառապանքին դառնութիւնը զգացած չըլլար. եւ ի՞նչ նշանակութիւն պիտի ունենար մողի համար Զատկի տօնը, եթէ Քրիստոսի չարչարանքին, մահուան ու թաղման տխուր արարողութիւնները մեր հոգիին մէջ դրած չըլլային տարտամ ըղձանքը ցնծութեան պէտքի մը, զոր իր յարութիւնը կ'աղդէ համակ քրիստոնեայ աշխարհին. Նոր եւ մեծ բաներու համար մեր ունեցած բնական հակումը, զոր այնքան լաւ հասկըցած էր Քրիստոս, լաւագոյն եղանակաւ մը չէր կրնար գոհացնել: Մարդկութեան համար մեռնող ու յարութիւն առնող Քրիստոս մը պէտք էր որպէս զի պաշտուէր, բաւական չէր պատժող Աստուած մը, շանթ ու բոց տեղացող Աստուած մը ունենալ. Ներող Աստուած մը պէտք էր, գթած, սիրող, վշտակցող Աստուած մը, որ գերեզմանին աղջամուղջէն անցնէր ու անոր վէմը թաւալէր, որ լոյս սփոէր, կեանք սփոէր, որ ամէն բան ողեւորէր, եւ մոռցնէր մարդոց տառապանքը, սուգը, արցունքը, իր հրաշքի ու գթութեան բոցափայլումին մէջ: Ու յետոյ հասկնար կեանքի չարչարանքն ալ, նիւթական ու ֆիզիքական տառա-

աղանքն ալ՝ հոգեկանին չափ՝ ու հասկնար թէ հայը բաւական չէր ապրելու համար, թէ հաւկիթն ալ պէտք էր, եւ պէտք էր հաւկիթը կարմիր ըլլար որ ուրախանային մեր տղաքը։ Ու գիտնար թէ աղքատը ձմեռէն չ'ախորժիր, ու իր յարութեամբը վերջ տար դժմնդակ եղանակին, ու նշենիները ճերմկցնէր, ու տանձենիները, կեռասենիները կանաչներով զարդարէր՝ անուշ պտուղներու խոստումներովը լեցուն. եւ արեւու ճառագայթներ կախէր աղքատին ճեղքրտուած երդիքէն վար, որպէս զի ան ալ հարուստին պէս ցընծար ու հրճուէր եւ աղաղակէր. «Օրնեալ է Յարութիւն Քրիստոսի։»

Ու պէտք էր Քրիստոսի տօնը ճշմարտապէս համապատասխան ըլլար իր քարոզներուն, պէտք էր որ իր աղքատիկ մանուկները ցնցոտիներով եկեղեցի չերթային այդ բերկրութեան օրը, ու փարթամ աղոց նայելով յնախանձէին. պէտք էր նոր նոր հագուէին, ճերմակներ, կարմիրներ, կապոյտներ կապէին գլուխնին՝ տաճարին մէջ, ինչպէս ծառները դաշտին մէջ, եւ դառնուկները արօտներուն մէջ նարօտներով պնճնուէին ծիրանի գօտիի պէս։ Ու նորաաթ աղջիկներն ալ, երբ Անոր մարմինն ու արիւնը ճաշակելու կը ներկայանան, ոուրը սեղանին առջեւ, իրենց սեռին ու հասակին ու սիրտին պէս մաքուր իւ աղուոր հագուած շքուած երթային, որպէս զի մայրերն ալ հրճուէին անոնց վրայ նայելով եւ որպէս զի ամէն մարդ ուրախ ըլլար, եւ ամէն մարդ երջանիկ, քանի որ Մարդ-Աստուծոյ տօնն է։

Եւ ճիշդ ա'յսպէս զուարթ ու ա'յսպէս գեղեցիկ յօրինուած է Զատիկը . իր անունը միայն լոյսի շացուցիչ գաղափար մը կ'արթնցնէ մեր միտքին մէջ, զոր մենք մանկութեան ատեն ստացած ու պահած ենք գուրգուրանքով : Մեզի համար Զատիկը գերազանցօրէն բարի տօնն է, օրնող ու օրհնեալ տօնը, ուր ճոխին եւ աղքատին, հիւանդին ու առողդին, սառէն փատցող թշուառներուն, ջերմոցներու բոցին առջեւ յղփացող մեծատուններուն տխուր հակադրութիւնները չեն ներկայանար, ինչպէս կաղանդի տօնին առթիւ : Զատկին՝ հիւանդն ալ, չքաւորն ալ, ծերունին ալ, մանկիկն ալ, իրենց ուրախութեան բաժինը ունին բնութեան, սէրի, ողորմածութեան նուէրներուն մէջ . ամէնքն ալ կը ժպտին, ամէնքն ալ կը հաղուին, ամէնքն ալ իրենց սեղանը ունին, եւ զիրար կը փնտուեն, ողջագուրելու համար՝ օգնելու, ողորմելու համար իրարու, մոռնալու համար իրենց անցեալ քէնը, սխը՝ Մարմինի եւ Արիւնի մեծ խորհուրդին առջեւ, յիշելու համար թէ ամէնքն ալ քոյր եղբայր են, մէկ հօր զաւակներ, հաւասար՝ կրօնքի առջեւ, ու սեղմելու համար իրարու ձեռք ու աւետելու համար «Քրիստոս Յարեաւ»ը :

Այն ատեն ինչ սիրտի ջերմեռանդ ղեղումով, ինչ խանդու եւ սուրբ զգացումով կուտանք մեր ձեռքը մեր բարեկամին, կրկնելով սա սրտաբուզին ողջոյնը . «Օրհնեալ է Յարութիւն Քրիստոսի», որ երախտադիտութեամբ բարախուն սիրտերու յաւիտենական արձագանքն է :

## 10. ՄԵՌԵԼՈՅԻ ՏՕՆԻ



Մեռելոցի յիշատակը այն սխրալի սովորութիւններէն մէկն է, զոր հաստատած է եկեղեցին քրիստոնէական դարերէն ոկտեմբեր : Խւղաբեր կիներ որոնց երէցուհին է Մարիամ Աստուածածին, յետոյ Մարիամ Մադդաղինացի, Մարիամ Կղէովպայ, Սողովմէ եւ ուրիշ կիներ, Քրիստոսի թաղման տատեն անուշահոտ խունկերով եւ ազնիւ իւզերով գացին Փրկիչին գերեզմանը, ուստի եւ Խւղաբեր կիներու օրինակին պէս, նոր Սիոնի կիներ եւ աղջիկներ խումբ խումբ գերեզմանատուն կը դիմեն Մեռելոցի օրերուն, խունկով մոմով օրէնելու իրենց մեռելները, եւ անոնց յիշատակը նորոգելու :

Թաղման երկրորդ կամ երրորդ օրը Այգուց կատարելու բարեպաշտ սովորութիւնը կայ գաւառներու մէջ, ինչպէս եւ Քառամսօրէքը, ուր տաներէցը կը դիմէ դէպի գերեզման, ննջեցեալին ազգականներուն հետ, — հին ատեններ աւելի մածահանդէս՝ դպիրներն ալ քահանացին հետ միասին մեռելալան թափօր, կազմելով, — ուր հոգեւոր կարգ կը կատարեն : Իսկ մեռելոցի օրերը սահմանուած են տարելից յիշատակներով, իւրաքանչիւր տաղաւարի երկրորդ օրը, օրէնելու ննջեցեալները : — Գերեզմանօրէնէքի նշանակութիւնն է աւետել մեռելոց՝ ընդհանրական յարութեան յոյսը, եւ այդ առթիւ ննջեցեալին համար սեղան կը

արուի, որ հեթանոսական դարերու սովորութիւնը կը յիշեցնէ :

Գերեզմանները ընդհանրապէս ժխորէ հեռու վայրեր են : Հրեաներու գերեզմանները դետնի տակ եղած կը յիշուին, բայց յաճախ ապառաժի մը քով : Իսկ քրիստոնէական դարերուն՝ գաշտերու կամ պարտէղներու մէջ են հաստատուած, եւ սիրելիներու շիրիմին դլուխի կողմը ծառեր կը անկուին : Ընտանեկան գերեզմանները հինուց ի վեր մեծ խընամքով պահուած են, քով քովի թաղուած հայր եւ մայր, քոյր եւ եղբայր : Ս. Գիրքն ալ կ'ապացուցանէ թէ ի՞նչ կարեւորութիւն ունի թագուիլն «ի գերեզմանի հօր եւ մօր իւրոյ» (Բ. Թագ. ԺԹ. 37) : Մեռելոցի առթիւ գաւառական գերեզմաններէ կը լսուի «Գերեզմանիս քարին վրայ թափէ՝ արցունք» ողբին աղաղակը, բայց քրիստոնէական կրօնքը մեղմացուցած է արդէն այդպիսի ողբերը . նոյն իսկ Մաշտոցին մեռելոց ողբերը գործածութենէ բոլորովին դադրած են հիմա, եւ մեռելոցի տօնական օրերուն՝ ննջեցեալներուն համար խունկն ու աղօթքը ամէնէն մեծ նուէրները համարուած են : Հայ եկեղեցին յօրինած ունի հանգստեան սրտառուչ Շարականներ, թողունք Մաշտոցի երգերը, որ ինչպէս յիշեցինք գործածութենէ զուրկ մնացած են : Մեր շարականի երգերէն իբր նմոյշ կըրնայ փայլիլ Աստուածածնի ուղղուած մաղթանքը մեր ննջեցեալներուն համար : — « Լեառն վիմածին, աղբիւր յորդառատ, բարունակ ծաղկեալ, այդի վայելուչ, Սրովքէ հողեղէն, բարունոյ բանին, առւն տնօրէնութեան աաղաւար հոգւոյն,

առ ծնեալն ի քէն՝ միշտ բարեկասեա՝ անդադար հայցմամբ շնորհել զթողութիւն մեր ննջեցելոց։»

Մեր ննջեցելոց համար ամէնէն դործածական բարեմաղթութիւնն է «Աստուած հոգին լուսաւորէ», «Լոյս իջնէ գերեզմանին վրայ» կամ «Լոյսը գրկէ» եւ չարականն ալ առոր նման կ'երգէ «Լոյս ի լուսոյ մեզ լուսաւորեա՛». այս իմաստով Լոյս բառը շատ տեղ մեր չարականներուն մէջ իբրեւ Աստուծոյ անուն առնուած է։ Հանդըստեան երգերը, կարծես, մեր հին կրօնքի հետեւողութեամբ շարահիւսուած են, եւ կը յիշեցնեն հին կրօնքի հետքեր. — Լոյսն ու Խաւարը, հրեշտակներն ու դեւերը, կեցնքն ու մահը։ Հեթանոսութեան դարերու տիպ կը կրէ նաև Շնորհալիին «Հաւատով խոստովանիմ» աղօթքէն «Հըրեշտակի բարեոյ» հատուածը եւ տակաւին ժողովրդական գաղափարներէն չէ վերցած ամէն մարդու պահապան հրեշտակը, կամ թէ «հացի» հրեշտակ «քունի հրեշտակ», որոնք անշուշտ հեթանոսութեան հետքեր պէտք է ըլլան։ Իսկ լոյսը գերազանց թոփչ մը առած է մեր եկեղեցական երգերուն մէջ, որովհետեւ լոյսէն աւելի պատշաճ բան չկայ ցուցնելու համար ինչ որ սուրբ, փառաւոր, ուրախալի եւ բարերար է։ Հին հեթանոսական կրօնքն ալ այնպէս ընդունած էր լոյս ու խաւար, բարի եւ չար աստուածներու յատկութիւնները։ Պարսիկներու կրօնքը կը վարդապետէր բարիի արարիչը Որմիզդ, որ է լոյս եւ կեանք, չարին՝ Ահրիմանը, որ է մահ եւ խաւար. եւ այս գաղափարը ընդունած էին Հայերն ալ, եւ այժմ հը-

Նութեան հետքերէն իսկ կ'երեւան այս համոզումները, ինչպէս է այն հաւատքը թէ Աստուծոյ աթոռը միայն լոյսի մէջ կարող է գանուիլ՝ այսպէս՝ մեռելներուն կը տրուի լուսահոգի ածականը։

Ա. Տ. Մ.

## 11. ՎԱՐԴԱՎԱՐ

Այն ամէն տօներուն մէջ զորս մեր եկեղեցին կը տօնէ, բռ'ւն տոհմայինը եւ մեր սիրտին ամէնէն մօտիկն է Վարդավառը։ Այս տօնը քրիստոնէութիւնը իրեն հետ չբերաւ Հրէաստանէն, ո'չ աշ յիշատակ մըն է ո'ր եւ է սուրբի մը ոսկորներուն ձօնուած։ օտար ձեռք մը զայն չէ պատուատած մեր կթնական զգացումին վրայ։ Գրիգոր Լուսաւորիչ՝ երբ հեթանոսական հաւատքը քանդելով ուղեց քրիստոնէութիւնը կանգնեցնել՝ անոր տեղ՝ հանդիպեցաւ այս անկիւնաքարին որ դիմադրեց ամէն տապարի հարուածներուն։ այն ատեն պարտաւորուեցաւ իր նոր շէնքին համար գործածել հինէն մնացած այդ բեկորը։ այնպէս որ այսօր բոլոր այդ միստիքական շինուածքին մէջ, հինէն մնացած այդ Վարդավառն է որ իր պայծառ ու առոյդ կենդանութեամբ աչքի կը զարնէ ու հակապատկեր մը կը ձեւացնէ Մկրտութեան, կաչելութեան, Յառութեան նման խորհրդական տօներուն մէջ։

Եկեղեցին կը կատարէ այս հանդէսը իբրեւ յիշատակ Թափոր լերան վրայ Քրիստոսի Այլակերպութեան : Բայց մեզի համար , ժողովուրդին համար , Վարդավառը միշտ տօնն է ամառուան , կեանքի , պարարտութեան . տօնն է այն գեղեցիկ ու միակ Աստուածուհիին՝ որուն մենք Անահիտ կ'ըսէինք , Յոյները՝ Արտէմիս , Լատինները Տիրանաեւ որ ամէնուա համար առոյցութիւնը եւ աղուորութիւնը կ'անձնաւորէ :

Քրիստոնէութիւնը ընդհանրապէս լաւ վկայութիւն չէ տուած հին աստուածուհիներուն մասին . ա մէնքն ալ , իրեն համար անառակ , լկտի ու խենէց էին : Ասիկա ճշմարդիտ չէ եւ պարզապէս ուրիշը անու անարկելով՝ բոլոր համակրութիւնները իր վրայ հրաւիրելու դրութիւնն է : Անահիտ անառակ չէր « Մայր ամենայն զգաստութեան » կը համարուէր իրաւամք :

Անառակ կին մը չի կրնար տիրել ամբողջ ժողովուրդի մը սիրտին եւ այնչափ հզօրապէս որ անկարելի ըլլայ անոր յիշատակը ջնջել ո՛ր եւ է միջոցով : Նոյնը կրնանք ըսել միւս ազգերու աստուածուհիներուն համար ալ :

Ս . Աստուածածին իր ընդունած պաշտամունքը պարտական է արիական ցեղերուն կին աստուածներու համար ունեցած խորին յարգութեան : Եթէ քրիստոնէութիւնը միայն սեմական ցեղին պարգեւ մը մնար , շատ պիտի կորսնցնէր իր բանաստեղծութիւնը : Տիրադէմ մարտիրոսներ ու դաժան սուրբն միայն պիտի լեցընէին իր Բանթէոնը : Ս . Աստուածածին , Մարիամ Մադդաղինացին , իւ-

զարեր կիները՝ արիական ցեղերու շնորհի՛ւն է որ  
մոռացութենէ ազատեցան ու հետզհետէ բարձրա-  
նալով՝ այդ Բանթէոնին ճակատը գեղազարդեցին  
կնոջական անուշ դէմքերով :

Այդ անուշ դէմքերն են որ մասնաւորապէս  
մեզի կը սիրցնեն քրիստոնէութիւնը՝ որոնք գորով .  
գուրդուրանք, փափկութիւն կը խառնեն անոր մէջ ,  
եւ տեսակ մը բանսատեղծական դրոշ կուտան  
անոր :

Կրօնքի հիմնադիրները կրնան հրաժարիլ անկէ ,  
որովհետեւ իրենց հաստատել ուղած հաւատքին  
ճշմարտութեան բացարձակ կը հաւատան . սակայն  
ժողովուրդը պէտք կ'զգայ հրապարուելու , յա-  
փըշտակուելու , ժողովուրդը բոցաթեւ հրեշտակ-  
ներ , լուսապսակ սրբուհիներ , վարդ ու ճերմակ  
աղաւնի կ'ուզէ իր կրօնքին մէջ :

Մեր եկեղեցին Վարդավառի տօնին առթիւ ,  
պիտի երդէ շարականներ Տիրամայր . Ս. Աստուա-  
ծածնի ուղղուած , Քրիստոսի այլակերպութիւնը  
պիտի պատմէ : Մովսէսն ու Եղիան պիտի յիշէ ու  
հաւատացեալները երկիւղածութեամբ պիտի մտիկ  
ընեն , առանց կասկածելու որ բոլոր այդ օտար  
դէմքերը իրենց սիրախն մէջ տեղ գրաւած են ,  
վանելով անկէ ուրիշ աւելի հին հեթանոսական  
դէմքեր՝ որոնք նուազ պաշտելի չէին :

Ամէն ժողովուրդ իր տօներուն մէջ ունի այն-  
պիսիներ որոնք հակառակ իրենց կրած կերպարա-  
նափոխութիւններուն , միշտ կը պահեն հին դրոշմ-  
նին , եւ զարմանալի բան , ժողովուրդը ամէնէն  
աւելի կը սիրէ իր այդ տօները :

Մեր մէջ ալ Յայտնութենէն աւելի, Զատիկէն աւելի, Համբարձումէն աւելի, Հոգեգալուստէն աւելի, Վարդավա՛ռն է որ բուն ժողովրդական հանդէսը մնացած է եւ ամէնէն շատ երգուած ու յարգուած :

## 12. ՀԱՅ. ԵԿԵՂԵՑԻՒՆ ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆԸ

Մեր Եկեղեցիին հակառակորդները զայն կե-սարփայի կամ Եգեսիայի Աթոռներուն հետեւակ կը նկատեն : Բացարձակ սխա՛լ է այդ տեսութիւնը : Ի՞նչպէս եւ ի՞նչքան որ Արեւմտեան Եկեղեցին հաս-տատուած է Պօղոս եւ Պետրոս Առաքեալներուն յաջորդութեամբ, եւ Յոյն-Օրթոսոքս Արեւելեան Ե-կեղեցին՝ Անդրէաս եւ Յովհաննէս Առաքեալնե-րուն յաջորդութեամբ, նոյնքան եւ նոյնպէս ալ Հայ . Եկեղեցին հաստատուած է Թադէոս եւ Բար-թուղիմէոս Առաքեալներուն յաջորդութեամբ: Ի՞նչ-քան պատմութիւն եւ ի՞նչքան աւանդութիւն որ Արեւմտեաններն ու Օրթոսոքսները կարող են մէջ բերել իրենց Եկեղեցիներուն Առաքելականութիւ-նը պաշտպանելու համար, նոյքան պատմութիւն եւ նոյնքան ալ աւանդութիւն Հայ . Եկեղեցին կարող է մէջ բերել ապացուցանելու համար թէ ինք Ա-ռաքելահիմն է: Թադէոս եւ Բարթուղիմէոս Ա-ռաքեալներն եկած են Արեւելք եւ հայաբնակ վայ-րերու մէջ քարոզելով՝ քրիստոնէութեան առաջին

սերմները հոն իրենք դրած են : Թաղէոս Առաքեալէն հիմնուած է Հայերուն Հայրապետական առաջին Աթոռը՝ Արտազի մէջ, ուր անոր յաջորդած է Բարթուղիմէոս Առաքեալ, յետոյ Ս. Զաքարիա, Ս. Զեմինաս, Ատրներսեհ, Մուշեղ, Շահէն, Շաւարչ, Ս. Ղեւոնդիոս, Ս. Մեհրուժան, որ ննջեց 260 թուականին, եւ անկէ 41 տարի ետքն է որ Հայերուն Հայրապետ եղաւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ, որ չէ՝ թէ Քրիստոնէութիւնն առաջին անգամ բերաւ Հայերուն մէջ, այլ աւելի՝ յարդարեց, տարածեց եւ զօրացուց արդէն գոյութիւնն ունեցող Քրիստոնէութիւնը, եւ վերակազմեց Հայ. Եկեղեցին : Առասպել է Ս. Գրիգոր Լուսաւորիչին Սեղբեստրոս Պապին երթալը : Իրաւ է որ Արեւմբետեան Եկեղեցին ալ, Պետրոս Առաքեալէն ետքը, Պապերու անխափան յաջորդութիւն մը ցոյց կուտայ, բայց Պապերու այդ ցուցակը թ. դարուն կաղմուած է, եւ բաղմաթիւ վիճելի կէտեր կան այդ ցուցակին մէջ, կրկնումներ, պարապներ, անուան շփոթութիւններ, որոնց լուծում մը տրուած չէ ցարգ : Եթէ հիմակուան քննադատական ոգին հազար տարի առաջ ի գործ դրուած ըլլար, կարելի չէր ըլլար առաքելական յաջորդութիւնն այնքան անխափան ցոյց տալ Արեւմտեան Եկեղեցիին մէջ : Հետեւապէս, հոն ալ աւանդութիւնը մնագոյն տեղը կը բռնէ եւ Արեւմտեանները իրաւունք չունին Հայ. Եկեղեցիին առաքելականութեան քըննութեան մէջ կիրարկելու ա'յնպիսի մէթոտներ որոնցմով իրենց Եկեղեցիին ալ առաքելականութիւնը կասկածի տակ կը մնար : Այսպէս, Արեւմտեան

Եկեղեցին ալ, Արեւելեան Յոյն եկեղեցին ալ, Հայ. Եկեղեցին ալ Առաքելականութեան հաւասար հիման, հաւասար աստիճանի վրայ կեցած են որով մէկը միւսին վրայ գերագահութեան, գերիշխանութեան իրաւունք ամենեւին չի կրնար ունենալ, եւ Հայ. առաքելահիմն եկեղեցին իր ամէն է ական վարդապետութիւններն Առաքեալներուն ժամանակին ժառանգած է եւ իր հիմնական կարգ ու սարքը առաքելադիր են, ինչպէս կը հաստատէ գիտական եւ անկողմնակալ ժննութիւնը :

### ՍԱՂԱՔԻԱ ԱՐԴ. ՕՐՄԱՆԵԱՆ

## 13. Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱԿԻՈՐԻՉ

Ինչպէս Քրիստոնէութեան ծագումը աշխարհ ամենամեծ դէպքն է, որ այնքան ազդեցութիւն ըրած է մարդկութեան ճակատագիրին վրայ, Ս. Գրիգոր Լուսաւորիչ ալ ամենամեծ դէմքն է որ երեւցած է մեր մէջ, քանի որ ինքն է որ Հայերը դարձի բերած է մեծագոյն մասով։ Բաց ի Մովսէսէ, չկայ անհատ մը որ այնքան ազդած ըլլայ ժողովուրդին վրայ, որքան այս Հայրապետը՝ Հայերուն վրայ։ Ասոր համար թէ՛ իբրեւ մեծ նահատակ ու աննկուն խոստովանող, եւ թէ՛ իբրեւ եկեղեցիի Գլուխ ու Կաթողիկոս, ա'յնչափ յարգ ու պատիւ վայելած է մեր եկեղեցին մէջ, որքան հնար էր մարդկային կարողութեան սահմանին մէջ։

Բայց եթէ պատմական քննադատութիւնը չի կրնար ամբողջովին վաւերական ընդունիլ ամէն ինչ որ կ'աւանդուի Լուսաւորիչին եւ Հայերուն Քրիստոնէութեան դարձին վրայ, այլ ոչինչ բնաւ կը պակստցնէ անոր արժանիքը, մանաւանդ որ գեռ կարող չէ եղած անվիճելի կերպով զտել ու իրարձէ զատել իրականն ու վիպականը, դրականն ու բնագանցականը, աշխարհայինն ու հրաշալին։ Ուստի, մենք՝ կրօնական աւանդութիւնն ըմբռնելով այնպէս ինչպէս գիտենք դասական-եկեղեցական ուռման շնորհիւ՝ ըստ այսմ կը խօսինք եւ կ'ընենք մեր տեսութիւնները։

Ժողովուրդներու միահազոյն գարձերու ուրիշ օրինակներ ալ կան, բայց, զոր օրինակ Կոստանդիանոս կայսեր դերը չի կրնար համեմատուիլ Ս. Լուսաւորիչ դերին հետ, որովհետեւ թէպէտ ան ալ Քրիստոնեայ դարձաւ եւ Քրիստոնէութիւնը պետական կրօնք ըրաւ 313ին՝ Միլանի հրովարտակով, բայց՝ միեւնոյն ժամանակ, վտանգաւոր պատերազմի մը մէ՛ջ խոստացաւ Քրիստոնեայ ըլլալ. Եթէ յաղթէր իր հեթանոս թշնամիին (Մաքսենտիոսի)։ Եւ իրօք բռնեց իր խօսքը, վասն զի յաղթեց։ Իսկ Լուսաւորիչ երբեք աշխարհային տեսակէտ չունէր, երբ ահուելի տանջանքներ յանձն կ'առնէր ի սէր Քրիստոնէութեան, այլ անոր յաղթանակին կը ցանկար միայն հոգեւոր նկատումով։ Նոյնպէս, բոլորովին կը տարբերի Թրանքներու Կլովիս թագաւորին եւ իր ժողովուրդին դարձը Քրիստոնէութեան՝ Հայոց դարձէն՝ Լուսաւորիչի ձեռքով։ Կլովիս՝ առաջին Քրիստոնեայ կայսրին նման՝ պա-

աերազմ ունէր հեթանոս թշնամիներու դէմ։ Նեղը ինկած մէկ պարագային՝ խոստացաւ ուրանալ մինչեւ այն տաեն իրեն յաղթութիւն տալ չկրցով տստուածները, ու Քրիստոսը դաւանիլ, եթէ Անիկա յաղթական ընէր զինքը։ Իր ՚իղձը կատարուեցաւ, ինքն ալ իր խոստումը կատարեց եւ մկրտուեցաւ 498ին։

Բայց Քրիստոնէութեան զօրութիւնն աշխարհական նպատակներու յատկացնել ո՛չ միայն Լուսաւորիչի միտքէն չէ անցած, այլ ընդհակառակը՝ աշխարհ, մարմնաւոր կեանք ու ամէն երկրաւոր բարիք անոր հայեցողական ու վերայական օգուտին զո՞ել կէտ նպատակի ունեցած են թէ՛ ինքը եւ թէ՛ իր ժողովուրդը։ Այդ պատճառով, երբ Քրիստոնէութեան երեսէն խզում առաջ կուգայ իրենց դրացի ժողովուրդներուն հետ, նոյն իսկ Լուսաւորչի կենդանութեան ատենը, ինչպէս եւ անկէ վերջ ամէն ժամանակի, Հայերը՝ ուրիշ բան չեն մտածեր բայց եթէ փրկել իրենց կրօնքն ու հաւատքը, մոռնալով մինչեւ անգամ Դաւթի նշանաւոր վճիռը՝ «Կեցցէ անձն իմ եւ օրնենեցէ զՏէր», եւ իբր թէ առանց կեանք ունենալու կարելի ըլլար պաշտել կրօնքն ու հաւատքը։

Այդ միեւնոյն տեսուչեամբ էր անշուշտ որ Լուսաւորիչ անխտիր փճացուց ամէն ինչ որ հակառակ էր Քրիստոնէութեան։ Ատոնց ամէնուն տեղ Լուսաւորիչ թողած է մեզի «Յաճախապատում»ը, որ անդրաշխարհայինն, հոգեւոր կեանքի հիանալի առաջնորդ մըն է ապաքէն, բայց աշխարհայինն կեանքի ու նիւթական աշխարհի համար բնաւ հրա-

հանդ չի պարունակեր, բայց եթէ զայն ուրանալ, անգուսնել, անտեսել՝ հանդերձեալ կեանքին սիրով։ Եւ կուսաւորչի ունեցած մնագոյն դերն այն է՝ որ գրէթէ լիուլի յաջողած է իր նպատակին մէջ, որպէս կը ցուցընէ անցեալ պատմութեան բոլոր ընթացք։ Վայն զի 1500 տարիէ ի վեր Հայը շրջապատուած ըլլալով տարբեր կրօններէ, միայն մէկ կէտ նպատակի ունեցեր է, այն է պահել իր կրօնքն ու եկեղեցին, բայց եթէ ինչպիսի զոհողութիւններու գինով, Լուսաւորչի մտքէն իսկ չէր անցներ դայդ քննել։ Սակայն չենք կրնար ըսել թէ Լուսաւորիչ ինքն ստեղծեց ու արմատացուց Հայերու սիրտին մէջ այդքան կրօնասիրութիւն, այլ շատ պարագաներէ ստուգուած է թէ նախնի Հայերը՝ ով դիտէ որքան գարերէ ի վեր՝ եղած են բնականէն շատ կրօնասէր։ Ս. Գրիգոր ուրիշ բան ըրած չէ բայց եթէ պատուաստ' այդ հնաւանդ կրօնասիրութիւնը Քրիստոնէութեամբ, որուն խորհրդաւոր եւ հրաշալի վարդապետութիւնը շատ յարմար եկած կ'երեւայ մեր նախնիքներուն, որոնց ազնուական կամ բարձրագոյն դասակարգը, նախ սիրով չընդունեց անմիջապէս համակերպիլ նոր կրօնի աշխարհուրաց ոգիին ու սկզբունքներուն, բայց հետզհետէ ընտելացաւ, վասն զի Ս. Գրիգորի մէկ ճարտար հնարքն ամէն դժուարութիւն հարթեց։ Ս. Գրիգոր ամենամեծ մասամբ նախնի կրօնին Քուրմերը կամ անոնց զաւակները ընտրեց նոր կրօնին պաշտօնեայ, եւ հին տօներն ալ Քրիստոնէական նոր տօներով այլափոխեց կամ անուանափոխեց։ Մինչեւ անգամ գլխաւորապէս այն տեղերը եկեղեցի

ու տաճար կանգնեց ուր որ արդէն վաղեմի մեհեաններ կամ բագիններ կային : Այնպէս որ հին կը րօնէն նորին փոխանցումը՝ անունով միայն կ'երեւար, մինչեւ որ հետզհետէ տպաւորուէր : Բայց ընդդիմութիւն տեսած պարագային ալ չվարանեցաւ Քրիստոսի այս Մեծ Խոստովանողը բռնութիւն բանեցնել . ինչպէս պատահեցաւ գլխաւորապէս երբ ձեռնարկեց Ա. Կարապետի վանքին տեղ եղած կուռքերը կործանել, մեհեանները քանդել եւ անոնց տեղը Յովհաննէս Մկըրտիչի մասունքը զետեղելով նոր սրբավայր կանգնել : Այլ ամէնէն զարմանալին զինքը երբեմն խորվիրապ նետել տուողին վրայ Ս. Լուսաւորչի ունեցած ազդեցութիւնն էր . — իբրեւ հլու հետեւող ըրած էր զայն եւ ինչ որ ըսէր կամ ուզէր, ընել կուտար անոր : Ահա թէ ինչպէս ամբողջ ազգ մը մէկէն նոր կրօնին կը հետեւի եւ մէկ օրուան մէջ քանի մը մէլիսն մարդիկ մէկէն կը մկրտուին : Այն դարերու մէջ մանաւանդ՝ ի՞նչ որ ուզէին գլխաւորները, նոյնը կ'ուզէին եւ կ'ընէին նաև ժողովուրդները :

Իսկ թէ առօելի տանջանքներ կրեց մինչեւ այդ արդիւնքն ունեցաւ, չենք ենթադրեր չդիտցող հայ մը, որպէս զի պատմննք : Միայն կը բաւականանանք ըսել թէ երբեք անձ մը չէր կրցած իր պաշտօնը այնչափ արժանաւորութեամբ, անձնուիրութեամբ ու առաքինութեամբ կատարել՝ որքան իր Լուսաւորիչը, որմէ աւելի քաղցր ու պանծալի տիտղոս չէր կրնար հնարուիլ եւ շնորհուիլ աւելի արժանաւորագոյնի մը : Իր ամէն մէկ տօնին առ-

թիւ, կ'արժէ որ ամէն Հայ անդամ մը անդրադառնայ թէ ի՞նչ մեծ գործ կատարեց Լուսաւորիչ մեր մէջ : Մենք մէկ ընդհանուր ստուերագիծն ըրինք միայն :

Մ. ՆԱԹԱՆԵԼԻՆ

## 14. ԱԵՊՈՒՀ ԼԵՌՈՒ ԵՒ ԳԻշի ԾԱՌԸ

Ս. ԳՐՈԳՈՐ ԼՈՒՍԱԽՈՐԻՒ ՆԵԽԱՐՆԵՐՈՒՆ ԳԻՒՏԸ

Սեպուհ, « Գերազանց » լեռին մաքուր եւ ջինջ բարձունքներուն վրայ ամփափուած, առանձնացած էր ան : Հսկայ գործունէութիւնը, ամուր եւ խորունկ հետք մը ձգող քայլերով յաջողցուած ու արդիւնաւորուած գործունէութիւնը, փոխանակ աշխարհի փառքերու մէջ մղելու զԱյն, վարած տարած էր լեռներու մենութեան : Յողնած մարմինի մէջ խայտացող լայն, սուրբ եւ սեպուհ հոգիի մը արտայայտիչն է մենաւոր կեանքը : Ա՛լ հոն հասած էր լուսաւորչի կեանքին վերջալոյաբ Ատեն ատեն կ'առանձնանար : Իր ցանցառ այցելութիւնը իրմով լուսաւորուած Հօտին ու Եկեղեցիներուն, կենդանի միջօրէին մէջ խաւարումէն նոր ելած արեւին ազդեցութիւնը կ'ընէր : Այնքան ցանկալի էր Անոր տեսքը . այնքան պաշտում կար իրեն համար :

Կրօններու պատմութեան մէջ չեմ յիշեր դէմք մը, տիպար մը, որ անոր չափ յամառած ու յաջուած ըլլայ իր սկզբունքին վրայ, իր հաւատքին

**մէջ :** Բովանդակ քրիստոնէութեան ՄԱՐԴՆ է Լուսաւորիչ, որովհետեւ իր գործունէութիւնը վիթխարի է. իր առաքելութիւնը գժպհի անհարթութիւններու մէջ յաջողցուած է կատարելապէս. եւ Աւետարանը, Քրիստոսի խօսքը, կրցած է արմատացնել իր իսկ միջոցներով։ Այս է պատճառը որ իր գործունէութիւնը շեշտեցի հսկայ, վիթխարի իմացումներով եւ ո՛չ թէ բառերով։

Իրեն պէս սեպուհ՝ լեռը՝ միանձնութեան տենչալի վայրը եղած էր։ Այրերը, ծերպերը, սորերը ու քարանձաւնները կարծես շատ նեղ էին Լուսաւորիչի լուսաւոր էութեան։ Բացօդեայ, ծառերու շուքին առակ շնչուած կեանքը անուշ կուգար իրեն։ Ճիշդ Յիսուսի պէս, Զիթենիններու լեռը, Ճիթենիի ծառերը կը հրապուրէին անոր անպարոյր հոգին։ Բայց Սեպուհ լեռը Ճիթենիններով ողողուած չէր։ Ցորեկուան հովը, գիշերուան զովը, երկինքին բիւրալոյս կազմուած քը, լուսնակին նազանքը՝ ներշնչող, մխիթարող զօրութիւններ են իրապէս պարտասած մարմիններու համար։ Մեծ գործերու մէջ յաջողած մարգը ուրիշ կերպով չի կրնար մխիթարուիլ։

Լուսաւորիչ այդ մարդն էր Սեպուհ լեռին միանձնութեան մէջ։ Շա'տ տարօրինակ կ'երեւայ այդ ևեանքը անոնց, որոնք մեծ մարգիկը տարբեր վախճանի մը մէջ տեսնել կ'ուզեն։ Այդ կեանքը, սակայն, տարօրինակ չէ'։ Իր յաջողցուցած գործին պէս աննման է։ Եւ արդէն ո՛չ միայն իրը ԼՈՒՍԱՆՈՐԻՉ, այլ մանաւանդ իբր ՄԱՐԴ ալ՝ Ս. Գրիգորին բոլոր կեանքը աննմանութիւններու հա-

մայնք մըն է : Այս իրողութիւնն է որ Լուսաւորիչը կը զատէ հասարակ մահկանացուներէն :

Հեռո՛ւ առտնին տաղտուկներէ , հեռո՛ւ քաղքենի աղմուկներէն , Լոյսի Սիւնը կ'առկայծէր Սեպահնի լոյսերուն եւ բոյթերուն մէջ : Աղօթքներու նուշիրուած՝ կ'զգար իր մարմինին մահացումը : Անոնք որ ողսրտած են Սեպուկի պէս սարերու վըրայ , մայիսի մէջ , կ'ըմբռնեն լիոններուն հմայքը : Բնութիւնը սիրտելու համար ամենակարեւոր պէտք մըն է լեռներու կեանքը : Վայրի բուսականութիւն՝ իր բոլոր կողմերով կենդանացած՝ կը տիրէ լանջքիդ խորերը : Զես ուզեր իջնել այդ բարձունքներէն : Վարի կեանքը տափակ , երկրաքարշ կուգայ մարդուն : Տերեւախիտ-թեղօշ մը , բարձրաբերձ կաղնիւմը , շնորհագեղ գիհի մը՝ սարաւոյթէ մը աւելի կենսաւէտ , հանդարտիկ բնակարան մը կ'ընծայէ իր հովանիով :

Լուհաւորիչ իր հանգիստը , ըստ աւանդութեան , գիհիի մը շուքին տակ կը գտնէր . Իր յաւիտենական հանգիստն ալ գիհիի փորոգին մէջ գտած էր Ան :

Ո՞վ կրնայ երեւակայել այդ խաղաղիկ նինջը Մեծագործին՝ ծաղկեալ ծերութեան մը պատկառելի եւ վեհաշուք կերպարանքին վրայ եւ այս ամէնքը ծառի մը շուքին տակ :

Հարստութիւն , կալուածք , տուն տեղ , ապարանք , ագարակ , ամէն բան ունէր Ան գաշտահայեաց բլուրին վրայ : Այս շքեղութիւնը , այս ճոխութիւնը՝ Լուսաւորչի համար չէին : Ամէն բան ունէր Լուսաւորիչ , բայց բան մը չունէր՝ Մեծ Ա-

ուգեալին բացատրութեամք։ Թոշունները ունեին իրենց բոյները, ազուէանները՝ իրենց որջերը։ բայց կուսաւորիչ իր գլուխը դնելու համար որոշ տեղ մը չունէր Յիսուսի պէս։ Գիհի ծառին փորողը վերջին տեղը եղած էր Անոր եղծանելի մարմինին, երբ իր ունեցածներէն դուրս՝ աշխարհ մը կար, որ պատրաստ էր ասպանջական ըլլալու իր կուսաւորիչին։

Ոչ ոք տեսաւ անոր վերջին վայրկեանը, ոչ ոք լսեց անոր կտակը, ոչ ոք փակեց Անոր աչքերը։ Սարի մարդիկ, հովիւնները, լաւ եւս հովիւ մը միայն տեսաւ անշնչացած մարդինը Անոր՝ գիհին ներգեւ։ յանգգնեցաւ մօտենալ։ քարերով պատուար շինեց ծառին շուրջը, որ գիշակեր թըռչուններ եւ կենդանիներ ա'լ չմօտենան Անոր։

Հովիւններ։ այո՛, միշտ հովիւններ են որ կը վայելեն ամէնէն տենչալի տեսարանը։ ըլլայ Բեթղեհէմին գիշերուանը, ըլլայ Սեպուհին ցորեկուանը, ըլլայ նոյն իսկ՝ աւելի հին անցեալի մը մէջ։ Հովիւ-Մարգարէին տեսածները Սինայի վրայ։ Հովուական կենցաղի պարզութեան մէջ խորհրդաւո՞ր հանդիպումներ։

Սեպուհի շինական հովիւը՝ Քաջ Հովուապետը գտած էր։ Վազեց, լուր տուաւ քաղաքին։ դըտնուած էին կուսաւորչին նշխարքը։

Այն ատենէն ի վեր գիհի ծառը մասնաւոր պատկառանքով մը օժտուեցաւ։

Համշէնցիք կը պահեն Արտը ( = Գիհի )ին պատկառանքը։ Հասարակ ծառի կամ փայտի պէս չեն գործածեր զայն ամէն տեղ։ կը գործածեն պոտիչ ( = ջուրի տակառիկ ) եւ սիւն եւլն։ շինելու, ո-

բովհետեւ Լուսաւորիչը ա'յդ ծառին փորոգին մէջ վախճանած է : Սիրուն աւանդութիւն , իմաստամց զրոյց , ի՞նչ ալ ըլլայ՝ Լուսաւորիչը յիշեցնող պարագայ մը՝ շինական խաւերու մէջ :

Իսկ Սեպուհը , Լուսաւորիչի ամբողջ պատմութիւնը կը մարմնացնէ :

Գլուզ Վարդապետը , Յովհաննէս Երզնկացին , սրբազն թափով մը Ս . Գրոց ամէննէն նշանաւոր լեռներուն վրայ կ'ոստոստէ . քով քովի կը բերէ զանոնք Սեպուհին հետ համեմատելու :

«Լերինք ամենայն այսօր ցնծացէ՛ք  
Ընդ մեծապայծառ փառարն Սեպուհոյ ,  
Քանզի ի նմա բնակեցաւ  
Սուրբը Գրիգորիոս , Սիւն Լուսոյ . . . . »

Դուն լոյս ես , ո'վ «վարդ Կարմրերփեան» , թէեւ «ի փշաբեր» արմատէն ծազկեցար . բայց՝ ո'չ Գիհին փորոգը , ո'չ ալ Մանեայ այրը , ասոնք չեն Քու շիրիմդ . սիրտերու մէջ կը հանգչիս դուն ու չե՛ս մեռած : Աննման կեանքդ , աննման գործունէութիւնդ անմահ են Ամենամեծ Լուսաւորչին՝ Թրիստոսի անունով հիմնած Եկեղեցիիդ մէջ :

Տիպար Հովիւն ես , անվկանդ Քարոզիչը , անխոնջ Վարդապետը , արթուն Հայրապետը . Ծնունդը ու Սնունդդ համակ լոյս , եւ ԼՈՒՍԱՒՈՐԻԶԸ մեր Եկեղեցիին :

Օրհնեա՛լ ըլլայ գործդ . օրհնեա՛լ յիշատակդ ալ :  
ԲԱԲԳԵՆ ՎԱՐԴԱՊԵՏ



## 15. ՆՈՒԻՐԱԿԱՆ ԱԽԱՇԴՈՒԹԻՒՆՆԵՐ



Քրիստոնի 995 թուականին (տօմարի Ներ. ին Հոգեղալստեան տօնի շաբթուն Մուշի Ս. Աղքերիկ վանքը հետզհետէ կը լիցուէր հաւատաւոր ուխտաւորներու բազմութեամբ, որ երթալով կը խըռնուէր : Արդէն չէնքը անրաւական էր զանոնք ընդունելու : Վանքին մէջ կը պատսպարուէին հեռաւոր քաղաքներէ ու գաւառներէ հասած ազնաւական ընտանիքներ միայն, իսկ ջերմեռանդ ժողովուրդը՝ ինչպէս ամէն տեղ, հոն ալ բացօթեայ կը մնար . բակերուն մէջ՝ քարերուն վրայ, պրուկներուն մէջ՝ կանաչներուն վրայ : Ուխտաւորներ կային հեռու եւ մօտիկ գիւղերէ, դաշտէն ու սարէն : Վանքին վանահայրն էր Տ. Եղիշէ Արքեպիսկոպոս : Ինքն ալ ունէր իր ուխտաւոր հիւրերը, որնց մէջ ամէնէն աչքառու դէմքն էր՝ մօտիկ թեմի մը Աւագերէցը՝ Տ. Բարիկ քահանան, որ ընտանիքով մէկտեղ ուխտի եկած էր : Արժանայարդ Աւագերէցը հինգ զաւակներ ունեցեր՝ հինգն ալ մեռեր էին : Անպառուղ կը մնար ամոլը : Փողովուրդը՝ գիտուն թէ անգէտ՝ ամէն այս տեսակ պարագաներուն՝ հոգեկան զգացումներու միջոցաւ՝ սըրբութեանց կ'ապաւինի : Սըրբ Աղքերկայ կեանքի փայտին հրաշագործ համբաւը գեղէ գեղ իրենց հասեր էր : Երէցն երեցկինը ուխտեր էին, եթէ զաւակ մը ծնանի իրենց Աղքերիկ երթան՝ ու

որդեմնութիւնը հոն տեղի ունենայ, որպէս զի անոր ծնունդը օրհնուի, նուիրագործուի։ Անոր համար եկած էին։ Երէցկինը ծունգ գետին զարկած եւ արու զաւակ մը աշխարհ բերելով նուիրեր էր կեանքի Փայտ Ս. Նշանին։ Այս ծննդաբերութիւնը ուրախութեամբ ողջունուած էր Տ. Բարիկ երէցի ամէն բարեկամներէն։ Տղան հոն մկրտուած էր կնքահայրութեամբ Տէր Եղիշէ եպիսկոպոսին, որ անուանագրեր էր զայն Եղիշէ։ Մանուկն ու ծննդքարձեր էին իրենց տեղը։

Գիւղացիներէն ոմանք իրենց հիւանդները, ցաւագարները կը շարէին Ս. Խաչի անցնելիք ճարուն վրայ, ոմանք ցորենի օրաները, այգիի բերքերը, ուրիշները՝ տաւարներու, ոչխարներու հօտեր, նախիրներ կը բերէին, որ օրհնուին, որ զերծ մնան պատահարէ, ցաւէչարէ։ Կ'օրհնուէին ամէնքն ալ։ Ամէնէն ջերմագին դիմումները տեղի կ'ունենային՝ անպտուզ ամուլներէ եւ ճամբ-եղումք անդամալոյժներէ, առաջինները՝ արհամարհուած կիներու դասէն, եւ երկրորդները՝ մերժուած ընկերակցութենէ՝ իբրեւ անբուժելի ախտավարակներ։ Վերջինները՝ հին ժամանակներ՝ չէին պահուիր ժողովրդեան մէջ եւ կ'սւղարկուէին անդամալոյժներու յատուկ վանքները, որոնցմէ ծանօթ է այժմ Վանի, Տիրամէր Սուրբ Աստուածածնի վանքը։ Եւ կնիկները՝ մէկը անիծելու ատեն՝ կ'ըսեն։ «Տիրամէր երթաս, Տիրամէր քշուիս»։ Վաղեմի ի՞նչ գեղեցիկ կարգադրութիւններ եղեր են՝ մանաւանդ կաղերը, կոյրերը, անդամալոյժները, ուրուկները եւայլն, պատսպարելու համար։ Մուշ-

դաշտին մէջ կայ մինչեւ հիմայ գիւղ մը Ուրուկնոց անուն, որ ապաստանարան եղած է ուրուկներաւ :

Տէր եղիշէ Սրբազան գեղէ գեղ Մանաղկերտ աղիտի երթար, նուէր հաւաքելու անոր բարեպաշտ ու փարթամ բնակչութենէն : Հոն էր նաեւ իր սանահայր Տ. Բարիկ քահանան, որ արդէն կանխած ու խնդրած էր անոր այցելութիւնը : Տ. Բարիկը եպիսկոպոսէ մը աւելի պատկառելի էր : Իր սերունդէն շատ մը եպիսկոպոսներ առաջ եկեր էին : Կարծողներ կան թէ նշանաւոր եպիսկոպոսի մը սերունդէն ըլլար ինքն ալ : Սրբազանը շարունակեց ճամբան, ամէն տեղ ժողովուրդի հոգեւոր զգացումներուն առարկայ ըլլալով : Հացեաց Լ. գիւղին մնաս բարով ըսեր էր, է՛լ մօտիկ էր Մանաղկերտն ալ : Սրբազանը կ'աճապարէր քիչ մը՝ երբ նոյն գիւղացի ծերունի համբայ մը, իր ալեխառ մօրուքով ու 13 մշակներու հետ՝ չոգաւ իր առջեւ : Ինչ որ ըրին, ոտքի չէր ևլնար : — «Սուրբ մասունքն ու Սրբազանը խնդիրքս կատարեն» — յետոյ, «40 օրավար արտս երկու տարի է որ պտուղ չի տար, 85 անդամէ բաղկացեալ ընտանիքս ոգեպահիկի կարուցած է, թո՛ղ օրէնէ արտօս որ պառուղ բերէ» : Եպիսկոպոսը շուարեցաւ, ինչ ըսել, ինչ ընել : — Ծերունին կրկնեց խնդիրը — «Օրհնութեան ջուր կ'ուղեմ» : Եպիսկոպոսը վար իջաւ, ահագին տաշտ մը ջուր բերին, կարդաց եւ Ս. Նշանի պղտիկ խաչով խառնեց եւ օրհնեց ջուրը, որ յետոյ սրսկուեցաւ անբեր արտին մէջ : — Ծերունին արտին արդիւնքին 1/3 ը

Ա. Նշանին նույիրեց : Եպիսկոպոսին կարաւանը վերսկսաւ իր օրնատարած գնացքը :

Մանազկերտի մայր եկեղեցին հանդիպակաց՝ հարաւային կողմը կը գտնուէր երկյարկանի, քարուկիր ու ընդարձակ չէնք մը, որ արեւելքէն ու արեւմուտքէն շրջանակուած էր երկու քառակուսի բակերով, որոնցմէ մէկը բանջարանոցի յատկացուած էր : Կազմածները համակ՝ բաղկացած էին կոփածոյ սրբատաշ քարերէ : Գեղեցիկ էր մանաւանդ նրբաքանդակ քարերէ շինուած պատշգամը, որուն առջեւ կը պարզուէր այլազան առւներու շղթայ մը եւ անդին, քիչ մը հեռուէն՝ դաշտարի ուռիներով եղերուած պատանի Արածանին, որ կամկար կը հոսէր բեղմնաւոր դաշտերու մէջէն :

Այս տունը ծանօթ Տ. Բարիկ Ա. քահանայի բնակարանն էր : Առառուընէ ի վեր, չա՛տ կանուխէն, ոգեւորութիւն մը կը տիրէր տան մէջ : Սպասուհիները, մշակները զբաղուած էին՝ ընդարձակ չէնքին ներաը լուալու, մաքրելու, յարդարելու ու զարդարելու : Ամէնէն շատ զբազումը խոհանոցթուրատունին կոզմն էր : Հինգ-վեց օնախներ կը միային աաքցնելով իրենց վրայ շարուած պղնձէ եւ հողէ պուտուկները, ծափկիկները, եղտանները : Տունն էին Տ. Բարիկը եւ երէցկինը որոնք կը հսկէին, մէկը՝ յարդարման, միւսը՝ կերակուրներու պատրաստութեան . — «Երէցկին, ա՛յնպէս մը ընես, որ ամօթով չելնանք Սրբազան կնքանօր առջեւ» : — Տ. Եղիշէ եպիսկոպոսը հացկերսյթի հրաւիրուած էր հոն, առաւօտեայ ճաշը ընելու, ուրիշ հրաւիրեալներու հետ . որովհետեւ Տ. Բա-

բիկը նիւթապէս ալ հարուստ քահանայ էր։ Մէկ հատիկ զաւակ մը ծլեր էր — մանկիկն եղիշէ, որ ծանօթ է մեղի, եւ որ կ'ապրէր ու կը թշփռէր։ Թէեւ դեռ օրօրոցին մէջ, սակայն կրնար ոտքի վրայ առալտալ, երերալ։ Օրուան զբաղումի շատութեան պատճառով երէցկինը օրօրոցն ալ փոխադրած էր թոնրատունը, մօտէն հսկելու իր մէկ ու ճար զաւկին, զոր ամենեւին նեղացնել չէին ուզեր։ Բայց տղան հանդիսատ չէր քնարանին մէջ, ուրկէ լուս-աշխարհ ելլելու իր ամէն օրուան ժամը հասեր էր։ Պարապ տեղ մայրը աշխատեցաւ խարըռոտել, չքնացաւ։ ուստի քակեց անոր պինտըարձը եւ տղան տախտին վրայ սկսաւ խաղալ։ Նոր ունագնեայ մանուկներու համար դռնել անուն եռանիւ սայլակ մը հսարուած է, որով տղան ինքնիրեն կրնայ զբօնուլ։ Մայրը տարած էր զայն խոհանոցին մէկ անկիւնը՝ դնամնիկ-դռնելին մօտ։ Մանկիկը կը խաղար։ Մայրը մօտիկցաւ թոնիրին՝ անկէ հանելու խորոված մը, որ սկսեր էր ճենճերիլ։ Նոյն միջոցին տան բոլոր սպասուհիները, մշտկները՝ սադին անդին զանազան ծառայութեամբ զբաղած էին, ոչ ոք կար թոնրատունը, բաց ի երէցկինէն, որ յանկարծ վեր կանչուեցաւ, մինակուկ թողլով իր խուժիկը որ առխաղ կեցած էր սայլակին մօտ։ Յանկարծ տղան շարժեց գոնելը, որ սկսաւ արագաբար դառնալ ու կլոր շրջան մը ընելով հասաւ թոնիրին մօտ։ Դժբախտաբար՝ տղան քեթրելով՝ ցովինաւ, ու հաւասարակշուութիւնը կորսուելով՝ սայլով ինկաւ թոնիրը։ Երէցկինը խելըռթափ ետ եկաւ, կարծես բնազդաբար գու-

շակելով աղէտը : Սիրտը պայթելու առտիճան կը տրոփէր . «Թոնիրը բաց , արեւս մինակ թողուցի , Աստուածն է՞ր առեր արդեօք . . . » կը մտմտար : Ներս մտնելով , երբ տղան ու սայլակը չերեւցան՝ աչքախաւար գետին ինկաւ : Թոնիրէն ձերճեր հոտը կը բուրէր : Ոտքի ելաւ եւ դէպի թոնիր մէկ վագեց . ու ի՞նչ տեսաւ , որտապատառը՝ մանկիկը կ'այրէր : Երէցկինը նորէն ուշաթափ եղաւ : Նոյն պահուն էր որ վրայ կը հասնէր ծեր սպասուհին Դուխատիկը եւ անմիջապէս կռահելով աղէտը՝ թոնիրէն կը հաներ գործելի (ածխացած) մանկիկը : Զարթաւ մայրը , ինքզինը կրակը ձգելու վրայ էր՝ երր Դուխատիկը կեցուց զինք : «Ճիկին , Աստուածը կանչէ , նշով օր է , Սրբազանն ու Ս . Նշանը հիւր կուղան , խնայէ՛ այս վանք տանը , մի վրդովիր» : — «Ի՞նչ ընեմ հապա , սա միամօրիս դիակին առջեւը» : — «Համբերել , Աստուծոյ ապաւինիլ» : — Երէցկինը գիրկն առաւ անշնչացած մանկիկը մինչ Դուխատիկը վայրկենաբար ծաղկնոցէն կը հասցնէր փունջը մամուռ նարդոսի թփեր , որոնց մով պատաժեց երախան եւ փաթթեց օրօրոցին մէջ : Կա՛ր , չկար , Աստուած գիտէր . որովհետեւ ամենեւին ձէն ու ձիւն չէր լսուեր անկէ : Իմաստուն սպասուհին՝ օրօրոցը մեծ սրահը փոխադրեց ուր պիտի ընդունուէին հրաւիրեալները : — Ս . Նշանին յանձնենք , է՛լ դեղ-դեղրօնք չհասնիր անոր , — սրտապնդեց խելայեղ մայրը . զայն ոտքի հանեց , ճիշտ այն պահուն երբ Սրբազանը իր հետեւորդներով կը հասնէր : Խեղճ Տէր Բարիկը բոլորովին անկուման էր անցուդարձէն : Սպասուհին

վեր հանեց տխրամած ու թառամած տիկինը, եւ Սրբազնի ալը համբուրելէ վերջ Ս. նշանը առին եւ աարին հանգչեցուցին օրօրոցին մէջ անշունչ պառկած մանուկին վրայ:

Տիկինը՝ հիմայ մոռց սծ էր տղուն ցաւը, զինքը կ'այրէր աւելի Տ, Բարիկին կրելիք վիշտը, երբ իմանար այս անոելի արկածը: Մարելիք կուգար վրան, երբ սպասուհին հարկ տեսաւ հեռացընել զայն սրահէն: Երէցկինը գնաց, առանձնացաւ աննկարագրելի յուղումներու մէջ, իսկ Դուխտիկը ծունկի չոգաւ ճղօրին մօտ. հազար «տիլակ»-ներով Աստուածային այցելութիւն մը կը խնդրէր «գործելի» մանկան բժշկութեան համար:

Այս տեսակ հացկերոյթներու մէջ՝ գինեխումը սովորական էր: Ուրախ էին տէրտէրը եւ հրաւիրեալները: Սրբազնն ալ երբ քիչ մը զուարթացաւ, յիշեց իր սանիկը եւ ուղեց տեսնել: Ծեր Դուխտիկը չլսելու զարկաւ. չուզելով խոռովիել տուն ու տեղը: Սրբազնը կրկնեց, երեքնեց, բայց ապարդիւն: Տէր Բարիկը վազեց ու երբ ձեռք պիտի երկնցնէր օրօրոցին, սպասուհին էլ զինք չի կրնալով զապել՝ բարձրաձայն ոկսաւ լալ. իրար անցան ամէնքն ալ: Տէրտէրը գրէթէ սառած էր: — Ի՞նչ կայ, ի՞նչ կայ, պօռացին չորեք դիմաց. — Ի՞նչ կայ, տղան թոնիր ինկեր, գործելի դարձեր է . . . ըսաւ ձայն մը, խեղդուկ ու հեծկլտեալ: Երէցկինն էր: Եպիսկոպոսը անձամբ վազեց օրօրոցին վրայ, կապերը քակած չքակած՝ երախային ճշոցը լսուեցաւ յանկարծ: Մայր ու սպասուհի վըրայ վազեցին եւ հիացմամբ տեսան, որ բժշկնալ

եւ կենազործեալ էր . . . ածխացած ըլլալու քանի մը նշաններ միայն կը մնային փափուկ մարմինին վրայ : — «Ս . Նշանի հրաշքն է» գոչեցին մայրն ու ստնտուն :

— Ս . Խաչի հրաշքն է — կրկնեցին Սրբազնն ու հրաւիրեալները : Է՛լ ամէնքն էլ լցուած հոգեւոր անպատռում ուրախութեամբ՝ սկսեցին զիրար շնորհաւորել . հրաշքին աւետիքը՝ բոլոր արները օրօրք եղաւ քանի մը վայրկեանի մէջ : Ամէն մարդ հոն կը խուժէր, հոն հասան նաեւ ուրիշ եկեղեցականներ, որոնք նոյնպէս հոգեւոր այցելութեան ելած էին հոն : Յաւերժացնելու համար Ս . Նշանին հրաշալիքը, մագաղաթ առին, արձանագիր կազմեցին, ստորագրելով ու կնքելով, եւ այն օրէն Մանազկերտը Ս . Աղբերիկին հոգեւոր թեմն եղաւ : Ս . Խաչին անունն ալ «Գործել-Յարոյց» : Անբաւ նուէրներ տրուեցան : Երէցկինը իր բոլոր զարդերը նուիրեց : Ազնուական տիկին մը իր ոսկի մանեակը կախեց խաչէն : Տ . Բարիկը իր ունեցածին կէար : Նուիրող նուիրողի եղաւ, ու փառապանծ հոչակուեցաւ Ս . Աղբերիկ-փայտ պառուական :

Տ . Եղիշէ եպիսկոպոսը վերադարձաւ իր վանքը սիրունիկ՝ առօք փառօք, բեռօք ու կառօք ու Ս . Նշան նուիրագործն ալ «խաչերուն խաչը» տիտղոսը ստացաւ :

## 16. ԻՄ ԱՂԹՔ Ս

---

Տիեզերքիդ հոյակապ ապարանքին մէջ, — քաղաքներ, աշխարհներ Անոր սրահ, Անոր պարտէզ՝ անտանակոխ անտառները վայրենալէ ու գեղեցիկ, ովկէանը Անոր աւազան, ու երկինք իր ամպերուն գարդմանակով Անոր երդիք՝ ուսկից կը կախուին արծաթ կանթեղները բիւր բիւր լուսաւորներուդ եւ հսկայ ջանը ոսկի արեւիգ, — ես, կորսուած մը, մոռցուած մը, չնչին հիւլէ մը՝ կաթած միլիոններու խաժամուժին մէջ, պղտիկ, շատ պղախիկ հանգըրուան: մը կը փնտուեմ, մարդկային ժըխորէն անջատ խորշ մը կ'ուզեմ, Տէ՛ր, որպէս զի խորանս կանգնեմ հոն, իմ խորանս զղջումի եւ փառաբանութեան, փուռիմ առջիդ գետնամած ու Քեղի խօսելու երանութենէս գինովնամ:

Քեղի խօսելու համար պէտք էր սակայն որ որոտումը գողնայի ամպիրուդ շփումին, առնէի լեզուն անտառի զուարթ թեւաւորներուդ, հովերուդ սպառնալիքէն խլէի այն մրմունջը հոգեթով զոր գարնան՝ ցորենի զ իրուխտ հասկերը իրարուկը փսրտան, ու աս բոլորը խառնէի իրար, յօրինելու աղերսի նուագս՝ որ համակ սարսափ ըլլար ։ եւ սարսուռ:

Բաբէ, հիւանդ է հոգիս, ու ձայնս՝ կերկերուն: Խնչպէս որ տարիներու անխնամք գործածումին մէջ երգեհոնը կը յոգնի ու անոր ստեղնաշա-

րէն բղխող ներդաշնակ ալիքներու հոսանքին հետ՝ ներսէն՝ ցաւագին հոնդիւններ կը թռին մաշուկ, աւրուկ թելերու, անանկ ալ՝ տկար, անանկ ալ՝ ցաւոտ պիտի ելլայ ձայնս հիմա:

Ցուցո՛ւր ինծի, Ա՛ստուած, ապարանքիդ անեզրութեանը մէջ կանգուն մը տեղ յատկացո՛ւր ինծի, թո՛ղ մութ ըլլայ հոն, այնքան մութ որ խաւարին հետ չփոթուիմ: Հերիք է որ պատառ մը երկինք կայ հոն, եւ ահա սեւի կեանքս ես կը մոռնամ:

Աչքերս կ'ուզեմ վեր առնել, կամարիդ վճիտ կապոյտին եւ Յարդգողիդ կաթին մէջ կ'ուզեմ լուալ զանոնք, բայց չեմ համարձակիր. ատ հզօր լոգանքը ըը պիտի տանին բիբերս, բիբերս կիրքոտ, բիբերս մեղքոտ: Հրաման ըրէ՛ որ լուսագունտիդ պլազանքը շող ըլլայ, չէ՛ թէ բոց, ու ըսէ՛ ինծի, ինչ կ'ըլլայ, ըսէ՛ ինծի թէ ե՛ս ալ կրնամ ձայն ունենալ՝ ինծի պարգեւած կեանքիդ վրայօք համար մը տալու Քեզի: Օ՛հ, կեանքիս այդ համարը, ողորմուկ՝ ինծի լացնելու չափ, ու գթութեամբդ սրբագրուելու չափ անճունի:

Ինչ բան որ մինչեւ հիմա չուզեցի ըսել ինծի պէսներուն, — գլխարկ դրած ըլլային անոնք թէ վեզար, — ու ինչ բան որ չկրցայ լսել դեռ ինծի պէսներէն. — Մե՞զք. Է՛հ ուրիշ բառ չունիմ:

Չեմ ցաւիր Դաւիթ մը չծնելուս, անիկա շատ մութ խօսեցաւ իր յանցանքները. ու նարեկացին, այդ գերազանցապէս միստիկ հոգին, շատ տարտամ ու շատ ալ խրթին գտայ իր ապաշաւի քերթուածներուն մէջ՝ անծայր, անհատնում, աննման:

Դիտակով ի՞նչ հպրկ նայիլ մեղքերուս, կը հաւա-  
ռամ թէ փոքրերը ծնունդ են միշտ անհումապէս  
մեծերուն, ու մեծերուն քով չկայ պղտիկ մը որ  
եղճին հանդէպ նկատուի անկարեւոր, աննշան :

Կը բաւէ՞ միայն, որ Քու անունովդ լեց-  
ուած հատորներ ընեմ բարձ. զանոնք գիշեր ցորեկ  
քաղելուն մէջ է արդեօք թողութիւնս : « Հակա-  
ռակ կողմը դարձուր աղօթադիրքդ ու թոէ դէպ  
ի Անմահութիւնն » կը պոռայ ինծի՛ ելլող Դարուն  
մեծ միտքերէն մէկը : Կը ցնցուիմ այս խոստովա-  
նութենէն, ինչպէս ամէն բանէ որ ծշմարիտ է :

Տեսա՛յ վրանին սքեմ նետողները, տա վանք  
քաշուողները տեսա՛յ ես : Կեանքէն կանուխ յափ-  
րացածներ, բախտէն ապտակուածներ ու լքուած-  
ներ սէրէն՝ կը վլստային անոնց մէջ : Սեւ հագան  
անոնք՝ հոգինին ճերմկցնելու համար, գանկերնին  
մարմարինին ու փսխաթին քսելէն ցաւցուցին ճա-  
կատնին, ինքզինքնին անա՞նկ հաստ պատերու մէջ  
բանտեցին ուրիէ աշխարհային ո՛չ մէկ բան կընայ  
ներս մանել . — պատեր, որոնց լուսամուտէն միա-  
միտ զանդակատունը կ'երեւար միայն եւ հեռու-  
ներու դաշտանկարն ամայի :

Պէտք է կուրծքը բա՛ց նետուիլ կեանքի կըր-  
կէսին մէջ՝ ուր մրրիկներ անխուսափելի են . զգա՛լ  
երակներէդ ներս Փորձութեան եռեւեփը եւ անուշ  
գինովութիւնը Յանցանքին, ու նո՛յն պահուն  
«Ճշ՛գ» գոչել անյողդողդ եւ յետս ընկրկիլ : Աս  
ալ յորդորն է, խելօքիկ յորդորը՝ մեղքը գործե-  
լէն վերջ դարձի եկող մարդերուն :

«Յանկութիւնն անցանէ եւ որդն ոչ մեռանի» :

Հանելուկ. — Երբեք : Ըստէ՛, Աստուած իմ թէ սպրդած սխալ մ'է Ս. Գիրքիդ այս տողը, յայտնութեամբ մը համոզէ՛ զիս, որպէս զի կարելի ըլլայ ինծի՝ փոխել թիւր գնացքն այս կեանքիս, եւ որպէս զի աւելի ուժով պլուիմ հաւատքիս թիւրեղ խոյակին :

«Մեզ փորձութեան մի՛ տանիր» : Տղայ հասակէս ցայսօր, վախու ճամբաները զոր մինակս կտրեցի, եկեղեցին ուր մնացի հիախանդ, ճաշի սեղանին տակ կամ գլուխս մնարին դնելէ առաջ՝ միշտ կանգ եմ առեր Տէրունական աղօթքիդ այս հատուածին առջեւ : Ի՞նչ կերպ աղաչանք է ասիկա՝ չեմ հասկնար : Կեանք ունենալ ու սուրբ ապրիլ, չքսուիլ բնաւ վտանգի ցանցին որ փորձութիւնն ի՞նք է :

Կը նայիմ ետեւ՝ մանկութեանս տաքիներուն որոնց մէջ չէի խնայեր ճանձին կեանքը պատուհանին վրայ, եւ որոնց մէջ թուղթ պատռելու շափ զրօսալի էր ինծի՝ թեւերը փրցնելը ծաղիկներուն վրայ թոշտող խեղզ թիթեռնիկին :

Կը նայիմ ետեւ՝ պատանութեանս խենթ օրերուն՝ ուր սիրտեր խոցած եմ կեղծիքով, եւ ուր սուտ խօսիլս հնարք նկատած եմ եւ յաջողիլս՝ մրցանակ :

Այդ օրերէն իբր կտակ՝ միտքս պահած ունից տաւագին յիշատակներ : Խնէ փտխչող զուարթութիւնս փոթեր շինեց դէմքիս վրայ, ճակտիս վերեւ ակօսներ պեղեց, ու աւելի քան երբեք սգացի ես իմ մէջս՝ այս անանուն, այն ահաւոր չդիտեմ ինչը որուն իիդէ կ'ըսեն : Ատիկա մնծցաւ,

Ժառացաւ ներսիդիս, ու տեսայ անոր տիրապետող զօրութիւնը, որ շեղ մէկ քայլիս կը նայէր՝ էութիւնս ցնցելու, որ «մեղք ես» կ'ըսէր ցած ձայնով մը՝ երբ ինքզինքիս ընէի. որ «մի՛» կ'աղաղակէր՝ երբ ուրիշին ընել ուզէի:

Ներէ՛, Ա'սոււած, մանաւանդ ա'յն մեղքերուս զորս գիտութեամբ գործեցի: Խղճմտանքիս չարշարանքը կը բաւէ անոնց:

Վիժած, անարդ երջանկութիւններու հասնելու համար կամ ստոր շահերու առթիւ տարուեցայ Քու Անունդ կրկնելու: Անանկներու՝ որոնց դիմաց ինծի կը մնար յիսուսեան վեհութիւն մը ցուցնել՝ հայհոյեցի, անէծքի շանթս միսեցի անոնց կուրծքին՝ որոնց ներում վայել էր. բռունցքս վեր առի, երբ բախտը ժամիքով երեւցաւ դէմքիս: Ըրի, ու կը զղջամ: Անոնք որ հաւտացին եւ անոնք որ կոպտութիւնս տարին՝ իրաւ որ երջանիկ են; Քան թէ ես՝ իմ ներքին դատաստանիս առջեւ . . . :

«Իրիկուան սպասէ օրդ գովելու համար, մահուան սպասէ կեանքդ գովելու համար»: Ամէն արշալոյս որ իրիկունին դիմէ՝ տիսրութիւն մը կ'իյնայ վրաս: Տուներու մէջ երբ լամբաները սկսին վառիլ, կը տեսնամ յոյսիս կանդեղը որ կը մարի: Օրս ինչո՞ւ չէի անցուցած պարտականութեանս լրումով կամ գիտութեան գործով մը՝ զոր առիթը դիմացս ալ հանած էր: Այնպէս որ, Տէ՛ր, անըստոյդ սարսափով մը լեցուած՝ կը նայիմ մե՛ծ Հանգիստիս, որովհետեւ ներբողի վանկ մը չունիմ անցուցած կեանքիս համար:

Քու Շնորհէդ ցօղ մը՝ շո'զ մը Քու Սէրէդ՝ եւ անապառ Բարութենէդ մէ'կ շիթ մը կաթեցուր վրաս , որպէս զի ըլլամ ինչ որ կ'երազեմ , եւ ունենամ վայելքը՝ ինկածներուն . օգնելու : Ժամանակիդ անսահման փաթոյթէն քակէ՛ ինծի կաժ մը միջոց , աստենականին խրախճանքէն . դեռ մի՛ վանտեր զիս , Տէ՛ր : Արտոյտներուն եւ աքլորնեներուն հետ պիտի ելլամ փառաբանել այդ նոր կեանքս՝ որուն առաւօտը արեւոտ էր ու գիշերը անամպ : Իրիկուըները՝ փախչող , մնոնող լոյսերուդ առջին , աչքս սեւեռած հորիզոնի նուազ ճաճանչներուդ վրայ , պիտի ունենամ հոգիի այն անդորրութիւնը որ ինծի «Լոյս զուարթ»ը պիտի երգել տայ սիրտիս խորերէն՝ պաշտումի եւ հիացումի անձայն երաժշտութեամբ մը :

Քու Անունիդ մէջէն հովերը կ'երգեն , Եհովա կոչուիս Դուն թէ Ալլահ :

Յիշէ՛ ապաշխարողիս ձայնը ամէն անգամ որ գիշեր ատեն գորտեր եղածիւրներու մէջ կրկումն : Եւ ամէն անգամ որ դրօշի սպիտակ լեզու մը կայմերուն ծայրը ծածանի , ամէն անգամ որ աղկիններ բանան իրենց թեւերը շուշան՝ ծովերուդ եւ երկինքներուդ գեղակապոյտ տարածութեանը մէջ , յիշէ՛ , Ա'ստուած , հոգիները անոնց՝ որ զզացին ու մաքրուեցան իրենց մնղքի սեւութենէն :

ԹԷ՛ՌԴԻԿ

## թ. ՃԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆԸ

---

ճարտասանութիւնը կամ հոետորութիւնը լաւ խօսելու եւ ո՞ր եւ է խնդիրի մը մասին ուրիշը համոզելու արուեստն է : Այսպէս սահմանած են զայն Կուինթիլիանոսէն , Արիստոսելէն սկսեալ՝ մինչեւ մեր օրերու ճարտասանները : Այսպէս , մինչդեռ հոետորութիւնը արուեստ մըն է , պերենախօսութիւնը լաւ խօսելու բնածին յատկութիւնն է : Արիստոսէլ ճարտասանութիւնը երեք բնդիանուր եւ մեծ ճիւղերու կը բաժնէ . — 1. — Ապացուցական կամ Կացրդական , 2. — Բաղխոնական եւ 3. — Ատենական : Ապացուցական կամ Կացրդական ճարտասանութիւնը ո՞ր եւ է բանի մը պարսաւը կամ գովեստը կ'ընէ . հետեւաբար , ապացուցական կամ կացրդական ճառեր են ներբողեանը , դամբանականները , ծնունդի կամ հարսնիքի կամ ընորհակալութեան կամ ընորհաւորութեան համար արտասանուած խօսերը : Բաղխոնական ճարտասանութեան նպատակն է մեկը համոզել օգտակարին համար եւ զայն խորշեցնել վնասակարէն՝ հետեւաբար բաղխոնական ճարտասանութեան մաս կը կազմեն բոլոր խրատական եւ յորդորական ճառերը , եւ ամեն անոնի՛ որոնցմով գեղեցիկ բան մը կը սորվեցուի ունկնդիրներուն : Խսկ ատենական ճարտասանութիւնն է ամբողջութիւնը ամբաստանութեան կամ ջատագովութեան ճառերուն , որոնք , բնակա-

նաբար, ամենեն աւելի, կը գործածուին դատարաններու մէջ, դատաւորներուն առջեւ, ամբասանուած մը պատպանելու կամ հատուցում պահնջելու համար։ Հետեւաբար, փաստաբանները ամենեն աւելի կ'ուսումնասիրեն հուեսօրութեան այս նիւղը, որ այնքան դժուարին է բայց այնքան ալ կարեւոր։ Ճարտասան մը ճարտասանութեան այս երեք նիւղերուն մէջ միեւնոյն կերպով չի խօսիր. կացրդական եւ բաղխոհական ճառերաւն մէջ աւելի կը զանայ կամքերն ու խիղճը յուզել իր ունկնդիրներուն, որովհետեւ ա's պէտք է. իսկ ատենական ճառի մը մէջ կը զանայ փաստեր ալ առաջ բերել, որովհետեւ հոն ստիպուած է միտքերը հաւանեցնել իր ըսածներուն։ Ճառ մը, ի՞նչ տեսակի որ ալ վերաբերի, վեց մասեր կը պարունակէ միւս, որոնք, ընդունուած եւ նուիրազործուած բառերով կը կոչուին. — յառաջաբան, առաջարկութիւն, պատմութիւն, ցուցում, յորդոր եւ վերջաբան։ Յառաջաբանով ճարտասանը իր ունկընդիրներուն միտքը կը պատրաստ խօսելիք նիւթին. առաջարկութեան մէջ երեւան կը բերէ այն զանազան խնդիրները որոնց վրայ պիտի խօսի, կը բաժնէ զանոնք կարգաւ։ Յետոյ պատմութիւն ըսուած մասին մէջ նշմարտօնէն ու յստիօնէն կ'ըսէ բոլոր ըսելիքները, զորս ցուցումին մէջ փաստաբերութեամբ կը հերքէ կամ կը հաստատէ. յետոյ կը յորդորէ ունկնդիրները՝ շարժելով անոնց սիրտն ու կիրքները եւ վերջապէս կ'աւարտէ ճառը՝ մերը համառօս բաղուածը ընելով ամբողջ ըսածներուն, մերը այնպէս յուզումնալից լուսութեան մը մէջ ձը-

գելով ներկաները : Ճարտասանութեան Աէջ մեծ  
կարեւորութիւն ունին ձայնին ելեւէջները , ձեռքի ,  
զլխու եւ աչքի շարժումները , արտասանութեան  
յատակութիւնը որոնց գեղեցկութենեն կախում ունի ,  
թերեւս ամենեն աւելի , արտասանուած նառին՝ յա-  
ջողութիւնը :

Մեր մէջ , հին ատեն , բաւական հանճարեղ  
հուետորներ գոյութիւն ունեցած են . Պրոյերեսիոս  
Հայկազն եւ Դաւիթ Անյաղը այս մասին անմո-  
ռանալի անուններ բողած են , ոչ միայն մեր՝ այլ  
եւ Յօներուն մէջ , որովհետեւ Արենի ու Բիւզան-  
դիոն ալ մասնակից եղած են անոնց նարտասա-  
նական տաղանդին վայելքին : Յետոյ՝ տակաւ՝ նար-  
տասանութիւնը մեր մէջ սկսաւ սահմանափակութիլ  
սոսկ սրբազն բնմբասացութեան մէջ : Մրբազն  
կամ կրօնական բեմբասացութիւնը այն է զոր ե-  
կեղեցիին բեմեն կրօնաւորներ կը խօսին ժողո-  
վուրդին : Այսօր , իրապէս նարտասան ու պերճա-  
խոս անուան արժանի անձեր չունինք դժբախ-  
տաբար :

# 1. ԷՄԻԼ ԶՈԼԱՅԻ ԴԱՄԲԱՆԱԿԱՆԸ

ԱԼՖՈՆՍ ՏՕՏԵԼԻ ԴԱՄԲԱՆԻ ԱՌՁԵՒ



Զեռքերս պսակներով լեցուն են եւ անթիւ անհամար ծաղկըներ ունիմ դնելու համար այս շիրմին վրայ, ուր պիտի քնանայ Ալֆոնս Տոտէ, սիրուած բարեկամը, մեծ մատենագիրը, մեծ վիպասանը զոր կ'ողբայ ֆրանսական հայրենիքը :

Սա՛ առաջին ծաղիկները բերուած են ամէն անոնցմէ, որոնք զինքը ճանչցան, իրեն մօտեցան, որոնք ապրեցան իր եղայրական մտերմութեանմէջ : Եւ անոնցմէ շատերը հեռուէն կուգան, երեսուն տարիներէ աւելի՝ անամպ, անմուայլ բարեկամութենէ մը . նուազ հեռաւորներ ալ կան, արդիներ ալ կան, վասն զի Տօտէ ամէն օր սիրտերկը նուածէր . զինքը սիրողներուն ալիքը հետզհետէ ստուարացաւ իր գոյութեան մէկ ծայրէն միւսը՝ կարծես մինչեւ հոս արքայական թափոր մը ձեւացընելու իրեն համար : Սա միւս ծաղիկները բերած են իր ազնիւ ընթերցողները, որոնք պաշտօն տուինինծի զանոնք իրեն տալու : Անոնց խուրձը անհունէ, որ կուգայ մարդոց հիացումէն եւ խանդավառութենէն այն պատանիներուն՝ որոնց իմացականութիւնը կը բացուի կեանքին առջեւ, սիրատարփութենէն՝ կիներուն որոնք սարսուացին, լացին՝ գգուանքի եւ գորովի այնքան էջերու վրայ : Ամբողջ հիացած ժողովուրդ մը կայ ետեւս -

որ կը բերէ իր յուզումը , իր լայնցած եւ կախարդուած հոգիին շնորհակալիքը : Եւ այս բրաբիոնները , վերջապէս , սա' ծաղիկները եւ սա անմեռունակ դալարիները կը զրկեն իր համհարզները , մատենադիրները , նաեւ ամէն անոնք որ այս աշխարհիս մէջ տրիտուրներ կը բաշխեն , տէրերը եւ զօրաւորները , որոնց պաշտօնն է պատուել աղգը՝ մեծ մարդերը : Տաղանդը , հանճարը չի մեծնար ո՛չ պատիւներով , ո՛չ ճամարտակութիւններով : Զայն տօնել՝ մինչեւ իսկ մահուան ատեն՝ ողջամիտ գործ մը կատարել է միայն ժողովուրդին փառքին համար , ուր փարոսի մը պէս վառեցաւ ան :

Տօտէ եղած է ինչ որ ամէնէն աւելի հազուագիւտ , ամէնէն աւելի սիրուն , ամէնէն աւելի անմահ կայ գրականութեան մը մէջ . պատուական եւ զօրաւոր բնատիպ հանճար մը , կեանքին ձօնն իսկ . զգալ եւ զգացնել անձնական այնպիսի ուժեղութեամբ մը , որ իր գրած ամէնէն դոյզն է-ջերն անգամ իր հոգիին թրթուացումը պիտի պահեն մինչեւ մեր լեզուին վախճանը : Եւ ասոր համար էր որ եղաւ էակներու ստեղծագործող մը , վասն զի անոնց շունչ կուտար , կը կենդանացնէր զանոնք եւ կը շարժէր կենսառատ մթնոլորտի մը մէջ : Աշխարհի ամէն կողմերը զաւակներ ունի Տօտէ , միս ու ոսկոր ունեցող ճշմարիտ զաւակներ՝ ծնած իր գրական ամենակարողութենէն , զորս կ'արմկենք մայթերուն վրայ , զորս կը ճանչնանք եւ որոնց անունը կուտանք : Եւ վիպասանի մը համար ասկէ աւելի մեծ փառք , ասկէ աւելի փայլուն եւ տեւական յաղթանակ չի' կրնար ըլլալ :

Եթէ ե'ս ընտրուեցայ տալու համար հսս Տօտէի յարգանք մը՝ բացարձակ, վերջնական, միակ աղաղակով մը, ուր իմ բոլոր անձա երեւար՝, ոչ թէ միայն անոր համար է որ իր ընկերը եւ բարեկամը եղած եմ, եւ այնքան տարի քով քովի ապրած եմ իր հետ, այլ մանաւանդ — վասն զի վկայ մըն եմ, վերջին վկայ մը որ կրնայ ըսել ինչ որ կը խորհէինք իր գործին վրայ մննք ամէնքս՝ որոնց գործերը մեծցած են իրենին մօտ։ Ախոյեաննե՛ր, ահ, այո՛, վասն զի ամէնքս միեւնոյն գաղափարները չունէինք, երբեք մէկ վաշտի մէջ ծառայած չենք։ Այլ սակայն բարի նկղակակիցներ էինք եւ յստակատես՝ մեզմէ իւրաքանչիւրին թողլով իր փառքին օրինաւոր բաժինը։

Եւ Տօտէ միշտ մեզի համար եղաւ ամէնէն անկախ միտքը, բանաձեւներէ ամէնէն աւելի զերծ միտքը, իրողութիւններու առջեւ ամէնէն աւելի պարկեշտ միտքը։ Արդէն ուրիշ տեղ ըսած եմ, յարգալից իրապաշտը եղաւ միջին ճշմարտութեան, զոր կը կենդանացնէր միայն իր գորովին ու երգիծանքին անցամաքելի հոսանքովը, մինչդեռ մենք առաւել կամ նուազ ծպտեալ քնարերգակներ էինք վիպական դպրոցէն սերած։ Անոր յաւիտենական արժանիքը պիտի ըլլայ խոնարհներուն արգահատող սէրը, անմիտները եւ չարերը հալածող յաղթական ծիծաղը — այնքան բարութիւն եւ այնքան արդար երգիծանք սարսուն մարդկութեամբ մը կը ջրդեղեն իր գիրքերէն իւրաքանչիւրը։

Հոս ըսել իր կեանքը՝ միթէ ամէն մարդ չի գիտեր զայն։ Խօսիլ իր բազմաթիւ գործերուն վը-

բայ՝ միթէ ամէն յիշողութիւններու մէջ չե՞ն առնք։ Գրած է քսան հրաշակերտներ։ Սանօի մէջ կայ անմարելի կիրքով լեցուն տրտունջ մը, որ մէրը պիտի զօգանջէ Երգ Երգոցին եւ Մանոն Լեսգոյի չափ։ Նապապին, Նումա Ռումեսիանին մէջ էջեր կան, որոնք հիանալի պատկերներ, կեանքոտ ստեղծումներ են, անկորնչելի մեր մատենագրութեան մէջ։ Իր վէպերէն մէկ քանիները մանաւանդ պիտի մնան բացարձակ հրաշալիքներ, մարդրիտներու փափկութեամբ, թանկագին մնտաղի հաստատութեամբ, որ անշուշտ դասական պիտի ըլլան կատարեալ օրինակներու իմաստով։ Եւ այս իրողութիւնը միշտ կը պատահի. երբ դամբանը բացուի, կը տեսնուի թէ հիացումը ի զուր մեծ եղաւ ողջ մատենագիրի մը համար, թէ բնաւ պէտք եղածին պէս սքանչացում պատճառած չէ ան. մեռած մատենագիրը բարձրացնելու հարկը կ'զգայ մարդ։ Կորուստը այնքան մեծ, ամայութիւնը յանկարծ այնքան բերանաբաց, որ կարծես ո՛ր եւ է ծնելիք մատենագիր չպիտի կրնայ լեցնել զայն։ Եթէ ստիպուած ըլլայի վերջնական տեղ մը նշանակել Տօտէին, պիտի ըսէի թէ կը գտնուի առաջին կարգին մէջ այն նուիրական փաղանգին, որ ճշշմարտութեան բարւոք պատերազմը պատերազմեցաւ՝ ժթ. դարուն այս երկրորդ կիսուն մէջ։ Այս դարուն փառքը պիտի ըլլայ դէպ ի ճշմարտութիւն քալելը այնպիսի հսկայական աշխատութեամբ զոր աշխարհ երբեք կատարած ըլլայ։

Եւ Տօտէ մեր ամէնուս հետ գտնուեցաւ, ամէնէն քաջախրտներուն, ամէնէն համարձակներուն

մէջ, վասն զի պէտք չէ սխալիլ թէ իր գործը հրապոյրի եւ քաղցրութեան կողմէ մէկ եղաւ ա'յն գործերէն՝ որոնք ամէնէն աւելի բարձր ճայնով արձակեցին արգահատանքի ճիշը, արդարութեան ճիշը։ Տօտէի գործը ասկէ վերջը մասն է այն ընդարձակ խուզարկութեան զոր պիտի շարունակէ մեր սերունդը։ այդ գործը պիտի մնայ իրեւ վճռական հաւաստիք մը, ամուր եւ տրամաբանական շարքը ընկերական վաւերագրերուն, զորս թողուցին Մթանտալ եւ Պալզաք, Ֆլոպէռ եւ Կոնքուռները։

Եւ քանի որ այս մեծանուն երէցներուն անունը տուի, թոյլ կուտա՞ս ինծի, սիրելի Լէօնս, (Տօտէի զաւակը) դուն՝ զոր տեսայ գրէթէ օրրանին մէջ, գուն՝ այնքան մատղաշ տակաւին եւ փառաւոր արդէն՝ թոյլ կուտա՞ս ինծի որ քու փոքրիկ մանկութենէդ յիշատակ մը յիշեմ։ Արդէն սկսած էր փթթիլ խանդավառ երեւակայութիւնդ, եւ երբ Մեծն Ֆլոպէռ, ազնիւն Կոնքուռ հասակագեղ, սիգաճեմ գնացքով ձեր տունը ընտանի, բարեկամական եւ անուշիկ սեղանի պիտի նըստէին, մանկական հիացկոտ աչքերովդ զանոնք կը դիտէիր, եւ ցած ձայնով հայրիկիդ կը հարցնէիր։ «Հսկանե՞ր են ասոնք»։ որպէս թէ հեռաւոր եւ հրաշալի գաւառէ մը դիւցազներ եկած ցամաք ելած էին հոն։ Եւ իրաւցնէ հսկաներ, ճշմարտութեան եւ գեղեցկութեան գործաւորներ էին, եւ այդ հսկաները գտնելու կ'երթայ հիմա հայրիկդ գերեզմանին մէջ, ինքն ալ անոնց չափ մեծ, կատարած գործովը միեւնոյն հասակէն, միեւնոյն եղ-

բայրութեան, միեւնոյն փառքին մէջ պառկելու համար : Չորս եղբայր էինք մենք, երեքը արդէն մեկնեցան, եւ ես մինակ կը մնամ :

Քեզ համբուրեմ, սիրելի Լէոնս, թէ՛ իմ տեղս եւ թէ՛ անոնց տեղը՝ որ ոչ եւս են . քեզի կը յանձնեմ համբուրել Լիւսիէն եղբայրդ, էտմէ քոյրիկդ, ըսել սքանչելի մայրիկիդ, որ խորհրդական է եւ ներշնչող, թէ իր արցունքները մերիններն են, թէ այս անհուն բազմահօծ ամբոխը իր արցունքները կուլայ : Վշտարեկ սիրտեր կան միայն հոս :

Ֆրանսական հայրենիքը կրոսնցուց իր փառքերէն մէկը, եւ թող վերջապէս քնանայ իր անմահութեան բարի քունը բազմավաստակ մատենագիրը, տառապեալ մարդը, հանճարով եւ վիշտով երկու անգամ օծուած եղբայրս :

## Զ. Դ Ա Մ Բ Ա Ն Ա Կ Ա Ն

ԱԻԵՏԻՔ ՂՈԽԿԱՍԵԱՆԻ (\*)

«Ես եկի զի զկեանս ունիցի՞» :

«Սրբազնագոյն Հայրապետիս հրամանով ինձ կը վիճակուի այսօր խօսք մի ասել՝ իբրեւ երախտագիտական անոյշ խունկ Հայ բարեգործի անմեռ յիշատակին : Ծունկի կուգամ տիրոջս հրամանի առջեւ, կը խոնարհմ բարեգործութեան սուրբ գաղափարի առջեւ ու թուլիկ թոթովանքով կ'ար-

(\*) Արեւելեան հայերէնէն նմոյշ մը ունենալու համար, այս դամբանականին լեզուն անփոփոխ կը պահենք:

տայայտեմ այն հիացմունքը, որոնք կը ծփծփան եկեղեցական Հայրերուս կրծքի ներքեւ:

«Քրիստոնեայ Հայ եղբայրներ, դուք ամէնքդ սուգ կը կապէք Աւետիք Ղուկասեանի մահուան շուրջը, իսկ ես կը հիանամ անոր դագաղի առաջ ։ Դուք եկած էք սեւ հողերու անլոյս ծոցն ուղարկելու նորան. ես նորա փառաւոր վերածնութիւնը կը տեսնեմ։ Դուք նորա կեանքի փառաւոր վերջալոյսն ողջունելու եկաք, ես այդ վերջալոյսի մէջէն նոր կեանքի բոցավառ արշալոյսը կը տեսնեմ ու կ'ողջունեմ։ Եւ այս մահուան պատճառած մեր կարճատեւ վշտի մթին ամպերը շուտով պիտի ցրուին ձեր ճակտէն ու դուք ամէնքդ ժապուն աչքերով, այս նոր կեանքը պիտի աւետէք ինձ հետ միասին։ Կեանք՝ կեալ, մնալ ասել է, յարատեւ լինել աշխարհիս վերայ, սրտերի աշխարհում. մարմինը չի՛ մնայ, բայց միայն մարմինը չէ՛ ամբողջ մարդը. հոգին, միտքը, սիրտը, ձրդտումները, հաւատքը, յոյսը, սէրը, որոց պսակը բարեգործի մատներով է հիւսւում, անմահ կը մընան։ Այս իմաստով՝ մեռնիլ ընդ միշտ եւ կամ ապրիլ յաւիտեան, մարդուց՝ իրենից կախուած է։ Զէ՞ք հաւատար. գնանք շրջելու աշխարհի գերեզմաննոցներ ու տեսնենք թէ ինչպէս հաւասար ու նման ծնուած մարդիկ անհաւասար ու աննման մեռած են։ Ահա՛, մի շարք կարճ ու երկայն գերեզմաններ, ականջ կախեցէք այս տապանաքարերու վերայ. նոցա տակից եւ ոչ մի ձայն։ Ոյք են յաւիտենական մոռացութեան դրուած այդ լուս քարերու տակ պառկածներ, նոքա, որոց կեան-

քը ո՞չ չարիք, ո՞չ բարիք արտադրեց. ապրեցան լոկ իրենց համար. ապրեցան համը, մեռան ու համր մնացին։ Նոցա յիշատակի վերայ ո՞չ սիրոյ արցունք, ո՞չ վշտի շիթ, ո՞չ անէծքի տարափ տեղաց։

«Աչքերնիդ վեր վերուցէք այն կողմ. այն ի՞նչ շիրիմներ են, որոց վերայ նզովքի փուշ է բուսած օրհնութեան վարդերու փոխանակ. եւ ոյք են այն պատառատուն հանդերձներով՝ բոկոտն, հերարձակ աղքատներ, որ մարմնացեալ անգթութիւն դարձած քարեր կը նետեն այն գերեզմաններու վրայ, որոց վերայ օրհնութեան խունկ չի միայ, լուցած մոմեր չեն վառի, որոց մէջէն լոյս չի գար։ Այդ այն քրիստոնէից գերեզմաններն են, որոնք իրենց կենդանութեան ժամանակ այլոց արցունքով գծեցին կեանքի ճանապարհը օրօրոցից մինչեւ գերեզման։ Արդար զայրոյթի մի թնդիւնով դուն էլ ակամայից մի քար ես նետում այն քարակոյտի վերայ, որի տակը չար մարդու նշխարքն են դըրուած եւ երեսդ շուռ տալով խոյս ես տալիս այդ գերեզմանից։

«Ահա ուրիշ գերեզմաններ, բայց խօսուն՝ անլուռ ցյաւիտեան։ Գործուած բարիքները դոցա վերայ ծլել՝ ծառ են դարձել, սաղարթ կապել ու հովանաւորել նոցա շիրիմն ու դամբարան. մշտական այցելուներին խունկն ու աղօթքը, օրհնութիւն ու մոմ լոյս կ'տան, փայլ կ'տան այն ամէն յիշատակին, որի վերայ յետնորդներին ռէրն է իջնում երկնից մաքուր ցողի նման։ Այդ գերեզմանների տակէն ճայն կ'գայ, կ'քաջալերէ, կ'խրախուսէ, յ'օրհնէ ուխտաւոր յետնորդներուն դարերով եւ

իւր կեանքը կը շարունակէ . նոքա կ' ապրին , կեանք ունին , չեն մեռած : Նման խօսուն գերեզմաններ են արժանաւորների , սուրբերի , բարեգործների ձայնը գրքերի ծալքերում , այդ ձայներով ապագայ սերտնդները կը դաստիարակուին :

«Այս տեսակ գերեզմաններու առջեւ հիացմունքով լցում է սիրտդ եւ ինքդ քեզ բացագանցում եա «Ընտիր մահ , որ բիւր անգամ գերազանց ես ապարդիւն փառազուրկ կեանքից :» Այս գերեզմանների քովն ես միայն հասկանում Երկնաւոր Վարդապետի անսուտ խօսքը թէ , «Ես եկայ , որ կեանք ունենաք , որ չմեռնիք :» Եւ չմեռան բարոյական արիները , հանճարները , բարեգործները . մէկն իւր չնորհքով , մէկն իւր առատաձեռնութեամբ անմեռ կեանք շահեցան , խօսուն ու խրատական գերեզմանները : Ի գումար , ի գումար այդ շիրիմներուն առջեւ , համբոյր սեւ հողերուն ու դամբարանին : Այս տեսակ երանելի գերեզմաններին թիւն այսօր մէկով կ'աւելնայ :

«Երբ մարմնի մահը կ'գայ եւ մարդու լեզուն բերնին մէջ կը քարանայ , այնուհետեւ գործերը . ոգին , գաղափարները պերճախօս կը դառնան : Աւետիք Ղուկասեանցի գործերն այսօր լեզու կ'առնեն ու իր փառքը կը պատմեն . լսենք նոցա :

«Հայ նահապետական ընտանիքի հարազատ զաւակ լինելով՝ իր սիրտը խնկաման մ'էր շինել , ուր հաւատքն է բուրել Հայ . Եկեղեցու Սրբագանքնի առաջ . այդ հաւատքը , այդ սէրը մարմնանում են այսօր : Իր քրտանց վաստակից նա կտակում է Ս . էջմիածնին 60,000 բուբլի դրամ , որի

տոկոսով բարձրագոյն կրթութիւն պիտի ստանան նոյն Եկեղեցու նուիրուելու պատրաստակամութեամբ կրօնաւորներ : Խնչ հրաշալի միտք մեզ խղդող հզօր կարիքի առաջ . Ս . Լուսաւորչի ձեռագով վառուած հոգեւորութեան խարոյկ մը կայ Ս . Էջմիածնի Սրբաշան տաճարում , որոյ մէջէն պահապան հրեշտակը կայծ է վերցնել միշտ , մօտեցուցել ընտիր կրօնաւորներու շրթունքներին եւ ուղարկել նոցա ցաք ու ցրիւ Հայոց տներ , սիրտեր վառելու հաւատի , աիրոյ համերաշխութեան կտակով : Աշխարհի բուքերու եւ անձեւներու առաջ այդ խարոյկը նսեմացաւ , փոքրացաւ : Ոգեւորութեան այս սուրբ կրակը բորբոքելու կուգայ իր անմոռաց կտակով Ղուկասեան Աւետիքը : Մեր ինկելի տաճարը թող օրհնէ նորա գործն ու յիշատակ :

«Աւետիք Ղուկասեան Սրբազան Կաթուղիկոսին արամադրութեան տակ կը դնէ նաեւ 5 հազար ռուբլի , կարօտեալներին համար : Ն . Ս . Օժագթիւնը թող օրհնէ սորա գործն ու յիշատակ : Ղուկասեան Աւետիք օգնութեան կը համնի եւ այնտեղ , 10,000 ռուբլի կը թողու Պարսկատանի Հայոց վարժարաններուն : Մայրենի դաստիարակութեան անձնուէր մշակներ թող օրհնեն՝ սորա գործն ու յիշատակ :

«Բարի քրիստոնէի սիրտով Աւետիք Ղուկասնը կը սիրէր նաեւ Ս . Երուսաղէմի Հայոց Վանա , ուր երկնաւոր Վարդապետին Ս . Ոտքերն են ոխել : Այդ վանքին նուէր կ'տայ 5,000 ռուբլ . Երուսաղէմի Հայոց Վանքի սրբակրօն միա-

բանները թող օրհնեն սորա գործն ու յիշատակ ։ Աւետիք Ղուկասեան ի կենդանւոյն թանգարան շինեց, ուր պիտի պահուին գրականութեան փայլուն մնացորդներ . իսկ այդ թանգարանը պահպանելու եւ զանազան կերպով արդիւնաւորելու համար 25,000 ռուբլի թողած է . մեր գրականութիւնը սիրող անձինք թող օրհնեն սորա գործերն ու յիշատակ :

«Անկարող եմ թուել կտակին բոլոր կէտերն՝ որոց համար կտակած է այս Հայ բարեգործն ընդամէնը 133,000 ռուբլի : Անկարող եմ ըսել կտակին ամէնէն բանաստեղծական, ամէնէն սքանչելի կտորի մասին . այդ Ղուկասեանի կարգագրութիւնն է միակ զաւակի՝ դստեր համար, որուն վրայ լուելն է խոհեմութիւն : Այստեղ ճշմարիտ Հայ մարդու եւ ընտիր հօր հոգին իր ամբողջ փայլովն է հանդէս գալիս : Այստեղ հարազատին սէրը նսեմանում է նոյն իսկ հայրենի տաճարի եւ բարեկեցութեան սիրոյ առջեւ : Ակամայից՝ միտքակ՝ գայ Ս. Գիրքից Աբրահամի հաւանական աղօթքն երբ իր միակ որդին զո՞ն. կ'տար իր պապերուն Աստուծուն . «Իմ պապերուս արդար Աստուած, որ զիս հանեցիր Քանանացոց աշխարհէն, օտարներից անխառն պահեցիր, որ առաւել սիրելի դարձուցիր ինծի համար իմ պանդխտութիւնը, իմ բնակութեան փոքրիկ վայրը՝ քան օտարի շացուցիչ փառքը, քե՞զ, քե՞զ նուէր եմ բերում աշխարհիս ամէնէն թանկ բանը՝ միակ զաւակս» : Ի՞նչ անուշ կ'գայ այս ձայնն իմ ականջիս, երբ Հայ մանկանց ձայնն օտար թովիչ ձայներու վար-

ժուեցաւ, աչքն օտար փայլերով շլացաւ. Երբ օտար անապատներում թափառուն զաւակներ գերազանց համարուեցան հայրենի տաճարից մեր պապերուն հաւատին, իրենց հարց համար : Հայ. Եկեղեցւոյ անուան ու հաւատի խնկարկուներ թող օրհնեն սորա գործն ու յիշատակ :

«Իր այս կտակով անմահութեան դաս մը կ'տայ մեր հարուստ Հայ եղբարց Աւետիք Ղուկասեան : Օրհնեալ ձեռք Հայ բարեգործ սերմնացանի, որ լի ափերով բարիք սերմանեց մեր իսկ նուիրական անդաստանի վրայ, եւ կ'աճին դոքա եւ նոցա հովանիին տակ շատերը կը հանգչին կեանքի բարկ արեւից : Հայ մեծատուններ որոց անուանը պատիւ բերաւ Աւետիք Ղուկասեան, թող օրհնեն սորա գործն ու յիշատակ : Օրհնեալ եւ դարձեալ օրհնեալ Աւետիք Ղուկասեանի յիշատակ, անուն ու գերեզման : Մեզ կը մնայ երախտագիտական անուշ զդացմունքներ տարածել այն անդուռն, աներդ բնակարանին մէջ, ուր պիտի հանգչի աննման բարեգործը, կը մնայ սրտագինս աղօթել : Նա՝ որ արիւնլուայ՝ Խաչի վրայից սիրտ կուտար լքեալ մօրն ու սիրելի աշակերտաց, նա թող ափոփէ Աւետիք Ղուկասեանի արժանաւոր ամուսնուն, սիրասուն զաւակի եւ սիրելի եղբարց ու հարազատների վշտարեկ սիրտը : Նա թող ընդունէ Ղուկասեանի բերած այս մարմինը, Հայոց Ս. Մեղանի վրայ իր փառքի համար եւ հանդիսա շնորհէ Հայ բարեգործի ոսկերց՝ հողերու մէջ, անմեռ հոգուն՝ երկնից օթեւանում. Ամէն :»

## Ժ. ՆԱՄԱԿՆԵՐ

Նամակը գրաւոր խօսակցութիւն մըն է երկու անձերու միջեւ, որոնք իրարմ հեռու կը գտնուին։ Գրական սեռերուն ամենեն դիւրինը կը նկատուի նամակագրութիւնը, սովորաբար. սակայն պէտք է ըսել որ նիշդ խօսակցութեան պէս նամակ մը գրելու համար պահանջուած յատկութիւնները տաս դիւրաւ զործադրելի չեն։ Նամակ մը պէտք է պարզ ըլլայ, ամեն բանէ առաջ. չունենայ ոճի ու դարձուածքի այն կնճուոս աղուորութիւնները որոնք տեղ ունին, զոր օրինակ՝ բանասեղծութեան մը մէջ. յետոյ, նամակ մը, պէտք է բնական ըլլայ, բացարձակապէս այնքան՝ որքան կարելի է. բոնազբօսիկ խօսակցութեան մը ձեւը պիտի առներ անուուս նամակ մը՝ որուն մէջ թերեւսօլիկ ու երերական բացարութիւններ կը վիսան։ Խնդիրը «Գրական նամակներ» ըսուածներուն վըրայ չէ՝ անուուս. անոնց մէջ բանասեղծութիւն ալ կը մտնէ, նարտասանութի՛ւն ալ, զարդարուն ոն ալ։

Նամակները կը բաժնուին երկու մեծ նիւղերու. — 1. — Գործի նամակներ եւ 2. — Բարեկամական ու ընտանեկան նամակներ։ Գործի նամակներուն մէջ կը մտնեն առեւտրական, վաճառականական, սեղանաւորական նամակները, պատօնական կտակները, աղերսագիրները, վկայագիր-

ները, յանձնարարութեան նամակները, եւ վերջապէս ամէն անոնք որոնք գործի մը՝ գործառնութեան մը ուրեց կը դառնան։ Խոկ բարեկամական ու ընտանեկան նամակներուն մէջ կը գտնուին նորտարիի կամ անուան տօնի, կամ հարսնիքի, զաւակի ծնունդի եւ ուրիշ ո՛ եւ է ուրախառիք խրնդիքի մը առքիւ գրուած ընորհաւորական գրութիւնները, տիուր առքի մը մէջ գրուած ցաւակցական նամակները, ընտանիքի անդամներու միջեւ փոխանակուած նամակները, եւայլն։

Գործի նամակներուն ոճը աւելի խիստ եւ աւելի կտրուկ պէսք է ըլլայ միւս . միտքի ու երեւակայութեան ո՛ր եւ է դեր չկայ անոնց մէջ . զուտ դրական ոգի մը պէսք է ունենան ու ըլլան՝ կարելի եղածին չափ պարզ։ Միւս՝ ընտանեկան ու բարեկամական նամակներուն /մէջ՝ ոճը միւս պարզ մնալով հանգերծ, նիւթին հետ կրնայ տիուր կամ զուարը, կամ կատակաբան տես մը ունենալ իր մէջ. սակայն պէսք է զգոււանալ միւս հասարակ գուեհիկ ձեւերէ։ Ասոնց մէջ մանաւանդ գրողը պէսք է նկատի առնէ ինեզքինքը ու այն անձը՝ ուրուն կ'ուղղէ իր խօսերը, ու այս կրկնակ բննութիւններուն ընորհիւ պէսք եղած դրումը եւ գոյնը տայ իր բացատրութիւններուն։

## 1. ՄԱՐԴ ԵՒ ՄԱՀ



(ԹՈՒՂթ՝ ՍԱՆՈՒՑԻՒՆ)

Հայկուհի՝,

Հայկուհի՝, նամակդ երէկ գիշեր կարդացի։  
Սիրտս լեցուեցաւ, որովհետեւ տունդ պարպուերէ։ Հապա՛, չի պարպուիր տունն, ուրկէ կը վերտնայ մանուկն, ուրկէ կը վերնայ մանկան օրօրանն։ Անոր տեղ աշխարհիս վրայ բա՞ն մը չի կրնար բըռնել։ Ի զո՞ւր այնուհետեւ կը խօսակցինք, ի զո՞ւր գիրք կը կարդանք կամ «առ Աստուած կը կարդանք», ի զո՞ւր կը տաղենք կամ կը դրենք, ի զո՞ւր կը խորհինք, եւ պիտ' ըսէի՝ ի զո՞ւր այն կորուստէն յետոյ կ'ապրինք։ Երբ չի շարժիր որարանն, երբ չի մրմնջեր հրեշտակն, անշարժ եւ աններդաշնակ է համայն յաւիտեան։ Մարդս, որ ծանօթութենէ ծանօթութիւն ու զարդացումէ զարդացում կ'ընթանայ, մերթ ընդ մերթ (այսպէս եմ ես) կարօտ կ'զգայ պարզութեան ու տգիտութեան վիճակին, յորում կը գտնուէր։ պէտք կը զգայ փոխադրուիլ օրօրոցին մէջ։ փոխադրուիլ անմեղութեան դրախտին մէջ։ կը մօտենաս յայնժամ մեղմիւ օրօրանին, եռանդագին կը համբուրես մանկիկն որ իր անունն անգամ լաւ չի գիտեր տակաւին, լեզուդ կը ջանաս մանրել միավանկել, եւ մանկական խանդաղատական լեզուով անոր

անուշ խօսքեր ընել՝ սրանց քաղցրագոյն ճիշերով  
եւ աղուագոյն ժպիտներով կը պատասխանէ հրեշ-  
տակիկն։ Ահ, այդ գգուանքներուն ու խօսակ-  
ցութեանց միջոցին վրայէդ որքան բեռ կը թողուս  
յանզգայս, որքան զուարթութիւն կ'ստանաս, որ-  
քան երջանիկ զքեզ դուն կը զգաս։ Այն անզօր  
եւ անբարբառ էակին գրկախառնութենէդ ու լե-  
զուակցութենէդ զօրութիւն ու պերճախօսութիւն  
կը քաղես. օրօրանէն երբ հեռանաս, աշխարհ մը  
կերպարանափոխելու չափ զքեզ հզօր ու հանճա-  
րաւոր կը գտնե՞ս . . . .

Եւ այժմ ոչ եւս է մանկիկը . . . : Եւ մեռաւ նա  
մընչգեռ կը խնդային մարդիկ։ Դիմակներուն ընդ  
մէջէն՝ անմանկ էակ՝ անդիմակ անփառունակ անց-  
նելով, իր անկենդանութիւնն աշխարհի բարե-  
կենդանութեանն մէջէն համեստաբար պտտցնելով,  
առուրբ տաճարին թանձրամած ստուերներն առ վայր  
մի լուսաւորելով՝ գնաց մտաւ «մօրն համայնից  
մթին ծոցն»։ Անտարբեր նուագեցին քահանաներ  
մահու շարականները, մինչ դիմակաւորներն ալ  
անկարեկի՞ր անդին կ'երգէին, կ'երգէին սպան-  
դարամետական երգերն։ Այն քնքոյշ մարմինին  
վրայ որ մայրական ծոցին մէջ դեռ երէկ կը խայ-  
տար, այն զուգավառ աշուկներուն վրայ որոնք  
քրոջը համբոյրներուն տակ կը չողային առաւօտուն  
զուարթաբար, այն այտերուն վրայ որոնք այնքան  
համով այնքան հոտով էին երբ մանուկն արթըն-  
նար ու թաթիկներն երերցնէր՝ թեւերն ալ թիթեռ-  
նիկի պէս տակաւ տարրածանէր, այն գլխուն վրայ՝  
որուն համար մայրիկն իւր մազին հիւսքն իսկ ծանր

կը համարէր, կոշտ եւ կտրծր հողն. ու քարից փշուր ու սուր, խառն ընդ հողն, ափով ու բահով արագ արագ նետուեցան, ու ձայնիկ մը, ճիկ մը չհանեց բնաւ մանկիկն . . . :

Ի՞նչ է ման. այդ հողին եւ այդ էակին ընդ մէջ հասարակ ի՞նչ բան կայ: Անձեւ, անձայն, անշարժ, անշունչ, անկենդան, այսպէս է հողն. արդ՝ ի՞նչպէս կրնար հող ըլլալ այն արարածն որ հիանալի ձեւ ունէր, որ հրեշտակի թեւ ունէր, որ ձայն ունէր դաշնակալի, նայուածք աստեղալի որ ո՛չ ի՞նք միայն կը շարժէր, այլ որուն համար օրօրանն ալ կամաւոր կը շարժէր, ու մօր թեւերն ու շրթունքներն ալ կամաւոր կը շարժէին, որ ո՛չ միայն կենդանութեամբ էր օժանակալ, այլ եւ իւր շուրջ ալ կենդանութիւն կը սփուէր, մինչեւ անդամ թուղթի կտորներուն վրայ ուր քոյրն՝ Հայկուհին՝ կենդանալիր կը նկարագրէր գեղն ու կորով աղուոր աղբարիկին: Ու հիմայ հուրն ուշունչը, ու թեւերն ու թեւածութիւնները, ու շըրթունք ու մրմունջք, եւ ակնարկ եւ ժպիտ եւ արտասուք, հիմայ հո՞ղ պիտի՝ ըլլան այդ ամէնն: Այդ ամէնուն տեղ, գերեզմանն եթէ բանաս հիմայ, բան մը պիտի գտնես անյարիր եւ անգեղեայ որ ոսկոր ու հո՞ղ պիտի գառնայ: Ի՞նչպէտ կարելի է այդ . . . :

Ահ, ի՞նչ գիտուն է բնութիւնը, ի՞նչ ագէտ է մարդը: Ի՞նչ հաշալի կարողութիւն հիւլէին որ չէ բանական. ի՞նչ ապիկարութիւն՝ մարդուն, այն էակին որ է «միայն բանական»: Զեւել ձեւեցնել կապկօրէն՝ մեր գործն այդ է. իսկ բնութեան գործն

է սոեղծել՝ սքանչացմամբ յաճախ եւ է զի սոսկ-  
մամբ ըզմարդն համակել : Թաքչել, ինչպէս գիտէ  
բնութիւնն . ապշէլ՝ այդ միայն գիտէ մարդկու-  
թիւնը : Այս մար փոքրիկ երկրագունան, որուն՝  
տիեզերքի մէջ կէտի մը չափ կարեւորութիւն ու-  
նենալուն ուր ուրեմն համոզուեցանք, այդ փոք-  
րիկ կէտն անդամ, այո՛, մարդուն համար անհու-  
նութիւն մ'է տակաւին . մարդուն՝ որ ո՛չ քանի  
մը հազար ամերէ հետէ, ապա քանի մը՝ հարիւր  
հազար տարիներէ հետէ կ'ապրի հողագունախն  
վրայ . արգունքի հասած մարդկութեան համար  
կ'ըսեմ՝ գեռ մեծաւ մասամբ առեղծուած մ'է հո-  
զադունան . ի՞նչ թաքուն բաներ ունի, գեռ հոդն  
ի՞նչ խորհուրդներ ունի մեր միտքին համար, զոր  
աստուածային կ'անուանենք : Ահաւասիկ մեր միտ-  
քին առջեւ կը կանգնի մեծ հարցական կէտ մը,  
— փոքրիկ մանուկ . . . :

Փոքրիկ մանուկ մը : Ի՞նչպէս ծնաւ, ի՞նչպէս  
մնաւ ան . կ'ուզեմ ըսել, կեանքն ի՞նչ է, մանն  
ի՞նչ է . ի՞նչ է մարդն՝ որ հողեղէն էակ մահկա-  
նացու՝ հրեշտակներու գոյութեան ու հոգիի անմա-  
հութեան գաղափարն ունեցաւ . տագնապի ժամուն  
աշերը երկինք ամբարձաւ . որ ոճիրի մը խստո-  
վանութեան պահուն, հանապազ շառագնեցաւ, և ւ  
մահավճիրին ի լուր միշտ սասանեցաւ . որ իր ցան-  
կութեանց յագուրդ տուաւ եւ գեռ չյագեցաւ .  
որ իր սիրախն աենչանքներուն տեսաւ լրումն ու  
լացաւ : Ի՞նչ է մարդն . . . : Իրա՞ւ է որ կեանի մար-  
ժին օրէնքներուն ենթարկած է եւ զմարդն՝ ստո-  
րագարշ անասուններու նման՝ այն Աստուածն . ի-

բաւ չէ՝ որ մարդկն յատուկ հանդիսաւոր սաեղծում մ'ունեցաւ, Յաւիտենականին ձայնն ու հրամանն Ադեն դրախտին մէջ յստակօրէն իմացաւ, խօսքով ու խելքով ու կամքով այն առաջին օրէն առատապէս օժտուեցաւ, ու չտրտմեցաւ՝ որքան գիտութեան ծառին չմօտեցաւ . . . :

Իրաւ է, իրաւ է, Հայկուհի: Կը հաւատամ . . . կը հաւատամ ես որ գիտութեան ծառին պտուղն է պատճառ. կը խնդրես գիրք մը որ ընթեռնուս ու թարդմանես, եւ օգտուիս, եւ մխիթարուկիս. գիրք մը որ հոգիգ զուարձացնէ, որպէս կ'ընէին ակնարկներն ու ժպիտներն ու ճռուողիւներն անմեղ մանկիկին որուն օրօրանն ահա դատարկ կեցած է . . . :

Ի՞նչ գիրք տամ քեզի. բան մը չի կրնար — ըսի — բռնել անոր տեղ, անմանկ տղեկին տեղ: Ի՞նչ կայ գիրքերուն մէջ. գիտութիւն. մանաւանդ այն մատեաններուն մէջ՝ զորս սովորաբար կը վերծանեմ ես՝ կայ ճշմարտութիւնը, ահիպարանոց՝ ահեղ ճշմարտութիւնը: Ատի՝ է մարդուն երանութեան համար հարկ եղածը: Հարկ եղածն է մեզի — տգիտութիւն, անգիտակցութիւն, անմնդութիւն. վահ, անմնդն հո՞ն է, հողին մէջ, քարին տակ. եւ երկիրն որ՝ նախնի ժողովուրդներու համեմատ՝ «մայրն է գից եւ մարդկան եւ ամենայնի», երկիրն՝ որ ըստ Գալիլէի յաւէտ կը շարժի, երկիրն է՝ ասկէ ետքը՝ մայր եւ օրրան վաղամեսիկ մանկանն անտիական:

Հոգիի այսպիսի տրամադրութիւն մ'ունիմ, կը տեսնես, զի կը նախանձիմ անոնց՝ որոնք ալ չեն ապ-

քիր : Վերջերս հրատարակուեցաւ Յովհ . Սեթեանի բանաստեղծութիւնը «Զորոց ոչ եւս ենն» : Խնչ գեղեցիկ էր , ի՞նչ ճշմարիտ : Արդարեւ , անոնք միայն են երանելի , անոնք որ «ի մահ ննջեցին» ըստ Սաղմոսերգուին . . . : Թերեւս , Հայկուհի , մանուկին սեւասքօզ օրօրանին վրայէն , կ'ընդնշմարես արտասուժներուդ ընդ մէջէն , արշալոյսներ երանութեան ու մեծութեան . ծաղկահասա՛կ՝ չէ դեռ մուտ գտած հոգիիդ մէջ գրայուսաբեկութիւնն , — թունաւորիչ ու թառամեցուցիչ յուսաբեկութիւնը : Արդշարունակէ՛ սեւեռել աչերդ սեւերէն վեր . սեւ ու թախիծ . սիրտին ազդող այն սպիտակ քարերէն վեր , սարերէն ու սանդղաձեւ ուղիներէն վեր , նայէ՛ յար . նայէ՛ անքթիթ՝ արշալոյսին . եւ յուսաքեզի համար , եւ սիրէ՛ միշտ աւելի գրականութիւնը՝ որ կոչումդ է եւ որ . իցի՛ . թէ , երանութիւնդ ալ ըլլար :

### ԵՂԻՆ ՏԵՄԻՐԺԻՊԱՇԵԱՆ



## Զ. ՄՈՒԵՂԻ ՆԱՄԱԿԻՆ Ա. ՌԹԻՒ



Սիրելի Սմբատ ,

Կարգացի նամակդ , ժամավաճառ ըլլալու խօսքեր մը ըրած ես , չգիտեմ թէ բարեկամի մը նամակը կրնա՞յ ժամավաճառ ընել : Մարդ որքան ալ որ զբաղած ըլլայ՝ սրտակիցէ մը եկած թուղթը այն զգայութիւնը կուտայ իրեն , ինչ զգայու-

թիւն որ կուտայ պազ օդի հռամանք մը՝ արեւէն  
նեղուած մարգուն։

Ան ի՞նչ խորունկ դառնութիւն մը կայ, երեւոյթով հանգարա տողերուդ տակ։ Խնծի կ'ըսես +  
«Կարդա՛, աս ալ քեզի դաս մը կրնայ ըլլալ։  
կեանքի ճամբուն վրայ պիտի հասնիս՝ անանկ տեղ  
մը ուր կը դանուիմ ես այսօր։» Ու քանի կը յառաջանաս նամակիդ մէջ, բառերն ալ կ'սկսին  
հեւալ իրենց տակ պահուող յուսահատութեան  
ուժգնութենէն եւ՝ վերջապէս՝ ներսիդիդ փոթար-  
կող դառն յուզումը կը պայթի վերջին տողերուգ  
մէջ տիսուր շեշտով մը։ «Ես որ կատարելապէտ  
անձնուէր բարեկամ մըն էի Արսէնին՝ եւ առ հա-  
սարակ ամէն մարդու համար բարի, հիմա միտք  
ունիմ այդ ճամբէն դառնալ եւ ըլլալ չար մը,  
անխիզն մը, մոլի՛ մը, սիրտս պաղեցնելու համար-  
միայն, ի՞նչ կ'ըսես։»

Զէ՛, սիրելիս, չէ՛, դուն չառ մը չես կրնար ըլ-  
լալ Արսէնի համար, անտարեր մը՝ թերեւս այս՛.  
բայց ո՞չ չար մը։ Օ՞հ, որքան դժուար է այս պա-  
րագային մէջ չար մը ըլլալ։ Անակնկա՞լ մը պիտի  
ըլլայ արդեօք ձեղի, երբ ըսեմ որ այդ տեղէն եւ-  
ալ անցած եմ շատոնց։ Տառապանքներուն ամէ-  
նէն ահռելին է «չհասկցուիլը» այն բարեկամէն ո-  
րուն նկատմամբ այնքան ազնիւ եղած ես ու այն-  
քան սիրուն, եւ որուն՝ կեանքիդ մէջ բան մը չետ-  
ինայած։ Բայց չես կրնար բռնադատել որ անոր-  
սիրտը ուզած եղանակովգ բարախէ, ու եթէ ու-  
ղես՝ այն միամիտ, պղտիկ տղուն պիտի նմանիս,  
որ ջուրին մէջ ցոլացող առարկայ մը կը խնդրէ։

Գալով «անխիղճ» մը, «մոլի» մը ըլլալու ինդրին, անգղիացի լորտ բանստեղծին կերպարանքը կ'առնես. կ'ուզնս ընգվղիւ, ըմբոստանալ կեանքին դէմ, արհամարհող մը ըլլալ։ Բայց ամէն դարագայի մէջ, նոյն հանճարը իր ահագին տաղանդովն ու քնարական ճիշերովը մէկտեղ՝ մարդկութիւնը այդքան շահագրգռելու երեւոյթը չունի երբեք։ Զայլտ Հառուտի հեղինակը անիծեց կեանքը, թքաւ ամէն բանի վրայ ու մարդը գաձաճ մը նկատեց։ Սիրեց Աստուածաշունչը որովհետեւ անոր մէջ Եհովան բամբ ձայնով մը կը խօսէր ու չսիրեց Աւետարանը որովհետեւ փափուկ ու անձնուրաց միստիքականութեան խտացումն էր ան։ Ծովը երգեց, որովհետեւ ան կը մռնչէր։

Ու անոր քով որքան անուշ է դէմքը Շէլլիին, որ նոյն հանճարեղ լորտին բարեկամը եղաւ, ինք ալ Անոր չափ՝ թերեւս աւելի՛ դառնացաւ կեանքէն։ Հալածուեցաւ իր ծնողքէն։ Անգղիայէն ստիպուեցաւ հեռանալ՝ որովհետեւ կեանքի շրջանակը կը նեղնար հոն իրեն համար։ Բայց ինք չատեց մարդը, աւելի արդահատեցաւ՝ քան արհամարհեց զանիկա։ Անոր համար է որ Շէլլին իր իմաստասիրութեամբը այնքան բարձր է Անգղիացի Բանաստեղծէն։ Ասոր դէմքը մութ է։ Շէլլիինը լոյսի մէջ կը ցոլայ։ Ան՝ ատելութեան, արհամարհանքի անսահման ճիշն եղաւ, Շէլլի՝ սիրոյ, օրհներդի անհուն աղաղակը։

### 3. ՊԵՏՐՈՍ ԴՈՒՐԵԱՆԻ ԱՆՑԻՊ ՄԵԿ ՆԱՄԱԿԸ



Պա՛րոն ,

Ներեցէ՛ք եթէ պատասխանս ակամայ քիչ մը երկարաձգեցի : Ծնորհակալ եմ ձեր այդ ողջոյնէն սիրեցի այդ ողջոյնը՝ ծարաւի հանճարի մը այդ ջերմ ընդգրկումը :

Չէք խաբուեր . այն համեստ գաղափարները՝ որոնք որստալու հետ բուրել , շանթելու հետ բուժել գիտեն՝ այն գաղափարները պատրաստ եմ շինել իմ կողմէս : Սակայն կը ցաւիմ որ չեմ բոլորովին՝ ինչ որ դուք կը նկատէք ձեր պչրող գրիշովը :

Այն դափնիները զորս դուք իմ ճակախս բոլորել կ'ըղձաք , կը ճնշեն արդէն ճակատս : Ի զ՞ուր կը թոթվէք ձեր ծաղկապսակ քնարը , հանճարի այդ վեհ սիրտը ի զուր կը սարսէք :

Թո՛յլ տուէ՛ք , աղնի՛ւ բարեկամ , որ ձեր այդ ջերմ համակրութեան դիմաց սիրտս լուռ գոզդոջէ :

Դուք զիս լաւ նկարագրեր էիք , արտօսրի պէս լոփիկ եւ հառաչի պէս մթին , դուք որ երկինքի ցոլքերուն պէս խայտալ եւ շանթի նման որոտալ գիտէք : Խօսեցէ՛ք եւ սաւառնեցէ՛ք , պերճախօս բարեկամ , եւ թո՛յլ տուէք որ բեւեռային երկրի պէս ցուրտ՝ տխուր եւ դալկահար ճակախ մը վրայ՝ լոկ լուռ խորշոմներ ծալլուին — ցաւերութերթեր . եւ հանճարը շրթունքներուն մէջ մեռնի , քանի որ ձեր կրակոտ ճակատը անդամ պերճախօս

հանճարի մը բեմ կը ներկայէ : Զեմ ուզեր հոս  
խօսքս երկարել :

Սիրտերու խօսակցութիւնները տերեւներու շու-  
քին վերապահենք, աղնի՛ւ բարեկամ . . . :

Այնպիսի նիւթեր ունիմ, որոնց վրայ խօսելու  
տեղ մերթ որոտալ . մերթ բուրել, մերթ սարսահլ  
հարկ է : Վսե՞մ յիշատակներ, խոկումներու վրա-  
նին տակ — դողդոջ հրեշտակներ են ասոնք :

Գիտի խօսիմ ասոնց վրայ որչափ որ արտասա-  
նելու համար շուրթերս այրի՛ն :

Այն նշանաւոր օրը պիտի յիշատակնեմ, ուր ի-  
րարու ձեռք թոթուեցինք, այն օրը՝ ուր ամէն  
հոգի զմայլում մ'ունէր :

Կ'ուզեմ բարեգործական այն հանդէսէն վսեմ  
գործերու փունջ մը քաղել : Կարի կը գուրգու-  
րամ այն հանդէսին վրայ, զի մէկ հատիկ է :

\* \* \*

Հորիզոնին վրայ վարդերու հրդեն մը կը ծաւա-  
լէր, լոյսերն անգամ խրաչիլ՝ աժգունիլ եւ մարմը-  
րիլ կ'սկսէին :

Թաւուաքի մը դայլայլիկը Մայիս 30ի առաւօ-  
աը կը հծծէր :

Բիւզանդիոնի կապոյտ գօտին կը ծփծփար :

Ճակատս երազներու օրօրոց մը դարձած էր,  
կը դողդոջէի :

Ոսկեզօծ սարեր ընդնշմարեցի, վարդերու ա-  
ճիւնին մէջէն կայծ մը կը բարձրանար — երկինքի  
լուսալիր բիբը : Լուրջ Վոսփոր մը կը ծիծաղէր,  
կ'ուռէր ու կը փրփրէր ու կը սոնքար :

Նուազներու, կէցցէներու եւ ծափերու ներ-

դաշնակութիւն մը , սրտագրաւ ժիսոր մը Գուղ-  
կուննուգի նաւամատոյցը թնդացուց :

Շոգենաւ մ'էր այս ժիսորը չնչողը . սիրտեր կը  
բարախէին , ամէնը գունաթափ էին , կը հեւայի՞ն :  
Երեւակայէ՛ զիս ալ , բարեկա՛մ :

Զեմ գիտեր թէ ի՞նչպէս ինքզինքս այս շոգե-  
նաւը նետեցի : Կըքալէինք , կ'երազէի , կուրծս դաշ-  
նակ մ'էր եւ հոգիս մնղեգի մը : Յանկարծ ձայն  
մը զիս ցնցեց , տեսիլ մը սառած նայուածքն յա-  
փըշտակեց , երիտասարդ մըն էր այն , տժգոյն այ-  
տերէն՝ խարսեաշ մօրուք մը վար կը թափէր , կար-  
ծես թէ անձին ներսը սրբազան բան մը կ'որոտար .  
իրեն հետ ձայնն ալ կը դողդոջէր , ձեռքը գան-  
ձանակ մը կար . . . ա՛հ , այդ անձը . . . լուսինի այդ  
սիրահարը , յառաջդիմութեան աշակերտը թըշ-  
ուառներու անդունդին հակող այդ լոյսը , ճանչցի  
եւ սարսուացի . Պ . Գէորգ Զօպանն էր այդ անձը ,  
պարծանօք եւ յարգանօք կը յորջորջեմ , փա՛ռք  
իրեն որ մէկ քանի տարիէ ի վեր հանդէմներու  
մէջիր գանձանակովը կ'երեւայ , ամբոխը կ'ակնածի  
այդ պատկառելի մուրացկանէն , սիրահէն կուտայ :

Այդ գանձանակն ինկած լումաներն հին գլուխ  
մը շարժելու կը ծառայէին , ուրի գաղափարները  
ժանգոտած են :

Աշխատի՞նք որ միշտ վարժարանները զվերա-  
կանգնելու տքնող այդ Առավելախներուն ճակտին  
մրայ միսացող քրտինքը չսառին :

Երանի՞ անոնց որոնք իրենց անշուք կեանքին  
հետ հսկայ փա՛ռք մը կը տանին :

Չեմ դանդաղիր մատուցանել իմ անկեղծ շը-նորհակալիքս հանդէսը կազմակերպող մարմինին :

Այս տարի աւելի շքեղ է իր ճակատը, աւելի մեծ էր իր փառքը, վասն զի Հիսարի դպրոցին աղքատիկ աշակերտունեներուն անմեղ սիրտերն ալ ծափահարեցին :

Կը փութամ շնորհակալ ըլլալ որբերու մնջանձն բարեկամին, որ բարեհաճեցաւ Ս. Փրկչեան վարժարանի աշակերտաները չզրկել հանդէսէն :

Ս. Փրկչեան որբերը, անդունդը թափած այդ շողերը, ա'հ, անոնք որչափ շնորհակալ ըլլալ գիտեն, իրենց ձեռքը սեղմող ձեռքին մէջ դողդոզալ՝ եւ փայխայած ատեն փղձկիլ կը սիրեն, արտօսրը անոնց հոգիէն կը բղխի, անոնք աշխարհի վրայ բարերար սիրահար են լոկ :

Հանդէսին ներկայ գտնուող այդ որբերուն մէջ չտեսայ մէկը որ ժպտէր կամ զմայլէր, ամէնքն ալ տիսուր էին եւ կ'ապշէին, մութ էին՝ իրենց ճակատագրին պէս :

Օրհնեալ ըլլայ այդ թշուառներուն բարեկամը, թո՛զ ինք այդ որբերուն ազօթքը հետը տանի, անոնք ալ իր յիշատակը. ինք որչափ անունը ծածկէ, փառքը չի կրնար ծածկել :

ՊԵՏՐՈՍ ԴԱԿՐԵԱՆ

## 4. ԼԵՒԹԻՆ ԴԱՒԹԵԱՆ

**Սիրելի Սմբատ Դաւթեան հգիկնոի,**

Երէկ իրիկուն ստացայ զրկած մահագոյժդ, որ զիս կը հրաւիրէր Մայր-Ծեղեղեցին, դագաղի մը շուրջ, Լեւոնին՝ քսանամեայ Լեւոնին գաղաղին շուրջ :

Լեւոն, քսան ամ, սուգ. բառերու այս աղէտալի երրորդութիւնը ո՞չ ապաքէն բաւ է, ուշատ իսկ չէ յուղմամբ յուղելու համար բանասաեզծ հոգիս :

Թուեցաւ ինծի թէ Ռաֆաէլի սղագրութիւնն ունիմ աչքիս տակ, երկոտասնեակ առղի մէջ, շուրջը սեւ շրջագիծ մը թանձր, ու գլուխը մանգաղ, խաչ ու ջահ անեղ խորհրդանշանն, եւ իր համառօտութեամբ ու խորհրդաւորութեամբ կեանքի ու մահուան վրայ թելադրելով ինչ որ էջմբ ու էջեր անկարող են յայանել :

Երբ դեռ քսան աարու էինք, երբ դեռ քսան տարու չէի, մահուան կը փափաքէի, նախազդալով անապատն ուր կեանքը՝ եւս քան զեւս արձակունակ՝ իբրեւ բեռ մը պիափ ծանրանար ուսիս վրայ, Մինչեւ այն տարիքը, կեանքի մինչեւ ա'յն շրջանը՝ որ Լամառդինի հրաշավէպին վրայ գեղեցկագոյն անուան միացած՝ ուկեղարու համանըշութիւն ստացաւ կատարելապէս, մինչեւ քսան տարին՝ աշխարհս արդարեւ դրախտ մըն է մարդուն համար. դարուններն երկարվեն կեանքի այդ շըր-

Չանին, եւ աշումները նոր հարսի թարմ գունա-  
գեղութիւններն ունենալ մեզի կը թուին . ձմրան  
ու ցրտին օրերը՝ հուր բարախումներու, շղթայ մըն  
են, իր մեկնազ ծիծեռնակին վիզէն կախուած՝ զոր  
անզդալաբար կը տանինք, կամ որ մեզ կը տանի  
յանզդայս նոր ծիծեռնակին ընդառաջ . եւ ամառն  
իր ուկեղօծ արուեստահանդէսն է բնութեան, ուր  
սքանչացումէ սքանչացում կ'երթանք՝ մեծաշող  
արփիին ներքեւ ցորեկը, եւ գիշերը՝ այն Մեծ Արջ  
համաստեղութեան ներքեւ՝ որ ուրիշ Ռաֆաէլի մը  
շնորհիւ ա՛յնքան նուիրական եղաւ մեր սիրտին —  
այն վիպական տարիքին : Եւ նոյնպէս մեր կեանքն  
ալ բարոյական . յոդնութիւն չէինք զգար բնաւ  
մեր արշաւանքներէն երազներու ընդմէջէն, եւ ո՛չ  
ալ իրական կեանքէն՝ որ իր աղուամաղն եւեթ  
չօշափել կուտար դեռ անկոչտակապ մեր ձեռուը-  
ներուն . մեր արտասուքները սիրոյ էին կամ զմայ-  
լումի՝ անդառն ընթերցումներէն եւ իրերու տգեղ  
ներքներեւութենէն դեռ չմաշած չմթնցած մեր  
անքթիթ աշուըներէն յուշիկ գլորած կաթիլներ՝  
ցո՛ղի մանաւանդ քան արտասուքի, եւ ժպիտն  
անբաժան էր յաւէտ մեր աշուըներէն, երբ որ սէ-  
րի կամ զմայլումի լացը լայինք ալ . — Ժպիտն՝  
որոյ գահիճը պատրանքն է, յետ քսանամենի կեան-  
քի օրերն են արտաքի՛, ու ներքին ներքներեւ-  
ութեան ուր միեւնոյն արեւուն ու միեւնոյն աս-  
տեղատունին ներքեւ լիովին տարբեր կը տեսնեն  
մեր աչքերը ամէն բան . Լեւո՞ . . . :

Լեւոնին աչքերը՝ առ յաւէտ փակուած լոյսին՝  
դեռ կը պահեն ժպիտը . եւ այդ դիակնային ա-

կանողիներ որոնց մենք չենք տեսներ այլեւս բիրերը, յարաժամ կը տեսնեն ինչ որ՝ աւանդ՝ անդարձօրէն անտեսանելի եղաւ մեր տեսանելիքին։ Կուլա ք ձեր վաղամեռ հօրեզբորորդիին վրայ, սիրելի Ս. Դաւթեան էֆէնտի։ Բայց ինչո՞ւ լաք անոր վրայ, որ դեռ չէ լացած։ Պիտի լա՛ր . . . պատճա՞ռ մը, որպէս զի մենք չանք . . . Ահ, ինչ սիրտ ունէր, ինչ վարք, ինչ գլուխ։ որքա՞ն էր յանկուցիչ իր դէմքին ու հոգիին գեղով Լեւոն Դաւթեան։ Լեւոններն այսպէս կ'ըլլան. ես անուան ազդեցութեան կը հաւատամ։ Ամէնքն ալ վէպ մը ունին — որովհեաեւ կ'արգահատի՛մ ես վէպ չունեցող երիտասարդներուն վրայ. ամէնուն ալ ճակտին ամէնէն շեշտեալ խորշոմն իրբ սպին է տեսանելի՝ սիրտին վէրքին։ Բոլոր Լեւոններն ալ կը սիրեն ու կը սիրուին։ Եւ ժամանակը, ժանգու ժամանակն՝ որպէս կը կոչուի, ժանիք ակռայ չունի՛ թուի՝ Լեւոններուն համար։ Զեն ծերանար։ Բայց . . .

Բայց կը մեռնի՞ն . . . Եւ ես, որ զջեղ կը յորդորէի չարտասուել Զեր Լեւոնին համար, ամէնէն տաք արտասուքներն ահա կը թափեմ, սիրելիդ իմ . . .

Ո՛չ, չե՛մ երթար Մայր-Եկեղեցի. դագաղին շուրջ չե՛մ ուզեր երեւալ հէ գ Լեւոն Դաւթեանին։ Եկեղեցիէն հարկ է գերեզմանատուն երթալ . . . Ու քսան տարիներու հողադրութեան տեսարանն՝ անկէ մորմոքիչ՝ ո՞հ կրնա՞յ ըլլալ տեսարան . . . Լեւոն Մոմճեանը քսանէն ետքը դըրինք հողը. սակայն դարձեալ գերեզմանատունին

մէջ տիրող յուղումն անհամեմատելի՞ բան էր. քառացանք յուղումէ՝ բոլոր յուղարկաւորներս ալ, մինչդեռ խեղճ ծերունի հայրը բերվանեի պէս փոսին շուրջը կը պտտէր՝ մօտենալով ու հեռանալով, եւ արդէն...այրած, սպառած. — քանզի ամիս մը չանցած՝ Լեւոնին քով տարինք ողբացեալ Միքայէլ Մոմճեանն ալ:

ԵՂԵԱՍ ՏԵՄԻՐՑԻՊԱՇԵԱՆ

## 5. ԱՆՑԻԿ ՆԱՄԱԿ ՄԸ

### ՕՔԹԱՎ ՖԷՇԵՒՔՆ

ԻՐ ԴԱՍԵՆԿԵՐՆԵՐԵՆ ՄԷԿՈՒՆ

Զեմ գիտեր աւելի տխուր բան մը, սիրելի բարեկամ, քան այն վհատութիւնը որով կ'ընկճուի մարդուս հոգին, երբ տղայութենէն ելլելուն, գործօն կեանքի մէջ մտնելու վայրկեանը հասնելով՝ կը փնտոէ իրականացումը այն բոլոր երազներուն զորս ունեցած էր: Մինչեւ այդ վայրկեանը երեւակայական աշխարհի մը մէջ ապրած էր, շատ հեռու, աւա՛ղ, դրականէն: Աշխարհանկատելով ա՛յնպէս ինչպէս որ է, նոյն տպաւորութիւնը կ'ունենամ՝ ինչ որ պիտի ունենար մէկը որ միայն հովուերգութեանց մէջ հովիւներ տեսած ըլլալով՝ դէմ առ դէմ գտնուէր այդ կոշտ խաշնարածներուն կամ աղտոտ ու ցնցոտաւոր հովւու-

հիներուն — տխուր ներկայացուցիչներ հովուական կեանքի :

Մինչեւ այն ատեն աշխարհա ճանչցած կ'ըլլանք վէպի ձեւին տակ , որ պատմութիւն կը դառնայ , ամէն իրականութեանց պէս : Ցուրտ է , անգոյն եւ շահեկանութենէ զուրկ : Ի՞նչ ընել , երբ երեւան կուգայ տափակութիւնն ասպարհոցին զոր ճակատագիրը ընտրել պիտի տայ քեզի : Ուրեմն ո՛չ մէկաեղ ապաստանարան մը չկա՞յ կեանքին այս երաշտութեան դէմ , միտքին համար տապանակ մը՝ այս նիւթական ջրհեղեղին մէջանդ : Կեանքը , ի՞նչ ժպտուն գոյներու ներքեւ կը տեսնէի զայն : Այո՛ , ես ալ իմ ապագաս վէպի մը մէջ դրած էի : Մարդերը գիրքերու մէջ միայն ճանչցած էի , եւ հոն՝ բոլոր կեանքերը արկածներով խառնուած են որոնք , զուարթ կամ տրտում , միշտ արկածներ են եւ տեղ չեն թողուր հասարակ կեանքի պակուցիչ միօրինակութեան :

Եւ հիմայ , կը ցաւիմ այս դժբախտ պատրանքին վրայ , որ անհետանալով պարապ մը թողուց սիրտիս մէջ : Ի զուր կ'ուզեմ լեցնել զայն : Ա՛լ բանէ մը համ չեմ առներ : Իմ բոլոր ուսմունքներս անհամ կ'երեւան ինծի , ո՛չ թէ իրենցմով , այլ այն նպատակին պատճառով որուն կը ձգտին , յամր ու դրական : Սիրով պիտի բաժնուէի այս ամէնէն , վնասուելու համար իմ կորուսած անուշ պատրանքներս : Անոնց պիտի հետեւիմ՝ մտովին փոխադրուելով այն երեւակայական աշխարհին մէջ ուր կը վայելէի զանոնք : Անկարող կենակցելու այն մարդերուն հետ որոնք կ'ապրին հիմակ՝ նոր

բառքերուն, նոր պայմաններուն մէջաեղ, պիտի կենակցիմ անոնց հետ որոնք կ'ապրէին իմ երազ-ներուս մէջ :

Կրնայ ըլլալ որ վերջին դարու կեանքը մեռքինէն աւելի դունագեղ, աւելի բանաստեղծական եղած չըլլայ, եւ սակայն դժուարաւ կը հաւատամ այս բանին : Եթէ հիմակուանէն աւելի դժբախտ գառակարգեր կային այն ատեն, կային նաեւ ո-րոնց կեանքը նուազ ցուրտ էր, նուազ անկեն-պան քան մեր կեանքը : Այն ատեն բանաստեղծ չկար, բայց բանաստեղծութիւն կար : Յոռի ոտա-նուորներով կը հոչակէին արժանիքը, գերագոյն առաջինութիւնները : Երեք դարէ ի վեր, թերեւս գեղեցիկ քերթուածներ կը գրուին, բայց ամէն ինչ կորուած է իր բանաստեղծական ձեւը : Առաջինութիւնը մերկացած է այլ եւս այն խանդավառութենէն որ չէր կասեցներ դայն զոհո-ղութենէ մը ետք, ո'չ ալ թոյլ կուտար որ սէրը ըմբռնուի առանց անձնուիրութեան :

Բայց ի՞նչպէս դէմ ելլել այն դարուն որուն մէջ կ'ապրիմ : Ի՞նչպէս համնիլ բանաստեղծական բարեբաստիկ թուականի մը, անցողակի պարագայի մը բերմամբ, կամ վաղանցիկ բարքերով, եւ կամ մարդու մը աւելի՝ վաղանցիկ կեանքովը :

Խոստովանէ՛, բարեկամս, որ վշտալի բան է այս մելամազձոտ մտածումներով սնանիլը, երբ քոան տարեկան ենք դեռ :

## ԺԱ. ՆԿԱՐԱԳՐՈՒԹԻՒՆԸ

---

Նկարագրութիւնը գրականութեան եւ նարտասահնութեան ամենեն կարեւոր մասներէն մէկն է, եւ ընդհանուր կերպով խօսելով՝ կարելի է ըստ քե անոր միջոցաւ կրնան ըսուիլ շատ մը բաներ եւ արտայայտուիլ գաղափարներ՝ հաւասարապէս՝ առանց անհրաժեշտ պէս մը զգալու գրական ուրիշ նիւղերու, ուրիշ ձեւերու եւ արտայայտութեան ուրիշ միջոցներու։ Նկարագրութիւնը արդէն, գրական ո՛ր եւ է արտադրութեան մէջ, շատ կարեւոր դեր մը խաղալու կոչուած է։ Վեպ մը, զոր օրինակ, առանց նկարագրութեան, բացարձակապէս շնչին արժանիք մը միայն պիտի ունենար անըուշ գրական ու զգացական կրկնակ տեսակետներով։ Նկարագրութեան միջոցաւ առարկայ մը, տեղ մը, տեսք մը կամ անձ մը կամ զո՞ճողութիւն մը կը ներկայացուի ա'յնպէս՝ որպէս է իրականին մէջ։ Եւ բուղրին վրայ, առանց գոյնի ու ներկի, լոկ բառերով նիւսուած։ Նկարուած այդ պատկերը որքան բնական ըլլայ, որքան մօս ըլլայ նեմարիսին, որքան ուժգին կերպով պատրանքը տայ ներկայացուած առարկային, անոր տեղին, տեսքին, անձին կամ զո՞ճողութեան՝ այնքան աւելի յաջող կ'ըլլայ։ Այս է, ընդհանրապէս, նկարագրութիւնը՝ գրականութեան մէջ։ Սակայն երկու տեսակներու բաժնուած է նարտասահներու կողմէ, ու

**Նկարագրութիւն** (Description) անունը տրուած է՝ երբ խնդիրը առարկայ մը կամ տեղ մը պատկերելուն վրայ է. իսկ Նկարագիր (Portrait) բառած է այն նկարագրութեան՝ որով անձ մը կը ներկայացնի: Լաւ ու պես եղածին չափ յաջող նկարագրութիւն մը ընելու համար՝ գրողը կամ բեմբասացը նախ կարելի եղած մանրամասութիւններով բննած ըլլալու և նկարագրելիք անձը կամ շենքը կամ տեղը կամ գործողութիւնը, եւ ատոնցմէ ամեն մեկին յարակից հանգամանքները ուսումնասիրած, պատճառները, արդիւնքները սերտած, իւրացուցած ըլլալու և, ու առաջին հարուածով նկարագրուելիքին ընդհանուր տպաւորութիւնը տալի եսք ընթերցողին կամ ունկնդրին, պես և անցնի հետզինետք համբերատար կերպով զծելու մասները առաջադրուած պատկերին, մինչեւ որ ցցուի ան իր ամբողջութեամբը՝ գեղեցիկ, նկարուն ու ազդեցիկ, եւ կենդանիի ուժը ներարկէ հոգինեւրէն ներս: Նկարագրութիւնը շատ դիւրին կը կարծուի սովորաբար, սակայն կատարելապէս կանոնաւոր ու տպաւորիչ նկարագրութիւն մը, որուն մէջ ոչինչ պակաս մնացած ըլլայ, իրապէս գրական ուսումնասիրութեան մը չափ արժէք ունի, որովհետեւ նոյն ինքն ուսումնասիրութիւն մըն է արդէն, բառին լայն իմաստովը:

## 1. ՍՈՒՐԲ ՄԵԾՐՈՂԻ ԴԱՄԲԱՐԱՆԸ



1898 Հոկտեմբերի 28ին՝ պիտի այցելէի Օշականի Եկեղեցին՝ Ս. Մեսրոպի գամբարանովը կրկնակի նուիրականացած այդ սրբավայրը։ Երկու օր առաջ սիրտս արտիման մէջ էր. միամիտ ու անպայման երկիւղածութենէ մը բռնուած՝ գերազոյն վարժապետին ո՛տքը պիտի երթայիւ — ճամբռուն վրայ յանզգաստից փոխադրուած հեռաւոր թուականի մը այն սրտափճմլիկ ժամուն՝ ուրիշաշանիչ շողիւնով արտափայլող դագաղ մը կը տարուէր։ աշակերտներու սգաւոր խումբի մը ու աշխարհական տմբոխի մը երգերովն ու հեծկլառուքներովը, երեւակայութիւնս տիսուր վայրերուն ամայութիւնը սրգագարգեց մեռելական հանդէսի մը դիւթական պատկերովը՝ որ պարիկներու հողմածայն թեւերուն վրայ կը հետեւէր սուրացող կառքիս։ Բայց այդ անուշ պատարանքը լուծուած էր, երբ կառքէն իշած՝ Օշականի քարաբլուրէն զեր կ'ելլէի մտախոն ու սրտաթունդ։

Գիւղի եկեղեցին հասած՝ ներս մտայ ստորերկեայ փոքրիկ մատուռէն՝ որուն աջակողմը կը տեսնուէր ցած ու անշուք գամբարանը, անդիմագրելի այլայլում մը խռովեց զիս, չէի ուզեր հաւատալ թէ անոր ներքեւ փոշի գարձած ոսկորներ կենային. ինծի համար Մեսրոպին՝ ապրող ու գրապէս ներչնչող հոգի մըն էր. ափ մը հողի տակ ի՞նչ-

ողէս կրնային թաղել կենդանի գիրը : Անթարգմանելի հակասութեամբ մը ընդվզած բոլոր էութիւնն՝ խուլ քրթմնջիւն մը կը հանէր իր խորեցէն . անմաներու հակատագիրը ծաղրելու համար առքուած կատակ մը կը թուէր ինծի այդ մարմարիոնէ կափարիչը :

— Հարկ էր սակայն մօտենալ անոր, ծնրադշել ձոյլ հիացումի մը մէջ, ու համրոյրի տաք շրթունքներով քարի մը պաղ երակներուն մէջէն ծծել հոգեկան կայծեր՝ երկայն գարերով իրենց կրակն անչէջ պահող նուիրական նշխարներէն :

Եետոյ՝ սեւեռուած այնքան մեղմ մտամփոփումով՝ որ ուշակորոյս նուաղումի մը կրնար տանիլ զիս՝ ցնորակոծ դեղեւումի մը հեշտ վայր . կեանները զգացի : Մինչեւ այն ատեն, հոգիներու հետ ապրիլ սիրեցի, հիմա ոգի մը տեսանելու գազափարը կը ժպտէր ինծի . չեմ գիտեր թէ ի՞նչ տեսակ անսովոր ունախացումի թալուկ մը՝ կապոյտ շլացումով մը կը պատէր հոգիս, ու ես երջանիկ պիտի ըլլայի թէ ամէն բան լուէր իմ մէջ ու շուրջս, անմիտ հպարտութեանս հետ՝ որ արդէն կծկուած ու խորտակուած՝ խոնարհագոյն գետնի մը վրայ գամած էր զիս : Ահ, այդ ցնորքը՝ գիտակցութեանս բոլոր տարիներուն հետ պիտի չուղէի փոխանակել : Գէտք չէր որ՝ երազի մը չափ՝ բանդագուշանքն ալ մեր մտաւոր կեանքի մէկ պայմանն ըլլար : Ի զո՞ւր սպասեցի սակայն տղայ մարդկութեան թաքուն կողերուն մէջ սազմնող ջլախտի մը հրաշալիքին . անողոք իրականութիւնը պատերու թանձրութեան ու քարին կարծրութեան

Վրայ կրթնած' նո՛յն կը մնար միշտ աչքիս առջեւ : —  
 Զգայական այդ վրդովումիս մէջ տխեղծ ու բո՞-  
 պիկ մանկութեանս դեղնած ու վեհերոտ վայր-  
 կեանները ետ դարձած էին . Այբուգենի առաջին  
 դասիս մոռացման վիշտը կակիծի մը խայթովն ար-  
 թընցած՝ անհուն տենչանքի մը փոխուած էր կուրծ-  
 քիս տակ . ու եթէ Մեծ Վարդապետին ստուերա-  
 գիծ ձեռքը տեսնէի գէթ՝ ոսկի տառերով մագա-  
 ղաթի մը վրայ , կամ աննման Քահանայապետին  
 զոհար գիրերով զարդարուած լանջապանակ տախ-  
 տակը գէթ տեսնէի , առաջին ու անգիտակից շար-  
 ժումս՝ պիտի ըլլար անգամ մըն ալ ծնրադրել ու  
 թախանձագին խնդրել իրմէ , — Աղուոր Ա. Բ.  
 Գ. էդ դաս մը տուր ինծի :

ԵՂԻՇԵ ԵՊԽԱԿ. ԴՈՒՐԵԱՆ

## 2. ԲՆ ՏԱՆԻ ՔԻՆ ԾԵՐԸ

Դարտէզ մը կը մտնէք , կը դիտէք ինչ որ բը-  
 նութիւնը արտադրած է հոն թարմ ու ծիծաղուն ,  
 ինչ որ արուեստը , խնամքը ներդաշնակած են հոն  
 աղուոր ու զարդարուն . ծաղիկները կը տեսնէք  
 մասնաւոր ածուներու մէջ գոյնզգոյն , իրարու հետ  
 հաշտ ու համաձայն . թերթեր , տերեւներ վառվը-  
 ռուն , փալփլուն . թուփերուն կը նայիք մատղաշ՝  
 տունկերը կը դիտէք իրարու քով իրարմէ հեռի ,  
 գետնէն բուսած կանաչ ու սիրուն , կը նշմարէք

Հոն կեանքը, կեանք մը երանաւէտ որ կը ծլի կը  
բռղբոջի: Ու հեշտին ուրախութիւն մը կը պարարէ  
ախրաերնիդ: Դո՞հ էք:

Սակայն...ինչէն է որ պահ մըն ալ աչքերնիդ  
չորս կողմ կը պտտցնէք ու հին կոճղ մը կը փըն-  
տըռէք անոնց մէջ . ուրիշ անգամ տեսած էիք ղայն  
հոն, մայրի մըն էր գօսացած, կամ եղեւին մը ծե-  
րացած, որ այն պարտէզին մէջ կանգնած էր ան-  
տասան, եւ հնութեան պատկառանքը կը բուրէր  
հոն. չկայ հիմայ, ուր է այս կոճղը. հինաւուրց  
հաստարմատ ծառ մըն էր, ուր է ան՝ վերցած է  
մէջտեզէն, եւ սակայն դեռ երէ'կ հոն էր: Մինակ  
մնացած են հիմա ծառերն ու ծաղիկները. ուր է  
այն հին կոճղը, նախախնամութիւնն էր անիկա  
պարտէզին. ո՞վ դպաւ անոր:

\* \* \*

Պարտէզ մը արդէն ընտանիքն ալ, ու ծերը՝  
նախախնամութիւնը: Զեմ գիտեր՝ համամիտ էք  
ինծի, ո՞վ դուք որ ծեր մը ունիք ծեր ընտանեկան  
ժարկին տակ՝ անկիւնը նստած, ծեր մը որ կը նա-  
խագահէ ծեր սեղանին ու օրհնութիւն կուտայ  
անոր:

Կը յարգէք զինքը, կը գուրգուրաք անոր վը-  
րայ եւ աղէ'կ կ'ընէք. իր կարկամած սիրտին հրճ-  
ուանքն ուխտի մրմունջ մըն է որ առ Աստուած  
կ'ուղղուի ծեղի համար:

Անձայն անշշուկ էակ մըն է անիկա իրեն մէջ ամփոփուած, բայց կը լեցնէ ձեր տունը։ Մերութիւնը՝ շնորհ մը, սրբութիւն մը պարզեւած է իրեն զոր կը սփռէ իր շուրջ եւ անով կը պահպանէ ձեր նիստն ու կացը։ Պահպան հրեշտակն է ձեր յարկին։

Իզմա ու տենչանք գաղրած են իր հոգիին խախաղ ալքերուն մէջ, ձեզմով միայն երջանիկ, ձեզի՛ նուիրուած է ամբողջովին։

Ոչինչ է ինքը, տարիներու բեռին տակ ճնշրւած, անկար աղկաղկ էութիւն մը։ բայց ի՞նչ մնե է այն ոյժը զոր կը ներշնչէ ձեզի՛ միմիայն իր շունչովը։

Ապահովութեան պէս բան մը կ'զգաք ձեր մէջ, երբ տրամութեան վայրկեաններուն, իր մօտն ապաստանիք. բան մը չունի խեղճը ձեզի տալու, իր ազօթքը միայն ունի ու զայն կուտայ բոլոր հոգիովը, եւ այնչափը բաւական է ձեզի։ Կը սիրէք զայն, պարտականութիւն մը չէ՛ ատիկա ձեզի համար, այլ բնական զգացում մը որ կը կապէ ձեզ իրեն հետ ու . . . դառնութեամբ նայիլ կուտայ այն անկիւնին զոր օր մը կը լքանէ եւ ուր սովոր էիք դուք տեսնել զինքը։

\* \* \*

Առաւօտները, գործի գացած առեննիդ, երբ իր ձեռքը համբուրէիք ու « մնաս բարով »ը ըսէիք, ջերմ մաղթանքներ կը բղխէին իր սիրաէն ու կ'ընկերանային ձեզի — ծերի մաղթանքներ՝ հաւատաքով լեցուն։

Իրիկուններն ակնդէտ կը սպասէր ձեզի՝ տենդուտ, անհանգարտ՝ երբ քիչ մը ուշանայիք։ Աշքերնուդ մէջ կը կարդար ձեր ուրախութիւնը կամ վիշար, երկուքին ալ մասնակից՝ առանց իսկ գիտնալու։

Պատմութիւններ ունէր միշտ, հին օրերու յիշատակներէն քաղուած, ալեւորի պատմութիւններ, պարզ ու միամիտ խորհրդածութիւններով որոնք յաճախ խմաստափրութեան դաս մը կ'արժէին։

Դուք ամէն ինչ էիք իրեն համար, կեանքի շրվումներուն մէջ երբ ուրիշներ անարգէին, արհամարհէին ձեզ, ինք իր գէրկը կը բանար ու կը գըրկէր ձեզ. հոն յարգի էիք դուք ու թանկագին։

Արիւնը սառած էր իր երակներուն մէջ, բայց իր շռնչը տաք էր, իր սէրը օտարի սէրը չէր՝ նիւթապաշտ ու յեղյեղուկ՝ կրակ չունէին իր զգացումները, բայց անարատ էին ու անայլայլ։

Հաւատքի ճրագ մը կը վառէր իր հոգիին մէջ, ծերունի հաւատացեալի հոգի։ Եթէ պատրանքներ խաւարեցնէին ձեր սիրալ, նոյն ճրագը կը լուսաւորէր զայն։

### Հնատանիքի ծե՛րը։

Ոչինչ է ինքը, տարիներու բեռին տակ ճընշուած՝ անկար աղկաղկ էութիւն մը, բայց երբ ուշնչանայ, պարտէղին կոճղն է որ կը պակսի։

Հնատանիքի ծե՛րը, տանը օրհնուաթիւնը, թողըլլայ ան՝ մեծ մայր մը կամ մեծ հայր մը եւ կամ ...հօրաքոյր մը։

### Յ. Շ Ի Շ Ա Ղ Ն Ե Բ Ո Ւ Տ Ա Կ

Դիտա՞ծ էք որ կեանքի պատկերներուն տիսուը ու մթին կողմերը շատ անգամ լոյսերու մէջտեղ ու ծիծաղներու տակ կը պարտկուին, որոնց հանգիստես կ'ըլլանք անխռով զուարթութեամբ մը։ Այս մտածումը կը պաշարէր զիս առջի իրիկունը։ Եւ պաշարած է ամէն անգամ երբ, այս եղանակին Սիրքին ներկայացումներուն կը գտնուիմ ուր թեթեւ երաժշտութիւն մը, խաղեր, ծափեր, ծաղկեփունջեր՝ վազանցիկ հաճոյքի մը պատրանքը կուտան։ Եւ սակայն հացի համար մղուած, պայքարին ու մարմնական չարաչար աշխատանքներու ամէնէն բիրտ ու իրական տեսարանն է որ կը պարզուի հոն, մեր աչքին առջեւ, զմնզ ինդայընելու համար։ Մարդիկ որոնք դուրաը, իրենց ճամբուն վրայ կեցող տղոց կամ աղքատ կիներու ողորմութիւն մը նետած էին՝ բարիք մը ընելու համար, հոն՝ կրկէսին մէջ, նոյն բարեմիտ երեւոյթով կը ծափահարեն մանկատի ազջկան մը, որ օդին մէջ կը տատանի գլխիվար, ակուաներուն անցուցած երկաթէ պղտիկ օղակ մը ուրկէ խոշոր մարդ մը կախուած է, — իբր թէ ծագկեփունջ մը եղած ըլլար՝ այդ մատղաշ շրթունքներուն մէջտեղ։ Մարդը կը դարձընեն պարսատիկի մը պէս, մոլեգին արագութեամբ, եւ խեղճ ազջիկը կը տատանի միշտ գլխիվար, իր երկու ման-

րիկ ստքերուն ծայրը արապէզմին անցուցած՝ ջղաձգական շարժումներով, աչքերը իրենց կռպիճներէն դուրս, այտերը կաս կարմիր, ակռաններուն մէջ սեղմած երկաթեայ օղակը՝ ահագին ծանրութեամբ բեռովը: Կը հիանանք, կարծիքներ կը փոխանակենք, եւ հանդիսականներ կան: որ կրկնութիւնը կը պահանջեն՝ ահագին քրքիչներ արձակելով:

Յետոյ, կարգը ուրիշներուն է՝ նոյն տանջանքները տալու իրենց մարմինին. դէմքերնին ժպտուն ու անայլայլ պահելու պայմանաւ, որպէս զի հանդիսականներուն փափուկ սիրտերը չյուզուին: Նուագածութիւնը կը գինովցնէ այդ լարախաղացներն ու ձիւմարզեկները, որոնց դէմը կեցած է միշտ վարպետնին՝ մագնիսական նայուածքով ու խարազանը ձեռքը բռնած, զոր կը շաշեցնէ ատեն ատեն, ձիերուն ու ձիւորներուն համար. ճարտար գողտրիկ խաղերուն կը խառնուին գժուարինները, ոստումներ՝ որոնք իրենց վատանգը ունին, հաւասարակռութիւններ՝ որոնց կորուսը կրնայ աղէտաբեր դառնալ: Եւ կ'ուղենք որ շայունակեն, կրկնեն՝ աւելի՛ եղական, աւելի՛ վրտանգալից փորձեր ընելով: Ու դուրս կ'ելլենք, աղուոր ժամանցի մը տպաւորութեանը տակ:

Կը յիշէ՞ք իռէնը: Եթէ չտեսաք զինքը, իր հմայիչ անունէն դատելով՝ հմայիչ արուեստագիտուհի մը երեւակայեցիք թերեւս: Արուեստագիտուհի մըն էր իրաւ, հազիւ տասերկու տարեկան, ինքզինքը համակ տառապանքի նուիրած; որուն մէջ կը կայանար, սակայն, բոլոր ճարտարութիւնը

Եւ առանց որու , գոյութեան պատճառ չպիտի ունենար հասարակութեան աշքին : Այդ ցաւատանը դէմքով ու վախտ մարմինով ազջիկը , ոսկեհիւս սիրուն հագուստ մը հագած՝ երբ առաջ կ'անցնէր ոստուտելով , կ'օպասէինք որ պար մը պարէ կամ մանկական երգ մը երգէ . եւ ահա' , նուագախումբին մելամաղձոս մէկ եղանակին հետեւելով՝ կ'ակսէր մարմնական գալարումներու , որոնք հետզհետէ կը սաստկանային , արտաճմլիկ գառնալով : Գետինը , հողին վրայ , երկու սովորը բազուկիներուն պէս ուղղաձիգ ու քովընտի կարկառելով գամուած կը մնար վայրկեան մը . կուրծքը , կոնակը կ'ուռեցնէր հետզհետէ աներեւակայիլի ցցուածքներով . օձի պէս կը սողոսկէր գետնին վրայ , երեսը հողին առւած , եւ իբրեւ վերջին ու լաւագոյն խաղ , զլուխը ծունդերուն մէջ առած ու երկու ձեռքերով սրունքները բռնած՝ կը սկսէր թաւալիլ կրկէսին շուրջը , մատկոյտ մը + անճանաչ առարկայ մը դարձած այլ եւա' շարունակելով այսպէս մինչեւ որ դանդակը ազդարուրէր թէ հերիք է :

Եւ երբ կուգար սովորական խոնարհութիւնը ընելու , հազիւ ծափի մը արժանանալով՝ գերեզմանէն ելած մըն էր կարծես , այնքան դունասու այլայլած կ'ըլլար դէմքը : Հէ՛տ պղտիկ ազջիկ , որ այդ վայրկեանին ողորմուկ նայուածք մը կ'ուղղէր դէպի ի իր հաստկակից օրիորդները , որոնք շքեղարդուղարդերով բազմած օթեակին եղբը . կը խնդային իր վրայ ու կը զրօնէին իրմով :

Զեմ գիտեր ինչո՞ւ, կրկէսին մէջ ուշադրութիւնս ամէնէն աւելի սեւեռած կը մնայ դէպի ի ճակատի ցած ու լայն բացուածքը, որ վարագոյրով մը ծածկուած, բեմական դուռի մը կամ յուղիսի տեղ կը ծառայէ, որուն ետին խառնի խուռան կ'սպասեն, ներկայացման ամբողջ տեւողութեանը միջոցին, մարգերն ու ձիերը՝ մէկտեղ ընելով իրենց արգուղարգը, մէկտեղ ապրելով գրէթէ ամէն գիշեր :

Ներաը, խոնաւ ու կիսադօտ բակ մը կայ, քանի մը բաժանումներով՝ լաւագոյն նժոյգներուն համար, որոնք արդիստիներէն աւելի խնամքի կը կարօտին. գարշ հոտ մը, վատառողջ մթնոլորտ մը, խառնիխուռան ու կեղառտ ամէն ինչ : Եւ սակայն, երբ մեզմիւ վեր կ'առնուին վարագոյրին երկու ծայրերը՝ շուտ մը գոցուելու համար, մաքուր, փողփողուն, հրապուրիչ տեսքով աղջիկներն են որ դուրս կուգան, կամ երիտասարդներ՝ գունագեղ, փայլուն հագուստներ հագած՝ ամէնքն ալ թեթեւաշարժ, ամէնքն ալ ծիծաղկոտ, ամէնքն ալ երջանիկ երեւոյթով :

Մէն, այդ վարագոյրը՝ կեանքի մէջ ալ շունինք զայն միթէ, — տգեղութիւններ, թշուառութիւններ, կեղծիքներ պարտըկող վարագոյրը, որուն ծալքերուն տակէն որքան փողփողուն տիկիններ, Ռաքուր պատանիններ դուրս կ'ելլեն՝ գոհունակ, պարտ դէմքերով, կրկէսի մը արուեստագէտնեէն աւելի ճարարութեամբ վայլեցնելով արուեստական պարկեշտութիւնը իրենց անձին ու բռնալքոսիկ ժպիտը դէմքերնուն : Եւ աստնկներն են

որ ամէնէն աւելի մաքրասէրներն ու անկեղծները կը ձեւանան երբեմն՝ աշխարհային կամ ընտանեկան շրջանակներուն մէջ :

Իրական կեանքի ի՞նչ մանրանկարներ կան դեռ այդ զրուավայրին մէջ, քանի մը կանգուն տարածութեամբ բոլորակ հողին վրայ ուր միմուը կամ իշունը՝ գլուխը փայտէ ցանկապատին զարնելով ու գետնի վրայ թաւալելով՝ տիսուր ճըշմարտութիւններ ու սուտ հեգնութիւններ կ'արձակէ հանդիսականներուն երեսին, յաւիտենապէս քրքիչներ առաջ բերելով :

Իր սիրային յայտարարութիւնները, օրինակի համար, որոնք կ'սկսին անձնասպանութեան սպառնալիքով ու կը վերջանան անտարբեր ու ծիծաղելի հեռացումով մը, քիչ մը կոչտ՝ բայց հարազատ ընդօրինակութիւն չեն սալօնի բարքերուն։ Միշտ կը խնդայ ու կը խնդացնէ այդ մարդը, — առ ըլլալով իր դերը, — բայց իր խնդուքներուն տակարհամարհու, հեգնուտ բան մը սքօղուած է անոնց նկատմամբ, որոնց ներկայութենէն կախում ունի սակայն իր ապրուստը. արհեստով ծագրող մըն է: որուն մեծագոյն արժանիքը կը կայանայ միամիտ ձեւանալուն մէջ: Եւ անոնք իսկ հանդիսականներէն՝ որոնք կ'զգան թէ այդ ողորմելի միմուին ակնարկած դիրքերուն ու ձեւացուցած գոեհիկութիւններուն մէջ գտնուած են իրենք ալ՝ կը խնդան անգիտակցարար ու կը ծափահարեն մնքենարար: Ո՞վ է միամիտը, ծափահարուո՞ղը թէ ծափահարողը:

## 4. ՄԵՌԵԼԱՑ

---

Գերեզմաններու ուխտագնացութեան օր մը՝  
ուր մեր նախորդներու յիշատակները կը կցուին  
ներկային հետ, եւ այսօրուան կեանքը՝ վագուան  
խոստացուած կեանքին:

Բոլոր գերեզմանատուները ուր սովորաբար  
կեանքը սակաւ է եւ տիրութիւնը մեծ՝ — մահ-  
ուան սարսաւցնող տիրութիւնը —, այսօր տիսուի  
կենդանութիւն մը կ'ստանան՝ կեանքովք անոնց,  
որոնք կ'երթան խռովել մենութիւնը եւ լոփիկ տրտ-  
մութիւնը գերեզմաններու, քահանայի մը արծա-  
թասէր ձայնին ելեւէջներուն մէջ դնելու համար,  
իրենց բոլոր ըզձանքը, եւ մաղթելու համար հա-  
ւատքով՝ հանգիստ իրենց մեռելներուն։ Այդ մոռ-  
ցուած վայրերը այսօր լեցուն են. խանձած խոտե-  
րուն մէջ աղջիկներ թեւ թեւի կը պտտին. աղտոտ  
ու խորտուբորտ ուղիներուն մէջ սեւազգեստ կի-  
ներ գերեզմաններ կը վնտուեն. կիսափուլ պատե-  
րուն եւ խոշոր ծառերուն վրայ տղաք կ'ոստոս-  
տեն։ Ոմանք գերեզմաններու տիրութեան մրու-  
րը կը քամն, ուրիշներ՝ անոր անգիտակցութեա-  
նը մէջ երջանիկ՝ աւելի կը զուարձանան քան թէ  
կ'ողբան։ Եւ իրը թէ ամբողջ կեանքին հակասու-  
թիւններով լեցուն ըլլալը բաւական չըլլար, այս  
տարբեր աշխարհի մը նախադուռին մէջ ալ հակա-  
սութիւններ չեն դադրիր։ Հոս լացող մը, հոն իրն-  
դացող մը, հոս արտում մը, հոն զուարթ մը կու-

գան լեցնել այդ վայրերը, որպա՞ք, կարծես, միայն մահուան խորհուրդովը լեցուն՝ տիսուր ըլլալ կը պարտին։ Հոսանքի մը ուժգնութիւնը ունի թախիծը, որ հոդ՝ այդ վայրերուն մէջ՝ կը տիրապետէ, եւ ուր քու անցեալդ կը պարզուի այս տարարղնած անկանոնութեան մէջ, որ սա գերեզմանները ցոյց կուտան, ա'յնքան այլազան եւ ա'յնքան տարօրինակ կարգաւորութեամբ մը։ Շուրջդ, ամէն կողմէ, գերեզմաններ կը պաշարեն զքեզ՝ ոտքերուդ տակ, առաջքդ, ետիդ, աջդ, ձախդ, վերջապէս ամէն կողմ գերեզմաններ, գերեզմաններ։

Հոս կոտրած փայտէ խաչ մը, հոն սիւն մը, հոն պզտիկ մարմարեայ քար մը, ճերմակը, սեւը, ճոխը, պարզը, հողայինը եւ քարայինը, ամէնքն ալ գերեզման մը մատնանիշ կ'ընեն։

Նոյն խոկ խոտերը որ ոտքերուդ կը կառչին, եւ քարերը որ քայլերուդ կը զարնուին, միշտ գերեզմաններ են որ կը յիշեցնեն քեզի։ Գիրերը որ աչքերուդ կը հանդպին իրենց առաջին տողէն «Ասահանդչի»ով կ'սկսին եւ մահուան խորհուրդը կը պարունակեն իրենց մէջ։ Պատկերները զորս քարերուն վրայ դրոշմուած կը տեմնես յաճախ, վեզպարներու ծալքեր են եւ կամ սաղաւարաններու պատկերներ, որոնց դատաստանը Աստուծոյ կը թողուս։

Եւ այդ հոյլին մէջ, այդ խառնակութեան մէջ զոր գերեզմանները ցոյց կուտան, մանսւկներու գերեզմաններէն մինչեւ ծերերու գերեզմաններու, երիտասարդներէն մինչեւ չափահամներու գերեզմաններու կը հանդպիս, որոնք երջանիկ թէ դըժ-

բազդ , միշտ միեւնոյն եղբակացութեան է որ կը հասցնեն զքեզ , աշխարհի ունայնութեան անփառ- ուունակ վկաները հանդիսանալով : Եւ այդ ամէ- նուն առջեւ ալ միեւնոյն խորհրդածութիւնն է որ կուգայ տեղաւորուիլ միտքիդ մէջ՝ թէ պիտի գայ օր մը՝ ուր դուն ալ պիտի վերջանաս , բանաձե- ռով մը որ ռԱստ հանգչիով կ'սկսի եւ «Ամէն»ով կը վերջանայ :

Բայց , փոխանակ գերեզմաններու այս աշխար- հին մէջ մտոնալու՝ կեղծիքի եւ պաշտամնքի աշ- խարհը որուն մէջ ամէն՝ ամէն օր կ'ապրինք , դարձ- եալ կը քննենք իրերը այն աչքով որով պիտի նայ- էինք աշխարհիս մէջ : Ու վայրկեանի մը մէջ՝ չար մտածումի մը պէս ուղեղէդ ներս կուգայ սպրդիլ սա կասկածը թէ՝ « արդեօք այս գերեզմաններու աշխարհին մէջ կեղծիքը դադրա՞ծ է : » Եւ այլեւս կասկածուի աչքերով նայիլ կ'սկսիս տապանա- գիրներուն , որոնց մէջ , առանց բացառութեան , եկեղեցականները « Հովիւ քաջ լեալ » եւ աշխար- հականներ « Այր առաքինի եւ՝ բարերար լեալ » կը մեկնին « յաշխարհէ աստի : » Եւ ժպիտ մը կուգայ թառիլ շրթներուդ վրայ , երբ՝ բոլոր ջանքերուդ հակառակ՝ չես գտներ տապանաքար՝ մը , որ ան- կեղծութիւնը ունենար ըսկելու թէ՝ այն որ հոդ կը հանգչի՝ խարդախ մըն էր , խարերայ մըն էր , տը- նուեր մըն էր , չար մըն էր : Եւ ինքնիրենդ կ'անդ- րադառնաս՝ եկեղեցականէն մինչեւ աշխարհակա- նը՝ զքեզ շրջապատողներուն վրայ , ուր իրենց կո- չումին եւ պարտականութեան անդիտակիցներուն ահագին խումբ մը կը տեսնես՝ սա հեռուն՝ կեցող՝

քահանայէն ոկսեալ որ դրամին ցանկութեամբը ժողովուարդին տգիտութիւնը կը շահագործէ, մինչեւ ահագին հպարտութեամբ ճոխացեալ մեծառունը, որ աշխարհի ամէնէն նուիրական բաներուարազով իր շուրջինները կը կողապտէ: Եւ կը զպրմանաս թէ ի՞նչպէս անոնք ալ օր մը և Հովիքաջ» եւ «Այր բարերար» պիտի ըլլան գերեզմանին մէջ, որ պարտ էր աւելի իրենց դատապարտութեան քան գովասանքի վայրը ըլլալ: Եւ կը դողաս դուն քու մէջդ՝ մտածելով թէ օր մը գուցէ քու ալ չունեցած մէկ յատկութիւնդ քեզի պիտի վերագրեն:

Եւ այս տիսուր գաղափարը ցրուելու եւ մոռնալու համար, ա'լ կը հրաժարիս տապանաքարերը կարդալէ. բայց չես կրնար ազատել անձդ այն ցաւագին տպապորութիւններէն որ տիսուր պատկերներու, սրտայոյզ եւ աղեխարշ տեսարաններու շարունակական յաջորդութիւնը առաւօտէն մինչեւ իրիկուն կը պատկերացնէ աչքերուդ: Մերունի կիներ՝ գերեզմաններու վրայ հակած՝ լացի եւ ողբէ արտայայտութեամբ կ'աշխարեն իրենց զաւակներու գերեզմաններէն վար՝ այն ուամիկ բայց հաստատուն եւ անխախտ հաւատքով թէ իրենց ըսածը կը լսուի մեռելէն:

Մեւազգեստ կիներ, սպաւոր աղջիկներ, այրեր, մանուկներ կույան կը հեծեն, հառաչանքներ՝ կ'արձակեն, եւ ասոնց ամէնուն մօտ ալ քահանաներ՝ որոնք արագ արագ կը կարդան, աւելի ստակին համեմատութեամբ, քան պաշտօնին եւ պարտականութեան գիտակցութեամբ: Եւ այս ընդ-

հանուր խառնակութեան մէջ, որ գերեզմաններու շուրջը կը յածի եւ ընդհանրական ձգառումի մը երեւոյթը ունի, անծանօթ շունչ մը կ'զգաս որ վըրադ կը տիրապետէ, եւ զքեզ պարտաւորութենէ եւ դիտակցութենէ մղուածի մը պէս կը մզէ երթալ ծնրադրելու գերեզմանի մը առջեւ, ուր սիրելի մը ունիս հանգչած :

Գերեզմանը՝ այդ խոշոր անդունդը եւ անբառնալի արգելքը վայրկեան մը քօղի մը պէս կը պատոփի, եւ հոդ՝ միտքիդ մէջ նորէն ցաւագին արտարյացառութեամբ մը կենդանութիւն կ'առնեն կեանքի բոլոր դրուագները մեր այն սիրելիներուն՝ որոնք այդ գերեզմանին մէջ գտած են իրենց վերջին հանգիստը :

Կը փոխադրուիս դէպի այն օրը, որուն առաւուը չկար այլեւս՝ այդ հողակոյտին տակ հանգչողին համար, եւ վերստին ստուերին մէջ, որ գերեզմանին մթութենէն ծնունդ կ'առնէ եւ մահուան ցրառութենէն կը դողայ, տեսնել կը կարծես ցուրտ մարմինը եւ պաղ ճակատը անոր՝ որուն վերջին ուցուրտ համբոյրը դրոշմեցիր :

Գերեզմաններու այս օրը կը վերակենդանացընէ հանգուցեալ սիրելիներու յիշատակը նոյն խսկ սիրտիդ մէջ, վշշելով պատուարը գերեզմանին եւ արգելքը հողակոյտին. թերեւս եկեղեցական կարգաւորութեանց ամէնէն խմաստուններէն մէկն է, որ մարդուն վրայ պարտաւորութիւն կը գնէ չը մոռնալ այն անցեալ սերունդը որ մեր ծնունդին եւ գոյութեան պատճառ եղաւ :

Գերեզմաններու յարգանքը՝ հնագոյն կրօնք-

Ներէ նուիրագործուած՝ արդէն ինքնին հոգեկան պահանջ մըն է զոր ակամայ կ'զգայ մարդ, եթէ երբեք կրէ մահուան տպաւորութիւնը սիրելիի մը կորուստով :

Եւ տարուան այս օրերը մեր մէջ ա'յնքան քիչ եւ ա'յնքան գէշ կը յարդուին որ՝ մարդ տարակոյս կ'ունենայ հաւատալու թէ մեր մէջ մեռելներու յարգանքի զօրաւոր գաղափար մը եւ նախնիքներու հանդէպ պարաւականութեան մնձ գիտակցութիւն մը կը գտնուի :

Ա. Ա. ԱԼՊՈՅԱՆՆԱՆ

## Ծ. Ա Շ Ո Ւ Ղ Բ

Եղական տիպար մըն էր Կ..., որ քանի մը տարիէ ի վեր իզմիր թափառելէ վերջը, անցեալ շաբթու մեկնեցաւ իր ընավայրը՝ եղբայրական սիրտազեղ սիրով վիզիս փարելով վերջին անգամ։ Ժողովրդային Աշուղ մը, զոր գաւառի խորերէն չեմ գիտեր ո՛ր հով բերեր էր իզմիր։ Թանի մը տարի առաջ, դիպուածը զրկած էր զինքը աչքերէն։ Կինն ու երկու մանչուկները Ս. Կարապետի խնամքներուն յանձնած՝ ինքը, ձեռքը հին ջութակ մը, գիւղէ գիւղ, քաղաքէ քաղաք, երգելով՝ կը հասնի վերջապէս հոս։

Հինգշաբթի իրիկուն մը՝ Աղքատախնամին սեղանին առջեւ եկեր էր՝ ամչկոտ ու գլխիկոր։

Զութակը կոտրեր է եղեր, նորի մը պէտք ունի : — «Աղանե՛ր, Ս. Կարապետ վկայ, կը բերեմ կուտամ նորէն, ձիկ երկու մէծիտիեէ տուէք», — եւ իր անտես աչքերէն, յուզումը, քանի մը կաթիլ դուրս այտերուն վրայ կը գլորի :

Ուզածը առաւ գնաց, եւ անկէ ետքը երբեմն կուգար նորէն, ջութակ մը կուրծքին սեղմած՝ խոշոր քսակին խորէն, քրտինքով շահուած մերաշիներով իր պարտքը վճարելու համար : Քիչ ատենի մէջ գաղթականներու սիրականը դարձաւ կ...ը, այնչափ անուշ էր ձայնը, որ ջութակին դողդոջ շեշտերուն խառն՝ իրեն կը կապէր հոգիդ՝ փողոցէն անցած ատենը : Շատեր իրեն բաղդ կը հարցնէին . ինքն ալ ամէնքը կը գոհացնէր, մանաւանդ զանոնք, որ ծննդավայրի յիշատակով մը կը միային : Շարունակ զուարթ էր եւ ուրախ էին իր գուշակութիւնները : Առաւօտէն մինչեւ իրիկուն փողոցէ փողոց երգելով ու նուագելով կը շրջէր, իր ընիկ երկրին հազարան պիւրպիւներուն պէս, սա՛ տարբերութեամբ, որ անոնք տաքուկ քայնի մը մէջ կը հանգչին իրիկունը՝ ձագուկներու քով, մինչ մեր երգիչը կ'երթար անծանօթ սրճարանի մը անկիւնը, գլուխը տախտակի մը կրթնած՝ հեռու իրեններէն :

Շարունակ կ'իյնայի իր հետ, գութի միացած գորովագին զգացումով մը : Երբեք օր մը վհատ չաեսայ զինքը : Աշխարհի գոյներն ա՛լ ոչինչ են իրեն համար, կը մտածէի . ո՛չ գարնան վարդերը, ո՛չ ալ ձմրան սպիտակ եւ անարատ ձիւնը պիտի դիտէ «Սիրնա սարերի» ստորոտն ու գագաթը :

Ի՞նչ կ'արժէ Ապրիլը իրեն համար։ Ատիկա առիթ մը եղաւ որ ամէնուն համակրանքը կրկնապատկի իրեն համար։ Կ... սիրականը եղաւ ամէնուն։

Անցեալները, քանի մը շաբաթ չ'երեւցաւ։ Զբաղումներու մէջ մոռցեր էի զինքը, երբ օր մը հանդիպեցայ իրեն փողոցին անկիւնը։ Գրէթէ շնանշցայ, անխօսուկ, անձայն տիսուր բան մըն էր դարձեր։

— Ի՞նչ ունիս։

— Աղա՛, ես երկու ամիս է խապրիկ մը չեմ առեր յիմ տունէս, յիմ լաճերաց։ Զեմ գիտնայ, ի՞նչ են եղի։

Միիթարեցի զինքը, կրցածիս չափ։

Քանի մը օրէն ձեռքը թուղթով ու երգելով եկաւ դպրոց։ իրիկուն էր, արձակման ժամը։ Զիս իր խօվուշը տարաւ։ Տունէն նամակ եկեր էր, կարդացի իրեն։ Փետուրէ գրիչով գրուած ըլլալու էր, հաստ թուղթի մը վրայ, գուցէ գիւղին տէրտէրը կամ վարժապետը, որոնց տուն տուած էր Աշուղին կինը։ Այնչափ պարզ եւ այնչափ տըխուր, որ դեռ յիշած ատենս սարսուռ մը կուգայ վրաս։

«Հերիք է, կարօտցանք քեզի, տեսնեա՝ Մըկըրն ու Արօն գալուդ հասրերը կը քաշեն։ Մեզք ես, դուն չես մեղքնար մեղի...»։

Կարդացած ատենս շրթունքը կը դողար, եւ ինքը՝ ժողովրդային այդ երգիլ առանց հեծկըլտուքի, եղնիկի պէս արտասուել սկսաւ։ Ու նա-

մակը երբ տուի իրեն, առաւ դողդով մատներով շոշափեց, իրարու ետեւ՝ թերեւս տասն անգամ՝ համբուրեց եւ ապա սեղմեց կուրծքին, որուն տակ սլացող հառաչը ա'լէ էր կրնար զսպել. եւ հեծկլտալ սկսաւ: Հինգ օր չանցած՝ ջութակը կուրծքին սեղմած՝ եկաւ «մնաս բարով» ըսելու և Համբուրեցի ճակատը: Երգելով նուագելով մեկնեցաւ. քաղքէ քաղաք, գիւղէ գիւղ քալելով պիտի երթայ: Յոյսը կը փայլի սիրտին մէջ, անոր շողերը կը լուսաւորեն իր մութ ճամբան: Ինք ալ իր կարգին պիտի երթայ լոյս տալ պապենական մութ հիւղակին, երբ վերստին սիրէ եւ առանց տեսնելու համբուրէ իր սիրտի հատորները:

Գնա՛, Աստուած քեզի հետ, հէզ Աշուղ:

Ռ. ՈՐԲԵՐԵԱՆ

## Յ. Ա Յ Գ Ե Կ Ո Ւ Թ



Գաւառացիին ամէնէն զուարճալի եւ հրապուրիշ աշխատութիւններէն մէկն է նաեւ այգեկութը, վասն զի՞ ձանձրացած առօրեայ զրադումին անայլայլ միօրինակութենէն՝ իրեն համար այդ այգեկութը, այդ միջանկեալ դէպքը, բերանփոխ կերակուրի մը ախորժն ու համն ունի, պղտիկ շեղում մը, բարեգէպ անջատում մըն է ան սովորական կեանքի հոգերով ու մտածումներով ծանրա-

ցած աշխատութենէն, եւ, կիրակնօրեայ զուար-նութեան մը յարածի պէս, գաւառացին ուրախ զուարթ կը փարի այդ աշխատութեան՝ որ աւելի զբանք մըն է :

Եւ մէկը զուրկ չի մնար այդ հաճոյալի այգե-կութին հրապոյրներէն, վասն զի ամէն առուն՝ որ ընտանիք մը կը կազմէ, որ պզափկներ ունի՝ ունի նաեւ ափ մը այգի որուն խաղողը կ'ուտէ՝ եւ քաղցուէն շարոց, բանդակ եւ ուրիշ զանազան անուշեղէններ կը պատրաստէ պզափկներուն համար, որոնք առանց անուշի չեն կրնար ըլլալ : Այնուհետեւ ի՞նչ կ'ուտէ աղքատը Մեծ-Պահքի խստամբեր օրերուն մէջ զոր խանդակաթ երկիւղածութեամբ մը տակաւին չ'ուզեր աւրել, իր պաշտելի բարեմտութեան եւ միամտութեան մէջ : Այսպէս, փոխանակ բանւորներ ու գործաւորներ վարձելու եւ անոնց կթել տալու իր այգին, ինքն է որ, հսկաֆը, խանութը կը գոցէ ու մնծով պզափկով այգիները կը թափի :

Ամէն դասակարգ՝ անխտիր՝ կը մասնակցի այս աշխատութեան, որ՝ թէեւ ըստ ինքեան տաժանելի, բայց դերազանցապէս հրապուրիչ բան մը դարձած է . իր ձեռքով աշխատած, կթած ըլլալու, իր յոգնութեան պառուղը վայելելու գիտակցութիւնը՝ պղտիկ բաներ չեն կրնար ըլլալ ընտկանապէս, մանաւանդ անոնց համար որ բոլոր տարին խանութիւնը անկիւնը կծկտած՝ միտքի զբաղումներով, հաշիւներով կ'ընդարմանան՝ մոռնալով մարմինին իրաւունքները, որոնք պահանջումներն իսկ են կեանքին :

Այսպէս, առառուն կանուխ, երբ կ'արթննամ արեւէն առաջ, արդէն իսկ փողոցներուն մէջ յուզուող իրարանցումին արձագանգը կուգայ կը հասնի ականջիս։ Սայլերու միօրինակ ճռնշիւնը, սայլորդներուն յիմարական բացագանչութիւնները, որոնք իրար գգուշութեան կը հրաւիրեն բաղխումները նախառեալով, ու հակառակ այս նախագգուշութեան, գրէթէ ամէն փողոցի անկիւն, սայլերու իրար խաչտածեւելէն յառաջ եկած աղմուկը, վայնասունը գրէթէ անհանգիստ կ'ընեն զիս։

Ճամբանները անվերջանալի անցուդարձ մը կը բզզայ, եւ ասիկա, գաւառին մէջ անսովոր է՝ փողոցներն ու ճամբանները միշտ ամայի, միշտ լուռ, միշտ անդորրը ըլլալուն։ Թեւերնին սակառներ անցուցած կիներ եւ աղջիկներ, կողովներու շարժուն բլրակ մը իրենց կռնակին առած՝ էշեր եւ ձիեր, հնձաններով, սակառններով ու կողովներով բեռնաւորուած սայլեր՝ բոլորը մութնուլուսուն կ'երթան ու կ'երթան։ Հնձանններուն մէջ, սակառններուն ու կողովներուն քով, պղտիկներ կը տեսնեմ, արցունքոտ աչքերով ու ժպառուն դէմքով պղտիկներ՝ որ իրենց մայրիկին հոգին կերած են, լալով կանչուրուտելով այգեկութի երթալու համար, եւ երբ դեռ արցունքի կաթիկները իրենց կայտառ այտերէն վար կը գլորին, միեւնոյն ատեն հոգեկան հրճուանքի մը սանձարձակ պոռթկումը, ծիծաղը իրենց դէմքերուն վրայ կը փթթի. — պղտիկ վարդէ սիրտեր՝ որ մէկ վայրկեանի մէջ կը թոշնին ու կը վերածաղկին։

Ու մննք առ կ'երթանք այգեկութի, քանի մը

բարեկամներու հետ, որոնք աշխատակցիլ կուգան՝ իրենց այգեկութը յաջորդ օրուան մնացած ըլլալով։

Օդը հիանալի է եւ նպաստաւոր։ Անուշ զեփիւու մը կը թրթռայ մթնոլորտին մէջ, պատառ պատառ ամպեր կը ծածկեն երբեմն տաքուկ արեւ մը, եւ հեռուն, պարապ դաշտերուն մէջ, զոր լոյսը կ'ողողէ, ամպերուն ճգած անկանոն ու հակայ շուքերը հաճոյալի վէտվէտում մը, պիսակաւորիում մը կը շինեն։ Բնութիւնը, հակառակ իր կիսաւեր վիճակին, ամէնէն գողտրիկ քերթուածն է միշտ զոր երբեք կարդացած ըլլանք։ Տերեւաթափ ծառերու կմախքները տիսուր տեսք մը ունին, եւ չոր տերեւներու խշրտուքը՝ բաւական յուզիչ կերպով մօտալուտ քայքայումին գաղափարը կուտայ։ Որթատունկերուն տերեւներն ալ դեփ դեղին՝ չորցած են, բիւրեղային զգայնութեամբ եւ դիւրաբեկութեամբ՝ գգուող հապումներէն իսկ փշրւելու պատրաստ։ Լայն ակնարկ մը բաւական է այգեկութին ընդհանուր պատկերը ընդգրկելու համար։ Այգիներու իւրաքանչիւր բաժնին մէջ վայրահակ գլուխներ՝ կարմիր ու ճերմակ շապիկներով, թափթփած ու նախնական հագուստներով աղջիկներ ու կիներ կը շարժին։ Աղջիկներուն բարխուն կուրծքերէն եւ բարակ շրթունքներէն դուրս թռչող միամիտ երգեր ու ժողովրդային անիմաստ խաղերու նուրբ խազեր օդը կը թնդացնեն՝ այգեկութին պարզունակ հովուերգութիւնը հիւսելով ամէն մէկերնիս կարգ կարգ կը հետեւինք՝ հատոց ու կողով ի ձեռքին։ Ցողաթուրմ տերեւներուն եւ արցունքոտ խաղողներուն հպումը՝ հեշտալի տպա-

որութիւն մը կ'ընէ կթողին վրան, որ ամէն վայրկեան ճութ մը ըմբոշխնելու փորձութեան չի դիմանար, միշտ այլեւս չուտեև ուխտելով ու վայրկեան մը վերջը նորէն մոռնալով, ճիշդ գինեթողութեան ջերմեռանդ ուխտաւորներու պէս :

Եռանդի տարապայման պոոթկումով մը կ'աշխատինք՝ զիրար քաջալերելով. իրարու անձնասիրութիւն գրգռելով եւ կարգը ամէնէն առաջ ծայր հանելու անմեղ փառասիրութեամբ համակուած : Վայ անոր որ ետ կը մնայ, դանդա՛ղը, եւ ինչ անողորմ խօսքերով կը բարձրացնենք, կը կատղեցնենք այն խեղճը՝ որ կթուած որթերուն մէկ աննշան տերեւին տակ երկու ողկոյզիկ խաղող մոռնալու դժբաղդութիւնը ունեցած է : Հիմա ալ իմ ակօսիս մէջ մոռցուած ողկոյզ մը գտնելու փոյթը իրենն է : Եթէ այգին ճամբու վրայ է, «Բարի լոյս ձեզ, պէրէիքիլի ըլլայ» — Աստծու բարին, օրերդ շատ ըլլայ» յանկերգի մը պէս հազար անգամ կը կրկնօւի : Եւ աննկարագրելի ախորժակով մը կ'ուտուի խաղողն ու պանիր հացը, գրէթէ օրը չորս անգամ, ամէն դադարի միջոցին : Ինչ սոսկալի ախորժակ, Աստուա՛ծ իմ, բայց աշխատութիւնը, մաքուր եւ առողջ օդը՝ մարդուն ախորժակը կը կատղեցնեն : — Եւ այս օրինակ պայմաններու մէջ միայն այգեկութի տաժանելի աշխատութիւնը հրապուրիչ պիտի կրնար ըլլալ, վասն զի դիւրին բան չէ առտուլնէ մինչեւ իրիկուն կիսահակ դիրքի մէջ, արեւի կրակէ ճառագայթներուն տակ աշխատիլ : Օրը տարաժամած է արդէն, արեւը կը ցամքի հետզհետէ աշնանային

հիանալի իրիկուն մը , եւ մենք , յոգնած ջարդը-  
ւած՝ տուն կը վերադառնանք սիրաերնիս գոհու-  
նակութեամբ ողողուած եւ ուրախ զուարթ :

Քաղաքը , ամէն դրան առջեւ , հնձաններու  
մէջ խաղող կը թնդեն եռանդագին՝ իրենց ջղուա  
սրունքները սոթտած երիտասարդներ . կիները ,  
թեւերնին վեր սոթտած , մազերնին գլուխին վր-  
րայ ամիտոփած , առջեւնին գոգնոց . պախոններով  
քաղցու կը կրեն , վրանին գլուխնին անուշ լոկո-  
նած անառակ տղաքներ հոն հոս կը վազվուտեն ,  
կը պոռչըտան , կը ծեծկուին ու կը հայնոյեն փորձ  
ստամբակի յաջողակութեամբ :

Տեղ տեղ ալ , հրապարակներու մէջ , սկզբնա-  
կան մամուլներով խաղողին թնդուած ողկոյզնե-  
րը կը ճնշեն :

Եւ այսպէս , այգեկութը , պատկերալից , նը-  
կարչական , ծիծաղկոտ՝ կը շարունակուի քանի  
մը օրեր :

ԿԱՐՈ

## 7. ԿՈՐՍՈՒԱԾ ՆԱԻԱԿԵԼ

Պղտիկ ալիքներով սարսուացող ծովուն վրայ  
նաւակը կը սահի անշուկ : Հեռաւոր լեռներու  
տարտամ վէտպէտումին ետեւ ճերմակ լուսին մը  
կը ժպաի : Թիչ մը աւելի մօտ , ցամաքի սեւ զան-  
դուած մը կայ անծանօթ , ստուերին վրայ ցցուող ,

որմէն նաւակը կը հեռանայ միշտ։ Ու ալիքները  
հետպհետէ կ'արծաթազօծուին երկայն ճառագայ-  
թէ մը որ լուսնէն կը հոսի։

Մինաւոր նաւակին մէջ որ կը սահի շուքի մը  
պէս՝ կին մը շզարշի ծփանքներու մէջ, սպիտակ  
ու շնորհալի, ընկողմանած է։ Իր երկայն սեւ  
վարսերէն երկու գանգուրներ ճակտին վրայ ին-  
կած՝ տրտմութիւն մը կը դնեն իր դէմքին անվլր-  
դով սպիտակութեանը վրայ։ Իր աջ բազկին մէջ  
որ մերկ դէպի մէջքը կը կորանայ, գողտրիկ ման-  
կիկ մը՝ գլուխը այդ մաքուր լանջքին վրայ գրած  
կը քնանայ։ Իր թարթիչները, պզտիկին նայած ա-  
տեն, գոցուած են գուրգուրանքով մը որ իր շըր-  
թունքին վրայ ժպիտ մըն է թողեր տրտմօրէն՝ ա-  
նուշ ժպիտ մը։ Ճերմակ թափանցիկ քօղերը իր  
աղջկիկ վճիտ ու թարմ մարմինին վրայ կը բա-  
րախեն զուարթ, լանջքին ու ազդրերուն չքնաղ  
կորութիւնը թուլօրէն կաղապարելով։ Ու իր մէկ  
ոտքը, նուրբ ու պաշտելի շղարշի ծալքի մը մէջէն  
դուրս ելած՝ յասմիկի թերթի մը պէս, կուրին  
տախտակին վրայ իր շնորհալի ձեւը կը թողու այն-  
քան փափկօրէն որպէս թէ ճերմակ թոփչ մ'ըլլար։

Ու, ալիքներէն համրուրուած, նաւակը հաճոյ-  
քէն կը սարսուայ, տանելով Մայր-Սէրն ու Անմե-  
ղութիւնը դէպի Անուրջքի երկիրը։



Զուարթ զեփիւռները կը ճլուրլան կնող մազե-  
ր և մէջ։ Արծաթի ալիքները՝ ճառագայթով գի-  
ն վցած՝ կ'երգեն։ Վերը՝ երկինքին մէջ՝ փալփը-

լուն բիւրեղներ պղտիկ լոյսի կաթիլներով կը գը-  
ւարթացնեն մութ կապոյտը : Ու մանկամարդ կնոջ  
մաքուր ու միամիտ հոգին՝ երազի մը երանասէր  
փթթումովը կը լեցուի :

\* \* \*

«Քնացի՛ր, զաւակս, քնացի՛ր, երկինքին դող-  
դոջուն լոյսերուն տակ :

«Հիմա ժպտուն հորիզոնը պիտի երեւայ մշտա-  
կան արշալոյսներու, քնացի՛ր, զաւակս, մինչեւ  
որ համինք իրականութեան ափունքը :

«Հրեշտակները անմեղ հոգիիդ մէջ ոսկեթել  
երազներ թող հիւսեն, վճիռ քունդ լուսաւորող :

«Կուրծքիս բարախումը քունդ անո՛ւշ անուշ  
օրիէ . չեմ գիտեր շրթունքիդ վարդերը ինչե՛ր կը  
փսփսան :

\* \* \*

«Հեռուն, ջինջ սպիտակութիւններուն մէջ, ծի-  
րանի լեռներ թաղուած կը խոկան. արթնցի՛ր զա-  
ւակս, արթնցի՛ր :

«Արշալոյսը փառքի ովկիան մըն է. հոն ալ  
բլուրներներու վրայ լոյսերը կ'երգեն :

«Ու լոյսով ողողուած լեռները բուրումներ կը  
միսան . յաւիտենական ծաղկումին ու մշտափթիթ  
դալարներուն մէջ անուրջքի երկիրը կը դողդղայ :

«Հոն՝ ծաղիկները, կանաչները ու դաշնակաւոր  
թռչունները ընկեր պիտի ըլլան քեզի . արթնցի՛ր  
մանկիկ, ու ժպտէ :

«Այն թարմ մարմանդներուն մէջ, որոնց վրայ  
գոյնզգոյն ծաղիկները ծիածաններ կը ցանեն, ոս-

կի թիթեռնիկ մը պիտի ըլլաս, սիւքերուն պէս  
երջանիկ . . .» :

Ու երազը՝ ալիքներուն երգէն օրուած՝ քնա-  
ցաւ :

\* \* \*

Լուսինը՝ տրտմելով՝ վար իջած է լեռներուն ե-  
տեւէն։ Ծովը մթնցած է՝ ամփոփուող թախծու-  
թեան մը պէս։ Հեռաւոր ալիքներուն վրայ թըռ-  
չունի թեւի մը պէտք կ'երեւայ մանրցած նաւակը։  
Երկինքին մէջ՝ որ մտածկոտ ջուրերուն վրայ կը  
հակի, փափուկ լոյսերը կը մեռնին մելամազձօ-  
րէն։ Ու յանկարծ, ծովուն խորութիւններէն, որ-  
պէս թէ յանկարծ ցաւ մը ինկած ըլլար հռն, կը  
բարձրանայ անհուն ձայն մը ողբական, խորունկ  
հնծեծանքի մը պէս . . . :

\* \* \*

Այդ գիշերէն ի վեր, վերջալոյսէն ետքը, երբ  
ալիքները կը սեւնան մթութեամբ, չատ անգամ  
ծովեզրին աւաղներուն վրայ ստուեր մը կը թա-  
փառի, ժամերով։ Իր քայլերուն ձայնը չի լսուիր,  
որպէս թէ սեւ փետուր մը ըլլար՝ հովէն տարու-  
բեր։ Բայց, երբեմն, յանկարծ, գլուխը երկնցու-  
ցած, անխլիրտ՝ մտիկ կ'ընէ ալիքներուն տարօրի-  
նակ երգին, ու յետոյ, խորունկ, խորունկ կը  
նայի անորոշ հեռաւորութիւններուն, ուր գնաց  
նաւակը որ տարաւ ծաղկահասակ Մայր-Սէրն ու  
Անմեղութիւնը . . . :

## 8. Զ Ի Ի Ն Ը

Հատիկները ճերմակ ձիւնին ո՞ր ծիւ ծիւ կը թափթփին հիմա թխպոտ ամպերն ի վար . գուցէ ոմանց համար շուշան ծաղիկներու թերթիկներն են կաթնաթոյր , զոր երկինքի կոյս դաշտերու լանջ-քերէն փունջ փունջ քաղելով՝ դէպ ի վար՝ մեզի կը նետեն մատուցները անտես հոգիներու : Ահ , սակայն , փերթ փերթ փետտուող թերթերը այդ անբիծ երկինքի շուշաններուն , զորս կը մաղմղէ մոլուցքը ցրտագին հովերու , ցայտուն կերպով չեն պատկերացներ մեր աշուցներուն՝ ալիքը կեանքին ու պատանքը մահուան :

Ու հիմա , դուրսը , խեւ բուքը կճող հիւսիսին՝ հեգեսարսուու վայնասուններ հանել կուտայ ո՛չ միայն սա դիմացի տերեւազուրկ գօս ծառերու անտառակէն , այլ խարխլած անպատսպար տնակէն անկրակ աղքատին :

Անտառներն ու այգեստանները , վաղուց ձմրան դալուկն են հագեր , ուր այլեւս չեն երգուիր ո՛չ թռչնակին երգն աղու եւ ո՛չ հոտաղին սրինգին ձայնը մելանուշ :

Ի՞նչ ալ տխուր երեւոյթ մըն են առեր սա ճա-դատ լերան ծործորները ծաղկածին , ուր գարնան երբեմն քաղցրակարկաչ վտակը , հիմա պղտոր ա-լիքներով կարծես ողբերգեր կը հիւսէ իր ամայի ափերուն վրայ : Հոն կանաչաբեր թուփեր չոր խը-ռիւներ են դարձեր գօշ մօրուքներու նման , որոնց թաքստոցներէն շատոնց խոյս տուած են քաղցրա-զրուցիկ թռչունները ոստոստուն :

Զմրան գիշերները աւելի տխուր են քան ցորեկները՝ ոչ լոյս կայ, ոչ լուսնակ. երկինք սեւ կապարի գոյն մը ունի: Ուր են այն պայծառ գիշերները ու ծիծղուն դէմքով նազելի լուսընկան, որուն ցորքերը արծթէ՝ կը ցոլցլան բեկրեկուն թէ՛ ժոցը պսպղուն ալիքներուն, թէ՛ ժպտող աչքերու անմեղ ծիծաղներուն եւ թէ՛ տամուկ աչքի մը արցունքի կաթիլներուն մէջ: Հիմա, սակայն, ան ալ չ'երեւար. ամպեղէն թուխ քօղ մըն է ծածկեր իր կաթնածոր դէմքին վրայ: Ամայի են սիրուն ափունքներն ալ այն ծովակին ուր ամրան տապ օրին անուշ ու զով հովեր կարծես ճերմակ ծաղիկներ կը բանային անոր կապոյտ լոյծ կուրծքին վրայ: Այն սեւ սեւ ցցուն ժայռերն ալ՝ նման սիրտի վէրքերուն՝ հիմա մոլեգին ալիքներու ձեռքը խաղալիք դարձած են, որոնք աւելի նոր ու խոր վէրքեր կը պեղեն անոնց սիրտին վրայ: Ամէն ինչ տխուր է, ու բնութիւնը սուտքի տուն մըն է դարձեր, ուրկից կը լսուին միայն մերկ ծառերու կոծն ու հովերու կոծանքը եւ մոնչիւնը կատղած պախրցիին:

Բուն ձմեռը կը տիրէ աղքատին երդիքին տակ, անոր կեանքին ու սիրտին մէջ: Ահ չքաւորութիւնը յաւիտենական ձմեռ մը չէ միթէ բաղդի անժառանգներու համար:

Զմրան խատաշունչ օդերուն մանաւանդ յիշենք զանոնք, երբ՝ վառարանին շուրջը նստած, ծոցը ջերմիկ սենեակին՝ կը դիտենք հատիկները ճերմակ ձիւնին որ կը թափթփին ծիւ, ծիւ թխպոտ ամպերուն ծուէններէն:

## ԺԲ. ՊԱՏՄԱԳՐՈՒԹԻՒՆԸ

Պատմութիւնը՝ հեմարիտ յիշատակումն է անցած դեպքերու, եւ այդ դեպքերուն՝ ընկերական, կրօնական, բաղախական, գրական կամ գիտական կեանքի վերաբերելուն համեմա's է որ Պատմութիւնը կ'ըլլայ ընկերական կամ եկեղեցական կամ բաղախական կամ գրական կամ գիտութեանց պատմութիւն :

Պատմագիր կ'ըսուի այն որ մարդկային մտաւորական կեանքին այդ զանազան փուլերեն մեկուն կամ առհասարակ ամենուն միասին նկարագրութիւնը կ'ընէ : Պատմագրութիւնը, հակառակ գրական իրերանցիկ ու դժուարակննիո պահանջումներով խնողուն սեռ մը չըլլալուն, ունի պայմաններ որոնց դէմ մեղանցելով՝ սրտադրուած ամբողջ պատմութիւնը կ'իմայ կարեւորութենէ : Պատմագիրը՝ ինչպէս կենսագիրը՝ որ միակ անձի մը կեանքին պատմագիրն է, պէսք և ունենայ վեց յատկութիւններ . — Ա. Բացարձակ անկողմնակալութիւն, այսինքն իրերու բննութեան եւ բացարութեան մէջ կատարելապէս չեզոքի մը դիրքը բրոնել, անձնական համակրութիւններէ չմղուիլ այսկամ այն անձին նպաստառը, այս կամ այն դեպքին աննպաստ գրելու համար . — Բ. Ամէն գետք առհասարակ գիրի չառնել անմիջապէս, որովհետեւ պրայտուած աղբիւրներուն մէջ կրնան գտնուի

եղելութիւններ՝ որոնք ո՞ր եւ է կարեւորութիւն չունին իրենց խկութեան մեջ, մանաւանդ ապագայ սերունդներու, համար, եւ որոնք, ատենին իբր այժմեկութիւն ունեցող խնդիրներ՝ արձանագրուած կամ բերնէ բերան տարածուած ըլլալով՝ տարիներ ետք գրուած պատմութեան մը նիւթին ամբողջական ու կենսական յստակութեան աւելի կը վնասեն. — Դ. Պարապ զարդարանքներով շպրնել ոնք եւ անտեղի խորհրդածութիւններ չընել. կատարուելիք անհրաժեշտ խորհրդածութիւններն ալ պատմութեան ընթացքին մեջ, անզգալի կերպով խառնել, ձուլել եւ երբեք անոնցմէ շանջատել վարդապետական շետով մը հարող տալու պէս. — Դ. Կարգ ու միութիւն պահել պատմութեան մեջ, եւ մանր մունք ու տատ տանգամ անկարեւոր միջանկեալ դրուագներու համար ամբողջութիւնը հատակատոր չընել. — Ե. Միւս պարզ եւ միւս բացայաց ու յատակ ոն մը գործածել, ու ջանալ կարելի եղածին չափ լաւ նկարագրել ամեն բան. տեսարան, մարդ, տեղ կամ եղելութիւն՝ բարձրախանդակի մը աղուորութիւնով զայն դնելու համար ընթերցողին միտքին առջեւ եւ մինչեւ դեպքերուն տեղի ունեցած վայրը փոխադրած ըլլալու խաբանքը տալու համար անոր. — Զ. Բայց երկարաբան ըլլալէ պէտք է խորեիլ. պատմաբան մը որ կ'երեցնէ ու կ'երկնցնէ խօսքը՝ զայն դարձնելով ու ծամմելով շարունակ՝ ձանձռոյք ու նեղութիւն կը պատճառէ անուուտ: Միւս կողմէ, խիս կտրուկ եւ կարճաբան ըլլալէ ալ եւ կենալու է, կցկուր դեպքեր չձգելու համար մէջտե-

դր. մանաւանդ ծայրայեղ եւ՝ հիեևաբար տաղսկալի՛ բուն նիւրեն դուրս խոտորումներեն պէս և վախնալ։ Ասոնք, այս վեց յատկութիւնները, ուրոնց մեջ քէ՛ հոգեկան եւ քէ՛ գրական յատկութիւններ կան, իրարու բով գալով միայն կրնան առաջ բերել պատմագիրը որ արդիւնաւոր ու տաղանդաւոր ըլլալու փառքը կրնայ ունենալ։

Պատմութիւնը հին ատենը չէր այն՝ ինչ որ է այսօր, արդի գրականութեանց մեջ։ Պատմութիւնը այսօր կատարեալ ապացուցական գիտութեան մը վիճակը առնել սկսած է կամ առնել կը ձգտի հետզինետ։ Հիներուն մեջ՝ լսուած, գտնուած ամեն բան գիրի կ'առնուեր. այսօր պատմագիրը պատասխանատու է իր գրածին վաւերականութեան. ու ասիկա է որ պիտի նպաստ որպէս զի բովանդակ ազգութեանց նեգրիս պատմութիւնները հետզինետ գտնուին, շարադրուին, ստեղծուին, երեւան բերուին ու ամբողջացուին՝ ազգագրութեան, հնախօսութեան, լեզուաբանութեան եւ հննադատական գիտութեանց օժանդակութիւնով։

Իսկ պատմութեան իմաստափրութիւնը բոլորովին նոր գիտութիւն մըն է, որ՝ օգտուելով զանազան ազգերու անջատ պատմութեանց ուսումնասիրութենեն՝ կը բարձրանայ ընդհանուր եւ միակ պատմութեան մը յղացման, ու առհասարակ բոլոր ազգերու վերաբերող օրէնսդիտական ու այլ խրնդիրները կը բննեն։ Պատմութիւնը, Մոնքէսքիկօ, Վիքօ, Կրաքոփի, եւայլն՝ պատմութեան ուսումնասիրութեամբ զբաղած են։ Իսկ իբր պարզ, այլ բնտիր պատմագիր՝ օսարներեն անուններ յիշելու բնաւ

հարկ չկայ, այնին հանճարեղ պատմիչներ ունեցած ենք, մանաւանդ հին ատենը : Եղիշէ, Խորենացի, Յովհանն Մամիկոնեան, Մովսէս Կաղանկայտուացի, Ղեւոնդ Երէց, Եւայլն՝ ամենքն ալ, առաւել կամ նուազ յաջող պատմութիւններ ձգած են : Եղիշէն մանաւանդ կրնայ պատմագրութեան իբր տիպար ներկայացուիլ : Նոր ատեններս Միջազգային պատմագրութեամբ կ'զբաղի Վենետիկի Միիքարեան Հ. Մ. Նուրինան, Եւ գրական պատմագիր մը եղած է Հ. Գ. Զարբիսանելեան :

## 1. ՖԷԲՏԻՆԱՆ ՑԸ ԼԷՍԻԲՍ

Երբ որ շոգենաւը կարմիր Մովէն Սուէիշ կը հասնի, ձախիդ՝ ծառաստաններու մէջ կեցած հակայի թխաթոյր արձան մը աչքիդ կը զարնէ հեռուէն :

Մօտենալուդ՝ այս զանգուածին ձեւը կը ճշշդուի, գիծերը կ'որոշուին, արոյրէ հաստակուա արձան մըն է դրուած հոդ։ Դէմքին վրայ, զոր արեւը այրած կը թուի, հպարտութիւնն ու բերկրութիւնը կը ցոլան :

Սուէիշի ջրանցքին բերանը զետեղուած այդ արձանը ֆէրտինան տը Լէսէրսինն է, անոր՝ որ այս մեծագործութիւնը ի գլուխ հանեց կարմիր Մովը Միջերկրականին կցելով :

Քսան երեք տարիէ ի վեր յորմէ հետէ բացուած է Սուէիշի ջրանցքը, ինքը կը կենայ հոդ՝ շարունակելով հսկել, կարծես, իր մեծ գործին վըրայ, հօր մը պէս՝ որ չափահաս եղող զաւկին քովիկը կը կենայ դեռ, թէեւ իր ներկայութիւնը աւելորդ է :

Ու այդ արձանէն՝ զոր համայն աշխարհ կ'ողջունէ իր անցուղարձին մէջ, մարդկային միտքը ակամայ կ'երթայ Բարիզի Պատժական Ատեանին առջեւ, ունկնդրել այն երկար արդարացումին զոր՝ զինքը փրկելու համար, իր վերջին տարիները անջինջ արատէ մը հեռու պահելու համար, առաջ կը բերեն :

Երեւակայեցէ՛ք այս մեծ Ֆրանսացին՝ խարերայութեան եւ վստահութեան զեղծումի ամբաս-

տանութեան դէմ ինքզինքը պաշտպանելու հարկին մէջ :

Ի՞նչ կը խորհի արդեօք այս պահուս իր մետաղէ արձանը՝ անդին :

Ի վաղուց գիտէինք որ Կապիտոլէն հեռու չէ Տարպեան ժայռը :

Պատմութիւնը ատեն ատեն այս պակուցիչ դասերը կուտայ մարդկութեան, անոր անհաստատ ու խարխուլ ճակատագիրը չմոռցնելու համար :

Ու երբ դատաւորներն ու փաստաբանները իրենց պաշտօնը կատարեն ու դատապարտութեան կամ անմեղութեան վճիռով մը վերջանայ այս եղերգեգական ամբաստանութիւնը, Բանամայի պատմութիւնը պիտի մնայ յաւիտեան՝ մարդկային յանդքնութիւնը կասեցնելու համար, երբ անդին Սուէիշը շարունակէ կոչում ընել խիզախ ճեռնարկներու :

Ո՞րը պիտի յաղթէ երկութէն : Մարդկութիւնը չի կրնար յետադարձ շարժումներ ընել, յառաջդիմութիւնը իր բարձր կոչումն է, ու ի՞նչ որ ալ ըլլան արգելքները, լախտի հարուածները որքան իջնա՞ն ուժով, ատեն ատեն, ան պիտի շարունակէ միշտ հաւատալ ու աշխատիլ անվհատ :

Բանաման կրնայ քայքայիլ . բայց ահա Կորընթոսի պարանոցը կը բացուի ու յաջողութիւնը ձեռնարկու մարդոց՝ կ'անհետացնէ բաղդին խըստութեան թողած վհատութեան դգացումը :

Խորհեցանք որ անօդուտ չէր մեր ընթերցողներուն ներկայացնել այս եղական մարդուն դէմքը . եղական՝ այնքան իր մնծագործութեամբը որքան իր վերջին դժբաղդութիւններովը : Այս ծերունին

որ ԺԹԻԴ դարը իր անդուռ գործունէութեամբը կը լեցնէ, մեծ օրինակ մը ու մեծ խրատ մը կը մարմնացնէ զոր մեր հասարակութիւնը պէտք էր ճանչնալ: Կոմս Ֆէրաֆինան ար Լէսէրս 1805ին ծնած է Վէրսայլ: Դիւանագիտական ասպարէզն ընտրող ընտանիքի մը կը պատկանի. ինք եւս այտ ասպարէզը գրկած էր ու Աղեքսանդրիոյ մէջ Ֆըրանսայի հիւպատոս եղած ատեն, ձեռք անցուց Սուէիշի ջրանցքը բանալու արտօնութիւնը, զոր ի գլուխ հանեց 1869 Նոյեմբերին: Այս գործին 400 միլիոն ֆրանք, մերձաւորապէս քսան միլիոն ու կի ծախք եղաւ, եւ մինչեւ ցարդ իր տուած շահը միայն երկու միլիառ ֆրանքէն՝ այսինքն հարիւր միլիոն ոսկիէն աւելի է. շահը ուրեմն հնգապատիկը եղած է մինչեւ ցարդ դրամագլուխին:

Ընդհանուր նաւարկութեան ու քաղաքակըրթութեան համար Սուէիշի ջրանցքին օգուտները անհաշուելի են:

Այս մեծագործութիւնը այն օրական պղտիկ քայլերէն չէ որով մարդկութիւնը կը յառաջանայ իր շաւիղին մէջ, այլ մեծ ոստում մը որով քանի մը տարի միջոցը մէկ վայրկեանի մէջ կը կարուի: Տը Լէսէրս 74 տարու էր արդէն երբ թանաման բանալ ձեռնարկու եղաւ. ասոր ցաւալի պատմութիւնը չպիտի ընենք. բայց հաստատուած իրողութիւն մըն է որ անյաջողութիւնը պէտք է վերագրել ո՛չ թէ բնութեան յարուցած արգելքներուն, այլ անոնց զորս մարդիկ, թշնամիներ, շահադէտներ ստեղծեցին:

## Զ. Բ Ա Բ Ե Լ Ա Ն

---

Հնութեան այս մեծ քաղաքը՝ որ երկար ատեն կեդրոնն եղած էր բարելական հին ժողովուրդին, մասնաւոր պարագայով մը կը տարբերի հին Եդիպուսէն, հնութեան եւ մեծազօր փառքի ուրիշ վայրէ մը։ Եդիպուս տակաւին կը պահէ նմանութիւնը վայրերու ու տեսարաններու որոնք հնագոյն ժամանակներու մէջ հանդիպեցան Արքահամի, Յովսէփի եւ Մովսէսի աչքերուն։ Միայն մէկ բացառութեամբ մը այս հին երկրին բոլոր ճարտարապետական փառքը գրէթէ առանց մնացորդի անցած գացած է։ Եւ զարմանալին այն է որ երկրին բնական դիմագծութիւններն ալ այնչափ փոխակերպուած են անձանաչելի ըլլալու աստիճան։ բայց այս պակասին դէմ եղական փոխարինութիւն մը եղած է Բարելոնի, որով անոր երեւոյթը աւելի ճշդորէն պատմուած է քան անոր ժամանակակից եղաղ ուրիշ ո՛ր եւ է երեւելի մայրաքաղաքներուն երեւոյթը։ Ո՛չ Թէփէի, ո՛չ Մեմփիսի, ո՛չ Նինուէի եւ ո՛չ ալ Շօշանի համար գըտնուած է ականատես պատմիչ մը որ անոնց յատակագիծը եւ պատկերը մեզի աւանդած ըլլայ։ Բայց Բարելոն բարեբաղդութիւնն ունեցած է խիստ հետաքրքիր ու կարող ծանապարհորդի մը եւ Պատմաբանի մը դիտողութեան ու հետազօտութեան առարկայ ըլլալու։ Ներողոտոս, հնութեան անուանի.

պատմիչը, անձամբ գացած տեսած է զԲարելոն եթէ ոչ իր բոլոր փառքին մէջ, գէթ իր ամբողջութեամբը, եւ ետքը անոր նկարագրութիւններն ու պատմութիւնը հաստատուած ու վաւերացուած են ուրիշ ճամբորդներէ որոնք իրմէ յիսուն տարի վերջ այցելեցին Մեծ Քաղաքին՝ երբ ան ա'լ իյնալու վրայ էր:

Երկրագունտիս վրայ եղած ո'չ մէկ քաղաք հին ժամանակ մեծութեան կողմէ հաւասարած է Բաբելոնի: Իր բնական դիրքը մածապէս նպաստեց այս մեծութեան, անոր հաստատումին ատեն ու նաեւ ապահովեց անոր մեծութիւնը յետոյ: Անոր հիմնադիրները օգուտ քաղեցին այս երրորդական կոչուած երկրաբանական դարու վերաբերող ահագին ապառաժէն, որ կ'երկարաձգուի Սուրբական Անապատի երկայն հակուղիդ մակարդակէն մինչեւ Միջագետի ջրատական աւազանը: Այս կերպով հիմնադիրները՝ օգուտ քաղելով աշխարհիս հին դարերուն մէջ կատարուած երկրաբանական փոփոխութիւններէն՝ մէկ կողմէն ունեցան չոր ու հաստատուն ժայռ մը, երկրորդական դարուն վերաբերեալ ժայռը, որուն վրայ կարելի էր որ հանգչէր մեծ եւ բարգաւաճ քաղաք մը. միւս կողմէն ալ քաղաքին պաշտպանութեան համար, անոր հարաւային կողմին վրայ ունենալով անհուն ճահիճ մը կամ լիճ մը որ այդ ատենները կը տարածուէր կուգար Պարսկական ծոցէն: Այս գերազանց վայրին վրայ Բաբելոն կը կենար, եւ ճիշդ անանկ գիծի մը վրայ էր որ Միջերկրականի ծովեղբերուն եւ իրանեան լերան միջեւ կատարուած վաճառա-

կանութեան մէջտեղը կը գտնուէր . նաեւ ճիշդ այն կէտին վրայ ուր Եփրատ աւելի խորունկնալով՝ անհուն տարածութենէ մը կը փոխուի Կ'ըլլայ նաւարկելի գետ մը , ուր նաեւ խորունկ , ճոխ ջրատական կաւէն դիւրին էր շինել այն ազիւսները որոնք ամէնէն սկիզբէն նիւթ հայթայթեցին Բարելոնի վիթխարի շէնքերուն համար : Բարելոն շէր նմաներ աշխարհիս այն երկրորդ դասու քաղաքներուն որոնք անկէ ետք ծաղկեցան , եւ որոնք կը վերաբերէին մարդկային քաղաքակրթութեան երկրորդ աստիճանին : Այդ կարգի քաղաքները ամրացած եւ ամփոփուած էին իրենց միջնաքաղաքին մէջ , կամ իրենց եօթը ըլուրներուն վրայ . ինչպէս Աթէնք եւ Հռոմ կամ ինչպէս Երուսաղէմ : Այս ամենահին քաղաքակրթութեան ծնունդ եղող քաղաքը լայնօրէն կը տարածուէր : Իրաւ է որ մեր արդի քաղաքակրթութեան մէջ քաղաքներ կան՝ որոնք աւելի ընդարձակ են , քանզի որոշ սահմաններ չունին եւ կը տարածուին առանց որմերու , առանց ո՛ր եւ է որոշ գիծով մը սահմանափակուած ըլլալու : Բայց , թէ՛ հին եւ թէ՛ նոր՝ չկայ քաղաք մը որ երբեք հաւասարած ըլլայ անոր որոշ շրջափակին , որ առնուազն 50 մը ղոնի տարածութիւն մը իր մէջ պարփակած էր , Նինուէի պէս . միայն թէ՛ աւելի ընդարձակ սահմաններով երկիր մըն էր որ իր մէջ գրկած էր : Անտառներ , դարաստաններ , պարտէզներ՝ խառնըւած տուններուն հետ՝ ա'յնպիսի կերպով մը որ յաւէտ կուտար անոր մեծ քաղաքի մը արուարձանին կամ թէ բուն քաղաքին երեւոյթը : Սակայն ,

ասով հանդերձ, քաղաքի մը կանոնաւորութիւնը եւ կարգաւորութիւնը պահուած էին, փողոցները ուղիղ էին եւ իրար կը կարէին ուղիղ անկիւնով մը։ Այս ձեւը Եւրոպայի թէ՛ հին եւ թէ՛ նոր քաղաքներուն մէջ քիչ անգամ գործածուած է, թէ՛ պէտ ասիրական քաղաքներուն զրէթէ, ընդհանրական ձեւն է։ առևները երեք կամ չորս յարկով էին, եւ այս՝ հին քաղաքներոյն մէջ սովորական բան մը չէր, Տիւրոս միայն բացառութիւն ըլլալով, ու ետքն ալ Հռոմ։ Բայց քաղաքին մէջ ամէնէն աշքի զարնող բանը հրապարակային շէնքերու ահագին մեծութիւնն էր, որոնց նմանը ո՛չ առաջ ու ո՛չ վերջը տեսնուած չէ։ Այս ահագին շէնքերը առելի ուշագրաւ կ'ըլլային տեղին տափարակութեան պատճառաւ՝ ուրկէ վեր կը բարձրանային մինչեւ անգամ իրենց փլատակներուն մէջ անոնց հսկայական դէղերը որոնք կարծես կը տիրապետեն միօրինակ դաշտավայրին փառաւորութեան եւ շքեղութեան, եւ այնպիսի աղղեցութիւն մը կ'ընեն մարդուս վրայ որուն նմանը չի կրնար երեւակայուիլ ո՛ր եւ է ուրիշ տեղ մը։

ՅԱԿՈԲՈՍ Հ. ՃԷՑԻԶԵԱՆ



## Ժ Գ. Վ Ե Պ Ը

---

Վեպը բարգմանութեան հետ արդի ժամանակներուն, արդի սերունդին եւ արդի գրական տաղանդներուն համար գրականութեան ամենեն կարեւոր սեռն է : Վիպական սեռը կը պարունակէ այն գրուածները, որոնք կը ըահագրգուեն առհասարակ ամեն լճքեցող, իրենց պարունակած կիրքի ու արկածի պատմութիւններով՝ որոնք հիմնուած են մեր մասցածին ու մեր նշմարիս դեպքերու վրայ : Ասոնք վիպասանին ձեռքին տակ՝ կրնան գաղափարային զեղեցկութեան մը հասցուած ըլլալ եւ կամ նկարուիլ այնպէս՝ որպէս են իրականութեան մէջ : Ու ասկէ առաջ կուգան վիպասանութեան երկու նիւղերը . — Իրապատ (Réaliste) վեպը եւ գաղափարապատ (Idéaliste) վեպը : Իրապատ վեպը կը տեսնէ մարդը, մարդուն կեանքը, երկիրը եւ բնութիւնը այնպէս՝ ինչպէս որ են . գաղափարապատ վեպը կը սաւառնի սեղծուած՝ զեղեցիկ, բարի, անտագիւտ աշխարհներու մէջ, եւ կը գործէ՝ նոյնքան զեղեցիկ, բարի եւ անբազիւտ անձնաւորութիւններով :

Վեպը, Խակայն, ընդհանուր կերպով կը բաժնուի վեց տեսակներու . — 1. Առասպեշական վեպ, որուն մէջ տիրող ոգին առասպել է . — 2. Ծովային վեպ, որուն մէջ ծովերու վրայ կը խօսուի ամենեն աւելի . — 3. Պատմական վեպ, որուն մէջ

վիպասանը պատմութեան վերաբերեալ դեպք մը կ'առնէ եւ գրականօրէն ու արուեստով կը հիւսէ զայն. — 4. Իմաստասիրական վեպ, որ նշարտութիւններ ապացուցանելու կը ձգտի. — 5. Բարեկու վեպ, որուն նիւթը կը կազմէ ընկերութիւնը եւ 6. Ներփին կեանի վիպասանութիւնը, որուն մէջ կ'ուսումնափսիրուին մարդկային հոգեկան վիճակն ու կիրեւը: Այս բաժանումը, ինչպէս կը տեսնուի, վեպի նիւթին համեմատ է, ինչպէս որ իրապատ եւ գաղափարապատ վեպի բաժանումն ալ գրուածէն նկատմամբ էր. բայց կայ նաև երրորդ բաժանում մը վիպասանութեան մէջ, վեպերու մեծութեան համեմատ. — 1. Բուն վեպը. — 2. Վիպակը, եւ 3. Մանրավեպը: Վիպակը կարն վեպ մ'է, նուազ բեղուն նիւթի մը վրայ նիւսուած, որ սակայն պէտք է ունենայ բուն վեպին բոլոր յատկութիւնները՝ ամոնց վրայ աւելցնելով նաեւ՝ իբչ բաելով տատ հասկցնելու անհրաժեշտութիւնը: Որովհետեւ վիպակը չունի բուն վեպին պէս ուզածին չափ երկարելու իրաւասութիւնը, նեղինակը պէտք է ջանայ ամեն նկարագրութիւն. ամեն անցք, ամեն դեպք դնել ընթեցողին աշխին առջեւ արագօրէն, առանց երկար տատանումներու:

Վիպասանութիւնը գրական անանկ սեռ մ'է որ ձեւերուն այդ բազմարիւ այլազանութիւններովը ո՛ր եւ է հաստատ ու, սահմանափակ կանոնի մը չի կրնար հպատակեցուիլ. միայն թէ, ընդհանուր գիծերու մէջ, վեպ մը պէտք է անպատճառ պարունակէ դեպքերու նշարտանմանութիւն, նըկարագիրներու յստակութիւն, դերակատարներու

յաջող ընթրութիւն։ Վեպի մը նիւթը եւ դերակատարները ընտրելէ եթ, կազայ վեպին ժենքին կոռուցումը, բան մը որ փորձառութիւն եւ վիպասանական արուեստի ուսումնասիրութիւն կը պահանջէ։ Բայց պէտք չէ մռոնալ որ, ինչպէս կը վկայէ նոյն ինքն անգլիացի հոչակաւոր վիպասան Սըր Ռուլֆը Գեռլմդ, երե գրող մը օժտուած չէ վիպասանական կարողութեամբ, ամեն ուսումնասիրութիւն՝ երե ոչ կատարելապէս անօգուտ՝ գէրւաս արդիւնաբեր ալ չի կրնար ըլլալ։ Վիպասանը պէտք է ձգտի վեպին կեանքը վառ պահելու՝ առաջին էջեն մինչեւ վերջինը։ ու ասիկա ժամ դիւրին գործ չէ։ Վիպասան մը, պէտք է նաեւ գիտայ համեմատութիւն դնել վեպին զանազան մասերուն մէջ ու նարդաշնակեցնել զանոնի ամենքը իրարու։ Օսար գրականութեանց մէջ մեծ վիպասաններ եղած են Աղեխսանց Տիւմա Հայր եւ Ռոդի, Ռւալբը Մօր, Անրօնի Ֆօկացցարո, Քուբը, Վոլքեն, Վիքրօ Հիւկո, Կի սր Մօրասան, Եւալն, ու մանաւանդ Պալզաք եւ Ֆլոպէն որոնք էմիլ Զօլայի հետ իրապատ վեպը կանգնած հաստատած են ընդհանուր աշխարհի գրականութիւններուն իբր նոր հիմ։ Հայերս ալ ունեցած ենք մեր վիպասանները, որոնց մեծագոյն մասը, մանանդ Ռուսահայերուն մէջ, պատմական-վեպեր լրտադրած են եւ իրաւունքուն անմահացած։ Աւարօնեան ռուսահայ նոր վիպասան մըն է։ Թուրահայերու մէջ վիպասանական նիւդը մեծ ընդունելութիւն գտած է անցեալ դարու կէսէն իսկ մկսեալ։ Բայց բաւական ժամանակ միեւնոյն քարգ-

մանուքիւններու մէջ սահմանափակուած մնաց . մինչեւ որ նոր բողբոջ մը , նոր իղձ մը գրականութեամբ զբաղողներուն մէջ , մղեց զանոնիք , որպէս զի իրենիք ալ փորձեն նոյն ճիւղը : Քիչ շատ յաջող վիպասաններ ունեցած ենք , բայց զուտ վիպասան չենք ունեցած . մեր մէջ ամեն գրող , գոնք վիպակով մը փորձած է վիպասանական սեռն ալ : Իբր վիպասան , Գրիգոր Զօհրապ մեծ համբաւ կը վայելէ , Տիկին Տիւսաբ գրած է Արտօնիա , Մայտա , Եւայլն . բայց ամենէն առատ վեպ արտադրողն է Քասիմ , որ ծողովրդական վիպասանութեան ճիւղը կը մշակէ , ծողովուրդին մեածածը կը գրէ . թերեւս ատոր համար իսկ փափախածէն աւելի միակողմանի ըլլալով էիչ մը : Իբր Թէքահայ վիպասան կարելի է յիշել նաեւ անունը Կամսարականին՝ որ «Վարժապետին աղջիկը» արտադրած է : Նոյնպէս՝ Լեւոն Սեղբոսեան եւ ուրիշներ : Իսկ Յ. Ալիքիար Իզմիրցին իբր իրապատ գրող առաջին տեղը կը գրաւէ եւ այսօր ամենէն շատ սիրուած գրիչն է , կրնայ ըսուիլ :



## 1. ԱՌԱՋԻՆ ԶՐԿԱՆՔԸ



Քիչ մը ետքը պիտի արթննայ՝ յօրանջելով ու երախայի բռունցքովը շփելով արտեւանունքը։ Իր վասահող նայուածքը սենեակին մէջ, չորս դին պը-աըացուցած ատեն՝ բոլոր խաղալիկները իրենց տեղը կարգաւ շարուած պիտի դանէ, հաճոյակատար եւ անարտունջ արարածները՝ որին ոտքը որին թեւը կոտրած՝ զինքը՝ դոհացնելու առջի պատրաստա-կամութեան մէջ սպասելով։

Պառկած տեղէն՝ փոքրիկ սրունքները օդին մէջ պիտի երերցնէ քիչ մը, ու տոտիկներուն հետ ալ պիտի խաղայ, յետոյ պիտի կանչէ։

— Նե՞ննէ՞։

Վարժուած է որ իսկոյն պատասխանեն իր առջի կոչին, ու պիտի զարմանայ քիչ մը՝ երբ որ Նեն-նէն ուշանայ քովը վազելու։ Առաջին անդամն է որ պիտի պատահի իրեն այս տարօրինակ եւ ան-տանելի բանը, յապաղում մը իրեն դէմ՝ որ սոր-ված է միշտ շքեղ անտարբերութեամբ մը դիտել այս արտօնանքը որ իր մէկ ու կէս տարու ման-կիկի հրամաններուն համար կը ցուցուի միշտ։

Ու անհամբեր՝ դառնալով անկողնին մէջ՝ պիտի կանչէ նորէն։

— Նե՞ննէ՞։

Ան՝ ժամ մը առաջ գնաց հեռացաւ, այս վեր-ջին անդամուն ալ նորէն ինքը քնացնելէ ետքը

մանկիկը՝ այն Պարտիզակի երգերովը զորս ես ալ  
հիմայ կամայ ակամայ գոց ըրած եմ քիչ մը :

Քունին մէջ մեղմիկ համբոյր մը դնելէ ետքը  
զաւկիս ճակտին վրայ, որ քիչ մըն ալ իր զաւակն  
է հարկաւ, քաշուեցաւ գնաց ոտքին մատներուն  
վրայ կոխելով :

Նոր շրջադգեստը հագած էր, վերջին նուէր  
զոր մեկնելէն առաջ առւինք իրեն. ու՝ գեղը աա-  
նելիք մնտուկները կապած՝ մեր տունէն մեկնելէ  
առաջ, երբ որ եկաւ ձեռուղնիս պագնելու՝ կինս  
ու ես արցունք մը կարծեցինք տեսնել իր գեղա-  
ցիի աննենք աչքերուն մէջ :

\* \* \*

Արթննալուն՝ Նեննէն չի կար. բայց ծնողքը՝  
հոգածու՝ սպասեցին անոր զարթումին ու հազար  
տեսակ խաղերով ջանացին որ չփնտռէ իր ստըն-  
տուն :

Իր մանկական ուշադրութիւնը զբաղեցաւ ա-  
տոնցմով, բայց իր փոքրիկ կեանքին մէջ այս ա-  
ռաջին բաժանումին պարապը չեցուեցաւ շու-  
տով. ի՞նչ որ ալ ըրինք, նորէն միջոց մը նեն-  
նէն յիշեց. ան ատեն լացաւ պոռաց՝ կարծելով  
որ մօտ տեղ մը պահութած էր միաժն եւ զին-  
քը զայրացնելու համար չէր գար իր քովը : Վեր-  
ջը՝ կամաց կամաց՝ գիտակցութիւնը, անմռունջ  
ու անխօս ընկճումը եկաւ — աւելի մնծ աղէտի  
մը, անդարմանելի կորուստին գիտակցութիւնը : Իր  
լացը որ բարկութեան լացն էր մինչեւ այդ վայր-  
կեանին՝ փոխուեցաւ, հեղ ու խոնարհ դարձած՝

համոզուած լացը եղաւ։ Իր սուգը ամբողջ ամիս մը տեւեց։

Մարդկային զգացումները հողերու մէջ թաղուած հին քաղաքներու կը նմանին . ո'րչափ որ պեղումներու շնորհիւ աչքի առջեւ ելլեն անոնք՝ այնքան իրենց խորունկութիւնը կը պակաի։ Այսպէս ալ հիմայ իր կակիծը նուազ արտայայտուած՝ աւելի ինքնամփոփ, աւելի սպառիչ էր ամէն չցուցադրուած զգացումներու պէս, վասն զի աւելի անկեղծ էր։ Բայց կարօտի վայրկեաններ կ'ունենար երբեմն՝ աղ միջոցներուն . իր ձեռքի խաղալիկները մէկդի կը նետէր, արհամարհելով ատելով՝ իր ուշադրութիւնը ու իր վշտին յիշատակը ձեռքէն խլող այս դաւերը ու հատնումով ու անձկանօք լեցուն ձայնով մը կը հարցնէր,

— Նե՞ննէ։

— Նե՞ննէն պիտի գայ։

Ա՛լ հիմայ գիտէր այս խօսքին սուտ ըլլալը, բայց կը հաւատար ատոր . սուտը սփոփանք, մը կ'ըլլար այս պարագային մէջ եւ մանկիկը ինքնախարութեան առաջին փորձը կուտար եւ անձնատուր կ'ըլլար ատոր . — Էապէս մարդկային տկարութիւն որ ահաւոր ստուգութիւններէն կը խուսափի միշտ, մխիթարութեան միջոցներու մէջ ամէնէն պատիրը կուրութեամբ կը գրկէ, այն անբուժելի հիւանդներուն նման որոնք իրենց վիճակին գիտակից՝ զիրենք մաշեցնող հիւանդութեան գոյութիւն չօւնենալուն մտագիւր կը հաւատան, եթէ ասանկ հաւաստիք մը ընծայուի իրենց։

Ամիսներ անցան ասանկով . ես կը հետեւի իր

վիշտին այլափոխութեանցը . իր ցաւը երթալով կը մեղմանար՝ առանց բոլորովին անհետանալու . ինչպէս ըստմ, կ'անուշնար դրէթէ ու իր հառաջանքով լեցուն ձայնը երգի մը պէս կը կրկնէր ատենատեն :

— Նե՞ննէ՞ւն :

Տարի մը ետքը բերնի վարժութեամբ մը մի-այն այս անունը կուտար . ժամանակը ահա ասանկ իր պաշտօնը կատարեց :

Հիմայ, մենք էինք որ իր ստնտուն կը յիշեցնէ-ինք իրեն : Առջի հեղ՝ այս անունը արտասանելուս՝ դարմանքով ու հարցումներով լեցուն աչքերը մեզի դարձան . յետոյ մտմտուքի մը մէջ ինկաւ պահ մը, եւ քիչ վերջը, իր փոքրիկ դրախոր թոթվեց մէկդի ընելու համար կարծես իր միտքը լլկող չարչարող դաղափարը ու խաղալիկները պահանջեց մենք : Յայտնի եղաւ որ իրեն համար նեն-նէն դադրած էր իրականութիւն մը ըլլալէ, յիշատակ մը դառնալու համար :

\* \* \*

Հինգ տարի վերջը, Նեննէն վերադարձաւ Պարտիզակէն : Եազմա կապած, շարվար հագած անճանաչ կնիկ մըն էր . իր արեւակէզ դէմքը տգեղցեր ու պառուեր էր . ուր էր մեր մօտ եղած ատենուան շնորհալի եւ երիտասարդ կինը :

Յետոյ, այս հինգ տարիները անջրպես մը բացեր էին . անիկայ որ մեր ընտանիքէն էր ատեն մը, հիմայ օտարական մը դարձեր էր . երկու կողմէն կը դգայինք ասիկայ : Բայց երբ որ Արամիս ձայնը

լսեց՝ չդիմացաւ. իր չնշին նոռէրներու տոպ-  
րակը գետինը, մոռցաւ՝ անոր քով վազելու հա-  
մար։ Դեռ միտքս է տեսարանը. Արամս նախ վախ-  
ցաւ, ետքը զարմանքի զգացում մը ունեցաւ ազս  
կնոջ դէմ։

— Նէնէդ եկա՛ւ, կ'ըսէինք իրեն։

Ստնտուն համբոյրներով կը ծածկէր տղուս ե-  
րեսը, բայց փօխադարձ ո՛ր եւ է սիրոյ արտայայ-  
տութիւն մը չստացաւ. մանուկը հետաքրքիր՝ ման-  
րամասն. քննեց այս կնոջ տարօրինակ տարազը, ու  
միջոց մը՝ եազման վար քաշեց գլխէն. աս եղաւ  
իր միակ շարժումը, յետոյ ձգելով նեննէն՝ իր  
մօրը քով վազեց։

Կարծեմ թէ այն քանի մը օրուան մէջ որ սյս  
կինը մեր տունը մնաց, իրենց յարաբերութիւննե-  
րը բարւոքեցան քիչ մը. վերյուշումը եկաւ, անց-  
եալին եղծուած գիծերը տարտամ կերպով մը ճրշ-  
դուեցան մինչեւ աստիճան մը իր միտքին մէջ.  
բայց ասիկա նոր յօշոտում մըն էր որ եղաւ իր  
սիրտին համար։ Անիկայ իր երախայի երեւակա-  
յութեամբը դիւթիչ պատկեր մը պահած էր իր  
նեննէն, ու ահա իրականութեան մէջ այդ պատ-  
կերը իր չնորհազուրկ ու ծիծազելի իսկութեա-  
նը մէջ երեւան կուգար. այս կի՞նն էր այն ո-  
րուն համար այնքան արցունք թափած եւ կսկիծ  
զգացած էր։

Աւելի աղէկ չպիտի՞ ըլլար որ անեղծ մնար իր  
մանկական յիշողութեան մէջ մնացած դիմագիծը։  
Հիմայ պղտիկ գորով մը կ'սկսէր ցուցնել անոր  
հանդէպ, բայց ասիկա աւելի պարտքի ձեւով բան

մըն էր, քան ինքնաբուխ սէր մը. իր տղայական գիտակցութիւնը կ'ըսէր իրեն որ ապերախտ մէկը պիտի սեպուէր թէոր երեսադարձնէր այս աղքատիկ կնկան, ու մի միայն այս կշտամբանքէն ազատելու համար, կը յօժարէր ինքն ալ փոխադարձ համբոյր մը առնել իր ներնէին սեւցած այտերէն:

Եւ խորհեցայ ինքնիրենս որ բաժանումի մը ցաւը վայրկեանին միայն կրնայ դարմանուիլ. յապաղուած վերադարձ մը նոր կսկիծ մը կուտայ՝ քաղցր յիշատակ մը եղծանելով:

Գ. ԶՈՂԲԱԳ

## Զ. ԿԱՂԱՆԴԻ ՆՈՒԷՐԸ

Կանաչ ծածկոցով սեղանին առջեւ, որուն վրայ պղտիկ լամպայ մը կը վառէր, գլուխ գլխի կը նստէին մայր ու տղայ ամէն գիշեր:

Տիկին Աննիկ՝ կարի խոշոր ծրարը քովը՝ ասեղ ծեծելով շարունակ, մինչ Վահրամ յաջորդ օրուան դասերը կը պատրաստէր: Եւ մերթ ընդ մերթ կը ձգէին իրենց աշխատութիւնները՝ բառ մը ըսնլու համար իրարու, յոգնութիւն առնելով վայրկեան մը իրարու նայուածքի մէջ: Յետոյ, յանկարծ երկութին ալ միտքը հեռու կը փախչէր ներկայէն. մէկունը դէպի ի անցեալ, միւսինը դէպի ի ապագան:

Վահրամ՝ ապագային կը մտածէր շարունակ, կրկին ու կրկին կը հաշուէր միտքին մէջ այն հինգ-

երկար տարիները զորս պիտի անցընէր տակաւին վարժարանին մէջ՝ իր մօրը ձեռքին աշխատութեամբը ապրելով, անոր աչքին լոյսին, արիւն քրտինքին գինը ուտելով սպառելով իր ուտանողի ապիկար կեանքին մէջ։ Եթէ մէյ մը դպրոցէն ելւ լէր սակայն, ինչե՞ր չպիտի ընէր անոր համար, իր խեղճ մօրը համար, որ իր երեսունընինգ տարեկան հասակին մէջ՝ վաստակի բեռին տակ կըքած՝ ծեր կ'երեւար արդէն։ Եւ աչքերը գաղտուկ գիրքին վրայէն վեր առնելով՝ կընայէր անոր՝ այն գորովագութ խանդաղատանքի անձառ արտայայտումովը, զոր զաւակ մը մօրը համար միայն կընայ զգալ աշխարհի վրայ։

Կազին տկար ցոլքերուն տակ՝ աւելի նիշար, աւելի հիւծած կ'երեւար ան իրեն։ աչքերուն կոպերէն խորունկ գիծ մը սկսելով՝ իր սեւ սեւ խոշոր արտեւանունքներէն ինկած թելի մը պէս՝ այտերն ի վար կ'երկննար։ մազերուն մէջ, տեղ տեղ ճերմակներ ցանցնուած էին։ մոմի պէս հալած մատներուն մէջ, ասեղը կը դողար, եւ թելը անցուցած ատեն լոյսին կը մօտենար, կը մօտենար իրը թէ իր աչքերուն լոյսը հատած սպառած ըլլար։

Խեղճ տղուն սիրաը ելած՝ երկու ձեռքերովը երեսը կը ծածկէր՝ պահելու համար արցունքի կաթիւները, որոնք հոգիին խորունկէն բրթած՝ հալած կապարի հատերու պէս գիրքին վրայ կ'իյնային անմռունչ։

Մայրը, այն պահուն, անցեալին մէջ մոլորած՝ իր երջանկութեան օրերը կը յիշէր, երբ ամուսինը ողջ էր տակաւին, երիտասարդութեան բոլոր հաճոյք-

ները, բոլոր քաղցրութիւնները, զորս վայելած էր իր ամուսնական կեանքին մէջ, մնծ՝ անհատնում սիրոյ մը լուսեղին մժնոլորտին մէջ ապրելով եօթը տարի շարունակ։ Միտքը կուգար իր սիրած անձին հետ պսակուած օրը՝ եկեղեցին՝ լոյսերու, խունկերու եւ երգերու զգլիսիչ արքեցութեան մէջ։ յետոյ իր Վահրամմին ծնած օրը, երբ իր էութենէն բզիսած այդ հրեշտակը իր գիրկը տուեր էին. տարի մը ետքը՝ անոր մկրտութիւնը. ժանեակներու, ժապաւէններու մէջ, ծաղկի մը պէս զեղածիծաղ այդ պէպէքը, որուն վարդի պէս այտերը գտակին նուրբ բեհեղին տակէն կը խնդային իրեն, եւ կլորիկ գիրուկ բազուկները, ձիւնաթոյր շրջապգեստին շղարշներուն մէջէն, իրեն կը կարկառէր։ Հիմակ կը դառնար կը նայէր նորէն անոր վտիտ դէմքին, որուն՝ արիւնի պակասութենէն քաշուած տժգոյն մորթը կզակներուն կը փակչէր. շրթսւնքները ցամքած, հիւանդու զգաստութիւն մը կ'արտայայտէին. աչքերը միայն, սուր սեւ աչքեր, կը թնդացնէին այդ տասներեք տարեկան տղուն դէմքը, որ փթթելէ առաջ կը խանձէր անշուշտ սընունդի, զրօսանքի եւ զուարթութեան պակասութենէն։ Ճիշդ իր հօրը դէմքն էր, անոր պէս խելացի. ու անոր կերպարանքը, անոր թրթուն, զգայուն շեշտը ունէր ձայնը, եւ իր զաւկին վրայ կը գտնէր դժբաղդ մայրը՝ վերակենդանացումը այն ամէն հրապոյրներուն, զորս թազեր էր ամուսինը գերեզմանին պազ քարին տակ։

Խեղճ կին, իր սիրելիին մահուան վրայ ազատօրէն լալու տիսուր սփոփանքն ալ չէր ունեցած։

Պղտիկ սուդ մը կրցած էր պահել, աղքատի սուդ մը : Անոր հիւանդութիւնը առեր տարեր էր իր խնայողութիւնները, եւ եօթը տարեկան զաւկին հետ միա մինակ մնալով աշխարհի վրայ՝ սահպուած էր՝ մէկ կողմէն ժպտիլ անոր երեսին, խաղալ անոր հետ, եւ միւս կողմէն՝ ձեռք առնել այն միջոցները որով կարելի ըլլայ պէտք եղած դաստիարակութիւնը տալ անոր, եւ պատուաւար կերպով պահել իր տունը . մէկուն չդիմեց, իր սիրուը մէկուն չբացաւ, բոլոր ոյժը ժողվեց ու կար կարող եղաւ :

Կար կը կարէր, նուրբ կարեր, առտուընէ մինչեւ իրիկուն, գիշերներն ալ աշխատելով՝ հազիւոթը դրուշ օրական կը շահէր :

Օրթագիւղ՝ խեղճ թաղի մը մէջ կը բնակէին : Տղան կեղրոնական Վարժարանը ընդունուած էր ձրի . ութսուն զրուշ շողենաւի եւ ցորեկուան ուտելիքի ծախք կը վճարէր . մնացած գումարով կը հոգացուէին իրենց ուտեստի, հագուստի բոլոր պէտքերը : Երբեմն ալ շաբաթներով գործ չէր գտնուեր . այն ատեն էրիկ մարդու շապիկներ կ'արդկէր, եւ այսպէս խեղճուկրակ կ'ապրէին եօթը տարիէ ի վեր :

Իր չքաւորութեան եւ տառապանքներուն գաղտնիքը մէկը չէր գիտեր սակայն . դպրոցին մէջ կոկիկ հագուած մաքուր տղայ մըն էր Վահրամ, միշտ փայլուն կօշիկներով, նոր գուլպաներով, ու աղքատ տղոց չափահաս արթնութեամբը զգալով թէ ի՞նչ կ'արժէին անոնք իր մօրը . կը դողար որ մելանի արատ մը, կամ ցեխի փսոր մը չցատքէ

վրան : Փոխադարձաբար մայրն ալ՝ տեսնելով տղուն  
իր վրայ-գլխուն համար ունեցած խնամքը՝ կը  
մաշէր որ չէր կրնար ձեռք մը աղուոր զգեստ շի-  
նել տալ անոր : Ու՝ մէկուն չկրնալով վստահիլ իր  
անձկութիւնները, որոնք ա'լ չսեղմելով սիրտին  
մէջ, դուրս կը պոռթկային՝ իր ասեղին հետ կը  
խօսէր, այդ պղտիկ դործունեայ ասեղին, որուն  
կը պարտէր ամէն բան, զոր բարեկամի մը պէս կը  
սիրէր, եւ որ կը բզկտէր, կ'արիւնոաէր իր մատ-  
ուցները՝ յուզմունքիլվայրկեաներուն մէջ, կարծես  
ֆիզիքական ցաւով մոռցնել ուզելով անոր ներ-  
քին ցաւը, կսկիծը՝ իր անգործադրելի մնացած  
բաղձանքներուն : Խեղճ կնոջ հաստատ մտածումն  
էր աւելի դրամ շահիլ :

Ի՞նչ փափաքներ ունէր Վահրամին համար . բայց՝  
ո՛րչափ ալ աշխատասէր՝ բան մը չէր կրնար աւել-  
ցընել . ի՞նչ ընէր, ի՞նչ ընէր . . . :

— Եթէ մեքենայ մը ունենայի . . . գոչեց յան-  
կարծ՝ բարձր ձայնով ինքն իր հարցումներուն պա-  
տասխաննելով :

Վահրամ աչքերը վեր առաւ, մօրը նայեցաւ,  
յետոյ նորէն գլուխը կախեց անխօսուկ : Եթէ մե-  
քենայ մը ունենա՛ր, անշուշտ այդքան չէին տկա-  
րանար եւ մատները չէին ծակծկեր : Ի՞նչ ընէր մօ-  
րը մեքենայ մը գտնելու համար . . . :

\* \* \*

Երկար ատենէ ի վեր բոլորովին փոխուած էր  
Վահրամ. ա'լ առջի մաքրասէր խնամուտ տղան  
չէր : Առտուընները լուացուածին պէս փողոց կ'ի-  
նար. եւ իրիկունները, մութը կոխելէն առաջ,

դունէն ներս չէր մտներ : Ամառը փոշիներու մէջ թաթխուած , յոգնած , քրտնած՝ ձմնուը մինչեւ կէս մէջքը ցեխներու մէջ փաթթուած , ձեռքերը ոռքերը ցուրտէն սառած , կօշիկները ջուրերու մէջ՝ տուն կուգար : Ա'լ գիշերները կանաչ սեղանին առջեւ չէր նստիր իրեն հետ , ու կերակուրին՝ քունը աչքէն կը վազէր : Շատ անգամ , եկածին պէս , անկողինին վրայ կ'իյնար՝ առանց բերանը պատառ մը բան դնելու : Խեղճ մօրը սիրտը փորը կը հատնէր . ուր կ'երթար այնչափ կանուխ , եւ բնչու ուշ կը դառնար : Ի զ՞ուր կը ջանար տղան հարցուփորձ ընել , միշտ անորոշ պատախաններ կ'ստանար . — Դպրոցին ժամանակացոյցը փոխուեցաւ . — Ինչ ընեմ , մա'մա , շոգենաւին չեմ հասնիր կոր :

Մայրը կը հասկնար որ տխուր բան մը մտած էր իր տղուն կեանքին մէջ , զոր յամառաբար իրմէ կը ծածկէր : Առաջները յուսաց որ մանկական հաճոյք մընէ , կ'անցնի . բայց վեց ամիսէ ի վեր կը շարունակէր այս կեանքի անկանոն ընթացքը՝ առանց իր աղաչանքներուն դիջում մը , իրեն համար մէկ օր մը բացառութիւն ընելու . եւ իր տըղուն զգալապէս տկարանալը նշմարելով՝ արդէն իսկ յանդիմանութիւններ կ'ուզգէր անոր : Յետոյ կը զդիար . վասն զի միշտ առջի խանդակաթ , զգայուն զաւակն էր վահրամ , մի՛եւնոյն հոգածութիւնները , մի՛եւնոյն անուշ սիրտը ունէր իրեն համար , եւ զայն վիրաւորել չէր ուզեր ամենեւին , բայց կրնա՞ր անտարբեր մնալ անոր ապրելու կերպին :

Անգամ մը որ խստիւ կը հարցաքննէր զայն նո-  
48. Ճ-լու Նոր Գըտէանութեան

թէն, աղան սկսաւ լալ։ Ուրիշ անգամ մը վերջար պէս բերնէն փախցուց թէ Կաղանդին ամէն բան պիտի խմանար։

Այն ատեն որոշեց որ սպասէ . գիտէր իր տըղուն հաստատամիտ բնաւորութիւնը, ճիշդ հայրն էր։ Տարեգլխուն քանի մը օր միայն մնացեր էր եւ այդ օրերուն մէջ ամէնէն աւելի մտատանջութիւններ կրեց . իրա՞ւ բան մը կար ուրեմն։

\* \* \*

Սակայն, եթէ օր մը անոր ետեւէն երթար Տիկին Աննիկ, պիտի տեսնէր որ, փոխանակ Օրթագիւղի չոգենաւը մտնելու, ցամաքի ճամբան կը բռնէր Վահրամ, եւ ոտքով կ'երթար մինչեւ Կեդրոնական Վարժարան, այդ աւելորդ ծախքը խնայելու համար։ Զիւնին բուքին կը քալէր ու կը քալէր՝ ձեռքերը վերարկուին գրպաններուն խորը դէմքը կիսովի օծիքին մէջ պահած՝ մերթ ընդ մերթ կանգ առնելով ճամբուն եզերքը, չունչ առնելու համար, նորէն կը շարունակէր իր տաժանելի ուղեւորութիւնը՝ սառոյցի կտորուանքէն վար սահելով իյնալով շատ անգամ, երբ իր ոտքերը ա՛լ շէին բռներ։

Երբեմն բուքը ա՛յնքան թանձր ու սաստիկ կ'ըլլար որ կոխած տեղը չէր տեսներ։ Այն պահուն կը փորձուէր անկէ անցնող թրանվայի մը մէջ նետուիլ, բայց հզօր խորհուրդ մը այդ տկար տղան կը կեցնէր։ Ի՞նչ էր այդ գաղտնիքը՝ մարդ չէր գիտեր . բայց գերազանց բան մը ըլլալու էր. վասն զի անոր ուժովը այդ պղտիկ տղան մեծ բնութեան հետ կը մաքառէր։

Միեւնոյն բանն էր ցորեկուան ճաշի ատեն . ալ  
ո՛չ մրգավաճառին , ո՛չ նպարավաճառին խանութէն  
ներս կը մտնէր՝ իր տասը փարանոց հացին հետ քիչ  
մը ընկոյզ կամ պանիր գնելու համար : Կը նայէր  
կարմրուկ փայլուն խնձորներուն , կլորիկ սերկե-  
ւիլներուն , եւ իր մանկական , առողջ ախորժակին  
մէջ՝ բերնին թուքերը կու տալով կը հեռանար  
մինակ՝ անկիւնմը , իր ցամաք հացի կտորը կրծելու :

Կաղանդին առառուն կանուխ , երբ Տիկին Աննիկ  
անկողինէն ելաւ , Վահրամ կը քնանար տակաւին ,  
սուտ քուն եղած ապահովապէս : Գորովալից մայ-  
րը՝ ոտքին մատներուն վրայ կոխելով՝ կամաց  
կամաց քովի սենեակը անցաւ իր սովորական  
ժողվրառուքը ընելու , ուր կանաչ ծածկոցով սե-  
ղանին վրայ կը կենային ոտքի իրիկուընէ մնացած  
պտուզներուն աւելցուքները՝ պղտիկ պղտիկ պնակ-  
ներու մէջ : Յանկարծ բան մը զարկաւ աչքին ,  
սեղանին մէջտեղը դրուած կարի մեքենայ մըն էր  
նոր նոր , փայլուն ընկուզենիէ կափարիչով . վրան  
ալ թուղթ մը փակցուցեր՝ էին : Մօտէն նայեցաւ .  
իր տղուն գիրն էր , ու կաբդաց

Նուեր Կաղանդի՝ Մամայիս համար :

Միեւնոյն վայրկեանին , կամացուկ մը սենեա-  
կին դուռը բացուեցաւ , ու եկաւ իր թեւերուն  
մէջ ինկաւ Վահրամ . «Մի՛ սրդողիր , մա՛մա , կ'ը-  
սէր , չոգենաւի համար տուած դրամովդ առի .  
անո՛ր համար իրիկունները ուշ կը մնայի . . .» : Ու  
համբոյրներով կը ծածկէր իր մայրը , սրբելով ա-  
նոր արցունքները որոնք այտերն ի վար կը վազէին :

### Յ Ա Յ Բ Ը

---

(Գիւղական լիւատակներ)

Խիտ կանաչներով պատաժ բուներէն վեր բարձրացող ծառերուն հսկայ ճիւզերը կը տատանէին մութին մէջ՝ երերուն ստուերներ յօրինելով։ Ամառնային ծաղիկներու կծու ու ծանր հոտ մը կը տարածուէր հանդարտ օդին մէջ՝ գինովցնող բռւրումներով։ Սեւ լոռութեան մէջ մեքենաբար կը լսուէր միջատի մը բզզիւնը որ երբեմն կը մոռցուէր նոյն իսկ իր միօրինակութեանը մէջ։ Եւ հեռուէն շունի մը ձայնը կուգար, որ խեղճուկ, հիւանդ հաշիւնով մը կուլար։

Վայրկեանները կ'անցնէին ծանր ծանր, եւ տեսնել կը կարծէիր ամպերուն թաւալիլը որոնց գիծերը ջնջուած էին սեփ սեւ երկինքին վրայ։ Յանկարծ, երբ շանը հաշիւնը կը մարէր յուսահատ ճիչերու մէջ՝ երգի մը եղանակը թրթուաց, որ հետրզհետէ կը մօտենար։ Ձայնը հանալի էր. առանց ճիգի, եղանակը կը հոսէր, դողդղալով, անուշ ելեւէջներով։ Մէկէն կը բարձրանար, դիւթիչ, ուժեղ, եւ ահա կ'իջնէր նորէն, կը մարէր՝ իրր թէ ձնչուած կուրծքէ մը կ'ելլէր։

Կամաց կամաց, երգին եւ գիշերուան ազդեցութեանը տակ գինով՝ կը թուէր ինծի որ աներեւոյթ պարիկներ էին որ օդին մէջ կ'երգէին,

մինչ ձայնին երազուն անուշութիւնը կարծես կը հաստատէր պատրանքս :

Քիչ մը ետքը՝ ձայնը դադրեցաւ, եւ մօտակայ մարգերուն մէջէն դանդաղ խշրտուք մը լսուեցաւ :

Ամէնքս ալ, լուռ, մնչարժ՝ ընկողմանած էինք խոտերուն վրայ, միտքերնիս տարբեր մտածումներու մէջ թափառուն :

Հիմա կը հասկնայի որ այն ծառերուն ներքեւ մարդկային կուրծք կը կ'ուռէր յուզումներով :

Մութի ծալքերով եւ անհամար ստուերներով շրջանակուած՝ անկարելի էր տեսնել քայլ մը անդին, բայց արդէն թեթեւ ուսնաձայն մը մնզի կը մօտենար :

Զվախցանք. տանը վարձւորներէն մէկը ըլլալու էր՝ պարտէզին մէջ մնացած. բայց նոյն վայրկեանին իսկ երեսիս չունչ մը զգացի, եւ ծանօթձայն մը կ'ըսէր ինծի :

— Կ'աղաչեմ, ո՞ւր եմ :

Անմիջապէս հասկցայ. կոյրն էր :

Դեռատի աղջիկ մըն էր՝ սիրուն, խարտեաշ՝ որ հօրը հետ մինակ կ'ապրէր մեր տանը մէկ սենեակը. կոյր էր, բայց գոց աչքերը պատճառ մը եղած չէին աւրելու դէմքին ամբողջ հրապոյրը, ցաւոտ հրապոյր մը : Քովս նստաւ եղեամէն թըրջուած խոտերուն վրայ :

— Դո՞ւն էիր երգողը, ըսի կամաց ձայնով մը, իբր թէ վախնայի խանգարել շուրջս ծանրացող լուռթիւնը :

— Այո՛, ըստաւ, եւ պահ մը ետքը աւելցուց օ՛հ, խենթեցե՛ր էի այս գիշեր, յիշատակներէտ

չարչարուած՝ պարտէզ փախայ, եւ՝ մոռնալով ամէն բան՝ երգեցի, — հիմա չեմ գիտեր ուր եմ, խարխափելով հասայ հոս :

Միշտ հետաքրքիր եղած էի գիտնալ խեղճ աղջըկան անցեալը . առիթը՝ չուզեցի փախցնել, եւ հարցուցի.

— Ի՞նչ յիշատակներէ յուզուած էիք :

— Վաղը, ըսաւ ծանր ծանր, եղբօրս մահուան տարեդարձն է :

— Եղբօրդ . . . :

— Ախ, հիմա մի՛ հարցներ, պատասխանեց, վաղն առտու կը պատմեմ քեզի :

Գիշերը բաւական յառաջացեր էր, տուն դարձանք : — Անհանգիստ անցուցի մնացած ժամերը . եւ զեռ բոլորովին չէր լուսցեր, երբ ելայ: Կողմնակի պատուհանէ մը կը տեսնուէր ընդարձակ դաշտ մը որ կը վերջանար լեռներու շարքով մը : Հեռուն, միայնակ չոճի մը իր հաստ ճիւղերը կը տարածէր: Դեռ գիւղը կը քնանար: Հեռուէն բռժումներու հնչուն ձայն մը կուգար . գիւղացիներ էին որոնք ձիերու վրայ ամաններով կաթ բեռցած՝ կանուխէն մօտակայ տեղերը կը տանէին: Քիչ մը ետքը, աքաղաղները խօսիլ սկսան, անոնց խառնուեցան ոչխարներուն մայիւնը եւ հորթերուն բառաշխիւնը :

Վարը, տան տիրուհին արթնցած էր արդէն եւ կովու մը ետեւէն կ'երթար՝ խթանով մը զայն դիմացի դաշտը քշելով: Վար իջայ, տասը վայրկեանէն ամբողջ գիւղը արթնցած էր: Հոսկէ մարդ մը կ'երթար՝ մշակի գործիքները ուսերուն վրայ ա-

ռած, հոնկէ աղջիկ մը կ'երեւար որ կաթ կը բերէր:

Լեռներու երկու ծայրերուն մէջտեղը խտացած գորշագոյն ամպերը հետզհետէ կը ճերմկնային, կը վարդագունէին. հորիզոնին վրայ ցրուած բոլոր ամպի պատառները դէպ ի հոն կը վազէին: Հինգ վայրկեան ետքը, թեւ թեւի կը քալէինք թարմ խոտերուն վրայ:

Հօտերը արածելու կը հանէին, ոչխարներուն մէջէն կ'երթայինք ծծելով մաքուր օդը, որուն մէջ վայրի ծաղիկներուն հոտը խառնուած մեղրի համ ունէր:

Եղեամէն թրջուած խոտերը մեր ոտքերուն տակ ճնշուելով՝ իրենց ներքեւ պահուած մանուշակներուն հոտը օդին մէջ կը տարածուէր:

Եկեղեցիին զանգակը տարտամօրէն կը դօղանչէր, հեռուն այծերը խենթի պէս կը ցատկուտէին թաւուտներուն մէջ:

Մառի մը տակ նստանք, եւ մինչդեռ աչքս մեր առջեւ փոռուող Մարմարամին կապոյտին մէջ կը մոլորէր, կոյրն ինծի իր պատմութիւնը պատմեց:

Այն ատեն իմացայ որ քանի մը տարի առաջ եղբօրը հետ երջանիկ կ'ապրի եղեր, երբ ծաղկախտի համաճարակի մը միջոցին՝ եղբայրը կը վարակուի: Զինքը հեռու. կը պահեն եղբօրմէն, եւ հայրը մինակ կը հսկէր զաւկին վրայ: Մայրը մեռածէր արդէն:

Իրիկուն մը, չդիմանալով, հակառակ արգելքին, կամաց կամաց եղբօրը սենեակը կ'իջնէ, հազար վարանումներով, ու վախերով, չէ՛ թէ իր անձին համար, այլ այն ահռելի անակնկալին՝ զոր

պիտի ունենար սինեակին անկիւնը եղբայրը պառ-  
կած աեմնելով :

Կը յաջողի եղբօրը սենեակը սպրդիլ, մինչդեռ  
հայրը՝ յոգնած՝ քնանալու գացեր էր :

Այդ գիշերը, առտուան դէմ, հիւանդին վի-  
ճակը կը գէշնայ, հոգեվարքը կ'սկսի, եւ ա'լ չեն  
կրնար զինք անկէ բաժնել :

Քոյր եւ եղբայր, իրարու հետ կը խօսին, գը-  
լուս գլխի, արցունքներով :

Մեռնելու մօտիկ, եղբայրը կը խնդրէ քրոջ-  
մէն որ երգէ : Աղջիկը աղուոր ձայն ունէր :

Արցունքներէն խղդուած, իսեղճը իր եղանակ-  
ներուն է՞ն անուշը, է՞ն տխուրը կ'երգէ :

Դեռ երգը չաւարտած՝ եղբայրը կը մեռնի :  
Հետեւեալ օր ինք ալ հիւանդ էր : Մաղկախտը  
իրեն համար աւելի անգութ եղաւ . կեանքը չա-  
ռաւ, բայց աչքին լոյսը յաւէտ ցամքեցուց :

Երբ այս պատմութիւնն աւարտեց, գլուխն ու-  
սիս դրաւ թեթեւօրէն եւ սկսաւ հեծկլտալ . օ՞չ,  
ի՞նչ տխուր են առանց արցունքի հեծկլտանքները... :

Յետոյ շակուեցաւ ու նորէն սկսաւ երգել իր  
երգը, այն երգը որ առջի գիշերն ալ երգած էր :  
Հիմա երգը աւելի տխուր կուգար ինծի, ա-  
ւելի ցաւոտ :

Ու երգին եղանակն ա'յնքան անուշ, ա'յնքան  
յուղիչ էր որ խօսուն ցաւ մը, ներդաշնակուած  
հառաջ, մը կը թուէր ինծի :

ԶԱԳԷԼ ՑՈՎՀԱՆՆԵՍԵԱՆ



## 4. Զ Ա Ր Դ

---

Անիկա գեղեցիկ ու սիրուն օրիորդ մ'էր որ  
ճակատագիրին վրիպումովը, կարծես, ծնած էր  
բարձր դասակարգէ ընտանիքի մը մէջ։ Չունէր  
ո՛չ օժիտ, ո՛չ յոյս, բնա՛ւ միջոց՝ որով կարողա-  
նար ինքզինքը փայլեցնել, սիրելի ընել, եւ վեր-  
ջը՝ հարուստ ու պատուաւոր մարդու մը կին ըլ-  
լալ։ Հարկ եղաւ, ուրեմն, կարգուիլ գործակա-  
տարի մը հետ, որ փոքր պաշտօնով կը ծառայէր  
կրթական Նախարարութեան մէջ։

Խեղճը՝ զարդարուիլ չկարողանալուն համար  
պարզ եւ անշուք մնաց, դժբաղդ ստորադասեա-  
լի մը պէս։ Ինչու որ կիները դասակարգով կամ  
զարմով իրարմէ չեն տարբերիր, այլ իրենց տես-  
քը, չնորհքը եւ հրապոյրը զիրենք կ'աղնուացնէ։  
անոնց բնածին նրբութիւնը, վայելչութեան բնազ-  
դումն եւ միտքի ձկունութիւնն է ահա իրենց  
կարգապետը՝ որով հասարակ ժողովուրդին աղ-  
ջիկները կը հաւասարին մնծատուն կիներուն։

Անդադար կը վշտանար անիկա՝ զգալով որ  
ծնած էր ամէն փափկութիւններու ու պերճութիւն-  
ներու համար։ Կը վշտանար տեսնելով իր բնակա-  
րանին աղքատութիւնը, պատերուն մերկութիւնը,  
աթոռներուն մաշած երեւոյթը, պաստառներուն  
տգեղութիւնը։ Այս ամէնը, որ թերեւս իր դա-  
սակարգէն ուրիշ մը նշմարելու իսկ չէր, զինքը

կը տանջէր ու կը զայրացնէր : Իր անշուք տունին ծառայող փոքր Պրըթոն սպասուհիին երեւյթը կ'արթնցնէր իր մէջ ցաւագին վիշտեր եւ խելացնոր երազներ : Կը մտաբերէր այն լոին նախասեննեակները , արեւելեան օթոցներով ծածկուած պատերով , պղնձէ բազմաստեղնեան աշտանակներով լուսաւորուած՝ ուր երկու բարձրահասակ սենեկապաններ՝ կարճ տափատ հագած՝ լայն թիկնաթոռներու վրայ կը մրափէին ջերմաբաշխին տաքութենէն թմրած : Կը մտաբերէր հինաւուրց մետաքսով պատած այն մեծամեծ սրանները , ազնիւ կահ կարասինները , որոնց վրայ լի էին մնութի պաճուճանքներ , եւ այն պչըռող ու անուշաբոյր սրահիկները ուր մտերմագոյն բարեկամներու հետ խօսակցութիւն աեղի պիտի ունենար ժամը հինգէն սկըսեալ , ազնուական եւ բարձր դասակարգէ անձերու հետ , որոնց ուշադրութիւնն անձկալի եւ ցանկալի է ամէն կիներու :

Երբ կը նստէր ճաշելու , երեք օրուան սփռոցով ծածկուած կլոր սեղանին առջեւը՝ դէմ առ դէմ իր էրկանը՝ որ բանալով ապուրի ամանը երբ ցնծալից կը բացագանչէր՝ «Ահ , հիանալի ապուր , ասկէ ընտիր ինչ կրնայ ըլլալ . . . » , իր միտքէն կ'անցնէին ազնիւ կերակուրներ , փալփլուն արծաթեղէններ , պատի օթոցներ որոնք լի էին նշանաւոր մարդոց պատկերներով եւ կամ նորատեսակ թաշուններով դիւթական անտառներու . միտքէն կ'անցնէին համենզ կերակուրներ՝ հիանալի սպասներու մէջ բերուած՝ եւ ականջներու տակ հծծուող փաղաքչական խօսքերը , զորս կիները՝

առինքափակ ժաղիտով՝ կը լսեն, ուանելով միանգամայն կտրմրախայտի կարմիր միսն եւ կամ դշխոյահաւի զիստերը :

Չունէր ան՝ զարդարանք, գոհարեղէն, ոչի՞նչ . մինչդեռ այնքան կը սիրէր այդ բաները : Կ'զգար որ ատոնց համար ստեղծուեր է . — այնչափ կը տենչար հաճելի եւ ցանկալի ըլլալ, հրապուրիչ եւ փափաքելի երեւալ :

Ան ունէր հարուստ բարեկամուհի մը որ իր վանակից ընկերուհին եղած էր . չէր ուզեր երթալ զայն տեսնել, ինչու որ անկէ դառնալուն՝ սաստիկ կը վշտանար, օրերով կը նստէր կուլար՝ սիրտին ցաւէն եւ յուսահատութենէն :

Օր մը էրիկը զուարթ դէմքով մը տուն դարձաւ՝ ձեռքը նամակի լայն ծրար մը բռնած՝ — «Նայէ՛, ըստ, աս քեզի՛ համար է : »

Իսկոյն ձեռքէն յափշտակելով՝ պատռեց ծրարը, դուրս հանեց թուղթ մը որուն վրայ սա խօսքերը տպուած էին :

«Հասարակաց կրթութեան նախարարն եւ Տիկին Գէորգ Ռամբօննօ կը խնդրեն Պարոն եւ «Տիկին Լուազէրէն հրամել նախարարատունը՝ երեկոյթն անցնելու համար, Յունուար 18, թշ. «օրը : »

Փոխանակ ուրախանալու, ինչպէս էրիկը կը սպասէր, դժգոհութեամբ հրաւիրագիրը սեղանին վրայ նետեց՝ մրմնջելով :

— Ինչո՞ւ բերիր, ես ի՞նչ ընեմ . . . :

— Բայց, սիրելիս, ես կը կարծէի որ գոհ պիտի մնաս, բնաւ դուռնէն դուրս չես ելլեր՝ ահա գե-

ղեցիկ առիթ։ Շատ դժուարութեամբ ձեռք ձգեցի այդ հրաւէրը, դիւրին չէր, ամէն պաշտօնեայի չեն տար։ Այստեղ բոլոր պաշտօնական անձերը պիտի տեսնես։

Տիկինը զայրացկոտ աչքերով կը նայէր անոր և եւ ի վերջոյ անհամբերութեամբ ըսաւ,

— Ի՞նչ կ'ուզէիր որ հագնէի այդ երեկոյթին երթալու համար։

Էրիկը այդ մասին մտածած չէր։

— Հապա այն զգեստը որով թատրոն կ'երթաս, շատ աղուոր է... ըսաւ պարոնը թոթովելով, ու յանկարծ՝ ապշած, այլայլած՝ լռեց, տեսնելով որ կնիկը կուլայ։ Երկու խոշոր արցունք դանդաղ կ'իջնէին աչքին անկիւններէն՝ դէպ ի բերնի անկիւնները։

— Ի՞նչ եղաւ քեզի, ի՞նչ եղաւ, գոչեց մարդը կակազելով։

Սակայն բուռն ճիգ մը ըրաւ, զսպելու իր վիշտար ու հանդարտ ձայնով սրբելով իր թաց այտերը։

— Ո՛չինչ, ըսաւ տիկինը, զգեստ չունիմ, հետեւաբար չեմ կրնար երթալ այդ հանդէսին, հրաւիրագիրը քու պաշտօնակիցներէդ մէկուն տուր որուն կինը ինձմէ աւելի լաւ զարդարուած ըլլայ։

Էրիկը՝ վշտացած՝ յարեց։

— Ուրեմն, Մաթիլա, ըսէ՛, քանի՛ ոսկի պէտք է վայելուչ շրջազգեստի մը համար զոր ուրիշ առիթներու մէջ ալ գործածել կարենայիր։

Քանի մը բոպէ մտածեց, միտքէն հաշիւներ ըրաւ՝ խորհելով միանգամայն այնպիսի գումար մը առաջարկել, որ խնայասէր գրագիրին կողմէ շը

մերժուի : Վերջապէս տատամսելով ըսաւ .

— Ճիշդ չեմ գիտեր, բայց կարծեմ թէ քսան ոսկիով կրնամ գործս տեսնել :

Ամուսինին գոյնը նետեց թեթեւ մը, որովհետեւ նոյն իսկ այդքան գումար մը հրացան մը գնելու համար կը հաւաքէր՝ յառաջիկայ ամառը իր մէկ քանի բարեկամներուն հետ նանտէոի դաշտը որսորդութեան ելլելու նպատակով . արտոյտ որսալու պիտի երթային կիրակի օրերը : Բայց՝ տեղի տալով կնոջը՝

— Լա՛ւ, ես քեզի կուտա'մ քսան ոսկի, ըսաւ, միայն թէ ջանա' գեղեցիկ զգեստ մը ունենալ :

Հանդէսին օրը քանի՛ կը մերձենար, Տիկին Լուազէլ տխուր, տագնապալից կ'երեւար, թէպէտ իր զգեստը արդէն պատրաստ էր : Իրիկունը էրիկը ըսաւ .

— Զարմանալի՛ բան, ի՞նչ եղաւ քեզի որ երեք օրէ ի վեր յուղուած ես :

— Կը զայրանամ, պատասխանեց տիկինը, որ գոհար մը, աղամանդ մը, բան մը չունիմ վրաս անցընելու, աւելի աղէկ է որ չերթամ այդ երեկոյթին :

— Բնական ծաղիկներ դիր . այս եղանակին մէջ փառաւոր բան է . տասը Փրանքի երկու երեք հատ հիանալի վարդ կրնաս գնել :

Բայց տիկինը չհամոզուեցաւ բնաւ :

— Ո՛չ . . . ո՛չ . . . հարուստ կիներու մէջ աղքատ երեւնալէ նուաստագոյն բան չի՛ կրնար ըլլալ :

Երիկը յանկարծ գոչեց .

— Էհ, խելք չե՛ս ըներ, կնիկ : Գնա՛ բարե-

կամուհիիդ՝ Տիկին Ֆօռէսթիէի եւ խնդրէ՛ որ  
քանի մը գոհարեղէն փոխ տայ քեզի, այնքա՞ն  
մտերիմ ես հետը, որ կրնաս ուզել :

Կինը ուրախութեամբ գոչեց .

— Իրա՛ւ, ամենեւին միտքս եկած չէր :

Հետեւեալ օրը իր բարեկամուհիին տունը գնաց  
ու պատմեց անոր իր տագնապը : Տիկին Ֆօռէս-  
թիէ մօտեցաւ հայելիով դարանի մը, գոհարա-  
տուփը հանեց, բերաւ ու բացաւ՝ ըսելով Տիկին  
Լուազէլիին :

— Ընտրէ՛, սիրելիս :

Նախ եւ առաջ աչքին զարկաւ ապարանջան  
մը, յետոյ մարգարիտէ մանեակ մը, յետոյ վենե-  
տիկեան խաչ մը՝ ոսկիով ու գոհարեղենով հրա-  
շալի կերտուած : Կը փորձէր այդ զարդերը հայե-  
լիին դիմաց, կը վարանէր՝ չկրնալով թողուլ հե-  
ռանալ, եւ կը հարցնէր միշտ .

— Ուրիշ տեսակ չունի՞ս, ասոնցմէ զատ :

— Ինչո՞ւ չէ, փնտուէ՛, չգիտեմ թէ որո՛ւն ա-  
ւելի կը հաւնիս :

Յանկարծ տեսաւ սեւ կերպասէ տուփի մը մէջ  
չքեղ աղամանդէ քառամանեակ մը . սիրտը սկը-  
սաւ բարախել անզուսպ տենչէ : Զեռքերը կը գո-  
ղային զայն բռնելով . անցուց վիզին շուրջը դգես-  
տին վրայէն ու զմայլեցաւ ինք իր անձին վրայ :  
Յետոյ, տարտամ, սիրտը դողդո՞՞ հարցուց .

— Կրնա՞ս ինծի փոխ տալ աս միայն :

— Ինչո՞ւ չէ, ամենայն սիրով :

Տիկին Լուազէլ իր բարեկամուհիին վիզը փաթ-  
թուեցաւ, պագտուեցաւ, յետոյ շուտով հեռացաւ  
գնաց տանելով քառամանեակը :

Պարահանդէսին օրը հասաւ : Տիկին Լուազէլ յաջողութեամբ փայլեցաւ . — գեղեցկագոյնն էր բոլոր կիներուն մէջ , վայելուչ , շնորհալի , ժպտալից , շէն ու զուարթ . բոլոր էրիկ մարդիկ կը նայէին , կը հարցնէին անոր անունը՝ փափաքելով հետը ծանօթանալ : Տէրութեան պաշտօնեաները բոլորը կ'ուզէին շրջապարն անոր հետ պարել : Նոյն իսկ նախարարներուն ուշադրութեան առարկայ եղաւ :

Կը պարէր արբշուութեամբ , եռանդով , գինովցած , հրճուանօք՝ այլ եւս ոչինչ մտածելով բացի՝ իր գեղեցկութեան տարած յաղթանակէն . — իր յաջողութեան փառքին մէջ , տեսակ մը երջանկութեան ամպով համակուած , որ առաջ կը բերէ ընդհանուր յարգանք ու զարմանք , որ ցանկութիւններ կ'արթնցնէ : Այն կատարեալ յաղթանակը , որ այնքան քաղցր է կանացի սիրտերու :

Առառուն , ժամը չորսին մօտ ելաւ հանդէսին : Իր ամուսինը կէս գիշերուընէ ի վեր կը մրափէր ամայի սրահի մը մէջ՝ ուրիշ երեք պարոններու հետ , որոնց կիները զուարձութեան մէջ էին :

Էրիկը փողոց ելլելու համար բերած վերնաղգեստը կնոջը ուսերուն վրայ ձգեց . — որ հասարակ պարզ հագուստ մ'էր առօրեայ գործածութեան համար , եւ որուն անշքութիւնը չէր միաբանիր պարահանդէսին զարդարուն զգեստին վայելչութեան հետ : Կինը զգաց այդ բանը եւ ուզեց փախչիլ հեռանալ , որպէսզի չնշմարեն զինքը ուրիշ կիներ՝ որոնք կը փաթթուէին շքեղ մուշտակներու մէջ :

Լուազէլ կ'ուզէր կեցնել զի՞նքը .

— Սպասէ՛ . դուրսը կը մսիս , կեցի՛ր երթամ կառք բերեմ :

Բայց ան՝ անուշաղիր՝ արագ քայլերով կ'իջնէր սանդուխէն : Փողոցին մէջ կառք չգտան , սկսան վնատուել , կանչելով հեռուէն անցնող կառքերը :

Իջան դէպի Սէն , յուսահատ , դողդղալով՝ գտան վերջապէս գետափին վրայ գիշերաշրջիկ հին կառքերէն մէկը , որոնք մթննալէն յետոյ կը տեսնուին՝ կարծես իրենց խեղճութենէն ցորեկը երեւնալով : Կառքը տարաւ զանոնք իրենց բնակարանը Մարթիր փողոցը : Տրտում տիսուր բնակարաննին մտան , կնկանը համար ամէն ինչ վերջացեր էր , իսկ էրիկը կը մտածէր որ ժամը տասնին հարկ էր նաև խարարատուն գտնուիլ :

Ուսերը ծածկող զգեստները հանեց , հայլիին դէմը անցաւ որպէսզի անգամ մ'ալ ինքզինքը տեսնէ իր փառքին մէջ , բայց՝ յանկարծ գուեց : Քառամանեակը չկար վիզին շուրջը :

Էրիկը , կէս հանուած արդէն . «Ի՞նչ եղաւ» . հարցուց :

Դառնալով իր էրկանը՝ խելքը գլխէն թռած՝

— Տիկին Ֆօռէսթիէի քառամանեակը . . . չի կայ . . . վրաս չէ . . . »

Մարդը ոտք ելաւ զարհուրած .

— Ի՞նչպէս . . . ի՞նչ . . . կարելի՛ չէ :

Եւ սկսան վնատուել զգեստին եւ վարարկուին ծալքերուն մէջ , գրպաններուն մէջ , ամէն տեղ : Եւ բան մը չգտան :

Երիկը կը հարցնէր . — Ապահով գիտե՞ս որ  
մրադ էր՝ պարահագէսէն ելած առենդ :

— Այո՛, ձեռքո՛վս դպայ նախարարական գա-  
ւիթին մէջ :

— Եթէ փողոցին մէջ կորանցնէիր՝ իյնալու ձայ-  
նը կրնայինք լսել : Կառքին մէջ ինկած ըլլալու է :

— Այո՛, հաւանական է : Կառքին թիւը նայե-  
ցա՞ր . . . :

— Ո՛չ, դու՞ն ալ չնայեցար :

— Ո՛չ :

Մէկ մէկու երես կը նայէին սարսափիած : Վեր-  
ջապէս լուազէլ կրկին հագուեցաւ :

— Երթամ, ըսաւ, ոտքով քալած ճամբանիս  
նորէն անշնչիմ, թերեւս գանեմ :

Եւ ելաւ գնաց, իսկ կինը ուժաթափ՝ երեկոյ-  
թին հագած զգեստներով նստաւ աթոռի մը վրայ,  
քնանալու անկարող, վհատ եւ շուարած :

Երիկը տուն դարձաւ ժամը եօթին : Բան մը  
գտած չէր :

Ոստիկանատունը գնաց, լրագիրներու խմբագ-  
րատունը գնաց՝ վարձատրութիւն խոստանալով .  
հասարակաց կառքերու ընկերութեանց դիմեց .  
մէկ խօսքով ամէն տեղ, ուր որ յոյս մը զինքը  
կը մղէր :

Տիկին լուազէլ ամբողջ օրը սպասեց՝ նոյն  
շուարած դրութեան մէջ՝ այդ ահաւոր թշուառու-  
թեան առջեւ :

Մարդը իրիկունը տուն դարձաւ հիւծեալ եւ  
գունատ դէմքով . բան մը գտած չէր :

— Հարկ է որ, ըսաւ, գրես բարեկամու-

հիմու թէ կոտրեր ես քայուամանեակին շղթան եւ զրկած ես նորոգելու . այդ կերպով ժամանակ կը շահինք :

Կինը նստաւ գրեց էրկանը թելադրութեամբ :

Շաբաթ մը վերջը ամէն յոյս կտրած էին : Եւ Լուազէր հինգ տարուան չափ ծերացած՝ ըստ թէ պէտք էր փոխարինել այդ գոհարը :

Հետեւեալ օրը առին դատարկ տուփը եւ գացին ակնավաճառին, որուն անունը տուփին մէջ գրուած էր :

Ակնավաճառը իր տետրակները նայեցաւ եւ յայտնեց թէ ինքը չէր ծախած այդ քայուամանեակը, այլ միայն տուփը ծախեր էր :

Այն ատեն մէկ ակնավաճառէն միևս ակնավաճառին գացին՝ փնտռելով անոր նման զարդ մը, երկուքն ալ միտքի առջեւ բերելով զայն՝ վիշտով եւ տագնապով համակուած :

Բալէ Ռուայալի խանութներէն մէկուն մէջ դտան ադամանդէ քայուամանեակ մը, որ լիո, վին կը նմանէր միւսին, իրենց մինտռածին : Քառասուն հազար ֆրանք կ'արժէր : Երեսունը վեց հազար ֆրանքի պիտի զիջանէր ակնավաճառը :

Խնդրեցին ուրեմն ակնավաճառէն որ չվաճառէ զայն երեք օր, եւ պայման դրին որ ակնավաճառը ետ առնէ երեսունը չորս հազար ֆրանքի, եթէ մինչեւ Փետրուարի վերջը գտնուէր կորսուածը :

Լուազէր իր հօրմէն ժառանգած էր տասն եւ ութը հազար ֆրանք, մնացածը փոխ առնել պէտք էր :

Եւ սկսաւ փոխ առնել . մէկէն հաղար Փրանք ,  
միւսէն հինգ հարիւր Փրանք , հինգ Լուի ասկէ ,  
հինգ Լուի անկէ : Պարտամուրհակներ տուաւ , կոր-  
ծանիչ պայմանագիրներ ստորագրեց , վաշխառու-  
ներու եւ ամէն տեսակ փոխատու անձերու հետ  
գործ ունեցաւ , իր գոյութեան մնացած մասը ,  
ինչպէս եւ իր ստորագրութիւնը վտանգի տակ  
դրաւ՝ առանց գիտնալու թէ տակէն պիտի կրնա՞ր  
ելլել , եւ՝ զարհուրած ապագայի տառապանքնե-  
րէն՝ աղետալի տնանկութենէն , որ իր վրայ պիտի  
ծանրանար , բոլոր այն նիւթական զրկումներէն եւ  
բարոյական տանջանքներէն , որոնց հեռանկարը  
աչքին առջեւն էր՝ գնաց գնեց նոր մանեակը՝ դը-  
նելով վաճառականին սեղանին վրայ երեսունը վեց  
հաղար Փրանքը :

Երբ Տիկին Լուազէլ տարաւ մանեակը տուաւ  
Ֆուէսթիէ տիկնոջ , ան դժգո՞ն կերպով մը ըստաւ .

— Աւելի կանուխ բերելու էիր , կրնայի ե՞ս ալ  
անոր պէտք ունենալ :

Սակայն տուփը չբացաւ : Տիկին Լուազէլ վա-  
խի մէջ էր : Եթէ յանկարծ նշմարելու ըլլար փո-  
փոխութիւնը , ի՞նչ պիտի ըսէր , ի՞նչ պիտի մտա-  
ծէր , զի՞նքը գող չպիտի՝ կարծէր :

Տիկին Լուազէլ շուտով ճանչցաւ՝ կարօտ , չքա-  
ւոր կեանքի բոլոր արհաւիրքը : Սակայն դիւցազ-  
նաբար ձեռք զարկաւ այդ կեանքին :

Աղախինը ճամբեցին , բնակարաննին փոխեցին ,  
առաստաղի մը ներքեւ մանաւց մը վարձեցին :

Տնարարութեան ծանր գործերը ինք կատարեց ,  
եւ խո՞անոցի քստմնելի աշխատութիւնները յանձն

առաւ . սպասները լուաց՝ իր վարդագոյն եղունգ-ները մաշեցնելով եղոտ ամաններու կամ սաներու յատակներուն վրայ : Աղտոտ կտաւեղէնները , շապիկները եւ խոհանոցի ջնջոցները օճառով կը լուար եւ ապա կը չորցնէր՝ չուանի մը վրայ կախելով . աղտերն ու աւլուքները փողոց կ'իջեցնէր ամէն առառու , եւ ջուրը վեր կը տանէր՝ ամէն յարկի վրայ շունչ առնելու համար կայնելով : Եւ հասրակ ժողովուրդի զգեստ հագած՝ ամէն օր կ'երթար պտղավաճառին , բանջարավաճառին կամ մսավաճառին , կողովը թեւը առած՝ ծախքերը անձամբ ընելով եւ ամէն մէկ բանի համար սակարկելով , երբեմն նախատինք ալ լսելով :

Ամէն ամիս հարկ էր վճարել պարտամուրհակ-ները , եւ ուրիշներ առնել՝ ժամանակ վաստկելու համար :

Խսկ էրիկը կ'աշխատէր իրիկունները վաճառականի մը հաշիւնները մաքուրի քաշելու , եւ շատ անգամ գիշերները ընդօրինակութեամբ կ'զբաղէր էջին հինգ սու ստանալով :

Եւ այս կեանքը տասը տարի տեւեց :

Տասը տարի վերջը ամէն ինչ վճարեր էին , բոլոր վրայէ վրայ գումարուած վաշխառութեանց տոկոսները հատուցեր էին :

Տիկին Լուազէլ շատ ծերացած կ'երեւար . աղքատ բանուորի մը կնիկ դարձեր էր : Խառն ի խուռն մազերով , անխնամ հագուած , կարմիր ձեռքերով , բարձրաձայն կը խօսէր , տախտակները կը լուար , բայց երբեմն իր էրկանը բացակայութեան միջոցին , կը նստէր պատուհանին առջեւ եւ կը

մտածէր այն անցած գացած գիշերահանդիսին վը-  
րայ, ուր ինքը այնչափ գեղեցիկ ու շքեղ երեւ-  
ցած էր :

Ի՞նչ եղած պիտի ըլլար արդեօք, եթէ այդ  
զարդը կորսուած չըլլար . — ո՞վ գիտէ . ի՞նչպէս  
կեանքը տարօրինակ է եւ փոփոխական, ի՞նչպէս  
քիչ բանով մարդս կրնայ կորսուիլ կամ աղատիլ :

\* \* \*

Տիկին Լուազէլ, կիրակի՝ օր մը, Եղիւսեան դաշ-  
տը գացած էր պտոյտ մը ընելու՝ շաբաթական աշ-  
խատութիւններէն շունչ առնելու համար . տեսաւ  
յանկարծ տիկին մը որ կ'զբաննէր տղու մը հետ :

Տիկին Ֆոռէսթիէն. էր ան, միշտ առոյգ, միշտ  
գեղեցիկ եւ միշտ հրապուրիչ : Տիկին Լուազէլի  
սիրաը յուզուեցաւ : Խօսէ՞ր արդեօք հետը . հիմա  
որ պարտերը վճարեր էր, կրնար ամէն ինչ պատ-  
մել, ինչո՞ւ չէ :

Մօտեցաւ եւ «Բարեւ, Ժան», ըսաւ :

Միւսը չճանչցաւ եւ զարմացած կը նայէր թէ  
ի՞նչպէս այդ հասարակ կինը իր անունը ընտանե-  
բար կ'արտասանէ :

— Բայց . . . տիկին . . . ես ձեղ չեմ ճանչնար,  
կը սխալիք անշուշտ . . . ըսաւ թոթովելով :

— Ո՞չ, ես Մաթիլտ Լուազէլն եմ :

— Ո՞չ, իմ խեղճ Մաթիլտս, ի՞նչպէս փոխուեր  
ես, ձայնեց Տիկին Ֆոռէսթիէ :

— Այո՛, քեզ չտեսնելէս ի վեր շատ դժնդակ  
օրեր տեսայ, շատ աղքատութիւն . . . եւ այդ ա-  
մէնը քու պատճառովդ . . .

- Ի՞մ պատճառովս . . . ի՞նչպէս :
- Կը յիշե՞ս այն աղամանդէ քայուամանեակը զոր դուն ինծի տուեր էիր Նախարարական երեկոյթին երթալու համար :
- Է . . . :
- Զայն կորսնցուցե՞ր էի :
- Ինչպէս, քանի որ ինծի վերադարձուցիր :
- Ես քեզի վերադարձուցի ուրիշ մը՝ յար եւ նման, եւ ահա տասը տարի է որ ատոր դրամը կը վճարէինք . — կրնաս հասկնալ թէ այդ բանը դիւրին չէր մեզի համար, որ հարուստ չէինք . . . : Ինչ որ է, հիմա վճարած ենք պարտքերնիս, եւ ես սրտանց գոհ եմ :

Տիկին Ֆօռէսթիէ կանգ առաւ :

- Աղամանդէ քայուամանեակ մը գնեցիր՝ իմ տուածս փոխարինելու համար :

— Այո՛, չկրցա՞ր զանազանել : Հա՛, շատ նման էին իրարու :

Եւ այս բառերը զրուցած ատեն՝ կը ժպտէր պարծենկոտութեամբ :

Տիկին Ֆօռէսթիէ սաստիկ յուզուած՝ անոր երկու ձեռուըներէն բռնելով, ըսաւ :

— Ո՞հ, խեղճ Մաթիլտս, չէի՞ր գիտեր որ իմ քայուամանեակս կեղծ էր՝ իւ շատ շատ հինգ հարիւր ֆրանք կ'արժէր . . . :

ԿԻ ՏԸ ՄՕԲԱՍԱՆ

## 5. Ք Լ Ա Ր Ա

---

Երէկ իրիկուն անոր սենեակն էի, հիւանդտես գացի իրեն եւ, հակառակ տկարութեանը, ընդունեց զիս։ Կաշիէ մեծ թիկնաթոռի մը մէջ նստած էր եւ գլուխը յենարանին վրայ՝ մէկ կողմէն միւսը թաւալեց իմ ներս մտնելս լսելով ու ստիպեց ինք-զինքը բարեւտուքի տեղ ժպտելու։ Ի՞նչ դէմք, ի՞նչ դէմք, Աստուած իմ, այդ մատաղ, այդ հազիւ քսան երկու տարեկան աղջկան դէմքը՝ բոլորովին ճերմակ, անարիւն եւ կնճռոտած ցաւագ-նութեան ծերութեամբը։ Շրթները ստէպ ստէպ կը դողդոջէին — իրը թէ մօտ ըլլար լալու։ Զեր-մը անոր բիրերը կը բանայ՝ կը բանայ — իրը թէ պակուցումով՝ մահը տեսնէր իր առջին։ Եւ թո-քախտը անոր ուսերը կը նեղցնէ, կը բարակցնէ վիզը։ Վտիտ, յոգնած, սարսուալից՝ կը հատնի, կը մաշի կեցած տեղը՝ կարծես աչքիդ առջեւ։ Մայրն ալ քովիկը բան մը կը հիւսէր։ Անշշուկ անոր մօտ նստայ եւ խեղճ դերասանուհիին վիճակին վրայ տեղեկութիւն հարցուցի։

— Գիշերը չի քնանար ըսաւ, բարի կինը, ո՛չ միայն հիւանդութիւնը արգելք կ'ըլլայ, այլ վար-ժուած ալ չէ կանուխ պառկելու։ Գիշերները բե-մին վրայ անքուն անցընելու սովորութիւնը հիմա

ա՛լ թող չի տար որ կէս գիշերէն առաջ անկողին մտնէ : Շատ ուրախ եղաւ, երբ ըսի իրեն թէ այցելութեան էք եկեր : Իր սիրական նիւթերուն վրայ կը խօսակցիք հետը եւ շատ հաճոյք կը պատճառէք :

Սակայն իմ բերանս խօսք չէր դար՝ անոր ըսելու : Այնչափ ընկճուած կը տեսնէի զինքը այդ կուրծքը փորող հիւանդութենէն, որ չէր ուզեր յոգնեցնել խօսեցնելով, ու կը դիտէի երկու ճըրագները որ հայելիին դիմաց կը վառէին, երբեմն ճաթուտելով ու ջերմ կաթիլ մը սահեցնելով մոմապնակին վրայ : Անոնց լոյսերը թէ՛ հայելիին մէջ կը ցոլանային եւ թէ՛ գոյ ապակիներուն մէջտեղերը՝ ուր կ'ստանային կարմրորակ, մարմրուկ գոյն մը հրդեհի ցոլացումով : Սենեակը մահագուշակ երեւոյթ մը առած էր : Քլարա ձեռքը երկնցուց դէպ ի իմ կողմս :

— Դիմացս չէք դար նստիլ, ինչո՞ւ ետիս պահուըտած էք :

Խոյս կուտայի միշտ դիմացը նստելէն՝ երեսը ուղղակի չտեսնելու համար, այնչափ կը կսկծացընէր հոգիս : Առջին հրեցի թիկնաթոռս՝ ոտքերուն անիւները մեղմիկ գլորելով : Դարձեալ ուզեց ժպտիլ ինծի, սակայն գէմքին վրայ ցաւագին կնծիռ մը ելաւ միայն : Եւ այդ կապոյտ աչուկները, որ դժուարութեամբ կը փակուէին անդամ մը որ զանոնք կը բանար, իրենց անողորմ մահէն սարսափած նայուածքը կը յառէին վրադ՝ քեղմէ օգնութիւն մը խնդրելով յուսակտուր աղերսանքով : Խոքղինքս բռնադատեցի խօսք բանալու

թատրոնի՝ եւ թատերագիրներու մասին, խօսեցայ երկար ատեն, վասն զի խելացի աղջիկ մըն էր ան եւ հոգելից արուեստագիտուհի մը, քանի մը անդամ թատերաբեմը թունդ ելած եւ լալագին նայած էր անոր:

Մերթ ընդ մերթ կարճ պատասխան մը կուտար ինծի, շատանալով մտիկ ընել ըսածներս, ինքզինքը չյոգնեցնելու համար: Ես խօսած ատենս միանդամայն կը խորհիքի — արդեօք սիրած էր ան, հաւանօրէն ոչ. չեմ գիտեր՝ ինչ աեսակ բան մը կար իր վրայ, որ գուշակել կուտար թէ ան սիրած չէր, անփորձ աղջկան մը կերպը ունէր ան, եւ հակառակ իր արհետախն պճնասիրութեանը՝ շատ պարզ կը հագուէր, Գերմանացի աղջիկներուն պէս թոյլ, կուսական ոճով օճիք մը՝ որուն բոլորափը արիւնակաթ բուստէ մանեակ մը կար, եւ թեւն ալ ուրիշ մէկ երկու աննշան զարդեր:

Այդ գաղափարը թէ երբեք սիրած չէր ան, աւելի գթալի կը ներկայացնէր անոր ճակատագիրը: Վասն զի միշտ կը մեղքնանք այն դժբաղդները որ աշխարհէն կանուխ կ'երթան, առանց այդ աղետալի կիրքէն փոթորկատանջ ըլլալու: «Ան չապրեցաւ» կ'ըսենք, եւ իրօք ալ սիրելն է ապրիլը: Մահը զանի ամբողջութեամբ իրեն կը պահէր եւ արդէն դրած էր ցուրտ ձեռքը անոր կուրծքին վրայ:

Սաստիկ հով մը զայն ցնցեց եւ այտերը վարդագունեցան: Ճրագները գողդղացեր էին եւ մայրը հասած՝ անոր փարած էր: Քլարա թաշկինակը բերնին տարաւ եւ կարմիր նշան մը ձգեց հոն,

Խեղմակ, ահա կը հատնի, կը մեռնի —  
ովկ պիտի լայ անոր վրայ: Երբ բեմը կ'ելլէր, կը բ-  
նար բազմաթիւ հանդիսականներու աչքերէն ար-  
ցունք քամել, բայց մահը միայն իր մօրը արցունք-  
ները վազցնել պիտի տայ:



## ՆԻՒԹԵՐՈՒ ՑԱՆԿԸ


	ԵՐԿԱ
Առաջարան . . . . .	Ե
<b>Ա. ԱԶԳԱԳՐՈՒԹԻՒՆ (Տեսութիւն)</b> . . . . .	<b>7</b>
Լեզուաբնական — Մաղաքիա Եպիսկ. Օրմանեան . . . . .	9
Խըլիպէրկ լեռան վրայ — Թակոր Սթամպուլեան . . . . .	12
Ալպեաննեհւն մէջ — Մ. Նոլպանտեան . . . . .	19
Շաղիկնե՛ր, կարմի՛ր ծաղիկներ — Ռ. Զ. . . . .	27
Գաւառային գրականութիւն — Նուրիան . . . . .	33
Աւանդավէպ — Ռ. Զարդարեան . . . . .	37
Էխո-լէ-Պէնի ջերմուկները — Մ. Գ. Թիւլպէնտնեան . . . . .	40
Մովակին հարսը — Ռուբէն Զարդարեան . . . . .	44
Ցոպապ բռչունը — Արտ. Յարումիւնեան . . . . .	47
<b>Բ. ԲԱՆԱՍԵՂԾՈՒԹԻՒՆԸ — (Տեսութիւն)</b> . . . . .	<b>49</b>
Երածութիւն — Թարգմ. Ա Կէնճեան . . . . .	52
Վերշալոյս . . . . .	58
Հովիթի երգ — Վահան Մալէզեան . . . . .	61
Կապոյտին տակ — Կ. . . . .	64
Արցունի ու ծիծաղ . . . . .	67
Հանգիս (Արձակ ժերուած) — Ռ. Որբերեան . . . . .	69
Զկնորսը — Կէօթէ . . . . .	73
Տղոց նիշը — Տիկ. Էլիզապէթ Պրառւնինկ . . . . .	74
«Քէմանիւն» — Բ. Շահպազ . . . . .	76
Զմեռնամուտ . . . . .	80
Հովիթը — Թարգմ. Ե. Վարդանեան . . . . .	84
Գարնան երգեր — Մ. Աճէմեան . . . . .	85
Տերեւաբափ — Ն. Ռուսինեան . . . . .	87
Քոյրն մեռեալ — Արայ (Ռ. Յ. Գ.) . . . . .	89
Անվերտադա — Ռ. Որբերեան . . . . .	92
Ցամկած աղբիւր — Գոբրիէլ Խանճեան . . . . .	93

Վաղամեռիկ Երուանդի գերեզմանին վրայ — Կ. Ռոկեան . . . . .	94
Ուսուցիչը — Մ. Թուրեան . . . . .	97
Գրութեան բոյքը — Հրուշան . . . . .	99
Եղորոսին առակները — Թարգմ. Ա. Փանոսեան . . . . .	100
<b>Գ. ԲԱՐՈՅԱԿԱՆ ՆԻՒԹԵԲ (Տեսուրին)</b> . . . . .	101
Խորհրդաւոր պատկեր մը — Ա. Գ. . . . .	103
Մայրիկին պատուերը — Տիգրան Արփիարեան . . . . .	105
Խոհեր — Սմբատ . . . . .	109
Նոր տարի — * * * . . . . .	110
Պետքները — Վ. . . . .	112
<b>Դ. ԳԵՂԱՐՈՒԵՍՆԵՐԸ (Տեսուրին)</b> . . . . .	115
Գեղարուեսներ . . . . .	118
Ներենչագղողին — Սմբատ Դաւթեան . . . . .	121
Խելն ձկնորոր . . . . .	124
Արուեստը կրօնին մէջ — Հարմակ . . . . .	127
<b>Ե. ԸՆԿԵՐԱՑԻՒՆ ՆԻՒԹԵԲ (Տեսուրին)</b> . . . . .	133
Առանձին նարցեր — Ե. . . . .	134
Մատիկներ եւ աղջիկները — Սիպիլ . . . . .	139
Բարին ալ փոխանցիկ է . . . . .	143
Աղջիկներուն ժիգիֆական կրութիւնը . . . . .	146
Գրականութիւնը — Բիւզանդ Քէշեան . . . . .	149
Խոհանոցը — Սիպիլ . . . . .	150
Ամերիկացի կինը . . . . .	154
Վերադարձ ի բնութիւն — * * * . . . . .	158
Նարմադին պատմութիւնը — Սիպիլ . . . . .	166
<b>Զ. ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԵՒՆԸ (Տեսուրին)</b> . . . . .	170
Գործը պատճառին վկայութիւնն է — Թաթուլ . . . . .	172
Կեանի ճշանակութիւնը . . . . .	175
Անհունը — Ակումիտ . . . . .	178
Շրջանակները — Օ. Զիգմէ-Մարաֆ . . . . .	181
Միսիհիականութիւնը կեանի մէջ — Է. Բ. . . . .	184
Միսիհիականութ. արդի բանաստեղծութե. մէջ—Բոլ Վէոլէն	186
Կեանին տարեգլուխը — Ենովք Արմէն . . . . .	188
Արեւազալի Վերլուծումը — Վերծանող . . . . .	191
Ուխտի նամբան — Տիգրայր Վ. . . . .	196

	Երես
<b>Է. ԿԵՆԱԳՐՈՒԹԻՒՆԸ (Տեսուրիւն)</b>	200
Մասքես Մամաւեան — Ա. Շարլեան . . . . .	202
Պատ. Սիմոն Դաւիթեան — Ա. Կ. Գետիկեան . . . . .	208
Լնեցին — Սմբատ Դաւթեան . . . . .	217
Մագս Միւլէր — Ի. Բ. . . . .	223
Օմալի Դուկսը — Գ. Ա. . . . .	227
Թովմաս Ֆանուշեանեան — Տ. Ա. . . . .	230
Յակոբ Նալեան Հիմառացի — Յ. Գ. Մրմրեան . . . . .	236
Ցառուրիւն Մրմրեան — Գ. Զահրապ. . . . .	240
<b>Ը. ԿՐՈՆԱԿԱՆ ՆԻՒԹԵՐ (Տեսուրիւն)</b>	247
•Ուր է որ ծնաւ . . . . . — Եղիշէ Եպիսկ. Դուրեան . . . . .	249
Տեառնդառաջ — Եղիշէ Եպիսկ. Դուրեան . . . . .	253
Անառակը — Եղիշէ Եպիսկ. Դուրեան . . . . .	255
Մաղկազարդ — Տիգրան Արփիսրեան . . . . .	256
Մաղկազարդի Մանուկ. Քարը — Վահան Վրդ. Տէր-Մինասեան	260
Անլուայի առքիւ — Յակոբ Սթամպուլեան . . . . .	262
Ճրագալոցի զիեւրը — Ա. Շարլեան . . . . .	267
Խրումի իրիկունը դիւղին մէջ — Գ. Շահինեան . . . . .	270
Զատիկը — Քրիստոնեայ . . . . .	274
Մեռելոցի տօնը — Ա. Տ. Մ. . . . .	277
Վարդապառ . . . . .	280
Հայ. Եկեղեցին անկախուր. — Մաղաքիա Արք. Օրմանեան	283
Ս. Գրիգոր Լուսաւորիչ — Մ. Նաթանեան . . . . .	285
Սեպուհ լեռ Եւ զինի ծառը — Բարդէն Վարդապետ . . . . .	290
Նույրական աւանդուրիւններ — Գեղամ . . . . .	295
Իմ աղօրէս — Թէոդիկ . . . . .	303
<b>Թ. ՏԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆԸ (Տեսուրիւն)</b>	309
Դամբանական Ալֆօնս Տօսէի վրայ — Էմիլ Զօլա . . . . .	312
Աւետիք Ղուկասեանի դամբանականը — Բենիկ Վարդապետ	317
<b>Գ. ՆԱՄԱԿՆԵՐ (Տեսուրիւն)</b>	324
Մարդ Եւ ման — Եղիա Տէմիրճիպաշեան . . . . .	326
Մոււեղի նամակին առքիւ — Օրակ. . . . .	331
Անիշիպ նամակ մը — Գետրոս Դուրեան . . . . .	334
Լեւոն Դաւթեան — Եղիա Տէմիրճիպաշեան . . . . .	338

*Երես*

Անտիպ նամակ — Օգթագ Ֆէօյեէ . . . . .	341
ԺԱ. ՆԿԱՐՍԳՐՈՒԹԻՒՆԸ (Տեսուրին)	344
Ս. Մեւրապի դամբարանը — Եղիշէ Եպսկ. Դուրեան . . . . .	346
Ընտանիքին ծերը — Առուշան . . . . .	348
Միծաղներու տակ — Մենասէր . . . . .	352
Մեռելոց — Ա. Ա. Ալպօյանեան . . . . .	357
Աւուղը — Ռ. Որբերեան . . . . .	362
Այգեկուր — Կարո . . . . .	365
Կորուած նաւակը — Ա. Շ. . . . .	370
Զիւնը — Սասկան Վարդապետ . . . . .	374
ԺԲ. ՊԱՏՄԱԳՐՈՒԹԻՒՆԸ (Տեսուրին)	376
Ֆէրժնան որ Լէսէրս — Գ. Զօհրապ . . . . .	380
Բարելոն — Յակոբոս Հ. ձէճիզեան . . . . .	383
ԺԳ. ՎէՊԸ (Տեսուրին)	387
Առաջին զրկանիր — Զօհրապ . . . . .	391
Կաղանդի նուէրը — * * * . . . . .	396
Զարդ — Կի տը Մօրաւան . . . . .	409
Քլարա . . . . .	423





مکارف نظارت جلد سی و ۱۰ سیامی ۱۳۹۵ تاریخ شناخت  
۲۷۵  
شروع و پختن اعده سبزه و سبزیات داردیان معراج طبع او نگهدار